


Բրիտանիա
և
Հայկական Հարցը
1915 - 1923

Ազատի Եմսիպեան



32(47.925)

u - 19
h2.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ցանկ՝ Ենթախորագիրերու

Ցանկ՝ Քարտէսներու

Ցանկ՝ Կրճատումներու

Յատաչարան

Օնորհակալութիւն

Նախարան

1. Ներածական, Բրիտանիա եւ Հայկական Հարցը՝ Համաշխարհային Առաջին Պատերազմի Նախօրեակին	1
2. Հայանպաստ Մարդասիրական Ծարժումը Մինչեւ 1918	34
Ա. Հոգածու Դէմքեր	34
Բ. Քաղաքական Ծնշումի Խումբեր	47
Գ. Նպաստամատոյց Կազմակերպութիւններ	60
3. Բրիտանական Ծախեր եւ Հայկական Հարցը՝ Պատերազմի Ընթացքին	70
4. Բրիտանական Երկընտրանքներ, Մուտրուէն Սեւր	126
5. Պատրանքներ, Սեւրէն Լօզան	191
6. Հայանպաստ Մարդասէրներուն Յուսախարութիւնը՝ 1918-էն ետք	251
Վերջարան	284
Մանօրագրութիւններ	290
Մատենագիտութիւն	317
Ցանկ Անուններու	336

607

1994p

ՅԱՆԿ ԵՆԹԱԽՈՐԱԳԻՐԵՐՈՒ

1. 'Ներածական. Բրիտանիա եւ Հայկական Հարցը' Համաշխարհային Առաջին Պատերազմի 'Նախօրեակին	
Հայ Ժողովուրդի Սկզբնական Երջանի Պատմությունը	1
Հայ Ժողովուրդին թիւը՝ 1914-ի 'Նախօրեակին	3
Հայաստան՝ Բրիտանական Քաղաքականութեան Մէջ	5
Հայ «Յեղափոխական» Կուսակցութիւնները	15
Ատանայի Զարդը	22
Հայկական Պահանջները	23
Հարցին Խորին Կէտը	24
1908-ի Յեղաշրջումը եւ Երիտասարդ Թուրքերու Զախողանքը	26
Հայերու Հանդէպ Թշնամական Վերաբերում 1914-էն Առաջ	31
2. Հայնազգաստ Մարդասիրական Ծարժումը Մինչեւ 1918	
Հոգածու Դէմքեր	34
Քաղաքական Ենչումի Խումբեր	47
'Նպաստամատոյց Կազմակերպութիւններ	60
3. Բրիտանական Ծախեր եւ Հայկական Հարցը՝ Պատերազմի Ընթացքին	
Բրիտանիան եւ Թուրքիան՝ 1914-ի Պատերազմի 'Նախօրեակին	70
Բրիտանիոյ Համար Հայկական Զարդերուն 'Նշանակութիւնը	72
'Պատերազմի Ընթացքին	
Հայկական Զարդերը Միջոց՝ Ամերիկայի Միացեալ 'Նահանգներու Հանրային Կարծիքին Վրայ Ազդելու	76
Հայկական Զարդերը Միջոց՝ Պուկարիոյ Հանրային Կարծիքին ու Բրիտանիոյ Մամնտական Հզպտակներուն Վրայ Ազդելու	86
Հայկական Զարդերը Միջոց՝ Պատերազմական Եիզը Խթանելու եւ Վարկարկելու Թուրքիան ու Կերմանիան	87

Հայկական Զարդերը Բրիտանիոյ Համար Միջոց՝ Հակազդելու Կայսերապաշտական Պատերազմ մը Մղելու	
Մեղադրանքներուն	91
1915-ի Հպածանքները Զինուորակա՞ն Միջոցառումներ Էին	93
Բրիտանիան եւ Եւալէ Մուսա	95
Բրիտանիա եւ Հայկական Մարդոյժ՝ Կովկասի Համար, 1917-ին Կովկասը՝ Պոլշեիկեան Յեղափոխութեան Ետք եւ Կովկասի Անկախ Հանրապետութիւնները	109
Զօրավար Անդրանիկը եւ Հայերուն Զինուորական 'Նպաստը Դաշնակիցներուն	111
Բրիտանիոյ եւ Դաշնակիցներուն Կողմէ՝ Հայերուն 'Նկատմամբ Համակրական Արտաշայտութիւններուն Ծարժաւթիցները	112
Բրիտանիոյ Հողային Ծախագրութիւնը՝ Հայկական 'Նահանգներէն Հարաւ	123

4. Բրիտանական Երկընտրանքներ. Մուտրուէն Սեր

Բրիտանական Համակրանք Հայկական 'Նահանգներու Ազատագրումին 'Նկատմամբ, Բայց Ո՛չ Մէկ Ծօշափելի Երագիր	126
Մուտրուի Զինադադարը — Բրիտանիա Կրնար Թուրքիայէն Զիջումներ Ապահովել Հայերուն Համար	127
Բրիտանական Մարդասիրական Հետաքրքրութիւն՝ Հայկական 'Նահանգներու Ապահովութեան Համար եւ Դժուարութիւններ	130
1918-ին Բրիտանիա Վճռական՝ Գերակայութիւն Ապահովելու Սեւ Երկուն Մէջ եւ Թրքական Կայսրութեան Հարաւը, Փոխան Զիջումներու՝ Հիւսիս-Արեւելեան 'Նահանգներուն Մէջ	132
Թրքական Դիւանագիտական Ենտարրութիւն՝ Մուտրուի Զինադադարի Բանակցութեանց Ընթացքին	142
Մուտրուի Զինադադարով՝ Բրիտանիան Յաղթական՝ Իր Մրցակիցներուն Դէմ — Յրանաւան Վիրաբորուած	142
Մուտրուի Զինադադարը Զարագուշակ՝ Հայերուն Համար	143
Մուտրուի Զինադադարին Զախողութիւնը Պատճառ՝ Քեմալական Ծարժումի Անին	146
Խաղաղութեան Դաշինքը եւ Հայաստան.	
Արտաքին Գործերու 'Նախարարութիւնը Համաձայն՝ Մեծ Հպատտանի մը եւ Յրանաւական Հովանաւորութեան	149
'Պատերազմական 'Նախարարութիւնը կը Հակառակի Յրանաւական Հովանաւորութեան	154

«Բրիտանական Բաղաբականութեան Յայտարարութիւնը» Հայաստանի Նկատմամբ. Սակայն Ոչ Մէկ Պատասխանատուութիւն	158
Կովկասի Մէջ Բրիտանական Զինուորական Ներկայութիւն՝ 1918	160
Կոլմերթըն Սկեսալ. Նրկընտրանքներ	164
Բրիտանական Միջնորդութիւն Կովկասի Մէջ. Զանգեզուր, Ղարաբաղ, Նախիչևան, Կարս	168
Բրիտանացիներու Մեկնումը Կովկասէն	171
Բրիտանիոյ Պատերազմական և Հնդկաստանի Նախարարութեանց Թրքամէտ Դիրքորոշումը. Արտաքին Գործերու Նախարարութիւնը Անվճարական	171
Բրիտանական Ծածագրգոյթիւնը Հայաստանի Նկատմամբ՝ Միայն Մարդասիրական. Սերի Դաշնագիրը Խոստումներու Ամբողջացում՝ Թուղթի Վրայ	181

5. Պատրանքներ. Սերի և Լոզան

Սերի Դաշնագիրը	191
Դաշնակիցներուն Մասամբ Խարուսիկ Դիրքորոշումը	
Սերի Դաշնագիրին Նկատմամբ	194
Բրիտանիոյ և Դաշնակիցներուն Խարուսիկ Դիրքը Կովկասի մէջ. Կովկասեան Պետութիւններուն Կը Տրուի Հակապոլշեիկեան Ուղղութիւն, Բայց՝ Ոչ Գործնական Օգնութիւն	201
Քեմալական ու Պոլշեիկեան Գործակցութիւն և Մրցակցութիւն	211
Լեոն Ծանթի Պատուիրակութիւնը Մոսկուայի Մէջ	215
ԹԷ՝ Բրիտանիոյ և թէ Սովետական Ռուսիոյ Կողմէ Ծնշում	
Հայաստանի Վրայ՝ Ազդեցութեան Համար	218
Հայաստան Լքումը՝ Բրիտանիոյ և Դաշնակիցներուն Կողմէ. Հայ-Քեմալական Պատերազմ	220
Բրիտանիոյ Կողմէ Սիյալ Առաջնորդութիւն Հայաստանի. Հայաստան Պատրանքներու Մէջ. Ալեքսանդրապոլի Դաշնագիր	229
Պատճառներ՝ Հայաստանին Վիճակուած Զախորդութեանց	234
Հայաստանի Սովետականացումը և Փետրուարեան Ապստամբութիւնը	237
Սովետական Ռուսիոյ Պատրանքները	241
Թորքիոյ Նկատմամբ՝ Բրիտանական Բաղաբականութեան Միասնութիւնն ալ Պատրանք	242
Համաձայնական Պետութիւններուն Միակամութիւնը Թորքիոյ Նկատմամբ՝ Պատրանք. Լոզանի Վեճածողովը	245

6. Հայանպաստ Մարդասիրներուն Յուսախարութիւնը՝ 1918-էն Ետք

Հայանպաստ Բրիտանացիներուն Ծնշումը՝ Բրիտանական Կատավարութեան Վրայ	251
Կիլիկիոյ Ողբերգութիւնը և Հայաստանը	257
Պարուպայի Հայկական Վրանաքաղաքը Միջագետքի Մէջ և Նորթֆոլթ	259
Նորթֆոլթ և Արմինիքը Ռեֆիւճիզ (Լորտ Մէլլըրզ) Ճանտը	
Սովետական Հայաստանի մէջ	262
Ազգերու Լիկայի Բնակեցումի Ծրագիրը, Նանսէն, և Ծրագիրին Զախողութիւնը	265
Հայ Գաղթականներու Թիւ և Նպաստ	269
Հայաստաններուն Ընդվզումը. Բայց Նաև Յոյսը՝ Հայ Ժողովուրդի Վերապրումին Նկատմամբ	270
Բրիտանական Հայանպաստ Ծնշումը Ամբողջովի՝ն Զախողած	275

Վերջաբան

ՅԱՆԿ ՔԱՐՏԷՍՆԵՐՈՒ

1. Տիգրան Բ.-ի Կայսրությունը	2
2. Հայաստան Հին և Միջին Դարերուն	2
3. Արևմտահայաստանի Վարչական Բաժանմունքները 1914-ին	4
4. Օսմանեան Սահմանագիծը Սան Ստեֆանոյի և Պերլինի Դաշնագիրերուն Համաձայն	11
5. Բրիտանական Հողային Ծախսագրությունները Պատերազմի Ընթացքին՝ Անաթոլիայէն Հարստ	124
6. Հայաստանի Սահմանները՝ Բրիտանական Պատուիրակութեան Կողմէ Առաջարկուած՝ 1919-ին	157
7. Արևմտեան Անդրկովկասի Գաւառները	167
8. Նախագահ Ռուսոյի Ուիլսոնի Տուած Սահմանները	193
9. Հայաստան. Նախագահ Ուիլսոնի Կողմէ 1920-ին Առաջարկուած Սահմաններ. Նաև Արդի Հայաստանի Սահմանները	238

ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ

Arm. Nat. Deleg. Papers, microf.	Armenian National Delegation Papers, microfilm (at the Armenian General Benevolent Union Library, Saddle Brook, New Jersey)	Հայ Ազգային Պատուիրակութեան Թղթածրար, մանրածապաւէն (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Գրադարան, Սեստրլ Պրոք, Նիւ Ճըրզի)
BAC	British Armenia Committee	Բրիտանական Հայաստան Կոմիտէ
BDOW	<i>British Documents on the Origins of the War 1898-1914</i> (ed. G. P. Gooch and H. Temperley)	Բրիտանական Փաստաթուղթեր 1898-1914-ի, Պատերազմի Ծագումին Վերաբերող (խմբ. Ծ. Փ. Կուչ և Հ. Թեմփլըյի)
CAB	Cabinet	Նախարարներու Խորհուրդ
C. in C.	Commander-in-Chief	Ընդհանուր Հրամանատար
CO	Colonial Office	Գաղթային Նախարարութիւն
col.	column	սիւնակ
DBFP	<i>Documents on British Foreign Policy 1919-1939</i> (1st series)	Փաստաթուղթեր 1919-1939-ի Բրիտանական Արտաքին Քաղաքականութեան Վերաբերող (ա. շարք)
EC	Eastern Committee (of the War Cabinet)	Արևելեան Կոմիտէ (Պատերազմական Դաճիճի)
f.	folio	էջ
fn.	footnote	ստղատակի ծանօթագրութիւն
FO	Foreign Office	Արտաքին Գործերու Նախարարութիւն
ibid.	ibidem	ճոյն տեղը

MP	Member of Parliament	Խորհրդարանի Անդամ
min.	minute	ատենագրության յօդուած
n. d.	no date	ատանց թուականի
PP	Parliamentary Papers	Խորհրդարանային Թղթա- ծրարներ
PRO	Public Record Office, London	Պետական Արձանագրու- թեանց Պաշտօնատուն, Լոն- տոն
Rep. of Arm. Archives	Archives of the First Republic of Armenia (at Boston, Massachusetts)	Հայաստանի Ա. Հանրապե- տութեան Արխիւներ (Պոսթըն, Մէտչուսեց)
SS	Secretary of State	Պետական Քարտուղար
WO	War Office	Պատերազմական Նախարա- րութիւն

ՇԱՏՄԻՐԵԼԻ

ԱՍՏՂԻԿ ՊԱՒԻԿԵԱՆՆԻ (ՆԱՍԻՊԵԱՆ)

ՅԻՇԱՏԱԿԻՆ

ԾՆՈՐՀԱԿԱԼ ՈՒԹԻՒՆ

Այս գիրքին հայերեն հրատարակությունը կը պարտիմ Մելգոնեան Կրթական Հաստատության երթմնի ուսուցիչիս՝ հայրենասիրության և քարհին ու գեղեցիկին սերմնացան Վահե-Վահեանին: Ան միշտ այ գոր-գորանքով հետևած է՝ ինչպէս իմ՝ նույնպէս նաեւ բոլոր իր աշակերտ-ներուն ուսումնառության և ստեղծագործական քայլերուն: Ոչ միայն թելադրեց ան ու ստիպեց որ գիրքս թարգմանէի հայերէնի, այլ նաեւ վեհաճանճօրէն յանձն առաւ անոր խղճամիտ վերանայումին դժուարին աշխատանքը: Իր օգնության և քաջալերանքին շնորհիւ է որ լոյս կը տեսնէ այս հատորը, և ես խորապէս երախտապարտ եմ իրեն:

Անկեղծ շնորհակալություններս կը փափաքիմ յայտնել նաեւ հա-յերէն քառ ու քանի նութեակներ Պրն. Արամ Սեփեթեանին և Պրն. Անդ-րանիկ Տազէսեանին՝ այս գիրքին թարգմանության և հրատարա-կության զանազան աշխատանքներուն համար իրենց ընծայած աջակ-ցության համար:

Մայիս, 1994

Ա.Գ.ՊԻՆՆԱՍԻՊԵԱՆ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Հայկական հարց մը գոյութեան եկած է վաղուց, սկսեալ պատմական այն իրադարձութիւններէն, որոնք վերջ են տուած հայոց պետական կեանքին, ան-բո՛ւժ ու քա՛ման-քա՛ման են ըրած հայկական բնաշխարհը և մասնատուած են վեր-սայրոյ բնակչութիւնը անոր:

Հայոց այդ կործանած պետութիւնը վերականգնելու փորձեր կատարուած են յաճախ, ԺԸ. դարէն սկսեալ՝ նկատառութեան արժանի՝ չափերով: Ունեցած են անոնք մասնակի յաջողութիւն միայն, վաղանցիկ տեսողութեամբ: Ինք-նուրոյն պետութեան մը ընծայելիք պաշտպանութեան շնորհիւ՝ ապահով և անխանգար կեանքի մը վերատիրանալու և իրեն ինչպէս նաեւ ընդհանուր մարդկութեան ի շահ գեղեցկութիւն ստեղծելու իր կոչումին իրագործման քաղ-ձանք, սակայն, երբէք չէ մարած հոգիին մէջ հայութեան:

Այդ բաղձանքը, ի վերջոյ, «Հայկական Հարց» բնորոշումով, աշխարհի մոզովորցներուն ճակատագիրը տնօրինելու հետամուտ արեւմտեան քրիս-տոնեայ պետութիւններուն նկատառումին ներկայացուած է ԺԹ. դարու վերջին քառորդին, 1877-1878-ի ուս և թրքական պատերազմին ստեղծած կացու-թեան հետեւանքով: Յաղթական Ռուսիոյ և պարսեայ Թուրքիոյ միջեւ, 1878-ի Փետրուար 10-ին կնքուած Սան-Ստեֆանոյի պայմանագիրը վերատեսութեան եռութիւնոյ յստաջարանքով կը զամարտի Պերլինի Վեհաժողովը, նախա-նկատութեամբ՝ գլխատրարար Անգլիոյ, Գերմանիոյ, Աւստրո-Հունգարիոյ, Իտալիոյ և մասնակցութեամբ Թուրքիոյ: Եւրոպայի և միջին ու մերձատր Եւրոյ մոզովորցներուն ճակատագիրը իրենց սեփական շահերուն համապա-տաստեան ձեռով տնօրինելու հետամուտ արեւմտեան քրիստոնեայ պետութիւ-ններ համախմբող այդ Վեհաժողովին նկատառութեան կը յանձնուի նաեւ Եւրոպայեան Հարցը, առաջին անգամ ըլլալով:

Կորստարան մույտի 13-ին կնքուած Պերլինի Պայմանագիրը ո՛չ միայն կը գտնէ Ռուսիան՝ Թուրքիոյ վրայ տարած անոր յաղթանակին գրեթէ բոլոր ձեռքբերումներէն, այլ նաև փոփոխութեան կ'ենթարկէ Սան-Ստեֆանոյի հա-մաձայնագիրին հայոց վերաբերեալ 16-րդ յօդուածը: Անոր թուահամարը կը վերածէ 31-ի և հիմնովին կ'ալլափոխէ բովանդակութիւնը: Իր սկզբնական ձեռք 16-րդ յօդուածը յստակօրէն պարտադրութեան տակ կը դնէր Թուրքիան,

որ գրասեղան վարձ մը շրջաններէն ոռուսական բանակին հետանալէն առաջ, Արևելեան Անատոլոյի հայաբնակ վայրերուն եւ արևելեան հայաշատ Եւֆրատի գետի մէջ, սուլթանական կառավարութիւններ, որոնց շնորհիւ՝ հայ բնակչութիւնը պիտի վայելէր պայտօնութիւն կենսի, ինչքի, պատիւի, ինչպէս եւ պիտի ունենար ազատութիւն պաշտամունքի ու դպրոցավարութեան: Մինչդէռ, 61-ի վերածուած յօդուածը՝ լիջեալ բնորոշ բարեկարգութիւններու կատարումը կը վստահէր «Էլեհափառ Մուլթանաի բարեհաճութեան, միացեալ հակողութեանը տակ արեւմտեան գլխաւոր պետութիւններուն — Անգլիոյ, Գերմանիոյ, Ֆրանսիոյ, Աւստրո-Հունգարիոյ եւ Ռուսաստանի: Բացայայտ էր թէ՛ կարելի չէր որ լիջեալ կէտերուն նկատմամբ համաձայնութիւն գոյանար բոլոր այդ պետութիւններուն միջև:

Մուլթանի եւ անոր խորհրդակցանքներու համար յետակ էր իմաստը այդ բանաձեւին: Իրենց ստղն կը քացուր ազատ ապարկ՝ հայերուն հետ վարտելու ճիշդ ա՛յն ձեւով, որ կը չարմարէր՝ մանրամասն ամբողջականութեամբ պատրաստած իրենց հայաքինջ ծրագիրին գործադրման: Չարտափոխելալ այդ յօդուածին հետեւանքը կը հանդիսանա՛ւ՝ իրարու յաջորդող կամ իրարու հետ գուզքնօթ կոտորածները 1880-ական եւ 90-ական թուականներուն՝ Սաւունի, Էրզրումի, Խարբերդի եւ Աերաստիոյ նահանգներուն մէջ ստանալաբար, ապա նաև Կիլիկիոյ շրջանի այլեայլ հայաբնակ վայրերուն: Չիշատակելով նիւթական անճաշուկի կորուստները՝ կողպուտներու եւ հրդեհումի ալ հետեւանքով, միայն մարդկային զոհերուն թիւը կ'անցնէ 300,000-ը, առաւելաբար՝ 12-էն վեր տարիքի մէջ գտնուող այրերէ բաղկացեալ:

Անպատիժ այդ եղևունը կը լանգի լետոյ՝ աշխարհի պատմութեան մէջ իր նմանը չունեցող հայկական ցեղասպանութեան: 1915-էն մինչև 1920-ի վերջերը, Օսմանեան Կայսրութեան ամբողջ տարածքին ու զարհուրելի չափով մը նաև՝ նախապէս ոռուսական տիրապետութեան տակ գտնուող արևելեան Հայաստանի մէջ, հայոց մարդկային կորուստը կը կազմէ այն առեւճուան հաշտութեան ընդհանուր թիւին աւելի քան երկու-երրորդը, երկուքուկէսէ երեք միլիոնի հասնող թիւով: Այդ կորուստին մէջ, իրենց զարհուրելի բաժինն են ունեցած՝ սուրին ու հուրին հետ նաև սովը, համաճարակը, առեւանգումները վայրուց փոծակներէ, Եփրատ ու Տիգրիս գետերու ափերուն՝ զաւիճէմներն ի վար նետուելով, ջրամոյճ մահացումը պատուախնդիր հայուհիներու:

Այդ եղևունը բաժած է արիւնի գետեր հայութեան երակներէն: Հայ եւ օտար իրազեկ գրիչներու ձեռքով գրուած են անոր մասին անհամար յօդուածներ, առանձին հատորի նաև ստացած վկայութիւններ, մարդկօրէն արդարադատ յանձին՝ մերախիներէն եկածներուն նման, քայց նաև հրէշայծօրէն կողմնակալ ուղիով, կոր կաշտքն ու պետական շահերն են պահանջեր: Այդ վերջիները ո՛չ միայն չեն դատապարտած եղևունի բեղինակները, այլև արդարացուցած են պատիժը, պատմական իրադարձութիւններու նենգափոխութեամբ: «Հարցքը, ուրեմն, մնացած է դեռ ստանց լուծումի, աշխարհի հօգր պետութիւններուն արդարադատութեան ու գործն ուժին սպասող իր փեակին մէջ:

Պոկտ. Ազապի Նասիպեանին տնց երկախորութիւնը եզակի գործ մըն է, որ կը բանալ ծայրերը այդ «Հարցքին, հիմուռ ու խորատես պատմաբանի ծանրախոհ ու հանդարտամիտ քննարկումով: Հայ է Ազապին իր ամբողջ էութեամբ, քայց երբք թող չի տար որ այդ իրողութեան ծնունդ առնող զգացումներ միջուկու ըլլան՝ իրեն նման ճշմարտախոյզ պատմաբանէ մը եկած աշխատանքին: Մանրակրկիտ որոնումով ու թծախնդիր ընտրութեամբ օգտագործած է ան իր քննարկած նիւթին հետ աղընչութիւն ունեցող փաստաթուղթերու ճոխ այն մթերքը, զոր յաջողած է ձեռք բերել Բրիտանական Պետութեան այլազան մարմիններուն փաստագրական ծրարներէն, որոնց բովանդակութիւնը կը թափանցէ՝ քաղաքական, պատերազմական, տնտեսական, մինչև իսկ լրտեսական մարզերէն ներս ու որոնք ունին խտրօրէն խորհրդապահ բնոյթ:

Իր տրամադրութեան տակ ունեցած է ան՝ տուեալ ժամանակի բրիտանական ու մեծ չափով մը նաև միջազգային մամուլին հետաքրտները, արձանագրութիւնները՝ դոճփակ ժողովներու ընթացքին արտասանուած ճառերուն՝ պատասխանատու դէմքերու կողմէ, փաստաթուղթերու անճնական ծրարները՝ պետական բարձր դիրքի հասած բրիտանացի քաղաքական եւ զինուորական գործովարներու, ինչպէս նաև հետինակաւոր ընկերակցութիւններու վերին մարմիններուն, պատճէները՝ Լոնտոնի Կեդրոնի ուղղուած խորհրդապահական տեղեկագիրներուն եւ անոնց հեղինակներուն հասցէագրուած պատասխաններուն:

Գիրքին հիմնատրեալ պատրաստումին մէջ վկայակոչեալ ծանօթագրութիւններուն թիւը կը հասնի շուրջ հազարի, կրճատեալ ձեւով: Ահարկու աշխատանք կը պահանջէ կազմումը անոնց բառարանին եւ ապա անոր վերածումը հայերէնի: Անհրաժեշտ չնկատուեցաւ կատարումը այդ աշխատանքին, որ գիրքին ծաւալն ալ պիտի անեցնէր անպատեհ չափով: Այդ ծանօթագրութիւնները կը տրուին ուրեմն՝ բնագիրին մէջ նշուած իրենց թուահամարովը, իրաբանչիւր գլուխին վերաբերեալ խումբը առանձին:

Այս հատորին տրուած խորագիրէն մեկնելով, պիտի փորձուէինք մտածել թէ՛ «Հայկական Հարցքին նկատմամբ՝ միայն Բրիտանիոյ՝ կեցուածքն է նիւթը անոր: Իրողութիւնը այն է թէ կը գտնենք հոն կեցուածքը նաև եւրոպական մեծ կամ փոքր ուրիշ՝ պետութիւններու եւ Միացեալ Նահանգներու կառավարութեան: Բոլոր այդ պետութիւնները, Կեդրոնական Համախմբումին մաս կազմեն անոնք թէ Համաձայնականներուն, կը հետամտին միայն իրենց շահերը ապահովելու: Երբեք չի կատարուիր ո՛րևէ փորձ՝ թուրք իշխանութիւններու կողմէ ծրարուած ու դաժանօրէն գործադրող հայաքինջ ցեղասպանութիւնը արգիւնելու կամ սահմանափակելու:

Համաշխարհային Առաջին Ընդհանուր Պատերազմի վախճանին, չարաչար պարտուած Թուրքիոյ հետ դաշինք կնքելու ձեռնարկներուն առիթով, յաղթական կողմի ուժերը իրարու հետ կը ըմբին Թուրքիան սիրաշահելու ջանքին մէջ եւ ո՛չ թէ գայն պատելու եւ անոր անչափելի վայրագութիւններէն վերսպարած հայ մեղադրողներուն հատուցում ընելու աշխատանքին: Այժմ մէկը այլ

յաղթական կողմին անդամներուն կը ձգտի իրացնել թուրքին ձեռքը մնացած հողերէն պատսոս հող աւելի, կամ ստանձնաշնորհումներու՝ անոր իշխանութեան տակ գտնուող տարածութիւններուն վրայ:

Այդ հարցին մէջ, Ճրանսան կը հանդիսանայ ամէնէն աւելի դատապարտելի անդամը յաղթական կողմին: Մէկ օրէն միայն, կը մտնուայ ան իր հանդիսատի խոստումները հայոց: Թուրքին կը լանձնէ Կիլիկիան ամբողջ եւ Սուրիոյ այն մասերը, ուր պատսոսն էին գտնուող վերապրող հայերը Մեծ Եղեռնէն — Ինքնաձուլութեան, ժէպէլ Մուսան, Անտիոքի շրջանը ամբողջ ու մեծ մասը Քէսայի:

Անգլիան, իր կարգին, կը շարունակէ վարել դարատի հնութիւն ունեցող իր քաղաքականութիւնն ու ռազմավարութիւնը, որոնք ունեցած են հակառուս ու թրքանպատսոս քննարկ: Հետամուտ է եղած ան որ ռուսական բանակը չկարենայ իջնել դէպի հարաւ, դէպի տաք ջուրերը, եւ իր տիրապետութեան տակ առնել քարիդի ընդերքով հարուստ տարածութիւնները այդ շրջանին: Պէտք չէր որ կարենար մտնուայ ան Կասպից Ծովին ու փորձեր խանգարել Բրիտանիոյ անապարհը դէպի Հնդկաստան: Այդ նպատակէն մղուած՝ պէտք էր որ քաջալերէր ան փանթուրանական ձգտումները թուրքերուն, հոգ չէր որ հայերը ճգմունքի տակ: Բրիտանիոյ բանի մը պետական գործիչներուն եւ ընկերակցին կազմակերպութիւններէն ռմանց կողմէ ցոյց տրուած քարեացական կնցումը դէպի Հնդկաստան: Այդ նպատակէն մղուած՝ պէտք էր որ քաջալերէր ան փանթուրանական ձգտումները թուրքերուն, հոգ չէր որ հայերը ճգմունքի տակ: Բրիտանական կառավարութեան կողմէ պաշտօնակատարէն որդեգրուած ու հետեւողականօրէն գործադրուած քաղաքականութիւնը այդ մարզին մէջ մնացած է միշտ անփոփոխ ու քացած է կործանարար աղէտի դուռ ի վնաս մեզի:

Մասնաւոր ուշադրութեան արժանի է՝ այս երկասիրութեամբ քննարկուած ժամանակաշրջանէն դուրս ինկող, բայց ինքնին կենսականօրէն շահեկան իրադարձութիւն մը Բրիտանիոյ պատմութեան մէջ: Այդ դրամագին մտահմանումը պիտի ըլլար անձեռնի՝ ազգային-հասարակական կեանքի մէջ պատասխանատու դիրքի վրայ գտնուող ո՛րեւէ հայու եւ ռուսի՛ ալ համար: Կու տանք այդ դրամագ քան մէկի հանդէպ՝ Բրիտանիոյ քաղաքական կեանքին մէջ սկսեալու դէմք մը, William Pitt կրտսերը, որ որդին էր նոյն անունը կրող իտալական վարչապետին, երբ ինքն ալ կը հասնի վարչապետի պաշտօնին, 1783-ի վերջերք, Բրիտանիոյ Խորհրդարանին բեմէն արտասանած իր սուտին ճարտէ մէջ կ'անդրադառնայ զինուորական այն շարժումներուն, որոնք ճակատաշունչները կը հանդիսանային Եւրոպայի հիւսիս-արեւելեան շրջաններէն սկիզբ առնող վտանգատու երեւոյթի մը: «Տարական բանակը կը պատրաստուի իջնել դէպի Անդրկովկաս՝ կ'ըսէ ան, «ի իշխանութեան տակ առնելու համար ռազմական ու տնտեսական մեծ արժէք ներկայացնող այն տարածութիւնները, որոնց վրայ կը տիրեն այժմ պարսիկներն ու թուրքերը: Հայերը, վաղուց ի վեր, կրօնական ու ձևով մը ցեղային կապերով ալ զօրացած ջերմ զգացումներ կը տածեն հանդէպ հիսիսի հսկային, որուն «Բեռնո» մակդիրն են տուած, իբրև արտաշայտութիւն սիրոյ, հիացումի եւ վստահութեան, եւ անկէ է որ կը սպասեն իրենց

փրկութիւնը թուրք ու պարսիկ բռնակալութիւնէն»: Իր ճառը կ'եզրափակէ բանաձևով մը, որ պիտի դառնար մնայուն արտաշայտութիւնը՝ Բրիտանիոյ քաղաքական մտածողութեան ու ռազմավարական սկզբունքին: Բրիտանիան պիտի միշտ հետեւէր քաղաքականութեան մը, որով կարենար Ռուսիան հեռու պահել Անդրկովկասէն: Անոր բանակները պէտք չէր որ կարենային մտնուայ այդ հողին: Ու կ'եզրափակէ՝ «իսկ եթէ օր մը «Բեռնո» յաջողէր ոտք դնել այդ հողին վրայ, պէտք էր որ Բրիտանիան արդէն կատարած ըլլար այն գործը որուն հետեւանքով, չկարենար հոն հանդիպիլ ան մէկ հատիկ թեոքոքի սնգամ, որ կարենար դիմադրել զինք»: Թուրքին, ազերիին ու պարսիկին ուղղուած կոչ մըն էր այդ յայտարարութիւնը, որ լիշեալ ժողովուրդներուն կու տար քաջարձակ ազատութիւն՝ հետեւելու ընթացքի մը, որով բնաջնջէին այդ շրջանի հայութիւնն ամբողջ: Այդ կոչին ընդառաջումը, մաս առ մաս փորձուելէն ետք լիշեալ ժողովուրդներուն կողմէ, թուրք ճիւղներուն մանրամասն ծրագրումովը հասաւ իր գարնտարի լուսին, 1910-1920-ի ընթացքին, ընդգրկելով հայութիւնն ամբողջ:

Բացայայտ է թէ այս երկասիրութիւնը, իր ամբողջութեան մէջ, պարսաւ մըն է անաւ ընդդէմ Բրիտանիոյ, Երթալիս ու քարեկիրք, արդարացի եւ խզգախ, հիմնուած ըլլալով նոյնիմեքն Բրիտանիոյ հայրաքայտած փաստագրական տուեալներուն վրայ:

Իր խորաքափանց ու ողջախոն դատումով, Դուրս. Ազգային Նասիպանը հասած է այն համոզումին թէ Ռուսիան, ցարական իշխանութեան շրջանին եւ այնուհետեւ՝ խորհրդային իրաւակարգի օրերուն, պաշտպան է կանգնած հայութեան, մէկէ աւելի առիթով, ու փրկած է զայն վերջնական փճացումէ: Կրնայ ան առաջնորդուած ըլլալ մարդասիրական զգացումէ, կամ հայոց կողմէ իրեն հանդէպ ցոյց տրուած հաստատութիւնը գնահատելու տրամադրութիւնէն: Կրնան իր սեփական շահերէն թելադրուած ըլլալ փրկարար այդ քայլերը: Իբրև ողորմութիւն ընծայուած բարիքը պիտի ըլլար տեսական: Մեր բախտադրութիւնը փնտնեք մենք այն իրողութիւնէն թէ շահերու նմանութիւն կ'ալ Ռուսիոյ նման հզօր ուժի մը եւ այլապէս վտանգուած մեր ժողովուրդին միջև:

Ազգային այս երկասիրութիւնը վստահելի ուղեցոյց մըն է հայոց արկածային ճանապարհին վրայ, չհինցող դասագիրք մը անոնց համար յատկապէս, որոնք ունին կամ կրնան ունենալ պատասխանատու դեր՝ ազգային-հասարակական մեր կեանքին մէջ: Մեր գոյութեան տեսականացումը կ'սպասուի, կը զգացնէ ան, մեր հոգեկան, մտաւոր ու ֆիզիքական ուժերուն միանույնութեան, մեր բարեկամներուն հանդէպ տեսական հաստատութիւնն եւ մեր սպասած լուսադրող մտածողութիւնէն:

Մաղթենք արտանց որ անողջ եւ անոյց մնան միտքն ու մարմինը մեր Ազգայինն ու ըլլալ ան ուժաթափ՝ ազգին ու հայրենիքին ծառայելու տեսլանքող իր ճանապարհին վրայ:

ZCZC ABT556 URL345 02/111 12
LEBN CO WUER 107
KTGHMIAU21N 107/96 0/4 1008 AMPLIATION

SARKIS ABDALIAN
C/O ANTRANIK YOUTH ASSOCIATION
BELIM BOUSTANI STREET WAT WAT
PO BOX 11-1326
BEYROUTH LIBAN

KOHUNAG SERDOV GARTATZI TZER 7 MARTI KAMAGE STOP DRAKHENK VUR
HARKARJAW DIGIN NASIBIANGHAIERENI TARKMARENE IR SHAW SHAHEGAN
KIRKE STOP SIROV GUEDRAMATRENK MEG HAZAR DOLLAR KHENTRELOV VUR
MAIR ATOR ARAKVI HINK HARIUR ORINAK STOP HADJETZELK MEZ DEGHEAK
BAHEL THE INTCH DJANABARHOV BIDI GADARVI ARAKUME IEV DUR BEDRE
POKHANTZENK HAZAR DOLLARE STOP SHENORHAGALUTIUN TZIN PARI
MAGHTANKNERU HAMAR STOP ASTVADZ TZEZ BAHE BARBAKE KATCHAROGHTCH
TZEZI HADJUK HAYRENAKEVER NERSHENTCHUMNEROV STOP SHIP
ETCHMIADZHEN TZEZI MER KENAHADANKE IEV URHNUTIUNE STOP
VASKEN ARATCHIN CATHOLIKOS AMENAIN HAIOTZ



Վազգէն Ա. Հայրապետին կողմէ հրատարակչին ուղղուած
հետազոտելու նամակին հայաստան վերադարձութիւնը, 20 Յունիս,
1992-ին ստացուած:

Sarkis Abdalian
c/o Antranik Youth Association
Selim Boustani Street, Wat Wat
P.O. Box 11-1326, Beirut, Lebanon

Գոհունակ արտով կարդացի Ձեր 7 Մարտի նամակը: Որքան ենք որ
յարգարժան Տիկ. Նախապետը հայերէնի թարգմանք է իր շատ շահե-
կան գիրքը: Սիրով կը տրամադրենք մէկ հազար տոլար, խնդրելով որ
Մայր Աթոռ ստացոյի 500 օրինակ: Հանձնելը մեզ տեղեակ պահել թէ ինչ
ճանապարհով պիտի կատարուի ստացումը, եւ ո՞ր պէտք է փոխանցել
հազար տոլարը: Ենթոմակայութիւն ձեր բարի մտորանքներուն համար:
Աստուած ձեզ պահէ պահպանէ քաջատոյժ՝ ձեզի յատուկ հայրենասնուր
ներշնչումներով: Սուրբ էջմիածնէն ձեզի մեր գնահատանքը եւ
օրհնութիւնը:

ՎԱԶԳԷՆ ԱՌԱՋԻՆ
ՎԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՆԱԽԱԲԱՆ

Այս գիրքը քննարկումն է Բրիտանիոյ դիրքորոշումին՝ թէ՛ Հայ ժո-
ղովորդին հանդէպ (Համաշխարհային Առաջին Պատերազմին մէջ Թուրքիոյ
մուտքէն ետք ընդդէմ Բրիտանիոյ), եւ թէ՛ Ռուսական Կայսրութեան քայ-
քայուն հետևանքով տեղծուած Հայաստանի Հանրապետութեան հանդէպ:
Անհրաժեշտօրէն կը քննուի այստեղ Բրիտանական կառավարութեան
քաղաքականութիւնը որ ձևատրուած էր՝ ռազմական, քաղաքական, կայսե-
րական եւ տնտեսական եղափոխտող նկատառումներով: Մտնէն ուշադրութիւն
կը դարձուի ոչ միայն Նախարարներու Խորհուրդի ատենագրութիւններուն եւ
Արտաքին Գործերու Նախարարութեան պաշտօնագիրներուն, այլ նաև
Հնդկաստանի Նախարարութեան տեսակէտներուն, քանի որ Բրիտանիան, այն
ատեն, աշխարհի մէջ ամենամեծ թիով մահմետական հպատակ ունեցող պե-
տութիւնն էր. Պատերազմական Նախարարութեան՝ որ շեշտուած ազդեցութիւն
մըն էր ձեռք բերել պատերազմին պատճառաւ. ու Լոյս Եորճի՛ն՝ որ յաճախ
անճանալան դիտանագիտութիւն մը կը վարէր, Արտաքին Գործերու Նախարար-
ութիւնը փոխարինող: Գիրքը նաև կը քննարկէ, ցարդ չգործածուած փաստա-
թուղթերու միջոցաւ, գործունէութիւնները Հայանպաստ խումբերուն, որոնք
բոլորն ալ Բրիտանական զօրատր մարդասիրական աւանդութեան մը կը հետե-
ւէին եւ կը ջանային կառավարութեան վրայ ազդել՝ արտաքին քաղաքակա-
նութեան «ազնուապետական» հին ըմբռնումէն «ժողովրդավարական» ձի
փոխանցման այդ շրջանին:

Այսպիսի քննարկումի մը լաւագոյնս պիտի ծառայէր թեմափոք մտեցումը
(ստանց ժամանակագրութիւնը անտեսելու), նիւթերուն տալու համար մտա-
ծումի միասնութիւն եւ յստակութիւն: Միւս կողմէն, հակառակ ընձայուած ուշա-
դրութեան, անխուսափելի դարձան կրկնութեան պարագաներ տեղ տեղ:
Գիրքին համար, բնականաբար, մեծ չափով գործածուած են Բրիտանական
ձեռագիր աղբիւրներ: Բայց գործածուած են նաև Հայկական կարևոր
արխիւային նիւթեր՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Պոպընըն եւ Նիւ
Եորքիէն: Թէ՛ Բրիտանիոյ եւ թէ՛ Հայաստանի ներքին պատմութիւնը որոս կը
մնայ այս ուսումնասիրութեան սահմանէն: Հետեւաբար, փորձ չէ եղած
անդրադառնալու անոնց, քացի այն պարագաներէն, որ անհրաժեշտ էր այդ
անդրադարձումը՝ հիմնական նիւթին հասկացողութեանը նպաստելու համար:

Հայանպաստ խումբերը, 1915-1923-ի ընթացքին, յաճախ կ'անդրադա-
նային Հայաստանի նկատմամբ Բրիտանիոյ ունեցած անցեալի պատաս-
խանատութեան: Անհրաժեշտ էր, հետեւաբար, ունենալ ներածական գլուխ
մը որ ուրուագծէր, 1878-էն սկսեալ, Բրիտանիոյ ներգրաւումը Հայկական
Հարցին մէջ: Բրիտանիոյ շահագրգորութիւնը, Համաշխարհային Առաջին Պա-

տերազմէն առաջ, կը հետամտէր Ռուսական ազդեցութիւնը արգիլելու՝ Հայկական հողամասերուն վրայ: Հետեաքար, քարեհորդումները, որոնք կրնային օգտակար ըլլալ Հայ ժողովուրդին, շատ անկի նուազ կարեւոր նկատուեցան քան ռազմականօրէն արժէշատը Հայկական հողամասերը: Երկրորդ գլուխը կ'որոտագծէ Հայանպաստ ճնշումի խմբերուն և նպաստամատոյց կազմակերպութիւններուն աշխատանքը և անպատ նուիրումը՝ մինչև 1918: Երրորդ գլուխը կը փաստագրէ, առաջին անգամ ըլլալով, Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ 1915-ի Հայկական ռազմակիրներուն օգտագործումը ի նպաստ պատերազմական ճիգին և կը քննարկէ Հայաստանի ազատագրումին համար Բրիտանական «երաշխատութիւններ»ուն ենթակառոյցը: Չորրորդ գլուխը կ'որոտագծէ Բրիտանիոյ յետ-պատերազմեան երկայն-րի դժուարութիւնները. անոր անկարողութիւնը՝ Հայաստանի մասին իր համակրական յայտարարութիւնները հաշտեցնելու յետագայ իր այն դժկամակութեան հետ, որ հետո կը պահէր զինք պատասխանատուութիւն ստանձնելէ ի նպաստ երկրամասի մը, ուր ինք այլևս կորսնցուցեր էր իր շահագրգռութիւնը, անգամ մը որ գերակայութիւն էր սպանովք Պարսից Ծոցին մէջ: Չորրորդ գլուխը նկատի կ'առնէ նաև Բրիտանիոյ հակասական քաղաքականութիւնը Կովկասի մէջ, իբրև հետեանք իր նպատակակետերուն ու տնտեսական իր աղբիւրներուն միջև երևան եկած անհամեմատութեան: Հինգերորդ գլուխը կը քննարկէ Բրիտանիոյ պատրաստութիւնը: Թէ՛ Անաթոլիայի և թէ՛ Կովկասի նկատմամբ այդ պատրաստութիւնը արդիւնքն էին՝ պատերազմի ընթացքին անոր ձեռք բերած անհայեցողաք վարկէն և որ ստեղծուած կացութեան: Անոր զինուորական ոյժն ու տնտեսական միջոցները կը նուազէին՝ ատոնին ճնշումներու տակ: Այդ պատրաստութիւնը փաստօրէն աղիտայի եղան Հայաստանի համար: Վեցերորդ գլուխը կը նկարագրէ մարդասիրական Հայանպաստ խմբերուն յետ-պատերազմեան ճիգերը՝ Բրիտանական կառավարութեան ստիպելու որ ազդու օգնութիւն տար Հայաստանի, և անոնց դառն յուսախարութիւնը՝ կառավարութեան ընդատաջումի ձեւէն ու չսփէն: Այս խումբերուն ճնշումը կրցաւ միայն մղել Բրիտանական կառավարութիւնը որ *ցուցադրութեան վերածել* ինչ որ կ'ընէր: Այդպէսով, անոնք անողոքակիօրէն նպաստեցին հայ ժողովուրդին երազային յոյսերուն: Հայ ժողովուրդը նախընտրէր իր նակտագիրը կախելա պահել հետաւոր Երուզայէն, փոխանակ պատշաճեցումի վճռական քաղաքականութեան մը հետեւելու Կովկասի մէջ: Գիրքը կ'նկարակցանէ թէ Բրիտանիոյ համակրանքը հայ ժողովուրդին նկատմամբ և իր ռազմական շահերը երբեք չծուլուեցան համապարփակ ամբողջութիւն մը կազմող միակ քաղաքականութեան մը մէջ:

Այս գիրքին պատրաստումը անկարելի պիտի ըլլար՝ առանց շատ մը անձնատրութիւններու մատուցած օգնութեանը: Բայց քանի որ անոր մեծ մասը հիմնուած է Օքսֆորտի Համալսարանի դոկտորական աւարտանաւսի վրայ, ամէնէն անկէ երախտապարտ եմ եւ ուսումնական իմ ղեկավարիս, Դոկտ. Ակաթիա Ռեյնի, D. Litt., իր տեսակետօրէն ինձի ընձայած թանկագին առաջ-

նորդութեան և տուած խորհուրդներուն համար: Դիւանագիտական պատմութեան իր խորունկ գիտութեան և փորձառութեան, ինչպէս նաև իր ժամերկն՝ ստատաձեռնօրէն տրամադրեց՝ քննարկելու համար գրածներս թէ՛ որպէս խորք և թէ՛ որպէս ոճ: Երախտապարտ եմ նաև Փրոֆեսոր Մ. Ս. Էնտրըքընին՝ իր օգտաշատ թելադրութիւններուն համար, ու Դոկտ. Ալպեր Հուրանին՝ որ Մերձարտ Արեւելքի պատմութեան և ժողովուրդներուն իր խորունկ հասկացողութիւնը միշտ ալ ազնուօրէն բաժնեց ինձի հետ: Դոկտ. Ա. Պէլլեր-Բանկ, Փարիզի, առանց թերացումի պատասխանեց այս շրջանի Հայոց Պատմութեան մասին իմ հարցումներու: Հետեաքար, կը փափարիմ իմ անկեղծ շնորհակալութիւններս յայտնել իրեն: Մեծապէս երախտապարտ եմ նաև Օքսֆորտի իմ Գոլէճիս, Լէյտի Մարկլէթ՝ Հոլի ՏՅօրէնին և դասախօսներուն՝ այն մեծ ազնուութեան և քաջակերանքին համար, զորս միշտ վայելեցի իրենց մօտ, իբրև պատմական ուսումնասիրութեանց ուսանող:

Խորապէս երախտապարտ եմ հետեւեալ գրադարաններու պաշտօնութեանց՝ ինձի տրուած օգնութեան համար — Դաշնակցութեան Արխիւներու Կեդրոնին, Պոսթըն, Մէլեշուսեց. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Գրադարանին, Սեւըլ Պրուք, Նիս Երզրի. Պոսլիլըն Գրադարանին, Օքսֆորտ, ուր կատարեցի աշխատանքիս մեծ մասը. Պրիսթլի Համալսարանի Գրադարանին. Բրիտանական Գրադարանին, Լոնտոն. Չրչիլ Գոլէճի Գրադարանին, Գեմպրիք. Օքսֆորտի Համալսարանի Պատմութեան Բաժնի Գրադարանին. Լորտերու Տան Գրադարանին. Կայսերական Պատերազմական Թանգարանին. Հնդկաստանի Նախարարութեան Գրադարանին. Աշխատատրական Կուսակցութեան Արխիւային Կեդրոնին, Լոնտոն. Լամպլթ Պալատի Գրադարանին. Պատական Արձանագրութեանց Պաշտօնատան. Քուլչըրներու Գրադարանին, Լոնտոն. Ռոտը Հաուսի Գրադարանին, Օքսֆորտ. Սենթ Էնթընիզ Գոլէճի Միջին Արեւելեան Կեդրոնին, Օքսֆորտ. Սենթ Տէիմիքլի Գրադարանին, Հօւլըրտէն. և Թրինիթի Գոլէճի Գրադարանին, Գեմպրիք:

Ազնուափայլ Տիկին Հոկ՝ Պրենչիլէն, Քենթ, Տիկին Էլիզաբէթ Պոտս՝ Տօնսըն Փլեյսէն, Լոնտոն, և Պրն. Ռոպին Հոճքին՝ Պարսկապա Հատուկ Զայմարտի մօտ, ինձի տրամադրեցին ոչ միայն Նոբլ Պարսընի, Էնիօրն Ռիլիքմօսի և Թոմաս Հոճքիի իրենց մօտ գտնուող անձնական թղթածրարները, այլ նաև իրենց մեծ ազնուութիւնը ցուցաբերեցին զանազան ուրիշ ձեւերով: Հանոյթով կը փափարիմ իմ ամենաշնորհ շնորհակալութիւններս յայտնել իրենց: Պրն. Ռոնըլտ Սը Պանսընը՝ Ուոլըլմ Էպիլէն, Էսէքս, ինձի հաղորդեց Կերպաճոյրն Հարըլտ Պարսընէն կրած իր անձնական տպատրութիւնները, որոն համար, նոյնպէս երախտապարտ եմ սրտանց:

Կ'անդրադառնամ թէ անկարելի է հոս յիշատակել բոլոր այն բարեկամներս, որոնք հետաքրքրութիւնը՝ աշխատանքիս, և անպատ ազնուութիւնը ինձի հանդէպ՝ եղան աղբիւր մը քաջակերանքի: Իրենց բոլորին կը յայտնեմ իմ ամենաշնորհ շնորհակալութիւններս:

1. ՆԵՐԱԾԱԿԱՆ.

ԲՐԻՏԱՆԻԱ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ՝

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ


ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԾՐՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ


Եփրատ գետի դուրս ցցուած շրջանին արեւելեան կողմը եւ Կովկասեան լեռներուն հարաւ տարածուած երկրամասէն՝ Հայաստանի բնակիչներուն վերաբերեալ ամենամիևն վկայութիւնները կը գտնուին ք.ա. տասնըշորրորդ դարէն մնացած հիօթիթեան պնակիտներու վրայ: Անոնք կը յիշատակեն Հայաստանի պզտիկ թագաւորները եւ Ազգիի ցեղախումբերը: Յետագային, ասորական արձանագրութիւն մը Սարկոն Ա.-ի կողմէ (880-948 ք.ա.) կ'ակնարկէ Արմենի եւ Ծիւպրիա ցեղախումբերուն: Բայց այս շրջանին մէջ, առաջին միացեալ եւ զօրաւոր թագաւորութիւնն էր ք.ա. իններորդ դարուն հաստատուած Ուրարտական պետութիւնը, որուն էրերունի մայրաքաղաքը կը վերապրի արդի Երևանին մէջ: Մինչև վեցերորդ դար, ք.ա., Ուրարտացիները տկարացած՝ Ասորեստանի, Միտիայի եւ Աքեմենեան Պարսկաստանի դէմ պատերազմներէն, ներթափանցումի ենթարկուեցան Հայասա-Ազգի եւ Արմենի-Ծիւպրիա ցեղախումբերէն, որոնք իրենց պարտադրեցին հայերէնը, հնդեւրոպական լեզու մը: Անկէ ետք, Ուրարտու անունը աստիճանաբար փոխարինուեցաւ Արմենիայով, ինչպէս կը յիշատակուի Պեմիստունի արձանագրութեան (Մեծն Դարեհի պատերազմները պատմող) եւ Հերոդոտոսի ու Քսենոփոնի գործերուն մէջ: Արմենիա բառը, սերած Արմենի-Ծիւպրիա խմբաւորումէն, կը գործածուի մինչև այսօր, թող ժողովուրդներուն կողմէ, բացի նոյնինքն հայերէն, որոնք իրենց երկիրը կը կոչեն Հայաստան եւ իրենք զիրենք՝ հայ, ծագում առած ըլլալով Հայասանի ժողովուրդէն: Հայերը, հետեւաբար, Արմենիա կամ Հայաստան ասրած են հնագոյն ժամանակներէն սկսեալ:

Ամէնէն փայլուն շրջանը հին Հայաստանի պատմութեան մէջ, Տիգրան Բ-ի իշխանութիւնը եղաւ (95-56 ք.ա.) երբ իր ընդարձակ կայսրութիւնը տարածուեցաւ Կասպից Ծովէն մինչև Միջերկրական: Գտնուելով, սակայն, ճանապարհներու խաչմերուկին վրայ, Հայաստան տուժած է արեւմտեան եւ արեւելեան պետութիւններու միջև զոյութիւն ունեցող սուր մրցակցութենէն եւ Կելտոնական Ասիոյ վայրենի ցեղախումբերու ներխուժումէն:

Հայ ժողովուրդին առաջին մեծ արտագաղթը տեղի ունեցաւ տասնըմկերորդ դարուն, երբ սելճուք թուրքեր գրաւեցին Հայաստանը: Յետագային, ան ներխուժումի ենթարկուեցաւ յաջորդաբար, նախ Մոնկոլներէն՝ տասներկերորդ դարուն... եւ ի վերջոյ օսմանցի թուրքերէն՝ տասնըվեցերորդ դարու սկիզբը: Հազարաւոր հայեր գացին հաստատուելու Պայքանեան երկիրները, Լեհաստան, Ռուսիա, Պարսկաստան եւ մինչև Հնդկաստան:



Քարտեւ 1.— Տիրան Բ.-ի Կայսրութիւնը



Քարտեւ 2.— Հայաստան Հին Եւ Միջին Դարերում


Հայերու մեծ թիւ մը գնաց նաև Կիլիկիա, Միջերկրականի ծովեզերքը, և ժամանակի բնթացքին, տասներմէկերորդ դարուն, հոն հիմնեց նոր թագաւորութիւն մը: Կիլիկիոյ հայերուն կողմէ Խաչակիրներուն տրուած կարևոր օգնութիւնը ճանաչում է գտած Կրեկորի ԺԳ. Պապին կողմէ: Բայց տասներորդ դարու վերջաորութեան, հայկական այս պզտիկ թագաւորութիւնը ևս կործանեցաւ Մանլուքներուն կողմէ և արտագաղթի շարժումը ստացաւ յանկուտ մղում: Ըստ մը հայեր գացին Ռատաստուկու Կիպրոս, Հռոտոս, Կրետ: և ապա՝ Եգիպտոս ու Եւրոպայի զանազան մասերը:

Բուն Հայաստանի մէջ, Պարսկաստանի և Օսմանեան Թուրքիոյ միջև պատերազմներու հետեանքով, Արեւելեան Հայաստանը ի վերջոյ Պարսկաստանին անցաւ 1746-ին: Սակայն, մինչև 1828, Ռուսիան Պարսկաստանէն ձեռք ձգեց Երևանի և Նախիջևանի խանութիւնները (նահանգներ՝ Արևելեան Հայաստանի մէջ) անոր հետ իր ունեցած յաղթական պատերազմներուն որպէս փոխանք: Արաքս գետը եղաւ Ռուսիոյ և Պարսկաստանի սահմանը:

1828-ին Ռուսիան պատերազմի մտաւ նաև Թուրքիոյ դէմ և շահեցաւ որոշ ֆողամասեր: Ան յանկուտ ֆողեր ձեռք ձգեց՝ Խրիմի և 1876-1877-ի պատերազմներով: Այսպէս, ուրեմն, Համաշխարհային Առաջին Պատերազմէն առաջ, պատմական Հայաստանը բաժնուած էր Թուրքիոյ և Ռուսիոյ միջև, ու հայ ժողովուրդին զանգուածը կ'ապրէր Արեւմտեան Հայաստանի կամ Թրքա-հայաստանի և Արեւելեան Հայաստանի կամ Ռուսահայաստանի մէջ: Բայց կային նաև հայկական համայնքներ՝ մինչև հեռաւոր Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ՝ քանի որ արտագաղթի շարժումը շարունակուած էր 1895-1896-ի Թուրքիոյ հայկական ջարդերուն և 1909-ի Կիլիկիոյ ջարդերուն ընթացքին⁽¹⁾:

ՀԱՆՑ ԺՈՂՈՎՈՐԴԻՆ ԹԻՒՆ 1914-Ի ՆԱՍՏՈՐԵԱԿԻՆ

1914-էն անմիջապէս առաջ, աշխարհի հայերուն ամբողջ թիւը կը հաշուուրէր մօտաւորապէս չորս ու կէս միլիոն: Ռուսահայաստանի մէջ, որ կ'ընդգրկէր Կարսի, Երևանի նահանգները, Արցախի սարահարթերը և Թիֆլիսի նահանգին հարաւային մասերը, կային մօտաւորապէս մէկ ու կէս միլիոն հայեր: Բայց Օսմանեան Կայսրութեան հայ բնակչութեան թիւը կը մնայ տակաւին բոտոն վճել ճիւղ: Թրքական պաշտօնական վիճակագրութեան համաձայն, ամբողջ Կայսրութեան մէջ կային միայն 1,300,000 հայեր, որոնց 628,000-ը կ'ապրէին «վեց (Արևելեան) վիլայէթներ»ուն կամ նահանգներուն, այսինքն՝ հայերու հին հայրենիքին մէջ, կազմելով շրջանի բնակչութեան (5,010,594) միայն 12,53 առ հարիւրը: Տարօրինակ կերպով, Օսմանեան վիճակագրութիւնը չի հաշուարկեր անշատ թիւեր՝ շրջանի թուրքերուն և իւրտերուն համար. աւտըն խմբուած են որպէս առանձին ամբողջութիւն մը՝ «Մահմետականներ» անունին տակ: Միւս կողմէ, 1912-ին, Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը Կայսրութեան մէջ հայերու թիւ տուած է 2,100,000-ը: «Վեց վիլայէթներ»ուն⁽²⁾ մէջ կային 1,018,000 հայեր, որոնք կը կազմէին 38,9 առ հարիւրը շրջանի



Քարտիկ 3. — Արևմտախաղաղատանի Վարչական Վարչական Բաժանմունքները 1914-ին

բնակչության — յարարերական մեծամասնություն մը (25,4 առ հարիւր թուրքերու եւ 16,3 առ հարիւր քիւրտերու դիմաց)։ Մնացեալ մասը կը բաղկանար մանր համայնքներէ — ասորի, յոյն, հրեայ եւ այլն։ Նկատի ունենալով մեծ տարբերութիւնը պաշտօնական թրքական եւ հայկական թիւերուն միջեւ, մարդ կը տարոյժ մտածելու թէ՛ արդեօք երկու կողմերն ալ դիտարտեալ կերպով չափազանցութեամբ դիմած են՝ հերքելու կամ արդարացնելու համար հայկական ազգային ձգտումները։ Եւ սակայն, բրիտանական Արտաքին Գործերու Նախարարութեան Պատմական բաժինին կողմէ 1920-ին արտայայտուած կարծիքի մը համաձայն, հաւանական է որ Պատրիարքարանին կողմէ տրուած հայերու թիւերը «շատ աւելի ցած են քան թէ բարձր», քանի որ գլխաւորակէն գոյութիւնը կը մղէր հայերը գաղտնի պահելու քան թէ չափազանցելու իրենց սեփական թիւը։ Վերջ տակաւին կը շարունակուի եւ, 1982-ին, «Սփեքթլըթ»-ին մէջ յոյժուած մը կ'ակնարկէր Թորքիոյ մէջ «ծաղկող սակահմական ճարտարագիտութեան մը» որ կը ձգտի նուազագոյնի իջնցնել նախա-1914-ի հայկական բնակչութեան քանակը⁽³⁾։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՂԱԳԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԵԶ

Հայ եւ անգլիացի թագաւորներուն միջեւ շփումը գոյութիւն ունեցեր էր Միջին դարերէն սկսեալ։ Այսպէս, Կիլիկոյ ապագայ թագաւոր Լեւոն Ա. եղեր էր գլխաւոր փեսեղապարը Ռիչըրտ Առիժասիրտի հարսանիքին, Կիպրոսի մէջ, 1191-ին։ Իսկ Լեւոն Ե., հայերու վերջին թագաւորը, Ֆրանսա եւ Անգլիա զնաց 1386-ին, միջնորդելու Ռիչըրտ Բ.-ի եւ Ֆրանսայի թագաւորին միջեւ, որոնք պատերազմի մէջ էին այն ատեն⁽⁴⁾։ Բայց, տասնիններորդ դարուն՝ Օսմանեան Կայսրութեան տկարացումը եւ Ասիոյ մէջ Ռուսիոյ յաղթանակներն էին որոնք ստացին անգամ Հայաստանը բերին բրիտանական քաղաքականութեան մէջ։ Թորքիոյ նեցուկ ըլլալու իրենց ճիգին մէջ, Արեւմտեան պետութիւնները, 1856-ին, Ռուսիոյ կայսրին ստիպեցին Սուլթանին վերադարձնել Կարս քաղաքն ու միջնաբերդը, ինչպէս նաեւ Օսմանեան տարածքին այն միւս մասերը, զորս ռուսական զօրքերը գրաւեր էին Նրիմի պատերազմին ժամանակ։ Ասկէ գաւտ, Բրիտանիոյ, Աստրիոյ, Ֆրանսայի, Փրուսիոյ, Ռուսիոյ եւ Աստրիոյի վեհապետները յանձնառու եղան «չարգելու անկախութիւնը եւ հողային ամբողջականութիւնը Օսմանեան Կայսրութեան»⁽⁵⁾։

Տեղոյն վրայ գտնուող բրիտանացի սպաներ, 1870-ական թուականներուն մասնաւորաբար, կը թոյլ թէ չափազանցուած կերպով կը շեշտէին ռուսական կարեւորութիւնը Հայաստանի, պնդելով թէ ոչ մէկ պարագայի պէտք էր թոյլատրուէր որ ինձար ան Ռուսիոյ ձեռքը։ Կ'ենթադրուէր թէ Հայաստանի եւ քրտական լեռներուն վրայ իշխանութիւն ունենալով, Ռուսիա կրնար սպառնալ Պարսից ծոցին վերանմասին՝ Եփրատի եւ Տիգրիսի հովիտներուն ճամբով։ Ռուս-թրքական պատերազմին սկիզբը, Բրիտանական կառավարութիւնը նախազգուշացուեցաւ, թէ ռուսական զինուած ուժերը եթէ գրաւէին Հայկական Բարձրաւանդակը, անոնք պիտի ունենային «ամբողջ Փոքր Ասիոյ» տիրապետութիւնը։ Իր կարգին, Սըր Ա. Հ. Լայքըրտ, Բրիտանիոյ դեսպանը, նույնպէս

նկատել տուա Ռուսիոյ կողմէ Հայաստանի նուաճումի մը ունենալիք հսկայ ստակութիւնները անոր համար եւ բարոյական ազդեցութիւնը Հնդկաստանի մէջ՝ Բրիտանիոյ մահմետական հպատակներուն վրայ: «Հետեւանքը պիտի մլլար՝ Բրիտանական կայսրութեան երբեքէ տրուած մեծագոյն հարուածը» գրեց ան⁽⁶⁾:

Ռուսիան Բրիտանիոյ մեծագոյն մրցակիցն էր արեւելքի մէջ, իսկ Հնդկաստան՝ Բրիտանիոյ ամէնէն թանկագին ստացումաձրը: Միւս կողմէ, Թուրքիոյ աշխարհագրական դիրքը Ռուսիոյ եւ Հնդկաստանի նկատմամբ եզակի էր. անոր ամբողջականութիւնը, Ֆետեաբար, պէտք էր որ պաշտպանուէր Բրիտանիոյ կողմէ, ամէն գնով: Հնդկաստանը այնքան ծանր կը կշռէր Բրիտանական Կայսրութեան արժէքներու նմարին մէջ, որ Կայսերական Պաշտպանութեան Կոմիտէի առաջին Տեղեկագիրը յայտարարէր էր.

«Բրիտանական Կայսրութիւնը գերազանցօրէն մեծ Ծովային, Հնդկական եւ Գաղթային Պետութիւն մըն է»⁽⁷⁾:

Ռրեմն, Հնդկաստանը, իր կարեւորութեամբ, միայն երկրորդ կարգը կը գրաւէր, նաատրոմիլէն անմիջապէս ետք, Կայսրութեան զօրութիւնը կազմող ազդակներուն մէջ, եւ կենսական դիրք մը ունէր Թուրքիոյ հանդէպ Բրիտանիոյ վերաբերումը որոշող նկատումներու շարքին: Հետեաբար, Թուրքիան ռազմագիտական կարեւորութիւն ունէր Բրիտանիոյ համար թէ՛ Հնդկաստանի եւ թէ՛ Ռուսիոյ նկատմամբ: Ասկէ զատ, Բրիտանիոյ համար որոշապէս առաւելութիւն մըն էր քարեկամական յարաբերութեանց մէջ ըլլալ Թուրքիոյ Մուլթանին, Խայփին նև, քանի որ Բրիտանիան մեծագոյն զաղթային պետութիւնն էր մահմետական աշխարհին մէջ: Բրիտանիան չէր կրնար նոյնպէս անտեսել տնտեսական ու էլեւտական իր շատ նկատելի շահերը Թրքական Կայսրութեան մէջ: Մ.Ն. Գըրզընի (յետագային Լորտ Գըրզըն) համաձայն,

«Աշխարհի վրայ ներկայիս պտուտահողմի մը նման մոլեգնող առևտրական կատարի մրցակցութեան մէջ, շուկայի մը կորուստը յետադէմ քայլ մըն է, որուն հասցուցած վնասը անփոխարինելի է. շուկայի մը շահը որական յաւելում մըն է ազգային զօրութեան»⁽⁸⁾:

Սպտնալի՛քը որ ուղղուած էր Բրիտանիոյ առևտրին եւ տնտեսութեան, Արևելքի քաղաքական մրցակցութեան ենթաճողին քաղկացուցիչ մէկ մասը եղաւ:

1877-ի պատերազմին ընթացքին, Ռուսիան գրաւեց Կարսը, Պաթումը եւ Արտասանը, ինչպէս նաև Պալազիտը եւ Ալաշկերտը, յառաջացնելով Բրիտանիոյ բոուն դժգոհութիւնը: Խաղաղութեան Սկզբնական Գաշինքը, յաղթական Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջև, կնքուած Սան Ստեֆանոյի մէջ, 19 Փետրուար⁽⁹⁾ (3 Մարտ) 1878-ին, որոշապէս անընդունելի էր Արեւմտեան պետութիւններուն կողմէ: Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարար Լորտ Սոլզբըրին, այդ պետութիւններուն ուղղուած իր 1 Ապրիլ 1878-ի շրջափարակին մէջ առաջիկն թէ Հայաստանի ամբողջութիւններուն ձեռք բերումը պիտի Ռուսիոյ անմիջական ազդեցութեանը տակ դնէր այդ շրջանին բնակ-

չութիւնը, մինչ՝ եւրոպական «ծաւալուն» առևտուրը որ կ'անցնէր Տրապիզոնէն Պարսկաստան, Ռուսիոյ կողմէ Ալաշկերտի եւ Պալազիտի գրաւումին նետնանքով խափանուելու ենթակայ պիտի ըլլար, արգելիչ խոչընդոտներու պատճառով⁽¹⁰⁾:

Բրիտանիոյ եւ Ռուսիոյ միջև յաջողոր խորհրդապահական բանակցութիւններուն ընթացքին, քաջայայտ եղաւ թէ Ռուսիան հաւանաբար ընդունէր փոփոխութիւններ Եւրոպական Թուրքիոյ վերաբերող յօդուածներուն մէջ: Իսկ Ալաշկերտի եւ Պալազիտի նկատմամբ, թէև Կայսերական Վարչապետ Իշխան Կորչագովը փոխադարձեց՝

«Անվտանգութիւնը ծախսելուութեան տանիլ է պնդելը՝ թէ անոնք (հայկական ամբողջութիւնները—Ա.Ն.) Ռուսիան «ի վիճակի պիտի ընէին խափանելու Եւրոպայի առևտրական դրութիւնը՝ արգելիչ խոչընդոտներով»,

բայց այդ շրջանները ի վերջոյ վերադարձուեցան Թուրքիոյ:

Բայց Կորչագովի կողմէ այդ շրջաններուն մէջ իրեն միակ լա նաա-հանգիստը նկատուած Պաթումը, ինչպէս նաև միայն պաշտպանողական արժէք մը ունեցող Կարսի եւ Արտասանի ամբողջները⁽¹¹⁾ Ռուսիոյ կառավարութիւնը որոշապէս տրամադիր չէր գերծ կացուցանելու այն պայմաններն, որոնց հաւանք էր պարտուած Թուրքիան:

Լորտ Սոլզբըրին, իր կարգին, «անկարելի» նկատեց որ Բրիտանական կառավարութիւնը անտարբերութեամբ նայէր Ասիական Թուրքիոյ մէջ տեղի ունենալիք այս փոփոխութիւններուն վրայ: Օսմանեան հարստութեան կառավարութիւնը՝ օտարական նուաճողի մը կառավարութիւնն էր տակաւին, յենած՝ անկի ուժի՛՝ քան թէ ընդհանրական ազդութեան մը համակրանքին վրայ: Թրքական բանակներուն պարտութիւնը եւ Ռուսիոյ կողմէ իրացումը նոյնիսկ միայն Պաթումի, Կարսի եւ Արտասանի, պիտի յառաջացնէին Սուրիոյ, Փոքր Ասիոյ եւ Միջագետքի բնակչութեան մէջ ընդհանուր համոզում մը Թուրքիոյ անկումին նկատմամբ եւ նոյիրում մը Ռուսիոյ հանդէպ, այն պետութեան, որ վերելքի մէջ էր: Այսպիսի զգացումի վիճակ մը ընդունելի պիտի չըլլար Բրիտանիոյ:

«Անկարելի է որ Նորին Վեհափառութեան Կառավարութիւնը ընդունի, ստանց արգիւկելու ճիգ մը ընելու, այն ազդեցութիւնը զոր այդպիսի զգացումի վիճակ մը պիտի յառաջացնէր այնպիսի շրջաններու մէջ, որոնց քաղաքական կացութիւնը խորապէս կ'առընչուի Մեծն Բրիտանիոյ Արևելեան շահերուն հետ...»:

պնդեց Սոլզբըրին: Միակ պայմանը որ կրնար շօշափելի ապահովութիւն մը տալ Ասիական Թուրքիոյ մէջ Օսմանեան իշխանութեան կայունութեան համար՝ յանձնառութիւնը էր զօրաւոր պետութեան մը թէ՛ «նորիշ ո՛րեւ ոսնձգութիւն Ռուսիոյ կողմէ՛ Թուրքիոյ Ասիական ցամաքամասին վրայ, պիտի արգիւկուէր զէնքի ուժով»: Այս տեսակի յանձնառութիւն մը անբարձեւտ վստահութիւնը պիտի տար Ասիական Նահանգներու բնակչութեանց թէ՛ Ասիոյ մէջ իրական

իշխանութիւնը սահմանուած չէր արագ անկումի մը: Բրիտանական կրնար այս տեսակի ապահովութիւն մը տալ երկու պայմաններով: Բրիտանական կառավարութիւնը «պատրաստ չէր վանեացնելու յոռի կառավարում եւ կեղեքում» եւ, հետևաբար, ան պետք էր որ «պաշտօնապէս հաստատագուէր» Բարձրագոյն Դրան մտադրութեան մասին՝ Թուրքիոյ նամանակներու կառավարումի մէջ անհրաժեշտ բարեկարգութիւններ ներմուծելու: Երկրորդ պահանջը՝ պայմանաժամով վարձու տալն էր Կիպրոսի(12):

Կիպրոսի Համաձայնագրին առաջին Յօդուածը, ստորագրուած 1878 Յունիս 4-ին, կ'ըսէր.

«Եթէ, Պարսկաստանը, Արտասանը, Կարսը, կամ որեւէ մէկը անոնցմէ գրաստանայ պահուի Ռուսիոյ կողմէ, ու եթէ ապագային Ռուսիոյ կողմէ որեւէ փորձ ըլլայ՝ Խաղաղութեան Եզրափակիչ Դաշինքով հաստատուած Նորին Վեհափառութիւն Սուլթանին Ասիական հողերէն որեւէ յանկելայ հող մետք մզելու, Անգլիան յանձնառու կ'ըլլայ միանալու Նորին Վեհափառութիւն Սուլթանին, պաշտպանելու զանոնք զէնքի ուժով:

Ասոր փոխարէն, Նորին Վեհափառութիւն Սուլթանը Անգլիոյ կը խոստանայ՝ այս երկրամասերուն մէջ Բարձրագոյն Դրան քրիստոնէայ եւ այլ հպատակներուն կառավարման ու պաշտպանութեան համար սկսիլ անհրաժեշտ բարենորոգումներու՝ յետագային համաձայնելի երկու պետութիւններուն միջև. եւ որպէսզի Նորին Վեհափառութիւն Սուլթանը կարելիութիւնը տալ Անգլիոյ՝ վերջինիս յանձնառութեան գործադրութեան համար անհրաժեշտ նախապատրաստութիւնը ընելու, Սուլթանը ինչ եւ կ'աւանդի յանձնել Կիպրոս Կղզին որ գրաստի եւ կառավարուի Անգլիոյ կողմէ»(13):

Ինչպէս մտահանուած է Ուիլիքմ Լ. Լենկլըքի կողմէ, կատարելապէս յստակ է թէ Բրիտանական կառավարութիւնը շատ անելի նուազ մտահոգուած էր հայերով, քան անոնց բնակած երկիրով. իրողութիւն մը՝ որ չէր կրնար խուսափած ըլլալ Սուլթանին ուշադրութենէն: Բրիտանական հետամտու էր թիւսաբանելեան Անթարկիայի վրայ թրքական իշխանութեան նեցուկ կանգնելու՝ կառավարման դրութիւնը բարեփոխելու մեթոտով միայն: Ը. Թեմփլըրի եւ Լ. Մ. Փենդըն պատմաբաններուն համաձայն, Սուլթանը «հակապէս» հետամտու էր Ասիական բարենորոգումներուն(14): Բայց իր ծրագիրը ձախողեցաւ, որովհետեւ Սուլթանը Էապէս չէր հետաքրքրուի բարենորոգումով: Միւս կողմէն, քանի որ Օսմանեան Կայսրութեան նեցուկ ըլլալու նախաձեռնութիւնը յանձն առնուցաւ Բրիտանիոյ կողմէ, վերջինս ենթակալ եղաւ Ռուսիոյ եւ Ֆրանսայի նախաձեռնի եւ ընդդիմութեան մրահրումի վտանգին: Այդ երկիրները, իրենց դիրքին ու ասանդութիւններուն պատճառաւ, հակառակորդներն էին Բրիտանիոյ, այն քան ստիճան որ, Պերլինի Վեհաժողովին ընթացքին յայտնաբերուե՛ց՝ Լոնտոնի «տուրքաին կողմէ Բրիտանիոյ եւ Թուրքիոյ միջև կնքուած Կիպրոսի գաղտնի Համաձայնութեան, պատճառ եղաւ Վեհաժողովին գրեթէ լուծման: Ֆրանսացի եւ ռուս դեսպանները իրենք զիրենք յայտարարեցին «նախատուած՝ Անգլիոյ անպարկեշտութենէն»(15):

Պերլինի Դաշնագիրը, ստորագրուած 1878 Յունիս 13-ին, վերստեղծութեան ենթարկեց Սան Ստեֆանոյի Դաշինքը: Դաշնագիրին ստորագրութեան օրը, Պերլինէն գրելով, Սուլթանին գոհունակութեամբ ընդունեց թէ եղած փոփոխութիւնները «շատ մեծ» էին: Անոնց ընդհանուր արդիւնքը եղած էր «շատ խոշոր երկրամասի մը» — ներառեալ Պալագիտի գաւառին — վերադարձումը Սուլթանին կառավարութեանը, եւ այս փոփոխութիւնները նապատակ ունէին «գորատր կերպով ապահովելու» անոր Կայսրութեան կայունութիւնը եւ անկախութիւնը:

Այն յոդուածը որ Պերլինի նոր Դաշնագիրին մէջ ամէնէն անելի կը վերաբերէր հայերուն, 61-րդն էր, որ կ'ըսէր.

«Բարձրագոյն Դուռը յանձն կ'առնէ գործադրել, առանց յանկելալ լապարտի, տեղական կարիքներէն պահանջուած բարոյքումները եւ բարենորոգումները հայերու կողմէ բնակուած նահանգներուն մէջ, եւ երաշխատրել անոնց ապահովութիւնը Չերքէզներուն եւ Քիւրտերուն դէմ:

Այս առընչութեամբ առնուած քայլերը պարբերաբար պիտի իմացնէ ան Մեծ Պետութիւններուն, որոնք պիտի վերահսկեն անոնց գործադրութեան»(16):

Պերլինի Դաշնագիրին 61-րդ Յօդուածը փոխարինած էր Սան Ստեֆանոյի Դաշինքին 16-րդ Յօդուածը որ պայման որած էր.

«Քանի որ Ռուսական զօրքերուն հետացումը՝ այն երկրամասէն, զոր անոնք կը գրասեն Հալապտանի մէջ, եւ որ պիտի վերադարձուի Թուրքիոյ, կրնար տեղի տալ հակամարտութիւններու եւ բարոյքութիւններու՝ ի վնաս երկու երկիրներուն միջև լա յարաբերութիւններու պահպանութեան, Բարձրագոյն Դուռը յանձնառու կ'ըլլայ իրագործելու, առանց յանկելալ ուշացումի, տեղական կարիքներէն պահանջուած բարեփոխումները եւ բարենորոգումները՝ հայերու կողմէ բնակուած նահանգներուն մէջ, ու երաշխատրելու անոնց ապահովութիւնը Քիւրտերէն եւ Չերքէզներէն»(17):

Երեւոյթն դատելով, շատ տարբերութիւն չկար Սան Ստեֆանոյի Դաշինքին 16-րդ եւ Պերլինի Դաշինքի 61-րդ յօդուածներուն միջև: Երկու պարագաներուն ալ Բարձրագոյն Դուռը յանձն կ'առնէր, կամ յանձնառու կ'ըլլար բարենորոգումներ գործադրելու հայերու կողմէ բնակուած նահանգներուն մէջ եւ երաշխատրելու անոնց ապահովութիւնը քիւրտերուն եւ Չերքէզներուն դէմ Իրականութեան մէջ, սակայն, տարբերութիւնը ծանրակշիռ նշանակութիւն ունէր: Առաջին պարագային, Թուրքիա յանձնառու կ'ըլլար Ռուսիոյ որ զինք վճռապէս յայտած էր, որուն զինուորական ոյժը ազդու էր եւ որուն բանակները տեղուն վրան էին: Երկրորդ պարագային, յանձնառութիւնը կը տրուէր բոլոր ստորագրող պետութիւններուն, որոնք պիտի «վերահսկէին» այս բարենորոգումներու գործադրութեան: Բայց, ինչպէս որ արաթականց Արեւայի Կայսրութիւնը պիտի մատնանշէր, «եյն չոր քիւրտին գործն էր՝ ո՛չ որի գործն էր»(18). Ի՞նչ մի կ'

պետություն շատ մտահոգուեցաւ Հայաստանի, հետադր երկրի մը, բարենորոգումներով: Տնտեսական ու կենսական հսկայական շահեր և փոխադարձ նախանձ արգելք եղան պետություններում՝ երբեք միասնաբար գործելուն և թուրքիոյ վրայ ճնշում բանեցնելուն: Այսպէս, բարենորոգումի խոստումները մնացին թուրքի վրայ:

Բրիտանացի հայանպաստ և մարդասիրական խումբեր զօրադր կերպով կը հաստատին թէ Բրիտանիան մասնադր պատասխանատուութիւն մը ունէր Հայաստանի լա կտավարման հարցին մէջ՝ թէ՛ Կիպրոսի Համաձայնութեան և թէ՛ Պերլինի Դաշինքին ստորագրակից մը ըլլալուն պատճառաւ: Երկու համաձայնութիւններուն մէջ ալ Սուլթանը խոստացեր կամ յանձն առեր էր բարենորոգումներ սկսիլ: Բրիտանիան, հետեւաբար, պէտք էր որ հսկէր ու գործադրէ տար այս գրաւոր պայմանները:

Սակայն, Լէյտի Տրետրիք Գավընտիշի(19) կողմէ գրուած նամակի մը պատասխանելով, Արտաքին Գործերու Նախարար Սըր Էտուըրտ Կրէյ չընդունեց թէ Բրիտանիան «կրկնապէս պարտաւորուած էր» հայերը պաշտպանելու: Պերլինի Դաշինքին նկատմամբ, բրիտանական կտավարութեան ստորագրող միւս պետություններունը: Կիպրոսի Համաձայնութեան առընչութեամբ, Կրէյը մտանահեց թէ Բրիտանիան պարտաւորուած էր նեցուկ ըլլալու թուրքիոյ՝ ընդդէմ Ռուսիոյ, որոշ պայմաններու տակ: Կիպրոսը գրաւուեցաւ Բրիտանիոյ կողմէ, որպէսզի այս վերջինը կարողանար իրագործել իր յանձնարարութիւնը: Փոխարէնը՝ Սուլթանը յանձն առաւ բարենորոգումներ սկսիլ: Բայց «անօգուտ էր աւելցնել» թէ Սուլթանը և իր յաջորդը չիրագործեցին իրենց յանձնարարութիւնը: Կրէյը կը հաստատ թէ պարզ թիրիմացութիւն մըն էր թէ Բրիտանիան համաձայնութեամբ «պարտաւորուած» էր պնդել բարենորոգումներու գործադրութեան վրայ: Ինք կը փափաքէր յստակ ընել թէ այն կողմը որ «ձախողէր էր գործադրելու իր յանձնարարութիւնները» Մեծն Բրիտանիան չէր, այլ՝ թուրքիան(20):

Կը թուի թէ Կրէյը թեքնիք կերպով ճիշդ էր: Բրիտանիան «պարտաւորուած» չէր պնդելու բարենորոգումներու վրայ: Ասկէ գաւ, ինչպէս սուր կերպով մտանահշուներ էր Արկայի Դուքսին կողմէ, համաձայնութիւններուն մէջ ո՛չ մէկ երաշխաւորութիւն պահանջուած էր բարենորոգումներ սկսելու թուրքիոյ խոստումներուն համար(21):

Կը թուի թէ Բրիտանիոյ պատասխանատուութիւնը—և անտարակոյս ձանր պատասխանատուութիւն մը—կը յատուցանար ո՛չ թէ այնքան համաձայնութիւններուն բառերէն, այլ՝ իր գլխաւոր դերէն՝ Սան Ստեֆանոյի Դաշինքին համապատասխան յօդուածները փոփոխութեան ենթարկելու կարգադրութիւններով՝ որոնք մայրնականութեան զանգուածը ձգեցին թրքական իշխանութեան տակ, առանց անոր ապահովութեան համար որեւէ հիմնական նախատեսութեան:

Պերլինի Վեմստոկոյին մէջ, երբ Ռուսիան համաձայնեցաւ համաձայնութեան ճնշումի տակ՝ Պայագիտը և Ալաշկերտի հովիտը զիջելու թուրքիոյ,



Քարտէս 4.— Օսմանեան Սահմանագիծը Սան Ստեֆանոյի և Պերլինի Դաշնագիրներուն Համաձայն

Վարչապետը, Տիգրալիին, յանուն իր պատուիրակութեան, «ուրախութեամբ» ընդունեց «այսքան մեծարժէք» զիջողական քայլ մը: Սուլպըրի, իր կարգին, մտանահեց թէ ինք պատրաստ էր ընդունելու Սան Ստեֆանոյի Դաշինքին 18-րդ Յօդուածին վերջին մասը, որուն նպատակն էր հայերուն շնորհել բարենորոգումներ, «պայմանաւ որ» Վեմստոկոյը համաձայնէր ջնջելու առաջին մասը, որ կը թուէր ռուսական բանակներուն հետացումը կախիկալ դարձնել Սուլթանին կողմէ բարենորոգումներու զիջումէն: Կոմս Օուվալով, Բրիտանիոյ մօտ ռուս դեսպանը, ի զօր յայտնեց իր վախը թէ զօրքերուն հետացումը կրնար ազդանշանը ըլլալ լուրջ խոտկութեանց, եթէ ան տեղի ունենար «ճախրան իրագործումը խոստացուած բարենորոգումներուն»: Սուլպըրից զօրադր կերպով պնդեց, սակայն, թէ 81-րդ Յօդուածը պէտք էր որ որդեգրուէր, «անցատկու համար Հայաստանի մէջ բարենորոգումներու նկատմամբ Սուլթանին կողմէ իրագործուելիք յանձնարարութիւնները՝ մասնադր կերպով Ռուսիոյ տրուած որեւէ խոստում...»(22): Անջատուած որեւէ ազդու ճնշումէ, Սուլթանը պարզապէս անտեսեց իր խոստումները: Սուլպըրին շատ բաւականին հոգ չըրաւ ռուսական ճնշումը փոխանակելու ուրիշ որեւէ իրական ճնշումով և

պատշաճ հսկողությունը: Հո՛ւս կը կայանար Բրիտանիոյ ծանր պատասխա-
նատուութիւնը: Վերջապարտեան, թե՛ Կիպրոսի Համաձայնութիւնը և թե՛ Պեր-
լինի Դաշինքը բացարձակապէս ձախողեցան Հայաստանի նկատմամբ:

«Այս երկրին արա՛րքն էր» որ զրկեց հայերը՝ Սան Ստեֆանոյի Դաշինքով
երաշխարհուած ռուսական պաշտպանութենէն՝ յիշեցուց խորհրդարանին մէջ
Մէլմզ Պրաչա՛ Ապրիլին քաղաքի երեսփոխանը և նախկին նախարար մը, երբ
տեղի կ'ունենային հայկական կոտորածները 1890-ական թուականներու:
1918-ի Նոյեմբերին, Արտաքին Գործերու Նախարարութեան մէկ յուշագիրը կը
հաստատէր թե՛ «Պերլինի Դաշինքին 61-րդ Յօդուածը, իրաւական տեսա-
կետով՝ թերեւս խնդրակաճօրէն, բայց քաղաքական առումով՝ որոշապէս կը ղեկէր
Բրիտանիան պարտադրութեան տակ (հայոց ապահովութեան նկատմամբ)»:
Տէլիփոս Լոյտ Մորո, Վարչապետը, լետազային ընդունեց բացայայտօրէն.

«Եթէ մեր չարաշուք միջամտութիւնը կատարուած չլլար, հայերու
մեծամասնութիւնը, 1878-ի Սան Ստեֆանոյի Դաշինքով, դրուած պիտի
ըլլար Ռուսական դրօշին պաշտպանութեան տակ... Բրիտանական կա-
ռավարութեան արարքն էր որ անխուսափելիօրէն առաջնորդեց 1895-
1897-ի, 1909-ի սարսափելի ջարդերուն և լոռեգոյնը՝ 1915-ի ողջա-
կիզումին»⁽²³⁾:

Արթըր Մէլմզ Պալֆոր, ուրիշ Վարչապետ մը, որ Սուլպըրիին Անճնական
Քարտուղարը եղեր էր Պերլինի մէջ, մինչև իր կեանքին վերջը անշեղօրէն
հաւատաց թէ «Թորքը իշխելու (իմա՛ կառավարելու) կարող չէր»⁽²⁴⁾. և այս
ուսումնասիրութեամբ նկատի առնուած շրջանին ամբողջ տեսողութեան
ընթացքին քիչ դէմքեր հայ ժողովուրդին համար աշխատեցան ա՛նքան
նախանձախնդրութեամբ՝ որքան Լորտ Ռոպըր Սեսըլը, Արտաքին Գործերու
Նախարարի Տեղակալ 1915-1918 և Օգնական Արտաքին Գործերու
Նախարար, 1918-1919, գաւակը նոյնիքն Սուլպըրիի:

Բայց, Պերլինի մէջ, բրիտանացի դիւանագետներուն նկատակն էր
կատեցնել ռուսական ազդեցութիւնը Միջին Արեւելքի մէջ: 1878-ի համա-
ձայնութիւններէն անմիջապէս ետք, արեւելեան Անաթոլիա դրկուած Բրի-
տանացի Զինուորական Հիւպատոսներուն հիմնական պաշտօնը, արդարեւ,
ասիմաններու վրայ դիտարաններ պահել և շրջանի զինուորական պաշտպա-
նութեան միջոցներուն մասին տեղեկութիւն հալթայթելն էր, ինչպէս մանրա-
մասնօրէն ցոյց կու տայ «Էլզարմի Պաշտպանութեան Մասին Տեղեկագիր»-ը,
պատրաստուած Սըր Ռիլիքմ Էվլըթի կողմէ՝⁽²⁵⁾: Միայն երկրորդականօրէն կը
ջանային ստիպել Սուլթանը որ կատարէր քարեճորգումի իր խտատմները:
Բայց և այնպէս, երբեմն-երբեմն անոք խոճմտօրէն տեղեկագրեցին այնտեղի
յուսամասական պայմաններուն մասին: Բայց ո՛չ իրենց, ո՛չ ալ Լոնտոնի Բրի-
տանական կառավարութեան բողոքները երբեքից յանգեցան պայմաններու
իրական քարկաւումին: Առանց ազդու ուժի եղած բողոքները պարզապէս
զրգոնցին Սուլթանը: «Մեծ Պետութիւններէն միայն մենք ենք որ կը յարինք
Վարձապիտի նման գործելու հին դրութեան», ծանօթագրեց Բրիտանիոյ

դեպքանը 1885-ին⁽²⁶⁾: Միշո է թէ Բրիտանիան, նեցուկ ըլլալով Թուրքիոյ, կը
պաշտպանէր իր սեփական ռազմական և առևտրական շահերը, բայց իր
յարաբերութիւնները Թուրքիոյ նետ չքարելաւուեցան.

«... այս երկիրը չէր կրնար առաջարկել դաշնակցութիւն մը այժմու
Սուլթանին (տիրաառչակ Ապտիլ Էմաթիին) հետ, առանց կորսնցնե-
լու իր արժանապատուութիւնը, որ անելի մեծ հարստութիւն մըն է իրեն
համար քան որեւէ դաշնակցութիւն»,

զրեց Սըր Էտուորտ Կրէլ⁽²⁷⁾: Այսպէս, Բրիտանական յաջորդական կառա-
վարութիւնները իրենք զիրենք գտան անկարելի կացութեան մը մէջ, հետա-
պնդելով քաղաքականութեան երկու ուղղութիւններ՝ «տրամագծօրէն հակա-
ռակ և հետևաբար ներհակ իրարու». փորձելով

«... անկարելի աշխատանքը՝ առաջ մղելու մեր առևտրական շահերը,
միեւնոյն առեն հետապնդելով (Մակեդոնիոյ, Հայաստանի, Թրքա-
Պարսկական Սահմանագլուխին վրայ և այլուր) ընթացք մը գոր իր
նպատակով և միտումով Սուլթանը իրեն գերագնացօրէն թշնամական
կը մեկնէ»⁽²⁸⁾:

Բրիտանական քաղաքականութիւնը «անել կացութիւն և ձախողութիւն եղաւ»
պիտի գրէր Կրէլ լետազային: Բրիտանիոյ մէջ հանրային կարծիքը կը պահան-
ջէր որ բողոքներ ըլլային հայկական ջարդերուն առընչութեամբ: Բրիտա-
նական կառավարութիւնը ներկայացուց այդ բողոքները, և արդիւնքը եղա
պն, որ Բրիտանիան եղաւ «առեւի, բայց ոչ վախ ազդող»⁽²⁹⁾:

Կառավարութեան անյուսադրիչ վիճակը երևած էլա արտառոց
ծրագիրով մը, որ առաջարկուած էր Արտաքին Գործերու Նախարարութեան
կողմէ, 1908-ին: Երագիրը կը նպատակադրէր ամոքել Հայաստանի մէջ տիրող
«չքաղտրութիւնը»— հետևանքը՝ կառավարութեան «զեղծումներուն» — հայ
կրկագործներու լայնածաւ տեղահանումով և քնակեցումով՝ Ափրիկէի բրի-
տանական Ռոզատարութեան տակ գտնուող երկիրներուն մէջ⁽³⁰⁾: Բայց ոչինչ
դուր եկաւ սակէ:

Բրիտանիան պէտք է որ գոհանայ կիսկատար միջոցառումներով, զրեց
Բրիտանացի դիւանագետ մը Կոստանդնուպոլսէն, քացի այն պարագային երբ
հայ ժողովուրդին նակատագիրով հետաքրքրուող կառավարութիւնները տրա-
մալ իրան ըլլան գործանելու «միակ պարտադրանքը» որ պիտի կարենար շեղե-
ցնել Սուլթանը՝ Ասիական շրջաններուն մէջ հայ տարրը «առախճանարար քնա-
ջնջելու» իր քաղաքականութենէն: Ատիկա պիտի նշանակէր «չքաղտնօրէն և
ազդու կերպով գործածուելիք ուժի պարտադրանք»⁽³¹⁾:

1913-ին, երբ Էնվեր, գլխաւոր անդամներէն մէկը Միութիւն և
Յառաջդիմութիւն Մոմիտէին, սպաննեց Պատերազմական Նախարար Նազըմ
փաշան, և ստիպեց որ նախարարներու խորհուրդը հրաժարի, լայնատարած
ջարդերու լուրջ վախեր արտայայտուեցան Ռոպըր Գոլլմի Տեղեկներու
մէկուն՝ Դոկտ.Գ.Ա.Վլեյքի կողմէ: Արտաքին Գործերու Նախարարութեան սպո՛:

տօնելուբեան անդամներէն մէկը, պատշաճ տրամաբանութեամբ մը, քանա-
ձևեց Բրիտանական կառավարութեան կնճռոտ ու երկայրի դժուարութիւնը.

*«Ընչ որ Դոկտ. Կէյը կ'ըսէ, հասանաբար ճիշդ է, քայց գրեթէ անկարելի է ջարդերը արգիլել Հայաստանի մէջ, առանց ռուսական զօրքերուն կողմէ այդ նահանգներուն գրաւմին, որ անբաղձալի է ուրիշ պատ-
ճաններով»⁽³²⁾:*

Որեմն, յայտնի էր թէ միակ պետութիւնը որ կրնար ջարդերը կասեցնել՝
Ռուսիան էր: Բայց ան պիտի չարտօնուէր միջամտել: Հայկական նահանգ-
ներուն գրաւմը Ռուսիոյ կողմէ՝ կրնար խախտել հաստատուած գոյալիճակը
և կրնար կայծ տալ բաժանումի շարժումի մը: Թուրքիա, «Եւրոպայի հիւանդ
մարդը» կոչուած տասնիցներորդ դարուն, կրնար մեռնիլ և իր կայսրութիւնը
քայքայուիլ, ըլլալ բաժան բաժան: Բայց, ինչպէս որ անձնական ժառան-
գութեան մը բաժանումը ժառանգորդներուն միջև ընդհանրապէս գէշ զգացում-
ներ կը պատճառէ, այնպէս ալ վտանգը կար, որ Կայսրութեան բաժանումը
կրնար տեղի տալ մեծ պետութիւններու միջև պրկուած յարաբերութիւն-
ներո՞ւ⁽³³⁾: Օսմանեան Կայսրութեան անկախութեան և ամբողջականութեան
պաշտպանութիւնը Բրիտանիոյ համար կը նկատուէր որդեգրելի աւելի ապա-
հով ընթացք մը, քան փորձը՝ Թուրքիոյ բաժանումի մը մասին համաձայնելու
ուրիշ պետութիւններու հետ, քանի որ ասիկա կրնար զինք դնել աննախատե-
սելի և անգուշակելի դժուարութիւններու առջև:

Պատերազմին նախօրեակին, Բրիտանիան ջերմօրէն պաշտպանեց
«Արևելեան Նահանգներ»-ու համար Ռուսիոյ կողմէ սկսուած Բարեկրօնողու-
մներու Երազիրը: Երբ Թրքական կառավարութիւնը տասներօրը Բրիտանացի
խորհրդատուներ և վերահսկիչներ ուզեց այս նահանգներուն համար, Կրէյը —
գլխաւորաբար Կոստանդնուպոլսոյ բրիտանացի պաշտօնեաներու խորհուր-
դովը — մերժեց խնդրանքը: Անոնք կասկածեցան թէ թրքական առաջակները
կրնային ծրագրուած ըլլալ՝ սաղրելու համար առաւելագոյն անհամաձայ-
նութիւնը՝ Բրիտանիոյ, Ռուսիոյ և Ֆրանսայի միջև⁽³⁴⁾: Բարեկրօնողումներու
Երազիրը կրնար ձախողիլ:

Այստեանդէրձ, «միակ քաղաքականութիւնը», որուն Բրիտանիան կրնար
մասնակից ըլլալ, «Ասիական Թուրքիոյ քայքայումին ու բաժանման ար-
գիլումին ուղղուած» քաղաքականութիւն մըն էր, պնդեց Կրէյ, պատերազմէն
առաջ: Այլապէս, հսկառակ ընթացքին հետևանքը պիտի յառաջացնէր բար-
դութիւններ Եւրոպական պետութիւններուն միջև և «այիտակի պիտի ըլլար
Բրիտանիոյ համար՝ նկատի ունենալով Հնդկաստանի Մահմետականները»: Կկատի
ունենալով հայկական բարեկրօնողումները, Արտաքին Գործերու Նա-
խարարի Տեղակալ Սըր Արթթըր Նիգըլսընը չէր կրնար չկասկածել անոնց
արդիւնաւետութեան նկատմամբ. միշտ ալ դժուար պիտի ըլլար գտնել թուրք
պաշտօնատարներ, որոնք ունենային ձեռնհասութիւն ու վստահելի նկարագիր:
Սակայն և այնպէս, ան եւս կը հաւատար թէ Բրիտանիան պէտք է որ ընէր իր
ամբողջ կարելիքն, մանաւանդ նկատի ունենալով Հնդկաստանի մահմետա-
կաններուն գոպոմանը, զօրացնելու համար թրքական կառավարութիւնը⁽³⁵⁾:

Նախապատերազմեան տարիներուն, Բրիտանիան շահագրգռուած էր
հայ ժողովուրդին ճակատագիրովը, քայց ան շատ աւելի շահագրգռուեցաւ
անոնց երկիրովը, Հնդկաստանի բաժանումի վրայ, և հաւատար, թէ ո'չ մէկ
պատճառով պէտք էր որ այդ երկիրը իյնար մրցակից մեծ պետութեան մը
ձեռքը:

ԱՆՅ «ՅՆՎԱՓՈՒՍԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անդրադառնալով նոյնիքն հայերուն, դիրքն պիտի ըլլար, դիտումնաւոր
ընտրութիւն կատարելով, մատնանշել մի քանի չափազանցութիւններ և
անըջահայեաց արարքներ՝ գործուած հայ *էլեղափոխական* կուսակցութիւն-
ներու կարգ մը անդամներուն կողմէ, և մեղադրել զանոնք ամբողջ ժողո-
վուրդին քոյր դժբախտութիւններուն համար: Վերոյիշեալ բնոյթի յայտարար-
ութիւններու մէջերումներ կատարուած են. օրինակի համար, յայտարարու-
թեան մը՝ կուսակցութեան մը առաջնորդներէն մէկուն կողմէ կատարուած, իր
կուսակցութեան նպատակին մասին, որ կ'ենթադրուէր թէ կը ձգուէր
յառաջացնել

*«... երկարօրէն ձգձգուած պայքար մը՝ Օսմանեան բռնապետութեան
դէմ, երկրին մէջ ստեղծելու համար շարունակական յեղափոխական
վիճակ մը, մեր աչքերուն առջև միշտ ունենալով միջամտութիւնը եր-
րորդ ազդակին—Եւրոպական ազդակին»:*

Յիշատակուած է նաև յայտարարութիւն մը՝ ուրիշ կուսակցական թերթէ մը.

*«Բաժակը լեցուն է: Պատրաստուեցէք անխուսափելիին... Այո, իրա-
կանութեան մէջ աւելի լաւ է ապրիլ մէկ օր, մէկ ժամ, որպէս ազատ
մարդ, և մեռնիլ կոռելով, քան ապրիլ ստրուկի կեանք մը՝ սերունդ-
ներով...»⁽³⁶⁾:*

Բայց գրեթէ քոյր քաղաքական կուսակցութիւնները կը գործածեն երբևն
չափազանցուած լեզու: Եւ սակայն, հիմնապէս զօրատր, ձեռնհաս և քաղա-
քաիրի կառավարութիւն մը պէտք չէ՝ որ զատորշէ խոովարարը անմղել և
անխտի՞ր դիմէ զանգուածային փոխվճիժի: Կը թուի թէ անկարելի է արդա-
բացնել կառավարութիւն մը, որ իր վրէժը կը լուծէ ամբողջ համայնքէն՝ գլխա-
ւորաբար այդ համայնքին արտասահմանէն գործող կարգ մը անդամներուն
յայտարարութիւններուն, արարքներուն և նոյնիսկ *«շաւաղութեանց»* համար:

Գլխաւոր երկու յեղափոխական կուսակցութիւններուն հիմնադիրներն ալ
թրքախայեր չէին: Հնչական Յեղափոխական Կուսակցութիւնը կազմուեցաւ
Ժընևի մէջ 1887-ին, քառանկալ տարիքը ունեցող էօթը ռուսահայ ուսանողներու
կողմէ, որոնք մեկնէր էին Ռուսիայէն՝ իրենց բարձրագոյն ուսումը շարու-
նակելու համար Արևմտեան Եւրոպայի մէջ: Անոնցմէ ո'չ մէկը երբևէ սարկը
էր թրքական դոշիքի տակ, և սակայն, անոնք կը մտահոգուէին Թուրքիոյ
հայերուն կեանքի պայմաններովը: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը,
միաձուլումը առաւելաբար Ռուսիոյ զանազան հայկական խումբերուն, Ո՛ր
նուեցաւ Թիֆլիսի մէջ, 1890-ին⁽³⁷⁾:

Հայերու մօտ, յեղափոխական գործունեութեան խմորումները կարելի է առընչել ազգային զարթօնքի մը որ զուգահեյլեցաւ Օսմանեան իշխանութիւններուն (մասնատրարար նախագահներուն մէջ) անող անհանդուրժողութեան, և Կիպրոսի Համաձայնութեան ու Պերիքի Վեհաժողովին յաաջացուցած յոյսերէն ետք, պաշտօնապէս խոստացուած բարենորոգումներու չիրագործումին հետևող ամբողջական յրապարտութեան: Յեղափոխական կուսակցութիւններու գործունեութիւնները չէին որ հայերու կեանքի պայմանները—մասնատրարար Ասիական նախագահներուն մէջ—անհանդուրժելի ըրին: Պայմանկար զոհացուցիչ ըլլալէ շատ հեռու էին այս կուսակցութիւններուն կազմութիւնն առաջ: Ժողովուրդին ծանր վիճակն էր որ յեղափոխական գործունեութիւն հրահրեց մեծ չափով:

Զօրավար Ֆենուիք Ռիլիընս, բրիտանացի սպան, որ Խրիմի Պատերազմի ընթացքին Կարս դրկուեր էր՝ անոր պաշտպանութիւնը կազմակերպելու համար Ռուսիոյ դէմ, Ասիական նախագահներուն մէջ գործող թրքական կառավարական մեքենան 1855-ին նկարագրեր էր որպէս *«քրճակապետութեան գործիք մը, աշխարհի մէջ թերեւ չգերազանցուած»*⁽³⁸⁾: 1855-ին տեղեկագրուեցաւ թէ Տրապիզոնի մէջ թուրք իշխանութիւններու *«քրիտ և ևեղացուցիչ»* վերաբերումը բրիտանացիներուն հանդէպ, զանոնք ստիպած էր դիմելու սահմանէն անդին, ուսական պաշտպանութեան: Հիւպատոս Ը. Թէլլըրի համաձայն, այնքան խիստ էր բրիտանացի հայերուն հանդէպ կեղեքումը Տիարպիզերի մէջ, որ մեծ թիւ մը անոնցմէ հաաւանարար միանար Լասիհ Եկեղեցիին՝ ձեռք բերելու համար ֆրանսական Հիւպատոսարանին պաշտպանութիւնը: Ասկէ գատ, մօտ 1400 ընտանիքներ կը պատրաստուէին Ռուսահայաստան գաղթելու⁽³⁹⁾: 1869-ին, Հիւպատոս Թէլլըրը հաստատեց թէ, վերջին երեք տարիներուն, տասաներորդի հաաւորման կեղեքիչ դրութեան պատճառաւ, Էրզրումի վիլայէթ-ին մէջ *«նախապէս գոյութիւն ունեցող 106 գիւղերէն հիմա միայն 76-ը կան»*: Անտանկի սովորութիւն մըն էր *«քըշքըք»*-ը, որով քիւրտերը, արտասովոր իրանորով մը, իրենց հօտերուն հետ ձեռն առնէն կ'օթեանէին բրիտանացի գիւղերուն մէջ: Կառավարութեան ուղղուած զանգատները չէին վերջ տուած այս յարիքին: Վերջին վեց տարիներուն ընթացքին, Մուշի շրջանէն 750 ընտանիքներ գաղթեցին էին Ռուսիա, ու վերջին տարուան ընթացքին, 500 ընտանիքներ ևս իրենց ներկայացուցիչները դրկեր էին՝ նման քայլի մը մասին բանակցելու համար: *«Եւս զաւտեցերուն մէջ, ամէն տեղ, — կը շարունակէր Թէլլըր, — Հայերը դառնօրէն կը զանգատէին թրքական կառավարութեան դէմ: Եթէ վերջինս «իրապէս» գործադրէր բրիտանացիներուն ի նպաստ իր բազմաթիւ ֆերման-ներուն (հրամանագիրներուն)՝ ոգին, հետացուցած պիտի ըլլար գոյութիւն ունեցող դժգոհութիւնը: Իսկ առանց այս տեսակի ծրագիրի մը, բրիտանացիները պիտի*

«... իրենց հատուէին սնանկութեան, որ ուշ կամ կանուխ պիտի յաաջացային արտագաղթ կամ քացայաշտ ապստամբութիւն: Եւ չեմ կրնար յափազանցել ծանրութիւնը կացութեան ...»⁽⁴⁰⁾:

409

Հիւպատոս Թէլլըրի ախտաճանաչումը, կատարուած տեղուոյն վրայ, և իր մտայլ գուշակումները փաստուեցան ըլլալ չափազանց ճշգրիտ: Հայերը կանոնաոր կերպով արտագաղթեցին. և, ոչ ակելի բան քան տարիներու ընթացքին, հայ յեղափոխական խումբեր գործունեութեան սկսան՝ շահելու համար համակարգը և օգնութիւնը Երոպայի:

Զինուորական նուաստացուցիչ պարտութիւնները, զոր Օսմանեան Կայսրութիւնը կրէր էր տասներօթներորդ դարու վերջին տարիներէն սկսեալ, մահմետական ցեղապետներուն ապստամբութիւնները Եգիպտոսի, Սուրիոյ, Պաղտատի և Պարսիայի մէջ, և, յետագային, Պալքանեան ժողովուրդներու ապստամբութիւնները՝ աստկացող անհանդուրժողութիւն մը յաաջացուցեր էին թրքական կառավարութեան մօտ (քացայաշտուած՝ գլխաորարար նախագահներուն մէջ): Օսմանեան իշխանութիւնը անկումի մէջ էր: Կոր ցամաքներու և նոր ճամբաներու յայտնաբերումը Երոպայի կողմէ, Արևելեան Միջերկրականը դարձուցեր էր լճացումի խոչը մը և հետեանքը եղեր էր Օսմանեան ստետուրիքի կորուստը: Անբրիկեան աժան արծաթին հոսքը և ոսկիի գինին քարձացուցէր յաաջ քերին Կայսրութեան բնակչութեան կարգ մը հատուածներուն կործանումը. պատերազմելու փոխուած պայմանները անհրաժեշտ դարձուցին պահպանումը առատօրէն վճարող արհեստավար բանակներու, յաաջացուցից ընկրկող տնտեսութիւն մը և ծախսալից վերնախաւ մը, որոնց հետեանքը եղաւ գիւղերու բնակչութիւնը ակելի ծանր տուրքերու ենթարկող դրութիւնը⁽⁴¹⁾:

Օսմանեան հզօրութեան այս անկումը, անհանդուրժողութիւն և յետադիմութիւն անողող, զուգահեյլեցաւ հայ ազգային գիտակցութեան զարթօնքին, որուն հետեանքով՝ տիրող պայմանները թուեցան ակելի գէշ, քան առաջ: Կախ Կաթոլիկ և յետոյ Բողոքական քարոզիչներուն գործունեութիւնները, Միսիթարեան Միաբանութեան հիմնումը Վենետիկի Սուրբ Ղազար Կղզիին վրայ, տասաներորդ դարուն, ֆրանսական Յեղափոխութեան ազդեցութիւնը՝ մասնատրար Երոպական համալսարաններու մէջ ուսանող հայերու վրայ, Խաչատուր Աբովեանի, Ռաֆֆիի, Միքայէլ Նալպանտեանի և Ռափայէլ Պատկանեանի գործերը և «Հայրիկ» յորջորջուած Մկրտիչ Խրիմեանից գործունեութիւնը՝ հայկուն մէջ արթնցուցին ազգայնական նոր ոգի մը: Հայերը ևս ուղեցին որ իրենց հետ վերաբերումը ըլլայ արդար և մարդկային: Վանի մէջ խումբ մը հայեր ժողով գումարեցին 1872 Մարտին ու որոշեցին միասնարար նոյնիոյլ ինքնապաշտպանութեան գործին, հետեանալ պատճառարանութեամբ.

«... կորուսած է մեր պատիւը, բուսարարուած են մեր եկեղեցիները, ստետագուած են մեր հարսերն ու մեր կրիտասարդները. մեզմէ կը խլեն անոնք մեր իրաւունքները և կը փորձեն բնաջնջել մեր ազգը... աշխատիք գտնել փրկութեան միջոց մը... ալլապէս՝ շուտով պիտի կորանցնենք ամէն բան»⁽⁴²⁾:

1876 Սեպտեմբերին, Բրիտանիոյ դեսպան Սըր Հ. Էլիքո տեղեկագրեց թէ հայերը իրենց կրած նեղութիւններուն մէկ յուշագիրը փոխանցեր էին Բարձրագոյն

Դրան: Գանգատները գլխաորաբար կը վերաբերէին հարկահաւարներու կեղերումներուն եւ քիւտներու յափշտակութիւններուն, որոնց դէմ կտաւ վարորդները ոչ մէկ պաշտպանութիւն կու տար: 1878 Մայիս 10-ին, Մկրտիչ Խրիմեան (Տարօնի Արքեպիսկոպոսը եւ Թրքահայերու նախկին Պատրիարքը) Սոլզպրէիին այցելելով ինչոքեց որ Պերլինի Վեհաժողովին մէջ քայլեր առնուէին՝ լա կտաւվարութեան մը բարիքները ապահովելու հայերուն⁽⁴³⁾:

Կը թուի թէ տասնիններորդ դարու հայերուն մեծամասնութիւնը պատրաստ չէր անկախութիւն առաջնորդելու: Ֆիզիքական ապահովութիւնը, մշակութային անարգել զարգացման հնարաւորութիւնը եւ շրջապային ապակեղտնացած ինքնավարութիւնը կը նկատուէին առաւելագոյն եւ խնայ պայմանները, որոնց պէտք է որ հայերը ձգտուէին: Ինքնավարութիւնը՝ Օսմանեան Կայսրութեան կազմին մէջ, պիտի ըլլար ամենէն փափարելի բարեփոխումը⁽⁴⁴⁾:

Հայերը բնականաբար յուսախար եղան որ Սան Ստեֆանոյի Դաշինքը վերատեսութեան ենթարկուեցաւ: Բայց եւ այնպէս, Կիպրոսի Համաձայնութիւնը եւ Պերլինի Դաշնագիրը անամբան յոյսեր յառաջացուցին: Մեծ Պետութիւնները, եւ մասնաւորաբար Մեծն Բրիտանիան, յաճեց աներ էին առնուազն հետաքրքրուի Հայաստանով: Այսպէս, 1880-ի Նոյեմբեր 14-ին, 940 հայեր, Վանէն, ցամակ մը ուղղեցին Հարիւրապետ Էմիլիոս Գլէյթընին, յայտնելով իրենց ուրախութիւնը թէ՛ «Աստուածային Նախահնամարտիւնը վերջապէս սկսաւ գոյալ» իրենց ու Վան դրկեց զինք, որ կը ներկայացնէր Բրիտանիան: Անոնք շեշտեցին իրենց երախտագիտութիւնը «Ազգիսիցի վեհանձն ազգին» եւ Բրիտանական կտաւվարութեան՝ այն քարտը պաշտպանութեան եւ համակրանքին համար» զոր անոնք մտադրած էին շնորհել Հայաստանի⁽⁴⁵⁾:

Սակայն, հակառակ այն պաշտօնական պարտաւորութիւններուն, զորս Թուրքիան յաճեց էր առեր թէ՛ Կիպրոսի Համաձայնութեամբ եւ թէ Պերլինի Դաշնագիրով, հայերուն պայմանները չբարելաւուցեցան: Հայերը դիմեցին Մեծ Պետութիւններուն, բայց ասոնք, իրենց մասնաւոր շահերուն եւ փոխադարձ նախանձին պատճառաւ, տրամադիր չեղան միաձայնութեամբ ճնշում քանակելու: Ասոնք միայն անօգուտ ու զարացուցիչ յորդորներ տուին Թուրքիոյ՝ որ բարեկարգութեան ձեռնարկէր: Հայերուն վիճակը վատթարացաւ:

«Անկարելի» կը թուէր որ հարցերը կարենային շարունակել այնպէս՝ ինչպէս որ էին, Շորճ Կոշըն ղեկավար դիտել տուա Ապետին Փաշային, 1880 Յուլիսին: Իր կարգին, Փոխ-Հիւպատոս Ուիլիըմ Էլրթըրը, Էրզրումի վիլայէթին հարաւ-արեւելեան շրջաններուն մէջ ճամբորդած ատեն գրեց թէ այդ երկիրը ժամանկէն ի վեր ոչ մէկ ատեն կեանք եւ ինչք եղեր էին ա՛յնքան անապահով՝ որքան ներկայիս: Հազարապէտ Հենրի Թորթըրը՝ Թուրքիոյ արեւելեան վիլայէթներու ժողովորդին մասին երկար յուշագիր մը արարտեց նշանակալից կերպով, թէ՛ ինք չէր կրնար հաստատ թէ ժողովորդը շատ անելի երկարօրէն պիտի ենթարկուէր իշխանութեանը՝ կտաւվարութեան մը, որ ոչինչ կ'ընէր իր նպատակներուն համար, բացի զանոնք արիւնելէ եւ այլապէս ալ վատօրէն վերաբերել անոնց հետ: Ազդեցիկ հայեր՝ Վանի մէջ ըսին Հարիւրապետ

Գլէյթընին. «ժողովորդը կը սկսէր մտածել թէ՛ անելի լա պիտի ըլլար մեռնելի քան անելի երկարօրէն մնալ իրենց ներկայ վիճակին մէջ»⁽⁴⁶⁾:

Ուրեմն, Ասիական նահանգներու մէջ իրական բարեկարգումներու ձեռնարկման հարցին մէջ Օսմանեան կտաւվարութեան ձախողութիւնը եւ Մեծ Պետութիւններուն՝ Թուրքիոյ վրայ ճնշում քանակելու անկարողութիւնը միակ պատճառներն էին, որոնք կարգ մը խմբակցութիւններ մղեցին «ընդափոխական» կամ անբարեկշական միջոցներու դիմելու: Արդէն իշուեցաւ թէ Հնչակեան Յեղափոխական Կուսակցութիւնը կազմուեցաւ 1887-ին, այսինքն Կիպրոսի Համաձայնութեան եւ Պերլինի Դաշնագիրէն լրի ինք տարի ետք. իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ տասներկու տարի անց, 1890-ին: Հնչակեան Կուսակցութեան հիմնական նպատակն էր Թրքահայաստանի քաղաքական անկախութիւնը: Դաշնակցութիւնը կը նպատակադրէր ձեռք բերել Թրքահայաստանի քաղաքական եւ տնտեսական ազատութիւնը՝ Օսմանեան Կայսրութեան կազմին մէջ⁽⁴⁷⁾: Ի գոր էր որ դեսպան Սըր Ու. Ուայթ, 1888-ի Ապրիլին, «ջանացեր էր համոզել» թէ՛ Մեծ Վեգիրը եւ թէ Արտաքին Գործերու Նախարարը թէ՛ կարևոր էր խուսափիլ յայտնապէս քմաման թողարարքներէ ու «չգործել» «ցարդ հյու եւ ժրջան» բնակչութիւն մը, որուն մէջ յեղափոխական սկզբունքները «հաւանականութիւն չունէին մտքը գործելու, բացի այն պարագայէն երբ ան մատուէր յուսահատութեան»: Աւելի արդիւնաւոր պիտի ըլլար ռաշաին (ստորադաս հպատակներ, քան՝ ճնշիչ միջոցներ որ-հաշտարար ոգիով եւ հաւասար արդարութեամբ, քան՝ ճնշիչ միջոցներ որ-հաշտելը, տեղեկագրեց Փոխ-Հիւպատոս Մ. Փ. Տրիւն Վանէն, 1889 Ապրիլին: «Հայերը տեսապէս կը ձերբակալուին ու կը հարցապնդուին մակերեսային պատճառներով: Անոնք հեռու են անհաստատարիմ ո՛րեւէ տեսակէտ կամ խորհուրդ ունենալէ. իսկ ցաւալի գրգռումներ կը ստեղծուին անհիմն կասկածի եւ անոր հետեւանք եղող հալածանքի պատճառով», եզրակացուց Տրիւն⁽⁴⁸⁾:

Գում Գափուի ցույց Պոլսոյ մէջ, 1890-ին, Սասունի «ապստամբութիւնը» 1894-ին, կըր սասունցի զիւլացիներ պարզապէս մերժեցին քերտներու վճարել յաւելումական տուրքը (հաֆիր) եւ դիմադրեցին թրքական զօրքերուն, որոնք կը պաշտպանէին քիւտները, Պապ Ալիի ցույց Պոլսոյ մէջ, 1895-ին, Չէլթոնի ապստամբութիւնը 1895-1896-ին եւ Օսմանեան Դրամատան (Օթոման Պանդ-ի) գրաւումը 1896-ին, իբրեւ գլխաւոր նպատակ ունէին արթնցնել եւրոպայի հետաքրքրութիւնը՝ Պերլինի Դաշնագիրին 61-րդ Յօդուածին գործադրութիւն նկատմամբ⁽⁴⁹⁾:

Բայց հայ յեղափոխական խմբակցութիւնները չափով մը կ'աւտանոր-դուէին այն պատրանքէն թէ ցույցեր կամ անբարեկշական արարքները կրնային շահեցնել եւրոպական պետութիւններու ազդեցիկ միջամտութիւնը: Եւրոպայի մէջ 1878-ին պատահաբար կայացան «ճամաձայնութեան» շրջանը անցեր էր շատոնց: Մեծ Պետութիւնները չկրցան համաձայնիլ հասարակաց քաղաքականութեան մը վրայ: Միւս կողմէն, Սուլթանը՝ գերազանց վարպետ մըն էր պետութիւնները իրարու դէմ գրգռելու: Միակ արդիւնքը այդ ցույցերուն եւ անբարեկշական արարքներուն՝ հանդիսացան մեծածաւալ ջարդերը: «Թուրքա-

բարության» և «Ներպիտության» պատրուակին տակ, Օսմանեան կառավարութիւնը 200,000 հայեր⁽⁵⁰⁾ շարդեց ամբողջ երկրին մէջ, «յանցատր» նկատուածներու հետ նաև անմեղներ, կիներ և մանուկներ, ծերեր ու երիտասարդներ:

Հայ լեղափոխականները մեծ մասամբ երիտասարդ, ոռմանօթի իտալիստներ էին, որոնք չունեցան միշտ գործակցութիւնը աւելի հին սերունդի պահպանողական առաջնորդներու: Ասկէ զատ, թէև աւելի երէց մտաորականութիւնը նպատակ էր ազգային գիտակցութեան և ազատութեան լուսատր գաղափարներու տարածումին, չմիացաւ ան լեղափոխական կուսակցութիւններու: Ոչ ալ ունեւորները փափաքեցան մասնակցիլ ապօրինի մեթոտներու: Կղերականութիւնը, գրեթէ ամբողջութեամբ, անտարբեր եղաւ քաղաքական զարգացումներու նկատմամբ: Նոյնն էր պարագան գիղացիութեան մեծամասնութեան՝ Արևելեան Նահանգներուն մէջ: Ահմետ Բուստան Պէյին համաձայն, հայերու միայն «մէկ չնչին փոքրամասնութիւնը» լեղափոխական շարժման մէջ էր: Ասկէ զատ, կուսակցութիւնները յաւելեալ դժուարութիւններ ունեցան իրարու հետ շաղկապումի պակասէն: Եւ սակայն, բոլոր այս տեսակի տկարութիւնները կրնային յարթահարուիլ, եթէ լեղափոխականները օգնութիւն ստացաւ ըլլալին եւրոպական պետութիւններէն—կենսական ազդակ մը՝ իրենց ծրագրին մէջ: Բայց չստացան: Անոնք տեսարար պարզամիտ եղան եւրպական քաղաքականութեան և դիւանագիտութեան իրենց արժեւորումին մէջ⁽⁵¹⁾: Միւս կողմէն, կը թուի թէ Օսմանեան կառավարութիւնն ալ դիտուածնատր կերպով չափազանցեց այս լեղափոխական խումբերուն գործունէութեան տարողութիւնը և ազդեցութիւնը: Հնչակեանները զօրատր էին Կիլիկիոյ մէջ, և սակայն, կը ներկայացնէին «բնակչութեան միայն մէկ փոքր կոտորակը»⁽⁵²⁾:

Հայ լեղափոխականները պատճառ դարձան 1894-1897-ի միջև տեղի ունեցած ամբողջ խտրութեան և խառնակութեան:

Անտարակոյս, մի քանի պարագաներու մէջ, քիչ մը գրգռութիւն եղաւ անոնց կողմէ: Բայց կը թուի թէ Օսմանեան կառավարութեան նախընտրութիւնն էր չափազանցել անոնց գործունէութիւնը ու գործածել զայն որպէս պատրուակ՝ պատժելու համար ոչ միայն յանցագործները, այլ նաև զանգուածը հայ ժողովուրդին: Գեապան Սըր Փ. Գարիին համաձայն, «հայերու դէմ ամբաստանութիւնը՝ թէ իրենք ստաջինը եղան գրգռութիւն յառաջ բերող, չի կրնար հաստատուիլ»: Իր կարգին, Հիւպատոս Բ.Ու.Կրէյվը տեղեկագրեց թէ պատճառ կար հաստատուի թէ Սասունի մէջ Թրքական իշխանութիւնները զաղտնի կերպով քաջալերած էին քիւրտները՝ վէճ մը սկսելու և հայերուն վրայ յարձակելու մեծ ուժով: Նոյնպէս՝ ջարդերը չէին գործը միայն քիւրտներուն, ոչ ալ դրդուած էին անոնք ամբողջներու կողմէ: «Ծառ մը տեղերու մէջ, զինուորներուն մասնակցութիւնը ջարդերուն՝ հաստատուած է անտարակուսելիօրէն»⁽⁵³⁾:

«Արեղջութեամբ» կարդացած ըլլալով Բրիտանացի հիւպատոսներուն պաշտօնագրերը, Մէյլը Պրայլը համոզուած էր թէ թորքը «կանխամտածուած կերպով» փափաքեցաւ նուազեցնել հայ բնակչութիւնը: Թորքը Պուլկարիան կը մտաբերէր միայն ցաւ զգալով որ իր մեթոտները հոն աւելի ազդու չէին

կղած⁽⁵⁴⁾: Դարձեալ, Օսմանեան կառավարութեան բաղձանքն էր արտօնութիւն չտալ քրիտանացի Փոխ-Հիւպատոս Գ. Մ. Հոլուրտին՝ որ այցելել Սասունի խառնակ գաւառները, այն պատրուակով թէ անոր ներկայութիւնը հոն քրիտանական միջամտութեան ակնկալութիւններ պիտի խառաջացնէր և ապստամբութիւն քաջալերէր: Բացայայտօրէն, թրքական կառավարութեան նպատակն էր «խափանել՝ այդ հարցին նկատմամբ մանրամասն հարցաքննութիւն մը» հակադարձեց Հոլուրտ: Սուլթանին կառավարութիւնը շարունակեց պատրուակներ գտնել: Լոնտոնի թորք դեսպանը վերանորոգեց Արտաքին Գործերու Նախարարութեան մտտ իր «շաճախ-կրկնուած զանգատները» թէ Բրիտանիան կը քաջալերէր դժգոհ հայերը: Այս առիթով, Արտաքին Գործերու Նախարար Կոմս Քինգըլլիին պատասխանը եղաւ.

«Թրքական կառավարութեան (սպանացող) վտանգը չէր յառաջանար խռովարարներէն, այլ՝ կաշտակեր և լոռի վարչակալութիւնէ»⁽⁵⁵⁾:

Երբ, տարի մը ետք, նոյնիքն Սուլթանը փորձեց բարենորոգումներու ուշացումին համար մեղադրել հայերու «դասարարութիւնները և խռովարարութիւնը» և Բրիտանիոյ առաջարկեց սպառնալ թէ բարենորոգումներ չէին կրնար իրագործուիլ՝ այնքան ատեն որ հայերը կը շարունակէին խառնակութիւն և անկարգութիւն տեսնել, Լորտ Սոլպըրիին յայտնապէս ջղայնացաւ: Ան խիստ ոճով հետագրեց նոյն օրը, տեղեկագիրները որ իրեն հասեր էին՝ ցոյց կու տային թէ՝

«...Սուլթանը կը սխալի իր համոզումին մէջ, թէ հայերը դրոյած են այդ անկարգութիւնները: Մենք տեղեկացած ենք թէ գրեթէ ամէն առիթով ալ աշպէս չէր պարագան և թէ խիստ շատ անգամներ թրքական իշխանութիւնները և զօրքերը քաջալերած են խռովութիւնները և նոյնիսկ մասնակցած են տեղի ունեցած բռնաբարտմաներուն:

«Բրիտանական կառավարութիւնը», շարունակեց Սոլպըրի, «չէր խրախուսուած ունենալու ո՛րեւէ վատահոյսին» Սուլթանին մտադրութեան անկեղծութեան վրայ՝ խտուացուած բարենորոգումները իրագործելու համար⁽⁵⁶⁾:

1895-ի վերջարտութեան, և նոյնիսկ նախքան 1896-ին վերսկսուած ջարդերը, դեսպան Գարիին կատարեց ամփոփումը կացութեան. «խռովութիւնները աւերել էին, հայերու պարագային, ամբողջութիւնը այն նահանգներուն որոնց մէջ կ'ստաջարդուէր բարենորոգումներու ծրագիրը կիրարկել»⁽⁵⁷⁾:

Ուրեմն, Օսմանեան կառավարութիւնը նախընտրեց հակակական հարցը լուծել ո՛չ թէ մերթ ընդ մերթ խտուացուած բարենորոգումի մեթոտով, այլ՝ աւերելու և ամայացնելու մեթոտով այն տարածութիւնը ուր բարենորոգումները կ'ենթարդուէին գործադրուի:

Գրելով Ուրժայէն՝ ամենէն արտափելի ջարդերէն ոմանց թատերաբեմն, Փոխ-Հիւպատոս Մ. Հ. Ֆիցմորիսը կ'անդրադառնար «տուտ ամբաստանութիւններու, խռովարարական շինծու վաւերագիրներու և երեսակայական տեղեկագիրներու և լեղափոխական Կոմիտէներու ցանկերուն»: Ան խորապէս կը ցաւեր որ Օսմանեան կառավարութիւնը «ճակատագրական սխալը» գործած էր յան-

ցատրները անմեղներուն հետ շփոթելու: Փոխանակ իր արդար իրաւունքները գործածելով պատժելու այնպիսի հայեր, որոնք մասնակցեր էին դաւաճա- նական գործողութեանց, ան յանկեալ աայաքարումը գործեր էր մասնետական քնակչութեան արտօնելով յափշտակել կառավարութեան առանձնաշնոր- հումները՝ իր կողմը գայրոյնը թափելու Սուլթանին ամենէն իսկացի, ջանատեր եւ օգտակար հպատակներու շնք չափով անմեղ հատուածին վրայ»⁽⁵⁸⁾:

Կը թուի թէ հայ յեղափոխականներու «խոտովարարական» արարքները պատրուակն էին, քան թէ պատճառը, 1894-1896-ի մեծածաւալ ջարդերուն:

Օսմանեան Կայսրութեան քայքայումին եւ տկարութեան հետեանքով յառաջացած կասկածը, վախը եւ ատելութիւնն էին, հպատակ ժողովուրդներու ազգային զարթօնքին նկատմամբ, որ պատճառ եղան՝ որպէսզի Օսմանեան կառավարութիւնը չափազանց խտրութեամբ հակազդէր հայ յեղափոխական- ներու յայտարարութիւններուն եւ արարքներուն եւ դիմէր գրեթէ ամբողջ քնակ- չութիւնը ընդգրկող արմատական միջոցներու:

ԱՏԱՆԱՅԻ ԶԱՐԴԸ

Ազդու օգնութիւն չէր եկած Երոզայէն: 61-րդ Յօդուածը «քացար- ձակապէս մեռած տառ մը» փաստուցաւ ըլլալ եւ թորքերը երբեմն չակաւն որեւէ բարեւորագում՝ հայերու կողմէ քնակուած նահանգներուն մէջ⁽⁵⁹⁾:

Այնպէս որ, երբ Սուլթանին վարչաձեւը տապալեցաւ 1908-ին Երի- տասարդ Թորքերու Յեղափոխութեամբ, Օսմանեան Կայսրութեան մէջ ոչ մէկ համայնք աւելի յուսալից եղաւ քան հայ համայնքը: Մատթոս Իզմիրլեան, Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքը, Ֆիցմորիսին (հիմա՝ քրիտանական դեսպանատան Առաջին Քարտուղարին) արտայայտուցաւ իր հաստատ համոզումին մասին թէ հայերու համար միակ ապահով ընթացքը, միակ առիթը վերանորոգուելու եւ հին պալատական վարչակարգի շրջանին իրենց սարսափելի կորուստները հատուցանելու՝ հաստարիմ համերաշխութեամբ աշխատիլ էր թորքերու հետ՝ խոհեմութեան եւ չափարոյթեան ուղղութեամբ: Ասկէ գատ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը «հասկացողութեան» մը եկաւ Երիտասարդ Թորքերու Կոմիտէին հետ՝ գործակցութեան համար⁽⁶⁰⁾:

Եւ սակայն, 1909-ի Ատանայի ջարդերը կիլիկիոյ մէջ՝ սուկալի հարուած մը եղան: Հարցին թրքական կողմը այն էր թէ հայերը գիւնուեր էին, թէ Հնչակեան Յեղափոխական Կուսակցութեան կարգ մը անդամները եւ հայերու Եպիսկոպոսը ժողովուրդը բացէ ի բաց մղէր էին թորքերուն դէմ կրուելու եւ Իշխանութիւն մը հաստատելու: Հազարապետ Գ. Հ. Մ. Տարթի-Ռայլի, Մեր- սիսի Փոխ-Հիւպատոսը, որ շտապէր էր Ատանա, հաստատեց թէ հայերու մօտ «սնապարծ շատ ինքնագովութիւն եւ խօսքի սաղաւք» կար: Բայց ան չէր կրնար խորհիլ թէ «այսպիսի մեծածաւալ ակերում (կրճար իրականացան), ստանց թորքերու կողմէ՝ որոշ չափով գաղտնի պատրաստութեան»:

«Ջարդերը սկսան իրարմէ շատ հեռու վայրերու մէջ, նոյն օրը եւ գրեթէ նոյն ժամուն: Ատանայի տեղական գրգռութիւնը չէր կրնար հանդի-

սանալ պատճառը այս երեսոյթին: Ես կը հակիմ մտածելու թէ, իշխանու- րեան գլուխ եղող մարմիններէն ոմանք, ամեն պարագայի, նախապէս գիտիին մտադրուած ջարդերուն մասին»:

Ձիւնորական ատենին խնդրանքին վրայ, ջարդերու մասին իր տուած տեղե- կատուութեան մէջ, Հազարապետ Տարթի-Ռայլի բոլորովին անկարելի նկա- տեց հայերու կողմէ դատարարութեան մը գաղափարը՝ մասնետական քնակչու- րեան մէջ տարածուած:

«... Քաղաքին մէջէն անցնելով, ես ոչ մէկ յարձակում տեսայ հայերու կողմէ սկսուած... Ամէն պատճառ ունիմ հաստատու թէ թորքերն էին որ կը յարձակէին»:

Յակոբ Պապիկեան, հակառակ Միտթիւն եւ Յառաջդիմութիւն Կոմիտէին կարծած հայ երեսփոխան մը ըլլալուն, համոզուած էր թէ Կոմիտէն էր «կազ- մակերպած» Ատանայի ջարդերը: Դեպքան Սըր Ճերբըտ Լօթըրը հաղորդեց Կրէլիին թէ Պապիկեանը անդամ մըն էր Ատանայի ջարդերը հետազօտելու համար դրկուած Երեսփոխանական Յանձնաժողովին, բայց նուազ բացայայտ եղի էր իր տեղեկագիրին մէջ, զօրուութեան պատճառներով: Այսուհանդերձ, 1909 Յունիս 7-ի իր տեղեկագիրով, զոր Լօթըրը կը նկատէր «պատմական արժէքով վաւերաթուղթ մը», պատասխանատուութիւնը յատկօրէն վերագրէր էր ան Կոմիտէին. իսկ անմիջապէս ետք, Պապիկեան մահացեր էր: Ատանայի մօտադրապէս 20,000 հոգիի ջարդերը քիտո հիասթափութիւն մը եղան հայե- րուն համար, որոնք սիրով ընդունէր էին նոր վարչակարգը⁽⁶¹⁾:

Եւ սակայն, հայկական հարցը մեծ չափով պիտի անհետանար, եթէ թրքա- կան կառավարութիւնը ժողովուրդին իրապէս տրամադրէր միայն արդարու- թիւն եւ ապահովութիւն, ինչպէս Գնդապետ Շօքըր, Օսմանեան Ռստիկանու- թեան քրիտանացի ուսուցիչը կը պնդէր 1913-ին, Ասիական նահանգներուն մէջ մօտ մէկուկէս ամիս տեսող իր շրջագայութեան ընթացքին Համիտիէ գունդերը եւ կառավա- րէին քիչերուը վճռակամութեամբ», կը կրկնէր Փոխ-Հիւպատոս մը Վանէն⁽⁶²⁾, գրեթէ նոյնութեամբ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՁՔՆԵՐԸ

Հայ ժողովուրդին մեծամասնութեան կողմէ հետապնդուած հայկական պահանջներուն սահմանափակ քնոյնը յատկօրէն բացայայտուցաւ պատերազմի նախօրեակին, Պօղոս Կոտարի կողմէ «Թալիզ» թերթին գրուած երկու մամակներով: Զուտը Եգիպտոսի նախկին վարչապետի մը եւ հիմ- նադիրը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ 1912-ին նշանակուէր էր ան նախագահ՝ Փարիզի Հայ Ազգային Պատրիարկութեան, հայկական պահանջները ներկայացնելու նոր պայի մէջ: Իր առաջին նամակին մէջ ան բացատրեց նպատակները իր Պատու- րակութեան, որ կը հետապնդէր «ոչ քաճանում, ոչ անկախութիւն, ոչ ալ քաղա- քական ինքնավարութիւն», այլ միայն գործարարութիւնը Պերիսիի Դաշնակալիին

61-րդ Յօդուածով խոստացուած բարեկարգումներուն: Մօտաւորապէս տարի մը ետք, 1914-ի Փետրուարին, երբ Մեծ Պետութիւններուն կողմէ համաձայնուած եւ առաջարկուած Բարեկարգումներու Ծրագիրը, կարգ մը փոփոխումներէ ետք, վերջապէս ընդունուեցաւ թրքական կառավարութեան կողմէ, Պօղոս Նուպարը դարձեալ գրեց: Ան իր երախտագիտութիւնը յայտնեց թէ՛ պետութիւններուն եւ թէ՛ Սուլթանին կառավարութեանը՝ այս համաձայնութեան համար եւ կրկնեց. «Հայկական Նահանգներուն քնակչութիւնը միայն կը խնդրէր մնալ Օսմանեան հպատակ, պայմանաւ որ Պերիլին Դաշնագիրով համաձայնուած բարեկարգումները իրագործուին»: Պօղոս Նուպար եզրափակեց իր նամակը, շեշտելով թէ հայկական հարց մը գոյութիւն պիտի չունենար այլեւս, եթէ միայն բարեկարգումները գործադրուէին անկեղծօրէն եւ առանց վերապահութեան⁽⁶³⁾: Ա. Չօպանեան, հայ դեկապոս մտաւորականներէ մէկը, հրապարակաւ կը բաժնէր այս տեսակէտները: Հայանպաստ Պարսնեան Կոմիտէն, նմանապէս, կրչին հաղորդեր էր 1912-ին, թէ ոչ իրենք եւ ոչ ալ նոյնինքն հայերը կը պահանջէին Հայաստանի «բարձրակարգ անկախութիւնը կամ խզումը թրքական Կայսրութենէն»: Ինչ որ կը փափաքէին՝ լաւ կառավարութիւն մըն էր: Իր կարգին, «Թալմզ» թերթը կը պնդէր առաջնորդ յօդուածով եւ թէ հաստատութիւնը, որով հայերը կոտորէին Սուլթանին համար, Պալթանեան պատերազմներուն մէջ, կը փաստէր թէ անոնք ձգտում չունէին թորափելու թրքական լուծը, որպէս այդպիսին: Բայց անոնք պէտք էր որ սպառնութիւն ձեռք ձգէին իրենց կենսերուն եւ իրենց տուններուն համար⁽⁶⁴⁾:

Այսպէս, ուրեմն, հակառակ հայ կուսակցական առաջնորդներու պատահական չափազանցութիւններուն, կը թուի թէ հայ ժողովուրդին մեծամասնութիւնը, մինչեւ վերջ, ուզեց պարզապէս այն սպառնութիւնը եւ բարեկարգումները զորս Թուրքիան խոստացեր էր: Օսմանեան կառավարութիւնը, սակայն, իր անպարկեշտութիւնը յստակօրէն ցոյց տուաւ՝ 1914 Յունուար 28 / Փետրուար 8-ին համաձայնուած Բարեկարգումներու Ծրագիրը լքելով՝ նոյնիսկ նախաձեռնեց Երրորդական պատերազմին մէջ մտնելը, 1914-ի Հոկտեմբերի վերջը: Սուլթանին կողմէ նոր էր նշանակուել Ռեաթընքը, իրրեւ մէկը երրորդացի ընդհանուր վերատեսուչներէն, որոնք, հայկական նահանգներուն մէջ պիտի վերահսկէին՝ վերոյիշեալ Բարեկարգութիւններու Ծրագիրին գործադրութեան, երբ արձակուող տրուեցաւ իրեն, կիսաթշուակ վճարումի պայմանով: Իսկ երրորդացի միւս վերահսկիչը՝ Հոֆ Էտ կոչուեցաւ Սեպտեմբերի⁽⁶⁵⁾:

ՀԱՐՑԻՆ ԽՐԹԻՆ ԿԵՏԸ

Կը թուի թէ հարցին խրթին եւ , Թուրքիոյ համար, անյաղաքաբարէն կէտը՝ անհրճարտութիւնն էր «հաւասարութեան եւ արդարութեան» արդիական գաղափարներու գործադրութեան: Եթէ իրական հաւասարութիւն տրուէր ցարդ երկրորդ-կարգի նկատուող հպատակ ցեղերուն, պիտի կորսուէին թրքական մեծատիրութիւնն ու գերակայութիւնը: Փորձառու Ֆիցմորիսին համաձայն, թուրքը կը զգար թէ ինք պիտի «մէկ կողմ հրուէր» հաւասարութեան եւ արդարութեան արեւմտեան հասկացողութեամբ պայմաններուն տակ, մինչ հպատակ

ցեղերը պիտի յառաջդիմէին ու գրաւէին իրմէ գերադաս դիրք: Հստ երևոյթին, թուրք դեկապոսները չկրցան լուծում մը գտնել գերիշխանութեան հարցին մէջ ինքնապահպանումի իրենց քնազդին ու հաւասարութեան եւ արդարութեան նոր գաղափարներու իրագործումին միջեւ իստաջացած ընդհարումին: Արտաքին Գործերու Նախարարութեան Պատմութեան Բաժինէն Չեռագիրք մը կը նշէր թէ անկի յառաջդէմ քրիստոնէայ ազգութիւններուն վրայ մահմետականին «ստիպապետութիւնը» ամէն գնով պահելու վճարկամութիւնը, ըստ էութեան, մէկն էր ջարդերուն գլխատր եւ շրջանակէն դուրսէն հրապարակուեցաւ⁽⁶⁶⁾: «Եւստանտականներուն մոլեռանդ հատուածները կը հեզգէին հաւասարութեան գաղափարը», տեղեկագրեց Սըր Ը. Լօթթըր, 1908-ին: Երիտասարդ Թուրքերը կ'ուզէին դառնալ «զերազոյն հեղինակութիւնը», հաղորդեց ան խորհրդապետին, 1909-ին. իսկ քրիտանցի գիմնոտրական կցորդը նմանապէս թէ թրքական գերակայութիւնը պահուեր էր միայն ուժի եւ մերթ ընդ մերթ գործադրուող ջարդերու միջոցով, եւ թէ՛ անգամ մը որ ոչ-մահմետականները արտօնուէին ազատօրէն զարգանալ, թուրքը անել որոպէս պիտի մատուէր: Ուրեմն, ան քնակամաբար յօժարուած չէր զիջելու այս գերակայութիւնը⁽⁶⁷⁾: 1913-ին մատնանշուեցաւ թէ Կոստանդնուպոլսոյ մօտաւորապէս 1,250,000 հաշուող քնակչութեան մէջ առնուազն 500,000 ոչ-մահմետական Օսմանեան քաղաքացիներ կային, եւ սակայն, ճիճզ տարիներու «հաւասարութենէն» ետք, ոստիկանութեան ոչ իսկ մէկ-հարիւրերորդը ոչ-մահմետական էր⁽⁶⁸⁾:

Կը թուի, որուեմն, թէ տասնհինգերորդ դարու սկիզբէն, թրքական յաջորդական կառավարութիւնները տագնապի էին մատուած հաւասարութեան այս վախէն եւ, հետեւաբար, նաեւ իրենց գերակայութիւնը կորսնցնելու վախէն: Թրքական դարաւոր գերիշխանութիւնը, մէկ կողմէն, եւ հաւասարութեան արդի գաղափարը, միւս կողմէն, անչարիք, անհաստատութիւնը չէր կրնար խաղաղ լուծում գտնել: Կա՛մ խուսափումի պիտի դիմուէր, եւ կա՛մ՝ լուծուէր քոնի ուժի միջոցով: Թերեւս այս վախէն էր, գիտակից թէ անգիտակից, որ պատճառը եղած էր Կիարոսի Համաձայնութեամբ եւ Պերիլին Դաշնագիրով պայմանագրուած բարեկարգումները գործադրելու փորձին կրկնուող ձախողութիւններուն: Թրքական կառավարման ժխտական արդիւնքները յառաջ չէին գար բարեկարգումի ծրագիրերու պակասէն: Թուրքիոյ մէջ շատ մը գրաւարաններ լցուցն էին խառն ի խառն սփռուած օրէնքներով ու բարենորոգումներու ծրագիրներով: Պակտիները «մարդիկ էին, եւ ոչ միջոցաւումներ», մարդիկ՝ Թուրքերն մէջ, անաշտութեան զգացումով, իրապէս մտադիր՝ բարենորոգումներ իրագործելու⁽⁶⁹⁾:

Դարձեալ, թերեւս հաւասարութեան այս վախէն էր եւ խտրականութեան միտումը, որ Օսմանեան կառավարութիւնը մղէր էլի փոփոխութիւններ մտցնելու արեւելեան Թուրքիոյ վարչական սահմաններուն մէջ: Անոր մեծ մասը՝ Հայկական բարձրաանդալակը, կազմէր էր Էրզրումի «էլյալթթ» կամ նահանգը: Ֆիցմորիսին համաձայն, այս տարածքը «դիմաճար», 1878-ին վերածուել էր բացառիկ կերպով ազտիկ միաւորներու, որպէսզի Օսմանեան կառավարութիւնը ի վիճակի ըլլար անկի ազգու միջոցներ ձեռք ստանալու՝ հայ

բնակչությունը մշտեղէն վերցնելու իր գործընթացին մէջ: Այսպէս, ուրեմն, հայկական խոսքեցալ բնակչութիւն ունեցող շատ մը գաւառներ անշատուեցան էրզրումէն, մինչ, նոյն ատեն, մահմետական բնակչութեամբ շրջակայքի մարզերը կցուեցան արեւելեան մահմեդներուն, այնպէս որ արտնց իրա-
քանչիւրիւն մէջ հայերը պիտի կազմէին փոքրամասնութիւն մը⁽⁷⁰⁾:

Խորականութեան քաղաքականութիւն մը որոշապէս կը յատկանշէր թրքական յաջորդական կառավարութիւններուն դիրքորոշումը՝ հայ գիւղա-
ցիութեան և հողային հարցին նկատմամբ: Քիւրտերու կողմէ՝ յափշտակուած հողերու հատուցման կամ վերադարձումին տեսակետով և անտեսումը, թէ՛ հին մը վարչակարգին և թէ՛ Երիտասարդ Թուրքերուն կողմէ՝ քաջորոշ փորձաքարն էր հայ-թուրք յարաբերութիւններուն: Խորաքափանց գիտակցումով անդրա-
դառնալով թէ՛ նշանակելի չափով մը գիւղացիութիւնն է պահպանման ազ-
գութեան, թրքական կառավարութիւնները, քիւրտերը գործածելով, տեսալսու դիմեցին՝ ամէն հնարքի՝ որ հայ գիւղացիութիւնը արմատախիլ ընեն իր հողէն: Նրբամիտ Ֆիցմորիսը մատնանշեց.

«Պերլիցի Դաշնագիրէն ետք, Թրքական Կառավարութիւնը, անդրա-
դառնալով թէ ազգութեան զգացումը չէր կրնար դիւրաւ ապրիլ տանց
գիւղացիութեան, ու եթէ ինք յաջողէր հայ գիւղացիութիւնը արմատա-
խիլ ընել իր հողէն և զայն բշէլ դէպի քաղաքները կամ գիւղերէն դուրս,
մեծ չափով ինքզինք ձերբազատած պիտի ըլլար հայերէն և հայկական
հարցէն, ոչ միայն աննկատ թողուց ան, այլ քաջալերեց քիւրտերու
կողմէ յափշտակութիւնը հայկական հողերուն»:

Այս «փոքրաքանակի գործընթացը» կրկնուեցաւ «մեծաքանակի տարողու-
թեամբ», 1890-ական թուականներու ջարդերէն ետք: Մեծ թիւով հայեր
Կովկասէն վերադարձան՝ մասնատրաքար 1908-էն լետու, քայքայ, հակառակ
Երիտասարդ Թուրքերու խոստումներուն, ոչինչ կատարուեցաւ իրենց ի
նպաստ⁽⁷¹⁾:

1908-ի ՅԵՂԱԾՐՁՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՒՐԿԵՐՈՒ ՁԱՍՈՂԱՆՔԸ

Հասարակութեան և արդարութեան արեւմտեան գաղափարները, ուրեմն, անյարիր էին մահմետական-թրքական գերիշխանութեան պահպանումին, ու յաջորդական կառավարութիւնները տեսաքար խոսափեցան անոնցմէ: Բայց, այդ գաղափարները կը յառաջացնէին հակամարտութիւն ստեղծող ուրիշ երես մըն ալ: Էական էին անոնք. եթէ թրքական կառավարութիւնները կը ձգտէին իրենց Կայսրութիւնը պահելու, հարկ էր չկորսնցնել Եւրոպայի ընդհանրութեան յուսարեալ անհրաժեշտ կարծիքը: Հակառակ եւրոպական դիմանագիտութեան անկախութեան, որ նպաստար էր Թուրքիոյ համար, թուրք հայրենասէրներ չէին կրնար անտեսել դիրքորոշումի փոփոխութիւնը՝ մասնատրաքար Բրի-
տանիոյ մէջ, այն պետութեան, որ իրենց երկրին զօրատր կերպով նեցուկ կանգնեւ էր թէ՛ 1856-ին և թէ 1878-ին: «Եժուար պիտի ըլլար բրիտանացի
ժողովուրդը մղել պաշտպանելու կառավարութիւն մը, զոր այնքան լիովին

կատր ան», գրեց Սոլզալըրին, 1897-ին, յանգելով մոայլ այն եզրակացութեան
թէ՛՝ Օսմանեան Կայսրութիւնը պիտի կազմալուծուէր, եթէ Թուրքիան չքա-
րնկոխուէր: Սոլզալըրին թելադրեց Ցարին թէ բարեկարգումներ պէտք էր որ
պարտադրուէին Սուլթանին, և եթէ ան մեղծէր, հարկ էր որ գահընկէց
ըլլար⁽⁷²⁾:

Թուրքիոյ կողմէ հաճութեամբ չդիտուեցան՝ թէ՛ Ռըվալի մէջ կայացած
խորհրդածողովը և թէ 1907-ի Համաձայնագիրը, որ կնքուեցաւ՝ Թուրքիոյ
նկուկ Բրիտանիոյ և անոր հին ու անողոր թշնամի համարած Ռուսիոյ միջև:
Անմետ էմիցի համաձայն, Երիտասարդ Թուրքերը այն տպաւորութիւնն
ունեցան թէ՛ իրենց երկրին հանդէպ վերաբերումը պիտի ըլլար անկեղծապէս որսի
մը հանդէպ եղածին նման, եթէ արագ միջոցներ ձեռք չստանուէին անոր դէմ:
1908-ի յեղափոխութիւնը գլխաւորաբար թելադրուած էր արտաքին տր
վտանգներէ: Հետեւաբար, ազգայնութիւնը յեղափոխութիւն մըն էր ան: Անոր
գլխաւոր նպատակակէտն էր փրկել Օսմանեան պետութիւնը և ապահովել
անոր գոյատևումը⁽⁷³⁾: Բացայայտօրէն ստորադատուած էին անոր ազա-
տականութիւնն ու սահմանադրականութիւնը՝ հետապնդուած ազգայնական
նպատակներուն:

Երիտասարդ Թուրքերը, սակայն, աղիտալիօրէն ձակողեցան՝ Կայսրու-
թեան քայքայումը և անդամախտումը կեցնելու իրենց նպատակներուն մէջ:
Անմիջապէս ետք, Աւստրիան իրեն կցեց Պոսնիան և Հերձեկովինան: Պուլ-
կարիան իր ամբողջական անկախութիւնը յայտարարեց: Բուլղարիան գրաւեց
Ափրիկեան Թրիփոլին: Ալպանիոյ մէջ ջախջախուեցաւ Թուրքիոյ իշխանու-
թիւնը: Վերջապէս, Պարսնեան Լիկան Թուրքիան գրեթէ դուրս բշէց Եւրո-
պայէն: Թուրքիան կորսնցուց ընդամենը մօտ 424,000 քառակուսի մղոնի
տարածութեամբ երկրամաս մը: Խոցուած էր ան ու կողոպտուած: Հետեւաբար,
ամբօրէն կառչեցաւ ան Անհաթոլիային⁽⁷⁴⁾:

Երիտասարդ Թուրքերը չկրցան նստա փրկել իրենց երկիրը Եւրոպայի Մեծ
Պետութիւններուն տնտեսական ստրկութեան իր դիրքէն.

«Թուրքիոյ արգիլումը և այսօր վայելել թոյլոր անկախ պետութիւն-
ներուն շնորհուած իրաւունքը, իր կեանտնները անկցնելու՝ անողղակի
տուրքի դրութեամբ...»

յայտարարեւ էր Հանրային Պարտի Մատակարարումի (Վարչակալական)
Խորհուրդին բրիտանացի նախագահը, Սըր Էտմը Պլոք, 1907-1908-ի իր Մաս-
նատր Տեղեկագիրին մէջ: Մինչև Ապրիլ 1907, թրքական մաքսատան տուր-
քերը 8 աւ հարիւր էին: Պետութիւնները լետու հաւանէր էին 3 աւ հարիւրի
յաւելումի մը (այսինքն՝ 11 աւ հարիւրի բարձրացումի), քայքայ ոչ՝ Թրքական
կառավարութեան կողմէ խնդրուած 4 աւ հարիւրի յաւելումի մը ևս⁽⁷⁵⁾:

Տնտեսական այս ենթակայութիւնը սկսեւ էր տանհիւններորդ դարու
կիսուն: 1879-ին, Օսմանեան կառավարութիւնը ստիպուեւ էր, սնանկութեան ու
կլանտակաւ քառսի պատճառաւ, եկամտի վեց աղբիւրներ տրամադրել ազ-
գային պարտքին մարումին, և անոնց հաւարումը յանձնել եւրոպացի ներկա-

յացուցիչներու կողմէ դեկավարուած Հանրային Պարտքի Խնամակալութեան: Թուրքիան տեսարար կը տառապէր եկամտոյի պակաստ: Պատերազմէն անմիջապէս առաջ, ան կը նկատուէր *«գրեթէ անձանչ»* պետութիւն մը⁽⁷⁶⁾: Այս կացութիւնը իր տնտեսութիւնը դիրքին որսի կը վերածէր՝ Մեծ Պետութիւններուն կողմէ տիրապետումի և նոյնիսկ շահագործումի համար:

Սըր Էրնէսթ Գաւրըլ հիմներ էր ևս կը վերանկէր Թուրքիոյ Ազգային Դրամատունը: Պաշտատի և Մուսուլի *վիլայէթ*ներու քարտի հանքահորերուն վրայ բացարձակ իրաւունքներ ունեցող Թրքական Քարիւղի Ընկերութեան քաժմեթութիւններուն եօթանասունըհինգ առ հարիւր կը պահուէր քրիտանական ձեռնարկութիւններու մօտ: Վիքթոր և Արմսթրոնկ, Թրքական կառավարութեան հետ միասին, սեփականատէրն էին Նաակայքերու, Ջինարաններու և Նաալիւն Ծիւնութեանց Օսմանեան Կայսերական Ընկերութեան: Ըրնէսթ Էպրըլը ամէնէն ազդեցիկն էր Այտընի *վիլայէթի* զմեկնոյի հանքերուն մննաչէնթի արտօմատէրերուն: Այդ հանքերը, մեծ համեմատութեամբ, աշխարհի զմեկնոյի ամէնէն կարևոր աղբիւրը կը ներկայացնէին: *«Աշխարհի առևտուրը Թուրքիոյ հետ» գերակշռուէն քրիտանական է»* յայտարարեց Բոնըլտշէյի Կոմսը, 1911-ին: Թուրքիոյ արտասահմանեան ապրանքներու քոյրը ներածումներուն 30 առ հարիւրը, 1909-ի ընթացքին, քրիտանական ապրանքներ էին⁽⁷⁷⁾:

Ֆրանսական դրամագլուխի ներդրումները՝ Թուրքիոյ մէջ, կը գերազանցէին ուրիշ որեւէ երկրի ներդրումները, ներառեալ քրիտանականը և գերմանականը: Այսօրուան Թուրքիոյ հողային սահմաններուն մէջ, 1914-ին, առնք կը հասնէին մօտաւորապէս 900 միլիոն ոսկի ֆրանքի, կամ մօտաւորապէս 4,5 երկիլիոն թղթադրամ ֆրանքի: Օսմանեան Հանրային Պարտքի 62,9 առ հարիւրը հատուցանելի էր Ֆրանսայի և 22,3 առ հարիւրը՝ Բրիտանիոյ: Առաւելաբար ֆրանսական դրամագլուխով Օսմանեան Կայսերական Դրամատունը, որ կը վայելէր Պետական Դրամատան մը առանձնաշնորհումները, սեփականութիւնէն էր ֆրանսացիներուն և քրիտանացիներուն: Այս դրամատունը կը հակակշռէր Ծխախոտի Մենաշնորհը և զանազան ձեռնարկութիւններ: Ֆրանսական դրամագլուխէ ամբողջութեամբ կամ մասամբ կախեալ ուրիշ ձեռնարկութիւններու շարքին էին Սալոնիկի Դրամատունը, Կոստանդնուպոլսոյ Նաամատոյցները, Նաակայքերը և Մթերաւոցները: Պոլսոյ Զրաքաշխարհացանկերը, Պոլսոյ ելեկտրականութիւնը և Հանրակառքի դրութիւնը, Իզմիրի Նաամատոյցները և Հերակէայի Հանքերը⁽⁷⁸⁾:

Գերմանիան, 1880-ական թուականներէն սկսեալ, Թուրքիոյ մէջ մեծ յատաչփութիւն կ'արձանագրէր՝ նախապէս հոգ ժամանած պետութիւններուն վրայ: Մինչև 1914, մինչ Ֆրանսան տէրն էր թրքական ձեռնարկութիւններու մէջ ներդրուած օտարերկրեայ դրամին 25,9 առ հարիւրին, իսկ Բրիտանիան՝ 16,9 առ հարիւրին (Օսմանեան Հանրային Պարտքէն զատ), Գերմանիան առանձին հասաւ 45,4 առ հարիւրի: 1888-ին և 1903-ին, յաջորդաբար տրուեցան մննաչէնթիներ Պերլինի Տոյշը Դրամատան՝ երկարելու համար Պոլսու մինչև Անգարա երկաթուղագիծը, և Գերմանիոյ՝ Անաթոլեանը հասցնելու մինչև Պարսից ծոց: Պերլինի ելեմտական զանձատունը, Վիեննայի

Պանրֆէրայնի հետ, յանձն առա կառուցումը՝ Կոստանդնուպոլսոյ Կեդրոնական Երոպայի միացնող Արեւելեան Երկաթուղագիծին: Մինչև 1914 թուականը, գերմանական ձեռնարկութիւնները արդէն կը հակակշռէին Ռուսիոյ երթեւեկի սպասարկութիւնը, Պոլսոյ Մեթրոպոլիթըն Երկաթուղագիծը, Հայտար Փաշայի նաահանգիստը և Պոլսոյ Հանրակառքերը⁽⁷⁹⁾:

Մեծ Պետութիւններուն տնտեսական, ելեմտական և զինուորական գերիշխանութիւնը կ'արտացոլար նաև Թուրքիոյ կառավարական սպասարկութեանց մէջ: Ելեմտոքի Ընդհանուր Վերանկիչը և Ոստիկանութեան ու Միախոտի Մենաշնորհին Տնօրէնները ֆրանսացիներ էին: Բրիտանական Ծոպային Պատուիրակութիւն մը կ'աշխատէր օգնել Նաատոյմիդի կազմակերպութիւն: Օսմանեան Դրամատան Ընդհանուր Տնօրէնը և Արդարութեան Նախարարութեան Ընդհանուր Վերանկիչը քրիտանացիներ էին: Բոլոր վերոյիշեալ պաշտօնները և Զօրավար Ֆոն Ջանտըրզի Ջինուորական Պատուիրակութեան ժամանումը 1913 Դեկտեմբերին, և Սուլթանին բանակին վրայ անոր հրամանատարութիւնը⁽⁸⁰⁾ յստակօրէն ցոյց կու տային թէ թրքական գեներամաձ Կայսրութիւնը, մինչև 1914, եղեր էր արդէն մէկ կիսազաղուրթ՝ շահագործող Մեծ Պետութիւններուն: Պիչզուլիին համաձայն, Հանրային Պարտքի կառավարարման Խորհուրդը, ղեկավարուած երոպացի ներկայացուցիչներու կողմէ, կը հակակշռէր Թուրքիոյ եկամտոյի մօտաւորապէս *«մէկ քստորդը»* եւ, անկի նշանակալից առումով՝ երկրին հնչուն (հոսուն) դրամի ստրիւնները⁽⁸¹⁾:

Երիտասարդ Թուրքերը ձախողեցան, հետևաբար, փրկել Թուրքիան օտար շահերու տնտեսական իր ենթակայութենէն: Անոնք չկրցան նաև քարձրացնել զայն լետամնացութեան և աղքատութեան ճահիճէն:

Քաղաքապետական ձեռնարկութիւններ, ելեկտրակայաններ, նաահանգիստներ և ծովային փոխադրութեան միջոցներ կը գործէին երոպական դրամագլուխով ու երոպական դրամագլուխի համար: Արտաքին առևտուրը մնաւ շնորհը եղած էր օտարականներուն կամ՝ յոյն, հայ և հրեայ գործակալներուն: 1911-ին, Պոլսոյ մէջ արձանագրուած անկի քան հազար վաճառականներէն ոչ անկի քան եօթանասունը միայն թուրքեր էին: Գիւղացիութիւնը չէր գտնուիր անկի լաւ վիճակի մէջ: Գրելով *«Թուրքիոյ անտանէի գիւղական պայմաններուն մասին»*, Ամմես Էմիլը անդրադարձած է արեւելեան նահանգներու Երրորդ Բանակի թշկական գլխաւոր սպային կողմէ պատրաստուած տեղեկագիրի մը, որուն համաձայն՝ բնակիչներուն 72 առ հարիւրը ոչլոտ էր, իսկ աճոցը որ կրնային կարողալ ու գրել՝ կը կազմէին միայն 0,7 առ հարիւր ամբողջին, իսկ քրիստոնեայ մեծամասնութեամբ բնակուած գիւղերուն մէջ այս թիւերը կը հասնէին 21 առ հարիւրի⁽⁸²⁾:

Այսպէս, ուրեմն, Երիտասարդ Թուրքերը աղիտալիօրէն ձախողեցան Կայսրութիւնը թէ՛ քաղաքական և թէ՛ տնտեսական առումով փրկելու իրենց ջանքերուն մէջ: Անոնք ո՛չ Կայսրութեան անդամախառնուր կրցան կեցնել և ո՛չ ալ՝ քայքայումը:

Անոնք հրապարակա յայտարարե շին թէ իրենց մտադրութիւնն էր փրկել Կայսրութիւնը՝ Օսմանականութեամբ, այսինքն՝ Կայսրութեան բոլոր ուժերը, բոլոր ցեղերը հաւաքագրելով, օսմանեան ինքնագիտակցութիւն արթնցնելով եւ օսմանեան հասարակաց քաղաքացիութիւնը շեշտելով: Բայց օսմանեան ինքնագիտակցութեան կամ օսմանեան քաղաքացիութեան գաղափարը չընդունուեցա: Ամերիկեան դեսպան Հենրի Մորկընթատին համաձայն, այն ցեղերը, որոնք դարեւով խոշտանգուեք եւ չարդուեք էին թուրքերու կողմէ, չէին կրնար մէկ գիշերուան մէջ եղբայրանալ⁽⁸⁵⁾: Աւելի հաւանական էր որ անոնք ոգեւորուէին ազգայնականութեան զօրատր զգացումներով — իրենց սեփական՝ ազգայնականութեան: Անոնք դիմադրեցին բոլոր շողորթութեանց: Պալքանեան պատերազմները խամրեցուցին Օսմանականութեան վարդապետութիւնը: Իրենց կարգին, Երիտասարդ Թուրքերն ալ լքեցին Օսմանականութիւնը, որդեգրեցին ազգային միասարրութեան հասկացութիւնը եւ անձնատուր եղան «Թրքականացում»ին:

Երիտասարդ Թուրքերու մէկ հատուածը, սկիզբէն իսկ, տոգորուած էր ազգայնամոլութեան միտող թրքական ազգայնականութեամբ⁽⁸⁴⁾: Կը թուի թէ, երբ Թուրքիան վերածնունդի առաջնորդելու նպատակը վիժեցա, եւ երբ ազգը անկի նուատացաւ, անկի աղքատացաւ եւ անկի անդամահատուեցա քան երբէւէ, ինչպէս Մորկընթատին յայտնաբերեց իր ժամանումին, 1913-ին⁽⁸⁵⁾, Երիտասարդ Թուրքերուն մեծամասնութիւնը ապաստան գտաւ ծայրայեղօրէն ազգայնամոլ երազներու մէջ: Անտարակոյս, միայն ցեղապաշտութեան հասնող ծայրայեղ ազգայնականութիւնը կրնար հատուցանել վարչակարգին ձախողութիւնները, նուատացումները եւ սլլատուրումը: Միայն Բանթուրանականութիւնը կամ Թրքականութիւնը, որպէս թրքական ցեղային գերակայութեան հասկացութիւն՝ կրնար գոհացնել թէ՛ Երիտասարդ Թուրքերուն եւ թէ թուրք ժողովուրդին ազգային հպարտութիւնը: Մոնաթթիի քրիտանացի Փոխ-Հիպատոսին «Ճանադրկելի աղբիւր» մը ստացած տեղեկութեան համաձայն, Ներքին Գործերու Նախարար Թալատթը, 1910-ին, գաղտնի ժողովի մը մէջ ըսեք էր թէ, հակառակ Սահմանադրութեան, հաւասարութիւնը անիրականացալի խուճալ մըն էր: Հաւասարութեան հարց չէր կրնար գոյութիւն ունենալ: Իր կարգին, Բրիտանիոյ դեսպանը ծանօթագրեց թէ Միութիւն եւ Յատազգիտութիւն Կոմիտէին համար «Օսմանականացում»ը յայտնապէս կը նշանակէր «թուրք» եւ թէ՛ իրենց ներկայի «Օսմանականացում» քաղաքականութիւնը՝ ոչ-թրքական տարրերը թրքական անդին մէջ փշրելու քաղաքականութիւն մըն էր: 1911-ի Հոկտեմբերին, Միութիւն եւ Յատազգիտութիւն Կոմիտէի Համագումարը որոշում կայացուց թէ «ազգութիւնները զանցանելի քանակութիւն» մըն էին⁽⁸⁶⁾:

Այսպէս ուրեմ, մեկզի նետուեցա Օսմանականութիւնը, եւ վարչակարգը յախտնօրէն անցա դէպի Բանթուրանականութիւն: Այս բացայայտ շարժումը գաղտնի կերպով կը քաջալերուէր եւ կը պաշտպանուէր Միութիւն եւ Յատազգիտութիւն-ի կառավարութեան կողմէ⁽⁸⁷⁾: Ձիսա Կէօք Ալիփը, Բանթուրանական շարժումին կարկառուն դէմքը, որ կը պարծենար Աթթիլայով, անդամ մըն էր Միութիւն եւ Յատազգիտութիւն Կոմիտէի ծայրայեղօրէն ազդեցիկ Կեդրոնական

Խորհրդոյին եւ մօտիկ քարեկամ մը Թալատթի: Ծարժումին ուրիշ շատագովներէն մէկուն, Թնքին Ալիփին կարծիքով, թուրքերուն համար՝ «երկրամասերու ազատագրումը» եղած էր քաղաքական եւ ընկերային «անհրաժեշտութիւն» մը: Թրքական երկրամասերու ազատագրման ձգտումներու ծիրին մէջ կ'ընդգրկուէին «Սիպիւրիան, Կովկասը, Խրիմը, Աֆղանիստանը եւայլն, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կը գտնուէին ռուսական տիրապետութեան տակ»: Այսպէս, ուրեմն, կը յանգէր ան սա մտաքին.

«Բանթուրական ըղձանքները չեն կրնար համահի իրենց ամբողջական գարգացումին եւ իրագործման, մի՞նչէ որ Մոսկովեան հրէշը ճգմուի...»:

Քաղաքական Բանթուրանականութեան շատագովները օգտագործեցին նաև Բանհիլամականութիւնը՝ անկի լայն աշակցութիւն ապահովելու համար: Մանմետականութիւնը կրնար նպաստել թուրքերու կողմէ Եգիպտոսի եւ Հիսպանիայի Ալիփիկէի վերագրաւումին⁽⁸⁸⁾: Ցայտնապէս, Բանթուրանականութիւնը կրնար իրականանալ միայն ազգային համամասնութեամբ եւ ի վնաս Համաձայնական «Պետութիւններուն, մասնաւորաբար՝ կործանումովը «Մոսկովեան հրէշին»:

Հետեւաբար, մէկ կողմէն՝ ձախողութեան, լուսախարութեան եւ նուատացումի, իսկ միւս կողմէն՝ ազգային արժանապատուութեան ու վարկի վերականգնումի ձգտող մթնոլորտի մը մէջ էր որ, ձգձգուած քանակցութիւններէ ետք, 1914-ի Փետրուար 8-ին, Օսմանեան կառավարութիւնը համաձայն ձեւացաւ Հայկական Բարեկարգումներու Ծրագիրին: Ինչ որ Թուրքիան ի վերջոյ ընդունեց՝ փոխ-գիշում մըն էր միայն: Բայց, Թուրքիան մէջ տիրող տրամադրութիւններուն ընդունելի՝ էր այդ տեսակ Ծրագիր մը:

ՀԱՅԵՐՈՒ ՀԱՆՂԷՊ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ 1914-ԷՆ ԱՌԱՋ

Խորհրդակցութիւններու ընթացքին, Ռուսական կառավարութիւնը առաջարկեք էր որ 1895-ի նախագիծը⁽⁸⁹⁾ ընդունուէր իբրև հիմ Ծրագիրին: Բայց եթէ պետութիւնները նկատի չառնէին Թուրքիոյ առաջարկած քարեկարգումի ծրագիրը, Պոլսոյ մէջ իշխանութեան գլուխ գտնուող մարդիկը պիտի անկի նախընտրէին «բոլոր նահանգները հրդեհի տալ ու կրուելով ինչպէս, քան թէ զիջում ընդունիլ», տեղեկագրեց Բրիտանիոյ զինուորական կցորդը: 1913-ի Դեկտեմբերին, դեսպան Սըր Լուի Մալէն տեղեկագրեց Պոլսին թէ քարեկարգումներուն խնդրին մէջ «գորատը» հակառակութիւն ցոյց կը տրուէր երրօրակամ ո՛րեւէ միջատութեան դէմ: Հայերու Պատրիարքը սպառնական նամակ մը ստացեք էր, հայ քանանայ մը երկու անգամ քարկոծուեք էր եւ հայկական եկեղեցի մը կարմիրով էր ներկուեք⁽⁹⁰⁾:

Պալքանեան պատերազմներէն ետք, գալիք յաւելալ չարիքի մը վախը «ընդհանուր» էր արդէն հայերուն մօտ: «Մերձատր Արևելքը ճանցողներէն ոչ ոք կրնար լուսալ թէ Թուրքերը իրենց քրիստոնէայ դրացիներէն վրձն պիտի չլուծէին իրենց կրած պարտութիւններուն համար», յայտարարեք հայկական ընկերակցութեան մը ատենապետը, Լոնտոնի մէջ: Իսկ Պալքանեան Կոմիտէն

տեղեկագրեց թե՛ հայերը լեցուած էին զիրենք սպասող ճակատագիրին մոռլ նախագգացումովը⁽⁹¹⁾:

1913-ի Դեկտեմբերին, Գեներալպըրիի Արքեպիսկոպոսը գրեց Արտաքին Գործերու Նախարար Կրէյիին՝ իր ստացած բազմաթիւ նամակներուն մասին, որոնք կ'ականարէին այն վտանգին, որուն առջեւ կը հաստատային թէ կը գտնուէին հայերը եւ խնդրեց որ անոնց համար կատարուէր ինչ որ կարելի էր⁽⁹²⁾: Էմբլի Ռոպինընը⁽⁹³⁾, լատտեղեակ մը կազմութեան, Արքեպիսկոպոսի Գաւազանակիրին գրեր էր թէ Պօղոս Նուպարը ստացեր էր սպառնական նամակներ: Գրողները կը յայտարարէին թէ՛ եթէ ան շարունակէր հայկական հարցը գրգռել Եւրոպայի մէջ, «վերջ պիտի դնէին իր կեանքին»: Պատրիարքը եւ Պոլիս հրատարակուող հայկական թերթի մը, «Լեզատամարտ»ի խմբագիրները, նմանապէս սպառնալիքի ենթարկուէր էին: Աւելի առաջ, Էմբլի Ռոպինընը, աստափառար տրամադրութեամբ մը, գրեր էր Գաւազանակիրին թէ շատ ծանրալշիտ լուրեր հասեր էին իրեն՝ Պոլիսէն: Հոն ապրող հայ բժիշկի մը կողմէր ըսեր էր.

«Թրքական թերթերը միաձայնութեամբ կը յայտարարեն թէ իրենք պիտի չընդունին երոպական հակոդութիւն եւ եւլն. ու կը սպառնան բնացնել Թուրքիոյ մէջ գտնուող բոլոր հայերը, եթէ 6 մեծ պետութիւններ համարձակին ճնշում բանցնել թրքական կառավարութեան վրայ»:

Արքեպիսկոպոսը այս շարագուշակ նամակէն օրինակ մը ուղարկեց Կրէյիին⁽⁹⁴⁾:

Թե՛ վերոյիշեալ եւ թէ ստորեւ տրուած վկայութիւնները յստակօրէն ցոյց կու տան թրքական բացարձակապէս թշնամական տրամադրութիւն մը հայ ժողովորդին նկատմամբ՝ 1914-էն առաջ: Ուրեմն թիմուովին կը հերքուի թրքական այն պնդումը թէ՛ 1915-ի հայկական ողջակիզումները եւ տարագրութիւնները («վերաբնակեցում» անուանուած մեղմասացութեամբ) պարզապէս սկսուած էին որպէս զինուորական միջոցառումներ՝ պատերազմի ընթացքին, հակազդելու համար հայկական «դասանուութեան»: Երևանն կու գայ թէ պատերազմը միայն պատրուակ էր, քան թէ պատճառը այդ դէպքերուն:

Չի թուիր թէ Թուրքիոյ մէջ մթնոլորտը անէի յստակացաւ 1914 Փետրուար 8-էն յետոյ: Էմբլըրը Ռիլիմմը⁽⁹⁵⁾ վստահելի իրազեկութեամբ գրեց Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարին թէ Թուրքիոյ մէջ քրիստոնէաներու բոլոր դասակարգերը կը գտնուէին «կոտորածի մը մեծ ասրափին տակ» եւ թէ՛

«... բարձրագոյն դիրք ունեցող թուրք Նախարարներէն առնուազն մէկուն հաստատ բազարականութիւնն է երկիրը ձերբազատել թրիտոնեալ հպատակ ցեղերէն...»

Գրու կը նկատուէր ան «բոլոր մէկ կողմը՝ Կայսրութեան համար»⁽⁹⁶⁾: Այս խոտովիչ կերպով շարագուշակ նամակը կը կրէր Սեպտեմբեր, 1914 թուականը: Բայց, արդէն 8 եւ 8 Օգոստոսին, Թրքական կառավարութիւնը, նախաձեռնութեամբ իր քառի մը անդամներուն, գտողտի համաձայնութիւն մը կնքեր էր Գերմանիոյ

նկու: Եթէ սերպական տագնապին մէջ Գերմանիոյ կողմէ Աստրիոյ տրուած օգնութիւնը առաջնորդէր զինք Ռուսիոյ դէմ պատերազմի, Թուրքիան ալ պիտի մտնէր բնօրհարումին մէջ: Փոխարէնը՝ Գերմանիան կ'երաշխատէր պաշտպանել Ռուսիոյ կողմէ սպառնալիքի ենթարկուած որեւ Օսմանեան երկրամաս: Ատկէ զատ, ան պիտի օգնէր ջնջելու մեծ պետութիւններուն ստանձնաշնորհումները Թուրքիոյ մէջ: Նաե՛ չափազանց նշանակալից կերպով՝

«Գերմանիան Թուրքիոյ համար պիտի ապահովէր անոր արևելեան սահմանին վրայ պզտիկ սրբագրութիւն մը, որ Թուրքիան ուղղակի շփումի մէջ դնէր Ռուսիոյ մահմետականներուն հետ»⁽⁹⁷⁾:

Ոայց Թուրքիան եւ «Ռուսիոյ մահմետականները» իրարմէ բաժնողն էր ոչ-թրքական հատուած մը, զանգուածը հայ ժողովորդին, ցեղային անձուկի փոքրամասնութիւն մը, որուն հաշուոյն եւրոպական պետութիւններու շարունակական բողոքները եւ ազդարարութիւնները այնքան ջրայնացուցիչ եղեր էին երկար ատենէ ի վեր: Անոնց հողը եւ ստացումքը կրնային այժմ գործածուիլ՝ ամբողջում համար Պալքանեան նուաստացուցիչ պատերազմներէն ետք գաղթականներու վերածուած հազարաւոր դժգոհ մահմետականները:

Օսմանեան հզօրութեան եւ վարկին անընդհատ անկումը Եւրոպայի աշքին առջեւ՝ խորապէս ցնցեր էր Թուրքիոյ ազգային արժանապատուութիւնը եւ ինքնավստահութիւնը: Ռուսի, վերահաս պատերազմը՝ 1914-ի կառավարութեան մարդոց թուեցաւ ըլլալ (Անմետ Էմինի համաձայն) բացառիկ ատիք մը՝ վերջ տալու այն անփառունակ դերին զոր Թուրքիան խաղացեր էր այնքան երկար ատեն: Չիւս Կէօք Ալփի նման ազգայնամոլ առաջնորդներու դատումով՝ պատերազմը միջոց մըն էր՝ իրագործելու համար երազները Բանթրքական⁽⁹⁸⁾:

Իսկ հայ ժողովորդին պիտի բերէր ան «լուծում»ը իրենց «հարցին», մա՛հր Թրքաւախաստանին:

2. ՀԱՅԱՆՊԱՍՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐՃՈՒՄԸ ՄԻՆՉԵՒ 1918

Ա. ՀՈԳԱՍՏՈՒ ԴԷՄՔԵՐ

1870-ական թուականներու ընթացքին Պուկարիոյ մէջ տեղի ունեցած վայրագութիւններուն մասին վիճարանութիւնը յտաջ բերեր էր քրիտանական բարոյականութեան մէջ աննախադէպ բարոյական հարց մը: Թուրքիոյ յոռի կտավարաններ եղեր էր նիւթ մը հանրային բանավէճի:

Մէկ կողմէն՝ Տիգրաւէին ջատագու՛վեր էր Բրիտանիոյ «աւանդական» քաղաքականութիւնը — պաշտպանել Օսմանեան Կայսրութեան հողային ամբողջականութիւնը եւ անկախութիւնը: Հնդկաստանի ապահովութիւնը ճիմնական գաղափարն էր այդ դիրքորոշումին: Միջին Արեւելքի մէջ քրիտանական շահերը եւ վարկը պաշտպանելու իր նախանձախնդրութեան մէջ, Տիգրաւէին նոյնիսկ պնդեր էր թէ, «իրականութեան մէջ, ամբողջ Օսմանեան Կայսրութիւնը՝ Բրիտանիան շահագրգռող հարց մըն է»⁽¹⁾: Ան մերժեր էր ընդունիլ վայրագութեան գրոյցները՝ զանոնք նկատելով «արճարանի բարքաջանք», եւ յատարարեր էր թէ քրիտանական կտավարութիւնը ստիպուած էր Պալքաններու մէջ ինքնավար պետութիւններ հաստատելու ծրագրին չհամաձայնի, անտարակոյս՝ այդ շրջաններուն վրայ ռուսական ազդեցութեան վախճն: Ի վերջոյ, ան եզրակացուցեր էր թէ քրիտանացի ժողովուրդին մարդկայնական եւ մարդասիրական նկատումներէն վեր՝ կար ակի խորունկ զգացում մը — «վճռակամութիւնը՝ պահելու Կայսրութիւնը Անգլիոյ»⁽²⁾:

Բրիտանական շահերուն, թրքական յոռի կտավարանէին ու քրիտանական ասանդական տեսակէտին միջև բանավէճը՝ ամենէն համապարփակ ձևով, քայց նաեւ ամենէն ակի կոպտօրէն անկեղծ կերպով բացայայտուեր էր՝ Պոլսոյ մէջ Բրիտանիոյ դեսպան Սեր Հենրի Էլիքիին կողմէ: Ան իր դիրքորոշումը բացատրեր էր՝ պատճառաբանելով թէ ինք կ'ստացնորդուէր անհախտ վճռակամութեամբ մը՝ «պաշտպանելու Մեծն Բրիտանիոյ շահերը»: Թէ՛ այդ շահերը ուժգնօրէն կը պահանջէին դէմ կենալ Թրքական Կայսրութեան քայրայտմի՛ն համաձուլ մըն էր զոր ինք կը բաժնէր քրիտանացի ամենէն ականատր պետական մարդոց հետ. ու կ'ակցցնէր թէ՛ «անհրաժեշտութիւնը սրգիչելու» որ փոփոխութիւններ տեղի ունենային Թրքական Կայսրութեան մէջ՝ «չէր ազդուէր (այն) հարցէն՝ թէ 10,000 կամ 20,000 հոգի կը փճանային այդ ճնշումին նետուանքովը»⁽³⁾:

Միջ-Վիկտորիական Բրիտանիան, սակայն, կրօնատէր համայնք մըն էր: Անտարանական երկու զարթօնքները եւ Օքսֆորտի շարժումը հանրութեան ստունազն մէկ հատուածը դարձուցեր էին խորապէս գիտակից բարոյական սկզբունքներու, պարտականութիւններու եւ բարոյական պատասխանատուութիւններու: Կլետսթըն, պահպանողական Անկլիկան մը, ժողովուրդին

զգացումն էր արտայայտեր, կրք, բարոյական եւ մարդասիրական ակի բարձր մակարդակի վրայ հասցնելով Պուկարիոյ մէջ տեղի ունեցած վայրագութիւններուն մասին բանավէճը, նկատառութեան բերեր էր «բարոյաբարկութեան եւ մարդկութեան» վրայ ունենալիք հետեւանքը, եթէ ամբողջ աշխարհի քրիտանացի գործակալներուն համար՝ միայն քրիտանական ազգային շահերը նկատուէին ճիշդից եւ սխալից արժեքափեր, եւ ո՛չ թէ բարոյական սկզբունքներ եւ: Ուշադրութեան բերեր էր նաեւ հանրային կարգ ու կանոնին վրայ ունենալիք հետեւանքը, եթէ Բրիտանիոյ համար առաջարկուած «միայն ազգային շահեր»ու վրայ հիմնուող այդ տեսակ չափանիշ մը ընդունուէր ուրիշ ամեն մէկ ազգի կողմէ՝ ինքն իրեն համար⁽⁴⁾:

Հալածուած Հայերուն դատ պաշտպանող իր հանրային վերջին բանախօսութեան մէջ, Կլետսթընը անզամ մը եւս բարձրացուցեր էր մարդկայնութեան հարցը, կրք ծօտ 8,000 իր ունկնդիրներուն յիշեցուցեր էր ան թէ՛ գետինը որուն վրայ բոլորը կանգնած էին՝ քրիտանական չէր, ոչ ալ երոպական, այլ՝ մարդկային: Ջերմամտանդ անկեղծութեամբ մը մատնանշեր էր ան մարդկային ու բարոյական ծանրակշիռ պատասխանատուութիւնը ողբերգութեան մէջ՝ երբ անցուցեր էր թէ Օսմանեան Կայսրութեան մէջ քրիտանականներուն ջարդերը եւ զանոնք ուրացող անպատկառութիւնը պիտի շարունակուէին միշտ, այնքան ատեն որ Եւրոպան ուղէր «հանդերձել զանոնք»: Վիկտորիական շրջանի միտքերուն մէջ, մարդասիրական հետաքրքրութիւն եւ բարոյական պատասխանատուութիւն կը հակադրուէին անձնասիրութեան: Կլետսթընը մեղադրեց անձնասիրական կիրքերն ու մասնատրաբար անձնասիրական վախճը, որոնք քրիտանացի ժողովուրդին մէկ հատուածին անմատչելի դարձուցեր էին Արեւելեան երկիրներու մէջ տիրող իրակա՛ն կացութիւնը⁽⁵⁾:

Իր վերջին տարիներուն, Կլետսթընը «անընդհատ մընահարուած» զգացեր էր իր խիղճը 1890-ական թուականներու հայկական ջարդերէն, եւ խտտովանեցաւ թէ իր մտածումները չէր կրնար այդ ներքէն հետու պահել: Բացարձակ էր իր դատապարտումը Թուրքիին, որպէս «նողղակի պատասխանատու չարիքին», որովհետեւ «եռոյնհիքն Սատանան չէր կրնար ակի թանձրացած չարութիւն ցոյց տուած ըլլալ»: Բայց Կլետսթընը խորապէս գիտակից էր նաեւ եւրոպական հանրութեան եւ պետութիւններուն բարոյական եւ մարդկային պատասխանատուութեանը եւ ջարդերու շարունակումին մէջ անոնց անողղակի բաժնին: «Անհասարայի եւ անջնջելի ամօթ մը» կար տեղ մը, «սանկարագրելի զարշաքէն զատ որ կը տարածուէր Մուլթանին վրայ», որուն անարգ վարքը, որպէս «մեծաքանակի խոշոր ոճրագործը» բացայայտ էր: Խուսափում բարոյական պատասխանատուութենէ՛ ամօթ մըն էր: Կլետսթընի կարծիքով, քրիտանական կտավարութիւնը խուսափեր էր «պարտականութիւնէն ու պատիւէ»: Եւ իրեն յաջորդող Վարչակազմ Բոզազըրիին վերաբերուով՝ Թուրքիոյ վրայ ստիպողական միջոցառումներ չպարտադրելու, մեծ թափու էր ունեցեր՝ այդօրեայ Ազատականութենէն խզուելու առաջնորդող իր ստանձնաբար յայտնի մէջ⁽⁶⁾:

Որիչ հանրային դեմք մը, Արկայի Դուբը, Կլետաթընի նման վերապրող մը Խրիմի պատերազմի դահլիճէն, իր ձայնը միացուցեր էր վերջիցին ձայնին, նոյնպէս պարտակելով նիսթական բաները և շեշտելով թէ Արեւելեան Եւրոպայի նկատմամբ քաղաքականութիւն վարող մարդիկ պարտականութիւններ ունին, ինչպէս իրատունքներ եւ շահեր: Այն սկզբունքը թէ Բարձր Դրան հպատակ ժողովուրդներուն բարօրութիւնը գրեթէ երկրորդական նկատում մըն էր, բաղդատմամբ Սուլթանին կառավարութիւնը պահելու եւ պաշտպանելու քաղաքականութեան, դրդուած էր *«ամէնէն նեղ տեսակի շահախնդրական»* շարժառիթներէն, որոնք ա՛յնքան *«սահեռատես (էին), որքան՝ անբարոյական»*⁽⁷⁾:

Քաղաքականութեան մէջ՝ գլխաւորաբար Պուկարական շարժումով ներմուծուած բարոյական հարցերու ընդհանուր նկատառումի բանաձեւնին ակնկեր էր բարոյական յստակ պատասխանատուութեան, «վերդուում»-ի և նոյնիսկ *«ամօթ»*-ի զգացում մը՝ 1894-1896-ի հայկական շարդերուն պատճառաւ: Այս տեսակէտին ջատագովները կը պատճառաբանէին թէ Բրիտանիան, Սան Ստեֆանոյի Դաշինքը՝ Կիպրոսի Համաձայնութեամբ եւ Պերլինի Դաշինքով փոխանակելով, *«ազգային ամենամանր պարտաւորութիւններու»* տակ էր: Բրիտանիան խափաներ էր Ռուսիան՝ *«միակ Պետութիւնը»* որ միջոցը և տրամադրութիւնը ունէր Արեւելեան Նահանգներուն մէջ բարեկրօնութեանց որևէ խտատումի իրագործումը ապահովելու: Միայն ա՛ն կրնար տալ այն պաշտպանութիւնը որ կրաւելի էր երկրին ֆիզիքական աշխարհագրութեան *«անլիզի պայմաններուն»* տակ: Բրիտանիան, սակայն, Սան Ստեֆանոյի Դաշինքը փոխանակեց Կիպրոսի Համաձայնութեամբ, առանց Հայաստանի մէջ բարեկարգումներ սկսելու: Թուրքիոյ խտատումներուն գործարարութեան համար որևէ ապահովութիւն պահանջելու կամ տալու: Պերլինի մէջ, ատկէ զատ, Բրիտանիան պատճառ եղած էր Թուրքիոյ կողմէ Ռուսիոյ տուած խտատումը փոխանակելու *«արտատոց»* ուրիշ խտատումով մը, թոյլատրելու որ բոլոր պետութիւնները հսկեն հետաւոր եւ շատ անմատչելի երկրի մը մէջ բարեկարգումներու գործադրութեան: Թուրքը, իր սրաթափանց խորամանկութեամբ, եզրակացուցած ըլլալու էր թէ՛ մինչ Բրիտանիան յստակօրէն իրարանցումի էր մատնուած՝ Ռուսիոյ հանդէպ իր ընդդիմութեանը մէջ, ան յարաբերաբար անփոյթ էր թրքական կառավարածին դրութեան մէջ որևէ փոփոխութեան նկատմամբ, եւ թէ՛ Հայաստանի քրիստոնէական բնակչութիւնը գործնական ձգտեր էր ամբողջութեամբ իր գոյսին⁽⁸⁾: Արկայի Դուբը, խտարարոյ բողոքական մը, եզրակացուցած էր թէ 1890-ական թուականներու շարդերը անաւոր հետեւանքներն էին ամբողջ այս անձնասիրական ինքնդրութեան: Թէ՛ այս ողջակիզումները անճրածեշտ գիճն էին քրիտանական ազգային շահերուն համար էական նկատուած քաղաքականութեան՝ *«ատուիչ»* եւ *«անբարոյական»* վարդապետութիւն մըն էր որ այս երկիրը մխրճեր էր մեծ ակներես *«ազգային նուատուացում»*-ի մը մէջ: Բրիտանիան ազգային ամենամանր պարտաւորութիւններու տակ էր, պարտաւորութիւններու՝ որոնք կը յստպանակու Օսմանեան կառավարութեան ի նպաստ իր գործօն և կրկնուած

միջամտութիւններէն: Այս պարտաւորութիւնները *«բացայայտ և անուրանալի»* ինքն⁽⁹⁾:

Այսպէս ուրեմն, 1876-ի Պուկարական վարչազութիւնները և 1894-1896-ի հայկական մեծածաւալ շարդերը՝ քրիտանական հասարակութիւնը դարձուցեր էին խոսաբան իրազեկ Թրքական Կայսրութեան յոռի վարչաձեւին, և իրական հետաքրքրութիւն մը յառաջացուցեր էին այս նշուած ժողովուրդներուն ինքնութեան և պատմութեան հանդէպ. ժողովուրդներ՝ որոնք կրօնաւէր Վիկտորիական համայնքի կարգ մը հատուածներուն համար ունէին նաև քրիստոնէայ ըլլալու գրաչութիւնը: Ասկէ զատ, այս վարչազութիւններն ու շարդերը քարոյական հարց մը ներմուծեր էին արտաքին քաղաքականութեան մէջ, և կարգ մը խմբաւորումներու մէջ նաև յառաջացուցեր էին պատասխանատուութեան, պարտաւորութեան և նոյնիսկ յանցանքի գօրատը զգացում մը:

Բարոյական և մարդասիրական սկզբունքներով տոգորուած և Կլետաթընական Ազատականութեան ներշնչուած սերունդ մըն էր որ հայկական հարցը ձեռք առաւ քսաներորդ դարու սկիզբը: Ելեմզ Պրայս (1914-էն ետք Դերկոմս), Լէյտի Ֆրեստրիք Գալքընտիշ, Նոլլ և Հարըլտ Պարսոն, Էմիլըն Ուիլիսմ, Թ.Փ. Օ'Գոնըր, Էմըլի Ռոպինսըն և իրենց ընկերակիցները բոլորն ալ նետեողներն եղան այս տեսակի ասանդութեան մը:

1877-ին, Պրայսը մտադրեր էր Կլետաթընէն խնդրելու պատիւը՝ արտօնելու որ իր *«Թրանսպորտըզեզիա Էնն Արարատ»* (Անդրկովկաս և Արարատ) գիրքը անոր ձօնէր, որպէս *«երախտագիտութեան չնչին տուրք»* մը *«մեր ազգային անզգայ խիղճը արթնցնելու ի խնդր»* անոր ջրածններուն համար: Բայց շատ մը բարեկամներ համոզուր էին թէ ատիկա կրնար չափով մը կուսակցական նկարագիր տալ գիրքին և, հետևաբար, վնասել այն պոստիկ օգտակարութեան զոր գիրքը կրնար ունենալ, իբրև փորձ մը՝ անաչառ նկարագրութիւն մը տալու իր այնչեամ երկիրներուն մէջ ռուսական և թրքական իշխանութեանց մասին: Ուրեմն, Պրայսը հրաժարեր էր գիրքը Կլետաթընի անուան հետ զուգորդելու անձնական գոհունակութեանը⁽¹⁰⁾: Նմանապէս, Համաշխարհային Առաջին Պատերազմին ընթացքին եւ անկէ անմիջապէս ետք՝ Հայաստանի դատին համար աշխատող շատ մը մարդիկ պիտի հպարտութեամբ վերջէլէին կա՛մ իրենց կապակցութիւնը Կլետաթընին և կա՛մ հայկական հարցին մասին անոր տեսակէտները: Այսպէս, Սաֆորի Ռուտարիճի Բաժինին երեսփոխան Հազարապետ Ռոպըլը Փիլը կը վերջիշէր թէ՛ 1896-ի Սեպտեմբերին, Հօւրըտէն էր գտնուեր ինք ուրիշ խնդրի մը համար, բայց պետական մեծ մարդը գտեր էր ամբողջութեամբ խորատուգուած՝ Հայաստանի մասին մտածումներու մէջ: Ան քսեւ էր իրեն թէ՛ ճիշդ ինչպէս որ իր միտքը, երիտասարդութեան օրերուն, կեղծումուցեղ էր Իտալիոյ ազատագրումին վրայ, այնպէս ալ իր ձերութեան՝ կը զգար ինք թէ իր առաջին պարտաւորութիւնը Հայաստանի մարտիրոսացած մտայն վորդին հանդէպ էր: Սկզբնական Լիվըրքուլի Բաժինի երեսփոխան Թ.Փ. Օ'Գոնըրը կը վերջիշէր թէ բարեկամ մը ներկայ գտնուեր էր Կլետաթընի հանրային վերջին հաւաքոյթին, ուր ան քանախօսեր էր: Ինքն իր վրայ կեկուած

կերպարանքով մը եկեր էր ան Լիվըրբուլ և պաշտպաներ էր հայերուն դատը⁽¹¹⁾։

Պրայսը, պետական դեմք ու մեծ մտադրականը, որուն «մացառուտ» յօնքերուն տակն է կիսախուփ հայոց «խորաթափանց» աչքերը պիտի Օքսֆորդն է շրջանաւարտ Առնոլտ Թոյնսի պատմաբանին յիշեցնէին սկովտիական գետնահայոց շուն մը, և որուն պարզուրիշը և մշտատես երիտասարդական տեսքը մեծապէս պիտի տպաւորէին զինք պատերազմի տարիներուն⁽¹²⁾, հայ ժողովուրդին ու Կովկասի և Օսմանեան Կայսրութեան մէկ հատումծին մասին անմիջական ծանօթութիւն ունեցող փոքրաթիւ անգլիացիներն մէկն էր։ Ան Անդրկովկաս գացեր էր 1878-ի աշնան, բարձրացեր էր Արարատ Լեռան գագաթը, ուր հնագէտ էր Նոյի տապանը, Սուրբ Գիրքին մէջ տրուած Ջրհնդեղի պատմութեան համաձայն, և, Սև Մովի եզերքով վերադարձեր էր Փոթիէն Պոլիս։ Պրայսը հոն առաջնորդուեր էր քաղաքական, պատմական և աշխարհագրական իր լայն հետաքրքրութիւններէն մղուած, քայց որպէս գործօն բողոքական, ան չէր կրնար անտարբեր եղած ըլլալ իր այցելած տեղերուն աստուածաշնչական կապակցութեան նկատմամբ։

Մեծ ճանապարհորդ և լեռնագնաց Պրայսը, ըստ երևոյթին, բացարձակապէս հմայուեր էր Արարատին «անօրինակ վեհութենէն»։ Անգամ մը որ հասեր էր անոր գագաթը, դիտեր էր վարի և շրջակայքի դաշտերը, հարաւէն հիսսիս, Միջագետքէն մինչև Կովկասի մեծ պարիսպ և իրեն թուեր էր թէ կը տարածուեր հոն ամբողջ «օրբանը մարդկային ցեղին»։ Ան կրցեր էր նաեւ գատորոշել, վարը, անդնդային խորութեան մէջ՝ Արարաք գետին հովիտը, զոր հայկական աստապկը կը բնորոշէր որպէս Դրախտավայր։

Պրայսը խոստովաներ էր թէ ինք ոչ մէկ քան կը ճանչնար «այնքան վեհ» որքան շրջակայ դաշտերէն դիտուած ընդհանուր տեսքը Արարատին։ Աշխարհի վրայ կային քիչ տեղեր միայն, ուր այդպիսի բարձրաբերձ գագաթ մը, մտատրասպէս 17,000 ոտք, այնքան անապատելիօրէն վեր կը խոյանար՝ այնքան ցած դաշտագետիկ մը (2000-3000 ոտք ծովէն բարձր) և, հետևաբար, նաև քիչ տեսարաններ՝ հասարակապէս վեհապանծ։ Հիմնապէս աներուն, ինչպէս նաև Ալպեաններուն և Աթլասի մեծ գագաթները կը բարձրանային լեռնաշղթաներու ետևէն և, հետևաբար, դիտողին համար քաական քան կը կորսնցնէին իրենց իրական բարձրութենէն։ Արարատի պարագային, սակայն, դիտողին նայումը չէր շեղիր հետաքրքրական կէտերու զանազանութենէն. բոլոր զիծերը կ'ողջունէին շիտակ դէպի վեր խոյացող, ձիւնափայլ գագաթը։ Թէ՛ ձևի և թէ՛ գոյնի բացարձակ պարզութիւնը կ'ակցնէր անոր վեհութիւնը. ոչ մէկ տեսարան կը համակեր դիտողը վեհութեան անկի խորունկ զգացումով մը։ Ռոշապէս, ոչ որ որ տեսեր էր զայն՝ միայնակ վեհութեամբ, շատ անելի վեր բարձրացող քան իրեն ընկերակցող բոլոր գագաթները, և գիտէր Ջրհնդեղին պատմութիւնը, կրնար տարակուսել թէ անոր գագաթը պէտք էր որ ամենէն ստաց ճնրած ըլլար ևս բաշտող այլքները⁽¹³⁾։

Պրայսը նկարագրեց Արարատը իբրև հայերու հատաքին հին սրբավայրը, իրենց երբեմնի ճշմանոր թագաւորութեան կեդրոնը, «ճախարհագրութեան հնագրումէկ ասանդութիւններով»⁽¹⁴⁾։

Հետախուզելով հայերուն հայրենիքը, Պրայսը իրագէկ եղա աստուածաշնչական շատ մը կապակցութեանց և կրօնական առասպելներուն և ասանդութիւններուն։ Երեսանը⁽¹⁵⁾, շինուած կառէ կամ գանձածիտ աղիւտ, կը յաւակներ հիմնուած ըլլալ Նոյին կողմէ, ինչպէս իր անունը հայերէնով կը ճշմանակէր «Ակնեբե»ը, որպէս վկայութիւն թէ ինք առաջին չոր ցամաքն էր զոր նահապետ տեսեր էր։ Պրայսը այցելեր էր նաև Էջմիածնայ ճշմանոր վանքը, որ աշխարհի ամենէն հին վանական հաստատութիւնը կը հաստատուէր ըլլալ։ Եղեր էր ան հայ ժողովուրդին եկեղեցական Մայր Աթոռը, 302 թուականէն սկսեալ, երբ, ասանդութեան համաձայն, Հայաստանի առաջին քրիստոնեայ եկեղեցին հիմնուեցա Սուրբ Գրիգոր Լուսաորիքին մէկ կողմէ, այն վայրին վրայ որ կ'ըստի թէ Փրկիչը իջա լոյսի ճառագայթի շնորհիւ։ և Էջմիածին քաղը հայերէնի մէջ կը ճշմանակէր «Միածինը իջա»։ Հայաստանի մէջ իր քաղաքական անկախութիւնը կորսնցնելէ ետք, և, ինչպէս կ'ըսէր Պրայսը, կեղեքումի շատ մը դարերուն, ցեղին զանգուածը դարձեր էր դէպի սրբազան պատերը Էջմիածին՝ իբրև միակ տեսանելի տապանի մը՝ մահմետական իշխանութեան բարձրացող հեղեղին մէջ։ Անտարակոյս, սրբազան լեռան մերձակայութիւնը զգալիօրէն ակցցուցեր էր այն ակնածանքը զոր իրենց հատաքին ամենահին այս աթոռը պատաստեցեր էր բոլոր հայերուն⁽¹⁶⁾։

Պրայսը հայեր տեսեր էր Անդրկովկասի մէջ ամեն կողմ՝ Թիֆլիսէն մինչև Կրեան։ Իր տպաւորութիւնները անոնց մասին, իր «Թրանսօզուրեզիա Լեւո Արարատ» գիրքին մէջ տրուած, պէտք է որ նկատելի ազդեցութիւն ունեցած ըլլան Բրիտանիոյ հանրային կարծիքին դրայ։ Գիրքը, նկատուած իբրև «ճանապարհորդական (գրականութեան) դասականներէն» մէկը, երեք հրատարակութիւն ունեցեր էր երկու տարուան ընթացքին, 1877-ին և 1878-ին։ «Ամէն որ կը թուի խորապէս տպաւորուած ըլլալ Արարատ Լեռան վրայ ձեր մեծ սիրագործութենէն», գրադատեր էր Կլետաթըն⁽¹⁷⁾։ 1896-ին, Պրայսը վերատեսութեան ենթարկեր էր գիրքը և անկցուցեր էր գլուխ մը հայկական հարցին մասին, չորրորդ հրատարակութեան առօրի։

Պրայսը տեսեր էր հայ մարդը ընդհանրապէս ուժեղ և բարեկազմ, իսկ կիները՝ ուշագրասօրէն վայելուչ՝ մութ աղտուր աչքերով։ Կը հաստատուէր ան, թէ հայերը անդրկովկասեան ցեղերուն «ամենէն կորոպի և մտացին» էին և անհամեմատօրէն ամենէն ժրջաբնը։ Անոնք որոշապէս «արտակարգ ժողովուրդ» մըն էին, յամտօրէն կառչող իրենց ազգային ինքնութեան։ «Յեղ մը՝ որ այնքան ամուր կերպով տոկացեր էր, պէտք է որ ջիղ ու ոսկոր ունեցած ըլլայ իր մէջ»⁽¹⁸⁾։ Թուրքիոյ արեւելեան ճանապարհներուն մէջ անոնց զբաղումը գլխաւորաբար երկրագործական և հովուական էր։ Բսկ Կովկասի մէջ, թէ և անոնց կորովի կեանքը գլխաւորաբար գործնական ուղղութիւններով արտայայտուեր էր, ամենէն անկի դրամաշահութեամբ, քայց Պրայսը շեշտած էր թէ շատ մը հայեր մտեր էին Ռուսիոյ քաղաքային կամ զինուորական ծառայ

յութեան մեջ ու ոմանք հասեր էին բարձրաստիճան դիրքերու: Տուած էր օրինակը՝ 1877-ին Ասիա պրշատող ռուսական բանակի հրամանատար Լորիս Մելիքովից: Յետագային, Մելիքովը եղեր էր Գլխատր Նախարար եւ Ալեքսանդր Բ.ի վերջին տարիներու ազատական քաղաքականութեան մղիչ ոյրը, բայց տապալուեր էր դատադրութեամբ⁽¹⁹⁾:

Եւ սակայն, նկատել տուա Պրայսը, թէ այդ ժողովուրդին վիճակը Թուրքիոյ ասիական նահանգներուն մէջ չէր կրնար ըլլալ անկի խղճալի: Տուն վերադարձին, մեծորդեր էր ան Սեւ Մոսկու եզերքէն ու կրեր էր տպաւորութիւն մը յուսակիք մակամաղձտութեան: Բնութեան բոլոր պարգետներով օրհնուած երկիր մը, այժմ ամբողջութեամբ *չլոռութիւն, աղքատութիւն, յուսահատութիւն* էր: Որպէս պատճառ, ամէն որ նոյն պատասխանը ունէր. «Յոռի կառավարութիւն», կամ, անկի ճիշդը՝ *«կառավարութեան չգոյութիւն»*: Պրայսը չձամձմնց իր բաները: Ան կը հաստատր թէ Թրքական կառավարութիւնը *«ժնոնելու տարժանի է»*: Եւ սակայն, 1877-ին ան շխորհեցաւ թէ հայերը կրնային ինքնակարութիւն անելի քան մը ունենալ Թուրքիոյ մէջ⁽²⁰⁾:

Իր գիրքին չորրորդ տպագրութեան յանդումական գլուխին մէջ, հրատարակուած 1896-ին, այն տարին որ տեսեր էր, ինչպէս ինք կ'ըսէր, բնաջնջումը հայ ժողովուրդի խոշոր մէկ մասին, Պրայսը վերաբննց հայերու վատթարացող վիճակը եւ մեղադրեց եւրոպական պետութիւններուն աղիտալի անտարբերութիւնը: Պերլիցի Դաշնագիրէն առաջ, Սուլթանը մասնատր թշնամութիւն մը չունէր հայերուն հանդէպ, ոչ ալ հայ ազգը ունէր քաղաքական որեւէ ըղձանք: Անոնց պաշտպանութեան համար այն տեսնէր որում պայմաններէ էին որ զանոնք մատնանշեցին իբրեւ կասկածելի տարր. իսկ անոնց մէջ արթնցուցին փրկութեան յոյսեր: Պերլիցի Դաշնագիրով՝ վեց պետութիւնները *«շնչել»* ըրին: Բրիտանիան, անջատ պատասխանատուութիւն մը յանձն առած ըլլալով, *«խոռվեալ խիղճ մը»* ունեցաւ եւ ուզեց զայն հանդարտեցնել՝ անդադրում բողոքներով: Բայց այդ բողոքները գրգռեցին *«վագրը»*, որ որոշեց առաջարկուած քարեկարգումները անպէտ դարձնել՝ սպաննելով այն ժողովուրդը, որուն օգուտին համար մտադրուած էին անոնք: Պրայսը խիստ էր եւ անասամբ իր դատումին մէջ. մեծ մաս մը, եւ, շատ մը զատուներու մէջ, լաւագոյն մտաբանելու, ժողովուրդի մը՝ որ իր ազգութիւնը պահեր էր անյիշատակ ժամանակներէ ի վեր, *«ճեպխան պատմութեան գրուիլ սկսիլը»*, բնաջնջուեր էր: Այս ասերը *«կրնար արգիլուած ըլլալ Եւրոպական Պետութիւններուն կողմէ»*⁽²¹⁾:

Որիչ բրիտանացի մը, Հ. Ֆ. Պ. Լինչ, նոյնպէս գրեր էր Հայաստանի մասին: Իր երկնատր ծանրակշիւ գիրքը, *«Արմինիա. Թրեվըլզ Էնտ Սդանի»* (Հայաստան. մամբորդութիւններ եւ Ուսումնասիրութիւններ) ընդարձակ ճշտուկտութիւն մըն էր տասներեք ամիս տեւող երկու անջատ ճամբորդութիւններու, զորս ինք յանձն առեր էր 1893-1894-ին եւ 1898-ին, թէ՛ Ռուսաստանում եւ թէ՛ Պրքաստանում մէջ: Պրայցի նման, ինքն ալ բարձրացեր էր Արարատ Արան գագաթը: Ինքն ալ հմայուեր էր անոր շնորհալիութեան եւ պիտատուոր ամբութեան միանուլում եղող *«շին կառոյց»*էն, որուն վրայ *«աչք եւ միտք կանգ կ'առնեն»*⁽²²⁾: Ան այցելեր եւ ուսումնասիրեր էր անրում յու-

շարձանները Անկի, իններորդ եւ տասներորդ դարերու հայկական թագաւորութեան երբեմնի մայրաքաղաքին: Ան արտայայտուեր էր հին հայերուն կառուցելու *«սէրին»* ու *«վարպետութեան»* եւ կարգ մը պատերուն *«գերագանց»* եւ *«ընտիր»* որմնադրութեան մասին: Մասնատրարքր հիացեր էր ան հայ ժողովուրդին *«հանճարելի մտայդացումներ»* մէկ կողմէր, Անկի Մայր Տաճարին վրայ, ըստ արձանագրութեանը՝ արարած 1010-ին: Կառուցուած տասներմկերորդ դարուն սկիզբը, ան ունէր *«Գոթական ոճին շատ մը յատկանիշերը»* — արածայր կամարը եւ զուգորդուած միջնորմը — որոնք Եւրոպայի մէջ լայն տարածում ունեցան միայն տասներեքերորդ դարուն: Լինչը շեշտեց ուժեղօրէն՝ թէ Մայր Տաճարը, *«արուեստագիտական քարճազոյն արժանիքով»* շէնք մը, ցոյց կու տար չափանիշ մը *«որ շատ անելի յարաջացած էր Արևմուտքի ժամանակակից չափանիշերէն»*⁽²³⁾: Ան կը հատատար, սակայն, թէ հայերու յառաջացումը եղերակածօրէն կասեր էր Ալեմութեան նուանումէն ի վեր: Անոնց հանճարը շահագործուեր էր Ասիոյ կէս-քարքարու ժողովուրդներէն, մինչ իրենց կարողութիւնները եւ նկարագիրը աստիճանաբար անկում կրեր եւ վատթարացեր էին: Եթէ Լինչի հարցուեր թէ ի՞նչ յատկանիշեր էին որ հայերը կը զատորոշէին որիշ արեւելքցիներէն, ինք տրամադրուած պիտի ըլլար շեշտելու անոնց *«տոկունութիւնը»*: Այս տեսակետով, ոչ մէկ եւրոպական ազգ կը գերագանցեր զիրենք: Իրենց մտային կարողութիւններուն զօրավիզ կ'ըլլար նկարագիրի տոկուն հիմ մը: Բայց, անոնց բուն արժէքը գնահատելու համար, անոնք պէտք էր որ ուսումնասիրուէին ոչ թէ լայնատարած ապակաւորութեամբ Արեւելքի մէջ, այլ իրենց հայրենիքին, Հայաստանի մէջ⁽²⁴⁾:

Համընդհանուր կերպով ճանչցուած հեղինակութիւն մը Թուրքիոյ մասին՝ Արր Էտուին Բիքոքը, որ *«Տէլլի Կ'իոզ»*ին թղթակիցը եղած էր պոլկարական վայրագութիւններէն ի վեր, եւ որ 1915-ին պիտի գրէր *«Ճորթի Երբզ ին Գոնջանդիկոքը»* (Քառասուն Տարիներ Կոստանդուպոլսոյ մէջ) գիրքը, նմանապէս իր բաժինը ունեցաւ հայերը բրիտանական հասարակութեան ներկայացնելու մէջ, իր *«Թըրքի Էնտ Ից Բիքը»* (Թուրքիա եւ իր Ժողովուրդը) գործով, հրատարակուած 1911-ին:

Բիքոքը, որ մեծ մասամբ Կոստանդուպոլսի էր ապրեր, ճանչցեր էր հայերը Թուրքիոյ *«ամէնէն արուեստագէտ»* ժողովուրդը՝ արուեստի նկատմամբ բնական ճաշակով մը եւ երաժշտութեան ու դերասանութեան պիրով: Անոնք հնդկերոպական հին ժողովուրդ մըն էին ու երբեք տեղի չ'էին տուած պարսիկներուն, արաբներուն, թուրքերուն ու քիւրտերուն: Զօրակամ անոնք ունէին տոկունութիւն մը որ իրենց կ'արգիլէր *«քնկնուիլ»*: Բիքոքը կը հաստատր թէ անոնք *«մտային մեծ կարողութիւն»* ունէին: Յոյները կրնային գերագանցել զիրենք ըմբռումի արագութեան եւ կենտրախորութեան մէջ, բայց հայր որոնք *«հաստատմտութիւն մը, խոհականութիւն մը եւ զգուշտորութիւն մը, որոնք արժէքատր էին»*⁽²⁵⁾:

Եւ սակայն, այդ ցեղը, որ թրքական իշխանութեան տակ կեանքի եւ ինչիս պաշտպանութիւն *«միայն կը խնդրէր»*, կատաղօրէն կը հալածուեր: Գննարկելով 1890-ական թուականներու հայկական ջարդերը, Բիքոքը կը գատորշի

չորս գլխատր պատճառներ, որոնց բոլորն ալ ի զօրո կը մնային տարիներէ ի վեր: Առաջին հերթին, կը մեղադրէր ան մամուտական թորքերու մօտ ամանակաւ մտայնութիւն մը՝ թէ իրենք իրաւունքը ունէին քրիստոնեաները կողոպտելու: Կար նաև հայերուն գերադաս ծրագրանութիւնը եւ խնայասիրութիւնը, որոնք ի վիճակի ըրեր էին զանոնք ընդհանրապէս անկի հարուտը ըլլալու քան իրենց դրացիները: Այս վերջինները, հետեւաբար, կը ցանկային տիրանալ անոնց տնտեսաձեւերուն: Յետոյ, հայերուն մօտ կրթութեան ծարաւը մղեր էր զանոնք որ ըլլային նախկինէն նուազ հանդիսը՝ պարբերական կողոպուտներուն եւ իրենց կիներուն բռնաբարումներուն նկատմամբ: Հուսկ ուրեմն, Բիբրսը կը մեղադրէր թորքերու եւ քիւրտերու կողմէ: շարք մը փոքրածաւալ հայաձեւաններ, որոնց դարման ձեռք բերելու անկարելիութեան հետեւանքով՝ շատ մը հայեր կ'արտագաղթէին դէպի Ռուսիա եւ Ամերիկա, ուր յեղափոխական կոմիտեներ կը կազմէին: Արդարութիւն ձեռք ձգելէ յուսահատ, Կայարութեան մէջ կարգ մը հայեր միացեր էին այդ կոմիտեներուն: Այդ մարմինները Ապտիլը Համիտին տուեր էին ջարդի պատրուակը: Բիբրսը կը պնդէր թէ արտասահմանեան յեղափոխական կոմիտեներուն ազդեցութիւնը մնաւալէ չափազանցում էր: 1890-ական թուականներու ջարդերը Հայաստանի մէջ, եւ 1909-ի՝ Կիլիկիոյ մէջ, ինչպէս 1876-ի՝ Պոլկարիոյ եւ 1822-ի՝ Քիոսի մէջ նշանակալը, «պաղարհին» սպանդներ էին, որոնք գործադրուէր էին «ստորագրաս» ցեղերու կողմէ, կողոպուտի նպատակով եւ կրօնքի անունով: Չոհերը «սպատամբներ չէին»⁽²⁶⁾:

Լէյտի Ֆրետրիք Գավրնտիշի, Ֆրենսն օվ Արմինիա-ի (Հայաստանի Բարեկամներ) երկարամեայ Նախագահութիւնի հետաքրքրութիւնը՝ գլխատրաբար հիմնում էր քրիստոնեական բարեպաշտութեան եւ մարդասիրութեան, Կլետսթընի եւ անոր շատագովմը դատերուն հանդէպ իր ունեցած ամբողջական հիացումին ու նուիրումին եւ, ընդհանրապէս, Ազատական գաղափարներու վրայ: Բայց, ինչպէս անոր օրագրութեան խմբագիրը կը մատնանշէ, քաղաքները մը «չէր» ան իսկապէս, այլ՝ «եկեղեցատը տիկին մը գլխատրաբար»: Որպէս այդպիսին, ան երբեք չդադրեցաւ ջերմ համակրանք մը զգալէ «ոչժրահատ» հայերուն հանդէպ: Վարչապետներուն եւ Արտաքին Գործերու Նախարարներուն ուղղում ճամակներով՝ անխնայօրէն շեշտեց այդ ժողովուրդը պաշտպանելու «պարտականութիւնը» եւ անհրաժեշտութիւնը:

Հայերու հանդէպ՝ իբրեւ քրիստոնեայ իր զգացած պարտաւորութենէն զատ, անոնց մտնեցած էր ինք Ազատական կուսակցութեան եւ Կլետսթընի հետ իր ունեցած կապերուն պատճառաւ, քանի որ ասոնք կը պաշտպանէին Սուլթանին քրիստոնեայ հպատակները: Լէյտի Ֆրետրիքի ամուսինը եղեր էր «չխառնողական Ազատական» մը: Կլետսթընի Անճնական Քարտուղարը եղեր էր, ու որպէս Որլանտայի Գլխատր Քարտուղար պաշտօնավարած ատեն՝ սպանուուէր էր ան: Լէյտի Ֆրետրիքը, Կլետսթընի տիկնոջ քեռաղջիկն էր ու խանդավառօրէն մասնակցեր էր գրեթէ բոլոր այն դատերուն որոնց փարքեր էր Կլետսթըն: Կը թուի թէ պաշտամունք էր ունեցեր ինք Կլետսթընի հանդէպ, այս վերջինին ամուր առաքինութիւններուն համար. «Անոր դէմքը» կ'ըւէր ինք,

«հաստքի եւ ուժի իր տեսքով՝ կը նմանէր մարգարէի մը դէմքին» եւ ան կու տար իրեն տպաւորութիւնը «կաղնիի մը», որուն կարելի էր կործնիլ⁽²⁷⁾:

Հայերուն ուրիշ մէկ պաշտպանը, մէկը՝ որ Հայաստան չէր գտնուած երբեք ու ճանչցած էր զայն՝ Կլետսթընի միջոցաւ միայն, Օրիորդ Էմըլի Շոն Ռոպինսընն էր: Ինք անձամբ նկարագրու է թէ ինչպէս կ'լանուէր էր Հայաստանի դատով: Իր հայրը Լոնտոնի «Տէլի Կոլոգի» Սըր Շոն Ռ. Ռոպինսընն էր, որ խորապէս կը հետաքրքրուէր Հայաստանով: Էմըլի Ռոպինսընը լա կը յիշէր թէ ինչպէս, 1895-1896-ին, իր հայրը դրկեր էր յատուկ թղթակիցներ, որոնք անուկի ջարդերը նկարագրէր էին այդ թերթի սիւնակներուն մէջ: Այն ատեն էր որ, կը վերջիշէր ինք, Կլետսթընը բարձրացուցեր էր իր ուժեղ ձայնը՝ ի նպաստ Հայաստանի: Անդրդուելի բարոյապաշտ մը՝ Օրիորդ Ռոպինսընը կը հաստատըր թէ ոճերի մը մասին գիտնալ եւ մասնակից ըլլալ անոր ծածկումին՝ ինքնին ոճի ճեղք էր⁽²⁸⁾: 1913-ին ան հրատարակեց գրքոյկ մը, «Տեղ Դոտթըն Ըզատը Արմինիա» (Ծշմարտութիւնը Հայաստանի Մասին). եւ ուրիշ մը՝ «Արմինիա Էնտ Տեղ Արմինիանը» (Հայաստան եւ Հայկերը) 1916-ին:

1910-էն սկսեալ՝ Հիւսիսային Նորֆոլքի երեսփոխան Նորլի Պաքսթընի եւ Գերաշնորհ Հարըլո Պաքսթընի հետաքրքրութիւնը Հայաստանի նկատմամբ՝ նոյնպէս ունէր Կլետսթընեան եւ մարդասիրական զօրաւոր հիմ մը: Պաքսթըն կորայրներուն մեծ հայրը, «Ազատարար» կոչում յաւանքեց Սըր Թոմս Զաուրլ Պաքսթընը զբաղէր էր նախ Լոնտոնի Արեւելեան Ծայրամասի ջարտութեամբ, իսկ յետագային, Ռիլիքըրթոսի խնդրանքով, ձեռք էր առեր ստրկութեան հարցը: Իրենց մեծ մայրը, Գեթրիին Պաքսթըն, Քուէլքըր Կըրնիներէն մէկն էր: Երկու եղբայրներն ալ Կլետսթընեան ասանդութիւնը ներծծած էին Պաքսթըն տան մէջ, ուր Տիգրաւէլի թրքանպաստ քաղաքականութիւնը սարսափով դիտուէր էր⁽²⁹⁾: Երկուքն ալ իրենց կրթութիւնը ստացած էին Գեմպիոնի Թրիքիթի Գոլէճին մէջ: Բարձրահասակ եւ զուարթախոհ Հարըլո Պաքսթընը, ժողովուրդով խորապէս հետաքրքրուող եւ իրապէս խոնարհ մարդ մը⁽³⁰⁾, ընդգրկեր էր եկեղեցական ասպարէզը: Նորլի Պաքսթընը, իր կարգին, 1903-ին օժանդակներ էր Պաքսթընեան Կոմիտէի հիմնումին եւ եղեր էր անոր ատենակալները, մինչ Պոլսը գրաւէր էր նախագահի դիրքը: Վերջինին Միացեալ Նահանգներու դեսպան Նշանակումէն ետք, Նորլը եղեր էր նախագահ: Համաշխարհային Առաջին Պատերազմին սկիզբը, Նորլի Պաքսթընը՝ Բրիտանիոյ Նախարարներու Խորհուրդին կողմէ դրկուէր էր պայքանեան երկիրները կիսապաշտօնական առաքելութեամբ մը, որպէսզի ցանար զանոնք թերկ՝ Համաձայնական Պետութիւններուն կողմը: Այդ առաքելութեան ընթացքին, Պոքսթընի մէջ, Երիտասարդ Թուրքի մը կողմէ կրակոցի էր ենթարկուէր ան իր կզակէն: Սպին ծածկելու համար, այնուհետեւ կրկեր էր մօրտը մը, որ սիսի անկի շեշտէր իր վայելել, երեք-քաղաքագետի նմանող տեսքը յետագայ տարիներուն⁽³¹⁾:

1913-ի աշնան, երկու եղբայրները միասին ճամբորդեցին եւ «եւտազօտեցին» թէ՛ Թրքասթանումը եւ թէ Ռուսասթանումը ու Պարսթանումը: 1914-ին անոնք հրատարակեցին իրենց տպաւորութիւնները՝ «Թերկոյլ Էնտ»

Փոլիթրոն ին Արմինիա» (Ծամբորդություն և Քաղաքականություն Հայաստանի մէջ) գիրքով: Երկուքն ալ, սակայն, շատ լաւ գիտէին թրքական կայսրութեան գործելակերպը: Գերաշնորհ Հարըտ Պաքսղընը երոպական թուրքոյ մէջ աշխատել էր իրեն նպաստամատոյց հիմնադրամներու ներկայացուցիչ, մինչ Նորը Պաքսղընը թուրքոյ մէջ կը կատարէր իր տասներորդ ճամբորդութիւնը:

Գերաշնորհ Հարըտ Պաքսղընը խոստովանեցաւ թէ հայերու դէմ նկատելի չափով նախապաշարեալ տրամադրութեամբ գացեր էր ինքն Հայաստան: Երոպական քաղաքներու մէջ հայերը ճանչցուած էին իրեն վարպետ և շահամոյօրէն ձեռնդրել (pushing) առևտրականներ, իսկ Անկլո-Հնդկները նոյնիսկ կը հաւատային թէ՛ անոնք յոյներու կամ հրեաներու չափ «ճարպիկ» էին «սակարկութեան» մէջ: Հայը, սովորաբար, չէր կրնար անգլիացի ճամբորդներէն շատ համակրանք շահիլ, որովհետեւ յունքը ան «ժարգական ոգի» և «հակամտ էր ստրկաբար խոնարհելու»: Ատիկէ զատ, անոր ժամացոյցի ծանր ոսկերչոյն հմայք չէր անցնել ընդհանուր տպատրութեան վրայ: Եւ սակայն, իր ճամբորդութեան անակնկալներէն և յայտնաբերումներէն ետք, Հարըտ Պաքսղընը մղուեց էր *«վերատեսութեան»* ենթակելու իր նախկին կարծիքը, և խորհելու թէ՛ հայուն նկատմամբ նախանշիկ իրական պատճառը անոր յաջողութիւնն էր: Նախ և առաջ, արտասահման հաստատուած և աշխարհաքաղաքացի դարձած առևտրական դասակարգերը պէտք չէր որ նկատուէին ազգիկ իսկական տիպարները: Բոլոր հայերը վաշխառուներ կամ նոյնիսկ առևտրականներ չէին: Անոնք իրապէս երկրագործական ցեղ մըն էին և անոնց չափազանց մեծ մասը գիւղացի էր: Հայերը իրենց լուսագոյն առուելութեամբ կարելի էր գտնել իրենց սեփական երկրին մէջ: Հայ գիւղացին, այնպէս ինչպէս Պաքսղընները տեսել էին թրքահայաստանի կամ Ռուսահայաստանի մէջ, վայելչօրէն ամրակազմ մարդ մըն էր, առնական և հաստատակամ, հող մշակելու «արտասովոր սիրով» ինքն անոնք որպէս ցեղ երկշտ էին՝ առասպել մըն էր որ հիմնուած էր կեղեքողներու դէմ անգլէն մարդոց՝ իրենք գիրենք պաշտպանելու միջոցը գտրի ըլլալու փաստին վրայ: Հայուն լուսագոյն տիպարը, և մէկը որուն հազուադէպօրէն չէ որ կարելի էր հանդիպիլ գաւառին մէջ, քարծրահասակ, թիկնեղ և թուխ էր, յարաբերաբար սակաւախօս, հանդարտ և խօսակցութեան մէջ շրջահայնեաց, ինչպէս նկարագրուած է Հարըտ Պաքսղընի կողմէ: Անոր կայծկլտացող սեւ աչքերը վճռականութիւն և նպատակի ուժգնութիւն կ'արտայայտէին: Կատաղի մարդ մը՝ երբ իր կամ իր ազգին պատիւը վտանգի մէջ էր, ան կերտուած էր այն *«մետաղէն»* որ ուզգիկներ և մարտիկներ արտադրել էր թրքական լուծին *«երբեք»* չենթարկուած Ձէյթունի հերոսներուն նման⁽³²⁾:

Հարըտ Պաքսղըն խորունկ մարդկայնութեամբ մը վէճի միջոց դարձուց Արեւմտքի մէջ տարածուած այն մտածողութիւնը թէ ճարտարարուեստական կեանքին անստուգութիւնները կրնային մարդու մը կորովն ու կամքը անդամալուծել: Հայաստանի մէջ կը տիրէր «տան անգամ անելի» անստուգութիւն: Հայ գիւղացի մը երբեք չէր գիտեր թէ իր տունը է՛ր կրնար ասպատակուիլ, և իր բոլոր խնայողութիւնները յափշտակուիլ: Իր գաւակները կրնային երբեք

յնտանգել իր աշխատանքին պտուղը: Եւ սակայն, հակառակ ատոր, ցեղը կը գոյատևէր: Հարըտ Պաքսղընին համար «արտասովոր» երեւոյթ էր ատիկա: Են միկնեց այս պարագան *«հաստատակամ լատտեսութեամբը»* հայ գիւղացիին, որ ապշեցուցիչ ոյծ մը ցոյց կու տար հաւատալու թէ նաւարկութիւնը մը ետք միշտ կը մնար փրկուած բան մը, որով կարելի կ'ըլլար կատարել վերակառուցումը⁽³³⁾:

Նորը Պաքսղընը, քաղաքագետ մը՝ ի տարբերութիւն իր կողքօր, այդ ճամբորդութիւնէն ետք եզրակացուց թէ, նոյնիսկ ամէն թերութիւն նկատի առնելով, հայերը որոշապէս քաղաքակրթութեան ատակ ժողովուրդ մըն էին, որոնք, սակայն, արուեստակագործէն կ'ընթարկուէին նոյնիսկ *«վայրենիներու»* համար անկարծար կառավարման դրութեան մը⁽³⁴⁾:

Երկու կողայրները, 1913-ին, իրեզել եղել էին թէ հայ գաղթականներու հոսանք մը կ'անցնէր թրքահայաստանէն Ռուսահայաստանի սահմանը, շարունակաբար: 1913-ի Հոկտեմբերին, սահմանագլուխի կայանի մը առջեւ, իրենց բուտեր էր իրապէս թէ անելի բան 7000 հայ գաղթականներ եկել էին այդ տարուան Յունուարէն ի վեր: Չարդի օրերուն, քիւրտերուն կողմէ յափշտակուած հողերուն մեծ հարցը, *«հակալական գողութիւն»* մը, տակաւին չէր դարձանուած նոյնիսկ *«սահմանադրական»* իշխանութեան հինգ տարիներէն ետք: Թրքական չարիքին անելի գործնական կողմը ակներեւ էր *«մահախրները»* (Պայքաններու մահմետական գաղթականները) քրիստոնէսներուն միջեւ տեղատեղելու քաղաքականութեան մէջ: Այդ մեթոտը ի գօրու էր *«շարք մը»* գիւղերու մէջ⁽³⁵⁾:

Պաքսղընները կ'եզրակացնէին, չափազանց ուժգնօրէն շեշտելով, թէ թրքական ներքին բարեկարգումի միջոցով լուծումը պէտք էր որ մերժուէր, խոհեմութեամբ սակայն բացարձակապէս: Ապացոյցը վերջնական էր և դաստապարտելի: Անհրաժեշտ էր ուղին գտնել դէպի «Երոպական իրական հակողութիւն»⁽³⁶⁾:

Հետագօտած ըլլալով նաեւ Ռուսահայաստանը, Պաքսղընները իրագել էին Ռուսահայաստանի և թրքահայաստանի միջեւ գոյութիւն ունեցող *«այսչեցոյցի հակապատկերի»*: Սեպտեմբերի աղուոր իրիկուն մը, Նորը Պաքսղընը կարծով պտոյտ մը կատարել էր Երեսնանէ սկսեալ, Ռուսահայաստանի մէջ, տեսնելու Արաքսի հովիտին հայկական գիւղերը: Ոռոգուած դաշտաեկտիկը կը նմանէր Պեկեթքալի մէջ տեսնուած հարուստ ցամաքին, բայց հոս որբատակ իրիկն և բամպակ կ'անէին: Գիւղերէն մէկուն մէջ կանգ էր առել ան՝ Տէր հայր տեսնելու, նստել էր անոր պատշգամբ և արտայայտուէր անոր հօտին բարօր վիճակին մասին: Տէր հայրը համաձայն գտնուել էր քայց քայցարտութիւններ ստուել էր՝ թուրքիայէն բռնութեամբ դուրս բշտուելով՝ տեսակցօրէն եկող հայ գաղթականներուն մասին: Յանցանքի խորունկ զգացումով մը, Պաքսղընը ուժգնօրէն անդրադարձել էր թէ *«քաղաքակրթութեան հոսանքը»* յայտնապէս *«կանգ էր առած»* Արարատէն արեւելք երկարաձողող քլորներու շարքին՝ որս-թրքական սահմանին վրայ, պարզապէս որովհետեւ Մեծ Պատերազմները և մասնաւորաբար Բրիտանիան երաշխաւորել էին այդ սահմանը՝ «պարտա-

Համաձայնությամբ և Պերլինի Դաշինքով: Ասուկ զատ, անդրադարձեր էր ան թե՛ եթե Ռուսիան խափանուած չըլլար, մեծ շարժերը տեղի ունեցած պիտի չըլլային⁽³⁷⁾:

Հայաստանի մէջ ռուսական հովանաւորութեամբ բարեկարգումներուն վերահսկելու հարցը անկի ամբողջականօրէն նկատի կարեւալ առնելու համար, Պաքսդըն եղբայրները իրենց այցելութենէն յետոյ Լեհաստան գազցեր և մնացեր էին ժամանակ մը: Առանց կոյր ըլլալու՝ ռուս դիւանակալներու ապիկար անգործեանը հանդէպ, և հակառակ անոր, անոնք իրենց հաստատ համոզումը արձանագրեր էին թէ Ռուսիոյ կողմէն Հայաստանի գրատմը անվիճելիօրէն լաւ պիտի ըլլար: Որեւէ շարիք նախընտրելի պիտի ըլլար թրքահայաստանի վիճակէն, ուր Պաքսդըններու մտահոգութիւնը եղեր էր ի խնդիր «կեանքի և ինչքի ապահովութեան և ընտանեկան պաշտի»⁽³⁸⁾:

Քաաներորդ դարու սկիզբը, հետևաբար, Բրիտանական համայնքին մէջ կար զօրաւոր կորիզ մը մարդոց՝ որոնք ժողովուրդէն կը հետաքրքրուէին Հայաստանով: Կային մարդիկ որոնք մարդասիրական պատճառներով՝ քրիստոնէական կարեկցանք կը զգային հայերու տառապանքներուն նկատմամբ: Կային ուրիշներ, որոնք, Կլետսընենան աւանդութեան մը հետևելով, կը հաստատային թե՛ պէտք չէր արտօնելի ըլլար որ փոքր ժողովուրդներ կոխկառուէին բռնապետական և անգութ կառավարութիւններու կողմ: Կարգ մը ուրիշներ՝ պատիւի պարտք մը կը զգային՝ Կիպրոսի Համաձայնութեամբ և Պերլինի Դաշինքով Բրիտանիոյ ստանձնած պարտաւորութիւններուն բերումով: Կային նաև կարգ մը ուրիշներ որոնք իրապէս գիտէին Հայաստանի և հայերու մասին և կը հաստատային թէ այդ ժողովուրդին բնական զարգացումը անարդարօրէն կը խափանուէր: Անոնց արժանիքներուն նկատմամբ իր բարձր գնահատանքով՝ Պրայսը կը հաստատար նույնիսկ թէ Փոքր Ասիոյ վերածնունդը «պէտք էր որ հայերուն յանձնուէր»⁽³⁹⁾:

Թէև այս գլուխը քննարկումի կ'ենթարկէ քաաներորդ դարու սկիզբի հայանպաստ ակամատր դէմքերու և քաղաքական ճնշումի հետամուտ խումբերուն տեսակետներն ու գործունէութիւնները, բայց չ'ընեն ան բնախաղաղումը հայանպաստ հանրային կարծիքին: Եթէ այդպիսի եղած ըլլար, ան պիտի պարունակէր մամուլի մանրամասնեալ ուսումնասիրութիւն մը—մատնաշում թե՛ ո՛ր թերթերը ամենէն անկի կը հետաքրքրուէին հայկական հարցով, լաւագոյնս տեղեակ էին հայկական հարցին ու տեղ կու տային անոր: Ատիկա կրնար ճիշդ ըլլալ ուրիշ ուսումնասիրութեան մը: Այս գլուխը չի փորձեր քննարկել նաև՝ հայանպաստ հանրային կարծիք մը ստեղծելու մէջ քաղաքական ճնշումի այդ խումբերուն յաջողութեան աստիճանը՝ որակով թէ ծաւալով: Գրեթէ անկարելի պիտի ըլլար կատարել այդ փորձը, որովհետև, ինչպէս ցոյց պիտի տրուի, կառավարութիւնը, պատերազմական պայմաններու տակ, ինքնին շահագրգռուած էր այսպիսի գործով մը և նպաստեց նման կարծիքի մը ստեղծումին:

Ռ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՆՇՈՒՄԻ ԽՈՒՄԲԵՐ

Քաաներորդ դարուն, Հայաստանի նկատմամբ համակրանքով և անոր քննադատած օգնութեամբ յայտնի բրիտանական առաջին և ամենէն հին միութիւններէն մէկը *Յրենձ օվ Արմինիա* (Հայաստանի Բարեկամներ) Միութիւնն էր, հիմնուած Լոնտոնի մէջ, 1897-ին: Լէյտի Յրետորիք Գավընտիշը նախագահն էր անոր⁽⁴⁰⁾, և Օրիորդ Է. Գանթլօուն՝ քարտուղարուհին: Անոր Ընդհանուր Յանձնախումբը ուներ անդամներ նաև Պեյֆաստէն, Փըրթօքէն, Փէլզլիէն և Էտինսպայէն: Անոր պաշտօնաթերթը, «*Յրենձ օվ Արմինիա*» (Հայաստանի Բարեկամ), եռամսեայ մը, հրատարակուի սկսեր էր 1900-ի Փետրուարին: Միութիւնը ինքզինք կը բնորոշէր իրրև մէկը «*Նպաստամատոյց Մարմիններէն*», և իր գործը՝ իրրև «*վերականոցումի ճիգ մը*» Հայաստանի մէջ:

Թէև Նպաստամատոյց Մարմին մըն էր, բայց չէր կրնար ան խուսափիլ քաղաքականութեան հետ կապ ունենալ: Պէտք էր որ բացատրէր ան նպատկազմակերպելու անհրաժեշտութիւնը: Օրինակ, Սկոլտիական Հայկական Ընկերակցութեան հիմնումէն՝ 1895-էն ի վեր անոր նախագահ Արիպի «Խորսին մահուան առիթով, «*Յրենձ օվ Արմինիա*»-ն շեշտեց թէ անոր գիրքին «*Աքը Ռիսփոնսիպիլիթիթ Ֆոր թըրքի*» (Մեր Պատասխանատուութիւնները թուրքիոյ Նկատմամբ) հիմնական գաղափարը Բրիտանիոյ «*բազային պատասխանատուութիւնէն*» էր Հայաստանի մէջ տեղի ունեցածին համար: Երեք ամբողջ տարիներ, 1905-էն 1908, Հայաստանի Բարեկամներու պաշտօնաթերթը, «*Հայաստանի Նկատմամբ Անգլիոյ Դաշնագրային Պարտաւորութիւնները*» խորագրին տակ մէջբերեց — իրաբանչիւր թիւին առաջին էջին գլուխը — Պերլինի Դաշնագրիին 61-րդ Յօդուածը և Կիպրոսի Համաձայնութեան Առաջին Յօդուածը⁽⁴¹⁾: Երբ 1909-ին արթնցած յոյսերը չիրականացան ու Պաքսանէն Պատերազմներուն ընթացքին և անոնցմէ տար Արևելեան Նամագներուն մէջ պայմանները անկի վատթարացան, Լէյտի Յրետորիք Գավընտիշը գրեց «*Անձնական*» նամակ մը Կրէյխի՝ օգնութիւն թախանձելով: Ի՛նչ պիտի պատահէր հայերուն, որոնց պաշտպանութեանը համար Անգլիան «*կրկնապէս պարտաւորուած*» էր՝ Պերլինի Դաշնագիրով և Կիպրոսի Համաձայնութեամբ: Անկարելի կը թուէր տարակուսիլ, կը պնդէր Լէյտի Յրետորիքը՝ թէ եթէ զանոնք պաշտպանելու անմիջական միջոցներ ձեռք չ'ատուէին, բնաշնչում պիտի ըլլար անոնց ճակատագիրը, իրրև «*մնալուն ամօթը*» Երոպայի ու մասնաւորաբար՝ Անգլիոյ⁽⁴²⁾:

Հայաստանի Բարեկամներէն զատ գոյութիւն ունեցած էր նաև Պրայի կողմէ 1893-ին հիմնուած *Անկլօ-Արմինիան Աստիշըն* (Անկլօ-Հայկական Ընկերակցութիւն) մը: Երեսփոխան Յրանսիս Ս. Սթիվընսընը տարբին նախագահն էր անոր: Ընկերակցութեան նպատակն էր ապամովել Պերլինի Դաշնագրիին 61-րդ Յօդուածին «*զործադրութիւնը*»: 1912-ից Լոտարը Արքիեը տակաւին կը մնար անոր պատուակալ քարտուղար⁽⁴³⁾:

1896-ին կազմակերպուեց էր *Ինքնընկերակալ Ընտանիքը օվ տին Ֆրենց օվ Արմինիա-ն* (Հայաստանի Բարեկամներու Միջազգային Ընկերակցութիւնը), որուն միացած էր (Հայաստանի) Տեղեկատուութեան Գրասենեակը: Անոր նպատակներն էին՝ ա) Կեդրոնական Գրասենեակի մը միջոցա՝ գրութիւններու հրատարակութեամբ եւ ցրտումով՝ Հայաստանի հարցին մասին տեղեկութիւն հայթայթել: Բ) Հայկական նպաստով զբաղող զանազան ընկերութիւններու միջև փոխ-յարարերութեան միջոցներ պահովել: Այդ Ընկերակցութեան նախագահն էր Ռոչեսթըրի Եպիսկոպոսը, իսկ Լէյտի Հենրի Սոմըրսընը՝ պատուակալ քարտուղարութիւն: 1897-ին անոր Տեղեկատուութեան Գրասենեակը հաստատուած էր Խորհրդարանի շէնքերուն դիմաց, Պրին փողոց, թիւ 3, Ուեզմինսթըրը(44):

Բրիտանիոյ հայերն ալ ունէին իրենց քաղաքական միութիւնները: Լոնտոնի մէջ գոյութիւն ունեցեր էր *Արմինիան Բեթրիոթիք Ընտանիքը* (Հայկական Հայրենասիրական Ընկերակցութիւն), որուն կողմէ Մ. Սվազլընն ճամակներ գրած էր Պրայսին, 1888-ին: 1912-ին, անոր աստեճապետն էր Կ. Տակոբեան(45):

1898-ին հիմնուած է 1913-ին վերակազմուած Լոնտոնի *Արմինիան Եռնալոբու Ընտանիքը* (Հայկական Միացեալ Ընկերակցութիւն), հայկական ուրիշ միութիւն մըն էր: Համաշխարհային Առաջին Պատերազմի տարիներուն, անոր նախագահներն էին նախ՝ Փոխ-Գեղայպետ Կ. Մ. Կրկերդին եւ յետոյ՝ Մլճմզ Ա. Մելգոյմ, իսկ պատուակալ քարտուղարը՝ Ա. Երէցեան: Ընկերակցութիւնը կը հրատարակէր «Արարատ. Լ' Մըրչլայթ Օն Արմինիան» (Արարատ. Լուսարձակ Մը Հայաստանի Վրայ) պարբերաթերթը(46):

1918-ի Մայիսին, *Արմինիան Պիւրօ օվ Ինֆորմէյընցի մը* (Հայկական Տեղեկատուութեան Գրասենեակ) կազմութիւնը հաղորդուեցաւ եւ հայաւեր քրիստանացիները ողջունեցին անոր *Եկարևորութիւնը եւ արժէքը*: Հայկական հարցին զանազան երևոյթներուն մասին անոր մեքենագրուած թերթերը կը գրուէին հայ հանրամատոթ վիպագիրի զաւակ Արամ Ռաֆֆիին կողմէ: Այս թերթերը իրապէս նպաստեցին հետաքրքրուող խումբերուն տեղեկութիւն հայթայթելու գործին: 1919-ի Նոյեմբերին, Ռաֆֆիին մահէն յետոյ, Հայկական Գրասենեակը դրուեցաւ Արշակ Սաֆրաստեանի ղեկավարութեան տակ(47):

Բացուեցաւ նոյնպէս Պրիթիշ *Արմինիան Չէյմպըր օվ Գոմըրը* (Բրիտանա-հայկական Առևտրական Գրասենեակ) 1920-ի Ապրիլ 27-ին, Պարենավանտներու Պատկանտի Ընկերութեան արահին մէջ: Է. Ա. Պրէլլի Հոնօրը աստեճապետն էր անոր Խորհուրդին(48):

1915-1923-ի շրջանին, սակայն, քաղաքական ամենէն գործունեայ եւ ազդեցիկ խմբակցութիւնը՝ Պրիթիշ *Արմինիա Գոմիթին* էր (Բրիտանական Հայաստան Կոմիտէ), ըստ երևոյթին՝ մէկ շտապիղը 1903-ի Պայքանեան Կոմիտէին, որուն աստեճապետը 1912-ին երևափոխան Նոբլ Պարսոնզնն էր: Պայքանեան ազգերուն Թուրքիոյ վրայ տարած յաղթանակէն եւ Կայսրութեան Էտրուպայի մասին քրիստոնէայ ժողովուրդներուն ազատագրութենէն ետք, Պայքանեան Կոմիտէն իր ուշադրութիւնը դարձուցեր էր Հայաստանի վրայ եւ

անմիջապէս ետք «Մասնաւոր Կոմիտէ» մը կազմուեց էր՝ պատերազմէն յետոյ տեղի ունենալիք համաձայնութեան մէջ «Հայաստանի շահերուն հետեւելու եւ ստատրելու» համար: Պայքանեան Կոմիտէի քարտուղար Արթըրը Կ. Սայմըն-ի քացատրողական մէկ ճամակին մէջ ներփակուած յուշագիրով, (Պայքանեան) Կոմիտէն դիտել կու տար թէ խափանուած՝ Պայքաններուն մէջ, ձախողան եւ աստիճանեամբ ու կատաղութեամբ յեղիքած ըլլալով զիրեն յաղթած քրիստոնէաներուն դէմ, թուրքերը պիտի փորձուին իրենց վրէժը լուծել անօգնական հայերէն, կ'ը երբեք չըլլար զիրենք արգիլող: Արգիլելը «պարտաւորութիւնն» էր թողր մեծ պետութիւններուն, իսկ մասնաւորաբար՝ Մեծն Բրիտանիոյ: Առաջարկուած գործնական դարձանուց պիտի ըլլար Լիբանանի մէջ 1864-ի օրէնքով հաստատուած կառավարութեան դրութիւնը կիրարկել: Այդ օրէնքին համաձայն, կառավարիչը Սուլթանին կողմէ կը ճշանակուէր հինգ տարուան համար, սակայն՝ միայն Մեծ Պետութիւններուն Կոտանդնուպոլսոյ ղեապաններուն համաձայնութենէն ետք: Յուշագիրը կ'աւելցներ թէ ինչ որ Կոմիտէն եւ նոյնիքն հայերը կ'ուզէին՝ պարզապէս լաւ կառավարածն էր(49):

Ըստ երևոյթին, Պրիթիշ *Արմինիա Գոմիթին* կազմուեցաւ 1912 Նոյեմբեր 20-ի եւ 1913 Յունուար 30-ի միջև ինկող ժամանակի մը: 1913 Յունուար 30-ին, Սայմընը կրկին գրեց Կլէյնին, քայց այս անգամ որպէս քարտուղար Պրիթիշ *Արմինիա Գոմիթին*(50): Հաշտարար Դատարար Էնիւրըն Ուիլիքսն էր Կոմիտէին աստեճապետը: Միտըլզպոյրի մէջ երկաթաձուլարան ունեցող ընտանիքի մը զաւակը, եւ գործի ընկեր մը Լինթոնրփի Երկաթաձուլարանին, Ուիլքսնը ստացեր էր իր ուսումը Լոնտոնի Համալսարանին եւ Գեմպրին Սեյթ մոնզ Գոլէնին մէջ ու վկայուեց էր իբրեւ փաստաբան, քայց երբեք չէր կիրառած իր սապարէզին մէջ: Մարդկային լայն համակարաններով մարդ մըն էր ան, որուն հորիզոնը չէր ճանչնար գոյնի, ցեղի կամ դասանանքի սահմանները: Իր ուժերը տրամադրեց ան Ազգերու Միութեան, Միջազգային Համագործակցական Դաշնակցութեան, Համեմատական Ներկայացուցչական Միութեան, Հողերու Ազգայնացման Միութեան եւ Պայքանեան Կոմիտէին(51): 1910-ին Փիլիթթը ներկայացնող Ազատական երեսփոխանը եղեր էր ան, իսկ 1914-ին ընտրուեց էր հիւսիս-արևմտեան Տարբմի կողմէ: Յրաններէն լեզուի իր սքանչելի ծանօթութիւնը մեծապէս օգտակար եղած ըլլալու էր իրեն՝ Ետրուպայի հայ առաջնորդներուն հետ հաղորդակցելու համար:

Իբրեւ աստեճապետ նորակազմ Պրիթիշ *Արմինիա Գոմիթին*, Էնիւրըն Ուիլքսնը քացատրեց թէ Կոմիտէն «պզգիկ մարմին մըն էր անզիջացիներու» որոնցմէ ոմանք «անմիջական» ծանօթութիւն ունէին Հայաստանի եւ Արևելոյ մասին. թոյլորն ալ մասնաւոր ուշադրութիւն դարձուցեր էին հարցին եւ մասնաւոր միջոցներ ունէին շփուծ հաստատելու հայ ժողովուրդին առաջնորդներուն հետ: Կոմիտէի կազմութեան ժամանակ, Պայքանեան Կոմիտէի աղիցիկ անդամները բնութագրեց Ուիլքսնը իբրեւ «իր կարողութեամբ եւ անձնորոշութեամբ ուշագրաս» քաղաքապետ մը(52): Տարիներու ընթացքին, Պրիթիշ *Արմինիա Գոմիթին* կազմութենէն, 1918-էն սկսեալ, մինչև ըստ երևոյթին անոր լուծումը 1924 Մայիսին, ժամանակաշրջան մը՝ որուն ընթացքին թէ

Բրիտանիան և թե մասնաորարար Հայաստանը ծանրակշիռ տարություններ սնցան, անհրաժեշտություն փոփոխություններ եղան թե՛ Կոմիտեին նպատակներուն և թե՛ անոր անդամակցության մեջ⁽⁵³⁾, բայց Էնիլըքը Ուիլիլըմը, հակառակ իր առողջության պատճառով հրաժարելու իր կողմ կրկնուած փափաքներուն, մնաց հայերու ճակատագիրին նկատմամբ միշտ «նուիրուած և ջերմ» հետաքրքրություն մը ցուցաբերող «ամենուրեք» առևնապետը⁽⁵⁴⁾:

Պրիթիշ Արմինիա Գոմիթին էր այ՛ն, ինչ որ իր անունը կ'արտայայտէր. Հայաստանով հետաքրքրուող և անոր դատին նուիրուած բրիտանացիներու կամ անլի ճիշդը՝ անգլիացիներու ընտրեալ կոմիտ մը: Ջանգուածային անդամակցութեամբ ընկերություն մը կամ միություն մը չէր ան և, ըստ երևոյթին, չէր ձգտեր զանգուածային շարժում մը ըլլալու: Կոմիտեին անդամները կ'ընտրուէին Կոմիտեի ժողովներուն ընթացքին: Այսպէս, ժողով Պլիս միաձայնութեամբ անդամ ընտրուած էր Նոըր Պաքսդընի առաջարկով: Ու. Կ. Ա. Օրմզպի. Կոր և Սըր Սեմուել Հոր իրենց յօժարութիւնը արտայայտեցին Կոմիտեին միանալու, միայն եթէ հրաւեր ստանալին Էնիլըքը Ուիլիլըմէն⁽⁵⁵⁾: Երեքն ալ Խորհրդարանի անդամներ էին: Կը թուի թէ Կոմիտեին անդամները և իրենց բարեկամները, խառնուածքով կամ համագումով, շատ չէին քաջակերտ հանրային գործութիւնը որպէս քաղաքական գործունէութեան միջոց: Այսպէս, Արտաքին Գործերու նախկին Օգնական Նախարար և Ծրարակալումի Նախարար Լորտ Ռոպըրթ Սեւըլը, 1921-ին խորհուրդ տուաւ թէ՛ Վարչապետին ներկայացուած ազդեցիկ պատգամաւորութիւն մը, անլի արդիւնաւոր պիտի ըլլար քան հանրային հաւաքոյք՝ մը⁽⁵⁶⁾: Կոմիտեին նախընտրեց քաղաքականօրէն արդէն ազդեցիկ և լա յոյրի տէր եղողներուն վրայ ազդեցութիւն քանցեցել՝ հարցազրոյցներու, յուշագիրերու, թերթերու մէջ յօդուածներու և նամակներու ու Խորհրդարանի միջոցով: Միայն 1918-ին, Կոմիտեին պատգամաւորութիւն մը և առևնապետը երեք անգամ տեսակցութիւն ունեցան Լորտ Ռոպըրթ Սեւըլի հետ, Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ: 1919-ին Էնիլըքը Ուիլիլըմը, Լորտ Պրայար և Թ. Փ. Օ'Գոնըրը տեսակցութիւն մը ունեցան Վարչապետին հետ: Անլի Էտթ, Ուիլիլըմը տեսակցեցաւ Արտաքին Գործերու Նախարար Լորտ Գըրզընին և կառավարութեան այլ ղեկավար անդամներուն, ինչպէս նաև Վարչապետին հետ: Կոմիտեին պատգամաւորութիւն մը երկու անգամ տեսակցութիւն ունեցաւ Լոնտոնի Սովետական Առևտրական Պատուիրակութեանը՝ Պարոն Քրասնիի հետ: Ասոնցմէ զատ, յուշագիրեր և քաւածաթի նամակներ ներկայացուեցան թէ՛ Արտաքին Գործերու Նախարարութեան և թէ՛ Լամպլիի Պալատին: 1921-ին, առևնապետին և Լորտ Ռոպըրթ Սեւըլին ստորագրութեամբ յուշագիր մը դրկուեցաւ Կայսերական Խորհրդատուովի թուր անդամներուն⁽⁵⁷⁾:

Բայց հանրային կարծիքը չէր անտեսուեր: Այսպէս, 1921 Յունուար 24-ով վերջացող շաբթուան ընթացքին, Կազմակերպիչ Քարտուար Ս. Լեոնըրտ Լիզը Ելոյք՝ ունեցաւ Ուոլթըրմարտի, Միլթընի, Տորքիսի և Տոնգաթըրի մէջ⁽⁵⁸⁾: Յօդուածներ և նամակներ անլի կանոնաւոր կերպով կը դրկուէին մամուլին: «Մանչեսթըր Կարտիզընի» խմբագիր Ս. Փ. Սգոթը երկարամեայ

թարեկամ էր Պրայար և իր թերթին մէջ կը հրատարակէր անոր կողմ դրկուած կոչերը: Պատմաբան Մ. Փ. Կուչը անդամ մըն էր Պրիթիշ Արմինիա Գոմիթիին և իր խմբագրած «Գընթեմբըրըի Ռիվիւտ»ն յայտնապէս սիրով կ'ընդունէր Հայաստանի վերաբերեալ յօդուածները: Այսպէս, միայն 1921-1922-ին, այս համընդ յօդուածներ հրատարակեց Պրայար, Առնոլտ Թոյնպիի, Էնիլըքը Ուիլիլըմի և Հարըլտ Պաքսդընի կողմ գրուած⁽⁵⁹⁾:

Պրիթիշ Արմինիա Գոմիթին իր անդամներէն անդամավճարի որեւէ դրութիւն չունէր, ոչ ալ դրամական գումար ունեցաւ մինչև 1919-ի վերջը: Ըստ երևոյթին, ծախսերը կը հոգացուէին անհատ անդամներու կողմ: 1919 Դեկտեմբեր 18-ին միայն, երբ թելադրուեցաւ որ «ազդեցիկ խառնուածքով» սրտիկ հաւաքոյք մը կազմակերպուէր Գեքսթըն Հոյի մէջ, նիւթական հարցը ստաջին անգամ արժաթուեցաւ և Նոըր Պաքսդընը նշանակուեցա զանձապահ: Մինչև 1920 Մարտի վերջաւորութիւնը, արդէն 400 ստերլին հաւաքած էր ան և ապահոված՝ 96 վիկտորիա Փողոցին վրայ գրասենեակ մը, ինչպէս նաև՝ ծառայութիւնները Ս. Լեոնըրտ Լիզի: 1920 Յունիսին, Կոմիտեին երկու յուշագիրեր տակալու և զանոնք որպէս գրքոյկներ իրենց 5000 նոիրաւուներուն ցրուելու ամբողջ ծախքը Արմինիան Ռեֆինիզ (Լորտ Մէլլըք) ծանուր (Հայ Գաղթականներու Լոնտոնի Քաղաքապետին) Հինգադրամը հոգաց⁽⁶⁰⁾: Պրիթիշ Արմինիա Գոմիթիի ստացագիրերու ցանկին համաձայն, 1920 Դեկտեմբեր 1-էն մինչև 1921 Դեկտեմբեր 31, Էնիլըքը Ուիլիլըմը նոիրած էր 380 ստերլին, Նոըր և Հարըլտ Պաքսդընը Ընկերակցութիւնը՝ 250, և ուրիշ անդամներ՝ 105.18, Կոմիտեին ծախքներուն համար: 1920-ի գարնան, Պօղոս Նուպար նոիրեց 2,000 ստերլին, իսկ Մանչեսթրի հայերը՝ 1,900: Պօղոս Նուպարի Հայ Ազգային Պատուիրակութեան Լոնտոնի մէկ ներկայացուցիչ Շելչով Ա. Մեկըմին միջոցաւ, 1922-ին եղան երկու նոիրաւորութիւն մը՝ 150-ի՝ Պատուիրակութեան կողմէ, և 682՝ նոյնինքն Պօղոս Նուպարին կողմէ: Նոըր Պաքսդընը էր, սակայն, որ իր «ճաշուածք» ազնուականութեամբ, իր գործվալից սիրտով և լայն միջոցներով կը հայայնէր Կոմիտեին ծախքերուն համար անհրաժեշտ փոխանորութիւններուն մեծազոյն մասը⁽⁶¹⁾:

1920 Յունիս 1-ին և 1920 Նոյնմբեր 23-ին միջև, Պրիթիշ Արմինիա Գոմիթին ունեցաւ նաև գործունեայ «Քարոզչութեան Ենթակոմիտէ» մը, որ շաբաթը անգամ մը ժողով կը գումարէր: Իր ստեղծագործութեան համաձայն, Նոըր Պաքսդընը, որ կ'ատենապետէր, Ս. Լեոնըրտ Լիզը, Առնոլտ Թոյնպիին, Գերաշնորհ Հարըլտ Պաքսդընը, Գերաշնորհ Մ. Հ. Հերիքը և Պրիթիշ Արմինիա Գոմիթիին ուրիշ անդամներ՝ սովորաբար ներկայ կ'ըլլային ժողովներուն: Ենթակոմիտէն Թոյնպիին կողմէ պատրաստուած և ի վերջոյ Գեմպիին և պատմաբան Գոկո. Մ. Հոլըմտ Ռոզին կողմէ վաւերացուած Ազգային (Նուշագիր) մը նախագիծը կազմեց: Թոյնպիին նախապէս պնդեր էր թէ պէտք էր որ միջոցներ ձեռք առնուէին ստիպելու կառավարութիւնը կառուած մնալ Լորտ Գըրզընին կողմէ եղած յայտարարութիւններուն՝ իրեն նուազազոյնը զոր Կոմիտեին պիտի պահանջէր Հայաստանի համար⁽⁶²⁾: Պատերազմի ընթացքին

աշխատած ըլլալով Տեղեկատուութեան Պաշտօնատան Գաղտնի Սպասարկութեան Գրասենակին և Արտաքին Գործերու Նախարարութեան Քաղաքական Գաղտնի Սպասարկութեան Պաշտօնատան մէջ և յետագային՝ Խաղաղութեան Վեհաժողովին Բրիտանական Պատուիրակութեան Արտաքին Գործերու բաժանմունքին մէջ⁽⁶³⁾, Թոյնային վերին աստիճան յարմար դէմք մըն էր այդ պաշտօնին համար: Ենթակոմիտէն կարգադրեց նաև որ հայկական հարցին զանազան երևոյթներուն մասին հարցունմներ տրուէին Խորհրդարանին մէջ, Պրիթիշ Արմիինչա Գոմիթիին անդամներուն կողմէ: Այս գործունէութիւններէն զատ, Կազմակերպիչ Քարտուղարը Հայաստանի մասին յօդուածներ և նամակներ կը հայթայթէր մամուլին: 1920 Սեպտեմբեր 23-ով վերջացող շաբթուան ընթացքին, նամակներ երեցան «Երպրըն Տէլլի Բրէտանի», «Տերքշայր Հերլըտօին», «Սրոքսմընթին», «Պըրմինկհամ Փոսթթին», «Շևֆիլտ Ինտիքնետընթին», «Լը Թանձին (Փարիզ)», «Մանչեսթըր Կարտիքնէթին» և «Ունտըրհենչըր Կազէթթին» մէջ: Ենթակոմիտէն նաև Նրեան և Կովկաս դրկեց իր քարտուղարը, իրողութիւնները յայտնաբերելու միտող ճամբորդութեան մը, և արտօնեց որ ան իրրև «Մանչեսթըր Կարտիքնէթ» թղթակից յանձնարարագիրը ձեռք ձգէր⁽⁶⁴⁾:

Լորտ Պրայսը, Պօղոս Նուպարին կողմէ արդարացիօրէն նկարագրուած իրրև «Ենձն Կլեմաթըրին աանդութիւնները» շարունակող Հայաստանի քրիտանացի բարեկամներուն «Ճախամենձար աւագ անդամը», Պրիթիշ Արմիինչա Գոմիթիի անդամ մը չէր⁽⁶⁵⁾: Սակայն, Գոմիթիին ատենագրութիւնները ցոյց կու տան թէ՛ միշտ տրամադրելի էր ան խորհրդատուութեան և առաջնորդութեան համար և միշտ պատրաստ՝ իր ժամանակը և փորձառութիւնը տալու առանց սահմանափակումի: Էնկորն Ուիլիքմը յարաբերութեան մէջ էր նաև թէ՛ Լորտ Ռոպըրթ Սեւըլին և թէ Գենթըրպըրիի Արքեպիսկոպոսին հետ: Մերթ ընդ մերթ, Պրիթիշ Արմիինչա Գոմիթիի ժողովներուն մասնաւոր հրատերով ներկայ եղած են Պատուոյ Այցելուներ, ինչպէս՝ Ծրի Զըրչիզ Գաունըլի (Ազատ Եկեղեցիներու Խորհուրդ)՝ նախագահը, վերջերս Կովկաս այցելած Ամերիկեան Պատուիրակութեան անդամները, Պօղոս Նուպարը, Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան նախագահ Աւետիս Ահարոնեանը, Զօրավար Անդրանիկը (Օզանեան), և Հայաստանի Հանրապետութեան նախկին մէկ վարչապետ Ալ. Խաստիսեանը⁽⁶⁶⁾: Աստէ զատ, քանի որ Էնկորն Ուիլիքմը և Գերաշնորհ Հարըլտ Պարսլընը կազմին մէջ էին Արմիինչըն Ինֆիւնիզ (Լորտ Մէլլըրզ) Ճանտի⁽⁶⁷⁾, Պրիթիշ Արմիինչա Գոմիթիին կրնար իրազեկ ըլլալ, ու եղաւ, Հիմնադրամին նպատամատուցող ներկայացուցիչներուն կողմէ ամբողջ Միջին Արեւելքէն և Կովկասէն անմիջականօրէն դրկուած ականատեսի տեղեկագիրներուն և լուրերուն: Կոմիտէն, հետեւեալ ևս լատեղեակ էր հայկական հարցի բոլոր երևոյթներուն:

Ի՞նչ կ'ուզէին հայերը պատերազմէն առաջ: Անոնք պարզապէս լա կառավարութիւն կ'ուզէին Արեւելեան Նահանգներուն մէջ, ազդու՝ և ոչ թէ թուղթի վրայ: Եւ այս կէտին վրայ շեշտեց նորակազմ Պրիթիշ Արմիինչա Գոմիթիին: Կայսրութեան արեւմտեան կողմը գտնուող Պալքանեան ժողովուրդները

ազատագրուն' էին իրրև չարակամ ճանջցուած բռնապետութենէ մը: Հայերը անկախութիւն չէին կրնար ունենալ ազգագրական և աշխարհագրական պատճառներով, քայց անոնք պէտք էր որ ունենային առնուազն ֆիզիքական ապահովութիւն և մշակութային ինքնավարութիւն: Կային մօտ առեւելէն հիմնատրուելիք վախեր՝ թէ արեւմտոքի մէջ պարտութեան մատնուած Թուրքիոյ նոր առաջնորդները կրնային յուսահատօրէն կատաղի արարքներու դիմել արեւելքի մէջ: Թուրքիոյ գրեթէ սնանկ ելեւտական վիճակը և մաքսատան ստորքերու սակը բարձրացնելու իր պահանջը կրնային, կը կարծուէր, իրրև միջոց մը գործածուիլ Արեւելեան Նահանգներուն մէջ անհրաժեշտ բարեկարգումները պարտադրելու:

Նորակազմ Պրիթիշ Արմիինչա Գոմիթիին շուտով մասնակցեցաւ Հայաստանի շահերուն վրայ հսկելու համար կազմուած Կոմիտէներու պատուիրակներուն մէկ Միջազգային Խորհրդածողովին: Խորհրդածողովը տեղի ունեցաւ 1918 Ապրիլին, Համայնքներու Տան մէկ վարչական Սենեակին մէջ, և անոր Տեղեկագիրը անմիջապէս փոխանցուեցաւ Կրէլին: Ֆրանսական, գերմանական և զուիցերական Կոմիտէները դրկած էին իրենց պատգամաւորները: Հայ Ազգային Պատուիրակութիւնը ներկայացուած էր Պօղոս Նուպարին և Յ. Ն. Մուտիշեանին կողմէ. ներկայ էին նաև ներկայացուցիչներ Լոնտոնի և Մանչեսթըրի Հայկական Կոմիտէներէ: Բաղդասարաւ ամենազօրաւոր պատուիրակութիւնը Բրիտանական էր⁽⁶⁸⁾: Խորհրդածողովը միաձայնութեամբ որոշեց ստիպել Մեծ Պետութիւնները որ հայկական հարցին լուծումը դարձնեն Պալքանեան Պատերազմի աւարտին հետեւելիք ընդհանուր համաձայնութեան անհրաժեշտ մէկ մասը: Խորհրդածողովը կը յանձնարարէր՝ Արեւելեան Նահանգներուն համար նշանակումը երրօրացի ընդհանուր կուսակալի մը որ, Մեծ Պետութիւններուն համաձայնութեամբ, Սուլթանին կողմէ պիտի կոչուէր պաշտօնի: Պիտի կազմուէր նաև այդ պետութեանց ներկայացուցիչներէն քաղկացած մնայուն Յանձնաժողով մը, որ վերահսկէր խոստացուած վարչական, դատական ու ելեւտական դրութեան բարեկարգումներուն կատարումին: Կը շեշտուէր թէ այս առաջարկը կը յարգէր «Թրքական Կայսրութեան ամբողջականութիւնը» և ոչինչ կը պահանջէր ամէնէն էական բարեկարգումներէն զատ⁽⁶⁹⁾— տեսակէտ մը՝ որուն իր հաւանութիւնը կու տար հայ ժողովուրդին ստուար մեծամասնութիւնը:

Էնկորն Ուիլիքմը, իրրև նորակազմ Կոմիտէին ատենակատր, «Թալմզօին գրած իր մէկ նամակին մէջ յայտարարեց թէ Հայերը լքօրէն կը փախարկին Օսմանեան հպատակներ մնալ, եթէ հանդուրժելի կառավարութիւն մը տրուէ իրենց: Բայց եթէ բարեկարգումը «Թուրքիոյ մէջ պիտի ըլլար իսպկան», միայն երրօրացական հսկողութեամբ կրնար ըլլալ ան: Թուրքիան դարձեալ բարեկարգում կ'առաջարկէր և անպայմանօրէն պէտք պիտի ունենար ան նիւթական օգնութեան: Ուիլիքմը պնդեց, հետեւաբար, նիւթական օգնութեան իրրև քացարձակ պայման՝ բարեկարգումներու գործադրութեան համար Եւրոպական հսկողութեան հաւանումը: Յետագային, Պրիթիշ Արմիինչա Գոմիթիին ներկայացուց նման քառերով յուշագիր մը նաև Կրէլին: Պատու

մատրությունը առաջնորդում էր Խորհրդարանի երկու անդամներու, Թ. Փ. Օ'Գոնըրի և Լորտ Պրայսի եղբոր' Շոն Էնըն Պրայսին կողմէ: Իր կարգին, «Թալմուզը, առաջնորդող յօդուածով մը պնդեց թէ հայերը պէտք էր որ ապահովուիրն ունենային իրենց կեանքերուն և իրենց տուններուն համար: Բայց «պարկեշտ բարենորոգումները», ի հակադրութիւն «բռնադատ» բարենորոգումներու, կրնային երաշխատրուիլ միայն գործի կոչելով լայն հեղինակութիւն ունեցող եւրոպացիներ⁽⁷⁰⁾:

Կը թուի թէ Հայանպաստ խումբերը անճկութեամբ պահանջեցին բարեկարգումներ այն ատեն երբ պաշտօնական և անպաշտօն աղբիւրներէ հասնող տեղեկագիրներ սկսան Արեւելեան Նահանգներու հայերուն վատթարացող կացութիւնը ներկայացնել⁽⁷¹⁾: Պրիթիշ Արմիեիա Գոմիթին Կրէյնը դրկեց Կոստանդնուպոլսոյ Ռոպըթ Գոլէնի Տեսուչներէն մէկուն կողմէն դրկուած խատորէն անճնական մամակի մը մէկ օրինակը: Կ'ըսուէր այնտեղ թէ թրքական Նախարարներու Խորհուրդը բռնադատուէր էր հրաժարելու. Թալապ Պէլը, «իճքնազապումի անատակ» մարդ մը, եղեր էր Ներքին Գործերու Նախարար. հասեր էր առիթը չարագործներուն, և ասիկա վտանգի ծամն էր հայերուն համար: Խնդրոյ աւարկայ էր կենանը հազարաորներու:

Արտաքին Գործերու Նախարարութեան պաշտօնէութիւնէն անդամ մը կ'ընդունէր թէ՛ Ռուսիոյ կողմէ Հայաստանի գրատ'մը միայն կրնար արգիլել ջարդերը: Բայց այդ տեսակ գրատ'մը անբաղձալի էր: «Բողոքովին անօգուտ» էր այս նիւթին շուրջ բողոքներ ներկայացնելը թրքական կառավարութեան: Ու կը շարունակէր յուշագիրը.

«Կրնայինք, սակայն, որպէս միջոց մը խիղճի անդորրացման, հրահանգել Սըր Շ. Լօթերըին որ ուշադրութեան յանձնէր հարցը՝ իր կողմէն ամենայարմար նկատուած ձևով...»⁽⁷²⁾:

Յուշագիրը չափազանց արտայայտիչ է և լատկանշական՝ հայկական հարցին նկատմամբ Բրիտանական կառավարութեան՝ մինչև պատերազմին նախօրեակը ունեցած դիրքորոշումին առընչութեամբ: Բրիտանիան պարզապէս պարտաւորուած կը զգար Ասիոյ մէջ պահպանել թրքական տիրապետութեան ամբողջականութիւնը:

Պրիթիշ Արմիեիա Գոմիթին կամ հայաւերները պէտք չունէին ասիական Թուրքիոյ կացութեան մասին Արտաքին Գործերու Նախարարութեան տեղեկութիւն հայթայթելու: Արտաքին Գործերու Նախարարութիւնը շատ լաւ տեղեկութիւն ուներ անոր մասին: Արդէն տեղեկագրուէր էր թէ քաղաքներէն դուրս «հանրային ապահովութիւն չկար»: Հայաստանի և Բիւրտիստանի մէջէն հազար մղոնէ անէլի՝ ձիու վրայ ճամբորդութեան մը ետք, երեւիտեան Ու. Կինէլը նոյնպէս նկարագրէր էր քրիստոնէայ գիւղերուն մէջի գողութեան և բռնութեան պատմութիւններուն տխուր նոյնութիւնը: «Իրերու անատր վիճակ մը» կ'ըսէր էր նոյնիքն Արտաքին Գործերու Նախարարութեան կրած տպաւորութիւնը⁽⁷³⁾:

Եւ սակայն, մարդկայնութեան դատին ու կարծեցեալ ազգային շահերուն միջև հակամարտութեան բռնուած Արտաքին Գործերու Նախարարութեան համար ձեռնուող եղանակ էր Թուրքիոյ մէջի իրողութիւնները ծածկել: Ակնարկութիւն եղած է արդէն 1913-ին և 1914-ին այդ երկրին մէջ տիրող թշնամական մթնոլորտին⁽⁷⁴⁾: Երբ Գեներալպրի Արքեպիսկոպոսը Կրէյնի գրեց այն վտանգին մասին, որուն մէջ հայերը կը հաստատային գտնուիլ, Կրէյը սառնօրէն պատասխանեց թէ ինք «տրախ էր կարենալ ըսելու թէ սարսափի այդ կացութիւնը չէր հիմնադրուած»: Սխալ տեղեկութեան և Թուրքիոյ մէջ իրերու կացութիւնը անկի վարդագոյն ցոյց տալու ճիգ ուրիշ պարագայ մը կը հայթայթուի 1914 Սեպտեմբերին, Կրէյի յայտարարութեամբ՝ թէ երկու եւրոպացի Ընդհանուր Կերամսկիչները «այժմ ուղղուած են» դէպի իրենց պարտականութեանց վայրը: Իրողապէս, Թուրքիոյ մէջ Բրիտանիոյ դեսպանին համաձայն, Ուեսթընքը «երկրէք» Հայաստան չէր գացած, այլ՝ Կոստանդնուպոլիս էր, և իրեն կէս վճարումով արձակուող տրուէր էր: Հոֆը գացեր էր, բայց ետ կանչուէր թրքական կառավարութեան կողմէ⁽⁷⁵⁾:

Այսպէս, ուրեմն, նախապատերազմեան շրջանին, մինչ Բրիտանիոյ մարդատները հայերու վիճակին իրական բարելաւումը կը պահանջէին՝ որևէ ու կարելի ամէն միջոցով, Արտաքին Գործերու Նախարարութիւնը, կարծեցեալ ազգային շահերու սիրոյն, Օսմանեան կառավարութեան պիտի ընէր ո'չ անկի քան դիտողութիւններ՝ իբրև խղճի անդորր:

Սակայն, երբ Թուրքիան պատերազմի մէջ մտաւ Կերդնի Պետութիւններու կողքին, շքացաւ հիմնական այս տարբերութիւնը մարդատներուն և երկրին ազգային շահերը շատագովող իշխանութեան միջև: Փոխարինուեցաւ ան նոյնիսկ դիրքորոշումներու նոյնացումով: Կառավարութիւնը այլևս չփորձեց թաքցնել և մեղմացնել Օսմանեան Կայսրութեան հպատակ ազգութիւններուն վիճակը: Ընդհակառակը, պատերազմական ճիգը խթանելու համար, կառավարութիւնը անդրադարձաւ թէ ազգային շահուն ի նպաստ էր և հետեւաբար ձեռնուող՝ քացայայտել և քացատրել այդ երկրին մէջ իրերու վիճակը, գոր ջանացեր էր զգուշութեամբ ու նրբամտութեամբ թաքցնել տասնիներորդ դարու մեծ մասին տեղողութեան ընթացքին: Այսպէս, ուրեմն, մինչ մարդասիրական հանրային կարծիքը տասանականներով փորձեր էր, երբեմն արդիւնատր կերպով և անկի յաճախ զոյր, կառավարութիւնը տպաւորել այն անարդարութեամբ որով հպատակ ազգութիւնները կը տատապիին, այժմ վարչակազմին ծանրակշիռ հեղինակութիւնը էր, որ սերտօրէն գործակցեցաւ մարդատներուն հետ, թրքական կառավարութեան յոյժ իշխանութեան իրողութեան դէմ հանրային կարծիք յառաջացնելու համար: Կարչապետ Էսքուփիքը կանխագուշակեց Լոնտոնի Քաղաքապետարանի սրահին, Կիլոսիի իր տարեկան ճառին մէջ, թէ Օսմանեան կառավարութիւնը ո'չ միայն եւրոպայի, այլև՝ Ասիոյ մէջի իր տիրապետումին մահուան դժոխքը մնեցուցեր էր: Այդ տիրապետութեան անբերութեացումով պիտի անհետանայ մահը, ինչ կը յուսար և կը հաստատ, «որսաճին» որ սերունդներով «խառնի ցուցեր էր երկրին ամենագեղեցիկ շրջաններէն ոմանք»: Թրքական Կայսրու

թիւնը անձնապանութիւն էր գործեր, և իր սեփական ձեռքերով փորձը՝ իր գերեզմանը: Լոյս Շորճը սակի հետո գնաց. ինք չէր գիտեր թէ թուրքերը ինչո՞վ նպաստեր էին մշակոյթին, արուեստին և կամ մարդկային յատազոյիմութեան ո՞րեւ մարզին: Անոնք *«մարդկային քաղցկեղ մըն (էին), սողացող հոգեվարք մը՝ իրենց վատօրէն կառավարած երկիրներուն մարմինին մէջ, և կեանքի ամէն նկարդ փտեցնող»:* Մակատագիրի մեծ ժամացոյցին ժամը հնչած էր թուրքին հաշիւները մաքրելու համար: Լոյս Շորճը որպէս էր որ, տիտանեան այս ճակատամարտին մէջ, թուրքը վերջնական հաշուետուութեան մը պիտի կանչուէր՝ մարդկութեան դէմ անարգ վերաբերումի իր երկարատև մրցանիշին համար⁽⁷⁶⁾:

Ուրեմն, բաւական մօտիկ գործակցութիւն մը զարգացաւ կառավարութեան և հայանպաստ քաղաքական ճնշում քանցեցնող խումբերուն միջև, երբ հայ ժողովուրդը 1915-ին ենթարկուեցաւ իր վրայ գործադրուած անտու ջարդերէն մեծազոյցին: Կառավարութիւնը անձկագին կը քաղձար, և կարո՞ղ էր հանրութեան ցոյց տալ՝ թէ պատերազմը կը մղուէր չարիքի և անիրաւութեան ուժերուն դէմ: Պատերազմական ճիգը խթանելու համար, կառավարութիւնը շեշտեց թէ այս պատերազմին մէջ՝ միայն Դաշնակիցներու *«շաղթաճանկը»* պիտի ըլլար կարելի մեծագոյն պաշտպանութիւնը հայերուն⁽⁷⁷⁾: Հայաստանի բարեկամները, միւս կողմէն, կը ջանային կարելի ամէն միջոցով վերջ մը դնել հայկական ջարդերուն ու տարագրութիւններուն և ցեղին մնացորդները փրկել ամբողջական բնաջնջումէ:

Էնիւրըն Ուիլիքսը առաջինը եղաւ որ Արտաքին Գործերու Նախարարութեան հարցոց թէ կարելի՞ էր խնդրել Միացեալ Նահանգներու կառավարութենէն, որպէսզի հրահանգէր Կոստանդնուպոլսոյ մէջ իրենց դեսպանին՝ որ զգուշացնէր Բարձրագոյն Դուռը. կամ թէ՛ բրիտանական իշխանութեանց համար կարելի՞ էր թուրքերուն հասցնել թէ իրենք անձնապէս պատասխանատու պիտի ըլլային հայերու նկատմամբ բռնարարներուն համար: Լորտ Պրայսն էր, սակայն, որ հայերու զանգուածային տարագրութիւններուն հարցը հանրութեան նկատողութեան բերաւ թէ՛ Բրիտանիոյ մէջ և թէ՛ արտասահմանի: Ամբողջական պատասխանատուութեանը ու ներդաստնութեանը իր դիրքին՝ իբրև նախագահ Բրիտանական Ակադեմիային, և իբրև նախկին Պետական Նախարար մը ու Միացեալ Նահանգներու մէջ դեսպան, Լորտ Պրայսը յայտարարեց Լորտերու Տան մէջ՝ թէ տեղեկութիւններ հասեր էին իրեն Քիֆիլիէն, Բեթթրկրատէն, Կոստանդնուպոլիսէն, Ջուիքիթիայէն ու Փարիզէն՝ թէ *«եսարափելի ջարդեր»* տեղի ունեցնել էին Հայաստանի մէջ: Յետագային, 1915 Նոյտեմբերին, ան յայտարարեց թէ միսիոնարներուն և հայկական տեղեկատուութեան զանազան աղբիւրներու կողմէ տրուած հաշուետուութիւնները ցոյց կու տային թէ Մայիսէն ի վեր, հինգ ամիսներու ընթացքին, բնաջնջուած հայերուն ընդհանուր թիւը, ամէն հասանակաւորութեամբ, կը հասնէր 800,000-ի: Այդպէս էր, որովհետև գործադրուած արարքները *«քացարձակապէս կանխամտճուած ու համակարգուած»* էին եղեր: Ջարդերը արդիւնքն էին *«քաղաքականութեան մը»* որ, այն չափով որ կրնար հաստատուիլ, մշակուել

էր թրքական կառավարութեան կողմէ, բաւական ժամանակ ի վեր: Այս վերջինը վարաներ էր գործադրութեան դնելու զայն, մինչև որ խորհեր էր թէ եկած էր յարմար պահը⁽⁷⁸⁾:

Օտտ բան չկար որ հայանպաստ քաղաքական ճնշումի խումբերը քաղաքական գետնի վրայ կրնային ընկն պատերազմի ընթացքին: Իրենց ճիգերը կեդրոնացած էին նպատակ կազմակերպումին վրայ: Արտաքին Գործերու Նախարարութիւնը, շատ սիրայօժար կերպով, Էնիւրըն Ուիլիքսին փոխանցեց Կովկասի մէջ հարիւր հազարաւոր հայ գաղթականներուն (մեծ մասամբ կիներ և մանուկներ) խելագար փախուստին և անոյս կացութեան մասին Պաթումի բրիտանական Հիւպատուէն ստացուած տեղեկութիւնները⁽⁷⁹⁾: Թէ՛ Ուիլիքսը և իր ընկերները և թէ Արտաքին Գործերու Նախարարութիւնը բուն փափաքը ունէին որ այդ տեղեկութիւնները դառնային հանրութեան սեփականութիւնը. ստաչիները՝ խթանելու համար նպատակ նուիրատուութիւնները, իսկ վերջինները՝ խթանելու համար պատերազմի ճիգը:

Անլի էտք պիտի տեսնուի⁽⁸⁰⁾ թէ երկրին դեկավարութեան և Հայաստաններուն միջև գործակցութիւնը յանգեցաւ Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ 1916-ին Պլու Պուրի մը (Կապոյտ Գիրք) հրատարակութեան: Իմբրագրուած էր ան Պրայսին և Առնոյտ Թոյնպիին կողմէ:

Ատկէ զատ, Առնոյտ Թոյնպիին հրատարակեց *«Արմինիըն Էթրուսիթիզ-Տեր Մըտըր օվ ԵՆԷՂըն»* (Հայկական Վայրագութիւններ. Ազգի մը Սպանութիւնը) և *«Տեր Մըտըրըս Թիքընի օվ տեր Թըրքըս»* (Թուրքերուն Ոճրային Ռոնակալութիւնը) խորագիրով գիրքերը: Կը թուի թէ հայերու ստապանքներուն նկատմամբ շատ զօրատր հանրային կարեկցութիւն յարաջացաւ նաև Օրորա Մարտիկանեանի պատմութեամբ՝ Թուրքիոյ մէջ տարագրութեանց ատեն իր անձնական ցնցող փորձառութեան վերաբերող: Փրկուել էր ինք միսիոնարի մը, Դոկտ. Ֆ. Ու. Մագելլըմին շնորհի: Իր գիրքը, *«Տեր Օրքըն օվ Սոլլյու»* (Հոգիներու Անուրդը) *«քարգամանեցաւ»* Լ. Լ. Կէյցի կողմէ, որ վկայեց թէ Օրորային պատմութիւնը կարելի էր կարգալ ամենայն պատահութեամբ — *«ամէն մէկ քաղց ճիշդ է»*⁽⁸¹⁾: Գիրքը Բրիտանիոյ մէջ առաջին անգամ հրատարակուեցա Օտոմն Ընկերութեան կողմէ, 1920 Յունուարին: Այդ տարուան Մայիսին ունեցաւ ան իր տասնըհինգերորդ տպագրութիւնը:

Քաղաքական գետնի վրայ, Հայաստանի Բրիտանացի բարեկամները աշխատեցան, որքան որ կրնային, հայ ժողովուրդին փափաքներուն, երակներուն և ձգտումներուն արտայայտիչը ըլլալ և ջանալ Բրիտանական կառավարութենէն ձեռք ձգել հայկական հարցին մնայուն և գոհացոցիչ լուծում մը: Սակայն, Բրիտանական կառավարութիւնը երբեք յանձնառու չեղաւ յստակ կարգադրութեան մը, մասամբ՝ պատերազմէն յարաջացող փոփոխական կացութեանց պատճառով, մասամբ՝ որովհետև ինք Համաձայնական Պետութիւններէն միայն մէկն էր ու մասամբ նաեւ՝ որովհետև թերագնահատուող Հայաստանի կարեւորութիւնը, հակառակ անցեալին ընդդիմացած ըլլալուն Ռուսիոյ հոն ներկայութեան:

Նրբ ջարդերուն և տարագրութիւններուն սարսափելի լուրերը հասան, Պրայը խորհուրդ տուա Պրիթիշ Արմինիա Գոմիթին թե՛ մինչ պետք էր որ մտնէր հակա ան դէպքերուն ընթացքին, բայց, հաւաքարար թե՛ անհատապէս, պետք էր որ ան չափազանց զգոյշ ըլլար ու չխօսէր կամ չհրատարակէր որեւէ բան որ անխուսափելիօրէն պիտի հասնէր թուրքերուն, քանի որ ատիկա, անտարակոյս, տեղի պիտի տար անոնց կողմէ վերանորոգուած արարքներով շարունակելու և ամբողջացնելու հայ ժողովուրդին քնաջնջումը⁽⁸²⁾:

1916-ի վերջաւորութեան, երեսն էլէն Սայքս-Փիօ գաղտնի Համաձայնութեան զխաւոր գիծերը, որով Բրիտանիա, Ֆրանսա և Ռուսիա համաձայնէր էին արևելքի մէջ իրենց պատերազմական ճիգին փոխարէն՝ ամէն մէկին հասնելիք հողային հատուցման մասին: Ռուսիոյ և Դաշնակիցներու պաշտպանութեան տակ, միացեալ Հայաստանի մը ինքնավարութեան երազը⁽⁸³⁾, յղացուած Բարեկարգումի Ծրագիրին թուրքիոյ կողմէ խափանումէն շտար մնանաւնդ, արագօրէն կը շքանար: Լորտ Պրայը, Համաձայնութեան ևտատեղեակ, զօրաւոր կերպով պնդեց թէ հայերը պետք էր որ զգուշանային ամբողջ Հայաստանի ինքնավարութեան համար քարոզչութեան փորձեր սկսելէ: Ան կը խորհէր թէ, խաղաղութեան հաստատումէն ետք, հայերը կրնային ապահովել, եթէ ոչ ամբողջութիւնը իրենց փափաքներուն, ամէն պարագայի՝ դարերէ ի վեր իրենց չվայելած խաղաղութիւնը, անձի ու ինչքի ապահովութիւնը: Սայքս-Փիօ Համաձայնութիւնը քացայայտ էր դարձուցեր թէ բրիտանական շահերը թրքական Կայսրութեան հարաւ-արեւելեան շրջաններուն՝ Միջագետքի և Պաղեստինի մէջ էին: Համաձայնութիւնը քացայայտ էր դարձուցեր նաեւ՝ թէ հիւսիսային Հայաստանը պիտի ըլլար ռուսական սեփականութիւն, իսկ հարաւային Հայաստանն ու Կիլիկիան պիտի տրուէին Ֆրանսայի: Այսուհանդերձ, անոր ոչ մէկ մասը պիտի մնար թրքական իշխանութեան տակ: Ուստի, Պրիթիշ Արմինիա Գոմիթին Էսքրիթիին իր ջերմ երախտագիտութիւնը արտայայտող որոշում մը ընդունեց, Լոնտոնի Քաղաքապետարանի սրահին՝ Կիլիսիոյ մէջ, հայ ժողովուրդին հանդէպ համակրանք և յուսալից զգացումներ արտայայտող իր խօսքերուն համար: Կոմիտէն համաձայն եղաւ որ այդ որոշումէն մէկական օրինակ դրկուր է վարչապետին ու մամուլին: Անդրադատեալէ ետք հայերու «զանգուածային ջարդին» որ «ցնցեր» էր ամբողջ քաղաքակիրթ ու բրիտանացի աշխարհը, Էսքրիթիը յայտարարեւր էր թէ Բրիտանական կառավարութիւնը «որոշեալ» էր որ պատերազմէն ետք «սագտութեան» դարաշրջան մը բացուր էր այս հիմնաւորք ժողովուրդին համար⁽⁸⁴⁾:

Հայաստանի բրիտանացի բարեկամները՝ Միացեալ Նահանգներուն պատերազմի մասնակցութիւնը և Ռուսական Յեղափոխութիւնը նկատեցին իրեն «հաւանաբար» բարեբաստիկ: Հին ցարական կառավարութիւնը գաղտնի ծրագիր մը անուցել էր՝ պարզապէս Ռուսիոյ կցելու «վեց վիլայէթները», եւ, Հայերը քացաւելով, շրջանը քնակեցնելու կազակներով⁽⁸⁵⁾: Կոմիտէն, հետեւաբար, նման քովանդակութեամբ հետագիրեր դրկեց Արտաքին Գործերու Նախարար Փ. Ն. Միլիուրովին, Էջմիածինի Կաթողիկոսին և Տումայի հայ անդամ Մ. Բարջաւեանին, Ռուսիոյ հայերը շնորհաւորելով՝ Առժամեալ

Կառավարութեան կողմէ ազգայնական սկզբունքներու և հայկական ինքնավարութեան ճանաչումի յայտարարութեան առիթով: Ասկէ զատ, Կոմիտէն զօրաւոր կերպով կը պնդէր որ թուրք ճիգերը կեդրոնացուէին պատերազմից յաջող վերջաւորումը հետապնդող ջանքերուն վրայ⁽⁸⁶⁾:

Կոմիտէն, սակայն, շտուով յուսախար եղաւ: Ռուսիոյ մէջ, յեղափոխական գաղափարներու ազդեցութեան տակ, ռուսական բանակները արագօրէն կը կազմալուծուէին: Թուրքիան, օգտուելով այդ ոսկեայ պատեհութենէն, իր բանակները կը սկսէր կեդրոնացնել կովկասեան ճակատին վրայ: Արևելեան Հայաստանի հայերուն վիճակը քացարձակապէս օրհասական կը թուէր այժմ:

Բրիտանիոյ, Ֆրանսայի և Ռուսիոյ միջև կընդամ Սայքս-Փիօ գաղտնի Համաձայնութիւնը ընդգրկեւր էր Մեծ և Փոքր Հայաստանը: Բայց պոլշեիկեան նոր կառավարութիւնը չեղեալ հռչակեց այդ համաձայնութիւնները և հրաժարեալ կցումներէ: Թրքական զօրագունդերուն յառաջացումովը Կովկասի մէջ՝ իրացելը աստիճանաբար ստացան խառնակութիւն վիճակ մը, և հետանկարները մթազնեցան: 1918-ի սկիզբը, Հայաստանի կացութեան մասին անորոշութիւն կար: Հնուագիրերը չէին հասնիր, և Պրիթիշ Արմինիա Գոմիթին, նոյնպէս շփոթանար, կ'ոգէր գիտնալ թէ կա՞ր որեւէ բան, և ի՞նչ էր այդ բանը որ կարելի էր ընել⁽⁸⁷⁾:

Բայցեայնպէս, թրքական բանակները կը կրէին ծանր պարտութիւններ՝ Օսմանեան Կայսրութեան հարաւ-արեւելեան կողմը, Միջագետքի, Սուրիոյ և Պաղեստինի մէջ: Նրբ 1918-ի Հոկտեմբերին որոշ դարձա թէ Թուրքիան անձնատուր պիտի ըլլար, աշխուժացա Կոմիտէն: Ապագայի մասին էնիօրըն Ուիլիքսն կողմէ կողմէ դրկուած հեռագիրի մը ի պատասխան, Արտաքին Գործերու Նախարար Պալֆուրը անդրադարձաւ Լորտ Ռոպերթ Սեւրիի մէկ նամակին, որ հրատարակուել էր Հոկտեմբեր 3-ին: Այդ նամակը «կը վերահաստատուր կառավարութեան մտադրութիւնը Հայաստանը ազատագրելու»: Իմանալով նաեւ թէ, զինադադար մը ապահովելու համար, թրքական կառավարութիւնը դիմած էր Նախագահ Ուիլքսնին, Պրիթիշ Արմինիա Գոմիթին, յարգալից և անձկագին հեռագիրով մը խնդրեց Նախագահ Ուիլքսնին՝ որ չկայանար Հայաստանի վրայէն թրքական կառավարութեան ու գերիշխանութեան ամբողջական ու վերջնական վերացումը շնատատող պայմաններով համաձայնութիւնը: Կոմիտէն «ստիպողական կերպով» դարձեալ խնդրեց Պալֆուրէն որ, թուրքերուն զինադադար մը շնորհիւէ առաջ, պահանջուր «անոնց հետացումը Հայկական թուրք հողամասերէն», այսինքն «վեց վիլայէթներ»էն և Կիլիկիոյ նահանգէն: Ասկէ զատ, Կոմիտէն խնդրեց բրիտանական և Դաշնակից զինուորական ուժերուն կողմէ զրատել իրենց յարմար նկատած ռազմագիտական կէտերուն, բրիտանական և Դաշնակից զինուորական ծովանաւորութեան տակ վերապորող գաղթականներուն անմիջական հայրենադարձութեանը համար դիտարկութիւններ ընծայումը, և թրքական կառավարութեան (հարեմներու) մէջ իրեն օտորկ պահուած տասնեակ հազարաւոր հայ կիներուն և մանուկներուն ապաստարանը: Այդ յուշագիրը դրկուեցաւ 1918 Հոկտեմբեր 22-ին: Մի քանի օր ետք, Պալֆուրը հաստատեց հեռագիրին ստացումը, աւելցնելով թէ ներկապայ

ուած յանձնարարութիւնները «ամենէն ուշադիր եւ համակրայից նկատաւորներ» պիտի ունենային: Եւ սակայն, Հոկտեմբեր 22-ին, Զինադադարի պայմաններուն նախագիծը հետագործով դրկուելը էր Միջերկրականի Ընդհանուր-Հրամանատարին: Այդ նախագիծը խորհուրդ կու տար ձեռք ձգել, կարելի փութով, ստաշին չորս պայմանները, որոնք մեծ մասամբ կը վերաբերէին դէպի Սեւ Ծով տանող ապահով անցքի մը⁽⁸⁸⁾:

Այսպէս, ուրեմն, Մուտրոսի Զինադադարին պայմանները, ի վերջոյ ստորագրուած, Հայկական վեց վիլայէթները թողուցին Թուրքիոյ գերիշխանութեան տակ եւ նախատեսութիւն երբեք չեղաւ գաղթականներուն եւ ստարագրեալներուն՝ իրենց տունները հայրենադարձուելու մասին⁽⁸⁹⁾:

Յետադարձ հայնացքով, մարդ կը մտածէ թէ արդեօ՞ք Հայաստանի ազատագրումին համար քաղաքական առաջնորդներուն քաղաքափոխ յայտարարութիւնները պատերազմի ընթացքին եւ կառավարութեան ու Հայաստանի բարեկամներուն միջև գոյութիւն ունեցող սերտ գործակցութիւնը եւ աշխատակցութիւնը տեսակ մը խաբուսիկ ինքնագոհութիւն եւ սխալ բաւարարութիւն ստեղծեցին այս վերջիններուն մօտ. եւ թէ արդեօ՞ք ասելի գօրայար պահանջք մը եւ կորովի պայքար մը կրնային, որպէս արդիւնք ունենալ Հայաստանի ռազմագիտական կէտերուն Բրիտանիոյ եւ Դաշնակիցներուն կողմէ ամօժանայ գրաւումի մը նախատեսութիւնը՝ զինադադարի պայմաններուն մէջ, այնպիսի աստե՛ն մը երբ թրքական դիմադրողականութիւնը իր նուազագոյն աստիճանին էր իջած: Որոշ է այժմ, թէ Հայանպաստ խումբերը յանկարծակիի եկան եւ խորապէս յուսախաբ եղան:

Գ. ՆՊԱՍՏԱՄԱՍՏՅՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐ

Մարդաւոր բրիտանացիներու մօտ, հայանպաստ զգացումներն ու հետաքրքրութիւնը ամբամաքականուած չէին միայն յայտարարութիւններով ու գրաւոր խօսքերով: Անոնք յաճախ կ'արտայայտուէին նաեւ շօշափելի կերպով, ինչպէս՝ կազմակերպումը հանրային հաւաքոյթներու, նպաստամատոյց խումբերու եւ նպաստամատոյց աշխատանքի:

1880-ի Ապրիլին արդէն, երբ Ռուս-Թրքական պատերազմէն ետք Թուրքիոյ արեւելեան նահանգները սովի մատնուեցան, Լոնտոնի եւ Մանչեսթըրի Հայկական Կոմիտէները, եւ իրենց բրիտանացի բարեկամները, Պրաչի գլխաւորութեամբ, հաւաքոյթ մը կազմակերպելու էին Լոնտոնի Քաղաքապետի Մեծ շքն Հաստի մէջ՝ յօգուտ Փոքր Ասիոյ եւ Հայաստանի ժողովուրդներուն, որոնք հազարներով կը մեռնէին: Անոնք Կլետսթըըն հրապիրտ էին ներկայ գտնուելու: Ցաւելով թէ ինք չէր կրնար ֆիզիքապէս ներկայ ըլլալ, 50 ստեղծիւն էր դրկել ան եւ յոյս էր յայտնել որ հանրութիւնը տաւտանեմեօրէն ընդառաջէր կոչին: Ասիկա պիտի նպաստէր թէ՛ ճշմարիտ բարեգործութեան եւ թէ Արեւելքի մէջ Բրիտանիոյ բարի անունին⁽⁹⁰⁾:

Յետագային, 1895-ին, Սասունի շրջանի ջարդերուն եւ վայրագութիւններուն ընթացքին, կազմակերպուել էր ուրիշ հաւաքոյթ մը, Լոնտոնի Սենթ

Սթրեյթի Սրահին մէջ, իբրեւ «Ազգային Բողոք ընդդէմ Հայաստանի բրիտանականներուն չարչարանքին եւ ջարդին»: Հաւաքոյթին կը նախագահէր Արկայի Դուքը: Անոնք որոշումներ արտայայտած էին հաւաքոյթին բուն ցասումը՝ միջազգային դաշինքով իր յանձն առած յուրջ պարտաւորութիւնները արհամարհող Բարձրագոյն Դրան կողմէ «մարդկայնութեան սկզբունքներուն» յարկանաւորող բռնարարումին նկատմամբ: Հաւաքոյթը նաեւ կոչ ուղղել էր Բրիտանական կառավարութեան՝ անմիջական միջոցներ ձեռք առնելու՝ վերջ մը տալու համար Թրքահայաստանի մէջ «քարքարոտական յոռի կառավարման» դրութեան: Որոշումները առաջարկողներուն եւ անոնց համաձայն եղողներուն մէջ կը գտնուէին կրօնարարներ՝ Մ. Մ. Գգոլը եւ Է. Ռ. Ռիլլըրֆորսը, Հիթլերի տի Եւնի Ազաֆի Եպիսկոպոսները, Ալովտիոյ Եկեղեցւոյ Պետը, Կիլլըրրոյի Քաղաքապետը, Էտիհարայի Քաղաքապետը եւ Սորբիդարանի անդամներ⁽⁹¹⁾:

Նկատի ունենալով Բրիտանական կառավարութեան Թուրքիոյ ընդհանրապէս զօրավիգ ըլլալու քաղաքականութիւնը եւ յանձնառութիւնը, հայանպաստ բողոքի հաւաքոյթները եւ նոյնիսկ նպաստի կազմակերպումը պէտք էր որ եղած ըլլային արդիւնքը կազմակերպողներուն անվեհեր վճռակամութեան եւ զոհողութեան, ինչպէս նաեւ արդարութեան նկատմամբ իրենց անասան հիատարին. որովհետեւ, իրապէս գոյութիւն ունէին զանազան ուղղութիւններէ եկած ճնշումներ: Այսպէս, Մանչեսթըրի Եպիսկոպոսը մերժել էր 1895-ի հաւաքոյթին նախագահութիւնը ընդունիլ, առարկելով թէ ինք ստիպուած էր «Բարձր շրջանակներէն» ցուցմունք մը ստացել էր ան, թէ կառավարութիւնը բարեսցանակաժօրէն չէր նայեր այդ հաւաքոյթներուն եւ բողոքներուն: Նոյն հաւաքոյթին ակնարկելով, Պրաչը տեղեկացուցել էր Կլետսթընին թէ Սուլթանը, Լոնտոնի իր պատուիրակին միջոցով, Գեներալըրքիի Արքեպիսկոպոսին եւ Կարտիմալ Վոկընին վրայ ճնշում կը բանցնէր՝ «իրենց եկեղեցականներուն արգիլելու» ներկայ գտնուիլ վերոյիշեալ հաւաքոյթին: Ատկէ զատ, Սուլթանը պտտուել էր «մեզոյ» (կառավարութեան) որ «համոզէինք Կլետսթընը» «չխօսուի կամ չգրէլ (այս) նիսիւն մասին»: Ջուարճացած, Պրաչը եզրակացուցել էր թէ Սուլթանը կը թուէր ըլլալ Կլետսթընի խօսքերուն «սարսափին տակ»⁽⁹²⁾:

Մինչ քաղաքական երանգով հայանպաստ հանրային հաւաքոյթները կը կազմակերպուէին ժամանակ առ ժամանակ միայն, նպաստամատոյց կազմակերպութիւնները կ'ունենային տարիներ տևող գոյութիւն մը ընդհանրապէս, եւ կը ձգտուէին ուղղակի օգնել թրքական յոռի կառավարմանին, կեղեքումներուն եւ վայրագութիւններուն հայ զոհներուն: Կը թուի թէ զանազան մարդասիրական խումբերուն մէջ՝ նպաստին մասնակցելու եւ զայն կազմակերպելու շարժառիթները տարբեր էին իրարմէ, քայքայ ժամախ յարակցուած: Օգնելը՝ ոտնակոխ եւ տառապաբար համայնքներուն՝ Բուլղոքներուն մօտ անարդութիւն մըն էր: Անկիզան եկեղեցին եւ ուրիշ յարանաւորութիւններ հաստատարապէս հոգաճու էին մարդասիրական նոյն պատճառներով, իսկ նաև՝ որովհետեւ Հայաստանը աշխարհի առաջին պետութիւնն էր որ բրի-

տունույթի մասին որոշեցին և որոշ չափով հիացում՝ մասնատական գերիշխանության երկար դարերուն ընթացքին իր հաստատված հրաժարի մերժող ժողովուրդի մը բարոյական կրողի մը նկատմամբ: Կարգ մը ուրիշ խումբեր, գլխավորապես Ազատական ասանդուստներ, երոպական և մասնատորաբար Բրիտանիան բարոյապես պատասխանատու կը նկատվեին Հայաստանի դժբախտության և տառապանքին համար. եթե անոնք Սան Ստեֆանոյի Դաշնագիրը փոխանակած չլլային Պերլինի Դաշնագիրով, բրիտանական բնակչութիւնը Ռուսոյ պաշտպանութեան տակ եղած պիտի ըլլար: Մտաորակներ և պատմաբաններ, միւս կողմէ, հասանաբար կը ցուցնէին որ արևմտեան Ասիոյ ամենէն հին քաղաքակրթութիւնն ունեցող ցեղերէն մէկը, անցեալին մէջ կարևոր պատմական ազգ մը, կը տառապէր հիմա⁽⁹³⁾:

Տե՛ր Ռիլինճա Սոսայէթի օվ ֆրենճ Արմիինճըն Միլըն (Քուէլքըրներու Հայկական Միսիոնարական Կեդրոնը), ըստ երևոյթի, Բրիտանիոյ մէջ առաջինն էր որ թուրքոյ Հայերուն նկատմամբ մարդասիրական ու կրթական հետաքրքրութիւն մը ստանձնած էր: 1881-ին, Քուէլքըրները Հայկական Միսիոնարական Կեդրոն մը հաստատել էին Կոստանդնուպոլսոյ հայկական բաղամասերէն մէկուն մէջ, ոչ շատ հեռու Հայոց Պատրիարքարանէն: Տոբթ. և Տիկիին Տոպրաշեանները ձեռնարկել էին հոն բժշկական աշխատանքի մը: 1888-ին, էն Մերի Պըրճէլը միացել էր անոնց գործին: Իր առաջնորդութեան և պատասխանատուութեան տակ, Միսիոնարական Կեդրոնը ինչոյն կազմակերպել էր Հայկական Կիրակնօրեայ Վարժարան մը, Ճարտարարուեստական ճիւղ մը և Տերեկեայ Դպրոց մը: 1910-ին, Տերեկեայ Դպրոց յաճախող մանուկներուն թիւը բարձրացել էր արդէն 150-ի, իսկ Կիրակնօրեայ Վարժարան յաճախողներունը՝ մօտ 400-ի, ու դպրոցական նոր շէնքեր էին ձեռք ձգում: Բազմաթիւ առիթներով՝ Հայոց Պատրիարքը իր երախտագիտութիւնը յայտնել էր Օրիորդ Պըրճէլին: 1914-1918-ի պատերազմի ընթացքին, Միսիոնարական Կեդրոնի աշխատանքը կրճատուել էր մեծապէս, բայց ամերիկեան պաշտպանութեան տակ կարելի եղել էր ակն թան 500 կիներ պահել նարտարարուեստական աշխատանքի մը: Ձիւնադադարէն ետք, Միսիոնարական Կեդրոնը վերսկսել էր իր գործին, բայց 1922-ի թուրքոյ և Յունաստանի միջև զինեալ բախումը անհրաժեշտ էր դարձուցել անոր փոխադրութիւնը Գործո: Ուրեմն, Կոստանդնուպոլսոյ մէջ երեսուներորդ տարի գործելէ ետք, Օրիորդ Պըրճէլը Գործո էր փոխադրուել՝ ծառայելու հազարաւոր գաղթականներուն⁽⁹⁴⁾: 1925-ին, կրցել էր ակներև գոհունակութեամբ գրել թէ՛ Միսիոնարական Կեդրոնին Ասկընագործութեան Բաժնիին կիցը և աղջիկները ա՛յնքան զբաղ էին, որքան՝ երեք, և թէ՛ նախորդ տարուան ընթացքին, անոնք ծախել էին մօտաւորապէս 4000 ստերլին արժողութեամբ ձեռագործ իրեղէններ⁽⁹⁵⁾:

Մարդասիրական այս շօշափելի գործէն գատ, Միսիոնարական Կեդրոնին մէջ գտնուող պաշտօնեաներուն տեղեկագիրները, ուղղակի դրկուած ըլլալով, անկասկած ունին պատմական արժէք: Քուէլքըրներու Կոստանդնուպոլսոյ Հայկական Միսիոնարական Կեդրոնը, 1915-ին, տեղեկագրեց թէ իրենց սիր-

տիր տեսալէ կը տխրէին ձերբակալումին համար *«երեւելի հայերու, որոնցմէ ոմանք կախարան հանուն էին քաղաքին մէջ, ուրիշներ՝ աքսորուել և սպաննուել ճանապարհին»*: 1918-1919-ի համար՝ Տեղեկագիրը կը մէջբերել էն Հ. ձերխի կողմէ 1919-ի Մայիսին Կոստանդնուպոլսէն գրուած նամակ մը, որ ան կը հաստատուէր թէ Միսիոնարական Կեդրոնին ամենէն մեծ մտահոգութիւնը, բնականաբար, *«անգթութեան ահաւոր հեղեղն էր»* որ հունցուա հայ ազգին վրայ: Տագնապը ցարդ մեծ էր. ու երկրին ներսը *«սարսափելի ողբերգութիւններ տեղի կ'ունենային տակալին»*: 1920-1921-ի համար՝ Օրիորդ Պըրճէլը Կոստանդնուպոլսէն գրել էր՝ Մարզուանէն ամերիկացի Միսիոնարի մը իրեն ըսածը, թէ՛ թուրքներ իրենց արգիւել էին ուսուցանել, այն պատճառաւորութեամբ թէ իրենց ուսուցումը *«թունատու»* էր: 1921-ի տեղեկագիրին մէջ կ'ըսէր ան թէ հայ ժողովուրդը *«չափաբանք ընկճուած էր: Ամէն տեսակի տխուր լուրեր կու գան մեզի երկրին ներսի կողմի իրենց վիճակին մասին»*⁽⁹⁶⁾: Ճերմնտ օվ Արմիինճա՛ն ևս արտաստպած էր Օրիորդ Պըրճէլին կողմէ 1919-ին Կոստանդնուպոլսէն գրուած յատկանշական նամակ մը, որ ան ուշադրութեան բերած էր հայ ժողովուրդին չարչարանքները պատերազմի ընթացքին: Օրիորդ Պըրճէլը կ'ըզէր միայն որ Անգլիոյ ժողովուրդը գիտնար թէ կիներու և մանուկներու և տարիքատներու դէմ գործուած ոճիրները, անկարագրելիօրէն սուսկալի, *«ցաւալիօրէն ճշմարիտ»* էին: Աքսորուած հայերէն ոմանք կը վերադառնային *«չափազանց ողբալի վիճակի մը մէջ»*: Որբուկներէն ոմանք, գողեցիկներ միայն, փրկուել էին մահէ, և *«հասարակ, իրեն թուրքեր, մահմետական տուներու մէջ դրուել»* էին, իսկ սովորական դէմքերով մանուկները երթարկուել էին *«ամենէն ցաւալի տեսակի»* դաժան մահուան⁽⁹⁷⁾:

Երբ, 1923-ի Լոզանի Դաշնագիրէն ետք, անկարելի եղաւ հայ գաղթականներուն բնակումը իրենց հայրենի երկրին՝ հիսիս-արեւելեան թուրքոյ մէջ, Քուէլքըրները իրենց *«Հայաստան Կոմիտէ»*ին և Արտասամանեան Միսիոնարական Ընկերակցութեան միջոցով եռանդուն աշխատանք տարին զանոնք Սուրիոյ մէջ Բնակեցնելու Ծրագրին վրայ:

Տե՛ր Ֆրենճ օվ Արմիինճան (Հայաստանի Բարեկամները)⁽⁹⁸⁾, Հայաստանի *«վերակառուցումին»* ձգտող ուրիշ նպաստամտոյց մարմին մըն էր, Լոնտոնի մէջ հիմնուած 1897-ին: Լա կազմակերպուած էր ան՝ 47 վիկտորիա փողոց, Ուեալմինսթըր գտնուող գրասենյակի մը կողմէ, որ նոյն ատեն պահեստառան էր՝ Լոնտոնի մէջ վաճառուելու համար ուղարկուած հայկական ծանկակի, ատեղնագործութեան և կարպետներու մթերքին: Սովորաբար, *«Ֆրենճ օվ Արմիինճա»* (Հայաստանի Բարեկամ) եռամսեային ետեւի կողքը կ'ունենայ ծանուցում մը այդ *«ճուրք իրեր»*ուն վերաբերող, զորս կարելի էր տեսնել ցուցադրահին մէջ: Այդ ծանուցումներուն համաձայն, վաճառքի քոլոր սպարանքները կը գնուէին Միսիոնարական Կեդրոններէն և կը ծախուէին ի նպաստ այլի ներուն և որբերուն: 1899 Հոկտեմբեր 1-էն մինչև Դեկտեմբեր 31՝ ձեռք գործերու վաճառքէն կարելի եղած էր զոյացնել ակնի քան 172 ստերլին՝ Կանչեարքէն, 60՝ Էտիմարայէն, 60՝ Փելզիլէն և 217՝ Լիվըրքուլէն⁽⁹⁹⁾:

1897-ին՝ աշխատանքի սկսելէն մինչև 1908-ի ամառը, Ֆրենձ օվ Արմի-
նիան անլի քան 60,000 ստերլին փոխանցեր էր Հայաստանի թշուառ շրջան-
ներուն: Այդ գումարները գործածուած էին նպատակ հասցնելու 1890-ական
թուականներու ջարդերէն վերադրողներուն: Երբ 1909-ի սկիզբը տեղի ունե-
ցան Ատանայի ջարդերը, «Ֆրենտ օվ Արմինիա»ն իր ամստնային հրատա-
րակութիւնը, «Ջարդի թիւ» ենթախտաբազիրով յատկացուց այդ վայրագ դէպքե-
րուն: «Կիլիկիոյ աղէտ»ին համար նուիրատուութիւնները կը բովանդակէին՝ 500
ստերլին Օրիորդ Հոլթէն, 200՝ Պէզլ Օրքիմէն եւ 500 եւս իրմէ՝ ի յիշատակ Շոն
Օրքիմի, ու 50՝ Նոլը Պաքաղընէն: 1910-ին, Պէզլ Օրքիմը նորէն նուիրեց 550:
Այսպէս, շարունակելով նուիրատուութիւնները, Միութիւնը, ըստ Արտաքին
Գործերու Նախարարութեան տուած իր տեղեկութեան, կրցաւ անլի քան 3,400
ստերլին դրկել 1909 Ապրիլ 26-էն մինչև 9 Յունիս, ի նպատակ Կիլիկիոյ աղէտ-
նականերուն⁽¹⁰⁰⁾:

Քէն Ֆրենձ օվ Արմինիայի գլխաւոր նպատակը, ուրիշ նպատակներուց
կազմակերպութիւններու նման, թեթեւցնել էր հայերու թշուառութիւնը, սակայն
ան մերթ քմեր մերթ կը շօշափեր նաև հայկական հարցին քաղաքական կողմը,
որպէսզի կարելի ըլլար հանրութեան մէջ հետաքրքրութիւն արթնցնել եւ զայն
մղել առատամտեւն նուիրատուութիւններու: Ինչպէս նշուած էր ասկէ առաջ⁽¹⁰¹⁾,
«Ֆրենտ օվ Արմինիա»ն յաճախ իր ընթերցողներուն կը յիշեցնէր Կիպրոսի Հա-
մաձայնութենէն եւ Պերլիի Պաշտօնէն յատուցած քրիտանական պարտա-
ւորութիւններուն մասին: Երբ Թուրքիան Համաշխարհային Պատերազմին մէջ
մտաւ Բրիտանիոյ դէմ, եւ երբ 1915-ին հայերու ջարդերուն մեծագոյնները տեղի
ունեցան, քրիտանական մարդասիրական շրջանակները՝ Թուրքիոյ հանդէպ
կատարարութեան սխալ քաղաքականութիւնը նկատի ունենալով, զգացին
իրենց տեսակէտներուն արդարացիութիւնը: «Ֆրենտ օվ Արմինիա»ին մէջ,
նախկին խմբագրական քարտուղար Օրիորդ Է. Գանթլօտին կողմէ յօդուած մը
դիտել կու տար թէ՛ եթէ սխալ շահագրգռուածութենէ առաջնորդուած Բրի-
տանիան զօրափոխ եղած ըլլար Կիպրոսեան մը, որուն անգթութեան եւ կեղե-
քումի վրայ հիմնուած ըլլալուն համեզուած էր ինք, Թուրքիան պիտի վաղուց
կործանած ըլլար եւ 1890-ական թուականներուն եւ 1909-ի Հայկական ջարդե-
րը ու 1915-ի տարագրութիւնները երբեք տեղի ունեցած պիտի չըլլային: Օրիորդ
Գանթլօտն հարց կու տար թէ քրիտանացիները ի՞նչ շահեր էին իրենց քաղա-
քականութենէն: Անոնք վախցեր էին Փոքր Ասիոյ մէջ Ռուսիոյ գերակայութե-
նէն, իսկ այժմ կը փափաքէին որ հոն ըլլար ան: Բայց նոյնիսկ եթէ ռուսական
քանակները յոսաջանային այնքան արագ՝ որքան քրիտանացիները հիմա կը
յուսային, «սանճք շատ ուշացած պիտի ըլլային, որովհետեւ մահացածները
արեւ չեն վերադառնար»⁽¹⁰²⁾:

Մինչև 1915 Մարտ, Ֆրենձ օվ Արմինիան աղիտաճար շրջաններուն
փոխանցեր էր 98,000 ստերլին⁽¹⁰³⁾: Բայց, պատերազմի ընթացքին հայերուն
անհանդիմանալի յարցերէն յուսահատական պայմաններուն իբրև հետեանք՝ յաւելեալ
նպատակներուց մարմիններուն կազմակերպումը նուազեցուց մաս մը այն
համակարգընէ եւ հետաքրքրութենէն, զորս այս միութիւնը վայելած էր:

Վերջինս հաստատութեան շարունակեց իր գործը, բայց իր յոյսերը չիրական-
ացան, եւ գաղթականներուն հարցը անլոյծ մնաց յետ-պատերազմեան շրջա-
նին:

Բրիտանիոյ բոլոր նպատակներուց մարմինները, յաճախ միասնաբար եւ
կէզ կերու ի կիսինքն հետ գործակցութեամբ՝ շարունակեցին իրենց ճիգերը ի
սպաս ողեն հազարաւոր հայ գաղթականներուն Միջին Արեւելքի մէջ
բնակեցումին:

Լոնտոնի հայ համայնքը եւս ունէր իր նպատակներուց մարմինները: Տճի
Արմինիան Լէյտիզ Կիլտ օվ Լանտընը (Լոնտոնի Հայ Տիկնիներու Ընկերակ-
ցութիւնը), հիմնուած էր 1913-ին, Տիկնի Ներսիս Կիտեմեանին կողմէ, «որուն
մարական սիրտը կ'արիւնէր» որբերուն համար: Հինգ տարիներու անխնայ
գործունէութենէ ետք, սկսեալ հրաժարէր էր ան նախագահի իր պաշտօնէն:
Իրեն յաջորդքեր էր Ընկերակցութեան «նախնանձխննիքի, կրտովի» եւ «խան-
ջապուս» մէկ անդամը՝ Տիկնի Նուար Կիլպանկեան, որ 1918-ին նոր վարչու-
թիւն մը կազմար էր⁽¹⁰⁴⁾: Օրիորդ Շնորհ Մուրատեանը վերակացուն էր՝ Լոնտո-
նի Հարա-Արեւմուտք 10,47ս Ռեւոլյիճ հրապարակին վրայ գտնուող
աշխատանոցին: Ընկերակցութիւնը, Գանթլի Հայկական Բարեգործական
Ընդհանուր Միութեան կողմէ հազուատեղէն համար անյետաձգելի կոչի մը
ընդառաջելով, 1918-ի սկիզբը, Գանթլի ղրկեց իւր հակ հազուատ: Ման-
չեսթրէն ճառով փոխադրուեցան անոնք վեհաճն միջոցներովը Մ.
Պաքըրճեանին: Վարչութիւնը կազմակերպեց նաև կարունէի համարմաներ,
հասնելու համար Մերձաւոր Արեւելքի մեծ թիով հայ գաղթականներուն կա-
րիքներուն: Պաշտօնի գաղթականներուն առաքուեցաւ շորս հակ ապրանք,
որուն փոխադրութիւնը ձրիաբար կատարուեցաւ ճառով, Տիարք Լինչ եղբայր-
ներուն կողմէ⁽¹⁰⁵⁾:

Տճի Արմինիան Ռեֆինիզ Ռիլիճ Ժանտը (Հայ Գաղթականներու
Նպատակներուց Հիմնադրամ) սկիզբ առաւ 1915 Յունուարին եւ գրանցուեցաւ
1916-ին, Պատերազմի Բարեսիրական Ընկերութեանց օրէնքով: Կը
կտարավարուէր ան Լոնտոնի Արմինիան Եռանալու Շտաբին Ընդհանուր
Խորհուրդին կողմէ⁽¹⁰⁶⁾: «Շօշափելի գումարներ» հաւաքեց ան ու փոխանցելով
Գաղթականներուն հետ ուղղակի գործող հայկական զանազան կոմիտէներուն
եւ կազմակերպութիւններուն: Հիմնադրամին գրասենեակներն ալ կը
գործածէին Լոնտոնի Արմինիան Լէյտիզ Կիլտին աշխատանոցի հասցէն⁽¹⁰⁷⁾:

Կը թուի թէ Արմինիան Ռեւ Գրոս Էնտ Ռեֆինիզ Ժանտը (Հայկական
Կարմիր Խաչ եւ Գաղթականներու Հիմնադրամը) կազմակերպուեցաւ 1915
Յունուարին, եւ թէ՛ Պրայսը անոր թիկունք եղող ոյճն էր: Հիմնադրամը «գրասե-
նութեան համար կոչ ըրաւ քրիտանական մեծ հասարակութեան «վեհաճն
սիրտին», թաշտեցին գրուած եւ Լորտ Պրայսի, Լէյտի Էնրի Ստրոքսի եւ

Լէյտի Ֆրետրիք Գավընտիչի կողմէ ստորագրուած նամակի մը միջոցով, օգնելու հայ գաղթականներուն⁽¹⁰⁸⁾: Լէյտի Պրայը Հիմնադրամին նախագահն էր, Փոխ-Գնդապետ Մ. Մ. Կրեկըրի՝ Կոմիտէին Ատենապետը, իսկ Օրիորդ Էմըլի Ռոպինընը՝ պատուակալ քարտուղարը⁽¹⁰⁹⁾: Հիմնադրամին նպատակն էր ջանալ Թուրքիոյ և Պարսկաստանի հայ բնակչութեան պատերազմի հետեւանքով յատաշացած թշուառութեան հեղեղին առաջը առնել որոշ շափով, և Ռուսիոյ կողմէ կոտոր հայ կամաւորներուն բժշկական պիտոյքներ հալոյալթել: Հիմնադրամին միջէ ոգին, որոշակաւ, Էմըլի Ռոպինընն էր, որ «անսպաս նուիրումով և նպատակակէտի եզակիութեամբ» ծամանակն ու եռանդը յատկացոյ՝ սատարելու Հայաստանի դատին⁽¹¹⁰⁾:

Վերը նկարագրուած և մինչև 1915 կազմակերպուած նպատամատոյց գանձազան մարմիններուն ու Հիմնադրամներուն՝ Հայաստանի տագնապային որոշ երեսները ամոքելու հետամուտ այլազան խումբերուն կատարածները՝ եղեր էին շատ գովելի քայց յարաբերաբար համեստ ճիգեր: Այսպէս, 1908-ին, Տիք Յրենճ օվ Արմինիան յանձն առեր էր սերմնցու ցորեն դրկել⁽¹¹¹⁾, Քուէլքըրները հետաքրքրուեր էին ուսումով և նարտարարուեստական աշխատանքով, իսկ ուրիշ խումբեր հագուստեղէն էին տրամադրեր: Հայկական հողերուն վրայ գտնուող ժողովուրդը, տարիներու ընթացքին, ենթարկուեր էր թէև անտարակուսելի կեղեքումի, կոտորածներու և անոնց հետեւանքը եղող արտագաղթի աղէտին, քայց և այնպէս, մինչև 1915-ի սկիզբը, անոր մեծամասնութիւնը ապրեր էր իր հողերուն վրայ, ու տրուած նպատը յաճախ օգնել էր վերաշինելու իր ակերուած տուները, կամ կրկին վառելու իր մոխրացած օճախները: Ինչ որ եզակիօրէն դաժան էր 1915-ի ջարդերուն և տարագրութիւններուն պարագային՝ ամբողջ բնիկ ժողովուրդին իր պապենական երկիրէն արմատախիլ ըլլալն ու իբրև հողագործի, անբողիք և անգործ թշուառական՝ հովերուն դէմ և աւագներուն վրայ շարտուիլն էր:

Գոյութիւն ունեցող նպատամատոյց կազմակերպութիւնները, իրենց հնարատրութեան սահմանին մէջ, չէին կրնար գլուխ ելլել այդ փոխարի գործին հետ: Հետեւաբար, կար պահանջը՝ նպատամատոյց ազգային կազմակերպութեան մը: Արմինիան Ռեֆինիզ (Լորտ Մէլլըր) Ֆանուր (Հայ Գաղթականներու (Լոնտոնի Քաղաքապետին) Հիմնադրամ) գոյութեան եկաւ 1915 Հոկտեմբերին, Թրքամասնաւանէն հասած լուրերուն «արասփելի» բնոյթին երեսն ելլելէն ետ: 1915-1923 ժամանակամիջոցին, ամէնէն յա կազմակերպուածը և ամէնէն գործունէան ու ազդեցիկն էր ան՝ նպատամատոյց մարմիններուն մէջ: Կազմակերպութեան կարգ մը հարցերը բննարկուեցան Համայնքներու Տան մէջ, մասնաւոր ժողովի մը ընթացքին: Այլ հարցեր նկատի առնուեցան Պրիթշ Արմինիա Գոմիթիի ժողովուրդին մէջ⁽¹¹²⁾: Նոյնիսկ անոր քաջաման հանդիսութեանէն առաջ, «Թայմզզը» յայտարարեց թէ Պրայը շատ գործօն ոգիով կը հետաքրքրուեր «ազգային» հիմնադրամ մը ստեղծելու հարցով և թէ խօսք առնողներէն մէկը պիտի ըլլար ան: Կարտինալ Պորըն «հանդիսով» պիտի հետեւեր անոր: Բացման հանդիսութեան՝ Լոնտոնի Քաղա-

քաղաքի Մեմբըրն Հաուսին մէջ, 1915 Հոկտեմբեր 15-ին, Լոնտոնի Քաղաքապետը, Հիմնադրամին նախագահը, յիշատակեց թէ՛ 1890-ական թուականներու շարդերուն առեւ, Բրիտանիան 80,000 ստերիցի գումար մը հանգանակեր էր ի նպատակ զոհերուն: Նոյնիսկ պատերազմի այս շրջանին, երբ այնքան կարիք կար երկրին նիւթական միջոցներուն, կը յուսացուէր թէ դարձեալ պատահածը «մեծագոյն ջարդն է որ պատահած ըլլար ո՛րեւէ երկրի մէջ, կամ ո՛րիւէ ցեղի հաշտույն արձանագրուած»: Հաւաքուած որեւ գումար, ո՛րեւէ ասոն, Կովկաս պիտի դրկուէր, Մոսկուայի մէջ Բրիտանիոյ Ընդհանուր Հիւսպատանի միջոցաւ: Իր քաջակալութեան համար չբմեղանքի նամակի մը մէջ, Մովսիս Նախարարը և նախկին Վարչապետ Ա. Մ. Պաֆուրը նոյնպէս արտայայտեր էր այն տեսակէտը թէ պատերազմի թուր արասփներուն մէջ ոչինչ «տեղի արասփելի» էր քան «խառնաշփոթիւն և բարենորոգում» ներկայացնելու յաւակնող թրքական կառավարութեան ցուցաբերած վերաբերումը հայերուն հանդէպ: Խօսք առին նաև Պրայը, Կարտինալ Պորըն, Օքսֆորտի Եպիսկոպոսը, Սքը Էտտին Բիբըսը, երեսփոխան Սքը Մ. Գոմբըրը-Ռիթըրը և երեսփոխան Թ. Փ. Օ'Գոնըրը: Լորտ Կլեառքընը, Լորտ Քինըրը, Լորտ Պոշան, Լորտ Ռոպլըթը Սեւըլը և ուրիշներ չենք համակրանքով արտայայտուեցան կոչին նկատմամբ⁽¹¹³⁾:

Արմինիան Ռեֆինիզ (Լորտ Մէլլըր) Ֆանուրի Փոխ-Նախագահներուն մէջ, երեսփոխան շարքին էին Գեներալպրիի և Ետրքի Արքեպիսկոպոսները, Կարտինալ Պորըն, Լորտ Պրայը, Լորտ Գըրզընը, Լոնտոնի, Հիթֆորտի, Էլլիի, Օքսֆորտի և Սաութհուրթի Եպիսկոպոսները, Լէյտի Ֆրետրիք Գավընտիչը, Գերաշնորհ Գոկտորներ Լիթլընընը, Գիլֆըրտը և Մէլլըրը, Շորն Գետալըրին, Անտոնի Ռոնըթրին և Պեզլ Օրթինը: Էնիպրքն Ուիլիամը Ուիլիամը առեւնապետն էր Հիմնադրամին, իսկ Շոքըֆ Պիլըր՝ պատուակալ գանձապահը: Գերաշնորհ Հարըլտ Պարադընէն զատ, որ անոր անխոնջ պատուակալ քարտուղարը եղաւ, Հիմնադրամը ունէր նաև երկու վճարովի քարտուղարներ, Գերաշնորհ Չարլզ Մ. Թ. Գոյընը և Օրիորդ Մակտա Փոն: Հիմնադրամի վարչութեան մաս կը կազմէին նաև գաղթականներու տասներեք տեղական տնօրէնները, որոնց գլխաւորն էր Հարըլտ Պարադընը⁽¹¹⁴⁾: 1920-ին Հիմնադրամը ունէր մօտ 5000 կանոնաւոր նուիրատուներ: Անոր գրասենեակը կը գտնուէր 96, Վիկտորիա փողոցը, Լոնտոն, Հարա-Արեւմտու: Հիմնադրամին կազմութեան մի քանի շարքաւոր, գրելով «Թայմզզին» մէջ, առեւնապետը կը հաստատէր թէ Հիմնադրամը հոգ կը տանէր նաև՝ Թուրքիոյ մէջ տիրող բռնութիւններէն փախուստ առած նեատարական և Ասորի քրիստոնէաներուն: Արեւ զատ, Հիմնադրամի կը տեղեկացներ հանրութեան թէ հաւարած «քրամին ամբողջութիւնը» կ'երթար գաղթականներուն, իսկ վարչական ծախքը ամբողջովին կը հոգայտուէր անձնապէս⁽¹¹⁵⁾:

Բրիտանիոյ մէջ Եկեղեցիները սերտօրէն գործակցեցան Հիմնադրամին հետ և քաջամարտի կեղեցակցանքը շատ գործօն մասնակցութիւն մը բերին հանգանակութիւններու կազմակերպումին: Նոյնիցեքն Գեներալպրիի

Արքեպիսկոպոսը՝ Թրքական Վաչարութեան հայ և ասորի քրիստոնեաներում ջարդը կը պատկերացնէր իբրև նախնիք մը որ «չոր տարողութեամբ ու սարսափով հասանաբար չունէր իր զուգահեռը» աշխարհի պատմութեան մէջ։ Տառապանքները «ամենկարագրելի» էին։ Հետևաբար, խորհուրդ կու տար ինք որ քրիստոնէական օգնութիւնը առանց դժբանակութեան հոսելը դժգոհ սոսկայի թշուառութեան մէջ գտնուող այդ էակներուն։ Ծառ մը եկեղեցիներու մէջ հանգանակութեան կարգադրութիւններ եղան 1916 Փետրուար 6-ի համար, որ ամբողջ երկիրը մէջ պիտի նկատուէր իբրև «Հայաստանի Կիրակի»⁽¹¹⁶⁾։

Արմինիան Ռեֆիհիզ (Լորտ Մէլըրզ) Ֆանտին ի նպատակ հանգանակութիւն կազմակերպուեցաւ նաև փողոցներուն մէջ։ Իր կազմութեան առաջին չորս ամիսներուն ընթացքին, Հիմնադրամը հաւաքեր էր աւելի քան 37,000 ստերլինգ։ Բայց կ'աւելնար նաև թշուառութիւնը, ու խորսակիչ էր անհրաժեշտութիւնը դրամի։ 1916-ի սկիզբը, նպատակ Ամերիկեան Ամփոխէ տեղեկագրեց թէ ռուսներ «ոչ ճուազ քան 310,000 գաղթականներ» կը պատասպարէին, և թէ՛ չչարտրութիւնն ու թիւանդութիւնը համատարած էին։ Թղթոյի աղջիկը, Վերան, որ կ'աշխատէր անոնց մէջ, Ռուսական Կարմիր Խաչին հետ, գրէր էր. «Կենանքս մէջ այսպիսի տառապանք երբք չեմ տեսած»⁽¹¹⁷⁾։

Նպատամատոյց մարմինները պէտք էր որ հոգ տանէին հարկի հազարաւոր գաղթականներու. այդ թիւը ինքնին՝ նպատակ մատուցումը կը վերածէր դժուարին հարցի մը։ Այս հարցը դարձեր էր ա՛յլ աւելի ճնշող՝ գաղթականներուն զանգուածային տեղաշարժերուն պատճառաւ, իբրև հետեւանքը պատերազմի կացութեան փոփոխութիւններուն և քաղաքական վերիվայրումներուն։ Անոնք որ գերծ էին մնացեր 1915-ի ջարդէն, դիմեր էին փախուստի։ 1916-ին, երբ ռուսական բանակները յառաջացեր էին արևելեան Թուրքիոյ խորք, Էրզրումը գրաւելով Փետրուարին, և Մուշը՝ Օգոստոսին⁽¹¹⁸⁾, գաղթականները իրենց հայրենի երկիրը սկսեւր էին վերադառնալ։ Հետևաբար, Արմինիան Ռեֆիհիզ (Լորտ Մէլըրզ) Ֆանտի հովանաւորութեանը տակ, նպատամատոյց մարմինին մարզում աշխատողներէն խումբ մը (Հարջլու Պարսղընի գլխաւորութեամբ և ներառեալ Գնդապետ Կրեմըմ Ասիլընտը՝ որպէս բժշկական պաշտօնակա, Շորճ Լոյտ Լոճըրինը, Ալֆրէտ Պերմաուզը եւ մի քանի հիւանդապահներ) Կովկաս և արևելեան Թուրքիա անցաւ 1916 Մայրիսին, տիրող թշուառութիւնը ուսումնասիրելու և հայրենադարձութիւն կազմակերպելու⁽¹¹⁹⁾։ Պարքի հայկական հիւանդանոցները և որբանոցները այցելելով, խումբը խոր ցաւ էր զգացած, իմանալով թէ լքուած մանուկներէն շատեր, սովածար ու հիւանդկախ, իրենց վիճակուած փորձառութիւններէն՝ ցնցումի ա՛յնպիսի վիճակի մը մէջ էին գտնուել որ «կատարիսյապէս համբ» մնացեր էին առաջին քանի մը շաբաթներուն։ Թիֆլիսի մէջ, խումբը այցելեր էր հայկական վեց որբանոցներ։ Գրելով իր կնոջ, Շորճ Լոճըրինը նկարագրեր էր մանկանոցը որպէս «ամէնէն տխուրը, երիտասարդ մայրերու դէմքերուն վրայ դրոշմուած պրկումի անտանելի տեսքով»։ Թրքահայաստանի մէջ, Յունիսի վերջաւորութեան, չափազանց տաք և փոշոտ եղանակին, անոնք հաւնդիպեր էին հարիւրաւոր գաղթականներու, որոնք քաղկով ևս կ'երթային դէպի Վանի շրջանը.

«պղտիկ մանուկներ՝ որոնք քաջարար կ'անապարէին տաքին մէջ, կենդանիներուն հետ քաղկով» ու տակաին՝ աւելի փոքրեր, որոնք «կը փոխադրուէին իրենց ծնողներուն թիկունքներուն վրայ ընացած»⁽¹²⁰⁾։ 1916-ին և 1917-ին, Հիմնադրամը կազմակերպեց հայթայթումը սերմնու գործն ու լծկան եզներու՝ հայ գաղթականներուն համար։ Հիմնեց նաև քանակակի մամարաններ՝ Իկտիր քաղաքին մէջ և շուրջը, մօտաւորապէս 500 կիներու ապրուստը հոգալու նպատակով⁽¹²¹⁾։

Բայց, Ռուսիոյ քաշուիլը պատերազմէն, և 1918-ին Թուրքիոյ կողմէ յարողող վերագրաւումը Թրքահայաստանին և նոյնիսկ Ռուսահայաստանի կարգ մը մասերուն, դարձեալ որպէս արդիւն ունեցան հազարաւորներու փախուստը։ Զինադադարը, բնականաբար, մեծ ակնկալութիւններ բերաւ։ Գաղթականներէն շատերը վերադարձան հիւսիս-արևելք՝ Կարսի շրջանը և հարաւ՝ Կիլիկիա։ Սակայն, յառնող Քենդակներուն կատարի յարձակումները 1920-ին և 1921-ին ու հայերուն լքուիլը Դաշակիցներուն կողմէ, դաժանօրէն խորտակեցին վերագրակումի յոյսերը, իբրև հետեւանք ունենալով, անգամ մը ևս, խոնարհաբար արտագաղթը անթիւ անձերու։

Այսպէս, որքեմը, պարագաներու ստիպողականութեան տակ, Հայանպաստ խումբերը և նպատամատոյց մարմինները ոչ միայն պէտք էր որ օգնութիւն հայթայթէին և քաղաքական վերիվայրումները յարթահարէին, այլ նաև քաղաքականութեան ուղղութիւն տուող և որոշում առնող մարմիններուն վրայ ճնշում բանեցնէին, մասնաւորաբար 1918-էն ետք, հայկական հարցին արդար լուծումին համար։

Եւ սակայն, պատերազմի տեւողութեան, հայկական հարցը ընդհանրապէս և հայկական ջարդերը մասնաւորաբար, նեղ նպատակի մը ծառայէր էին կատարութեան համար—ցոյց տալու ժողովուրդին թէ իրենց արդարութեան համար և չարիքի դէմ կը կռուէին, և քաջակերելու պատերազմական ճիգը։ 1918-ին, հայկական հարցը իր պաշտօնը կատարել-վերջացուցեր էր արդէն, ու կը թուէր թէ դարձեր էր ան անպէտ այլևս։ Թանկագին թոյլ մը գոյութիւն ունի տակաին Գեներալպրիի Արքեպիսկոպոսին, Ռեմոնը Տէլչիսուրցին հաւաքածոյին մէջ։ Ըստ երեւոյթի, ճօթագրեր էր ան գլխաւոր կէտերը մեծ ճառի մը, զոր Լորտերու Տան մէջ պիտի արտասանէր ինք՝ հայկական սարսափներուն, ինչպէս նաև հայկական հողերուն ազատագրումին առընդութեամբ՝ պատերազմի շրջանին Վարչապետ Լոյտ Շորճի կողմէ եղած երկու յայտարարութիւններուն մասին։ Նախադատութիւն մը Արքեպիսկոպոսին ճօթերէն կ'ըսէ.

«Վախաւ այն է որ այս սարսափներուն պատմութիւնը և ՄԵՄ՝ ԽՈՒՏՈՒՄՆԵՐԸ կրճան մոռցուի՝ համաձայնութեան ստեղծ»։

Յատկանշական կերպով, «մեր խոստումները» բառերը ընդգծուած են երկու անգամ⁽¹²²⁾։ Կը թուի թէ պատերազմի վերջաւորութեան, ազգային շահերու շատագովումը դաժանողներուն և հայերու նկատմամբ իրապէս հոգածու եղողներուն տեսակետները ճակատագրակաճօրէն պիտի բանուէին իրարմ.

Յ. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՒ ԹՈՒՐԻՔԻԱՆ՝ 1914-Ի ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՕՐԵԱԿՆԸ

Միջին Արեւելքի մէջ իր շահերուն ու վարկին նկատմամբ մտահոգութիւնը մղել էր Բրիտանիան որ նեցուկ կանգնէր Թուրքիոյ, տասնիններորդ դարու մեծ մասին ընթացքին: Եզակի իր դիրքով, Թուրքիան ազդու պատուար մը կը նկատուէր Ռուսական ծաւալումին եւ ազդեցութեան դէմ: Իր յոյի կառավարածնը երկրորդական նկատում մըն էր — մարդասերներուն՝ զբաղումը: Նոյնիսկ քսաներորդ դարու սկիզբը, Բրիտանիոյ առաջնորդները պատրաստ չէին ուներու ճուրջ հասաարակշռութեան խախտուիլը տեսնելու՝ այդ զգայուն շրջանին մէջ: Անոնք կորովի կերպով պաշտպանեցին, հետևաբար, Օսմանեան Կայսրութեան ամբողջականութիւնը, հակառակ Մ'երձարտ Արեւելքի մէջ տեղի ունեցող քաղաքական նշանակալից փոփոխութիւններուն:

Գերմանիան (յարտերարար ուշացած քաղաքական իր միտարումին, ճարտարարունաստականացումին եւ իր դրամատիքութեան զարգացումին մէջ) ջանադիր՝ շուկաներ, քաղաքական ազդեցութիւն եւ վարկ ապահովելու, Թուրքիոյ նկատմամբ մերձեցումներ էր ցուցաբերել 1883-էն սկսեալ: Մեծ Պետութիւններէն միայն ինք զերծ էր՝ ջարդերու դէմ բողոքի եւ Օսմանեան երկրամասին նկատմամբ ցանկութեան արատէն: Գերմանիոյ դիրքորոշումը անընդունելի չէր Թուրքիոյ համար, որ պէտք ունէր անոր տնտեսական ու մասնատրարար՝ դիւանագիտական աջակցութեան: Գերմանիան ալ հասաարապէս պէտք ունէր Թուրքիոյ: Թուրք քաղաքագետ մեծալ Փաշային համաձայն, մինչ Համաձայնական կառավարութիւնները կ'իզէին Թուրքիան «անդամահատել», Գերմանիան «միակ» պետութիւնն էր որ կը փափաքէր տեսնել զայն զօրաւոր. միակ միջոցը, որով Գերմանիան կրնար «շրջապատուէն» ու «երկաթեայ օղակ» շին անշուէն խուսափի՝ «Թուրքիոյ անդամահատութեան» արգելումն էր⁽¹⁾: Թուրքիոյ աստիճանական քայքայ յատակ թերմութիւնը դէպի գերմանական համախմբում, թէ՛ Բրիտանիոյ եւ թէ՛ Ռուսիոյ համար՝ քաղաքական դէպքերու նշանակալից զարգացում մըն էր: Որիչ զարգացում մըն էր Թուրքիոյ վտարումը Եւրոպայէն՝ Պաշտանեան պատերազմներուն մէջ իր աղիտայի պարտութենէն ետք: Բրիտանիոյ վարչապետը, Էսթրիթս, ունէր «զօրաւոր տեսակէտ մը» թէ միայն ժամանակի հարց էր, մինչեւ որ թրքական կայսրութեան անկալումութիւնը եւ «Կիտածութիւնը» Ասիոյ մէջ եւս իր անկումը բերէին: Բրիտանիան, կը պնդէր ան, պէտք էր որ դիմագրաւէր այս հասանակամութիւնները⁽²⁾:

Հակառակ այդ զարգացումներուն եւ Թուրքիոյ ապագային նկատմամբ բրիտանական երկտնութեան, բրիտանական կառավարութեան «անփոփոխ եւ հաստատ միակ փափաքը», մինչեւ Համաշխարհային Առաջին Պատերազմը, Թուրքիան տեսնել էր բարենորոգումի միջոցաւ «զօրացած եւ կրկին կենսունակ

դարձած» եւ անոր ասիական հողամասերուն «ամբողջականութիւնը» պահած: 1913-ին, Կրէյը եւ Նախարարներու Խորհուրդը այն կարծիքն ունէին թէ՛ այժմ «միակ ապահով քաղաքականութիւնը» Օսմանեան իշխանութիւնը պահելն էր Ասիոյ մէջ: Այդ ընթացքը «անիշխանութեան եւ շփոթութեան միակ փոխընտրութիւնը» կը նկատուէր⁽³⁾:

Գերմանիոյ, Աստրո-Հունգարիոյ եւ Համաձայնական պետութիւններուն միջև պատերազմի յայտարարութենէն ետք, Բրիտանական Դահլիճին համար «ամենէն ստիպողական հարցը» Թուրքիոյ դիրքորոշումը եղաւ: Պատերազմական Նախարար Լորտ Քիչընըրը եւ թէ Հնդկաստանի Նախարար Լորտ Գրուե շեշտեցին իրենց մտահոգութիւնը Հնդկաստանի ու Եգիպտոսի մասնատական դիրազգացութեան նկատմամբ: Նոյնպէս, Կրէյը մտահոգեց Ֆրանսայի եւ Ռուսիոյ դեսպաններուն թէ՛ Բրիտանիոյ համար «թէ՛ Հնդկաստանին եւ թէ՛ Եգիպտոսի մէջ» շատ նեղացուցիչ պիտի ըլլար, եթէ Թուրքիան Դաշնակիցներուն դէմ ելլէր: Քիչընըրը պնդեց թէ պէտք էր որ Թուրքիան չէզոք պահուէր, իսկ, եթէ աստիկա անկարելի ըլլար, պէտք էր պատերազմին մէջ իր մտարք ամէն զեմ ուշացուէր, մինչև որ Հնդկական գօրքերը Սուէզի Ջրանցքէն անցնէին՝ դէպի Ֆրանսա իրենց ճամբուն վրայ⁽⁴⁾: Նախարարներու Խորհուրդը նոյնիսկ վաւերացուց հետագիւր մը՝ Ծովային Նախարար Զրչիլէն՝ Պատերազմական Նախարար Էնվիթին, համաձայնելով՝ պատերազմի վերջարտութեան Թուրքերուն յանձնել Բրիտանիոյ մէջ բունգարուած երկու ռազմականները՝ Ռեշատիէ եւ Սուլթան Օսման, եւ «օրական 1000 տոնելիք» վճարել անոնց գործածութեան համար, սկսեալ այն ատենէն որ Կէօպընի եւ Պրեսլոյի զերմանացի ճաւաղները մեկնէին թրքական ցամաքէն⁽⁵⁾: Արդարեւ, կարելի չէ քաւարար կերպով շեշտել բրիտանական կառավարութեան դիրազգացութիւնը մահմետական զգացումներու նկատմամբ: Կառավարութիւնը գրեթէ ներդրութիւն խնդրեց Թուրքիոյ դէմ պատերազմի մտնելուն համար. «... հակառակ կրկնուող եւ շարունակական զգոտիքներուն, Եւ ջանացի Թուրքիոյ նկատմամբ բարեկամական չէզոքութիւն մը պահել», Թագաւորը Խորհրդարանին մէջ յայտարարեց, իր Նախարարներուն տեսակէտները պատասխանելով, եւ անկցուց:

«Իմ մահմետական հպատակներս լաւ գիտեն թէ Թուրքիայէն խզում մը պարտադրոտեցաւ Ինձի, հակառակ Իմ կամքիս...»⁽⁶⁾:

Թուրքիոյ մուտքը պատերազմին՝ բոլորովին առանց զրգոտմի էր: Համաձայնական պետութիւնները շատ աշխատեցան անոր չէզոքութիւնը ապահովել: Բրիտանիոյ մտան, Ֆրանսան եւս հետամուտ էր չզրգոնելու իր արտասահմանեան երկրամասերու մահմետականներուն զգացումները: Անտարակոյս, երկու երկիրներն ալ իրենց ամբողջական ուժին պէտք ունէին՝ Գերմանիոյ դէմ կռուիլու համար: Ասկէ զատ, անոնք կը վախճային Սուէզի Ջրանցքի վրայ զինուորական ապահովիչը մը — Ջրանցքը կարելու էր հնդկական գօրացուցիչ լրում դէպի Ֆրանսա արագ անցքին համար: Յետոյ, Թուրքիոյ կողմ Տարտանէլի խափանումը կրնար Ռուսիոյ ցորենին դէպի արեւմուտք հոսք կտան ցնել եւ արգելք ըլլալ զԼեքերու հոսքին դէպի արեւելք՝ իրեն: Պապուսեան

պետությունները կրնային ահաբեկի: Ռուսիան եւս նախապիտեց թրքական չեզոքությունը, որովհետև ասիկա զինք պիտի ազատեր կովկասեան ճակատին վրայ զօրագունդեր պահելու անհրաժեշտությունն: Ասոկ զատ, եթե Թուրքիան պատերազմի մէջ ըլլար, Կոստանդնուպոլսոյ նկատմամբ յունական եւ պոկարական ըրճանքները կրնային հրահրուի: Թուրքիոյ դէմ պատերազմը «հակառակ մեր յոյներուն եւ ջանքերուն, եւ հակառակ մեր կամքին նրա» յայտարարեց Էպրուիթ(7): Երէք Դաշնակից պետություններուն դեպքանները միանաբար «գրատր» յայտարարութիւն մը ըրին թէ՛ պատերազմի ընթացքին եւ պատերազմէն ետք Թուրքիոյ «սակախութիւնը եւ ամբողջականութիւնը» պիտի յարգուէին(8)՝ փոխան անոր չեզոքութեան: Ոչինչ պահանջուեցաւ Թուրքիայէն, Կրէլը պիտի վերահաստատեր յետագային, ո՛չ մէկ օգնութիւն, ոչ բացայայտ, ոչ ալ ծածուկ դիրութիւններ՝ Դաշնակիցներուն համար, ոչինչ՝ բացի անոր չեզոքութենէն(9):

Բայց Թուրքիոյ առաջնորդները ենթարկեցին զայն Գերմանիոյ: Սեպտեմբերի վերջատրութեան, Կոստանդնուպոլսոյ դրուեցաւ Գերմանական հակակշիռի տակ: Բրիտանիոյ Նախարարներու Խորհուրդը «դառնորէն դժգոհ» մնաց: Ասու ան ծանրակշիռ որոշումը թէ՛ Բրիտանիան, այսուհետև «պէտք է որ վերջնականապէս լքէ թէ՛ Եւրոպայի եւ թէ՛ Ասիոյ մէջ Օսմանեան ամբողջականութեան բանձները»(10): Մինչև Հոկտեմբեր, Թուրքիան արդէն ընտրեր էր Գերմանիոյ կողքին կոտիլ Բրիտանիոյ դէմ:

ԲՐԻՏԱՆԻՈՅ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴՆՈՒՄԻՆ ՆԾԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Հարցը վճռուած էր: Բրիտանական կառավարութեան գերակշռող մտանետումը եղաւ պատերազմը շահիլ: Իր թշնամիները պարտութեան մատնելու համար՝ հարկ էր որ Բրիտանիան զօրակշիռ ենթարկէր ո՛չ միայն իր տրամադրութեան տակ գտնուող նիւթական քոլոր միջոցները, այլ նաև իր բարոյական ուժերը: Բրիտանական Կայսրութեան ժողովուրդները պէտք էր որ ամբողջապէս իրագոյն ըլլային ու գիտնային թէ ինչ տեսակի թշնամիներու դէմ կռուիլ կը պահանջուէր: Չարիքի ուժերու կործանումին եւ անկի լաւ աշխարհի մը ստեղծումին հետևանքաբար միայն պիտի կարենար ոգևորել կոտող միլիոնները: Այսպէս, Լոյս Մորթը նախատեսեց թէ «արդարութեան եւ անհրաշտութեան» միջև մղուող այս նակատամարտին մէջ, Արեւելքի Թուրքիան եւ Արեւմուտքի Թուրքիան՝ Հայաստանը «սակտողներուն» եւ Յլենտըրը ամայացնողներուն անկումը խաղաղութիւն եւ ուրախութիւն պիտի բերէր՝ սերունդներ էլ վեր անոնց դաժան ներկայութեամբ կեղեքուած եւ մթագանած աշխարհի մը(11):

Բրիտանական կառավարութիւնը պէտք էր որ խթանէր պատերազմական ճիգը, ցոյց տալով թէ երկրին մէջ պահանջուած զոհողութիւնները արդարացի էին եւ կարելոք: Կառավարութիւնը պէտք էր որ ապահովէր նաև Օսմանեան բանակներուն դէմ կոտող Կայսրութեան մամուտական հպատակներուն հաւատարմութիւնը եւ հանդարտեցնէր անոնց խիղճը, ցոյց տալով թէ պատերազմը Մահմետականութեան դէմ չէր, այլ՝ թուրք կառավարութեան վայրագութեան

եւ կեղեքումին: Ասոկ զատ, հարկ էր որ ջանար ան ազդել չեզոք երկիրներէն ոմանց վրայ, մասնաորարար՝ Պաքսաներու մէջ, անոնց՝ որոնք սպասողական զիջք մը ունէին: Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ կային երանումներ, դիտարարութեամբ նախկին Նախագահ Թէոտոր Ռուզվելթին, որոնք համամիտ չէին իրենց երկրին չեզոքութեան: Ուրեմն, շատ կարևոր էր որ Բրիտանիան ընէր կարելի ամէն ճիգ՝ սիրաշահելու համար հանրային կարծիքը չեզոք երկիրներուն ու մասնաորարար անոնց ամէնէն մեծին՝ Միացեալ Նահանգներուն: Այդ կապակցութեամբ, Գերմանիոյ շրջափակումը, որ «անհրաժեշտ» էր նկատուած Դաշնակիցներու յաղթանակին համար, դժուար հարց մըն էր: Բրիտանիան պէտք էր որ հակազդէր շրջափակումի դէմ պատճառաբանութեանց եւ դիմագրութիւն չեզոք երկիրներէ մաքսանեցողութեան չափազանց նուր հարցը: Կրէլին համաձայն, Գերմանիան եւ Աւստրիան ինքնաբար էին ռազմամթերքի հիսկալ պաշարով: Մինչդէռ, Համաձայնական երկիրները շուտով կարելաւ պիտի ըլլային Միացեալ Նահանգներէն: Անհրաժեշտ էր, հետևաբար, որ Դաշնակիցները, մասնաորարար Բրիտանիան, չկորսնցնէին չեզոք երկիրներու բարեկամցողութիւնը: Ամէնէն անելի, պէտք էր որ Բրիտանիան հակազդէր զինք պատերազմին պատճառը ներկայացնող Գերման գործակալներուն քարոզչութեան: Միացեալ Նահանգներու Գերման դեսպանը, մամուլին մէջ հաւաստել էր թէ Բրիտանիան իր մտադրութիւնը յայտնած էր «մինչև վերջ կոտելու», «եսասիրական նպատակներու» համար(12): Ուրեմն պատերազմի շրջանի Բրիտանիոյ դեկլարներուն համար էական էր թէ՛ կայսրութեան մէջ իրենց ժողովուրդին եւ թէ Միացեալ Նահանգներու հանրային կարծիքին վրայ գործել այն սպասարութիւնը թէ Բրիտանիան կը կոտէր պարզապէս արժանաւոր դատերու համար, իր թշնամիներուն անարդարութեան, անգթութեան, կեղեքումի եւ վայրագ ուժի գործածութեան դէմ:

Կը թուի թէ 1915-ի հայկական մեծամասշտալ ջարդերը Բրիտանական կառավարութեան հայթայթեցին այդ պատճառները: 1916 Հոկտեմբերին, Կրէլը պիտի յայտարարէր Արտասահմանեան Մամուլի Ընկերակցութեան ճաշկերպութիւն՝ թէ քրիստոնեայ բնակչութիւնը «բնաջնջել» փորձող «անհախընքաց» տարրողութեամբ սարսափներ տեղի կ'ունենային Թուրքիոյ մէջ. սարսափներ՝ զորս Գերմանիան կրնար արգիլած ըլլալ եւ որոնք իր թոյլտուութեամբ միայն կրնային շարունակուիլ: Լոնտոնի Քաղաքապետարանի սրահին՝ Կիլտոնի մէջ Էպրուիթը նույնպէս խօսեցաւ հայ ժողովուրդի «զանգուածային ջարդին» եւ «սենցուտապախի» տառապանքներուն մասին: «Թուրքիոյ տէրը՝ Գերմանիան», անկեցում աւ «կրնար բռնարարութիւն եւ ջարդի այդ կազմակերպուած արշալին ստաջըը ստած ըլլաւ, բայց դիտեր էր անդրդուելի, հանդարտ, (եւ) ինչ որ գիտենք ինքնագոհ»(13):

Եւ սակայն, ջարդերուն սկիզբը, նոյնինքն քրիտանական կառավարութիւնը չափազանց զգուշացաւ իր տեսակէտները արտայայտելէ: Քանի որ Բրիտանիան ուղղակի չփում չունէր Թուրքիոյ հետ, կառավարութիւնը չգիտայ թէ երեւան ելած լուրերը վստահական էին: Ասոկ զատ, պէտք էր որ միայն

Ֆրանսայի եւ Ռուսիոյ մետ խորհրդակցաբար գործեր ան: Ամէճէն աւելի, ան չէր կրնար բնաւ անտեսել մանմետական դիրագագացութիւնները:

ուսկը, քրքական իշխանութիւնները «գրգռել» քրիստոնեաներու նկատմամբ *տակի եւ վրէժխնդիր»* ըլլալու⁽¹⁶⁾:

Կը թուի թէ Կրէյը բոլորովին կ'անտեսէր կամ կ'անգիտանար այդպիսի յայտարարութեան մը արժէքը՝ իբրև արգելիչ ազդակ թուրքերուն մօտ:

Երբ Լոնտոնի Ռուս դեսպանը իրեն քացատրեց թէ զինուորական պատ-
մաններով՝ իր կառավարութեան համար «շատ կարեւոր» էր հրապարակային
յայտարարութեան մը կատարումը «Ռուսիոյ Հայերուն գոհացում տալու հա-
մար», Կրէյը համամիտ գտնուեցաւ եւ իր յօժարութիւնը յայտնեց այդպիսի յայ-
տարարութեան մը կատարումին, Լոնտոնի մէջ, անմիջապէս որ Ֆրանսական
կառավարութիւնը եւս համաձայնէր նոյնը ընկնու⁽¹⁷⁾: Անկի քան 150,000 ուս-
մանակեր կը կոտուէր ռուսական բանակներուն մէջ եւ հազարաւոր ուրիշներ եւս
հայկական սփիւռքէն միացնէր էին Դաշնակից բանակներուն: Ըստ երևոյթին,
թէ՛ ռուսական կառավարութիւնը եւ թէ Կրէյը շուտով համամիտ եղան թրքական
իշխանութիւնները դատապարտելու՝ առաջնորդուած միմիայն զինուորական
նկատումներէ՝ չկորսնցնելու համար հայերու աջակցութիւնը պատերազմին:
Առաջարկուած յայտարարութիւնը Արտաքին գործերու նախարարութեան
յանձնուեցաւ Լոնտոնի Ռուս դեսպան Պենընտրֆին կողմէ: Սկզբնական
նախագիծին մէջի ակնարկութիւնը, թէ այս ոճիւրները «Քրիստոնէութեան դէմ»
կը գործուէին, գաճց առնուեցաւ Փարիզի մէջ Բրիտանիոյ Արտաքին գործերու նա-
խարարը համամիտ եղան⁽¹⁸⁾: Անոնք չէին կրնար անտեսել կրօնական դիրա-
զգացութիւնը Բրիտանական եւ Ֆրանսական Կայսրութիւններու ոչ-քրիս-
տոնեացի բնակչութեանը:

Ի վերջոյ, 1915 Մայիս 24-ին, Բրիտանիոյ կառավարութիւնը, Ֆրանսայի
եւ Ռուսիոյ կառավարութեանց հետ միասնաբար, հրապարակային յայ-
տարարութիւն մը ըրաւ թէ Ապրիլի կէսէն սկսեալ, թիւրքեր եւ Հայաստանի
թուրք բնակչութիւնը, թոյլատուութեամբ եւ յաճախ օգնութեամբ Օսմանեան
իշխանութիւններուն, լծուէր էին հայեր ջարդելու գործին: Նման ջարդեր տեղի
ունեցնէր էին Էրզրումի, Պիթլիսի, Սասունի, Մուշի, Ջէյսունի եւ ամբողջ Կիլիկ-
իոյ մէջ: Վանի մօտ շուրջ 100 գիւղերու բնակիչները բոլորն ալ սպանուէր էին:
Նոյն առնեւ, Օսմանեան կառավարութիւնը, Պոլսոյ մէջ, կը մղեցնէր անվճար
հայ բնակչութեան դէմ: Յայտարարութիւնը կ'եզրափակուէր այսպէս.—

«Նկատի ունենալով թուրքիոյ կողմէ գործուած այս նոր ոճիւրները,
Դաշնակից կառավարութիւնները հրապարակաւ կը յայտարարեն
հարձրագոյն Դրան, թէ Օսմանեան կառավարութեան բոլոր անդամ-
ները, ինչպէս նաեւ (այդ կառավարութեան) գործակալներէն անոնք
որ մասնակից են եղած՝ անձամբ պատասխանատու պիտի նկատուին
այս ջարդերուն համար»⁽¹⁹⁾:

Արտաքին գործերու նախարարութիւնը շուտով առատ վկայութիւն ունեցաւ թէ
թուրքիոյ մէջի պատահարները, որոնք սկզբնապէս անհաստատի թուէր էին,
չափազանց ճշմարիտ էին արդարեւ: Միջին Արեւելքի գաճազաւ երկիրներու
մօտ Բրիտանիոյ ներկայացուցիչներուն կողմէ՝ իրարմէ անկախաբար դրկուած

Պաշտօնական առաջին ակնարկութիւնը՝ Թուրքիոյ մէջի այդ պատա-
հարներուն՝ Բրիտանիոյ Արտաքին գործերու Պաշտօնատուն հասաւ 1915
Ապրիլ 27-ին, Լոնտոնի Ռուս դեսպանին կողմէ յանձնուած երկու «շրջագիր-
րու» միջոցաւ: Առաջին յուշագիրին համաձայն, Հայոց Կաթողիկոսը դիմեր էր
Իտալիոյ Թագաւորին ու Միացեալ Նահանգներու Նախագահին (երկուքն ալ
չէզոք երկիրներու ղեկավարներ), խնդրելով հարձր Դրան մօտ միջամտել՝ «ամ-
բողջ Թրքանաստանի մէջ» հայերու ջարդը կեցնելու պահանջըով: Հռոմի եւ
Ուաշինկթընի Ռուս դեսպանները հրահանգուէր էին Արտաքին գործերու նա-
խարար Սերկէյ Տ. Սազոնովի կողմէ՝ «Կաթողիկոսի խնդրանքին զօրապիղ
կանգնելի՛ Կայսերական կառավարութեան անունով»: Երկրորդ յուշագիրին հա-
մաձայն, Սազոնովը կ'առաջարկէր որ, Ռուս կառավարութեան հետ միասին,
Բրիտանական եւ Ֆրանսական կառավարութիւնները հրապարակէին հար-
ձրագոյն Դրան ուղղուած հաղորդագրութիւն մը թէ՛ Թուրքիոյ նախարարներու
Խորհրդի անդամները, ինչպէս նաեւ այդ աղէտին ուղղակի առընչուած թուրք
զինուորական եւ քաղաքային պաշտօնեաները «անձամբ պատասխանատու»
պիտի նկատուէին⁽¹³⁾:

Արտաքին գործերու նախարարութեան հակազդեցութիւնը եղաւ սկիզբը
անվճարական: Ըստ Կրէյի, յանձնարարելի էր Հայոց Կաթողիկոսին կողմէ Մի-
ացեալ Նահանգներու եւ Իտալիոյ կառավարութիւններուն երաձ ղիմումին ար-
դիւնքին սպասել: Ըստ շուտով, սակայն, տեղեկացաւ ան թէ Կոստանդնու-
պոլսոյ Ամբիկեան, Իտալական եւ Պոկլարական ներկայացուցիչները բողոք-
ներ ներկայացուցէր էին հարձրագոյն Դրան⁽¹⁴⁾:

1915 Մայիս 4-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեորգ Ե., Շորճ Ե. Թա-
գաւորին մարդասիրական բարձր զգացումներուն դիմելով, անկէ կը խնդրէր
չէզոք կառավարութիւններու մօտ Բրիտանիոյ դիւանագիտական ներկայա-
ցուցիչներուն հրահանգել, որպէսզի այդ կառավարութիւններուն ազդեցու-
թեամբ կարելի ըլլար վերջ մը դնել

«... Թրքական մուլեռանդութեան ու կատաղութեան թողչքուած
Թուրքիոյ մէջի իմ ժողովուրդիս դէմ անարտ հալածանքին»:

Ժամանակ չափի ջանալով, Կրէյը պատասխանեց թէ Թուրքիոյ Հայերուն վի-
ճակը Բրիտանական կառավարութեան «ուշադրութիւնը կը գրաւէր»⁽¹⁵⁾: Մա-
յիս 11-ին, Բրիտանիոյ Բեթթոկրատի դեսպանը հետագրեց թէ Ռուսիոյ Արտա-
քին գործերու նախարարը տակաւին կը խորհէր թէ Դաշնակից երեք կառավա-
րութիւնները պէտք էր որ յայտարարութիւն մը ընէին հայերուն ջարդերուն հա-
մար Թուրքիոյ պատասխանատուութեան նկատմամբ: Կրէյը, սակայն, ինչպէս
ըրեւ էր նախապէս, դանդաղեցաւ ընդատաշելու, որովհետեւ կառավա-
րութիւնը «բաւականին վստահելի տուեալներ» չունէր այդպիսի հաղորդա-
գրութեան մը իբրև հիմ ծառայելու: Կը թուէր նաեւ թէ այդպիսի յայտարարու-
թիւն մը, փոխանակ մեղմացնող ազդեցութիւն ունենալու, կրնար, ընդհակա-

հաղորդագրությունները կը հաստատէին լուրերուն ամբողջական վաերակա-
նությունը: Մոֆիայի մէջ հայ համայնքը իբրև սուգի օր յիշատակեր էր Օգոստոս
17-ը, Թուրքիոյ մէջի ջարդերուն համար: Ֆիլիպպուպոլիսի Բրիտանական
Փոխ-Հիպատոսը տեղեկագրեր էր թէ այդ քաղաքին մէջ դժուար էր տեղ գտնել
քոլոր գաղթականներուն համար, որոնց 90 առ հարիւր կիներ և մանուկներ
էին: Այդ մարդիկը «կանխորշուած անձնօճօք վայր մը» դրկուեր էին⁽²⁰⁾: Պա-
տերազմական Նախարարութեան Գաղտնի Սպասարկութեան Պաշտօնատունէն
Ֆիլիպ Փ. Կրէյվը, որ 1913-ին «Թաթմազ» Պոլսյ թղթակիցը եղած էր, անձնա-
պէս Լոյս Ծործիմ գրկով Գահիրէն, նույնպէս կ'ակնարկէր հայկական ջարդե-
րուն: Մօտաւորապէս 5000 գաղթականներ, մեծամասնութեամբ կիներ և մա-
նուկներ՝ ֆրանսացիներու կողմէ փոխադրուած, Եգիպտոս ժամանած էին ու կը
գտնուէին բրիտանական հոգատարութեան տակ: Մեղադրելով բոլոր իշխա-
նատրներուն յաակնոտ քանցորթիզմը և իրենց «ենդմտօրէն բուն» գաղա-
փարները, Կրէյվը մոայլօրէն կ'ակնցնէր.

«Ամեն զիջում ընկնով չափազանցութեան հաշտույն, կարելի չէ տա-
րակալել թէ, երկրին ներսերը, շատ մը շրջաններուն մէջ, մահմէդի և
առևանգումի բարեկենդան մըն է տեղի ունեցածը. եթէ շարունակուի
սակկա, պիտի իրականանայ ԹԱԼԱԼԹԻՆ պատճառիքը՝ թէ «Հայկա-
կան ինքնավարութեան ո'րեւէ մտածում 50 տարի անկարելի պիտի
ընեն...»: Իմ փորձառութեամբս և փորձառութեամբը բոլոր անոնց
ոյրոնք ընդհանրապէս կը ճանչնան Թուրքիան, Թուրքիոյ մէջ երբեք
տեղի չ'ունենար ջարդ, եթէ կառավարութիւնը չգիտցնէ թէ ջարդ կը
փափարք»⁽²¹⁾:

Իր կարգին, Լորտ Պրայսը գրեր էր Վարչապետ Էսքրիթիին, Թուրքիոյ
մէջի դէպքերուն մասին.

«Մարսափելի տեղեկութիւններ կը հասնին ինձի զանազան աղբիւր-
ներէ, իւրաքանչիւրը՝ միաները հաստատող՝ Վանի շրջանին և այդ քա-
ղաքին ու Ռուսական սահմանին միջեւ հայ բնակչութեան տառապանք-
ներուն մասին: Թուրքերը և Քիւրտերը ջարդելու վրայ են այդ շրջան-
ներուն ամբողջ բրիտանական բնակչութիւնը»:

Կը թուի թէ, 1915 Սեպտեմբերի սկիզբէն սկսեալ, Բրիտանական կառա-
վարութիւնը բացարձակապէս չունեցաւ տարակոյս՝ Թուրքիոյ մէջ կատարուած
ջարդերուն և տարագրութիւններուն տարողութեան մասին⁽²²⁾:

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԵՐԸ ՄԻԶՈՑ՝ ԱՄԲԻԻԿԱՅԻ ՄԻՈՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵ-
ՐՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻՆ ՎՐԱՅ ԱԶԳԻՈՒ

Կը թուի նաեւ թէ՝ 1915 Սեպտեմբերէն սկսեալ, Բրիտանական կառավա-
րութեան քաղաքականութեան մաս էր դարձեր հայկական ջարդերը օգտագոր-
ծելը՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու հանրային կարծիքին վրայ ազդելու
համար տրամադրելի միջոցներէն մէկը իբրև: Կառավարութիւնը օգտագործեց
տրամադրելի ո'րեւէ միջոց՝ զինուորական իր բուն պահանջներուն ի խնդիր:

Թրեւս ան իրաւացիօրէն զգաց նաեւ թէ՝ Ամերիկացիները կրնային ակել
զգայուն ըլլալ հայերու տառապանքին նկատմամբ և ակել զգացականօրէն
պարտատրեալ քան չէճոք երկիրներէն որեւէ ուրիշ ժողովուրդ, քանի որ,
տարիներու ընթացքին, ամերիկացի միսիոնարներ ակելի՝ քան ջրէր էին այդ
ժողովուրդին կրթութեան և օժանդակութեանը համար, քան անխարհի մէջ
որեւէ ուրիշ մարդասիրական կամ կրթական կազմակերպութիւն:

Հայկական տառապանքները օգտագործելով՝ ամերիկեան հանրային
կարծիքին վրայ ազդելու Բրիտանական կառավարութեան որոշումին առաջին
ակնարկութիւնը՝ ուշագրաւ արձանագրութիւնն է Արտաքին Գործերու Նա-
խարարին Խորհրդարանային Տեղակալ Լորտ Ռոպլըթը՝ Սեւըլին կատարած մէկ
նշումին, Սեպտեմբեր 9-ին: Կը յաջորդէր ան՝ այն ատենուան Արտաքին
Գործերու Նախարարութեան Պատերազմական Պաշտօնատան անգլա՝ Հա-
րլտ Նիզլընդի մէկ նշումին.

«Մենք գիտենք թէ հայերու հանդէպ հալածանքին մասին այս
տեղեկութիւնը այնքան չափազանցուած չէ, ինչպէս կ'երևի առաջին
հայեացքով»:

Լորտ Ռոպլըթը՝ Սեւըլը ակնցուց. «Ասիկա պէտք է հրատարակել Միացեալ
Նահանգներուն համար»: Երկու նշումներն ալ հիմնուած էին Եգիպտոսի մէջ
Բրիտանիոյ Բարձր Կուսակալ Սըր Հենրի Մըզմէնընի պաշտօնագիրին վրայ:
Մի քանի օր ետք, Արտաքին Գործերու Նախարարութիւնը Տեղեկատուութեան
մասնաբաժինի վարիչ Մ. Հ. Մերին ուղարկեց Մըզմէնընի պաշտօնագիրին
պատճէնը և ներփակեալ նամակ մը Հայաստանի կացութեան մասին, Կու-
սանդնուպոլիս ապրող հայու մը կողմէ գրուած: Արտաքին Գործերու Նախա-
րարութեան նամակին շարունակութեան մէջ կ'ըսուէր.

«Լորտ Ռոպլըթը՝ Սեւըլը կը խորհի թէ փափաքելի պիտի ըլլար կար-
գադրել որ Դուրնան Արքեպիսկոպոսին ուղղուած 13 Յուլիսի նամակը
հաղորդուէր Ամերիկեան մամուլին: Քանի որ մենք չենք կրնար երաշ-
խատել ստուգութիւնը տրուած բոլոր մանրամասնութիւններուն, ևս թիչ
մը կը զգուշանամ զայն պաշտօնապէս հաղորդել այստեղի Ամե-
րիկացիներուն, քայց թերևս դուք կրնայիք կարգադրել որ դուրս ան
ճիշդ ձևերու մէջ»⁽²³⁾:

Նոյն միջոցին, Պաթումի մէջ Բրիտանիոյ Հիպատոս Փաթրիք Սթիվընզը Կոյ
կապի հայ և քաղղէացի գաղթականներու ողբալի կացութեան մասին Թիֆլիսի
մեծամուլէն առնուած մանրամասն տեղեկութիւններ կը դրկէր Արտաքին Գոր-
ծերու Նախարարութեան: Այդ տեղեկագիրներուն համաձայն, թուրք կանոնադ
գօրքեր «ամբողջովին ակնած» էին Մասուլը: Մանագկերտի և Արճեշի գա-
ւառներէն ու Վանէն հասեր էին գաղթականներու մեծ զանգուածներ: Անոնց
մեծամասնութիւնը ապաստան գտեր էր Երևան նահանգի գիւղերուն մէջ, մին-
չմտաւորապէս 35000 մնացեր էին Էջմիածին: Մարդկային էակներու սուր կի-
սաքաղց և հիւժած զանգուածին խղճալի վիճակը «վեր էր ամէն նկատա-
գրութեանէ»: Ծառ չանցած, Արտաքին Գործերու Նախարարութիւնը Երբ...

կրասի Բրիտանիոյ դեսպանին դրկեց մասնատր կերպով բացայայտիչ հեռագիր մը ծածկագրուած.

«Մեզի թելադրուած է թէ՛ եթէ գոյութիւն ունին հալոց հանդէպ վայրագութիւններու կամ հայ զաղթականներու լուսանկարներ, կարելի է զանոնք լաւ կերպով օգտագործել Ամերիկայի մէջ»:

Արտաքին Գործերու Նախարարութիւնը հարցոց թէ արդէօր կ'արժէ՞ր Ռուսական իշխանութիւնները կամ Պաթումի Բրիտանական Հիւպատոսը հարցուփորձել թէ կա՞ր տրամադրելի որեւէ լուսանկար(24):

Դարձեալ, երբ առիթով մը Հիւպատոս Սթիվընզը Պաթումէն ներքակեր էր *«Կապագրոյէ Մլոյժօ»*ի մէջ 1915 Նոյեմբեր 14/27-ին հրատարակուած յօդուածի մը թարգմանութիւնը, որ Հայկական բնակչութիւնը բնաջնջելու համար կիրարկուած թրքական դաւաճանութեան պարագաներ կը նկարագրէր, *«կարելի է ափսոս ցոյց տալ կարգ մը ամերիկացի թղթակիցներու»*, նշաւ Արտաքին Գործերու Նախարարութեան արձանագրեալ տեսակէտը: Յօդուածը կը նկարագրէր թէ ինչպէս Պիթիսի Էրզրումի թրքական իշխանութիւնները յայտարարէր էին թէ պահուելու թողր հայերուն կատարեալ ազատութիւն պիտի տրուէր, եթէ անոնք վերադառնային: Ծառերը հաատացրէր էին եւ ընդառայեցրէր կոչից ու յետոյ ջարդուէր: *«Ներքակուած նամակէն օրինակ մը տուած եմ Պրն. Պաթըրսթին»* արձանագրեց Ծ. Հ. Լոզբըրը, անձնական քարտուղարը Լորտ Ռոպըրթին(25):

Ա. Հարփի Պաթըրսթը, Լոնտոնի մէջ հաստատուած, Եւրոպական բաժինի խմբագիրն էր Պոսթընի ազդեցիկ *«Քրիսչիըն Սալընս Մոնիթըր»* թերթին: Կը թոյլ թէ բաական սերտ գործակցութիւն գոյութիւն ունէր Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութեան եւ *«Քրիսչիըն Սալընս Մոնիթըր»* օրէն, որուն խմբագրակետը՝ Ֆրետրիք Տիքսըն, անգլիացի մըն էր: *«Ան մեզի շատ օգտակար տեղեկութիւններ հայտարարած է»* արձանագրէր էր Լոզբըրը: Նշանակալից կերպով, նոյնիսկ կարգադրուէր էր որ Տիքսընը իր խորհրդապահական տեղեկագիրները հետագրէր Լոզբըրին, Պոսթընի Բրիտանիոյ Ընդհանուր Հիւպատոսին միջոցաւ:

Ոչ Պաթըրսթը եւ ոչ ալ Տիքսընը խուսափեցան հայասպան վայրագութիւնները բացայայտել եւ թրքական ու գերմանական իշխանութեանց պատասխանատուութիւնը մատնանշել: Պաթըրսթը *«Քրիսչիըն Սալընս Մոնիթըր»* օրէն մէջ, 1915 Մեպտեմբեր 15-ին հրատարակուած առաջնորդող ու մասնատր յօդուածներէն կտրուցներ դրկեց Արտաքին Գործերու Նախարարութեան: Մասնատր յօդուածը, գրուած թերթին Կոստանդնուպոլսոյ թղթակիցին կողմէ, կ'ակնարկէր հայ եւ յունցեղերու *«բնաջնջումին»* ուղղուած ճիշդ ասանձարձակութեան ու եղևնագործներու քարկկնդանին: Առաջնորդող յօդուածը Պոլիսէն դրկուած այս թղթակցութիւնը նկատեց իբրեւ ոչ միայն ցաւի, այլև ամօթաբեր ընթերցումի նիւթ(26): Յատակ է թէ Արտաքին Գործերու Նախարարութիւնը բուռն կերպով կը հետաքրքրուէր հայկական ջարդերուն եւ անոնց պատասխանատուութեան նկատմամբ Միացեալ Նահանգներուն մէջ յառաջացող զգացումով: Պաթըրսթը, յաջորդ օրը, դարձեալ գրեց Լոզբըրին, այս անգամ՝

որինակ մը ներքակելով հալոց կացութեան մասին այդ առաւօտ հրատարակութեան համար իր Պոսթընը դրկած հետագիրէն: *«Կը խորհիմ թէ ան ձեզ պիտի հետաքրքրէ»* ակցցոց ան: Հնուագիրը կը բնարկէր թէ արդէօր չէզոք ազգերը կրնային յաջողիլ, ինչպէս Լոնտոն կը յարար, օգնել Հայերուն՝ Գերմանիոյ թողորքներ ներկայացնելով: Բայց, ինչպէս *«Մոնիթըր»* օրէն Եւրոպական Գրասենակը իմացեր էր, շատ մը պարագաներու, գերման հիւպատոսները *«բնաջնջուած եւ նոյնիսկ ուղղութիւն էին տուած թրքական արարքներուն ընթացքին»:* Բացայայտուած էր անոնց *«մեղսակցութեան»* փաստը(27):

Գերմանիան անմեղ ըլլար թէ յանցանք՝ բրիտանական կառավարութիւնը իրեն համար նպատատր գտաւ Կեդրոնի պետութիւններէն իւրաքանչիւրին ուղղակի կամ անուղղակի պատասխանատուութիւնը բացայայտել՝ պատերազմին մեծագոյն ճիւղը նկատուած արարքին համար: Ասիակա արժեքատր Միացեալ Նահանգներու հանրային կարծիքը: Այդ երկրին մէջ, արդէն կային կարգ մը խմբակներ, որոնք չէզոքութիւնը բարոյապէս անարդարանալի կը նկատէին, երբ հարցը բիրտ ուժի գործածութեան կը վերաբերէր: Կը թոյլ թէ Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութիւնը ոչ միայն բարեացակամօրէն հետաքրքրուեցաւ պղպիսի խումբերով, այլև նոյնիսկ քաջակերեց ու թովանատրեց զանոնք: Բրիտանիոյ դեսպանը, Սըր Սեսլը Սքրիկը մէջ հրատարակուած Թէտտոր Ռուզվելթի ուշագրասօրէն ուժեղ մէկ նամակէն կտրուց մը: Թուզվելթը կը հաատար թէ նոյնիսկ նախորդ մէկուկէս տարուան բարոյուած սարսափներէն բթացած եւ ուժասպառ եղած շիջելուն համար՝ հայերուն վիճակուած արասափելի անկատագիրին լուրջ պէտք է որ համակարգի եւ ցաւումի նոր պողթկում մը տար: Բայց, շեշտուած կերպով մատնանշէր էր ան, թէ համակարգի եւ ցաւում անօգուտ էին, եթէ անոնք պիտի վատնուէին միայն բաւերով: Նախորդ մէկուկէս տարուան թողոր արասափելի անօրինութիւնները, ներառեալ *«հայերու մեծածաւալ սպանդին զերագոյն անօրինութիւնները»* կրնային ուղղակի վերագրուիլ Գերմանիոյ կողմէ գործուած Պելճիքա ներխուժումի *«քուկընական»* անիրաւութեան: Թուզվելթը պնդեց, սակայն, թէ

«... Գերմանիոյ ռմարային պատասխանատուութիւնը պէտք է որ բաժնուի, Միացեալ Նահանգներու գլխադրութեամբ, չէզոք պետութիւններուն միջեւ՝ թողորքելու մէջ իրենց թերացումին համար, երբ սկզբնական անիրաւութիւնը գործուեցաւ... Սենք մէրթեցիւնք կատարել մեր պարտականութիւնը Պելճիքայի հանդէպ. մենք կ'ը մերթեմք կատարել մեր պարտականութիւնը Հայաստանի հանդէպ, որովհետև մենք աստուածացուցած ենք խաղաղութիւնը ամէն զեռով... Անիրաւութիւնը պիտի կանցնուի միայն ան յարգեց կողմէ, որոնք բաց են եւ արդար են, որոնք պատիւն կը դրանք սպանդումներէն անհատներ... եւ որոնք կ'ընկրկին ո՛չ մէկ վտանգի առեւ, ոչ իսկ պատերազմի վճռական վրտանգին, եթէ առիկա անհրաժեշտ է, ծառայելու համար արդարութեան մեծ դատին»(28):

Դեպքում Սրբինկ-Ռայսը կը ջանար ներկայացնել հայկական ջարդերուն եւ տարագրութիւններուն նկատմամբ ամերիկացի ժողովուրդին զգացած ներկայ վրդովումին տարողութիւնը միայն: Ինչ որ բրիտանական կառավարութիւնը կ'աշխատէր ընել՝ սաստկացնել էր այդ վրդովումը եւ հանրային կարծիքին նծարը հակել Կեղերոնի պետութիւններուն դէմ: Երկար պաշտօնագիրի մը մէջ, Սրբինկ-Ռայսը տեղեկացուց Կրէյնի թէ Տհի Ամերիզըն Գոմիթի օն տնի Արմինիըն Էրթոսիթզը (Հայոց դէմ Վայրագութիւններու Ամերիկեան Կոմիտէն), բաղկացած թրքական հարցներով հետաքրքրուող երեւելի ամերիկացիներէ, հրապարակած էր տեղեկագիր մը, որուն համաձայն՝ հայ ժողովուրդին վրայ ի գործ դրուած ոճիրները իրենց անգթութեան մէջ կը գերազանցելին ո'րեւէ բան զոր պատմութիւնը արձանագրեր էր վերջին հազար տարիներուն ընթացքին: Կոմիտէն հետազօտութեամբ զբաղէր էր ամերիկեայ եւ կ'երաշխատէր հրատարակուած յայտարարութիւններուն ճշմարտութիւնը: Իր տեղեկագիրը ամբողջացուեք էր Վանէն գացած միսիոնարներուն անձնական փորձառութեամբը: Վերջին մի քանի շաբաթներուն, Ամերիկեան Արտաքին Գործերու Նախարարութիւնը շանթաւ տեղեկութիւններ ստացեր էր Փոքր Ասիոյ մէջ գործուած զանգուածային ջարդերուն եւ վայրագութիւններուն մասին: Գերմանիոյ դեսպանը անմիջապէս յայտարարեք էր թէ անոնք զգուտ հնարք կը թուին ըլլալ: Իրեն համար նաեւ ըստած էր, սակայն, թէ պաշտպանած էր Թուրքերու արարքը, որպէս պատերազմական անհրաժեշտ միջոցառում մը: Սրբինկ-Ռայսը կ'աւելցնէր թէ Ամերիկեան Արտաքին Գործերու Նախարարութիւնը, մամուլի տուեալներուն համաձայն, բողոքներ ներկայացուցած էր թրքական կառավարութեան երկու անգամ՝ վերջին երկու ամիսներուն: Եւ սակայն, Ռաշիկեթընի մէջ կը կարծուէր ընդհանրապէս թէ պաշտօնական միջոցներ ձեռք պիտի չտանուէին, եթէ ամերիկացի միսիոնարներ կամ ամերիկեան կալուածներ վնասի չենթարկուէին⁽²⁹⁾:

Եթէ Ռաշիկեթընի Գերմանական դեսպանատունը յայտարարութիւններ կ'ընէր թէ վայրագութիւններու տեղեկութիւնները չափազանցուած էին, եւ թէ՛ Թրքական կառավարութեան կողմէ ձեռք առնուած քայլը պարզապէս զինուորական միջոցառում մըն էր, իր կարգին՝ Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութիւնը, ըստ երևոյթի, ամբողջովին իրաւացի կը զգար հրապարակելու արտասահմանի իր ներկայացուցիչներն ստացած տեղեկութիւնները: Հիւպատոս Սթիվընը՝ Կովկասի մէջ հարիւր հազարատը գաղթականներուն արտանմիկ թշուառութիւնը նկարագրող երկար տեղեկագիրներ կը ղրկէր տեւարայր⁽³⁰⁾: Պետին մէջ Բրիտանիոյ պատմիրակ Էվլին Կրանթ Տաֆը Կրէյնի փոխանցեք էր Հայերու Օգնութեան Զուիցերիական Կոմիտէին կողմէ որ ստորագրուած էր Զուիցերիացի երեւելի քաղաքացիներու կողմէ: «Կոչ» մը՝ զոր Կոմիտէն խնդրած էր բրիտանական կառավարութեան ուշադրութեան ներկայացնել: Կոչը կ'ակնարկէր «ժողովուրդի մը՝ Հայերոն, համակարգուած ծրագիրով քննաշնորհներ»⁽³¹⁾: «Թայմզ»-ի Միչին Արեւելքի վերերան թղթակից եւ Բրիտանական Համայնագիտարանին աշխատակից Մ. Տ. Պուրչիլն, իր թերթին ղրկեք էր Պուրբէշ Բրիտանիոյ պատմիրակին միջոցաւ, անաւոր հե-

նազիր մը՝ Թուրքիոյ հայ քնակչութեան ստուար զանգուածին վիճակուած ճակատարքին մասին:

«Յուշագիրը նախապէս ուղղուած Պուլկարական կառավարութեան... կու տայ թրքական իշխանութեանց ձեռքերուն (մէջ) Փոքր Ասիոյ հայ բանտարկեալներու տատապանքներուն արաստիկի պատկերը... վաներաթուղթը կը հայտարարէ ջանկը քսանիցը շրջաններու (որոնց) ամբողջ հայ քնակչութիւնը, մօտ ութ հարիւր երեսունհինգ հազար անձներ հաշուող՝ կամ սպաննուած, արքորուած կամ բռնութեամբ մահմուտական դարձած... մէկ եկեղեցական ողջ ալրուած»⁽³²⁾:

Կատարելապէս քնական էր որ Բրիտանիան, իբրեւ գլխաւոր պատերազմող-ներէն մէկը, օգտագործէր իր թշնամիներէն մէկուն անմարդկային արարքներուն մասին զանազան անկախ աղբիւրներէ իրեն հասած տեղեկութիւնները, արարքներ՝ որոնք ըստ երևոյթի լռելեայն հաւանութիւնը ունէին իր միւս թշնամիներուն: Երբ Նիւ Եորքէն Շոն Մոֆաթը, ատենակալեղ Հայկական Նպաստամատոյց Միութեան մը հասլիսիթի Գոմիթիին (Հրապարակուած Կոմիտէ) Կրէյնի հետագրեց թէ իր վարչութիւնը, Մերակուտական Էլիհու Ռոթի նախագահութեամբ, հայ տատապեալներուն օգնութեան ի նպաստ ազգային մեծ արջա մը կը սկսէր հանդիսատարապէս, Արտաքին Գործերու Նախարարութիւնը անմիջապէս ընդառաջեց: Նախարարութիւնը չափազանց յօժարակամ զըտնուեցաւ իր ամբողջ ուժովը նեցուկ կանգնելու քաղաքական ճնշումի ամերիկեան այդ խումբին: Մոֆաթը ըսած էր թէ ինք երախտապարտ պիտի ըլլար խթ. Կրէյն «հաստատէր ատիկա հեռագիրով»: Արտաքին Գործերու Նախարարութիւնը շշտ ջերմօրէն՝ վաւերացուց եւ զօրավիզ եղաւ հայ տատապեալներու ի նպաստ «ազգային մեծ արջաին»: Նախարարութեան հեռագիրը կ'ըսէր.

«Ծառ մը նոր տեղեկութիւններ յատակ կ'ընեն թէ հայոց դէմ վայրագութիւնները պատկերացնող Լորտ Պրայսին ելոյթը եւ անմակը եւ Առնոյտ Թոյնպիին «Հայկական Վայրագութիւններ» գիրքին մէջ յիշուած իրողութիւնները չափազանց չափաւոր են ու պահպանողական... Վերին ու ճարպիկ կարողութիւնը կը մշակէ ծրագիրը, եւ ստորնագարչ վայրագութիւնը կը գործադրէ զայն: Աշխարհը արտաափած է դժոխային այս դէպքերէն»:

Առնոյտ Թոյնպիի գիրքը «Արմինիըն Էթրոսիթզ. Տհը Մըրտըր օվ է Նւլլըն» (Հայկական Վայրագութիւններ. Ազգի մը Սպանըղ), 1915-ին հրատարակուած, ինչպէս խորագիրը կը մատնանէ, խարազանող ամբաստանալիք մըն էր ընդդէմ թուրք դեկավարներուն՝ հայ ցեղը «միանգամընդմիջ» «քնանկէտ» փորձին: Ատկէ գատ, վերոյիշեալ հեռագիրին մէջ Արտաքին Գործերու Նախարարութեան ակնարկութիւնը՝ Լորտ Պրայսի ելոյթին եւ անմակին, անտարակոյս չափազանց նպաստակայարմար էր եւ քաղաքագիտօրէն մտածուած: Սրբինկ-Ռայսը նախապէս տեղեկացուեք էր թէ Պրայսին նույնպէս

թեամբ հրապարակուած յայտարարութիւնը «շատ մեծ ուշադրութիւն» գրանք էր Միացեալ Նահանգներուն մէջ⁽³³⁾:

Կրէշ լատստեղեակ էր Ամերիկայի մէջ Պրայսի ժողովրդականութեան⁽³⁴⁾: Ըստիւրի յայտարարել էր քանի մը անգամ թէ իբրեւ դեռ պահուած չէր իր հրապարակուած սկզբնաւորութեան, ամերիկեան հանրային կարծիքին վրայ ազդելու նպատակով, Ըստիւրի յայտարարելու անուամբ էր նշանակել Պրայսը (նախկին Բարձրատիտան Փորձետր Բաղաբային Օրինակութեան, ինչպէս է Նախարար)՝ Պիեթրայի մէջ Գերմանական վայրագութիւնները քննարկող Արքայական Յանձնաժողովին: Սրբինկ-Ռայսը հետագրել էր 1915 Մայիսին, թէ վերջերս հրատարակուած Տեղեկագիրը կ'ունենար «անսահման ազնոցութիւն մը շնորհիւ Պրայսին մեծ հեղինակութեանը»: «Նիւ-Եորք Թրիպիւնը» դիտել էր տուել թէ՛ բոլոր անոնց համար որոնք կը ճանչնային Պրայսը, անոր անունը այնքան վերջնական վճիռ էր նկատուի՝ որքան ձայնը Բարձրագոյն Ատեանին: «Քերտեղեկագիրը համակամ է Ամերիկեան» գրեց Տեղեկատուութեան Պաշտօնատան Տնօրէն Զարգ Ե. Մ. Մասթմէն⁽³⁵⁾: Ըստ երևոյթի, Պրայսին միջոցով ամերիկեան հանրային կարծիքին վրայ ազդելու գաղափարը լաւ էր յաջողած:

1915-1916-ի ամբողջ տևողութեան ընթացքին, Պրայսը Թուրքիոյ մէջ գտնուող ամերիկեան միսիոնարներէն «տողակի» տեղեկագիրներ կը ստանար Օսմանեան Հայերուն տարագրութիւններուն եւ ջարդերուն մասին: Արտաքին Գործերու Նախարարութիւնը, հետեւաբար, իրմէ խնդրեց հրատարակութեան համար այս վատեթոյղները հաւաքել Կապոյտ Գիրքի մը մէջ, եւ իրեն տրամադրեց օգնութիւնը Օքսֆորտէն պատմաբան Անուոյտ Թոյնսիին: Այս Կապոյտ Գիրքէն օրինակ մը, «Միացեալ Նահանգներու, 1916» (Չամազանք, թիւ 31, 1916), փաստաթուղթերու ժողովածու մը՝ Օսմանեան Կայսրութեան մէջ Հայերու նկատմամբ 1915-1916-ի վերաբերումին մասին, Պրայսին կողմէ ներկայացուեցաւ Կրէշին, Համայնքներու Տան մէջ, 1916 Նոյեմբեր 23-ին: Մի քանի ամիս առաջ, Լորտ Ռոպերթ Սեսըը յայտարարել էր թէ «արժէքատր Տեղեկագիր մը», գլխաւորաբար վատեթոյղներու վկայութիւններու հաւաքածոյէ մը բաղկացած, Պրայսի «թելադրութեամբ» պատրաստուել էր Թոյնսիին կողմէ եւ Խորհրդարանին պիտի ներկայացուէր ժամանակի ընթացքին: Կէս դար ետք, Թոյնսիին գրել էր իր յուշերուն մէջ թէ Պրայսը համաձայնել էր Բրիտանական կառավարութեան կողմէ «խնդրանքի մը»՝ այս վատեթոյղները հաւաքելու, հրատարակութեան համար⁽³⁶⁾: Թէ՛ վատեթոյղներու այս հաւաքածուն կազմուեցաւ «թելադրանքով» Պրայսի՞ն, ինչպէս Լորտ Ռոպերթ Սեսըը ըսած էր, թէ Պրայսի՞ն կողմէ, «խնդրանքով» կառավարութեան, ինչպէս Թոյնսիին յայտարարեց (ընթացք մը որ անկի հասանական կ'երեւի), կը թոյն թէ անկարելի էր Հիմնական իրողութիւնը այն է թէ այդ վատեթոյղները Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ հրապարակուեցան իբրեւ «Կապոյտ Գիրք» մը, եւ խմբագիրը՝ Պրայսը, հաւանաբար, ամենէն վստահելի Բրիտանացին էր Միացեալ Նահանգներու մէջ: Սակայն, անկցնելու է նաև թէ՛ արհիւս Պրայսից համար պէտք է որ եղած ըլլայ թէ՛ սիրոյ պարտականութիւն մը եւ թէ՛ վիշտի ինքնապարտադրուած աշխատանք մը, «պարտականութիւն» մը՝ «պատմական

մտարտութեան սիրուն» բոլոր տրամադրելի տունայնքներ հաւաքելու — ինչպէս ինք գրած է — 1915-ին տեղի ունեցածներուն «վատեթոյղներու արձանագրութեան» մը համար⁽³⁷⁾, «վիշտ» մը՝ այդ տարւան հայ ժողովուրդին ճակատագիրին ի տես իր ցեղանոց տառապանքին համար :

1916-ի Փետրուարին, Սրբինկ-Ռայսը Կրէշին կը տեղեկացնէր մամուլի այն յայտարարութեան մասին՝ թէ Միացեալ Նահանգներու կառավարութիւնը այժմ «պաշտօնական» բողոք մը ներկայացուցել էր հայկական վայրագութիւններու շարունակման դէմ: Ըստ երևոյթի, բողոքը այն իմաստով էր որ Ամերիկեան կառավարութիւնը «չէր կրնար այլևս տարակուսիլ» թէ «Թրքական Կառավարութեան իշխանութիւնները պատասխանատու էին ցարդ նմանը լունեցող» վայրագութիւններուն համար: Թուրքիոյն պաշտօնական բողոքը եղել էր նախկին Գերմանիոյ դեսպան Պերմաթորֆի «պաշտօնական լիազօրութեամբ» ներկայացուցած եւ նոյն շաբթուան մէջ հրատարակուած այն երկու յայտարարութիւններուն, ըստ որոնց, առաջին՝ թէ վայրագութիւններ չկային, եւ երկրորդ՝ թէ հայերը, իրենց ապստամբ ընթացքով, արժանի եղել էր ստացել ինք անհնազանդ տարածքներ⁽³⁸⁾: Սրբինկ-Ռայսի այս տեղեկութիւնը ցոյց կու տար յստակ ապացոյց մը թէ Միացեալ Նահանգները այժմ որոշապէս տարակուսութեան մէջ էր թէ՛ Թուրքիոյ եւ թէ Գերմանիոյ հետ: Այնպէս ինչպէս այդ հարողագրութեան, Արտաքին Գործերու Նախարարութեան Պատերազմական Պաշտօնատանէն Լորըն Գոլիքն արձանագրեց.

«Կենթադրեմ թէ մենք արդէն կ'օգտագործենք հայկական հարցը՝ Միացեալ Նահանգներուն մէջ քարոզչութեան համար»⁽³⁹⁾:

Ուրեմն, հայկական ջարդերուն եւ տարագրութեան մասին տեղեկութեանց տարածումը, պատերազմի պայմաններուն տակ, եղաւ բրիտանական քաղաքականութեան մէկ մասը, եւ Արտաքին Գործերու Նախարարութեան նրբագրած ձեռքերուն մէջ՝ միջոց մը ամերիկեան համակարգները նուազեցնելու՝ Կեղոնի պետութիւններուն հանդէպ:

Իսթանբուլ, 1916-ի Փետրուարին, Լոնտոնի Ռուս դեսպանը յուշագիր մը յանձնեց Սազոնովին կողմէ, հարցնելով թէ՛ բրիտանական կառավարութիւնը տրամադրել պիտի ըլլա՞ր արդեօք՝ կէս առ կէս մասնակցելու մէկ միլիոն ֆրանքի միացեալ դրամական օժանդակութեան մը՝ թրքական կառավարութեան կողմէ դէպի Հալլէ-Մուսուլ երկաթուղագիծը եւ անկի անդին՝ Պաղտատի շրջանը աքտուած թրքահայերուն ի նպաստ: Դրամը կրնար Միացեալ Նահանգներուն միջոցաւ Հայոց Պատրիարքին կամ Հայոց Կաթողիկոսին տրամագրութեանը տակ դրուիլ, կամ կրնար հաշտուել միջեւ բաշխուիլ ամերիկեան գործակալներու կողմէ: Յուշագիրը կը վերջանար թելադրանքով մը որ գտնուի ինչպէս աղբիւրը գաղտնի պահուել, «հայերը դժուար ընդհանրաբար չեն կրնար ընդունիլ ինչպէս որ հարկուած էր համար»:

Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ երկուստեք արձանագրութիւնները չափազանց բացայայտիչ են.

«Տեսակէտով մը՝ նման նուիրատուութեան մը ամբողջ նպատակը պիտի ըլլար անոր գործելիք ազնոցութիւնը Միացեալ Նահանգներուն մէջ ետայն, եւ արժէք պիտի չունենար, եթէ գաղտնի պահուիլ չեն».

գրեց Հարլոտ Կիզըլսըն: Անկի բարձրաստիճան պաշտօնեայ մը անկցուց.

*«Ես պիտի չուզի թուրքին մէջ գտնուող Հայերուն ի նպաստ ո՛րևէ նուիրատուութիւն ընել, առանց հրապարակաւ յայտարարելու թէ մենք
ենք որ կ'ընենք զայն»⁽⁴⁰⁾:*

Գանձային Նախարարութեան կարծիքը հարցունեցա դեսպանին յուշագիրին մասին: Բայց Նախարարութիւնը այն տեսակէտը յայտնեց թէ անհաստական, կամաւոր հիմնադրամ մը յարմար միակ միջոցն էր հայերուն ի նպաստ դրամ հաւաքելու: Ըստ այնմ, Արտաքին Գործերու Նախարարութիւնը Պենքընտորֆին պատասխանեց թէ նկատի առնուող նպատակը չէր թուեր թէ Բրիտանիոյ «ազգային շահերուն» կ'ազդէր այնպիսի ձևով մը, որ հանրային պիտճէն նուիրատուութիւն մը արդարանար⁽⁴¹⁾: Մէկ միլիոն ֆրանքի դրամական միացուելայ այդ օժանդակութեան մէջ Բրիտանիոյ կէս-բաժինը պիտի ըլլար մօտաւորապէս 20,000 ստերլին: Բայց Հարլոտ Կիզըլսընը, արդարեւ, ճշդիւ արտայայտուեր էր Արտաքին Գործերու Նախարարութեան տեսակէտը թէ նուիրատուութեան «ամբողջ» նպատակը Միացեալ Նահանգներուն մէջ ամօր ունենալիք ազդեցութիւնը պիտի ըլլար, եւ «անարժէք» պիտի ըլլար ատիկա, եթէ գաղտնի պահուէր ան: Ամերիկացի թղթակիցներուն փոխանցուած յայտարարութիւններ եւ տեղեկագիրներ ու թրքական անգործիւնները նկարագրող «Կապոյտ Գիրք» մը որո՛շապէս անկի օգտակար էին Արտաքին Գործերու Նախարարութեան համար՝ Բրիտանիոյ ազգային շահերուն տեսակէտէն, քան գաղտնի մասնակցութիւն մը հայկական նպատակի:

Գանձային Նախարարութիւնը, ատկէ առաջ անգամ մը եւս, 1915 Օգոստոս-Սեպտեմբերին, մերժեր էր մասնակցիլ հայկական նպատակին: Ըստի՞թի՞նք եւ կրէ՞լք չէին պնդած: Ատիկա այն առնէ էր երբ ջարդերէն եւ տարագրութիւններէն «սարսափելի տեղեկութիւններ» կը հասնէին Պրաչսին: Անպաշտօն եւ պարզ, բայց խորապէս զգացուած նմանկ մը գրեր էր ան Ըստի՞թի՞նք, խնդրելով որ, եթէ կարելի էր, բրիտանական կառավարութիւնը, ինչպէս եւ ֆրանսականը, նուիրատուութիւն մը ընէին՝ հայերու թշուառութիւնը ամբողջու: Գաղթականներու հսկայ բազմութիւն մը, պնդեր էր ան, անտուն եւ անօգնական, ռուսական Անդրկովկաս կը խուժէր: Անհաստական բարեգործութիւնը չէր կրնար գոյսի ելլել սարսափելի կացութեան հետ:

«Նոյնիսկ 20,000 կամ 30,000 ստերլինը շատ բան պիտի ընէր, ու բարոյական ազդեցութիւնը մեծ պիտի ըլլար՝ քիչ մը ուրախութիւն պատճառելով ժողովուրդի մը որ այս պատերազմի ընթացքին տեսնակցեալ ո՛րևէ ժողովուրդէ անկի, որովհետեւ ան կորսնցուց ամէն բան...»:

Բայց ոչ մէկ գումար եկա Գանձային Նախարարութիւնէն⁽⁴²⁾:

Դժուար է գնահատել հայկական ջարդերուն եւ տարագրութիւններուն ազդեցութեան տարողութիւնը ամերիկեան հանրային կարծիքին վրայ: Բայց թէ՛ այդ դէպքերը Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ օգտագործուեցին՝ հակակրօնք յառաջացնելու համար Կեդրոնի պետութիւններուն դէմ՝ չկայ տարակոյս: Այդ դէպքերէն կէս դար ետք, Թոյնային հաստատեց թէ բրիտանական կառավարութիւնը լոյս էր ընծայեր «Կապոյտ Գիրք»ը մասնաւոր

նպատակով մը, որուն ինք անտեղեկ էր այն առնէ, ու կը հաւատար թէ Պրաչսը եւս անտեղեկ էր: Թոյնային համաձայն, ռուսական բանակները, լինական-իթուանական սահմանագլուխէն իրենց նահանգի միջոցին, 1915-ի գարնան, բարբարոսութիւններ գործեր էին հոն հրէական սփիւրթին դէմ, իսկ յառաջացող գերմանական բանակները ջանացեր էին զանոնք շահագործել: Հրեայ-Ամերիկացի թղթակիցներ, որ հրաւիրուեր էին գերմանացիներու կողմէ գրաւուած ռուսական երկրամասերը, «ժոպլ» թղթակցութիւններ էին դրկեր ամերիկեան թերթերուն, ու Լոնտոնի մէջ, բրիտանական կառավարութիւնը յրջօրէն վրդովուեր էր: Այսպէս, 1916 Փետրուարին, Նիւ Եորքի «Ամերիկըն»ը թկլագրեր էր ամերիկացի ամբողջ ժողովուրդին՝ պահանջել «բրիտանական Անգլիայէն ու բրիտանական Ֆրանսայէն» որ զսպէին «վարազարթիւնը» իրենց յարբարոս դաշնակիցներուն⁽⁴³⁾: Թոյնային կը հաւատար թէ կառավարութիւնը մտահոգուած էր որ չըլլար թէ Ամերիկայի հրեութիւնը ուժէր իր վրէժը Դաշնակիցներուն դէմ, Միացեալ Նահանգներուն մէջ արծարծուած վէճին ընթացքին, իր ամբողջ ծանրութիւնը դնելով հակաբրիտանական նմարին մէջ: Հայերուն դէմ գործուած «գերազանցօրէն անկի գէշ» բարբարոսութիւնները, ըստ Թոյնային, բրիտանական կառավարութեան հայաբայեր էին Կեդրոնի պետութիւններուն դէմ «հակաբարոզակցան» անկի ազդու հիք⁽⁴⁴⁾:

Նոյլ Պաշտընը, ինչպէս նաեւ Ըստի՞թի՞նք եւ Սթենլի Պոլտոփընը, հաստատուեցին թէ Բրիտանական կառավարութիւնը օգտագործեց հայկական ողբերգութիւնը՝ ամերիկեան աջակցութիւն շահելու համար պատերազմի ընթացքին: Անոնք Արտաքին Գործերու Նախարարութեան վերագրեցին, սակայն, նուազ մասնաշատու բայց որոշապէս շատ անկի կարևոր եւ ընդարձակ դրդապատճառներ քան Թոյնային: Նոյլ Պաշտընը, որ «ժօտիկ եւ մնայեալ» յարաբերութիւն մը ունէր Նախագահ Ուիլսոնի արտաքին գործերուն մտերիմ խորհրդատու Գնդապետ Հ. Մ. Հատսին հետ, «կը հաւատար», համաձայն անոր կենսագրիին, թէ հայոց տատապանքներուն տեղեկատուութիւնը «մեծ ազդեցութիւն մը» ունեցա ամերիկեան հանրային կարծիքին վրայ: Հայոց տարագրութիւններուն ու ջարդերուն նկարագրութիւնը, այնպէս ինչպէս վաւերագրուած է Պրաչսի «Կապոյտ Գիրք»ին մէջ, «մոյշի ազդակներէն մէկը» եղած էր Նախագահ Ուիլսոնի «պատերազմի մէջ մտնելու որոշումին»: Ըստի՞թի՞նք, որ Վարչապետ էր, երբ «Կապոյտ Գիրք»ը յոյս տեսաւ 1916-ին, եւ Սթենլի Պոլտոփըն՝ Վարչապետ 1920-ական թուականներուն, նոյնպէս ունէին նման տեսակ տներ: Իրենց ուշագրաւ միացեալ յուշագիրին մէջ, 1924-ին ներկայացուած այն առնէր վարչապետ Ռամսի Մոտոմլըտին, անոնք յայտարարեցին շատ յատակաբարձր թէ Պրաչսին «Կապոյտ Գիրք»ը

«... լայնօրէն գործածուեցաւ 1916-1917-ին Դաշնակիցներու քարոզչութեան համար եւ կարևոր ազդեցութիւն մը գործեց ամերիկեան հասարակին կարծիքին ու Նախագահ Ուիլսոնի պատերազմին մէջ մտնելու վերջնական որոշումին վրայ»⁽⁴⁵⁾:

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԵՐԸ ՄԻՋՈՑ՝ ՊՈՒԿԱՐԻՈՅ ՀԱՆՐԱՅԻՆ
ԿԱՐԾԻՔԻՆ ՈՒ ԲՐԻՏԱՆԻՈՅ ՄԱՆՄԵՏԱԿԱՆ ՀՊԱՏԱԿՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ
ԱԶԳԵՆՈՒ

Հայկական տառապանքները Բրիտանիոյ առաջնորդներուն կողմէ գործածուեցան նաեւ ազդելու թէ՛ ուրիշ չէզոք երկրիներու, մասնաւորաբար Պուկարիոյ հանրային կարծիքին, եւ թէ՛ Բրիտանիոյ մահմետական հպատակներուն վրայ:

Բրիտանական Կայսրութեան մէջ, մտատրապէս 70 միլիոն մահմետականներ կային, եւ, ինչպէս Լորտ Գրոմըրը մատնանշեց, անոնք կրնային, բնականօրէն, որոշ չափով համակրանք ունենալ իրենց կրօնակիցներուն՝ թուրքերուն հանդէպ: Անոնք պիտի չկամենային վատ մտածել թուրքերուն մասին, առանց շօշափելի փաստի: Միւս կողմէ, բրիտանական իշխանութիւնները շատ հոգ կը տանէին որ պահէին մահմետականներուն անշեղ հաւատարմութիւնը եւ անխափան հոսքը մարդոյծի: Հայկական ողբերգութիւնը, հետեւաբար, կրնար ծառայել իբրեւ ապացոյց թրքական կառավարութեան ճշմարիտ էութեան: Բրիտանիան կը կռուէր ո՛չ թէ մահմետականութեան, այլ ոճրայի՛ն կառավարութեան մը դէմ:

Նախապէս դրկելով օրինակ մը այն հարցումներէն զորս ինք կը մտադրէր հայկական ջարդերուն մասին ընել Խորհրդարանին մէջ, Լորտ Գրոմըրը վստահեցուց Խորհուրդի Նախագահ Լորտ Գրունը, թէ գլխաւոր պատճառը իր այս գիտքը բարձրացնելուն, թրքական արարքներուն առաւելագոյն հրապարակայնութիւն տալն էր եւ՝ «Հնդկաստանի գարգացած մահմետականներուն» հասկցնելը թէ ի՛նչ բնոյթ ունէր թրքական կառավարութիւնը: Ուստի, նախօրօք գիտնալով թէ Լորտերու Տան մէջ վեճը ինչ ուղղութիւն պիտի առնէր, Արտաքին Գործերու Նախարարութիւնը որոշեց լաւելուածական «բայլեր առնել չէզոքներուն ուշադրութիւնը հրատիւրելու» այդ հարցին⁽⁴⁶⁾: Խորունկ վստահ կային թէ Պուկարիան կրնար Կեդրոնի պետութիւններուն միանալ:

Իր մտադրութիւններուն համաձայն, Գրոմըրը սկսաւ իր ելոյթը՝ յայտարարելով թէ Բրիտանիան «ցնցուած» էր վերակառած հայկական ջարդերու լուրերէն: Իր անձնական կարծիքն էր թէ Հնդկաստանի բոլոր գարգացած մահմետականները թրքական կառավարութեան արարքներուն պիտի նայէին ա՛յնքան մեծ «առասպելով», որքան բրիտանացիները կը նայէին: Անգամ մը որ ամբողջովին տեղեկանային, անոնք պիտի հասկնային թէ մահմետական կրօնքին «ենախատիւն» մը պիտի ըլլար, եթէ ո՛րեւէ կերպով իրենք նոյնացնէին մահմետականութեան դատը՝ Կոստանդնուպոլսոյ մէջ գոյութիւն ունեցող կառավարութեան դատին հետ: Գրոմըրը հայկական ջարդերուն համար հրապարակայնութիւն պնդեց ուրիշ պատճառով եւ նա: Պուկարիան, ըստ երեւոյթի, հակում ունէր գործելու ոչ միայն «բաղաքական ծանրակշիռ սխալ մը», այլ նաեւ՝ քաղաքական ապերախտութեան ամենասու արարքներէն մէկը: Յիշեցուց ան Պուկարացիներուն թէ թրքական իշխանութիւնն նոյնիմբն իրենք այնքան ծանրօրէն տատապեր էին անցնալին որ անըմբռնելի էր որ քիչ մը համակրանք չցու-

ցարկելին այս «խեղճ Հայերուն»: Գրոմըրը եզրակացուց իր հիմնական պատգամով. Բրիտանիան կը զգուշացնէր բոլոր միւս ցեղերը, քրիստոնէայ, մահմետական թէ հինտու, որ իրենք զիրենք զերմաններուն եւ թուրքերուն ընկերացնելով կամ համակրելով անոնց՝ ապագայի սերունդներուն աչքին պիտի երեսային «ամօթով մը եւ արատով մը, որոնք չէին կրնար երբեք ջնջուիլ»: Կառավարութեան կողմէ՝ Լորտ Գրունը իր ուրախութիւնը յայտնեց թէ հայկական վայրագութիւններուն մասին պիտի կարենար տալ Պաթումի Բրիտանական Հիւպատոսին փոխանցած բոլոր տեղեկութիւնները: «Մարասիելի իրողութիւններ» էին անոնք եւ, անտարակոյս, ոչ մէկ ձեւով թոյլատրուած՝ մահմետականութեան պատուիրաններուն կողմէ⁽⁴⁷⁾:

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԵՐԸ ՄԻՋՈՑ՝ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԾԻԳԸ ԽԹԱՆԵՆՈՒ
ԵՒ ՎԱՐԿԱԲԵԿԵՆՈՒ ԹՈՒՐԻՔԻԱՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՆ

Կը թուի թէ բրիտանական կառավարութիւնը օգտագործեց հայկական ջարդերը նաեւ իր երկրին մէջ պատերազմական ճիգը խթանելու թշնամիին դէմ: Արտաքին Գործերու Նախարարութիւնը ջարդերու եւ տարագրութիւններու մասին իր դեպքաւարտներուն եւ հիւպատոսութիւններուն միջոցաւ հաւաքուած բոլոր տեղեկութիւնները շատ սիրալոյծօք փոխանցեց թէ՛ բրիտանական թերթերուն եւ թէ մարդասիրական խումբերուն: Վերջինները մասնաւոր կերպով անհամբեր էին ունենալու այդ կարգի լուրեր, որպէսզի կարենային նպաստի ձեռնարկներ կազմակերպել: Հիւպատոս Սթիվընզը մանրամասն տեղեկութիւններ կը փոխանցէր նւստորական ու մասնաւորաբար հայ գաղթականներուն մասին, որոնք կը խուժէին դէպի Կովկաս: Թուրք հորդաններուն վերաբերումը այդ քրիստոնէականներուն հանդէպ, գրեթէ ան, կը յատկանշուէր բացառիկ չափով մտահոգիչ պայմաններով, ցաւալի անգթութեամբ եւ շարք մը ստորնագարշ արարքներով: Ծ. Լոզըրը նշեց.

«... Կրնայինք մենք ամբողջ այս պաշտօնագիրը ուղարկել Պրն. Ընհիլըն Ուիլիքմսին, միեւնոյն առեւն տեղեկացնելով իրեն թէ կրնար ան հրատարակուիլ, եթէ անհրաժեշտ նկատուի...»:

Լորտ Ռոպըրթ Սեւըլը համաձայն գտնուեցաւ. «Այո, զայն անմիջապէս դրկեցէք»: Յետագայ պաշտօնագիրերով՝ Հիւպատոս Սթիվընզը կը տեղեկացնէր թէ՛ ամէն տեսակի հիւանդութիւններ տարածուած էին ջարդուած հայերու որբերուն մէջ: Մանուկները ա՛յնքան հիւծած էին որ անոնք կը նմանէին սուկի կմախքներու, քան՝ մարդկային էակներու⁽⁴⁸⁾: Գաղթականներէն շատեր տեղաւորուած էին Էջմիածին քաղաքին մէջ եւ անոր շուրջ, ուր ստիպուէր ի ինքնակրթին հաստատել առանց պատասպարանի, քակերու մէջ եւ քաց տարածութիւններու վրայ, վանքին շրջակայքը: Էջմիածինէն եկած հետադիւրս կը տեղեկացնէին թէ 350-400 մահ տեղի կ'ունենար ամէն օր՝ չքառորութեան, սովի եւ համաճարակներու պատճառաւ: Ռուսական կառավարութիւնը կարենար գործարկել նուրիքեր էր ու վերջերս նիւթական օժանդակութիւն կը հասնէր նաեւ Բրիտանական Կղզիներէն եւ Միացեալ Նահանգներէն⁽⁴⁹⁾:

Այս տեսակի տեղեկություններում ամբողջ բովանդակությունը անշեղօրեն կը փոխանցուր Ընդհանր Բնիվերսալին, նշումով մը թէ՛ «տարակրթին չկար» այս իրողությունները իր կողմէ՛ «հրապարակուելուն» դեմ, եթէ կը փափաքէր ինք(50):

Հայկական ջարդերուն մասին մամուտական ակամատեսներու՝ Տեղակալ սպայ Սայիտ Անմետ Մուխթար Պասաի եւ Տեղակալ Հասան Մաարուփ երկու տեղեկագիրները դրկուներ էին Արտաքին Գործերու Նախարարութեան՝ Միջին Արևելքի մասնագետ Սըր Մարք Սայքսի կողմէ: Երկու տեղեկագիրներն ալ փոխանցուեցան Թագաւորին եւ Պատերազմական Դաճիճին: Առաջին ակամատեսը եղած էր Տրապիզոնի Զինուորական Ատեսանին մէկ անդամը: Հայերը դէպի երկրին ներքնամասերը տարագրելու մասին հրահանգները եկած էին Կոստանդնուպոլսէ: Բայց «ես գիտէի թէ տարագրութիւններ կը ճշանակէին ջարդեր»: Թէ՛ Տրապիզոնի եւ թէ Էրզրումի Հայ Եպիսկոպոսները սպաննուներ էին Կիւմիշլիանայի մէջ: Քալկու ընդունակ բոլոր այրերը, 15-ական կամ 20-ական հոգիներ խուսբերով տարուկ էին քաղաքէն դուրս, նախապէս պատրաստուած փոսերու ներքը շարուեր, գնդակահարուեր եւ փոսերու մէջ նետուեր: Կիները եւ մանուկները դէպի Մուսուլ իրենց ճամբուն վրայ յարձակումի ենթարկուներ էին զինուած հրոսակախումբերու՝ «Ըժոթա»ներու (Չէթ-աւազակ) կողմէ, որոնք ամէնէն վայրագ բռնաբարքները կը գործէին: Զինուորական ուղեկիցները «բիտա հրահանգներ ունէին «Ըժոթա»ներուն չմիջամտելու»: Տրապիզոնի մէջ, երախաները դաշունահարուած, պարկերու մէջ դրուած էն ծով նետուած էին(51): Երկրորդ ակամատեսին, Տեղակալ Հասան Մաարուփն տեղեկագիրը քստմնեցոցիչ նկարագրութիւն անը էր Պիթիսի, Սոլեդի, Երզնկայի եւ Մամախաթունի մէջ ի գործ դրուած անգգոթութիւններու: 1915-ի Օգոստոսին, Մուշի շրջակայքի դաշտերուն մէջ տեսեր էր ան մեծ թիւով հայերու դիակներ, մեծամասնութիւնը «սահար կերպով անդամահատուած»: Արտաքին Գործերու Նախարարին Օգնական Տեղակալ Սըր Ռոնըլտ Կրեյքըմը եւ Սըր Մարք Սայքսը խորհեցան թէ «պէտք էր հրատարակել» այդ տեղեկագիրները, բայց ոչ մէկ ակնարկութիւն պէտք էր ընել սպաներու ինքնութեան մասին, որովհետեւ անոնց ազգականները կրնային տուժել: Այս լուրերուն էր որ Ռուպըթ Սեւըրը ակնարկէ 1916 Դեկտեմբերին, երբ ան յանկեալ տեղեկություններ տուա Համայնքներու Տան՝ «վտահեղի աղբիւրէ» մը ստացուած «ծրագրեալ» խժողովություններուն մասին(52):

Նմանապէս, հայոց դեմ վայրագութիւններու մասին՝ Սթոքհոլմի «ամենախոշոր» սրահին մէջ տեղի ունեցած բողոքի հաւաքոյթի մը հաղորդագրութիւնը, որ փոխանցուեր էր Բրիտանիոյ պատուիրակին կողմէ, դրկուած էր «Տճը Նիլոք Դարթին» Արտաքին Գործերու Նախարարութեան Տեղեկատուութեան Բաժանմունքի անդամ Սթիֆըն Կեզլիին կողմէ: Սթիֆըն Կեզլիին էր նույնպէս, որ ձեռք էր բերեր գովաբերական «Օրիշնք Միշըն» Ապրիլի թիւին ցաւագինօրէն վրոյնկեցոցիչ մէկ յօդուածէն օրինակ մը եւ անոր մէկ թարգմանութիւնը. Արտաքին Գործերու Նախարարութեան էր փոխանցուեր ան Զիրիիի մէջ Բրիտանիոյ Ընդհանր չկապասու Սըր Սեւըր Հերցըլթին կողմէ, եւ սպա դրկուեր

էր «Պրն. Աննոյտ Թոյնպիին, Ուելինթըն Հաուս, Լոնտոն Պրայսի համար»: Նշելի է թէ Թոյնպիին այդ ծամանակ կ'աշխատէր Տեղեկատուութեան Բաժանմունքի Գաղտնի Սպասարկութեան Գրասենեակին մէջ, թրքական հարցերու վրայ(53): Սըր Սեւըր Հերցըլթը մատնանշէր էր թէ յօդուածը, ստորագրուած Հալէպի գերմանական «ԻՆՎալշուլը» նախկին սուցոցի Դոկտ. Էտ. Կրեյքըրի կողմէ, գրուած էր Զուիցերիացի քաղաքացիի մը կողմէ որ «չէր վարանած իր անունը տալու»: Յօդուածագիրը կը պատասխանէր 28 Փետրուարի «Նոյը Կինթըրթորըր Թակ-պլաթ»ի մէկ թղթակիցին որ հարցուցեր էր «ո՞ր գտնելու է ճշմարտութիւնը»: Կրեյքըր, որ կը պնդէր թէ եղած էր Հայկական հալածանքին մէկ ակամատեսը, անոր բոլոր փոկերուն մէջ, կը պատասխանէր թէ իրողութեանց նկատմամբ «ո՞չ մէկ տարակոյտ» կրնար ըլլալ ո՛րեւէ մտածող մարդու համար: Հակառակ Գերման փրոֆէսոր Դոկտ. Նիփակըի կողմէ եղած սարսափելի ամբաստանութիւններուն եւ հակառակ Գերման միսիոնարական թերթին «Ճոր Զոնընաուֆ-նկրուն»ի մէջ հրատարակուած տեղեկագիրներուն, Գերմանիոյ կողմէ պաշտօնական ժխտում մը չէր երեւցած: Եւ ատիկա այն պարզ պատճառով էր, կը պնդէր Կրեյքըրը, թէ նոյնիմըն գերմանական կառավարութիւնը, իր Հիւպոստոսներուն մանրամասն տեղեկագիրներուն մէջ ունէր ամէնէն վարկաբեկիչ վկայութիւնները: Այդ տեղեկագիրները պիտի չհրատարակուէին պատերազմի ընթացքին, որովհետեւ Գերմանո-թրքական «բարեկամութիւնը դժուար թէ օգտուէր անկէ»: Ոչ ալ նոր վկաներ կրնային գտնուիլ՝ Թուրքիայէն ճամակներ դրկուելու կամ այդ երկրէն հեռանալու մեծ խոտարութեանց պատճառով: Բայց, Կրեյքըրը, որպէս ակամատես, պիտի անդրաջցներ Դոկտ. Նիփակըին յայտարարութիւնը, քանի որ երկրին ներսի կողմերը իր կատարած կարգ մը ճամբորդություններուն ընթացքին, տեսեր էր ինք նոյնիսկ անկի քան Դոկտ. Նիփակըն.

«Անկարելի պիտի ըլլար ինձի համար պատկերացնել, կամ ո՛րեւէ մէկուն համար՝ երեսակայե՛լ, ինչ տատապանք որ ես կրեցի ամբողջ տարի մը, երբ պէտք էր որ վկան ըլլայի՝ անկար, մահամերձի հոնդիսներուն՝ մտնող ազգի մը, որ այսպիսի ճակատագրի մը արժանի չէր: Նոյնիսկ ներկայիս, անպիսի տեսն մը, երբ այդ դէպքերը ջնջուած են նոր տպարարութիւններով, եւ գրեթէ կը բաղձած երբեք տեսած ըլլալ Եփրատի մէջի հայ էակներու դիակները, Սուրիական տափաստանները, կամ լաւ՝ ինչպիսորոյս մայրերը եւ հեծկտացող մանուկները, երբ օրեր կը հաշուէի մինչև որ արտօնուեցայ ինքս Երկիր մը ուր մարդիկ ցմահ չեն չարչարուիր քացօթեայ, փողոցի մէջ: Եթէ, սակայն, իմ փորձառութիւններս ինձի կարեւորութիւնը տան պայքարելու քարի դատի մը համար, այն ատեն՝ այդ փորձառութիւնները ի գոր չեմ ունեցած, պիտի մտածեմ ես»:

«Բացարձակապէս ոչ մէկ տարակոյտ» կայ թէ այդ սարսափները տեղի են ունեցած, արձանագրեց Արտաքին Գործերու Նախարարութեան մնալուն Նեղակալ Լորտ Հարտինկ օվ Բենգիթըթը(54): Երբ Զինուորական Գաղտնի Սպասարկութեան Տնօրէնը, Զօրաբաժնի Զօրավար Սըր Եոնք Մրլոյտուն

Արտաքին Գործերու Նախարարութեան հարցոց թէ Դոկտ. Կրեթըրի յօդուածը կրնա՞ր հրատարակուիլ Պատերազմական Նախարարութեան Էմ. Այ. 7.ա-ին կողմէ լոյս ընծայուած Արտասահմանեան Մամուլի Կապոյտ Ամփոփումին մէջ, Հարտինկը պատասխանեց թէ ո՞րեւ առարկային չկար հայերու դէմ վերջերս գործադրուած վայրագութիւններուն համար «Գերման պաշտօնեաներուն պատասխանատուութիւնը» հրապարակելու մասին⁽⁵⁵⁾:

Կարծէ ճշել թէ Հարտինկը կը մատնանշէր, տարօրինակօրէն, ոչ թէ թուրքերուն, այլ գերմանացիներուն պատասխանատուութիւնը: Առանց այս վերջիններուն մեղակցութեան իրական ապացոյցը ունենալու, ան որոշապէս կը շարժապատեմէր Գերմանիոյ մեղակցութիւնը եւ ջանք կ'ընէր վարկաբեկել զայն: Ի վերջոյ, Գերմանիան էր եւ ոչ թէ Թուրքիան՝ Բրիտանիոյ գլխատը թշնամին, պատերազմին մէջ եւ անկէ առաջ՝ մեկ սպառնալիքը իր քաղաքական եւ տնտեսական դիրքին: Նպատակայարմար էր, հետեւաբար, անուագն շեշտել Գերմանիոյ բարոյական պատասխանատուութիւնը: Ինչպէս ակնարկուեցաւ վերը, Կրէյը և Էսքրոյթը կ'ենթադրէին թէ Գերմանիան, Թուրքիոյ տերը, կրնար ջարդերը կեցուցած ըլլալ, եթէ փափաքէր⁽⁵⁶⁾: «Թարմզը» եւս Գերմանիոյ դերին անորոշարձաւ երկու առաջնորդող յօդուածներով, բացի լուրեր հրատարակելէ հետեւեալ տեսակի նսեմացոցիչ խորագիրներով. «Մահուան Շախի՞ Փորը Ասիոյ մէջ. Գերմանական Անգամտութիւն» եւ «Գերմանական Օգնութիւն Ուրիշ ու Մահանկցութիւն Հայկական Ջարդերուն»: Խմբագրականներէն մէկուն մէջ շեշտեց ան թէ հայերը բնաջնջելու փորձին «վերջնական լանցանքը» պէտք է որ մնար Գերմանիոյ վրայ, որովհետեւ, Պերլինըն մէկ քառ կեցուցած պիտի ըլլար «ուրիշ գիւնարութիւնը»: Միւս յօդուածին մէջ հասկացոց ան թէ Գերմանիան «ջարդ կը թողարտէ»⁽⁵⁷⁾:

Գերմանական Արտաքին Գործերու Նախարարութեան վաւերաթղթերը կարողացած ըլլալով, Ուրիշ Թրումփընըրը եզրակացուցած է թէ Գերմանիան «ոչ դրոյն ոչ ալ յօժարութեամբ ընդունեց» Օսմանեան հայերուն հալածանքը պատերազմի ընթացքին: Բայց եւ այնպէս, պատերազմի պայմաններուն տակ, այնքան կենսական կը նկատէր ան՝ թրքական բանակները պատերազմի դաշտին վրայ պահելը՝ որ չէր ուզեր Բարձրագոյն Դրան թշնամութիւն հանդիպելու վտանգին ենթարկուի: Միւս կողմէ, վերջինս կորովի եւ ազդու կերպով ընդդիմացաւ Օսմանեան Կայսրութեան ներքին հարցերուն միջամտիլ ըլլալու գերմանական փորձերուն⁽⁵⁸⁾:

Բրիտանիոյ մէջ, յստակ է թէ հայկական ջարդերը ազատօրէն օգտագործուեցան կառավարութեան կողմէ, վարկաբեկելու համար Թուրքիան ո՞րչ-դակի ու Գերմանիան՝ անուղղակի կերպով: Օրուան իշխանութիւններուն նպատակը եղաւ պատերազմական ճիգը խթանել երկրին մէջ եւ Կայսրութեան մամուլական հպատակներուն մօտ՝ զինուորական պարտութեան մատնելու համար Կեդրոնի պետութիւնները եւ մասնատրաբար Գերմանիան: Ջարդերը նաեւ օգտագործուեցան սիրաշահելու համար չէզոք երկիրներուն հանրային կարծիքը եւ զայն նեղու պահելու Բրիտանիոյ թշնամներէն:

ԱՄՅԱԿԱԿԱՆ ԶԱՐԴԵՐԸ ԲՐԻՏԱՆԻՈՅ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑ՝ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԸ ՄՂԵԼՈՒ ԼԻՂԱԳՐԱՆՔՆԵՐՈՒՄ

Պատերազմի վերջին տարիներուն, Թուրքիոյ կողմէ գործադրուած հայկական վայրագութիւնները, Հայաստանի ազատագրումին համար Դաշնակիցներու յայտարարութիւններուն հետ միասին, Բրիտանական կառավարութեան կողմէ յաջողապէս օգտագործուեցան նաեւ հակազդելու՝ ծաւալող այն մեղադրանքներուն՝ թէ Բրիտանիան կայսերապաշտական պատերազմ մը կը մղէր, հողային կցումներու նպատակով:

1917-ի կիսուն, թէ՛ Իտալիան եւ թէ Ֆրանսան սպառած էին եւ պատերազմէն յոգնած: Բրիտանիոյ մէջ աճող տարակոյս մը կար թէ արդեօք կարելի՞ էր զինուորական յաղթանակ մը: Մինչ պատերազմը կը շարունակուէր, մարդիկ հարց կու տային թէ արդարացի՞ էին իրենցմէ պահանջուած զոհողութիւնները: Երանիքն օվ Տեմոզրաթիք Գընթորը (Թողովրդավարական Հակակշիռի Միութիւնը), առաջին անգամն ըլլալով, հետզհետէ դարձաւ կառավարութեան կողմէ հաշտի անուելիք ոյժ մը⁽⁵⁹⁾: Մասօք էր թէ Միացեալ Նահանգները բանակցուած խաղաղութեան համաձայնութիւն մը ջատագովել էր միշտ: Իսկ Մարտի Իուսական Յեղափոխութեամբ, «ոչ հողային կցումներ եւ ոչ վնասուց հատուցում»ի սկզբունքը դարձաւ ընթացիկ նորոյժ մը: Արդէն կասկածներ կային թէ խաղաղութեան համաձայնութիւնը ծրագրած էին Թրքական Կայսրութեան բաժանուոր իրենց միջեւ երեսփոխան Հ. Պ. Լիզը ուղղակի հարցուցեր էր Արտաքին Գործերու Նախարար Պալֆուրին թէ ամբողջ Փոքր Ասիան պիտի ի՞րապէս «կըտրատուէր»: Համայնքներու Տան մէջ, խաղաղաւոր փորձամանութիւնը առաջարկեց խաղաղութեան նախնական բանակցութիւններ պահանջող բանաձև մը, պայմանաւ որ կարելի ըլլար Պելճիքայի անկախութեան ու վերականգնումին եւ «տրիշ գրաւուած երկրամասերու պարպումին» նկատմամբ զոհացոցիչ կրաշիբներ ձեռք ձգել⁽⁶⁰⁾: Բայց Բրիտանիան «կը մտադրէր կաշուի» թէ՛ Միացեալեւորին եւ թէ՛ Պաղեստինին, ինչպէս Պատերազմական Դաճիճին մէկ անգամը մատնանշեց⁽⁶¹⁾: Բրիտանիոյ պետական մարդիկը, հետեւաբար, պէտք էր որ յօրինէին պատերազմի նպատակներ, որոնք ցոյց տային թէ բրիտանական քաղաքականութիւնը հիմնուած չէր կայսերապաշտական ընչաքաղցութեան վրայ: Իուսական կանչը՝ առանց հողային կցումներու խաղաղութեան համաձայնութեան մը եւ ինքնորոշման վրայ հիմնուած, Բրիտանիոյ պետական մարդոց հայրաքից Օսմանեան Կայսրութեան ոչ-թրքական շրջաններուն ձեռք գրել աւանդամատուները արդարացնող պատրաստի բանաձև մը: Ինքնօրոյ ման սկզբունքը զօրաւոր հրապոյր մը ունէր թէ՛ Բրիտանիոյ քաղաքական հասիւն եւ թէ Միացեալ Նահանգներու մէջ Նախագահ Ուիլսոնին համար⁽⁶²⁾: Այնպէս, Բրիտանիոյ առաջնորդները ուժեղ կերպով շեշտեցին թրքական լուր կառավարածները եւ հայերու տառապանքը եւ այդպիսի յայտարարութիւններով տուին զաղափարապաշտական հոգ մը իրենց պատերազմին: Պէտք էր որ

Բրիտանիան երևար, Միջին Արևելքի մէջ, անթողարկելիորէն կցուններու ձգտող պետութիւն մը իբրև:

Վարպետօրէն ճարտար էր Պալֆորին պատասխանը՝ պատերազմի սկիզբէն ի վեր գրաւուած երկրամասերուն «պարպումը» պահանջող խաղաղասերներն առաջարկուած բանաձեւին դէմ: Մեղադրք ան բանաձեւը առաջարկողն ու երկրորդողը՝ մեկնաբանութեան ծայրայեղ նեղմտութիւն վերագրելով անոնց: Հետաքրքրութիւն չկա՞ր թրքական Կայսրութեան այն տարրերուն նկատմամբ, որոնք տառապէր էին ամենէն բիրտ և բարբարոս բռնապետութեան կրունկին տակ: Կատարութեան շտաբի վրէժնաբեր հաճոյք մը պիտի ըլլար՝ եթէ Հայաստանը դրուէր նորէն թրքական իշխանութեան տակ: Կառավարութիւնը, պնդեց ան, չէր ուզեր քայքայել որևէ իրապէս թրքական համայնք. քայքայ խաղաղասերները պէտք չէր որ ամբողջովին անտեսէին նպատակներն մէկը, որուն պէտք էին ձգտիլ — կարելիութիւնը, պարտականութիւնը՝ թրքական իշխանութեանն զերծ պահելու այն ժողովուրդները, որոնք թուրք չէին, և որոնց զարգացումը խափանուէր էր թուրքերու կողմէ: «Կայսերապաշտական ի՞նչ կար» հարցոց ան՝ «Հայաստանը թուրքիայէն ազատուած տեսնելու փափաքին մէջ»⁽⁶³⁾: Պալֆորը, իր յայտարարութեան մէջ, անդրադարձած էր նաև Լեհաստանի և ուրիշ ոչ-թրքական երկրամասերու ազատագրումին, քայքայ «Հայաստանի՝ աղքատները իր արտաշարտութիւնը՝ մասնաւորապէս հաշտարկուած խօսք մըն էր՝ կլեւտօթեան ասանդութեան դրոշմով»: Վարչապետը, Լոյտ Շորը, ըլլալու էր անկի՝ յուզաբար և հոնետրական. «Ձաղափարապաշտական հոգի» մը կը փչէր Ռուսիայէն: Գաղափարապաշտութեան մէջ պէտք էր որ մըցէր ան թէ՛ Ռուսերուն և թէ՛ Նախագահ Ռիլլանին հետ⁽⁶⁴⁾: Համայնքներու Տան մէջ խօսելու ատեն 1917 Դեկտեմբերին, Լոյտ Շորը յարմար տեսա կրկնել մէկ հաստուածը այն յայտարարութեան, զոր Միջագետքի և Հայաստանի մասին ջրեր էր ինք վազկոյի մէջ. 1917 Յունիս 29-ին: Այն ատեն ըսեք էր թէ ինչ որ պիտի վիճակուէր Միջագետքին, պէտք էր ձգել Խաղաղութեան Վեհաժողովին, քայքայ քան մը կար որ «երբեք» պիտի չպատահէր: Միջագետքը «երբեք պիտի չվերադարձուէր խամբեցնող բռնապետութեանը թուրքին» որ անհատարար էր գտնուէր իր խտտումին: Այդ խմանակալութիւնը պէտք էր յանձնել վեհաժողովին կողմէ ընտրուած անկի ձեռնհաս և անկի արդարադատ ձեռքերու: Այդ նոյն նկատողութիւնը կը վերադարձուէր նաև Հայաստանին՝ «ամենէնքան արհմեղով թրքուած երկրին, որ ջարդի էր ենթարկուէր այ՛ն մարդոց կողմէ, որոնք պարտաւորուած էին պաշտպանել զայն»: Լոյտ Շորը յետոյ շարունակեց մերժել այն տեսակետը թէ՛ զինուորական ուժով գրաւուած ո՞րևէ հողամաս, ո՞ր կողմին ալ պատկանէր, պէտք էր որ վերադարձուէր սկզբնական տիրոջ: «Էը թելադրուէ՞ր որևէմէ», հարցոց ան «որ Հայերուն, որոնք ենթարկուէր էին սարսափի և ջարդի», ըսէր Բրիտանիան, «միջազգային քարոյականութեան սիրով... ե՛ր գաղտնք»⁽⁶⁵⁾:

Այսպէս ուրեմն, իբրև օրինակ տալով ազատագրումը Հայաստանի, ամապացած երկիրի մը, որ Բրիտանիան որևէ հողային շահագրգռութիւն չունէր, ու գոհելով զայն ազատագրումին հետ ռազմագիտականօրէն կարելոյ, քարիւղով

հարուստ և քերթի Միջագետքին, որ Բրիտանիան ունէ՞ր ինքնուրոյն յստակ ձգտումներ, Բրիտանիոյ առաջնորդները կրցան հարցադիրները շփոթեցնել, լոկեցնել այն քննադատները որոնք զիրենք կ'ամբաստանէին թէ կայսերապաշտական պատերազմ մը կը մղէին, և կրցան նոյնիսկ գաղափարապաշտութեան ու մարդասիրութեան գունատորում տալ իրենց նպատակներուն:

1915-Ի ՀԱՆՍՏԱՆԻՔԻՆ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԷՆԻ

Պատերազմի ընթացքին, Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութիւնը իրաւացիօրէն աշխատեցաւ ցոյց տալ թէ թուրք իշխանութեանց կողմէ հայերուն դէմ գործադրուած միջոցառումները շատ անկի հետո գացին՝ քան զինուորական պահանջները կրնային արդարացնել: Նախարարութիւնը հիւրընկալեց նաև այն ամբաստանութիւնը թէ Բրիտանիան ալ յանցատու էր՝ հայոց մէջ զրգոտմ ստեղծելուն համար:

1915-ին, Կիլիկիայի (Թեհրան) թրքական Դեսպանատունը յայտարարութիւն մըն էր հրապարակ հաներ, ամբաստանելով թէ հայերը պատերազմի սկիզբէն իսկ օգնէր էին «Ռուսերուն, որպէսզի գործադրէին անոնք իրենց ծրագիրները»: Հայկական խափանարար շարժումին վերջ մը տալու համար, Օսմանեան կառավարութիւնը «տախտներ» էր սահմանամերձ վայրերու Հայերը տեղափոխել երկրին ներսի մասերը: Ուաշինկթօնի մէջ, Գերմանիոյ դեսպանն ալ նոյն ձեւով բնորոշեց հայերուն հանդէպ թրքական քաղաքականութիւնը, իբրև պատերազմական անհրաժեշտ միջոցառում մը: Չէզոք երկրի մը, Տանիմարքայի մէջ հրատարակուող «Էւս Փարթի Էմիփաիէն» խմբագրու «Իոկու. Մ. Մ. Ռիֆաթի կողմէ յայտարարութիւն մը նաև» պատասխանատու նկատեց Բրիտանիան՝ ապստամբ Հայերուն դէմ խիստ փոխ-վրէժին համար թուրքիոյ: «Բրիտանիան դատադրութիւն մը կազմակերպելու վրայ էր, և ապստամբութիւն մը պիտի սկսէր՝ անմիջապէս որ Դաշակիցիները Տարտանէլէն անցնէին»: Արտաքին Գործերու Նախարարութիւնը հոշակեց Ռիֆաթը «տխրահոշակ» խառնակիչ մը, որուն յայտարարութիւնը «տուտ» մըն էր, և Ռէխլըրէն խնդրեց ներքում մը հրատարակել⁽⁶⁶⁾: Բայց թրքական կառավարութեան «տուտի» պաշտօնական պաշտպանութիւնը Ամերիկեան դեսպանին կողմէ ներկայացուած հայկական ջարդերու մեղադրանքներուն դէմ, «Երև Երոք Սան»ի համաձայն եղաւ 1916 Փետրուարին, հետեւեալ խորագրիին տակ.

«Թուրքերը հիմա կ'ընդունին թէ հայեր պահանջեցին: «Յաւայի չտփփ զանցութիւններ» կը խտտողանալին-Պատասխանատուութիւնը կը վերադրուի Դաշակիցիներուն»:

«Սանը» տուա թրքական կառավարութեան յայտարարութիւնը, որ արխիւան հղութեան պատասխանատուութիւնը կը դնէր հայերու յեղափոխական գործունէութեան վրայ և կը պնդէր թէ հայերը դրդուած էին բրիտանական, ֆրանսական և ռուսական կառավարութիւններուն կողմէ: Յայտարարութեան համաձայն, հայերուն հետադուր որոշ շրջաններէն դէպի ուրիշ շրջաններ «գիտարարական հրամայական անհրաժեշտութեան պարտադրուած» միջոցառում մըն էր

թուրք կառավարության կողմէ հայերուն դէմ բռնադատական միջոցներ չէին առնուած *«Մինչև Յունիս, 1915»*, երբ անոնք արդէն Վանի եւ ուրիշ զինուորական գօտիներու մէջ զէնք էին վերցուցեր: Կատարուածը՝ հայերուն կողմէ թշնամիին օգնել *«ետքն»* էր⁽⁶⁷⁾:

Կ'արժէ մատնանշել թէ՛ թրքական կառավարության ակնարկութիւնը նախքան *«Յունիս 1915»*⁽⁶⁸⁾ բռնադատական միջոցներու բացակայութեան, ցոյց կու տայ ժամանակի անջրպետ մը: Ինչպէս որ վերը տեսնուեցաւ, ռուս դեսպանը այդ ջարդերուն մասին Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութեան տեղեկացուցեր էր Ապրիլ 27-ին: Ուրեմն, արդեօ՞ք պարագան այն էր որ պատժական միջոցները յանցագործութենէն շատ անկի առաջ ձեռք առնուէր էին եւ թէ՛ որպէս հետեանք, Հայերը ստիպուէր էին մի քանի տեղերու մէջ ինքնապաշտպանութեան դիմել:

Ռեխիթի միջոցաւ հրապարակուած եւ չէզոք երկիրներ (ներառեալ Միացեալ Նահանգներ) հետագրուած թրքական ամբաստանութեանց հերքումէն զատ, Կորլը Վասիկյանի Բրիտանիոյ Պատուիրակին հարցուցեր էր թէ փափաքելի կը նկատէ՞ր քրիտանական կառավարութեան կողմէ *«ամենէն պաշտօնակա՞ն»* հաւաստիացումները տայ թէ կառավարութիւնը *«երբեք»* թուրքերու դէմ որեւէ հայկական ապստամբութիւն չէր դրոշմ կամ քաջալերած: Ասիկա պատասխանն էր Պատուիրակին այն տեղեկութեան թէ, ջարդերը կեցնելու համար Վասիկյանի 1915 Յուլիսէն ի վեր կատարած ջանքերը՝ Օսմանեան կառավարութեան մօտ, մնացեր էին անհետեանք: 1915 Սեպտեմբեր 10-ին, նոյնինքն Պապը ինքնագիր նամակ մը ուղղուէր էր Սուլթանին, քայք պատասխան չէր տտացուած⁽⁶⁹⁾:

Փաստերու վրայ հիմնուած հմուտ պատճառաբանութեամբ մը, Պրայը եւ Թոյնպին կէտ առ կէտ հերքեցին թրքական ամբաստանութիւնները *«Կապոյտ Գիրք»*ին համար իրենց գրած Հայոց Պատմութեան *«Ամփոփում»*ին մէջ: Անոնք մատնանշեցին թէ Կովկասի մէջ կազմակերպուած հայ կամաւորները, ընդհանրապէս ոչ թէ թրքաբնակ հայեր, այլ՝ առակաբար ռուսահայեր էին — Իրուական Կայսրութեան քաղաքացիներ: Ատկէ զատ, անոնք շեշտեցին թէ Վանի մէջ կազմակերպուած ապստամբութիւն չկար: Հայերը իրենց շրջանը պաշտպանել էին անոր պաշարուելէն եւ թրքական զօրքերու կողմէ յարձակումի ենթարկուելէն: Ետք միայն: Իրուական Արտաքին Գործերու Նախարար Սազոնովը, նոյնպէս, այդ տեսակէտը կը բաժնէր եւ *«ոչ մէկ տարակոյշ»* ուներ այդ մասին: 1915-ի Մայիսի սկիզբը, փաստարկեց ան թէ՛ հայերուն համար *«ամենամատ»* պիտի ըլլար թիրտ եւ թուրք զերակելու ուժերուն դէմ ապստամբութեան մը սկսիլ՝ նախքան ռուսական զօրքերուն հասնիլը: Ատկէ զատ, Պրայը եւ Թոյնպին անդրադարձան տարագրութեանց ծրագրումի միտքեան եւ անոնց գործադրումին հիմնական համանմանութեան փաստին ու եզրակացուցին թէ *«պատերազմը պարզապէս առիթ մըն էր եւ ոչ թէ պատճառ մը»*, եւ թէ՛ տարագրութեանց ծրագիրը անխուսափելիօրէն ծնէր էր Թրքական կառավարութեան *«քողարկականութենէն»*⁽⁷⁰⁾:

Ամէն պարագայի, ոչ որ պիտի առարկէր *«հակամիջոցներու»* անհրաժեշտութեան մասին՝ որպէս պատասխան անհատներու կամ նոյնիսկ որոշ խումբերու *«սադրանքներուն»*⁽⁷¹⁾, եթէ անոնք հիմնադրուած ըլլային: Բայց, զինուորական նկատումներ չեն կրնար երբեք արդարացնել *զանգուածային տարողութեամբ տարագրութիւններ եւ տառապանք:* Ատկէ զատ, կը թուի թէ 1915-ի զինուորական նկատումները պարզապէս պատրուակե էին էսպէս քաղաքական որոշումներու, որոնց նպատակն էր ցեղին *«մաքրագործումը»*: Թրքական կառավարութեան արարքները քնորոշող այս մէկ բառը՝ Ուինսթըն Չըչիլի կողմէ երեք անգամ գործածուած է մէկ էջի վրայ⁽⁷²⁾: Չորրորդ Բանակի Հրամանատար նոյնինքն Մեմալ Փաշան՝ մոլեգնած էր որ տարագիրները, փոխանակ Կեդրոնական Անաթոլիայի մէջ քնակեցնելու, դրկուէր էին հետադարձ Միջագետք, այսպիսով արգելք ըլլալով Օսմանեան զօրագունդերուն ազատ շարժումին⁽⁷³⁾: Գերման դեսպան Հանգ Ֆոն Վանկընհայնը 1915 Յունիսին տեղեկագրեց քաջայայտ այլեւս՝ թէ *«տարագրութիւնները հիմնուած չէին միայն զինուորական նկատումներու վրայ»*: Յուլիսին՝ համոզուած էր ան թէ Բարձրագոյն Դուռը *«իրապէս»* կը փորձէր Թրքական Կայսրութեան մէջ *«Հայ ցեղը»* քնաջնջել: 1915 Օգոստոս 10-ին, Էնվիլը ըստ էր Դոկտ. Մոհամեմ Լեփախուսին թէ Բարձրագոյն Դուռը վճռած էր *«հիմա վերջ մը տայ Հայերուն»*: Աեկի առաջ, 1915 Մայիսին, Հիւպատոս Շոյպլըր-Ռիխթըրը հետագրեր էր Էրզրումէն՝ առանց ուտելիքի քաղաքէն դուրս քնակող հազարաւոր կիներուն եւ մանուկներուն *«ամբիմատ»* արտաքսումներուն եւ *«սարսափելի»* թշուառութեան մասին⁽⁷⁴⁾: Ընտանիքներու բաժանումը, կիներու եւ մանուկներու վրայ ի գործ դրուած չարչարանքը եւ զանգուածային քնաջնջումի փորձը, անկասկած, չունէին իմաստ իբրեւ *«զինուորական»* միջոցառումներ: Այս բոլոր արարքներուն ետին եղող քաղաքականութիւնը՝ պատմաբանի մը կողմէ պիտի քնորոշուէր իբրեւ *«կենսաբանական ցեղասպանութիւն»*⁽⁷⁵⁾: Ուրիշ մը զայն պիտի մատնանշէր իբրեւ *«դասական պարզութեամբ ցեղասպանութեան»* օրինակ մը, որ կը լուծէր Խրդի-Ռայարոյց փոքրամասնութիւն եղող ժողովուրդի մը քաղաքական կենտոն հարցը՝ քնաջնջելով նոյնինքն ժողովուրդը⁽⁷⁶⁾:

1915-ին, Լորտ Իտպլըթ՝ Ասպըր բազմիցս կրկնեց Համայնքներու Տան մէջ թէ ոճիրները կանխամտածուած էին եւ ոչ մէկ աղբրանք կար: Ո՛չ ապստամբութիւն կար եւ ոչ ալ խռովարարութիւն: Միացեալ Նահանգներուն մէջ ակնարկութիւն եղեր էր թէ քրիտանացի գործակալներ որդեր էին հայերը ապստամբութեան: Համայնքներու Տանը մէջ հաւաստիացուց ան թէ այդպէս չէր: Կոյնիսկ եթէ աղբրանք եղած ըլլար, կարելի չէր չքմեղացնել, կամ նոյնիսկ մեղմացնել գործածած ոճիրները: Անոնք դիտումնատու արարքներ էին *«ոչ թէ ապստամբութիւն պատժելու, այլ հայ ցեղը քնաջնջելու»*⁽⁷⁷⁾:

ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՒ ԸԼՊԷԼ ՄՈՒՍՍՆ

Արդարեւ, Բրիտանիոյ զինուորական իշխանութիւնները, 1915 ի. հաստատուէն ու տեսաբար մերժեցին զէնքեր եւ զինավարժութիւն տրամադրել պիտուէր եւ մասնադարաբար Միացեալ Նահանգներու հայ կամաւորներուն թիւ

Պատերազմական Նախարար Քիչընըըը եւ թէ Ջինուորական Խորհուրդը *«անվարժ եւ անզնւ»* անկանոն զինուորներու օգտագործումը *«խրազործելի»* ծրագիր մը չկատարեցին⁽⁷⁸⁾։ Երբ Եգիպտոսի հայ համայնքը իմացա թուրքիոյ մէջ տեղի ունեցած զանգուածային տարագրութիւններուն մասին՝ Հալէպի Բտալական Հիւպատոսին եւ Կիլիկիոյ ամերիկացի միսիոնարներուն անձնական նկարագրութիւններուն միջոցաւ, գրեց ան Եգիպտոսի մէջ Բրիտանական բանակներու Ընդհանուր Հրամանատար՝ Ջորաբանակի Ջորավար Սըր Շոն Մէքսուելին եւ իմացուց իր բոլոր զգացումները թէ *«ժամանակը եկած էր վտանգի մէջ եղող իր եղբայրներուն օգնութեան փութալու, եւ թէ՛ իրենց կողմէն պարզապէս ոճրային արարք պիտի ըլլային անի երկար սպասելու ու ձգձգումը։ Եգիպտոսի կամաւորներուն պիտի միանային Ամերիկայի, Պուլկարիոյ, Ռուսական եւ Յունաստանի հայ զաղութներէն կամաւորներ։ Բայց անոնք կը խնդրէին բրիտանական կառավարութեան գործնական աջակցութիւնը։ Անոնք շեշտեցին թէ Կիլիկիոյ մէջ ցամաքաբանումը մը կրնար նաեւ օգնել Դաշնակիցներու ճիգին։ Ցամաքաբանումը կրնար բոլորովին անջատել Սուրիան, Միջագետքը եւ Արաբիան ու կրնար թրքական կառավարութիւնը գրկել զինուորական ուժերու իր կարելու աղբիւրներէն⁽⁷⁹⁾։ Քիչ էտք, Հայ Ազգային Պաշտպանութեան Կոմիտէն պատգամաւորութիւն մը, Գահիրէի մէջ Ջորավար Մէքսուելին այցելելով, անձնապէս դիմեց օգնութեան։ Իրենք ամէն օր կը ստանային ամենէն անարեկիչ լուրերը Կիլիկիոյ մէջ տեղի ունեցող շարժումներուն եւ տարագրութիւններուն ու չէին կրնար մնալ *«անտարբեր եւ անգործօն»*։ Իրենք դժուարութիւն պիտի չունենային տիրելու Տարուսեան, Անդիստարուսեան եւ Ամանուսեան լեռներուն, մանաւանդ այժմ՝ երբ Թուրքերը ամբողջովին զբաղած էին Ռուսերով, Կովկասեան ճակատին վրայ, եւ Անկլօ-Ֆրանսացիներով՝ Կէլիբոյի մէջ։ Բայց իրենք կարիքն ունէին Բրիտանական կառավարութեան վերաբացումին, տրամադրելի գէներներուն, Կիպրոսի մէջ համախմբուելու արտօնութեան, փոխադրութեան օգնութեան եւ Դաշնակիցներէն տրամադրուած զինեալ փոքր ուժի մը։ Պէտք էր որ շարժումը ըլլար բրիտանական զինուորական իշխանութեանց առաջնորդութեան տակ։ Պուէնոս Այլթսի մէջ, 300 Հայ կամաւորներ դիմեցին Բրիտանիոյ Ընդհանուր-Հիւպատոսին եւ հաամութիւն խնդրեցին որ ընդունուին՝ իրեն Թուրքիոյ մէջ գործող բրիտանական եւ ֆրանսական զօրքերուն հետ միասին կողող զօրամասեր⁽⁸⁰⁾։*

Կրէյը եւ Արտաքին Գործերու Նախարարութիւնը, սակայն, մամնետականներու զգացումները նկատի առնելով, մերժեցին Եգիպտոսը իրեն հայ կամաւորներու խարխիս գործածելու խնդրանքը։ Ատկէ գտտ, ամէն անգամ որ պիտուի հայ կամաւորներուն կողմէ Թուրքիոյ իրենց հայրենակիցներուն օգնելու առաջարկները փոխանցուէին Պատերազմական Նախարարութեան, Ջինուորական Խորհուրդին պատասխանը կ'ըլլար կտրուկ մերժում, անփոփոխ կերպով։ Խորհուրդը հակառակ էր Կիլիկիոյ մէջ ցամաքաբանումի մը, եւ ապաստարութեան մը համար՝ հայ զինակներու օգտագործումին⁽⁸¹⁾։ Ջինուորական Խորհուրդը պնդեց թէ՛ աշխարհագրական, ռազմական եւ այլ պատճառներ՝ Դաշնակից բանակներուն համար անկարելի պիտի ընէին օգնութիւն տալը⁽⁸²⁾։ Կը

կարծուր թէ հայկական կամաւորական ոյժ մը օգտակար չ'ըլլար Բրիտանիոյ պատերազմական ճիգին։

Պատերազմի ամբողջ տևողութեան ընթացքին եւ մասնաւորաբար առաջին տարիներուն, կը թուի թէ Պատերազմական Նախարարութիւնը համակուած էր Արևմտեան ճակատի սեւեռուն զաղափարովը։ Ան միշտ աւարկեց Արևելքի մէջ ճոր ճակատներու բացումին։ Թէ Ընդհանուր Սպայակոյտը երկրին մէջ եւ թէ Բրիտանական Բարձր Հրամանատարութիւնը Ֆրանսայի մէջ, այն անսակելոյ պաշտպանեցին թէ պատերազմը կրնար շահուիլ միայն Արևմտեան ճակատին վրայ եւ թէ պէտք էր որ Կիպրոսեան զինուորական բոլոր միջոցները հոն կեդրոնանային, քացի այն պարագայէն երբ անհրաժեշտ դատարար Սուլէյման Զրանցքին նման կայսերական շահերու պաշտպանումը⁽⁸³⁾։ Կը թուի թէ առաջարկուած ճոր ճակատ մը՝ անվարժ, անկանոն զօրագունդի մը վտանգիը հարցէ դուրս էր։ Եւ սակայն, Ջորավար Սըր Շոն Մէքսուելին շփման մէջ էր Եգիպտոսի հայ համայնքին հետ, կը թուի թէ համամիտ չեղաւ Լոնտոնի Պատերազմական Նախարարութեան կարծր հայեացքին։ Քիչընըին հետագրեց ան յստակ խօսքերով. *«Պէտք է ամէն բան ընել, կարծեմ, օգնելու հայկական շարժումին»*⁽⁸⁴⁾։ Բայց իրենք եղաւ առանձին ձայն մը միայն։ Թէ՛ Պատերազմական Նախարարութիւնը եւ թէ Արտաքին Գործերու Նախարարութիւնը կը հաստատային թէ Կիլիկիոյ մէջ հայկական շարժում մը կրնար պատճառ ըլլալ բարդութիւններու եւ յանկեալ պարտաւորութիւններու։ Այսպէս, որեմն, սպիտակ հայկական համայնքներուն ետանդն ու խանդավառութիւնը՝ պատերազմական մեծ ճիգին մասնակցելու եւ Թուրքիոյ իրենց հայրենակիցները փրկելու՝ մնացին ապարդիւն։ Եթէ յաջողէր ցամաքաբանումը Կիլիկիոյ մէջ, կրնար ան թեթևացնել թրքական ճնշումը Կէլիբոյի մէջ միարժուած Դաշնակիցներուն վրայ։

1915 Սեպտեմբեր 7-ին, Սուրիական ծովեզրիքի Ֆրանսացի ծովակալը հետագրեց Կիպրոսի Բարձր Կուսակալին թէ՛ 8000 Հայեր *«քաջաբար»* կը կոուէին Թուրքերու դէմ, Անտիոքի ծոցին մօտ, Շէպէլ Մուսայի մէջ։ Իրենց խնդրանքին ընդառաջելով Ծովակալը ռազմաժողով եւ պարէն հաշտայթեր էր, քայց անոնք իրենց 5000 ծերերուն, կիներուն եւ մանուկներուն Կիպրոս փոխադրութիւնը խնդրել էին։ Ծովակալը Կիպրոսի Բարձր Կուսակալին հարցալ թէ ի՞նչ պէտք էր պատասխանել։ Այս վերջինը խորհեցաւ թէ *«գրեթէ անկարելի»* էր զանոնք ընդունիլ։ Բնակութեան շատ սամմանափակ շարմարութիւն կար կողմին վրայ եւ քաղաքակաճօրէի փափաքելի չէր։ Ջորավար Մէքսուելին, սակայն, Պատերազմական Նախարարէն խնդրեց ամէն բան ընել շարժումին օգնելու։ Եթէ Կիպրոս կամ Հոտտոս անոնց կիները եւ մանուկները ստն ի, Հասիքը կրնային *«Տարտանելէն կարելոյ շնորհի մը»* պատճառ ըլլալ։ Միկտորը խորհուրդ տուաւ ճնշում բանեցնել Կիպրոսի վրայ։ Կրէյը, սակայն, համամիտ չեղաւ մամնետական համայնքներ ունեցող Եգիպտոսի կամ Կիպրոսի մը ին դունելու այդ զաղթականները։ Կառավարութիւնը *«չի կրնար համոզուելու զաղթականները ընդունելու այդ երկիրներէն որեւէ մէկուն մը»* բայտ Կրէյը Փարիզի Դեսպան Պերթիին, իր *«տեղադրական»* հետապիթին մը։ Նորոստով

Մովակայն էր որ յանձն առեր էր այդ գաղթականները ցամաք հանել, և հետևաբար

«... Ֆրանսական Կառավարութեան կը մնար կարգադրել՝ կա՛մ անոնց ստժամայ կեցութիւնը Հոռոտսի մէջ կա՛մ անոնց փոխադրութիւնը Ալեքրիա»⁽⁸⁵⁾;

Եւ սակայն, Կրէյի հեռագիրը ուշացաւ, և Ֆրանսացի Մովակայը Եզիպտոս ցամաքահանէն 5000 հայ գաղթականները: Եզիպտական իշխանութիւնները ստիպուեցան անոնց բնակութեան համար առժամայ կարգադրութիւններ ընել Փորթ Սայտի մէջ: «Անոնք ծանր բեռ մըն են», Բարձր Կուսակալ Սըր Հենրի Մզմեհընը հաղորդեց Աղեքսանդրիայէն: Կրէյը չյուսահատեցաւ: Ան Պերթիին հրահանգեց որ Ֆրանսական կառավարութեան պնդէր գաղթականներու փոխադրումը «ուրիշ տեղ՝ կարելի փութով»: Մի քանի շաբաթ ետք, Եզիպտոսի Ֆրանսական զինուորական գործակալին կողմէ զինուորագրուեցան անոնք «Էլէիբոլիի մէջ ծառայութեան համար»⁽⁸⁶⁾:

Այսպէս ուրեմն, 1915-ին, Բրիտանական առաջնորդութեան տակ հայ կամաւորներու խումբեր կազմելու բոլոր առաջարկները մերժուեցան: Նոյնիսկ մէկայլ Մուսայի մէջ «քաջաբար» կոտորելնու ընտանիքներուն ապաստան տրուեցաւ դժկամակութեամբ: Մարդ կը մղուի խորհրդածելու թէ՛ արդեօ՞ք Կիլիկիոյ մէջ ցամաքահանու մը պիտի վերջանար ձախողութեամբ, թէ՛ արդեօ՞ք Թուրքիոյ հայերու զանգուածին և Կէլիբոլիի բրիտանացիներուն ճակատագիրը կրճար տարբեր եղած ըլլալ, եթէ հայ ափուրէն կամաւորական խումբերուն առաջարկները մերժուած չըլլային 1915-ին:

1917-ին, սակայն, բրիտանական իշխանութիւններն էին որ բուն կերպով ջանացին հայկական մարդոյժ զինուորագրել Կովկասի մէջ:

ԲՐԻՏԱՆԻԱ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԿՈՅԺ՝ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ, 1917-ԻՆ

1917-ի կիսուն, Բրիտանիան, միջազգային և զինուորական բնագաւառներուն մէջ, դիմագրաւուեցաւ իրապէս մոայն հեռակարով մը: Ինչ որ բրիտանական իշխանութիւնները ամենէն շատ վրդովեց և իսկական սարսափ ներշնչեց՝ գերմանական ընդձուլեայ յարձակողականն էր: Արևմտեան ճակատը տեղբայրի մէջ էր տակափն: Երրօրայի մէջ մարտնչող գլխատր երկիրները գրեթէ սպառած էին: «Տի մէկ ատեն Իտալիան եղած էր պատերազմին մէջ իր ամբողջ սրտով»⁽⁸⁷⁾: Պատերազմական գործողութեանց գլխատր ճակատին վրայ, Ապրիլէն սկսեալ, Նիվէլի յարձակողականը չէր յաջողէր ապահովել ռազմավարական որեւէ շահ: Ֆրանսական մարդոյժի պահեստը սպառելու մօտ էր: Պաղեստինի մէջ, Եզիպտական Արշաւախմբային Զօրքին կողմէ ճակատային յարձակումը, «Երկրորդ Կազա»ն, բացայայտ պարտութեամբ վերջացաւ Ապրիլի կիսուն: Հրամանատարը, Զօրավար Սըր Արշիպլըտ Մըրիս, դարձեալ խնդրեց Լոնտոնէն յանդիմանական երկու հետեակային զօրաբաժին:

Ընդհանուր մտայութեան մէջ, բրիտանական և հնդկական զօրագուններուն մտտքը առասպելական Պաղեստա քաղաքը, 1917 Մարտ 11-ին եղած

էր բրիտանական առաջին ուշագրաւ յաջողութիւնը: Պատերազմի պատմութեան մէջ, առաջին անգամն ըլլալով, բրիտանական կառավարութիւնը՝ Եզիպտական ու Միջագետքեան Հրամանատարութեանց տակ գտնուող զօրքերը և Կովկասի Ռուսական բանակը նկատեց իբրև հասարակաց աշխատանքի մը լծուած բանակներ: Պէտք էր որ անոնց նպատակը ըլլար նուաճումը Օսմանեան Կայսրութեան ծայրամասի երկիրներուն: Պէտք էր որ անոնք Թուրքիոյ պարտադրէին պարտութիւն մը, որ իր կարգին պիտի առաջնորդէր Պովկասիոյ պարտութեան⁽⁸⁸⁾: Նկատի ունենալով Պաղեստիի գրաւումն ետքի իրենց ծրագիրները, Բրիտանացիները ապաւինէր էին ռուսական գործակցութեան, որ կրնար դրսեւորուիլ ռուսերուն ղէպի Մուսոյ յառաջացումովը և անոնց Կովկասեան գլխատր բանակին կողմէ կորովի յարձակողականով մը⁽⁸⁹⁾:

Սակայն, 1917-ի Յնդափոխութենէն յետոյ, շուտով բացայայտ դարձաւ թէ Կովկասի մէջ ռուսերը ո՛չ քաւարս կերպով կազմակերպուած էին, ոչ ալ ի վիճակի՝ ազդու գործողութիւններ առաջ տանելու՝ թուրքերուն դէմ: Ռուսական բանակները կորսնցնելու վրայ էին կոտելու իրենց կամքը: 1917 Ապրիլին, Հիւպատոս Սթիվընը Կովկասէն տեղեկացուց թէ դասալքութիւնը շատ յաճախողալ էր եղած. 400 դասալիքներ պատասանէր էին Թիֆլիս քաղաքի պարտեզները: Օգոստոս 6-ին, Կովկասեան 21-րդ Հրաձգային Գունդը և Կովկասեան 6-րդ Հրաձգային Զօրաբաժինը տփեր էին իրենց Գնդապետը և եօթը ուրիշ սպաներ⁽⁹⁰⁾:

Ռուսերուն մօտ այսպիսի անտարբերութեան և Արեւելեան ճակատին հասանական քայքայումի տուեալներով՝ Դաշնակիցներու պետական մարդոց համար պատերազմի հետանկարքեք քաջակերական չէին: Վախ կար որ Գերմանացիները կարենային իրենց զօրագունները փոխադրել դէպի Արևմտեան ճակատը: Աւելի անմիջականօրէն, Կովկասեան ճակատին քայքայումը կը սպառնար որ չքանար Օսմանեան Կայսրութեան դէմ ընդհանուր յարձակողականին ռազմական գլխատր խարխիւներէն մէկը: Կայսերական Ընդհանուր սպայակոյտի Պետ Սըր Ռիլիքմ Ռալֆըթընը համոզուած էր թէ՛ եթէ Կովկասի մէջ ռուսական ճնշումը բոլորովին դադարէր, Թուրքերը պիտի կարենային 200,000-ի չափ զօրքեր կեդրոնացնել Տիգրիսի վրայ և լետոյ փորձէին Պաղեստանը վերագրանել: Նման քայլ մը կրնար վտանգել ապահովութիւնն ու հանդարտութիւնը Հիւսիս-Արևմտեան Սահմանազուրիսին, Հնդկաստանին և սրբանմտեան Պարսկաստանին: Գերմանիան եւ կրնար շահագործուիլ Պաղեստինի ղէմ յարձակողական մը քաջալիքելով, որովպէս կրնան, տակափն չէր հրամարտած Պաղեստի երկաթուղագիծի ծրագիրով արտայայտուած իր արեւելեան փոռասիրութիւններէն: Ասկէ զատ, Ռուսական ճակատին քայքայումը կրնար նաեւ քաղաքի արժէքատր աղիւրները բանալ Կեդրոնի պետութիւններուն առջեւ՝ ա՛յնպիսի ատեն մը, երբ քաղաքի պակասը կրնա պահել չէր հրամարտած պատերազմական իրենց մերենային տկարացման՝ Երրօրայի մէջ: Ան կրնայ նաև քաջալիքել Թուրքերուն Բանթուրանական փաստաիրութիւնները⁽⁹¹⁾: Միջին Արևելքի զինուորական հասարակչութիւնը կրնար դիտարկուել նաեւ Բրիտանիոյ դէմ: Սակայն, Բրիտանացիներուն առաջնակէք մտայութիւնը

միսիսանի Պարսկաստանի եւ Միջագետքի իրենց զօրագունդերուն զինուորական օժանդակութեան հայթայթումն էր:

1917 Հոկտեմբեր 15-ին, Ռուսական Ընդհանուր Կեդրոնատեղիին Բրիտանական Պատերազմական Պետ Զօրավար Պարթըրը տեղեկացուց Կալսն-րական Ընդհանուր Սպայակոյտի Պետին թէ՛ Միջագետքի մէջ Զօրավար Մոտի համար զինուորական յարմար օժանդակութիւն ապահովելու «ամբողջ դժուարութիւնը» կրնար թերեւս լուծուիլ: Իր Սպայակոյտի Սպան, Փոյս-Գնացատկա Մէլթրեն-Լտորըն, Կովկասէն վերջերս վերադարձած, տեղւոյն վրայ սպառելի քննարկումներ կատարելէ ետք եկեր էր այն եզրակացութեան թէ՛ Կովկասի մէջ միակ իրապէս հաստատարիւմ զօրագունդերը հայկականներն էին: Զարմանալի չէր որ հայերը հաստատարիւմ էին: Մահմետական ցեղերէ շրջապատուած ըլլալով, գոյատեւումի իրենց միակ յոյսը յաջողութիւնն էր ուսական զօրքերուն: Հայկական Կոմիտէին ազդեցիկ անդամները հաստատ էին Լտորընին թէ՛ իրենց հայրենակիցները չափազանց յօժարակամ էին կոտուելու, քանի որ ատիկա պէտք էր որ ընէին իրենց սեփական գոյութեան սիրոյն: Դժբախտութիւն էր որ նոյնիման ոտսերը չէին ըմբռնած իրենց տրամադրութեան տակ գտնուող բոլոր հայ զինուորները Կովկասեան ճակատին վրայ ունենալու կարեւորութիւնը: Ռուսական քանակներուն մէջ գտնուող մօտ 150,000 հայերէն նուազ քան 35,000-ը հոն էին: Կոմիտէն, Լտորընին միջոցով, քրիտանացիներէն թափանձեր էր ապահովել, եթէ կարելի էր, միտ ճակատներուն վրայ մնացող 100,000 հայերուն փոխարդրութիւնը Կովկաս: Հիսիսային Պարսկաստանի եւ Միջագետքի համար մարդուծի արժէքատր աղբիւր մը գտած ըլլալու հետեակարովը խանդավառած՝ Զօրավար Պարթըրը կ'եզրափակէր.

«Զօրատր կերպով կը զգամ թէ սակիս հարց մըն է որուն վրայ պէտք է որ պնդենք, եւ որուն համար պէտք չէ որ վարանինք դիւանագիտական ճնշում քանցենք, եթէ պէտք ըլլայ: Բացայայտ է թէ՛ կոտուելու անհամբեր, ու նաեւ մեր վրայ ամենէն ամբողջական վստահութիւնը ունեցող 150,000 հայ հետեակ զօրքերը անգնահատելի առանկութիւն մը պիտի ըլլային Կովկասի ընդհանուր ռազմական կացութեան մէջ: Կատաշարկեմ եւ Ռուսական Ընդհանուր Սպայակոյտին թելադրել մը: Կովկասեան Բանակին համար շանելուածական զօրքերը, սպազային, կարելի եղածին չափ շատ հայերէ բաղկանան... Պիտի առաջարկեմ որ արչ ծրագիրը... նաեւ եւ առաջ կիրառելուի Հիսիսային Պարսկաստանի զօրքերու պարագային, այսինքն՝ անոնց որոնք հասանաբար ամենէն առաջ պիտի շփման մէջ գան Մոտին հետ: Արդեօք անելի չա՛ր պիտի ըլլար առաջարկել որ Հայկական հետեակազօրքը առնուէր Միջագետքի մեր զօրքերուն մէջ: Կարելի պիտի ըլլա՞ր նաեւ ձեռք ձգել ամերիկացիներուն հաւանութիւնը՝ որ Ամերիկայի հայերը արձանագրուին Միջագետքի մէջ Մոտին հետ զինուորական ծառայութեան համար»:

Կայսերական Ընդհանուր Սպայակոյտին Պետը համաձայն գտնուեցաւ: Թորքերը կ'օգտուէին ուսական քանակներու քայքայումն: Իրրեւ արդիւնք, անկասկածաբար նշաններ կային Կովկասէն մինչեւ Զինական Թորքեւստանի սահ-

մաններու մահմետական բոլոր ցեղախումբերուն մօտ: Հետեւաբար, Սպայակոյտին Պետը անմիջապէս գրեց Պատերազմական Դահլիճի քարտուղարին. «Պէտք է կատարել մեր կարողութեան մէջ գտնուող ամէն քանք, որպէսզի Կովկասի եւ Հիսիսային Պարսկաստանի ուսական զօրքերուն մէջ տեղի ունենայ անպարտ ներգրաւումը կարելի եղածին չափ ստուար հայկական տարրի մը»⁽⁸²⁾: Պատերազմական Դահլիճը, Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետին թելադրութեամբ, հարցը քննարկեց 1917 Հոկտեմբեր 23-ին: Դահլիճը լիազօրեց

«Արտաքին Գործերու Նախարարը, որ Միացեալ Նահանգներու Կատարարութեան հետ համաձայնութեան գալով դիւանագիտական ճնշում քանցենէին Ռուսական Կատարարութեան վրայ որ

ա) Արեւելեան ճակատին վրայ ներկայիս ծառայող հայկական զօրագունդերը ուղարկուէին Կովկաս.

բ) Հայկական զօրամասերու զինտրագրումը եւ կազմութիւնը արտօնուէին Կովկասեան ճակատին վրայ ծառայութեան համար»⁽⁸³⁾:

Հայկական մարդուծը օգտագործելու այսպիսի տեսակէտներ ամրապնդուեցան Թիֆլիսէն Հիւպատոս Սթիվընզի մէկ պաշտօնագրովն ալ: Ան էր որ տեղեկագրեց թէ Կովկասի մէջ զինուորական ուժերու «ազգայնացում»-ին համար ծրագիր մը կ'առաջարկուէր: Յոյս կար որ ճակատի հայկական զօրքերը, ներկայացուած իրրեւ ամենէն վստահելի եւ հաստատարիւմ զօրագունդերը, պիտի հասնէին թրքական յառաջացումի մը ազդու դիմադրութիւն տալու համար պէտք եղած թիւին: Կովկասի մահմետական զօրագունդերը պիտի գործածուէին այլազան կերպերով, քայց անոնք այնքան ալ վստահելի չէին նկատուիր, թորքին դէմ կռիւի դրկուելու համար⁽⁸⁴⁾:

Նոյն ատեն, նոյնիման Ռուսիոյ մէջ, կարգապահութիւնը քայքայուեցաւ, ու կոյիւր դադրեցաւ: Ատիկէ ետք, քրիտանական զինուորական իշխանութիւնները ստիպուած եղան Կովկասի մէջ միայն Հայերուն եւ Լրացիներուն վստահելու: 1917 Հոկտեմբերի վերջաւորութեան, Զօրավար Օֆի Ծորը հետագրեց Զինուորական Գաղտնի Սպասարկութեան Տճօրէնին.

«Եթէ պատահի որ Ռուսական Հետեակազօրքի ընդհանուր դասալքութիւն մը տեղի ունենայ այս շրջանին մէջ, ոչ մէկ քան կրնայ առաջը քը անելի անիշխանութեան ու կարգ ու կանոնի խախտումին, քայց Հայկական եւ Լրացական զօրագունդերէն»:

Եւ սակայն, Կովկասի մէջ վերջերս կազմուած Հայկական վեց վաշտերը «քսու դարական պատճառներով» մերժեցին Պարսկական ճակատ դրկուիլ Հոկտեմբերին: Բեթթոկրատի Հայկական Կոմիտէն եւս որոշեց «չպնդել» որ հայկական զինուորական խումբեր կազմուէին, մինչեւ Հայաստանի ապագայ քաղաքական իրավիճակին որոշուիլը⁽⁸⁵⁾:

Բացայայտ է թէ՛ մինչ Պատերազմական Դահլիճը եւ Բրիտանիոյ լիակ ուրական իշխանութիւնները, անհամազուտացած ուսական քանակներու կոտուումովն, կ'ոզէին որ Կովկասի հայերը կոտուէին միսիսային Պարսկաս-

տանի, Միջագետքի եւ Կովկասի մէջ, այդ հայերը, բնականաբար, անձկագին-
օրէն կը հետամուտէին ամէն բանէ աւելի իրենց սեփական հայրենիքին ապագան
ապահովելու: Պատերազմի ընթացքին, Կովկասեան բանակները, ներստեպ
հայ կամաւորները, թրքական սահմանը անցնելու եւ գրաւելու էին հայկական վեց
վիլայէթներէն երեքը: Այժմ, Կովկասեան ճակատին քայքայումովը, ո՛չ միայն
այդ նահանգները, այլ նաեւ Ռուսական Կովկասի մէջ էրեսանի նահանգը
վտանգի մէջ էին: Ո՛վ պիտի պաշտպանէր զանոնք թուրքերուն դէմ:

Ատոկէ զատ, հայերը չէին գիտել թէ ի՛նչ նպատակներու համար կ'առա-
ջարկուէր որ կոտէլին: Անոնք անորոշութեան մէջ էին եւ մտահոգ՝ իրենց ապա-
գային նկատմամբ: Մտաւորապէս 150,000 Կովկասաբայեր հաւատարմօրէն
կոտել էին ցարական բանակներուն մէջ: Սակայն հիասթափուէր էին Ռու-
սիայէն: Տեղեկագրում էր թէ անոնք «չափազանց զգուած» էին Ռուսական
իշխանութիւններէն ու դարձել էին կասկածոտ՝ անոնց նկատմամբ: Կովկասի
մէջ հայկական զօրքերը ստիպուէր էին ամբողջ կոիւր իրենց վրայ առնել ու
կրել ծանր կորուստներ: Բայց Հայաստանի վերագրաւումը մասերուն մէջ հայ
կայուածատէրերը վտարուէր էին, եւ թաքաւ ու կազակ գաղթականներու կը
յատկացուէր անոնց տեղը⁽⁹⁶⁾: Կը թո՛ւ թէ նոյնիսկ ռուս առաջնորդը, Քերեմ-
քին, առարկել էր «Հայկական Չոկատի մը ճմառ որեւէ բանն» կազմութեանը:
Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ, թէ՛ Լորտ Ռուպրըք Սաւելին եւ թէ
Սըր Ռոնըլտ Կրեմըմի տեսակէտն էր թէ՛ այդ պարագաներուն մէջ, քիչ հաւա-
նակամութիւն կար որ արդիւնք տային հայերը յաւելեալ ճիգերու հրափրող
փորձերը, եթէ Արեւմտեան Ռուսերը չներաշխատուէին Հայաստանի ապագան⁽⁹⁷⁾:

Ուրեմն, արագօրէն քայքայուող Կովկասեան ճակատին վրայ հայերու
պատերազմական ճիգերը անկի եւս խթանելու համար էր, գլխատրաբար, որ
Բրիտանիոյ ղեկավարները իրենք զիրենց զտան Հայաստանի ազատագրումին
մասին առատաձեռնօրէն համակրական յայտարարութիւններ ընելու անհրա-
ձեշտութեան առջև:

Արտաքին Գործերու Նախարարութեան հրահանգներուն վրայ, Լորտ
Պերթիին, Փարիզի մէջ, Պօղոս Նուպարիին հետ քննութեան հնիք դարձուց վեց
հայկական վաշտերուն մերժումը՝ Պարսկական եւ Միջագետքեան ճակատները
երթալու եւ Բեթրոկրատի Հայկական Կոմիտէին որոշումը՝ Հայաստանի ապա-
գայի հարցին լուծումին սպասելու՝ նախքան նոր կամաւորներու զինուորա-
գրումին կազմակերպումը: Լորտ Պերթիին մտահանձեղեց Պօղոս Նուպարին թէ
Պարսկական, Միջագետքեան եւ Կովկասեան ճակատները բոլորն ալ մասերն
էին ռազմական նոյն գործողութեան, որով կախում ունէր Հայաստանի ապա-
գան: Պերթիին խնդրեց Պօղոս Նուպարին որ միջամտել էջմիածնայ Կաթողի-
կոսին եւ Բեթրոկրատի Կոմիտէին մօտ:

Պօղոս Նուպարը, սակայն, «գօրատր կերպով» պնդեց հայերուն այն զգա-
ցումին մասին, թէ անոնք պէտք էր որ կոտէլին միայն հայկական ճակատին
վրայ: Վախ մը կար թէ ռուսական զօրագունդերը կրնային գրաւումը երեք
վիլայէթները «չթել թուրքիոյ», «ոչ-կցումներ» սկզբունքով: Այդպիսի պարա-
գայի մը, հայերուն ազատագրումի յոյսերը պիտի չքանային: Ատոկէ զատ,

Կովկասի հայերը կը վախճային թէ յառաջացող թուրքերը եւ քիւրտները իրենց
նիւր պիտի միացնէին Կովկասի մահմետականներուն՝ բնաջնջելու թէ՛ բնիկ եւ
թէ՛ գաղթական հայ բնակչութիւնը: Բայց, Պօղոս Նուպարը կը հաստատ թէ
հայ զինուորներէ թաղկացած զօրամասերը, իրենց հայրենի հարազատ հողը
պաշտպանելու համար, խոչընդոտ պիտի հանդիսանային թրքական բանակին
կոտէլ այդ Նահանգներու վերագրաւումին ու պիտի յաջողէին ցարերը կան-
խել: Պօղոս Նուպարը, հետեւաբար, օգնութիւն խնդրեց՝ Կովկասեան ճակատին
վրայ հայերէ թաղկացած զօրատր բանակի մը կազմումին ի նպաստ: Այդ ճա-
կատին վրայ 35,000 զինուորներ կային, ու փափաքել էր որ միւս ճակատներէն
բոլոր հայ զինուորները համախմբելով, այդ թիւը բարձրանար 150,000-ի: Յե-
տագային, կրնար նոյնիսկ կարելիութիւնն ըլլալ Տիարպէքիբէն անցնող ջո-
կատները դրկել Միջագետք:

Արտաքին Գործերու Նախարարի Օգնական՝ Տեղակալ Սըր Ռոնըլտ Կրե-
մըմի կարծիքին համաձայն, այդ պատճառաբանութեանց մէջ «ոյժ» կար, իսկ
Արտաքին Գործերու Նախարար Պաֆլուրը «Այլ» արձանագրեց⁽⁹⁸⁾:

Այդ առեւն, Քերեմքիի կառավարութիւնը ինկել էր արդէն: Բրիտանա-
կան կառավարութեան գլխատր ձգտումը եղաւ այժմ՝ Ռուսիոյ կողմէ՝ Գերմանիոյ
հետ անջատ հաշտութեան դաշինք մը կնքելու որեւէ քայլի դէմ մաքսումը՝
կարելի ամէն միջոցով: Անհրաժեշտ էր, այս կամ այլ կերպ, բաց պահել Արեւե-
կեան ճակատը, այլապէս՝ Գերման զօրքերուն հաւանական փոխադրումը Արե-
ւելեան ճակատին դէպի Արեւմտեան՝ կրնար աղիտալի հետեւանքներ ունե-
նալ: Բացի ատկէ, Ուքրանիոյ հանքածուխը եւ ցորենը ու Կովկասի քարիւղը
կրնային զերմանակաճ ձեռքերուն մէջ իյնալ: Դաշնակիցները, մասնատրաբար
Բրիտանիան, աշխատեցան Պոլշեիկներուն հետ հասկացողութեան մը գալ թէ
Գերմանիոյ հետ անջատ դաշինք մը խաղաղութեան՝ «ոչ մոռոլդրալաւարական
պիտի ըլլար, ոչ տեսական եւ ոչ ալ ռուսավայել»⁽⁹⁹⁾: Երբ իրենց ջանքերը ձախ-
ղեցան, անոնք որոշեցին զօրավիճ կանգնիլ Կեդրոնական պետութիւններուն
դէմ կոտելու տրամադիր ո՛րեւէ խումբի:

1917 Դեկտեմբեր 3-ին, Պատերազմական Դահլիճը քննարկեց Ռուսիոյ
հարցը: Դահլիճը համոզում էր թէ իր միակ յոյսը՝ Ռուսիան արգիլելու որ Գեր-
մանիոյ հետ «անջատ հաշտութիւն մը կնքէր», իր կարողութեան բոլոր միջոց-
ներովը զօրացնել էր այն խումբերը, որոնք Համաձայնական պետութիւն-
ներուն իրապէս քարեկամ էին: Եթէ կարելի ըլլար կազմել հարստային խմբա-
կութիւն մը՝ կովկասցիներէ, կազակներէ, ուքրանացիներէ եւ ռուսմանացիներէ,
թաղկացած, կրնար ան հաւանաբար ի վիճակի ըլլալ հաստատելու չափաւոր
կերպով կայուն ոյժ մը եւ, ամէն պարագայի, քարիւղի, հանքածուխի եւ ցորենի
վրայ իր ունեցած իշխանութեան շնորհիւ կարենար հակակշիռի տակ առնել ամ-
բողջ Ռուսիան: Պատերազմական Դահլիճը որոշում առաւ թէ՛ քրիտանական
կառավարութեան քաղաքականութիւնը էր Ռուսիոյ մէջ զօրավիճ կառուցելու
որեւէ տրամաբանական մարմինի, որ պիտի «գործօն կերպով ընդդիմանար
Մեծամասնական շարժումին» (Պոլշեիկութեան): Դահլիճը միաժամանակ
որոշեց առատօրէն դրամ տալ, չափաորութեան սահմանին մ.ջ. այնպիսի

մարմիններու, որոնք տրամադիր էին Դաշնակիցներու դատին օգնելու: Ըստ այնմ, Լորտ Ռոպլըքը՝ Սեսըլը հետագրեց Բեթթոկկրատի մէջ Բրիտանիոյ դեսպան Սքր Շոքը Պիքեմընդին, աւելցնելով թէ «ծախար նկատի պէտք չէ առնել»⁽¹⁰⁰⁾:

Մի քանի օր ետք, Պատերազմական Դահլիճը յատկապէս քննարկեց Հայաստանի հարցը եւ «շխագործեց» Արտաքին Գործերու Նախարարը իր կողմը տրուելիք միջոցներով «Հայերուն» նիւթական պատշաճ օգնութիւն տալ՝ Զինուորական Գաղտնի Սպասարկութեան Տնօրէն Զօրավար Մատնայիկ հետ խորհրդակցաբար ⁽¹⁰¹⁾: Փարիզի մէջ, Պաֆֆուրը, Զօրավար Մատնայիկ ու Լորտ Միլընըրը (Պատերազմական Դահլիճին անդամ եւ Անկաշտօն Նախարար) քոլորն ալ Պօղոս Նուպարին հետ խօսակցութիւններ ունեցան «Հայկական գօրքերը օգտագործելու հարցին մասին»: Պօղոս Նուպարը պատրաստեց սեւագրութիւնը հետագիրի մը որ ուղղուած էր Կովկասի հայ առաջնորդներուն: Այդ հետագիրը անգլիական իշխանութիւններուն կողմէ պիտի տրուէր Էջմիածնայ Կաթողիկոսին՝ փոխանցումի համար: Անհրաժեշտ է, կ'ըսէր ան, աւելցնել Կովկասի հայ զինուորներուն թիւը եւ կամատրներ արձանագրել՝ դիմադրել կարեւոր ու համար՝ ազատագրուած Հայկական նահանգներուն վրայ թրքական յարձակումի մը եւ ի վերջոյ միանալու Միջագետքի Բրիտանական բաժնակին: Այդ նպատակով ինչ ապահովէր էր նիւթական ու ունեւակական լրիւ օգնութիւն՝ Բրիտանական եւ Ֆրանսական կառավարութիւններէն: Պօղոս Նուպարը, միւս կողմէ, Բրիտանիոյ առաջնորդներուն շեշտեց թէ մեծ կարիքները կը կարծուէին կազմակերպչական միջոցներու եւ դրամական յատկացումի: «Անհրաժեշտ» էր որ քրիտանական կառավարութիւնը ղրկէր «Ելարեի ամէնէն գօրաւոր» Պատուիրակութիւնը, գլխաւորապէս՝ Զօրավարի մը կողմէ որ ըլլար ոչ միայն լազ զինուորական մը, այլ դիւանագետ մը նաև ⁽¹⁰²⁾:

Իր կարգին, Կայսերական Ընդհանուր Սպայակոյտին Պետը տեղեկացուց Զօրավար Ծորին թէ ան կրնար հայկական ու վրացական գլխաւոր իշխանութիւնները լիազօրել՝ Ռուսերէն գնելու զէնքեր եւ մթերք այնպիսի զօրագուցի մը համար որ ատակ ըլլար ուզմադաշտ իջնելու: «Բրիտանացի սպաներ պիտի ղրկուին» օգնելու հայկական ու վրացական զօրքերու կազմակերպումին, աւելցուց ան: Ասիկա պատասխանն էր քրիտանական ցամաքային կամ ծովային զօրքերու համար Ծորի ըրած թախանձագին դիմումին: «Զեմ կրնար անել զօրատր կերպով շեշտել սահկա», հետագրեր էր Ծորը: Ասիկա տեւոյն վրայ վստահութիւն պիտի ներշնչէր եւ կարգ-կանոն վերահաստատէր ⁽¹⁰³⁾:

Այսպիսի ծրագիր մը՝ տեղական զօրքերով լեցնելու Ռուսական բանակներուն կազմալուծումովը Կովկասի մէջ ստեղծուած պարապը, փափաքելի նկատուեցաւ նաև ֆրանսական կառավարութեան կողմէ: Լորտ Միլընըրին ու Լորտ Ռոպլըքը՝ Սեսըլին կողմէ պատրաստուած յուշագիր մը մասնաւորեց թէ Դաշնակիցները պարտաւորուած էին պաշտպանել, եթէ կարելի ըլլար, Հայերուն մնացորդները, ո՛չ միայն Բրիտանական-Միջագետքեան զօրագուն-դերուն կողք պահպանելու համար Պարսկաստանի եւ Կովկասի մէջ, այլ նաև՝ որովհետև Հայկական ինքնավար կամ անկախ պետութիւն մը, Վրացական

պետութեան մը «միացած, եթէ կարելի ըլլար», «միակ արգելք»ն էր Պոլսին Զինուորական տարածուելիք Թուրանական շարժումի մը ծաւալումին: Յուշագիրը ընդունուեցաւ Ֆրանսայի Վարչապետ Ժ. Գլեմանտինի եւ Արտաքին Գործերու Նախարար Ս. Փիշոնին կողմէ, 1917 Դեկտեմբեր 23-ին ⁽¹⁰⁴⁾: Երբ ֆրանսական կառավարութիւնը իր պատրաստակամութիւնը յայտնեց Ուրբանիսն եւ Պետարպիան ֆինանսատրելու եւ ստանձնեց գանձոնը կազմակերպելու պատասխանատուութիւնը, Զօրավար Մատնայիկ թելադրեց որ, այդ պարագային, Կազմակերպում, Վրացիներուն եւ Հայերուն կազմակերպումը ձգուէր քրիտանական կառավարութեան: Անտարակոյտ, «պատասխանատուութեան քսածանու»ը նկատուեցաւ չափազանց փափաքելի ⁽¹⁰⁵⁾: Համաձայնութիւնը վերջնական նախաձեռնում 1917 Դեկտեմբեր 23-ին: Հայերուն օգնելը, հետևաբար, քրիտանական պարտականութիւն մը պիտի ըլլար:

Վերոյիշեալ բոլոր խորհրդակցութիւնները, պաշտօնագիրերը եւ յուշագիրները կը մատնանշէին Կովկասի մէջ պատերազմը շարունակելու եւ զայն թուրքերուն ու նոյնիսկ գերմանացիներուն դէմ տեղական ուժերով ու մասնաւորաբար հայերով պաշտպանելու քաղաքականութիւնը՝ թէ՛ քրիտանական եւ թէ՛ հայկական տեսակէտով: Պօղոս Նուպարը յուսաց թէ, Դաշնակից սպաներու օգնութեամբ, կարելի պիտի ըլլար Հայաստանը ամուր քամել «Այդ ճակատի թրքական նուազած զօրքերուն դէմ»: Կայսերական Ընդհանուր Սպայակոյտին Պետը եւս այն կարծիքը արտայայտեւր էր թէ՛ քանի որ Կովկասի մէջ Ռուսական ճնշումը կը դարձրէր, Թուրքերը կրնային կարգ մը զօրաբաժիններ ետ քաշել եւ Միջագետքի վրայ կեդրոնացնել՝ փորձելու համար վերագրատումը Պաղտատի ⁽¹⁰⁶⁾:

Եւ սակայն, այն ակնկալութիւնը թէ Թուրքիան պիտի թեթեւցնէր Կովկասեան իր յանձնատուութիւնը՝ անճիմն էր: Թուրքերը ո՛րքէլ զօրաբաժին ետ չքաշեցին: Նմանապէս, չիրականացաւ նաև այն ենթադրութիւնը՝ թէ Բրիտանիան պիտի կարենար տեղական ուժերը ֆինանսատրելու եւ կազմակերպելու: Ասով զատ, Կովկասի զանազան ժողովուրդներուն միջև սերտ գործակցութիւն մը երբէք չյառաջացաւ: Ուրեմն, Բրիտանական ծրագիրը, Ռուսիոյ շայքայտումով Կովկասի մէջ ստեղծուած պարապը տեղական ուժերով լեցնելու՝ չյաջողուցաւ:

1917 Դեկտեմբերին, թուրքերը կորսնցուցին Երուսաղէմը: Գերմանական Ընդհանուր Սպայակոյտին Փոխ-Պետը, Զօրավար Լուտընտորֆ, բազմիցս մատնանշէր էր Պատերազմական Նախարար Ընկերին, թէ անոր պարտականութիւնը, առաջին հերթին, Բրիտանիոյ դէմ պատերազմի էր Պաղեստինեան ճակատին վրայ: Ասկայն, թրքական կառավարութեան համար, Ռուսիոյ միջ տեղի ունեցած յեղափոխութիւնը, եւ անոր հետեւող Կովկասի մէջ ստեղծուած քաղաքական եւ զինուորական պարապը, կէր էին իրքեր «նախաձեռնանում պահ»: Բանթուրանական ծաւալումի իրենց բոլոր փառասիրական ծրայիքներուն իրականացումին համար ⁽¹⁰⁷⁾: Գերմանական Զինուորական Պատուիրակութեան Պետ Լիման Ֆոն Զանտըրը ի զո՛ր պատճառաբանեց թէ Կովկասեան ճակատին վրայ Թուրքիան այլևս պատանալիք զերծ էր: Ընայն, Էնկերին

կողմէ հրապարակուած հրամանագիր մը՝ Կայսրութեան հարաւային ճակատներու ազաներուն խոստացաւ «պաշտօնի բարձրացումի եւ կրկնակի վճարումի» առաւելութիւններ, կէտ անոնք Կովկասի մէջ զինուորական ծառայութեան մտնելու պատրաստակամութիւն յայտնէին: Զինուորական պատմութեան մէջ, աղաւախ եզակի պիտի մնայ, խորհրդածեց Յոն Զանտըրը, որ պաշտօնի բարձրացում եւ յաջակեալ վճարում առաջարկուեցան սպաներու՝ խառօրէն զօրացում պահանջող ռազմականտէ մը («Պաղեստինեան») փոխադրուելու համար որոշատեան մը կրօնի ճեղքակար չունեցող ծառայութեան թատերաբեմ մը: Այս տեսակ բաղաբաղակամութիւն մը դժուար էր հասկնալ զտո զինուորական տեսանկիւնէ: Ան կրնար միայն բացատրուիլ իբրեւ փորձ մը՝ ի նպաստ Կովկասի եւ Պարսկաստանի մէջ հողային ծառայումի ձգտող Բանթուրանական ծրագիրներու: 1917-ին, հակառակ Ռուսական ճակատին հանդարտութեան եւ իրենց հարաւային ճակատներուն վրայ օգնական զօրքի անհրաժեշտ կարիքին, թուրքերը Կովկասի համար վերապահներ էին իրենց Երրորդ Բանակը, Վեհիպ Փաշայի հրամանատարութեան տակ: 1918-ի ամբան սկիզբը, անոնք ունէին «ժողովրդային 55,000-էն 60,000 հոգիի միջեւ փորձառու հետեւակ զօրաբաժիններ», առանկ՝ հազարներով անկանոն զօրքեր: Էլլըն եւ Մուրաթօֆ զինուորական պատմաբաններուն համաձայն, այդ տեսակի զինուորական ոյժ մը ակնի բան բաւարար պիտի ըլլար Վրացիներու եւ Հայերու կողմէ որեւէ դիմադրութիւն յաղթահարելու⁽¹⁰⁸⁾: «Անդրկովկասի մէջ իրենց անխաբիս յատաջացումով՝ թուրքերը պիտի կորսնցնեն ամբողջ Արարիան, Պաղեստինը եւ Սորիան», գրեց Լիման Յոն Զանտըրը 1918 Յունիսին⁽¹⁰⁹⁾: Եւ իրապէս, անոնք կորսնցուցին այդ շրջանները: Միս կողմէ, հիսսիսի մէջ անոնք վերագրանցին ոչ միայն 1914-ի Թուրք-Րուսական սահմանը, այլ նոյնիսկ 1878-ի սահմանը: Ատկէ զատ, միանալով Ազրպէյճանի Ազերիներուն, անոնք գրաւեցին Պարսն, Կասպից Ծովուն վրայ:

Փաստուեցաւ թէ՛ Բրիտանիան ձախող էր թէ՛ Հայկական ու Վրացական զօրքերը կազմակերպելու, եւ թէ զանոնք ֆինանսատրեւմ մէջ: Ասագ-Զօրավար Լ. Ս. Տանաթըրլիլը, որ լատագային պիտի գրէր «Տհի Ըտօկնչըր օյ Տանաթըրֆորա» (Տանաթըրֆորսի Արկածախնդրութիւնները), Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետին կողմէ, 1918 Յունուար 14-ին, ճշմանկուեցաւ Թիֆլիսի մէջ Բրիտանիոյ ներկայացուցիչ եւ Կովկասի Բրիտանական Պատուիրակութեան Պետ: Եւ սակայն, Պարս հասաւ ան՝ «1000-է պակաս զինակախներով» 1918 Օգոստոս 17-ին միայն⁽¹¹⁰⁾: Մինչ այդ, ամբողջ Կովկասը թրքօ-զերմանական ազդեցութեան տակ կը գտնուէր արդէն: Պարսն յանձնուեցաւ Թուրքերուն Սեպտեմբեր 16-ին: Տանաթըրֆորսը «շատ էր ուշացեր եւ ապացուցեց ըլլալ անս շատ փորք»⁽¹¹¹⁾:

Այդ ձախողութեան պատճառ եղան նախ եւ առջ ֆիզիքական դժուարութիւններ, որոնք բարդացուցին ղեպի Կովկաս զինուորական պատուիրակութիւն մը ղրկելու հարցը: Տարտանալը եւ Վուսիորը գոցուած էին Դաշնակիցներուն առջեւ եւ Կասպից Ծովուն կարգ մը մասերը Պոչուկիներու ձեռքն էին: Կովկասի հիսսիսը՝ Կազակներուն, եւ հարաւը՝ Հայերուն օգնելու օգտակա-

րութիւնը բացայայտ էր: Բայց դժուարութիւնը «առիկա ինչպէս ընկն էր»: Բրիտանացիները Կազակներուն եւ Հայերուն կրնային նպաստատու ձևով հասնի ո՛չ Պայտիկ Ծովէն, ոչ Սև Ծովէն, ոչ Պարսկաստանէն ու ոչ ալ հարաւէն: Հաղորդակցութեան միայն մէկ կարելի գոծ կար — Սիպերիական երկաթուղայինը՝ կը կարծէր Պալֆուր⁽¹¹²⁾: Որքան ալ անգործնական թո՛ի այդ թվագրութիւնը այսօր, կը մատնանշէ ան յարակցուած անասման դժուարութիւնները: Այսպէս, Զօրավար Տանաթըրլիլը Հնդկաստանէն Պարստան հասաւ 1918 Յունուար 18-ին: Խրեցաւ ան հիսսիս-արեւմտեան Պարսկաստանի մէջ ու «բոլորովին ձախողեցաւ» Թիֆլիս՝ իր սկզբնական նպատակակէտին հասնելու առաջնութիւնը: Զմեռնային մորիկներ, ճամբու դժուարութիւններ, ուտելիքի եւ քափոյի հայթայթումի հարցը, Քիւրտերուն եւ Ծանկալիներուն (Լազ) թշնամութիւնը, Պարսկական չէզոքութիւնը, յեղափոխական ռուսերուն հաւանական թշնամութիւնը եւ փոխադրութեան համար անհրաժեշտութիւնը միայն «թերեւ կատրերու», քոյրն ալ պէտք էր դիմագրատուէին: Այսպիսի դժուարութիւններու կողքին, կար նաեւ այն իրողութիւնը թէ Կովկասի մէջ ղեպերը կը յառաջանային յարափոփոխ յանկարծակիութեամբ, ինչպէս Բրիտանիոյ Պարսի Փոխ-Հիսսատուը պիտի վերլիշէր⁽¹¹³⁾:

Բայց Արտաքին Գործերու Նախարարութեան այն տեսակէտը թէ Հայաստանի մէջ զինուորական միջամտութեան հարցը իշխանութիւններուն առջեւ դրուած էր «վերջին երեք ամիսներուն», եւ թէ անոր լուծումը կախում ունէր զինուորական նկատումներէ, որոնց վրայ նոյնինքն Արտաքին Գործերու Նախարարութիւնը չունէր հակակշիռ⁽¹¹⁴⁾, կը մատնանշէ գործերու յարաբերաբար շփոթ վիճակ մը: Կը թո՛ի թէ զինուորական իշխանութիւնները երեք ամիս չկրցան որոշել թէ Հայաստանի գործնական օգնութիւն պէ՛տք էր տալ թէ ոչ: «Եւ շատ մտահոգ եմ Միջին Արեւելքի մէջ զինուորական հարցերու ընթացքով», գրեց Լորտ Ռոպըրթ Սեւըլը Պալֆուրին: Օրինակներ տալով, մատնանշեց ան իշխանութեան շուարումը եւ զինուորական առաջնորդութեան միանութիւն ունենալու անհրաժեշտութիւնը: Գործերու այդ տեսակ վիճակ մը շարունակել՝ աղէտի հետամուտ ըլլալ կը նշանակէր⁽¹¹⁵⁾: Կը թո՛ի թէ կար նաեւ միջնախարարական գործակցութեան պակաս մը: Այսպէս, Պատերազմական Նախարարութիւնը, որ տվորաբար գաղտնի պատասխանութեան ամենէն ընդարձակ տեղեկութիւնները կ'ունենար տեղույն վրայի իր գործակալներէն, անգամ մը Արտաքին Գործերու Նախարարութեան երկու անդամներուն մեծեց արտօնել Կովկասէն եկած հեռագիրներուն ծանօթանալու հնարաորութիւնը: Պատերազմի մի պայմաններուն տակ, զինուորական իշխանութիւնները յանկալ կարեւորութիւն ունենալ կը զգային: Ասկէ զատ, զանազան դիրքերու վրայ գտնուող անձնատրութիւններու բախումը չնպաստեց Կովկասի մէջ արդիւնաւ տ գործողութեան: Լորտ Գըրզընը զօրաւոր կերպով կը կարշէր Պարսկաստանի Կովկասի եւ Միջին Արեւելքի Կոմիտէին, որոնց երկուքն ալ «պաշտօնածոր եւ նկատ ձաճակ ընէլ» էր փորձեր Ռոպըրթ Սեւըլը: Տեղույն վրայ, Կովկասի մէջ, Զօրավար Շորը կը պնդէր թէ դրամական երաշխատումին համար պէտք էր անհետա՛միայն Պատերազմական Նախարարութեան հասնութիւնը, փոխան Թեմիսթոօլի

մէջ Բրիտանական Ելեմտական Պատուիրակութեան Կեդրոնատեղիին պատասխանատու դիւանագետի մը, Սըր Չարլզ Մարլինկին⁽¹¹⁶⁾:

Տանսթըրվիլի առաքելութեան առաջադրանքները, Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետին Քրահանգներուն համաձայն, պիտի ըլլային Կովկասեան ժողովուրդներու զինուորական ուժերը հաւաքել, մարզել եւ սպառազինել՝ նպատակ ունենալով ի վիճակի դարձնել զանոնք պաշտպանելու Թրքահայաստանի գրաւում մասերը. արգիլելու Բանթուրանական ծրագիրներու իրագործումը. եւ անուղղակիօրէն օգնելու Միջագետքի Բրիտանական զօրքերուն՝ Պարսկական սահմանը պաշտպանելով⁽¹¹⁷⁾: Առաքելութեան ձախողումը՝ մասամբ ցոլացումն էր Պատերազմական Նախարարութեան խառնաշփոթ վիճակին: Այսպիսի կարևոր առաքելութեան մը իրրել պետ՝ Նշամակեր էր ան մէջը որուն նկատմամբ ինք արդէն վերապահութիւններ ունէր եւ իր մտադրութիւնն էր յայտնել զայն Քրամանատարութենէն արձակելու, նոյնիսկ երբ ան Կովկասի մէջ էր: Պատերազմական Նախարարութեան կողմէ Միջագետքի Հրամանատարութեան ղրկուած պաշտօնագիրի մը հետևեալ հատուածը շատ խօսուն է ինքնին.

«... մենք կը տարակուսէինք թէ Տանսթըրվիլը ամէնէն յարմար անձն էր այդ պաշտօնին նշանակուելու համար, որուն համաձայն չգտնուեցաւ Միջագետքը: Լիովին կը զիտակցեինք մենք դժուար ու վտանգաւոր նշանակելու այն պաշտօնին, զոր Տանսթըրվիլը կոչուեցաւ կատարելու: Այդ դժուարութիւններուն ամբողջական գիտակցութեամբն էր որ, նկատի ունենալով իրագործուելիք արդիւնքներուն անսահման կարեւորութիւնը, մենք յանձն առինք ներառուած վտանգը, եւ Պարտի արշաւանքին ձախողութեան համար կը տեսնենք մենք ամբողջական պատասխանատուութիւն: Գալով Տանսթըրվիլի յարմարութեան՝ իր ներկայ պաշտօնին, մենք բաւական ժամանակ է ի վեր վարանումներ ունեցած ենք... Եթէ փափարելի կը նկատէք, լիովին ազատ էք ջորավար Տանսթըրվիլը իր հրամանատարութիւնէն արձակելու, անմիջապէս որ կացութիւնը թոյլատրէ»⁽¹¹⁸⁾:

Այսպէս ուրեմն, Բրիտանիան ո՛չ կրցաւ կովկասեան (ներառեալ հայկական) զինուորական ուժերը կազմակերպել, ո՛չ ալ անոնց արդիւնատու օգնութիւն տալ:

Բրիտանիոյ առաջնորդներուն միտ ենթադրութիւնը՝ թէ պատերազմը շարունակելու համար՝ կովկասցիներէ, կազակներէ, ուքրանացիներէ եւ ռուսա-նազիներէ բաղկացած «հարաւային խմբաւորում մը» կրնար կազմուիլ, եւ թէ Հայկական ինքնավար, կամ անկախ պետութիւն մը «եթէ կարելի է միացած» Վրացական պետութեան մը, կրնար իրրել արգելք գործել Թուրանական շարժումին դէմ⁽¹¹⁹⁾, նոյնպէս ձախողեցաւ: Ո՛չ գործակցութիւն, ո՛չ ալ միութիւն յառաջացաւ այդ ժողովուրդներուն միջեւ:

ԿՈՎԿԱՍԸ ՊՈԼՇԵՒԻԿԵԱՆ ՅԵՂԱԾՈՒՈՒԹԵՆԷՆ ԵՏԲ ԵՒ ԿՈՎԿԱՍԻ ԱՆԿԱՍ ԼԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՆԵՐԸ

Բեթրոկրատի մէջ Պոլշնիկներու կողմէ իշխանութեան ձեռքբերումէն ետք, կազմուել էր առժամայ կառավարութիւն մը՝ Անդրկովկասեան Կոմիսարիատը, 1917 Նոյեմբերին, վրացի, ազրպէյճանցի, հայ եւ ռուս ներկայացուցիչներով: Զուտով Անդրկովկասեան Կոմիսարիատը ինքզինք շփոթութեան մէջ գտաւ, երբ Վեհիպ Փաշան առաջարկեց պատուիրակութիւն մը դրկել Թիֆլիս՝ խաղաղութեան քանակցութիւններու համար: Բոլոր այսպիսի կենսական հարցերը, ինչպէս խաղաղութեան եւ՝ Ռուսիոյ կեդրոնական կառավարութեան ու սահմանային ճահանգներու միջեւ յարաբերութիւններու, կ'ենթադրուէին Համառուական Սահմանադիր ժողովէն պատասխան մը ունենալ: Բայց այդ վերջինը՝ Պոլշնիկներու կողմէ լուծուեցաւ 1918 Մուսուար 19-ին: Կոմիսարիատը, հետևաբար, Ուքրանիոյ եւ Հարաւային Ռուսիոյ կառավարութիւնները հրախրեց Վեհիպ Փաշայի առաջարկին մասին խորհրդակցութեանը: Ոչ մէկ պատուիրակ ներկայացաւ⁽¹²⁰⁾:

Կովկասեան գլխաւոր երեք ժողովուրդներուն, Վրացիներուն, Ազերիներուն եւ Հայերուն միջեւ յարաբերութիւններն ալ աւելի սիրալիր չընդ: Անդրկովկասեան Դաշնակցութիւն մը կազմուեցաւ 1918 Ապրիլին՝ գլխաւորաբար զբաղելու Պրեսթ-Լիթովսի Դաշնագիրով ստեղծուած ստիպողական պարագայով⁽¹²¹⁾ (Դաշնագիրը Պոլշնիկեան Ռուսիոյ պարտադրուած էր Գերմանիոյ կողմէ) եւ թրքական զօրագունդներուն դէպի Կովկաս անողոք յառաջացումով: Բայց Դաշնակցութիւնը քաղկացնող ազգային երեք խումբերուն ձգտումներն ու շահերը բոլորովին տարբեր էին իրարմէ: Ազրպէյճանի Ազերիները կրցան ապագայի իրենց յոյսերը հիմնել Թրքական քարեկամութեան վրայ: Վրացիները անվճռական ընթացքի մէջ էին, իսկ Հայերը զօրատու կերպով կապուած մնացան Դաշնակիցներուն: Անոնք ամէնէն շատ կորսնցնելիք ունէին թրքական յառաջադրուած մը: Հայերը փորձեցին ազգային քանակ մը յառջ քերել եւ յուսացին Բրիտանիայէն աջակցութիւն ապահովել: 1918-ի սկիզբը, Հայկական զօրաքանակը կը քաղկանար հրաշանակի կերպ զօրաբաժինէ, հայ կամաւորներու երեք գումարտակներէ, հեծելազունդ մը եւ քաղաքազօրքի մի քանի վաշտերէ: Բայց այդպիսի խումբերու կազմութիւնը կախում ունէր մասնաւորականներու «թշնամական եւ զայրացած հրոսակախումբերով վիտազող» հասարակութեան կերպ եւ անկախակերպ գիծերէ: Բազմաճապար ամրակազմ մտադրիկ մնացին Երեւանի, Էլիզավէթպոլի եւ Պարտի ճահանգներուն միջ: Հայերը ամբատանցեցին Անդրկովկասի ազերիները խափանարարութեամբ եւ սահմանագիծներուն երկաթուղին քանդող արարքներով⁽¹²²⁾:

Պատմաբանի մը համաձայն, Պարտիի հաշտութեան խօսակցութեանը ընթացքին, 1918 Մայիսին, Կովկասեան պատուիրակութեան Ազրպէյճանցի անդամները թորքերուն նայեցան իրրել «ազգականներու»: Թորքերու ամբողջ «ամբողջ տնտղութեան ընթացքին», անոնք «տեղեկ» պահելին թորքերը Անդրկովկասեան պատուիրակութեան խորհրդածութիւններուն⁽¹²³⁾: Միտ կող

մէն, փոփոխամիտ վրացիները, հայերուն կամ ազերիներուն առանց տեղեկացնելու, գերմանական պաշտպանութիւն խնդրեցին եւ ապահովեցին՝ իրենց երկիրը փրկելու համար թրքական յարձակումէ: Իսկ ամբողջ այս ժամանակին, հայերը, իրենց գոյութեան համար շարունակ կը թափէին: Երեսնի շուրջ: «Ժնչպէ՛ս կրնաք մեզ լքել» հարցուցեր էր Ալեքսանդր Խատիսեանը (Հայկական Պատուիրակութեան Պետը Պաթումի մէջ, եւ յետագային, Վարչապետ մը) Վրացի Մեծնշխի առաջնորդ Նոյի ժողովարանին: «Մենք չենք կրնար ձեզի հետ խնդրուիլ», այս վերջինը պատասխաներ էր⁽¹²⁴⁾: Բայց Վրաստանը կրնար Գերմանիոյ պաշտպանութիւնը հրաւիրել ա՛յն ատեն միայն, երբ անկախ ըլլար ինք: Ուրեմն, Անդրկովկասեան Դաշնակցութիւնը լուծուեցաւ 1918 Մայիսի վերջին օրերուն, ու ծնունդ առին Կովկասի անկախ հանրապետութիւնները: Վրաստանը անմամբեր էր Գերմանիոյ պաշտպանութիւնը ունենալու, մինչ Ազրպէյճանը խնդրեց Թուրքիոյ քարեկամութիւնը: Առանց որեւէ տեղէ օգնութեան, Հայաստանը կրնար ապաւինիլ միայն այս վերջինին գոյրին:

Այսպէս, ուրեմն, կերպով մը՝ անկախութիւնը պարտադրուեցաւ Հայաստանին՝ Անդրկովկասեան Դաշնակցութեան քաղաքական փլուզման իբր հետեւանք⁽¹²⁵⁾: Այսուհանդերձ, անկախութիւնը նաև հետեւանք էր՝ գոյութիւն ունեցող պարագաներու մէջ, բոտ մը հայ առաջնորդներուն որոշումի լանդգմութեանը: «Շտը տատանուէիք, եթէ ուշացնէիքք մեր յայտարարութիւնը, Հայաստանը կը մնար ինչ ևնչ ընդունաւ» (ոչ որի պատկանող հողամաս) և իբրև այդպիսին, կրնար բաժնուիլ իր դրացիներուն միջև, պիտի մեկնարարէր Յովհաննէս Բաջաճուցեան, հանրապետութեան պատկանելի տեսքով առաջին Վարչապետը և անոր Խորհրդարանին վերջին նախագահը⁽¹²⁶⁾: Բայց որոշումը դիտին չէր: Միշտ է, ինքնավարութիւնը նրազ մը եղեր էր սերունդներէ ի վեր: Եւ սակայն, Սիմոն Վրացեան, հանրապետութեան վերջին Վարչապետը, Հայաստանի ծնունդը 1918-ին՝ նմանցուց «հիանալի մանուկ»ի մը աշխարհ գալուն⁽¹²⁷⁾:

Պաթումի Դաշնագիրը, որով կոխը դադրեցան, ստորագրուեցաւ «Հայաստանի Հանրապետութեան» և Թուրքիոյ միջև, 1918 Յունիս 4-ին: Կը պայմանաւորէր ան թէ Հայաստանը միայն 10,000 քառակուսի քիլոմետրի տարածութիւն մը պիտի ունենար⁽¹²⁸⁾: Օսմանեան զօրագունդեր և ռազմամբերք անարգել պիտի փոխադրուէին Հայաստանի հողատարածքին վրայէն: Օսմանեան քանակը պիտի վերապահէր իր սեփական զօրքերը գործածելու իրատեանք՝ եթէ փաստուէր թէ հայերը անկարող էին կարգ-կանոն պահելու և փոխադրութիւն դիտարցնելու: Թրքական թղապարհները զետեղուած էին Էջմիածին-Ան չորս մղոն անդին և Երևանէն չորս մղոն հեռու⁽¹²⁹⁾:

Այսպիսի դաժան պայմաններու տակ էր որ ծնաւ Հանրապետութիւնը: Այսուհանդերձ, զո՛րէն Հայաստան մը կար աշխարհի քարտէսին մէկ պոտիկ անկիւնին վրայ:

Ե՛նչվերը, տարօրինակ սնապարծութեամբ մը, յետագային պիտի ըսէր Խատիսեանին թէ ի՛նք և իր ընկերներն էին որ թրքական հողամասէն դուրս «ստեղծներ էին Հայաստանը»⁽¹³⁰⁾: Միշտ է թէ չիրականացաւ Բրիտանացիներուն յուր՝ Կեդրոնի պետութիւններուն դէմ Կովկասի գործակցութեան և միա-

կամ դիմադրութեան: Առանձին ձգուած, մեկուսացած և առանց արտաքին օգնութեան, հայերը կորսնցուցին ո՛չ միայն Թուրքիոյ մէջի հայկական երկր նախագները, այլ նաև մաս մը հողատարածք՝ Կովկասի մէջ: Հայաստան տեղի տուաւ, բայց ոչ ամբողջովին: Թուրքիան չկրցաւ զայն կոխկոտել և փաստօրէն անցնիլ անոր վրայէն: 1918 Մայիսի վերջին յուսահատական օրերուն, կրք Երևանը և Էջմիածինը (բուն փրօղ Ռուսահայաստանի) սպառնալիքի տակ էին, Հայերը կարողացան ո՛չ միայն թուրքներուն յառաջացումը կեցնել Սարդաբադի մոտ, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսի նահատամարտերուն մէջ, այլև նոյնիսկ ե՛տ մղեցին զանոնք: Թուրք առաջնորդները, այժմ մրցելով Գերմանացիներուն, Բրիտանացիներուն և Սովետներուն հետ Պաթումի տիրապետութեան համար⁽¹³¹⁾, ստիպուեցան նախընտրել Հայաստանի հետ հաշտութիւն կնքել՝ իրենց զօրքերը վերապահելու համար դէպի քարիոյի-քաղաքը յստաշխոյանքին:

ՁՕՐԱՎԱՐ ԱՆԳՐԱՆԻԿԸ ԵՒ ՀԱՅՏԵՐՈՒՆ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԿՊԱՍՏԸ
ՊԼՈՒՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ

Բացի ատկէ, հայկական զանազան խումբեր, հանրապետութեան սահմաններէն դուրս, շարունակեցին կոտոր թուրքերուն դէմ, նոյնիսկ Պաթումի Կաշնագիրէն ետք: Այսպէս, Ջօրավար Անդրանիկը (Օզանեան), թրքախլեթուն «հանդարտամիտ, պատկասելի և ապշտական» հերոսը, այն զինուորականը, որուն հանդէպ Բրիտանական Պատերազմական Նախարարութիւնը «մեծ չափով» յարգանք ունէր, թուրքերու դէմ կը կոտորէր շարունակ մինչև Ղարաբաղ (Արցախ) տարածքին վրայ: «Բացարձակապէս մերժեց» ան Թուրքիոյն հետ հաշտութիւն կնքել, արձանագրեց Արտաքին Գործերու Նախարարութեան անդամ մը: Դատապարտելով թէ՛ Պաթումի Դաշնագիրը և թէ՛ զայն ստորագրողները՝ Հայկական Բարձրախնայակը Թուրքիոյ զանձնած ըլլալուն համար, Անդրանիկը շարունակեց իր կոխը ջանգնելու մէջ⁽¹³²⁾: Նմանապէս, Պաթումի մէջ, ազգայնական հայերն էին որ տեղական Սովետին հետ անտարբ դաշնակցութեամբ մը՝ յաջողեցան մեծ չափով մը դուրս պահել Թուրքերը քարիոյի կեդրոնէն, մինչև 1918 Սեպտեմբեր 16, այսինքն՝ մտատարապէս ամիս մը միայն, նախքան կնքումը Մուտրոսի Հինադաղարին:

Այսպէս ուրեմն, իրենց սեփական միջոցներովը, Հայերը պոտիկ բայց նշանակալից մասնակցութիւն մը բերին Դաշնակիցներու պատերազմական ճիգին, հակառակ քաժմաթի դժուարութիւններու: Կովկասեան Հայաստանի վրայ կը ճնշէր, նախ եւ առաջ, մարդկային անազնամեծ բեղը հազարատո ցտաթականներուն որ մնացորդներն էին Թրքախլախտանի կոտորակուած ընկալչութեան բեկորներուն: Կար նաև, սկզբնապէս, Երզնկա-Վան երկար նակատը, մտատարապէս 250 մղոն երկայնութեամբ տարածութիւն մը պաշտպանելու անհրաժեշտութիւնը: Ուրիշ դժուարութիւններ՝ հաղորդակցութեան խնդիր միջոցներ, իբրև կանոնատր քանակ՝ փորձառութեան պակաս, կապաժնոտ վերաբերում ռուսախլեթուն և թրքախլեթուն միջև, ու մասնատրարար՝ անկարողութիւն՝ տեսական կարգապահութեան. այդ բոլորը միատեղ՝ սպասեցին

իրենց ոյժը: Ատկէ զատ, ինչպէս Էլընը եւ Մուրաթօֆը մատնանշած են, հայ զինուորական առաջնորդները հետեւեցան «կանոնաւոր պատերազմի» դասական կանոններով ռազմավարութեան, մինչ հայկական ճողատարածքին համար նախընտրելի էր ֆետայական ռազմավարութիւն մը⁽¹³³⁾: Բայց, հակառակ այդ անբարենպաստ պայմաններուն ու գործուած սխալներուն, հայկական զօրքերը ձեռք առին Կովկասեան ճակատը, ռուսական բանակին կազմալուծումէն ետք, եւ, ինչպէս Լորտ Ռոպըրթ Սեւըրը ընդունեց, «հինգ ամիս», 1918 Փետրուարէն մինչև Յունիս, անոնք «չապահեղեցոյցին յառաջացունը Թուրքերուն», մատուցանելով «կարեւոր ծառայութիւն մը Միջագետքի բրիտանական բանակին»⁽¹³⁴⁾:

ԲՐԻՏԱՆԻՈՅ ԵՒ ԴԱԾՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ ԿՈՂՄԷ՝ ՀԱՅՏԵՐՈՒՆ ԿՎԱՏՄԱԿԻ ՀԱՄԱԿՐԱԿԱՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԸՆԴՈՒՄՈՒԹՆԵՐԸ

Բրիտանական իշխանութիւնները կը գիտակցէին թէ կովկասեան եւ հայկական զօրքերը կազմակերպելու եւ ֆինանսատրելու իրենց խտառումները չիրագործուեցան: Պօղոս Նուպարին եւ Զօրավար Ծորին մասնաւոր խնդրանքները, զինուորական զօրատր առաքելութեանց համար⁽¹³⁵⁾ մնացին անկատար: Այսուամենայնիւ, ամբողջ այդ ժամանակամիջոցին, Բրիտանիոյ առաջնորդները բուն կարիք կը զգային՝ Կովկասի մէջ պատերազմական ճիգը խթանելու: Այդ գործը կրցան ընել անոնք՝ համակրական արտայայտութիւններով միայն: Ուրեմն, գործնական օգնութիւնը փոխանակուեցաւ զադախարապաշտական յայտարարութիւններով, Բրիտանիոյ պատերազմական նպատակներուն, ներառեալ՝ Հայաստանի ազատագրումին մասին:

Իրենց կարգին, հայերը անձկագին կը սպաւէին կարգ մը յետակ հաւատարմութիւններու՝ իրենց ապագային նկատմամբ: Կ'ուզէին գիտնալ անոնք թէ ի՞նչ բան համար կը կռուին, մանաւանդ՝ Թուրքիայէն կրած իրենց խոցոտող փորձառութիւնն եւ պատերազմի առաջին կէսին՝ Դաշնակիցներու մտադրութեանց նկատմամբ իրենց դառն հիւսարափութեանը: Պոլշեկիները հրապարակել էին Դաշնակիցներուն այն համաձայնութիւնները ուր նախատեսուած էր Պատմական Հայաստանը բաժնել Յարական Ռուսիոյ եւ Ֆրանսայի միջեւ: Յուսախարոսած հայերը պահանջեցին հաւատարմութիւն իրենց կատարուած խոստումներուն հի մաշի: Բրիտանիոյ առաջնորդները յօժարակամ տուին այդ հաւատարմութիւնը՝ պատերազմի պայմաններուն տակ:

Միջին Արեւելքի մէջ, անլի բան դարձ մը ի վեր, Բրիտանիոյ եւ Ռուսիոյ միջև քաղաքական հակամարտութիւնը կը նկատուէր Թուրքիոյ հայոց դժբախտութեանց գլխաւոր պատճառը: Երբ, սակայն, Բրիտանիան եւ Ռուսիան պատերազմի մէջ մտան նոյն կողմէն, թուեցաւ թէ հայ ժողովուրդին համար նոր դարձաբեկ մը պիտի բացուէր: Ռուսաֆայերը, որպէս Ռուսական Կայսրութեան քաղաքացիներ, ոչ միայն զինուորագրուէին ռուսական բանակին մէջ, այլև անոնք կամատրական զօրագունդներ էին կազմէր, գլխաւորաբար սփիւռ-

քի հայերէն բաղկացած (Պաշքաններէն, Ֆրանսայէն եւ Միացեալ Նահանգներէն), ու Կովկասի ամենէն ծանր կոնկներուն մէկ մասին հարուածը իրենք էին կրէր: Ֆիլիքս Փրայլը, «Մանչեսթըր Կարտիքը»ի մասնաւոր թղթակիցը, իր օրագրութեան մէջ պատկերացուցած է պատերազմին սկիզբը, վաճառ հովիտին մէջի այդ կամատրներուն տրամադրութիւնը: Մինչ ռուսական զօրագունքի մը մէջ, սպաններուն հրահանգներուն պիտի հետեւէր պարզ պատասխան մը՝ «Թ՛արք թոյնը, վաշի պշկորքտի» (ճիշդ այդպէս, Ջերդ մեծապատուութիւն), հայերուն մօտ խնդիրները պիտի լուծուէին խարոյկներու շուրջ «անվերջանալի խօսակցութեան» ետք՝ ընդհանուր հաւանութեամբ ամենուն: Ամէն ոք կը զգար ներկայութիւնը Հայաստանի ոգիին, որուն համար էր որ կը կռուէին բոլորն ալ⁽¹³⁶⁾:

Ասամանագլուխէն անդին, Թուրքիոյ մէջ, Դաշնակցութեան Ընդհանուր Համագումարը, Էրզրումի իր ժողովին մէջ, 1914-ի աշնան, թուրք պատուիրակներէն ինքնավարութեան առաջարկ ստացեր էր, եթէ ան իրապէս Թուրքիոյ օգնէր պատերազմին մէջ: Համագումարը պատասխանէր իր թէ՛ հայերը, որպէս Օսմանեան հպատակներ, իրենց պարտականութիւնը հաւատարմօրէն պիտի կատարէին անհատապէս, քայց իրեն ազգ անոնք չէին կրնար ապստամբութիւն գրգռել Ռուսական Կայսրութեան մէջ: Ռոպըրթ Սեւըրին կողմէ «քաջարի» բնորոշուած այդ մերժումին հետեւանքով էր որ՝ Օսմանեան Կայսրութեան մէջ զտնուող հայերը ծրագրեալ ձեւով սպաններ էին թրջական կառավարութեան կողմէ, 1915-ին⁽¹³⁷⁾:

Պատերազմին սկիզբը, մօտադրապէս 150,000 ռուսաֆայեր զինուորագրուել էին ռուսական բանակներուն մէջ: Յաւելուածաբար, կամատրական եօթը խուրքեր գործեցին Կովկասեան ճակատին վրայ⁽¹³⁸⁾: Ասոնցմէ զատ, Պօղոս Նուպարը նպատեց, ֆրանսական կառավարութեան «խնդրանք»ին ընդառաջելով եւ բրիտանական կառավարութեան համաձայնութեամբ, Լեժիոն ս'Օրիանի (Արեւելեան Լեզէն) կազմութեանը՝ 1916-ի վերջաւորութիւնին⁽¹³⁹⁾: Այդ Լեզէնը կը բաղկանար գլխաւորաբար հայկական սփիւռքի իր հայրենակիցներէն: Ատկէ զատ, ինչպէս վերը տեսնուեցաւ, Բրիտանացիները, Պօղոս Նուպարին եւ Կաթողիկոսին միջոցաւ զօրատր կերպով պնդեցին, 1917-ի վերջաւորութեան, ռուսական դատարարութեանը յետոյ, հայկական զօրագունդներու եւ կամատրներու կազմութեանը՝ Կովկասեան ճակատին վրայ կեդրոնացումիս ի խնդիր:

Պատերազմի ամբողջ տևողութեան ընթացքին, հայերը պատերազմական իրենց ճիգին մէջ մնացին Դաշնակից պետական մարդոց համակրական արտայայտութիւններովը: Կը թո՛ի թէ, սկիզբը, անոնք նոյնիսկ գոնացան տար տան ընդհանրացումներով: Պատերազմի յայտարարութեան անմիջապէս ետք, Կովկասեան ճակատի իր քննական շրջապատյոյսին ընթացքին, Կոնստանտինոպոլիսէն, Յարը ըսեր էր Գէորգ Ե. Կաթողիկոսին. «Ըսէք Ձեր հօտին, Կորին Սերոսիւն, թէ չափազանց փայլուն ապագայ մը կը սպասէ Հախրուն», իրեն սօստասխան Կաթողիկոսին դիմումին՝ Թրքահայերը ազատագրելու եւ զանազան ռուսական պաշտպանութեան տակ անելու⁽¹⁴⁰⁾: Արտաքին Կորներու Կոնստ-

րար Սազոնովը, իր կարգին, պաշտօնապէս յայտարարներ էր թէ ոռուական կառավարութիւնը «անշահահնդորդէն» ցանացներ էր Հայերուն վիճակը թեթևացնել: 1914 Յունուար 26/Փետրուար 8-ի Թուս-Քրքական Բարենորոգումի Երազիրով, Թուրքիան ճանչցեր էր Թուսիոյ առանձնաշնորհեալ դիրքը Հայկական Հարցին մէջ: Երբ պատերազմը վերջանար, աւելցուցեր էր Սազոնովը, Կայսերական կառավարութեան կողմէ այդ բացառիկ դիրքը պիտի օգտագործուէր «Հայ բնակչութեան համար նպաստար» ուղղութեամբ մը⁽¹⁴¹⁾: Անշուշտ, հայերը չէին գիտեր այդ առեւն, թէ Յարը Հայկական վիշախթները «միակցելու երբեք փափաքող չէր» ու չէր ուզեր հայերուն հետ շատ գործ ունենալ, ինչպէս որս դեսպանը 1915-ին ըսեր էր Արտաքին Գործերու Նախարարի Տեղակալ Սըր Արթըրը Նիզըլլընին, խօսակցութեան մը ընթացքին: Ոչ ալ հայերը գիտէին թէ Սայքս-Փիզօ-ի բանակցութեանց ժամանակ, Թուսիան պնդեր էր որ Սըզաը եւ Փոքր Հայքը Ֆրանսայի տրուէին, իսկ փոխարէնը՝ Քիւրտերով բնակուած Հաքքիարի-Մուշը ստանար ինք, արևելքի մէջ: Պատճառը՝ Յարական Թուսիոյ փափակ էր Թուսական հողատարածքին վրայ ունենալու «Կարելի եղածին չափ թիչ Հայեր» ու ձերբազատուիլ հայոց հանդէպ «ազգայնական պարտաւորութիւններ»⁽¹⁴²⁾:

Թուրքիոյ մասին Բրիտանական յայտարարութիւնները, պատերազմի առաջին երկու տարիներուն, իբրև պատերազմական նպատակ, չէին բովանդակեր ազատագրումը անոր իշխանութեան տակ գտնուող ժողովուրդներուն: Բայց, այն տեսակէտը թէ՛ Թուրքիան պէտք էր որ կրէր իր պատիժը՝ առանց դրոյսապատճառի պատերազմի մէջ իր մտաւորին համար՝ Նախարարներու Խորհուրդին կողմէ ընդունուէր էր նոյնիսկ բուն յայտարարութենէն առաջ: Ինչպէս վերը տեսնուեցաւ, Նախարարներու Խորհուրդը համաձայնէր էր, 1914 Հոկտեմբեր 2-ին, լքել «Օսմանեան ամբողջականութեան» բանաձեւը: Պատերազմի բուն յայտարարութենէն ետք, Բրիտանիոյ առաջնորդները անհիմայ եղան՝ իրարու յաջորդող թորական կառավարութիւնները դատապարտելու մէջ, իբրև չարիքի ուժեր: Ինչպէս արդէն յիշուեցաւ, Էսքրտիթը ակնարկներ էր թորական իշխանութեան «որթալուծի»ին, իսկ Լոյտ Շորճը գուշակներ էր թէ եկած էր ժամանակը որ թուրքը հաշիի կանչուէր՝ մարդկութեան դէմ գործած իր երկարատև անարգութեան համար⁽¹⁴³⁾:

Մեծ առաջնորդներու կողմէ այսպիսի յայտարարութիւնները (ըլորն ալ տարտած է քննադատութեանը կատարումով), կը թուի թէ խանդավառեցին Հայերը, երկար առեւն առանց պետականութեան մնացած, եւ հետևաբար, պետութիւն մը վարելու փորձառութեանն զուրկ ժողովուրդ մը: Հասանաբար, իրենց քաղաքական տկարութեան պատճառով էր որ անոնք այնքան «մեծ հասար» ընծայեցին Դաշնակից պետութիւններու կողմէ ըսուած որեւ «խօսքի», ինչպէս քաղաքական թերթիկ մը ճշդապէս կատարեց պատճանաչումը⁽¹⁴⁴⁾: Հայ մտատարական եւ Փարիզի Հայկական Կոմիտէի Ատենադպիր Ա. Չօպանեանը, Լոյտ Շորճին գրելով, այն կարծիքը յայտնեց թէ անոր ճառը հողակապ նախարարն էր «արդարութեան» իրագործումին. արդարութիւն՝ զոր Անգլիան վերջապէս որոշեր էր հետապնդել: Յետագային, ան թախանձեց նաև

ինքնավար պետութիւն մը՝ Դաշնակից երեք մեծ պետութիւններու պաշտպանութեանը տակ, պետութիւն մը՝ ուր հայ ժողովուրդը պիտի ընէր ամէն բան՝ անգամ մը եւս արժանի ըլլալու ամմահ Կլետաթընի խօսքերուն. «Հայաստանին ծառայելը քաղաքակրթութեան ծառայելն է»⁽¹⁴⁵⁾: Պօղոս Նուպար յայտնեց այն համոզումը թէ Բրիտանական կառավարութիւնը, որ «քաղաքակրթութեան, հիմնական իրաւունքներու, ինչպէս նաև ազգութեան սկզբունքին համար» կը կոտուէր, պիտի պաշտպանէր հայ ժողովուրդին ազգային միասնութեան վերականգնումը: Անոնք իրենց «բոլոր յոյսերը Դաշնակից պետութիւններուն վրայ» դրեր էին, գրեց ան Պրայսին⁽¹⁴⁶⁾:

Իրականութեան մէջ, Դաշնակիցները որեւէ յայտարարութիւն չըրին, պատերազմի սկզբնատրութեան, Օսմանեան Կայսրութեան ժողովուրդներուն աղընչութեանը իրենց նպատակներուն մասին: Բայց, արդէն Մեծ Պետութիւններէն ո՛չ մէկը պատերազմի մէջ մտեր էր՝ պատերազմական ճշդորոշուած նպատակներով. իրաքանչիւրը զԼեք վերցուցեր էր, ըստ երեւոյթից, պաշտպանողական պատճառներով: Սակայն, ինչպէս Ա. Շ. Փ. Թէլլիքը մատնանշած է, զուտ պաշտպանողական պատերազմ մը զուրկ պիտի ըլլար ներշնչումէ⁽¹⁴⁷⁾: Հետևաբար, ընդհանրական բնոյթով յայտարարութիւններ եղան մերթ ընդ մերթ: Օսմանեան Կայսրութեան մասին յայտարարութիւնները՝ թորական իշխանութեան դէմ նողկանքի եւ Հայերու տատապանքներուն նկատմամբ համակրանքի ընդհանուր արտայայտութիւններ եղեր էին: Միայն 1916 Նոյեմբերին էր որ Էսքրտիթը, ինչպէս արդէն յիշուեցաւ, Լոնտոնի Քաղաքապետարանի սրահին՝ Կիլտոնի մէջ, իր ունկնդիրներուն ըսաւ, ծափահարութեանց մէջ, թէ Բրիտանական կառավարութիւնը

«... որոշած է որ պատերազմէն ետք ազատութեան եւ փրկութեան դատաշրջան մը գալ այդ հինաւուրց ժողովուրդին համար»⁽¹⁴⁸⁾:

1916-ի Դեկտեմբեր 18-ին, Նախագահ Ուիլսընը հրատիրեց պատերազմող պետութիւնները որ յայտարարէին այն պայմանները՝ որոնց պարտադրումովը վերջ պիտի գտնէր պատերազմը, ըստ իրենց: 1917 Յունուար 10-ի իրենց պատասխանին մէջ, Դաշնակիցները իրենց նպատակներուն մէջ թուեցին՝

«... Թուրքերուն արհմարտը բռնապետութեանը ներթափալ ժողովուրդներուն ազատագրումը»⁽¹⁴⁹⁾:

1916-ի վերջաւորութեան, երբ Դաշնակիցները, Փոքր Ասիոյ կամ Սուրիոյ մ.ջ հաւանական ցամաքախնուած մը նպատակ ունենալով, որոշեցին Լեմբոն տ՝Օրիան (Արեւելեան Լեզոն) մը կազմակերպել, անոնք Հայերուն դիմելին, եւ, փոխարէնը խոստացան ինքնավար Կիլիկիա մը՝ Ֆրանսայի պաշտպանութեան տակ: Պօղոս Նուպարին հեռագիրը, որ Գահիրէ գտնուող իր գաստիկն, Առաքել Նուպարէն, կը պահանջէր քաջալերել հայ կամաւորներուն արձանագրութիւնը, ծածկագիրով դրկուեցաւ Ֆրանսայի Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ: Հետագիւրին մէջ, Պօղոս Նուպարը կը կրկնէր թէ ինք «պաշտօնական հաստատիքներ» ձեռք բերեր էր թէ՛ Դաշնակիցներու յայտարարութիւնները, հայկական «ազգային ըղձաքնքները պիտի գոհացուին»⁽¹⁵⁰⁾: 1917-ի

սկիզբը, Պրայսին եւ գրեց ան բացառիկ կերպով նշանակալից նամակ մը, որ տրուած հաստիքները յատկանշելու համար, *«պաշտօնական»* բառը ոչ նուազ ջան երեք անգամ գործածեց: Պօղոս Նուպարը մտահոգ էր տարազրկա-
նեթով, որոնք, Միջագետքի անապատներուն մէջ, տակալին ենթակայ էին թուրքերու վրէժնորութեան: Սակայն, հայերուն համար անկարելի էր, պնդեց ան, մերժուով մը պատասխանել Դաշնակիցներուն: Պօղոս Նուպարը տեղեակ էր թէ Երզրումի, Վանի եւ Պիթիիսի երեք վիլայէթները հասանարար պիտի կրց-
նէին Ռուսիոյ, բայց թէ՛ միւս վիլայէթները, վերամիացում Կիլիկիոյ, պիտի յանձնուէին Ֆրանսայի խնամատարութեան: Այդ Հայաստանին համար էր, Միջերկրականի վրայ ելքով մը, որ ինք ամէնէն ընդարձակ տեսակի ինքնա-
վարութիւն մը խնդրէր էր, եւ որուն համար ձեռք ձեռք էր *«պաշտօնական խոստում մը»*: *Լեժիոն տ'Օրիան*-ին հայ կամաւորները պիտի գային Եզդիստանէ, Երո-
պայէն ու Ամերիկայէն: Բայց պէտք էր խուսափիլ ամէն հրապարակայնու-
թենէ (151):

1917-ի Ռուսական Յեղափոխութիւնը նկատելի ազդեցութիւն մը ունեցաւ
Բրիտանիոյ պատերազմական նպատակներու սահմանումին վրայ: Առանց
կցումներու եւ ինքնորոշման վրայ հիմնուած խաղաղութեան մը նոր բանաձեւը
ստիպեց Արեւմտեքի պետական մարդիկը որ գաղափարապաշտութեան մէջ
մրցակցութեան մտնէին: 1917-ի Յունիսիս, Պատերազմական Դահլիճը նկատի
ստաւ Ռուսական բանաձեւը, եւ համաձայն գտնուեցաւ որ մատնանշուէր թէ
Միջագետքը ազգութեամբ երբեք թրքական չէր եղած: Ատկէ զատ, Թուրքիան
կոպտօթէն չարաշահներ էր իր յանձնառութիւնը: Պարագան նոյնն էր
Հայաստանի համար (152): Մինչև 1917-ի կէտը, Դաշնակից ու Բրիտանացի պե-
տական ղեմները համաձայնէր էին արդէն Ասիական Թուրքիոյ մէջ մասնատր
շրջաններու քաժանումին վրայ եւ հետեւաբար պարզապէս նպատակայարմար
էր խօսիլ Օսմանեան Կայսրութեան ոչ-թրքական շրջաններուն (Արաբիոյ,
Միջագետքի, Սուրիոյ, Պաղեստինի եւ Հայաստանի) ինքնորոշման, ազգու-
թեան եւ *«ազատագրումի»* բարձր սկզբունքներուն մասին: Անկից, նման
սկզբունքներու հրապարակումը կրնար քայքայելի պատերազմական ճիգը
հպատակ ժողովուրդներուն: Դաշնակից պետութիւններու առաջնորդները
պէտք էր որ պարզապէս օգտագործէին մարդուծի որեւէ կարելի աղբիւր:

Ռուսական նոր հասկացողութիւնը՝ ոչ կցում քայց ինքնորոշում ջատա-
գովող, պէտք է որ ընդհանրապէս սիրով ընդունուած ըլլար Հայերուն կողմէ,
եթէ արեւելեան Թուրքիոյ Հայկական նահանգները ամբողջութեամբ անա-
յացումած չըլլային: Կարգ մը խոհեմ Հայեր, հետեւաբար, չափազանց մտահոգ
էին իրենց ապագային նկատմամբ: Հայկական հարցին վրայ Ռուսական Յե-
ղափոխութեան հետեւանքը քննարկելով Արտաքին Գործերու Նախարարու-
թեան Քաղաքական Գաղտնի Ապաստարկութեան Պաշտօնատունէն Անուշտ
Թոյնպիսի հետ, Պօղոս Նուպարը յայտնէր էր այն տեսակետը թէ իր *«միակ
վահին»* այն էր որ գուցէ Ռուսիոյ կցումները հրաժարումին արդիւնքը *«Հայաս-
տանի լքումը»* ըլլար Թուրքերուն (153): Մի քանի օր ետք տեղի ունեցեր էր Պոլ-
շեկական Յեղափոխութիւնը, որուն հետեւանքը եղեր էին զինադադար, Ռուսա-

կան զօրքերուն հետաջումը՝ գրաւում թրքական երկրամասէն, անջատ հաշ-
տութիւն մը եւ արեւելեան Թուրքիոյ եւ Կովկասի տարածքին վրայ ուժերու հա-
ասարակշռութեան մէջ ստեղծումը հսկայ պարագութեան մը: Հարթու Նիգրլ-
պընը արձանագրեց. *«Ռուսական Յեղափոխութիւնը փոխեց ամբողջ ուղղութիւնը
Հայկական Հարցին»*: Նախապէս համաձայնուած էր որ Ռուսիան Հովանա-
տրութիւն մը տարածէր Մեծ Հայքի վրայ, իսկ Ֆրանսան պիտի գրաւէր Փոքր
Հայքը (Կիլիկիան) (154): Որոշապէս, Հայկական նահանգներուն ազատագրու-
մին ու պաշտպանութեան հարցը չափազանց դժուարացաւ Ռուսական Յեղա-
փոխութենէն ետք: Ատկէ ետք, Հայաստանի իրական ազատագրումին մասին
բրիտանական յայտարարութիւնները պարզապէս անիրագործելի արտայայ-
տութիւններ եղան:

Բրիտանական կառավարութեան հակազդեցութիւնը՝ Պոլշեկեան Յե-
ղափոխութեան Կովկասեան ճակատին վրայ ունեցած հետեւանքներուն, նե-
ստներ էր, ինչպէս վերը տեսնուեցաւ, մարդոջ զինուորագրելու եւ բնիկ զօրա-
գունդերը կազմակերպելու ջանքեր: Մակատարական վտանգի ենթակայում,
հայ ժողովուրդին հակազդեցութիւնը եղաւ յստակ հաստիքներ որոնել իր
ապագային մասին:

Ինչպէս արդէն յիշուեցաւ, հայկական վեց վաշտեր *«քաղաքական պատ-
ճառներով»* մերժէր էին Պարսկական ճակատ երթալ, իսկ Բեթրկուրտի Հայ-
կական Կոմիտէն որոշէր էր չհետապնդել զինուորական գումղերուն կազմու-
թիւնը, մինչև որ Հայաստանի *«ապագային քաղաքական իրավիճակը»* որոշուէր:
Անտարակոյտ, *«քիչ հետանկար»* կար որ հայերը մղէր յաւելալ ջանքեր թա-
փելու, եթէ Հայաստանի ապագան չերաշխատուէր Արեւմտեան պետութիւն-
ներուն կողմէ (155): Պօղոս Նուպարին Ազգային Պատուիրակութիւնը հանող-
ուած էր թէ հայ կամաւորներ պիտի ընդտաշէին Պատուիրակութեան դիմու-
մին՝ մանաւանդ եթէ Դաշնակից կառավարութիւնները հաստիքներ տային
հայերուն՝ թէ *«Հայաստանի ազատագրումը իրենց պատերազմական նպա-
տակներէն մէկն է»* (156):

1917 Դեկտեմբերի սկիզբը, ոչ միայն Պոլշեկեան Ռուսիոյ եւ Թուրքիոյ
միջև զինադադար կը դառնար իրականութիւն, այլ նաեւ տարածայնութիւն-
ներ կը շրջէին թէ միւս Դաշնակիցները եւ Թուրքիոյ հետ հաշտութեան մը
մասին կը մտածէին: Կովկասի Հայկական Չինուորական Պաշտպանութեան
Կոմիտէն, յայտնապէս խուճապի մէջ, Թիֆլիսի Բրիտանական Հիպատոսս
քանին յայտնեց թէ՛ եթէ թուրքերու հետ զինադադար մը կնքուէր, Հայաստանը
«Թրքական իշխանութեան վերադարձուելու» վտանգին մէջ պիտի ըլլար:
Կոմիտէն թախանձեց միջամտութիւնը Ռուսիոյ, Բրիտանիոյ, Ֆրանսայի եւ
Միացեալ Նահանգներու, *«սահմանց պաշտպանութեան տակ կրկին անմիջա-
կան ինքնավարութիւնը»* ապահովելու համար: Մի քանի օր ետք, Բեթրկուրտի
Բրիտանիոյ դեսպանն էր որ հետագրեց թէ հայերը *«չափազանց անձկութեամբ
կ'ուզէին որ անելի յստակ»* յայտարարութիւն մը հրապարակուէր, քան ցարկ
կատարուէր Դաշնակից պետական որեւէ պատասխանատու անձի կողմէ,
ցոյց տալով

«... թէ Դաշնակիցները Հայաստանի համար ի՞նչ ընեն պատրաստ են պատերազմէն ետք: Անոնք գոհացած չեն Հայաստանի հարցին վերաբերեալ ցարդ արտայայտուած ընդհանրացումներով և կը փափաքին գիտնալ թէ արդեօ՞ք իրենք պիտի ըլլան ինքնավար, պիտի ունենան ազգային ինքնավարութիւն, պիտի կցուի՞ն — ո՞ր մէկը ատեցմէ: Կամ պաշտպանուի՞ն Ռուսիոյ կողմ»:

Հետագիրը փոխանցուեցաւ թէ՛ Թագաւորին և թէ Պատերազմական Դաճիկին (157):

Այս ենթահոդին վրայ և գլխաւորաբար հայերու պատերազմական ճիւղ խթանելու համար էր որ Բրիտանիոյ ատաջնորդները իրենց «երաշխատութիւնները» տուին Հայերուն՝ 1917-ի Դեկտեմբերէն սկսեալ:

Փորձառու Արտաքին Գործերու Նախարարութեան պատասխանները վերոյիշեալ երկու հետազոտութիւններու բանաձեւուեցան շատ նրբամտօրէն: Անոնք ծրագրուած էին մէկ կողմէն հայերը մղելու որ Կովկասեան խարխլած ճակատին վրայ շարունակէին կռիւր, և, միւս կողմէն, խուսափելու չափազանց մեծ յանձնառութիւնէ: Հիւպատոս Սթիվընզին ղրկուած հեռագիրը կը պահանջէր իրմ վստահեցնել Հայկական Զինուորական Պաշտպանութեան Կոմիտէն թէ բրիտանական կառավարութիւնը «իր կարողութեան առանկազոյն չափովը» պատրաստ էր հայերուն օգնելու՝ թրքական լուծէն ազատ մնալու իրենց ջանքերուն մէջ: Լորտ Հարտինկը, փորձառու և կարծր, կը հաստատէր. «Էջ կարծես թէ այս հեռագիրը լաւ է և մեզ շատ չի պարտաւորեցնէր»: Դարձեալ, Լորտ Հարտինկը էր որ գտաւ երկրորդ հեռագիրին երկդիմի բանաձեւումը.

«Սկստագրում թրքական լուծէն՝ կ'ենթադրէ կա՛մ ուրիշ պետութեան մը կողմէ կցում, կամ ինքնավարութեան ձև մը: Կը կարծես թէ՛ զգուշօրէն գործածուած այս տեսակի արտայայտութիւն մը կրնայ բարեկամական հարցումի մը իրրեւ պատասխան տրուիլ Հաճալքներու Տան մէջ»:

Պալֆուրը արձանագրեց. «Եթէ ևս Չորեքշաբթի խօսիմ, կրնամ անդրադառնալ Հայաստանին» (158):

Լոյտ Շորճն էր, սակայն, որ խօսեցաւ Պալֆուրի փոխարէն, և, ինչպէս վերը ակնարկուեցաւ, շեշտեց թէ Միջագետքը «երբեք» պիտի չվերադարձուէր Թուրքին խամբեցնող բռնապետութեանը: Եոյն նկատողութիւնը կը վերաբերէր Հայաստանի (159): Այսպէս, ուրեմն, Լոյտ Շորճը ինքզինք դրսեւորեց հոյակապօրէն, հերքելու համար Բրիտանիոյ վերագրուած կայսերապաշտական ծրագիրներու մեղադրանքները, հաստատիացնելու իր երկրին խաղաղաւերները և Կովկասի մէջ հայերը քաջալերելու — այդ քոլորը՝ միաժամանակ՝ Պատերազմի նպատակներուն մասին՝ Պատերազմական Դաճիկինի կողմէ նախապէս քննարկուած և 1918 Յունուար 5-ին Արեւեստակցական Միութեանց Պատգամատրուներու Համագումարին արտասանուած մեծ ճառի մը մէջ, ան դարձեալ անդրադարձաւ Հայաստանին, կըր յայտարարեց.

«Արաբիան, Հայաստանը, Միջագետքը, Սորիան ու Պաղեստինը, մեր դատողութեամբ, իրատւոյնը ունին իրենց ազգային պայմաններուն ճանաչումին...»

և «անկարելի պիտի ըլլար վերադարձնել» այս երկրամասերը իրենց նախկին տիրոջ՝ Թուրքիոյ (160):

Այսպիսի հանրային յայտարարութիւններ, Հայաստանին՝ Օսմանեան իշխանութենէն ազատագրում խոստանալէն զատ, չճշդեցին անոր ապագայի քաղաքական իրավիճակը: Անոնք դիտմամտոր կերպով եղան երկդիմի, աղօս և անորոշ: Թերեւս Բրիտանիան չէր կրնար իր պարտաւորութիւններուն մէջ հեռու կրթալ: Հայկական վիշալէթները, ճիծա բռնութեամբ ամալացուած, իր հողային պահանջքներուն մէջ երբեք չէին երեցած: Ատկէ զատ, Օսմանեան Կայսրութեան նկատմամբ գաղտնի համաձայնութիւններ կնքուեւ էին Դաշնակիցներու միջև, իսկ Ռուսիան հրաժարել էր իր պահանջքներէն: Հետեւաբար, լուսարանութեան կարօտ հարցեր կային, նախքան որ Բրիտանիան կարենար ինքզինք ամբողջովին յանձնառու զգալ:

Կատարուած յայտարարութիւնները մտադրուած էին Թուրքերուն դէմ մարտնչող հայերուն քարոյական կորովը պահելու: Եւ սակայն, Բրիտանիան լրջօրէն մտածեց նոյն ատեն, 1917-1918-ի տաղտկալի ձմրան, անջատ հաշտութիւն մը կնքել Թուրքիոյ հետ: Երրպէս ակտիւութիւնները գրեթէ սպառու էին. Ամերիկայի Միացեալ Նահանգներու կառավարութիւնը տակախն չէր կրցած տալ զինուորական մեծ օգնութիւն. Ռուսական Յեղափոխութիւնը տկարացուցեր էր Համաձայնական պետութիւնները, և, ատկէ զատ, հեռացուցեր էր Թուրքիոյ հետ հաշտութեան մը սկզբնական խոշընդոտը — Կոստանդնուպոլսոյ հարցը: Թուրքիան Կեդրոնի Պետութիւններէն անջատելը կը թուէր գործնական: Այդպիսի քայլ մը՝ Պուլկարիան և Աստրիոյ ու Գերմանիոյ հարաւարեւելեան կողերը պիտի չափով մը ենթակայ դարձնէր Դաշնակից պետութիւններուն գոյթին: Բրիտանիան ամէնէն անկէ կը ձգտէր Գերմանիոյ զինուորական պարտութեան: Նամանական, Թուրքիոյ հետ հաշտութիւնը կրնար Բրիտանիան ազատել զինուորական, ծովային ու ելեմտական ծանր սպառում մը: Ի վերջոյ, մինչև 1918-ի սկիզբը, Բրիտանական զէնքերը յաջողապէս նուաճել էին Օսմանեան Կայսրութեան այն երկրամասերը, որոնց նկատմամբ յատակ ցանկութիւններ ունէր ան: 1917 Դեկտեմբերին, Թագաւորը յանձնարարեց որ «ամէն քաջալերանք» տրուէր Թուրքիոյ՝ Գերմանիայէն խզուելու համար (161). Կովկասի մէջ Թուրքիոյ և Գերմանիոյ միջև աճող հակամարտութենէն անկէ ևս, մեծ յանկարծաբան Լոյտ Շորճը, իր կարգ մը պաշտօնակիցներուն կողմէ «Մէլլիսի Կախարդը» կոչուած, իսկ ուրիշներուն կողմէ՝ «Ալձը», նշանակալից կերպով հարցոց իր Պատերազմական Դաճիկին, 1918 Յունիսին, թէ արդեօք այս կացութենէն կարելի չէ՞ր օգտուիլ.

Մտտանշնեց ան թէ Թուրքերը անկի հետամուտ էին այդ հարուստ երկրամասը ձեռք ձգելու, քան Միջագետքին կամ Պաղեստինին վերա տիրանալու, և թելադրեց որ թրքական կառավարութեան նկատմամբ

տուրքեան որոշ համաձայնութիւն մը կայանար, որով կարելի ըլլար Թուրանական երկրամասը անոնց տալ...^{(162):}

Ուրեմն, Թուրքիոյ հետ «համաձայնութեան» մը զգուռ եւ զայն հրապտուրելով իր հարաւարեւելեան եշկրամասերէն հետացնելու համար, Լոյտ Շորճը պատրաստ էր շատ դիւրս լքելու Կովկասը, Անքաղաքը, Արարատը, այն երկիրը զոր ինք, հրապարակաւ, երկու անգամ նկարագրեր էր իբրև «անմեղներու արհմտովը թոջուած»^{(163):} Իսկ ուրիշ մակարդակի վրայ, մինչ համակրական յայտարարութիւններով կը քաջալերուէին հայերը որ թուրքերու դէմ կռուին Կովկասեան ճակատին վրայ, Պարսի Փոխ-Հիւպատոս Ռանըլտ Մատոնըլը, 1918-ի Յունիսէն սկսեալ, կը ֆինանսատրէր, իր սեփական յուշերուն համաձայն, ո՛չ այնքան Կեդրոնի պետութիւններուն դէմ կռուող խումբերը, այլ՝ հակա-Պոլշեիկեան դատարարութիւնները: Իր յարկաբաժինին մէջ պահուած երկու միլիոն ռուբլիին գործածելով, ռուս քահանաներուն, ծեր սպաներուն եւ օղանատրոյթեան ուսանողներուն զուտները հայթայթեց ան՝ հակա-լեզափոխական գործունէութեան համար: Պարսկաստանի մէջ, Գաղտնի Սպասարկութեան Սպայ, Հարիրապետ Ռեհմըլտ Թիկ Շոնը՝ Պարսի մէջ բւեր էր Մատոնըլին թէ՛՝

«... Բրիտանական ու Ֆրանսական Կառավարութիւններուն նոր քաղաքականութիւնն էր զօրակից կանգնի հակա-Պոլշեիկեան այն ուժերուն որոնք կը համախճուէին Ռուսական Կայսրութեան յտաջապահ գունդերուն մօտ, զանազան կէտերու վրայ: Բիչ տարբերութիւն կ'ընէր թէ անոնք Յարի՛ն կողմնակից էին թէ Ընկերկարական Յեղափոխական՝ այնքան ատեն որ անոնք պատրաստ էին Պոլշեիկները վտարելու»^{(164):}

Բայց հակասական ոչի՛նչ կար կարծէք քաղաքական այս բոլոր ուղղութիւններուն մէջ, հայերու պատերազմական միզը քաջալերել թուրքերու դէմ, միաժամանակ Թուրքիոյ հետ հաշտութիւն նկատի ունենալ, եւ օգնել Պոլշեիկները վտարելու: Ասոնց բոլորն ալ կը ձգտէին պատերազմը շահիլ կամ Բրիտանական ազգային շահերուն ծառայել:

Կովկասի մէջ Թուրքիոյ հետ զաղտնի համաձայնութեան մը զգուռ մասին Լոյտ Շորճի մտորումէն միայն տասնըփնէց օր ետք, Բրիտանական Կառավարութիւնը հասանաբար իր ծայրագոյն կէտին հասաւ՝ հայերուն տուած իր «երաշխատութիւններուն» մէջ: 1918 Յուլիսին, Ընդդիմադիր Աշխատատրական Կուսակցութեան Առաջնորդ Ռամիս Մատոնըլտը հարցուց թէ Արտաքին Գործերու Նախարարը կը հետեւէ՞ր արդեօք հայերուն՝ թրքական բանակին դէմ ցոյց տուած դիմադրութեանը, եւ թէ՛ Դաշնակից Կառավարութիւնները պիտի «երաշխատէին»՞ ամէն բան ընել, որպէսզի պատերազմէն ետք Հայաստանի ապագան որոշուէր ինքնորոշման սկզբունքին համաձայն: Պաֆուրը պատասխանեց.

«Այո, Պարո՛ն. Նորին Վեհափառութեան Կառավարութիւնը լուրջ համակրանքով եւ հիացումով կը հետեւի հայերու քաջարի դիմադրութեանը՝ ի պաշտպանութիւն իրենց ազատութիւններուն եւ պատիւին, եւ

ամէն բան կ'ընէ անոնց օժանդակութիւն ընծայելու: Հայաստանի ապագային նկատմամբ, եւ յարգելի Երեսփոխանին պիտի վկայակոչեմ Դաշնակից Պետութիւններուն զխառոր պետական դէմքերուն կողմէ եղած հանրային յայտարարութիւնները՝ իր ցոյց տուած սկզբունքին վրայ կարգադրութեան մը ի նկատաս» ^{(165):}

Նոյնիերն Լոյտ Շորճ՝ շատ ետ չմնաց սակէ: Պատասխանելով Մանչեսթրիի հայկերուն, ան պաշտօնապէս խնդրեց անոնցմէ «հաստատու» թէ՛

«... անոնք որ պատասխանատու են այս երկրի կառավարման՝ անփոք չեն ձեր մարտիրոսացած ցեղին նկատմամբ իրենց պատասխանատուութիւններուն առընչութեամբ»^{(166):}

Վերջապէս, գրելով Պրայսին, երբ պատերազմի վերջաւորութիւնը արդէն մօտ էր, Լորտ Ռուպըթ Սեսըլը, այն ատեն՝ Արտաքին Գործերու Օգնական Նախարար, յիշեց չորս կէտեր զորս հայերը կրնային նկատել «իբրև իրաւագիրը Դաշնակիցներու կողմէն ազատագրումի իրենց իրաւունքներուն»՝ անպէս եւ՝ Դաշնակիցներու դատին իրենց ծառայութիւններուն եւ իրենց տնտեսականին: Ան սկներակեց բրիտանական, ֆրանսական եւ ամերիկեան բանակներու շարքերուն մէջ «տակահին կռուող» հայ զինուորներուն եւ Պաղեստինի մէջ Զօրավար Ակնկալիին մեծ յաղթանակին իրենց բերած մասնակցութեան ^{(167):} Եզրակացնելով իր նամակը, յանուն «Բրիտանական Կառավարութեան» անկցուց.

«Եւ կատարելապէս յօծար եմ վերահաստատելու մեր վճռակամութիւնը թէ իրենց վերջաւորութեան պիտի հասնին այն անդաւորութիւնները որոնցմէ տառապած է Հայաստան, եւ անոնց կրկնումը պիտի ըլլայ անկարելի»^{(168):}

Մի քանի օր ետք, Պաֆուրը կրկնեց Պօղոս Նուպարին «անձնապէս այն հաստատել թէ Հայաստանի ազատագրումը Դաշնակիցներու պատերազմական նպատակներէն մէկն է»^{(169):}

Կարելի է միտիլ Վ. Հ. Ռոթֆուրլին հետ համաձայն ըլլալու՝ բրիտանացի դիկվարներու մեծամասնութեան կողմէ թուրքերուն հանդէպ զգացուած «հրական ճողկանքին», հայ բնակչութիւնը բնաջնջելու անոնց փորձին եւ գերիներու նկատմամբ յոռի վերաբերումին պատճառաւ: Այսպէս, երբ Խորհրդարանի թրքաւեր Անդամ Օպրի Հըրպըրը արտօնութիւն ուղեց բրիտանացի գերիներուն համար աւելի լաւ վերաբերում խնդրող նամակ մը որիկեւ թալապաթին, Արտաքին Գործերու Նախարարութիւնը մերժեց: Շորճ Ռամսիսի կարծիքի տուաւ թէ՛ եթէ կարելի ըլլար Թալապաթը բռնել, «պէտք էր որ դատուէր ան ու կախուէր՝ իր կազմակերպած հայկական ջարդերուն համար»: Ռուպըթ Սեսըլը արձանագրեց. «Եթէ Հարիրապետ Հըրպըրը յամ ըլլար Հայկիկ Ամերիկեան Հիւպատոս Պարոն Շեքընդին կողմէ՛ հայկական ջարդերուն մասին ինձի տրուած տեղեկութիւնը, պիտի չփափաքէր ան այս նամակը դրոյ կել»: Որոշապէս, հայկական տոտասպանքին նկատմամբ համակրանքն ալ իրական էր. «... Մենք պիտի չկարենայինք հասանիլ հայերուն նկատմամբ դատանութեան», յայտարարեց Պաֆուրը, Պատերազմական Դահլիճի մտերմա

թեան մէջ, երբ յայտնի եղաւ թէ Պրեսօ-Լիթովսքի մէջ Պոլշեիկներուն պարտադրուած հաշտութեան պայմաններով, Գերմանները «ամբողջ Բուսանաս-յաստանը, ինչպէս նաեւ Թրքահայաստանը յանձնէր Էին Թորքերուն»⁽¹⁷⁰⁾։

Միւս կողմէն՝ կը թուի թէ շատ մը ղեկավարներ իրենք զիրենք յանձնա-նորթեան տակ չզգացին իրենց կատարած հրապարակային յայտարարութիւն-ներով։ Լոյտ Եորճին համաձայն, թշնամի Կայսրութեանց մէջի ազգութիւնները ազատագրելու մասին յայտարարութիւնները «կը նպատակադէտ թարգմա-կան ազդեցութիւն մը ունենայ»։ Այդ յայտարարութիւնները պիտի օժանդակէին թշնամի երկիրներու համերաշխութիւնը քանդելու։ Իր կողմէն՝ Ռուպըրթ Սեւըլը, տարբեր ծիրի մը մէջ, պատճառարանեց թէ «եներքին խողովութիւն յառա-ջացնելով»՝ Աստրիան «տակարացնելու» համար, Բրիտանիան «պարտաւոր-ուած» զգացեր էր զանազան ազգութիւններուն անկախութեան պահանջները վաւերացնելու։ Ուրեմն, «ազատագրուած» մասին յայտարարութիւնները նպատակ ունէին թշնամի երկիրներուն մէջ պատակտու յառաջացնելը անկի-քան թէ ազգայնականութեան սկզբունքը իրագործելն ու հպատակ ժողո-վուրդներուն ըղձանքները գոհացնելը։ Աւելին, Լոյտ Եորճը, Պատերազմական Գերագոյն Խորհուրդի մէկ ժողովին մէջ հաստատել էր թէ «ոչ ոք խօսքով պարտաւորուած կ'ըլլար»⁽¹⁷¹⁾։ Կը թուի թէ Օսմանեան Կայսրութեան ոչ-թրքա-կան երկրամասերու ազատագրումին մասին հրապարակային յայտարար-ութիւնները և Հայաստանի նկատմամբ համակրանքի արտայայտութիւնները՝ գլխաւորաբար պատերազմական ճիգը քաջակերելու նպատակարարուած հաւաստիքներ էին, քան թէ գործադրուելիք յանձնառութիւններ։ Անոնք յայ-տարարուեցան իրրեւ պատերազմի նպատակներ. իսկ պատերազմական նպատակները, արդարեւ, «պատերազմի զէնքեր» էին⁽¹⁷²⁾, մէկ կողմ ձգուելիք, թերեւս, ընդհարումի վերջաւորութեան, եթէ անոնք այլեւս չհամապատաս-խանէին նոր շահերու։

Հայանպատ մարդասերներ չէին կրնար այսպիսի դիրքորոշումի մը հա-մամայն գտնուիլ։ Իր մահէն մի քանի շաբաթ առաջ, Լորտ Պրայսը գրել էր Հայկերու քննաչնջումի սպառնալիքին մասին,

«... ազգին՝ զոր Դաշնակիցները իրենց համար պատերազմելու մղեցին և այժմ լրած են...»⁽¹⁷³⁾։

Այս տեսակետը ծանր մեղադրանք մըն էր, իրեն յատուկ զպատածութեամբ իր վիշտը արտայայտող անձնատրութեան մը կողմէ։ Չէր կրնար ընդունիլ ինք որ Մեծ Պետութիւնները օգտագործէին ազտիկ ժողովուրդ մը և յետոյ իրենց խոտուովը ործէին։

Բրիտանիոյ համար, գլխաւոր դժուարութիւնը, որ նաեւ անէ մը պիտի ըլլար իր գիտնագետներուն համար, պատերազմի տևողութեան ընթացքին ինչ ժողովուրդին հանդէպ իր շահագրգռութեան, իսկ անոր հողերուն նկատ-մամբ շահագրգռութեան քաջարձակ չզոյութեան անհամեմատելիութիւնն էր։

ՌՐԻՏԱՆԻՈՅ ԸՈՂԱՅԻՆ ԾԱՀԱԳՐԳՈՒԹԻՒՆԸ՝ ՀԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԱՆԳՆԵՐԸ ԸՆԹԱՍ

Էրած ըլլալով Օսմանեան մարդջականութեան քանաձեւը, Բրիտանիան, պատերազմի պայմաններուն տակ, յօժարակամ համաձայն էր գտնուել իր գլխաւոր դաշնակիցներուն, նախ Ռուսիոյ և յետոյ Ֆրանսայի և Իտալիոյ հո-ղային պահանջներուն՝ Օսմանեան Կայսրութեան մէջ⁽¹⁷⁴⁾։ Երբ Բրիտանական կառավարութեան հակա-պահանջները նկատի կ'առնուէին, Լորտ Բիչընընը ու Մովսէյին իշխանութիւնները մատնանշէր էին Ալեքսանտրէթը՝ անոր զինու-թական և ծովային կարեւորութեան համար. Լոյտ Եորճը թելադրել էր Պաղես-տինը՝ վարկի համար. իսկ Լորտ Գոուն շեշտել էր թէ Հնդկաստանի Նախարա-րութեան կարծիքի րոյոր երանգները համաձայն էին որ Պարսիայի վիշալթը մաս կազմէր Բրիտանական Կայսրութեան⁽¹⁷⁵⁾։ Վարչապետը, յետոյ, նշա-նակել էր միջ-նախարարական Կոմիտէ մը՝ Սըր Մորիս տը Պանզընի ղեկավա-րութեան տակ, քաղկացած՝ Սըր Մարք Սայքսն և Արտաքին Գործերու, Պա-տերազմական, Հնդկաստանի, Մովսէյին և Առևտորի Նախարարութիւններէն ներկայացուցիչներէ՝ Թորքիոյ մէջ քրիտանական հողային քաղձանքներուն քննարկի մասին խորհրդակցելու համար։ Պանզընի Կոմիտէն, անոր տասնե-րեք ժողովներէն ու եզրափակիչ տեղեկագիրը, յատկօրէն կը մատնանշէն Պարսից Մոցին տրուած գերակշիռ կարեւորութիւնը։ Տեղեկագիրը կը շեշտէր թէ Արեւելքի մէջ քրիտանական քաղաքականութեան «հիմնական» սկզբունք-ներէն մէկն էր նկատաւորը Բրիտանիոյ «քացառիկ ու գերագոյն դիրքին» Պար-սից Մոցին մէջ⁽¹⁷⁶⁾։

Այս ուսումնասիրութեան նպատակներուն համար կենսական կարև-որութիւն ունի գիտակցիլ թէ հայկական նահանգները երբեք, ոչ իսկ մէկ ան-գամ, յիշուած էին իրրեւ քրիտանական հողային շահագրգռութեան շրջան մը։ Արդարեւ, տեղեկագիրին կցուած քազմաթիւ քարտէսները քաղաքացի յտա-կօրէն կը վկայեն այն իրողութեան մասին թէ քրիտանական հողային քաղձանք-ները Անաթոլիայի հարան էին։ Տասնիներորդ դարուն, Բրիտանիան խո-րապէս դժգոհել էր Հայաստանի մէջ ոտուական ներկայութենէն, զայն իրրեւ սպառնալիք նկատելով Պարսից ժողով մէջ իր դիրքին⁽¹⁷⁷⁾։ Բայց, Հայաս-տանի կարեւորութիւնը Բրիտանիոյ համար պիտի ըլլար պարզապէս անարժէք, անգամ մը որ ան ձեռք ձգած ըլլար Ստորին Միջագետքի վրայ իր գերիշ-խանութիւնը։

Ազգային շահի նկատմամբ, պատերազմէն առաջ, Բրիտանիան մղել էին անբօրէն զօրավիգ կանգնելու Թորքիոյ՝ իրրեւ պատուարի մը՝ Ռուսիոյ դէմ։ Այդ տեսակետով, անհրաժեշտ նկատել էր ան որ հայկական հողամասերը Թորքիոյ գերիշխանութեան տակ մնային։ Հայ ժողովուրդին հանդէպ յոսի վերաբերումը երկրորդական կը նկատուէր։ Բրիտանիան, 1914-1918-ին նա-նապէս առաջնորդուեցաւ ազգային շահերու նկատմամբ։ Իր պատմութեան մեծագոյն պատերազմին մէջ, ան հետամուտ եղաւ գործանելու թէ՛ ներսօսան և թէ քարոյական իր բոլոր միջոցները, պարտութեան մատնելու համար իր թշնամիները։ Այսպէս, լայնօրէն օգտագործեց ան 1915-ի հայկական ողբոս

4. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆՈՐԱՆՔՆԵՐ. ՄՈՒՏՐՈՒՄ ԵՆ ՍԵՒՐ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԱՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ
ԱԶԱՍԿՐՈՒՄԻՆ ՆԿԱՍՄԱԲ, ԲԱՅՑ Ո՛Չ ՄԵՎ ԾՕԾԱՓԵԼԻ ԾՐԱԳԻՐ

Բրիտանական կառավարությունը եւ իրազեկ հանրային կարծիքը՝ Հայկական նահանգները թրքական իշխանութենէն ազատագրելու փափաքելիութեանը նկատմամբ համակարծիք եղեր էին պատերազմի ընթացքին: Կառավարությունը, նոյնիսկ, նպատեր էր կերտելու հանրային կարծիք մը որ կ'ակնկալէր թէ Հայաստանը Թուրքիոյ պիտի չվերադարձուէր պատերազմէն յետոյ: Այն հաստատումը թէ Հայաստանը, Միջագետքի նման, չէր կրնար «երթնա» Թուրքիոյ վերադարձով՝ մաս կազմեր էր Պատերազմական Դաճիճի մէկ ժողովին, իբրև «Կառավարութեան կողմէ նկատի առնուած քաղաքականութեան» նիւթերէն մէկը: Պատերազմական Դաճիճը, յետագային, դարձեալ համաձայն եղեր էր թէ «անկարելի» պիտի ըլլար Հայաստանը, ինչպէս Արաբիան, Միջագետքը, Սուրիան եւ Պաղեստինը, վերադարձնել իրենց նախկին տիրոջ՝ Թուրքիոյ⁽¹⁾: Ուրեմն, Հայաստանի ազատագրումը եղած էր մէկը Բրիտանիոյ նպատակներէն:

Սակայն, ո՛չ Բրիտանական կառավարութիւնը եւ ոչ ալ հայանպատ մարդասիրական խոմբերը յստակ եւ դրական ծրագիրներ ունէին Հայաստանի ապագայ իշխանութեան եւ պաշտպանութեան նկատմամբ: 1917-ին, յեղափոխական Ռուսիան հրաժարել էր հայկական նահանգներու կցումէն: Լորտ Պրայսի համաձայն, առեւ մը կարծուեցաւ թէ Ֆրանսան եւս հրաժարել էր Կիլիկիան ձեռք ձգելու իր մտածումէն: Ուստի, երբ Միացեալ Նահանգներու քանակ ալ պատերազմի մէջ մտաւ, ու Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնները յուսացին թէ՛ մարդասիրական շարժառիթներով եւ իր միսիոնարներուն շահագրգռութենէն մղուած, պիտի միտեր ան որոշ ժամանակի մը համար Հայաստանով զբաղի, Պրայսը շատ անհամաձայնակն նկատեց առիկան Պոսթըմի ազդեցիկ Ամերիկոյն Միշըն Պորտի (Ամերիկեան Միսիոնարական Խորհուրդի) իր հին բարեկամները կը համատային թէ ծրագիրը անկարելի չէր: Այս տեղեկութիւնը Արտաքին Գործերու Նախարարութեան հաղորդելով, Պրայսը անելոցներ էր թէ հարցը միշտ դժուար եղած էր, իսկ այժմ նոյնիսկ անելի դժուար էր, ջարդերուն պատճառած ամայացումին պատճառաւ: Կառավարութեան կողմէ պատասխանելով, Պաշտօնը արտայայտել էր այն տեսակետը թէ, իր անձնական հետաքրքրութեան անմանին մէջ, ինք ոչինչ կը փափաքէր անելի քան որ այս տեսակի ինքնավար պետութիւն մը դրուէր միայն Միացեալ Նահանգներու պաշտպանութեան տակ, եթէ Միացեալ Նահանգներուն կառավարութիւնը հասանէր այսպիսի պատասխանատուութիւն մը

տունձնել: Բայց, նախքան որեւէ որոշում առնուիլը, պէտք էր որ տեղի ունենար խորհրդակցութիւն մը Բրիտանիոյ դաշնակիցներուն հետ, իսկ Ռուսիան կրնար ստորկութիւններ յարուցանել⁽²⁾:

Պատերազմական Դաճիճին մէջ, Ծորճ Պարզը եւս թելադրել էր Ամերիկեան հովանաւորութիւն մը Հայաստանի վրայ: Բայց, ըստ երեսնոյն, Հին Աշխարհի հարցերուն մէջ Ամերիկեան ներգրաւելու կարելիութեան տարակուսելու, Նախարարներու Խորհուրդին նոյն ժողովը ընդհանուր եզրակացութեան մը հասած էր ի նպատակ ինքնավար Հայաստանի մը ստեղծումին, «թերեւս» իբրև մասը Ռուսական Դաշնակցութեան մը: Ուրեմն, յստակ է թէ՛ թրքական գերիշխանութենէն Հայաստանի ազատութիւն համար համակրական փափաք մը զատ՝ Պատերազմական Դաճիճը ո՛չ համապարփակ ծրագիր մը, ոչ ալ շոշափելի հետաքրքրութիւն մը ունէր անոր ապագային նկատմամբ: Նոյն այս ժողովին, ի հակադրութիւն, Պարզը թելադրել էր որ Պաղեստինի եւ Միջագետքի նկատմամբ ըսուէր «դիւստանգիտական լեզուով» թէ քրիստոնացիները կը մտադրէին «կառչած մնալ» անոնց⁽³⁾:

Պատերազմի ընթացքին, Բրիտանական կառավարութիւնը համակրութիւն էր ցոյց տուել, գլխաւորաբար իր ուրոյն շահերէն առաջնորդուած, հայ ժողովուրդի տառապանքին եւ անոր ապագային նկատմամբ: Պատերազմէն ետք, հետեւաբար, ան դիմագրաւուեցաւ շարք մը երկընտրանքներով, բոլորն ալ նոյն հիմնական երկայնի դժուարութենէն յարաջացող — ի՞նչպէս հաշտուեցնել հանրային յայտարարութիւնները՝ Հայաստանի համար պատասխանատուութիւն առանձնելու իր դժկամակութեան հետ: Ան դիմեց զգնակուն հնարքներու. օգնութեան պատասխանատուութիւնը ուրիշ երկիրներուն վրայ նետելու ճիգերու. արտառոց պատճառաբանութիւններու՝ օգնութեան իր դժկամակութիւնը արդարացնող. ազդու արարքի փոխարէն՝ անվճարական միջոցառումներու: Բրիտանիան տրամադիր չեղաւ դրամ վատնելու կամ մարդ զոհելու՝ հետաւոր եւ անմտաչելի երկրի մը վրայ որ զինք ո՛չ ռազմական եւ ոչ ալ տնտեսական տեսակետով կը շահագրգռէր: Ամայացուած երկիր մըն էր ան, որ միայն թշուառութեամբ էր հարուստ: Ուրեմն, պատերազմի վերջաւորութեան, Հայկական հարցը թուեցաւ ըլլալ անկողոյ պարտաւորութիւն մը Բրիտանիոյ պետական մարդոց համար:

ՄՈՒՏՐՈՒՄ ԶԻՆԱԿԱԳԱՐԸ— ԲՐԻՏԱՆԻԱ ԿՐՆԱՐ ԹՈՒՐԿԻԱՅԷՆ
ԶԻՏՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Մուտրուի Զինադադարը եղաւ հայկական ըզձանքներուն տրուած ստույգին հարուածը: Թէ՛ հայերուն հայրենիքը ձգեց ան թրքական իշխանութեան տակ, եւ թէ ձախողեցաւ Թուրքիոյ զինաբաժնուր ճշգրիտ ձևով մը սպասու վկու մէջ: Եւ սակայն, կարելի չէ՛ր որ այն ատեն, սպասած Թուրքիա մի, սովորական երթարկուելով, թէ՛ն ակամայ՝ շոշափելի զիջումներ ընէր հայերուն՝ Նոյնիսկ պատերազմէն առաջ, թրքական զօրագունդներէն շատերը կը գտնուէին ամենաթշուառ պայմաններու տակ: 1916-ին, ոմանք կը կրնային «ստանց վերաբերուներու եւ ստանց կոչիկներու», եւ հազարաւորներ կ'ըլլային

դասալիք: 1918-ին, Թուրքիան պատերազմական ուժասպառության ու սնանկության մեջ էր: Ապրուստի զինները բարձրացրել էին մօտ 2000 առ հարյուրով⁽⁴⁾:

Պատերազմի ընթացքին տեղեկություն էր ստացուել թե Թուրքիոյ պաշտօնավարող կառավարության ընդդիմադիր Իշխան Սապահ-Էտ-Տիհի Կուսակցությունը պատրաստ պիտի ըլլար քննարկելու հաշտության այն տեսակ պայմաններ, որոնք կ'ընդգրկէին նաև ճանաչելու

«... Ռուսական հովանաւորութեան տակ ինքնավար ՀԱՅԱՍՏԱՆի մը (ԷՐԶՐՈՒՄԻ, ՊԻԹԼԻՍԻ, ՎԱՆԻ ու մասնակիօրէն ՏՐԱՊԻԶՄԻ) փլույթնը»⁽⁵⁾:

1918-ի կիսուն արդէն, թուրք-գերմանական դաշնակցութիւնը լարուած վիճակի մէջ էր, Կովկասի պատճառով: Ըստ երևոյթից, յարաբերութիւնները պրկուած էին նաեւ թրքական բանակին ու Միութիւն եւ Յառաջդիմութիւն Կոմիտէին միջեւ: Գաղտնի գործակալներ տեղեկացուցրել էին թե բանակին մէջ թուրք ապստամբներ վերջնագիր մը դրկել էին կառավարութեան՝ Նախարարներու Խորհուրդին անմիջական հրաժարուիլը պահանջելով: Միութիւն եւ Յառաջդիմութիւն Կոմիտէն հաստատած մը որոշել էր անջատ հաշտութիւն մը առաջարկել Բրիտանիոյ: Պատերազմական Նախարար Էնվերը հակառակ էր հաշտութեան առաջարկներու ամբողջ ծրագրին, բայց Կոմիտէին մեծամասնութիւնը վստահութիւն չունէր անոր վրայ⁽⁶⁾:

Անջատ հաշտութեան մը համար ազդանշաններ տրուեցան զանազան թուրք իշխանութիւններու կողմէ. իրարանջիւրը իր սեփական ծրագիրը ունէր: Ոմն Ռուշտի Պէշ ուղղակի Սուլթանին կողմէ դրկուեցաւ իբրև անոր անձնական գաղտնի պատուիրակը: Իր առաջարկները, Պեռնի Բրիտանիոյ Պատուիրակ Սըր Հ. Ռամսլոյտին ներկայացուած, կը բխէին Միութիւն եւ Յառաջդիմութիւն Կոմիտէին ընդդիմադիր խումբէ մը: Անոնք Օսմանեան հովանաւորութեան տակ ինքնավարութիւն կը խոստանային Հիճազի, Սուրիոյ, Պաղեստինի եւ Միջագետքի՝ նախապատերազմեան Եգիպտոսի օրինակով: Մնացեալ «էտպէս թրքական նահանգները» պէտք էր որ կազմակերպուէին քրիտանական հսկողութեան տակ իրագործուելիք բարենորոգումներով: Ոչ մէկ ակնարկութիւն կար Հայաստանին⁽⁷⁾: Միւս կողմէ, Իզմիրի Վային, Ռամմի Պէշ, Աթէնքի Բրիտանիոյ Պատուիրակ Լորտ Կրանֆիլին ուղղուած հաղորդագրութեան մը հաստատեց, թե ինք վերջապէս կրցրել էր անհրաժեշտ կարգադրութիւնները ընկ՝ թրքական կառավարութիւնը տապալելու եւ իշխանութիւնը ստանձնելու համար: Ան կ'առաջարկէր որ Կոստանդնուպոլիսը եւ Նեղոսցիները մնային թրքական հսկողութեան տակ, բայց բոլոր ազգերու նաևերուն անցքի համար երաշխաւորուած կատարեալ ազատութեան: Պէտք էր որ բոլորովին ազատ կառավարութիւններ գոյութիւն աւնէին Սուրիոյ, Արաբիոյ, Միջագետքի եւ Հայաստանի համար, բայց անուանապէս թրքական գերիշխանութեան վերապահումով⁽⁸⁾: Հոկտեմբերի վերջը, թրքական կառավարութիւնը փոփոխութեան մը ենթարկուեցաւ: Թրքական զինուորական կցորդը, Հալիլ, Շոր Մեծ Վեկիին կողմէ լիազօրուած, առաջարկեց որ Պեռնի Բրիտանական Ներկայա-

ցուցութիւնը Թուրքիոյ իմացներ Բրիտանիոյ նուազադոյն պայմանները: Թուրքիան, իր կարգին, կատարեալապէս կը գիտակցէր Հայաստանի, Միջագետքի, Պաղեստինի, Սուրիոյ եւ Արաբիոյ ինքնավարութիւնը ճանջնալու անհրաժեշտութեան: Թուրքիան կը յուսար, սակայն, թե որոշ կարգադրութիւն մը կարելի էր ընկ՝ չգրգռելու համար Օսմանեան ժողովուրդին դիրքագացութիւնը եւ խուսափելու իրական անդամախտութեան որևէ տպաւորութեան⁽⁹⁾:

Որքեմ, հաշտութեան չորս առաջարկներն երեքը — Սապահ-Էտ-Տիհին, Իզմիրի Վային եւ Շոր Վեկիին — համաձայն էին Հայկական ինքնավարութեան, իսկ չորրորդը, Սուլթանինը, ըստ երևոյթից, Հայաստանը կը նկատէր «էտպէս թրքական նահանգներուն մէջ: Այս ստեղծ Կոստանդնուպոլսոյ մէջ, Մովսէսի Նախարար եւ զինադարի բանակցութիւն վարող գլխատը թուրք պատուիրակ Ռաուֆ Պէշ, Թուրքիոյ մօտ Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան անդամներն մէկէն, Ալեքսանդր Խատիսեանէն խնդրեց իրեն ընկերակցիլ Մուտրոս, քրիտանացիներուն ցոյց տալու թե թուրքերը եւ հայերը «հաշտուած» էին եւ այլևս «լէճէր չունէին»: Փոխարէնը, թրքական կառավարութիւնը պիտի յօժարէր 1914-ի միջազգային սահմանը վերահաստատել, Կարսի եւ Արտահանի նահանգները զիջելով, ու նաեւ պիտի յանձնէր Թուրքիոյ մէջ Ալաշկերտի Հովիտն մաս ըն⁽¹⁰⁾:

Ընդհանուր առմամբ, ուրեմն, բացայայտ էր թե՛ թրքական զանազան իշխանութիւններէն առնուազն ոմանք հաշտուած էին հայերուն գիջումներ ընկնլու գաղափարին հետ: Կը թուէր թե քրիտանական կառավարութիւնը որոշապէս կրնար սակարկել այդ կէտին վրայ, եթէ այդպէս փափաքած ըլլար: 1918 Պեկտեմբերին գրուած պաշտօնական տեղեկագիր մը կը նշէր նոյնպէս, թե Հնդկաստանի մահմետականները կ'ընդունէին այն իրողութիւնը թե Թուրքիան իմարօրէն քաշկոտուել էր պատերազմին մէջ: Ուրեմն, տեղեկագիրը կ'անցնէր թե, անոնք ցատկ բաց առանց մնայուն ռիսկալորութեան պիտի ընդունէին Արաբիոյ եւ Հայաստանի անջատումը Թրքական Կայսրութենէ՝ իբրև մէկ մասը արժանի պատիժին⁽¹¹⁾:

Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ, Արաբական նահանգները Օսմանեան Կայսրութենէն բոլորովին անջատելու որոշումը վերջնական էր: Բայց կար նաեւ յստակ միտում մը Հայաստանը թրքական իշխանութեան չվերադարձնելու: Այսպէս, Սըր Հ. Ռամսլոյտը ըսաւ Սուլթանին գաղտնի պատուիրակին թե ինք «գաղտնացած էր» Հայաստանի մասին ամէն ակնարկութեան զանցառումին վրայ, երկրի մը՝ որուն մակաւորագիրը պէտք էր որ «ուշագրու» տեղ մը գրաւէր ապագայ որևէ համաձայնութեան մէջ: Արտաքին Գործերու Նախարարութեան Միջին Արևելքի մասնագետ Սըր Մարք Սայքսը նոյնպէս նշանակալից գտաւ Հայկական հարցին մասին որևէ ակնարկութեան չգոյութիւնը եւ կորսականապէս մերժեց Սուլթանին միայն վարչական բարենորոգումներու առաջարկը.

«Այնէ առաջ անցած 120 տարիները պէտք էր որ ստրկեցուցած ոչոյսին մեզի թե բարենորոգումները ինչ կ'արժեն: ԹՄԱԶԻՄԻՍԻՒ Եւ ի վեր»

կատարուած օրէնդրութիւնը գրադարան մը պիտի լցնէր. մասգործին հաշիւը միլիոններու կը հասնէր»⁽¹²⁾:

1918 Հոկտեմբեր 9-ին, Պալֆորը տեղեկացուց Պատերազմական Դամ- լիճին թէ թրքական բանակները ոչ մէկ տեղ այլևս ապրափելի ոյժ մըն էին և թէ՛ Թուրքիան միտք շօշափելու առաջարկներ կը ներկայացնէր Զոիցերիոյ մէջ⁽¹³⁾: Ջինադադարի վերաբերեալ որեւէ վերջնական առաջարկի պատրաստ ըլլալու համար, Պատերազմական Նախարարութիւնը և Ծովային Նախարար- րութիւնը պայմաններու նախագիծ մը պատրաստեցին և զայն ներկայացուցին Արտաքին Գործերու Նախարարութեան, Հոկտեմբերի սկիզբը: Այդ պայման- ները, քնակամարար, հիմնուած էին միայն զինուորական ու ծովային զարքերու նկատած մտքով վրայ: Անոնց մէջ առաջնահերթ էին Վուսիորի և Տարտանէլի քաղաքները, մուտքը դէպի Սև Ծով և Տարտանէլի ամրութիւններուն գրաւումը: Այդ ջրտղիլին վրայ գերակշռող ազդեցութեան մը ձեռքբերումը հիմնէն աւանդ մնացած ձգտում մըն էր Բրիտանիոյ համար ու յատկապէս կարեւոր այժմ՝ երբ Ռուսիան այլևս քարեկամ պետութիւն մը չէր: Տիրող պատերազմական կացութեան մէջ, Թուրքիոյ անջատումը Կեդրոնի Դաշնակցութեանն է և, Տար- տանէլի հակակշռումը, ո՛չ միայն Գերմանիոյ և Աւստրիոյ արեւելեան կողմ պիտի վտանգէին, այլ նաև կրնային խախտել անոնց կողմէ հարաւային Ռուսիոյ և Կովկասի հարստութեան վերահսկումը և շահագործումը: Ռոբիշ պայմանները կ'առաջարկէին Պարսի գրաւումը. Տարտանէլ փապուլիի դրու- թեան գրաւումը, թրքական զօրագունդներուն անմիջական մետացումը հիսիս- արևմտեան Պարսկաստանէն և Անդրկովկասէ՛ն՝ նախապատերազմեան սահ- մանագլուխին ետևը. բոլոր պահակազօրքերուն անձնատուութիւնը Արարա- կան նահանգներուն մէջ, թրքական բանակին և իր զինամթերքին տնօրինումին մասին հաղորդելիք հրահանգներու համակերպումը. պատերազմական բոլոր գերիներուն ստանց պայմանի յանձնումը Դաշնակիցներուն⁽¹⁴⁾:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԼԵՏԱՔՐՔՐՈՒԹԻՒՆ ԼԱՅԿԱԿԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ԼԱՄԱՐ ԵՒ ԴԺՈՒՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ, Օգնական Տեղակալ մը, Սըր Էլր Գրօու, ընդունեց թէ անշուշտ փափաքելի պիտի ըլլար ձգել որ որեւէ զին- նադադար քաջառաքար գրաւոր զինուորական և ծովային պայմաններով: «Բայց», արձանագրեց ան, «ես կը զգամ թէ ինտազայ հայկական շարդերու դէմ պէտք է որ կարգ մը երաշխատրութիւններ պահանջուին»: Լորտ Ռոպըրթ Սեւըլը պնդեց թէ նախատեսութիւն մը «պէտք է որ կատարուի հաշիւը պաշտ- պանելու համար»: Սըր Մարք Սայքսը յանձնարարեց Կիլիկիոյ գրաւումը Դաշ- նակիցներուն կողմէ: Քաղաքական Գաղտնի Սպասարկութեան Պաշտօնա- տունէն՝ Անդուտ Թոյնային թելադրեց որ Դաշնակից գերիներու մասին պարբե- րութեան մէջ կրնայ «վեց վիլայէթներուն» ոստիկանական հսկողութիւնը դրուիլ իրրեւ որիչ փափաքելի մարդասիրական բան մը: Յաւելեալ արձանագրութեան մը մէջ Սըր Մարքը թելադրեց որ ոչ միայն Կիլիկիոյ Միւս, Լանճըն, Չէլթուն և Այնթապ քաղաքները պէտք էր որ գրաւուին, այլ նաև՝ Դաշնակիցները պէտք

էր որ տարազեաները իրենց տեղերը վերադարձնելու իրաւունքն ունենան և նախապէս անոնց զինուորական անհրաժեշտ պաշտպանութիւն⁽¹⁵⁾: Հազա- նապու Ռ. Օրմզպի Կոր մատնանշեց թէ Կիլիկիոյ մէջ հայկական իրաւունք- ներուն կարեւորութիւնը կը կայանար՝ թուրքին և արաբին միջև անով վեր- ստեղծուած քաժամումին մէջ: Թոյնային պաշտպանեց այդ տեսակէտները Կի- լիկիոյ նկատմամբ: Միջերկրականեան ծովեզերքի մը ընձայած առակութիւնը քսցալալու էր: Բայց ան պնդեց թէ անհրաժեշտ էր նաև որոշ պայմանադրումը «վեց վիլայէթներուն» նկատմամբ, նկատի ունենալով 1878-էն սկսեալ բրիտա- նական «պարտատրութիւնները» և թրքական կրկնուող վայրագութիւն- ները⁽¹⁶⁾:

Սակայն, Թուրքիոյ նետ զինադադարի մը պայմաններուն մէջ, Սուրիոյ և Միջագետքի չափ Հայաստանի՝ ալ կացութեան արդիւնաւետ ապահովումը՝ դժուարութիւններ կը ներկայացնէր «աշխարհագրական և զինուորական տեսակէտով»: Պաղեստինի և Միջագետքի Արաբական շրջաններուն մէջ Բրիտանացիները վճռականօրէն պարտութեան էին մատնը թուրքերը և խոշոր տարածութիւններ էին գրաւը: Պարագան բողոքովից տարբեր էր Հայ- կական նահանգներուն մէջ, որ ռուսական դասալրութիւնը թուրքերուն տուր էր իրենց աղիթը: Սպաւած և պարտուած ուրիշ ճակատներու վրայ՝ Թուրքիան յարկական էր Կովկասի մէջ և տէրը՝ «հայկական վեց վիլայէթներուն» ու Կիլիկիոյ: Ռ՛վ յանձն պիտի ստներ հայերուն պաշտպանութիւնը, եթէ նախատե- սութիւն մը պիտի ըլլար այդ շրջաններուն անջատումին համար: Հարցը ակի ևս քարդացած էր այն իրողութեամբ թէ՛ տեղւոյն հայ բնակչութիւնը կա՛մ շար- դուր և կա՛մ ալ զաղթական դարձը էր Կովկասի մէջ: Աւելին, բրիտանացիներ- րը, ըստ երևոյթին, շատ ալ վստահութիւն չունէին «ճորածին կամ մտելածին» կովկասեան հանրապետութիւններուն — ներստեալ Հայաստանի — կարողու- թեանը վրայ՝ յաւելեալ երկրամասեր կատարելու համար: Աստք իրենք պէտք ունէին պաշտպանութեան⁽¹⁷⁾: Այս դժուարութիւններէն զատ, Սըր Մարք Սայքսը Բրիտանիոյ մէջ նկատեց յամեցող որոշ թաքուն թրքապիտութիւն մը և թկադրեց որ Մարքոտէյ Ռիվիոն, Եորքշար Փոսքը և Մորնինկ Փոսքը բոլորն ալ տակաին «տնտեսական և զգացական թրքանպատ դիրքորոշում» ալ- լուող թերթեր էին: Հազարապետ Օրմզպի Կորը «մարտիր-կուող» թուրքին հանդէպ զգացականութիւնը նկատեց «հիսանդագին»⁽¹⁸⁾:

Ընդհանուր առմամբ, ուրեմն, Արտաքին Գործերու Նախարարութեան պաշտօնէրութիւնը յստակօրէն փափաքեցաւ Հայկական վիլայէթներուն համար պաշտպանութիւն ապահովել զինադադարի պայմաններուն մէջ: Կորս Ռո- պըրթ Սեւըլը համաձայն եղաւ Թոյնային նետ որ Ամերիկացիներուն կողմ կարգ-կանոնի հսկողութիւնը շատ լա պիտի ըլլար: Պատերազմական Նախա- րարութիւնէն Փոյն-Գոդապէս Ռ. Լ. Կրիպլըն մատնանշեց թէ կատարու- թիւնը հազիւ թէ կրնար անմիջական պարպումի մը վրայ պնդել զինուորակոմ տեսակէտէն, քայց ինքն ալ համաձայն եղաւ որ բրիտանացի կամ ամերիկայի պաշտօնէաներու անմիջական առաքումը նախատեսող պայման մը կրնար զի- տեղուիլ՝ հայերուն ապահովութիւնը երաշխատելու համար: Արդարեւ, «վեց

վիլայեթները» ուսումնական դիրք մը չէին գրաւել շուրի եւ ցամաքի կենսական ճամբաներուն վրայ. կարգ-կանոնի հսկողութիւնը եւ վարչական պատասխանատուութիւնները մարդասիրական հիման վրայ միայն կրնային արդարանալ: Սակայն, կը թուէր թէ Արտաքին Գործերու նախարարութեան պաշտօններին համաձայն էր որ Հայաստանը յատկապէս իր ուր Դաշնակիցներու գրաստան տակ: Քաղաքական Գաղտնի Ապաստարկութեան Պաշտօնատան Օգնական ՏՏօրէն Սըր Շէյք Նալըմ-Մորլին համոզուած էր թէ կարգ-կանոնը Հայկական Վիլայեթներուն մէջ կարելի պիտի ըլլար պահել առանց հասանաբար պէտք ունենալու այնքան զօրախումբերու որքան՝ ներգրաւուած էին Պաղեստինի եւ Միջագետքի մէջ, եթէ նաատորմիցը Սեւ Ծովուն մէջ ըլլար եւ բրիտանացիները գրաւէին Կովկասեան երկաթուղագիծերը⁽¹⁹⁾:

1918-ԻՆ ԲՐԻՏԱՆԻԱ ՎԵՐԱԿԱՍՄ ԳԵՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՍԵՒ ԾՈՎՈՒՆ ՄԵՋ ԵՒ ԹՐԻԲԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ՀԱՐԱՒԸ, ՓՈՒՍԱՆ ԶԻՋՈՒՆԵՐՈՒ ՀԻՒՄԻՍ-ԱՐԵՒԵԼԵԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԵՋ

Որքան, Արտաքին Գործերու նախարարութենէն բաւական մեծ թիով անդամներ որոշապէս չէին կարծել թէ Հայկական Վիլայեթներուն մէջ կերպով մը ապահովութեան պայմանաւորումը՝ զինադաշարին եւ հաշտութեան միջեւ երկարող կարճատեւ ժամանակամիջոցին, բրիտանական կառավարութեան կարելիութեան սահմանէն անդին էր, եթէ այդպէս փափաքէր ան: Սակայն, Պատերազմական Դաճիկները մտազբաղումները 1918-ի աշնան բոլորովին հետո չէին հայերէն: Արեւմտեան ճակատի տեղափոխումը փնտրելու նպատակով, կենսական էր Թուրքիան Գերմանիայէն անջատել: Միջագետքեան եւ Պաղեստինեան ճակատներուն վրայ բրիտանական զօրքներուն յաջողութիւնը կրնար ստիպել կարելի դարձնել եւ կրնար իբրեւ հետեւեանք՝ Դաշնակիցներուն, կամ աւելի՛ն՝ բրիտանացիներուն տիրապետութիւնը հաստատել Տարտանսի նեղուցին վրայ: Այսպիսի զինուորական յաջողութիւն մը կրնար նաեւ գործածուիլ՝ Բրիտանացի դիրքը ամրապնդելու Միջին Արեւելքի մէջ եւ այս կերպով այս շրջանին մէջ ճնշող հակելու Բրիտանացի զինուոր մընակիցին, Ֆրանսայի դէմ: Կը թուէր թէ Լոյս Եորճին տեսակետներէ աշխուռ ուղղել կեդրոնացած էր գերմանացիներուն, ֆրանսացիներուն եւ նոյնիսկ ուսերուն դէմ միաձայնական յարթանակներ նշանակելու կարելիութեան վրայ: Եթէ կարելի ըլլար Նեղուցները, Պաղեստինը եւ Միջագետքը ապահովել, Թուրքիոյ հանդէպ զինուորները կրնային Կովկասի կամ Արեւելեան Նահանգներուն մէջ ըլլալ: Ի վերջոյ, Բրիտանական շահագրգռութեանց մէջ ո՛չ Կովկասը եւ ոչ ալ Արեւելեան Նահանգները երբեքէն այնքան ծանր կշռած էին՝ որքան Տարտանսը, Միջերկրականը կամ Պարսից ծոցը: Եթէ Էնվեր օգտագործէր էր Կովկասեան ճակատին քայքայումը, հետեւեանք Ռուսական Յեղափոխութեան՝ յառաջ մղելու համար իր բանբորանական ծրագիրները հիստի մէջ, Լոյս Եորճը, աւելի մեծ յանկարծաբան մը, նմանապէս կրնար օգտագործել, իր կարգին, թրքական զօրագումներուն անջատումով ու պարտութեամբը ստեղծուած հարաւի մ պարպտութիւնը: Ինչպէս վերը մատնանշուեցաւ, 1918-ի Յունիսին, Պատերազմա-

կան Դաճիկներ մէկ ժողովին, Լոյս Եորճը յայտնել էր այն տեսակետը թէ կարելի էր Թուրքական կառավարութեան հետ որոշ *եւսամաճայնութեան* մը զայ, որով Թուրքական երկրամասը — հիստի մէջ — իրենց տրուէր: Քիչ ետք, չափազանց նշանակալից կերպով արտայայտել էր ինք այն կարծիքը թէ՛

«... մեզի համար աւելի լաւ պիտի ըլլար որ թուրքերը ունենային Պարսին, քանի որ հասանական չէր որ անոնք երբեք Վտանգաւոր դառնային Արեւելքի մէջ մեր շահերուն, մինչ, միւս կողմէ, Ռուսիան, եթէ վերածնել արագապէս, կրնար այդպիսին ըլլալ»⁽²⁰⁾:

Որքան, հարաւի շրջաններուն փոխարէն կրնար թոյլատրուիլ Թուրքիոյ որ պահել հիստիս-արեւելքը գոնէ առժամաբար: Թուրքիան կրնար նաեւ գործածուիլ ապագային, ինչպէս անցնային, իբրեւ պատուար մը վերակենդանացած Ռուսիոյ մը դէմ:

1918-ի աշնան, հետեւաբար, Կովկասի եւ յատկապէս Հայաստանի մասին նկատումները էտ մղուեցան: Պատերազմական Դաճիկներ եւ մասնատրարար Լոյս Եորճին համար, ամենակարեւորը Միջին Արեւելքի բրիտանական զինուորական յաջողութեան օգտագործումն էր երկրէն դուրս՝ առաւելութիւններ շահելու Գերմանիոյ, Ֆրանսայի եւ Ռուսիոյ վրայ եւ հեղինակութիւն՝ երկրէն ներս:

1916-ի Մայրա-Փիզո-ի Համաձայնութիւնը Օսմանեան Կայսրութենէն մեծ տարածութիւններ յատկացուցել էր Ֆրանսայի: Բայց 1917-ի եւ 1918-ի ընթացքին, այդ շրջաններուն գրեթէ ամբողջ կողմը բրիտանացիներուն կողմէ մղուած էր: Լոյս Եորճին համար, հետեւաբար, կենսական թուեցաւ որ բրիտանացիները իրենք բունէն զինադաշարի բանակցութեանց սանձերը եւ լիովին շահագործել իրենց զինուորական յաջողութիւնը՝ կարելի եղածին չափ արագ գործելով: Երբ Թուրքիոյ անկումը մտաւորապէս էր, Ֆրանսացիները լիջեցուցին Պալմիրին թէ Զօրավար Ալեքսիսի բանակները Մայրա-Փիզո Համաձայնութեամբ սահմանուած Ֆրանսական ազդեցութեան գօտին մտել էին, եւ թէ՛ կառավարման նկատմամբ յարմար կարգադրութիւններ պէտք էր որ ըլլային: *Բրիտանացիներուն կողմէ այդ Համաձայնութեան բարկփոխումը ձեռք բերելու ջանքերը բոլորովին ապարդիւն մնացել էին*՝ տեղեկացուց Լոյս Գըրզընը Պատերազմական Դաճիկներին: Բայց վարչապետը, որ վճռուած կը թուէր ըլլալ արեւելքի միջ բրիտանական յաղթանակները օգտագործելու հարցին նկատմամբ, այժմ Դաճիկի իր պաշտօնակիցներուն ըսաւ թէ այդ Համաձայնութեան մասին իր յիշողութիւնը թարթացնելով ինք եկած էր այն եզրակացութեան թէ՛ բրիտանական տեսանկիւնէն *բոլորովին անբաղձալի* էր ան, եւ նոր պայմաններուն տակ *եզրեթէ անհիտարկելի*: Աւելի քան երկու տարի առաջ կնքուած ըլլալով, Համաձայնութիւնը անյարմար էր Թուրքիոյ մէջ Բրիտանացիոյ նոր դիրքին, որ շահուել էր Դաշնակիցներուն շատ պոտիլ օգնութեամբը՝ բրիտանական խիստ մեծաթիւ զօրքերով⁽²¹⁾:

Մովային նախարարութեան եւ զինուորական իշխանութիւններուն դրարտը ճնշումին տակ, Պատերազմական Դաճիկներ եւ մասնատրարար Լոյս Եորճը՝ թրքական զինադաշարի ժամանակամիջոցին պատրաստ էին կարելի եղածին չափ շատ յաղթական կէտեր նշանակելու թէ՛ Գերմանիոյ եւ թէ՛ Ֆրան-

ասյի վրայ: Չհինադարի նախագծում պայմանները քննարկուեցան Պատերազմական Դաճիճի վեց ժողովներում: Բնականաբար, առաջնակերպ կարևորություն տրուեցա Տարտանելէն ազատ և ապահով անցք մը ձևոր ձգելու պայմանին: Արտաքին Գործերու Նախարար Պաֆուր այսպիսի պայման մը «ձեռնպակ կարևոր» նկատեց Բրիտանիոյ համար: Ելեմտական նախարար և Պահպանողական Կուսակցութեան Առաջնորդ Պոնըր Լօ, միշտ գործնական, ամբողջովի համամիտ եղա, պատճառաբանելով թէ այդ «միակ» պայմանը բաւարար էր զհինադարի մը համաձայնելու, քանի որ ան բրիտանացիներուն պիտի տար իրապէս այն «բորո՛րը» որոնց պէտք ունէին: Պատերազմական Նախարար Լորտ Միլըրը նույնպէս համամիտ եղաւ: Պաֆուրը, ատկէ զատ, շեշտեց թէ պէտք չէր որ յոյս տրուէր թորբերուն թէ իրենք կրնային արտօնուիլ գերիշխանութիւն պահելու գրաւում երկրամասի վրայ: Ատիկա յստակօրէն ցոյց կու տար թէ՛ Բրիտանիան վճռած էր Պաղեստինի և Հարաւային Միջագետքի վրայ զիջումներ չընել: Վարչապետը, ըստ սովորութեան, շահագրգռուած իր սեփական և բրիտանական ազդեցութեամբ ու հեղինակութեամբ, պնդեց թէ «շատ կարևոր» էր գործի անցնելու «սանձիջապէս»: Ատկէ զատ, ան պնդեց թէ, միջոցառումը պէտք էր որ ըլլար, եթէ կարելի էր, բրիտանացիներուն և ո՛չ թէ ֆրանսացիներուն կողմէ (22):

Բրիտանիոյ կողմէ նախապատուութեան արժանացած հարցերը ուրեմն ճշդուած էին: Հայաստանի մասին երբեք յիշատակութիւն չկար:

Նախարարներու Խորհուրդի յաջորդ ժողովին, յայտնուեցա թէ Ֆրանսայի Վարչապետ Գլեմանսոն կ'առաջարկէր ընդդէմ բրիտանացի ծովակալի մը հրամանատարութեանը այն նաւատորմիոյն զոր Կոստանդնուպոլիս դրկել կը մտածուէր, եթէ Թուրքերը յանձնուէին, քանի որ Միջերկրականի ծովային գերագոյն հրամանատարութիւնը ֆրանսացիներուն էր որ յանձնուէր էր պատերազմի սկզբնատարութեան: Ան չէր ընդունած այն պատճառաբանութիւնը թէ բրիտանացիները Թուրքիոյ դէմ պատերազմի բեռին մեծագոյն մասը ստանձնէր էին: Գլեմանսոն ընդդիմաօտէր էր՝ մատնանշելով Արեւմտեան նախաին մէջ Ֆրանսացի զօրքերուն զանցանելի թիւին, և յայտարարէր էր թէ քանի որ Ֆրանսան Թուրքիոյ գլխատր վարկատուն էր, ֆրանսացիները մեծագոյն շահագրգռութիւնը ունէին հոն: Հետևաբար, ֆրանսացի Շովակալ Կոչէն լիազօրուէր էր Մուտրոս յառաջանալու, եթէ ինք փափաքելի կը նկատէր, հաւանաբար Նեղուցն ի վեր անցնելու՝ Դաշնակից Նաւատորմին հրամանատարութիւնը ստանձնած (23):

Բայց Բրիտանական Շովակալի Հրամանատարութիւնը պիտի շարտօնէր ատիկա: Միջերկրականի բրիտանացի Ընդհանուր-Հրամանատար Դեր-Շովակալ Սըր Ս. Ա. Կ. Գեյթօրփը հետագրէր էր իր հատուցումը թէ ամբողջ արեւելքի մէջ բրիտանական հեղինակութեան ոչինչ աւելի «աղիտայի» պիտի ըլլար քան բրիտանացի ծովակալը մը զատ մէկու հրամանատարութեան տակ Տարտանելէն ի վեր գացող Դաշնակից նաւատորմի մը հեռանկարը (24): Շովակալն Նախարար և Շովակալն Սպայակոյտի Պետ Շովակալ Սըր Ռ. Ռեմիսը նույնպէս՝

Պատերազմական Դաճիճին մէջ պնդեց թէ Կոստանդնուպոլիս մտնող նաւատորմիոյն հրամանատարութիւնը ֆրանսացիներուն յանձնելը չափազանց անբաժնայի էր: Երբ Դարնզը ի զօր խորհուրդ տուա՝ «Պէտք է ֆրանսացիները բարկակա պահել մեզի»: Լոյս Շորըն զօրավիզ եղա Սպայակոյտի իր Պետերուն: Ըստ այնմ, հետագի մը դրկուեցա Շովակալ Գեյթօրփին, իրեն հրամանակելով ոչ ոքի յանձնել Թուրքիոյ պատուիրակին հետ բանակցութիւններու պատախաճանատութիւնը: Պատերազմական Դաճիճը ևս վաւերացուց կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետ Սըր Հենրի Ռիլսընին և Սըր Ռ. Ռեմիսին կողմէ միասնաբար պատրաստուած զինադարար պայմաններուն թուրքը: Այս երկուքը ֆրանսացիներու և իտալացիներու կողմէ համաձայնուած պայմանները նկատի առել և դասատրէր էին զանոնք «կարևորութեան շարքով»: Սըր Հենրի Ռիլսընին համաձայն, եթէ 24 պայմաններէն առաջին չորսը ապահովուէին, մնացեալ քսանը «կարելի էր զեղչել» առանց լուրջ վնասի: Վարչապետին անգամ մը ևս պնդումէն ետք թէ «ուշացումը խտափունիք միակ բանն էր», Պատերազմական Դաճիճը Շովակալն Հրամանատարութեան հրամանակեց զհինադարի պայմաններուն նախագիծը հետագրել հետագրել Բրիտանիոյ Ընդհանուր-Հրամանատար Շովակալին: Մակաւարական հետագիրը կը շեշտէր «գերագանց կարևորութիւնը» առաջին չորս պայմաններուն, որոնք եթէ իրագործուէին պիտի

«... այնպէս անխտափնիջօրէն մեզ կացութեան տէրը ընէին, որ չենք փափաքիր որ դուք զանոնք ձեռք ձգելը վտանգէք... անհրաժեշտ կերպով պնդելով ըրողին կամ մնացեալին որևէ մէկուն վրայ...» (25):

«Կարևորութեան շարքով» դասատրուած 24 պայմաններէն առաջին երկուքը Տարտանելի բացումին և ապահով կերպով Սև Շով մուտքի մասին էին: Զորքորդը կը վերաբերէր Դաշնակից զերիներուն և արգելափակուած հայկերու յանձնումին: Միայն քսանը չորքորդ պայմանը կ'ակնարկէր Հայաստանին:

Սըր Հենրի Ռիլսընին խորհուրդին վրայ, Պատերազմական Դաճիճը նաև որոշեց թէ պէտք էր Զօրավար Ալեմպին տողակ պահել Թուրքիոյ հետ զինադարար հաւանական բանակցութեանց ու անոր հրամանգը թէ, հետևաբար, «չափազանց կարևոր էր որ ան կարելի փոշով գրաւէր Հալէպը և շտապէր դէպի Մուսուլ» (26):

Այսպէս ուրեմն, Պատերազմական Դաճիճը խորհրդակցել էր Չինտրական Դետերուն զօրատր ազդեցութեանը տակ: Լորտ Գորքընը, Պատերազմական Դաճիճին մէկ անգամը, մեծ վերապահութիւններ ունեցա զինադարարի պայմաններուն՝ միայն զինուորական նկատումներու վրայ հիմնուած ըլլալուն մասին: Ինք անձամբ գրեց այդ մասին Լոյս Շորնին, բայց յարտօրօրօր յապակումով, երբ զինադարարին ուղեգիծը հետագրուէր էր արդէն Շովակալ Գեյթօրփին՝ Հոկտեմբեր 22-ին (27): Ինք կը հաստատ թէ իրենք (կոստանդնուպոլիս) Թուրքիոյ նկատմամբ զինադարար պայմաններուն գրեթէ ամբողջութիւնը «ծովը շարտանելու վրայ էին» Տարտանելէն անցնելու սիրով. թէ՛ Բրիտանիան կը մտածէր պատերազմը դադարեցնել՝ Մուսուլը կամ Հալէպը կամ Ալեքսանտրէրը ձեռք ձգելէ առաջ, մինչ Թուրքիան տակալուէր Կովկասի մէջ էր

և «որիւմ փորձ չէր եղած դեռ Հայկական Հարցը լուծելու»: Գիրքին պիտի չըլլար թուրքը դուրս հանել արդէն զհնուորանով գրաւուած տակ չեղող որեւէ երկրամաս: Թուրքը «առաջնակարգ և խորամանկ սակարկող» մըն էր: Ան պիտի «շողորթորթէր» փոխակերպուած ըլլալու իր հաւաստիացումներով, մինչ ամբողջ ժամանակամիջոցին, բրիտանացիներուն ետեւէն պիտի «ծծադէր», իր չարագործութեանց պատիժէն ազատելու ճարտարութեանը և տխմար անգլիացիին դէմ յաղթական ըլլալուն համար... Գըրզընը կը վսխմար թէ բոլոր այդ հարցերը լուծելու մեծ պատենդութիւն մը կրնար վտանգելի՝ սալորները բռնելու անհամբերութենէն. սալորներ՝ որոնք որեւէ պարագայի շուտով արդէն պիտի իյնային ծառէն⁽²⁸⁾: Մի քանի օր ետք, Պատերազմական Դահլիճին մէջ եւս, Գըրզընը հարցակազմի տակ դրա իմաստութիւնը այն որոշումին թէ Մուտրուսի ծովակալը, եթէ անկարող ըլլար ձեռք ձգելու զհնադարարին՝ Փարզի մէջ պատրաստուած բոլոր պայմանները, պէտք էր որ լիազօրուէր առաջին չորսփն համաձայնութեամբ գոհանալու: Յաջորդ ժողովին ան մատնանշեց թէ Հայաստանի նկատմամբ ամեն ակնարկութիւն զանց առնուեր էր անոնցմէ, եւ թէ նոյն առաւօտուն Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ շրջաբերութեան դրուէր էր հետագիր մը, որով Հայկական մարմին մը թախանձեր էր որ Հայաստանը չամուսուէր: Վարչապետը, ըստ երևոյթի, այդ հարցը ծածկելու համար, փաստարկութեան իր կարողութիւնները լարելով, պատասխանեց թէ Հայաստանի վերաբերեալ այն տեսակէտը կար թէ՛ եթէ Դաշնակիցները Կոստանդնուպոլսոյ մէջ ըլլային, անոնք կրնային Հայաստանի նկատմամբ ընել ինչ որ կը փափաքէին: Ասիկա, անուշտ, քմահաճ տեսակէտ մըն էր: Հաղորդակցութեան խելը միջոցներով թուրքի տարածութեամբ երկրի մը մէջ, Կոստանդնուպոլսոյ վրայ հակակշիռ՝ չէր նշանակեր հակակշիռ Հայաստանի վրայ: Երկու տարի ետք, Սըր Հենրի Ուիլսընը իր օրագրութեան մէջ պիտի խզբզէր՝ գրելով թէ Դաշնակիցներուն հրամանագիրը «երբեք» չէր գործադրուած Ասիական թուրքի տարածքին⁽²⁹⁾, և թէ՛ կարելի չէր Արեւելեան Նախագահները անջատել Հայաստանի ի նպաստ:

Նախարարներու Խորհուրդին այդ նոյն ժողովին, Պալֆուրը, միշտ փիլիսոփայական և հասարակաշնորհները պահող, պաշտպանեց, կը թուի, թէ՛ Գըրզընը և թէ՛ Լոյտ Շորը: Ան համաձայն եղաւ առաջինին հետ, թէ, վերջին հաշտուով, «բացարձակապէս անհրաժեշտ» էր ապահովութիւն ձեռք բերել թէ՛ Հայերուն և թէ՛ Կովկասի համար: Ան նաև համաձայն գտնուեցաւ վերջինին հետ թէ՛ եթէ բրիտանացիները Կոստանդնուպոլսոյ մէջ ըլլային, Թուրքիան ի վիճակի պիտի չըլլար Բրիտանիոյ պահպանելու ընդդիմանալու:

«Մեծ վտանգը այն էր թէ՛ զինադադարի ժամանակամիջոցին Թուրքերը կրնային Հայաստանի կամ Կովկասի մէջ տխմար բան մը ընել: Վստահօրէն, սակայն, մենք կրնայինք ենթադրել թէ անոնք այնքան ալ տխմար պիտի չըլլային...»

Պալֆուրը պատճառաբանեց իր սովորական մեկուսայնութեամբ դիտելով դէպքերը, որոնք կրնային տեղի ունենալ⁽³⁰⁾: Ըստ երևոյթի, ոչ որ իրեն հարցուց թէ ի՞նչպէս կարելի էր զգալ թուրքերուն՝ Հայաստանի մէջ տխմարօրէն

գործելու «մեծ վտանգը», և, միաժամանակ, «վստահօրէն... ենթադրել» թէ անոնք այդքան տխմար պիտի չըլլային:

Պալֆուրի փաստարկութիւնը կը յատկանշէր վերլուծական մարզանքներու անձնատուր ըլլալու իր իրապատել միտումը: Բայց ան յատկանշական էր նաև բրիտանական կառավարութեան ընդհանուր դիրքորոշումին. կառավարութիւնը կարելիք էր հայկական տատապանքին, և անկեղծօրէն «բացարձակապէս անհրաժեշտ» կը նկատէր որ ապահովութիւն տրուէր հայերուն, բայց նաև կը փափաքէր «ենթադրել» թէ այդ ապահովութիւնը ձեռք բերելու պատասխանատուութիւնը Բրիտանիոյ վրայ պիտի չիյնար: Բրիտանական կառավարութիւնը չկրցաւ հաշտեցնել հայ ժողովուրդին նկատմամբ իր հետաքրքրութիւնը (յառաջացած, ինչպէս տեսնուեցաւ նախորդ Գլոխին մէջ, պատերազմական պայմաններուն տակ) և արեւելեան Անաթոլիայի մէջ անոնց բնաշխարհին նկատմամբ իր անտարբերութիւնը:

Վարչապետը վճռականօրէն հետևողական կը մնար Նախարարներու Խորհուրդի ժողովներուն մէջ, զինադադարէն առաջ. կթ Մովսէսի Գեյթօրփը՝ հասնէր Կոստանդնուպոլիս, «մտահոգութիւն պատճառող հարց չէր մնար այլ» մասնէ: Ընդդիմացաւ ան Օսթըն Չեմպրլըյնին թելադրութեանը թէ նոր հետագիր մը կրնար դրուիլ Գեյթօրփին, իրեն յանձնարարելով որ փորձէր, եթէ կարելի ըլլար, ապահովել մնացեալ քան կէտերէն ուշադրութեան առնուելիք կարգ մը յօդուածներ: Վարչապետը մատնանշեց թէ՛ պայմանները փոխելը պիտի բրիտանացիները առաջնորդէր ֆրանսացիներուն և իտալացիներուն հետ դժուարութիւններ դիմագրաւելու: Պատերազմական Դահլիճը համաձայն եղաւ Վարչապետին: Այդ որոշումին դէմ Գըրզընին բողոքը արձանագրուեցաւ իր խնդրանքովը: Հայերու «ապահովութեան» նկատմամբ մտահոգութիւնը եւս, թէ՛ Մ. Պարզի և թէ՛ Լորտ Ռուպըրթ Սեւըլի կողմէ: Պատերազմական Դահլիճի յետագալ մէկ ժողովին արտայայտուած, իրրեւ արդիւնք տեղի չտուաւ դէպի Մուտրուս ուղղուելիք նոր հրամանագրերու: Այսպէս, ուրեմն, Գեյթօրփին դրուած վերջին նկատուելիք այն մէկն էր որ շեշտեց առաջին չորս պայմաններուն «գերազանց կարեւորութիւնը» և իրեն հրահանգեց չվտանգել անոնց արագօրէն ձեռք բերումը՝ «անհարկի» կերպով պնդելով մնացեալներուն վրայ⁽³¹⁾:

Պատերազմական Դահլիճը չափազանց զոհ մնաց զինադադարէն և «շատ զօրաւոր կերպով» արտայայտեց այն կարծիքը թէ պէտք էր որ Գեյթօրփը «արտագին շնորհատրուէր» բանակցութիւնները յաջող եզրակացութեան մը յանգեցուցած ըլլալուն համար⁽³²⁾: Բրիտանական շահերուն համար կենսական նկատուած առաջին չորս պայմանները ընդունուէր էին թուրքերուն կողմէ առանց փոփոխութեան: Գեյթօրփը բացարձակ յստակութեամբ ըսել էր թէ այնպէս՝ բանակցութիւնները պիտի խզուէին: Բարեփոխութեան ենթադրութեանը՝ զօրացրումի, Անդրկովկասի և Կիլիկիոյ մասին յօդուածներէ կէն՝ աւրաբաւ, անոնք որ ամէնէն շատ կ'ազդէին Հայերուն: Գըրզընը, որ սովորաբար այն տպաւորութիւնը կը գործէր թէ իր տեսակէտները «կարծի և ուշադր» էին, և որ, Լորտ Պիլլըրպորտի համաձայն, իրապէս տաղանդ մը ունէր «ամեն վիճաբանութեան երկու կողմերուն ալ յարած ըլլալու, այս պարագային միայն»

ցա նախարարներու Խորհուրդին՝ անոր գոհունակութեան արտայայտութեան մէջ⁽³³⁾:

Միշտ է թէ «վեց վիլայէթ»ները, հայ ժողովուրդին հայրենիքը, հարկ եղած հոգածութեան նիւթ չէին եղած վերջին նախագիծին մէջ: Միայն խոսվութեան պարագային կրնային Դաշնակիցները իրաւունքը ունենալ զանոնք գրակնու: Այսուհանդերձ, եթէ հայերու վերաբերեալ բոլոր պայմանները գործադրուած ըլլային, Անաթոլիայի մէջ կրնար մեծ չափով պահովութիւն տիրած ըլլալ: Տեղի չունեցաւ ատիկա: Մուտրուի մէջ կատարուած գրեթէ բոլոր զիջումները եղան հայերու ի վնաս: Զօրացրուով վերաբերեալ յօդուածին փոփոխութիւնը և անոր պայմանները սահմանող ճշգրտութեան պակասը պիտի փատելին ըլլալ յատկապէս աղիտայի: Հայերու համար կարեւոր պայմանները և անոնց մէջ կատարուած փոփոխութիւնները կը ներառուէին հետեւեալ կէտերը.—

5. Անմիջական զօրացրուող Թրքական Բանակին, քացի այնպիսի զօրագունդերէ որոնք անհրաժեշտ են սահմաններու հսկողութեան և ներքին կարգ-կանոնի պահպանումին համար (զօրքերու թիւը կ'որոշուի Դաշնակիցներուն կողմէ, յետագային):

7. Դաշնակից զօրքերու կողմէ գրաւուած ռազմագիտական կարեւոր կէտերու:

10. Դաշնակիցներու կողմէ գրաւուած Տարուսեան փապուղիի դրութեան:

11. Թրքական զօրքերուն անմիջական հետագումը Հիւսիս-Արևմտեան Պարսկաստանէն և Անդրկովկասէն՝ նախապատերազմեան սահմանագիծին ետին:

5. Անեցունցա յատկանշական նախարարութիւնը. «Թրքական Կառավարութեան հետ խորհրդակցութեանէ ետք»:

7. Ընդունուած

10. Ընդունուած

11. Բարեփոխուած հետեւեալ կերպով. «Արդէն հրահանգուած է որ Անդրկովկասին մէկ մասը պարպուի թրքական զօրքերէն, մնացեալը պարպուի՝ եթէ Դաշնակիցներուն կողմէ պահանջուի, անոնց այնտեղի կացութիւնը ուսումնասիրելէ ետք»:

16. Հիւնզաի, Ասիի, Եմէնի, Սուրիոյ, Կիլիկիոյ և Միջագետքի բոլոր պահակազօրքերուն անձնատուութիւնը անձնամտօ Դաշնակից Հրամանատարին կամ Արսք Ներկայացուցիչին:

24. Յատակ պէտք է ընել.
ա) Թէ՛ վեց Հայկական Վիլայէթներուն մէջ խոսվութեան պարագային, Դաշնակիցները իրենց կը վերապահեն անոնց որեւէ մէկ մասը գրաւու իրատուքը.

բ) Թէ՛ Յօդուածներ (7)-ի, (15)-ի և (10)-ի կապակցութեամբ Սիս, Հանըն, Ջէյթուն և Այնթապ քաղաքները պէտք է որ գրաւուին⁽³⁴⁾:

Սըր Մարք Սայքսը արագօրէն հակադէջ: Լորտ Բոպլըթ Սենըլին ուղղուած և Թագաւորին ու Պատերազմական Դահլիճին ցոյց տրուած յախտոն հետագիծի մը մէջ ան պնդեց թէ զինադադարին հրապարակուած պայմանները, հայկական տեսանկիւնէն, «աւելի գէշ» էին քան ինչ որ ինք երբէք կը նախատեսէր և չէին կրնար չհաստատել հայերու վախը թէ «որոշ դաւանանքի մը» կը մտածուէր: Յօդուած 24-ը կը թողատուէր Դաշնակիցներու միջամտութիւնը Հայաստանի մէջ՝ միայն նոր ջարդերու պարագային—կարծես «արդէն իրապէս ջարդուած միլիոնը... քաւարար արդարացում չըլլար անմիջական միջոցառումի»: Թուրքերը յաջողըր էին ջնջել տալ յօդուածին այն տողերը որոնք Դաշնակիցներու կողմէ Սիսի, Ջէյթունի և Հանընի գրաւումին մասին էին: Մինչ յօդուած 16-ը, որ Դաշնակից պետութիւններու համար «տնտեսական և քաղաքական շահ» ներկայացնող կարգ մը ճշդորոշուած շրջաններու քաղաքական պարպումը կ'ապահովէր, իր նոր ձեռնի մէջ թողատուէր նոյնիսկ որ թրքական զօրքեր կարգ-կանոն պահպանէին Կիլիկիոյ մէջ, շրջան մը՝ ուր ամէնէն վաշարդերէն ոտանք տեղի ունեցեր էին⁽³⁶⁾:

Կը թուի թէ նոյնիմքն Պատերազմական Դահլիճը գիտակցեցաւ թէ զինուղղաբը որքան անգոհացուցիչ էր հայկական տեսանկիւնէն: Ներքին Գործերու Նախարար Սըր Ծորն Գէլլը յանձն առաւ զինադադարի ստորագրութեան մասին Խորհրդարանին մէջ յայտարարութիւնը ընել, քայց հարցուց թէ ինչ «քայլեր» պէտք էր որ առնէր, եթէ կարգ մը կէտերու վրայ, «ինչպէս նախորտ տրուելիք պաշտպանութեան մասին» հարցումներ ըլլային իրեն: Պատերազմական Դահլիճը զինք լիազօրեց «զոհացնել» Համայնքներու Տոնը «այս կ'տին վրայ»⁽³⁷⁾:

24. Պահուցաւ այնպէս ինչպէս որ էր:

բ) Ամբողջութեամբ վերցունցալ ⁽³⁵⁾:

Կ'արժե հարց տալ թե արդեօր հիմ մը կա՞ր յամեցող այն կասկածին մէջ թէ բրիտանական կառավարութիւնը գաղտնի համաձայնութեամբ մը զիջումներ ըրած էր Թուրքիոյ՝ Հայաստանի ի վնաս, անոր Արաբական նահանգներուն ազատագրումին փոխարէն: Բրիտանական իշխանութիւնները լատտեղեակ էին Թուրքիոյ՝ Կովկասի եւ Պարսկաստանի մէջ ունեցած բանթուրանական փառասիրութիւններէն: Թէ՛ 1917-ին եւ թէ 1918-ին, թուրքերը իրենց զօրքերը գլխաւորաբար հիսկիային ճակատին վրայ կեդրոնացուցեր էին՝ անտեսելով Միջագետքեան եւ Պաղեստինեան ճակատները: 1918-ի ամրան, Հարլըրո Նի-զըլլընը, Թուրքիոյ հետ անջատ հաշտութեան մը փաստարկութիւնները քննարկելով, ըսեր էր թէ Բրիտանական կառավարութիւնը դժուար թէ կարենար Օսմանեան կառավարութիւնը մղել Արաբիոյ եւ Սուրիոյ վերաբերմամբ տեղի տալու, առանց Բանթուրանական գաղափարին որոշ զիջումի, որ *«սահաւա-փէլիօրէն»* անճրածեշտ պիտի ընէր հայկերու հաշտոյն *«որոշ զոհողութիւն»*: Նիզըլլընը, սակայն, մերժեր էր այդ լուծումը, որովհետեւ ան անհամաձայնօրէն թափ պիտի տար Բանթուրանական շարժումին եւ ատով վտանգաւոր կերպով պիտի հակազդէր Հնդկաստանի վրայ: Իր կողմէն, Թոյնպին բացայայտեր էր թէ Միութիւն եւ Յաստաշինութիւն Կոմիտէին մէջ որոշ դէմքեր, Տոքթ. Նազըմին մեան մարդիկ, ծանօթ էին նպատակադրած ըլլալ բրիտանական կառավարութեան առաջադրելու որ, Կովկասի մէջ թուրքերուն ազատ ձեռք մը տալու փոխարէն՝ պահէր ան Արաբական նահանգները: Գրելով այս մասին, 1918 Հոկտեմբերի սկզբը, Թոյնպին զօրար կերպով պնդեր թէ *«վեց վիլյալեթ-նէրտուն համար որոշ ապահովութիւն մը պէտք էր որ տրուէր զինադադարի պայմաններով, այլապէս՝ թուրքերը դուրս ընելը բոլոր ոչ-թորական երկրամասերէն, բացի Հայաստանէն, այդպիսի «գաղտնի համաձայնութեան» մը մէկ ձեւը պիտի նկատուէր»* (38):

Ակնարկութիւն եղած է արդէն այդ ուղղութեամբ Թուրքիոյ հետ *«որոշ համաձայնութեան»* մը գալու մասին Լոյս Շորճի իսկական առաջարկին, 1918-ի ամառը (39):

Ուրեմն, երբ զինադադարի պայմանները յայտարարուեցան, ու գիտցուեցաւ թէ թորական պահակազօրքերը պիտի յանձնուէին Հիճազի, Եմէնի, Սուրիոյ եւ Միջագետքի մէջ, բայց թէ՛ թորական զօրագունդեր պիտի արտօնուէին մնալ հայկական նահանգներուն մէջ, կասկածներ յատաչացան: Գամպըլլեմետի (Գորքըրմաութ) Ազատական Երեսփոխան եւ Պրիօիշ Արմիհիս Գոմիթիի անդամ Շոզըֆ Պիլը հարցուց Պաֆուրին թէ Թուրքիոյ հետ արդեօ՞ք *«գաղտնի հասկացողութիւն մը»* կնքուեր էր Հայաստանի եւ Կոստանդնուպոլսոյ վերապահումին նկատմամբ: Նմանապէս, Սըր Մ. Թուլմիըն հարցուց թէ արդեօք Խաղաղութեան Խորհրդաժողովին մէջ Բրիտանիան ազատ պիտի ըլլա՞ր պաշտպանելու Հայաստանի ամբողջական ազատութիւնը ապահովող պայմաններ: Ի պատասխան, Պաֆուրը Համայնքներու Տան յայտնեց թէ զինադադարի հրապարակուած պայմաններէն բացի՝ որեւէ տեսակի *«ոչ մէկ համաձայնութիւն»* եղեր էր Թուրքիոյ հետ, եւ թէ՛ Խաղաղութեան Խորհրդաժողով-

ին մէջ Բրիտանիան ազատ պիտի ըլլար պաշտպանելու Հայաստանի ամբողջական ազատութիւնը ապահովող պայմաններ (40):

Վերոյիշեալ վկայութիւնէն կարելի է հակիլ այն եզրակացութեան թէ՛ թեւս այսպիսի ոչ մէկ սակարկութիւն — զիջումներ Թուրքիոյ՝ Հայաստանի հաշտոյն, փոխան անոր Արաբական նահանգներուն ազատագրումին — քացայատրել եղած էր, բայց ատիկա լուելայն հասկնալ էր Միջագետքի, Պաղեստինի եւ Սուրիոյ մէջ թորական իշխանութեան վերացումովը՝ մէկ կողմէն, եւ, Հայկական հարցի լուծումին մինչև Խաղաղութեան Վեճաժողովը յետաձգումովը՝ միս կողմէ: Բրիտանական տեսանկիւնէն, կը թուի թէ այնքան ատեն որ Տարտանլի մեծ ջրուղին բաց էր եւ ազատ, եւ թորական իշխանութիւնը ճգնաժամ՝ Արաբական նահանգներուն մէջ, ուր Դաշնակիցները մասնաւոր փառասիրութիւններ ունէին, չկար ուրիշ կարելու ո՛րեւէ բան: Բրիտանացիներու կողմէ զինադադարի բանակցութեանց եզրափակումը եւ Նեղուցներն ի վեր յառաջացող Դաշնակիցներու նաւատրմիդին Բրիտանացիներու կողմէ ստանձնուած հրամանատարութիւնը, Բրիտանական հեղինակութիւն եւ ազդեցութիւն պիտի ապահովէին: Անկէ անդին, հայկական նահանգներուն պատասխանատուութիւնը կրճար յետաձգուիլ Խաղաղութեան Վեճաժողովին:

Նոյնիսկ զինադադարէն առաջ, հայերը սարսափի էին մատնուէր՝ անտեսած ըլլալու տարածայնութիւններէն: Ենչպէ՞ Ա. Մելքեմը, Պօղոս Նուպարի Պատուիրակութեան Լոնտոնի մէկ ներկայացուցիչը, *«հապճեպով»* Արտաքին Գործերու Նախարարութիւն հանդիպել էր՝ Հայկական նահանգներուն համար յստակ նախատեսութիւն մը թախանձելու: Արտաքին Գործերու Նախարարութեան Արեւելեան Պաշտօնատան Գլխաւոր Պաշտօնեայ Շորճ Բիծթընը հաւատարկացուցեր էր զինք *«ընդհանրացումներով»*, նշելով թէ հայերու պաշտպանութիւնը բրիտանական կառավարութեան քաղաքականութեան *«գլխաւոր սկզբունքներ»* — էն մէկն էր: Արտաքին Գործերու Նախարարութեան իր պաշտօնակիցներուն նաեւ թելադրեր էր ան, ինչպէս ինք արձանագարած է՝ *«սանորոշ»* արտայայտութիւններով *«ստորիչ»* պատգամ մը դրկել Պօղոս Նուպարին: Առնույտ Թոյնպին վրդովեցաւ. *«Հայերու նկատմամբ՝ դէպի խարդախ դիրք մը կը մղուինք մենք»*, դիտել տուաւ ան (41):

Հայերու պաշտպանութիւնը կրճար բրիտանական քաղաքականութեան *«սկզբունքներէն»* մէկը ըլլալ, բայց ան երբեք Բրիտանական շահագրգորութիւն մը չեղաւ:

Ֆրանսական մամուլը ընդհանուր կերպով ողջունեց զինադադարը՝ *«Լիգոնարքի, Մարտէնի եւ Օմ Լիպրի»* մէջ զոհունակութիւն յայտնուելու որ Տարտանլի բացումը ամէն բանէ վեր Դաշնակիցները ի վիճակի պիտի ընէր գործօն եւ ազդու քաղաքականութիւն մը սկսելու Պոլշեիկներուն դէմ, որովք սպան միլիտա ֆրանք *«գողցեր էին»* ֆրանսական խնայողութիւնները: *«Քեանքը* յայտարարեց թէ Ֆրանսան չէր կրճար մտնուլ թէ պատերազմի ն առաջ իր ճիւղական շահերը Օսմանեան Կայսրութեան մէջ մատարակուելու երկր միլիտա ֆրանք գնահատուած էին. իսկ *«ժողովուրդը* դիտել տուաւ թէ՛ *«ամբողջ»*

այժմ բաց էր վերակերու այն աանդական քաղաքականութիւնը որ դարերով թուրքիան Ֆրանսայի լաւագոյն *քարտրական զաղթավայրը* ըրեր էր⁽⁴²⁾:

ԹՐԿԱԿԱՆ ԴԻԻԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ՝ ՄՈՒՏՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹԵԱՆՑ ԸՆԹԱՑՔԻՆ

Թուրքերուն կողմէ ցուցաբերուած դիւանագիտական ճարտարութիւնը, իրենց խորամանկութիւնը եւ համոզելու կարողութիւնը յատկանշական եղեր էին բանակցութիւններէն անմիջապէս առաջ եւ բանակցութիւններուն ընթացքին: Արտաքին Գործերու Նախարարութիւնը, սկզբնապէս, անորոշութեան ու շուարումի անհամոյ կացութեան մը մէջ զտնուցաւ, այն գիտակցութեամբ թէ Թուրքերը հաշտութեան բանակցութիւններուն համար կրնային ոչ միայն ֆրանսացիներուն, այլ նաեւ ամերիկացիներուն դառնալ⁽⁴³⁾: Ասելի ետք, Բրիտանիոյ նկատմամբ քարեկամութեան եւ հիացումի յայտարարութեանց միատեղում մը մէկ կողմէն, եւ դժգոհութիւն՝ ուրիշ ազգութիւններէ ու թրքական կառավարութեան հաւանական անկումին մասին սպառնալիքները՝ միւս կողմէն, առատօրէն գործածուեցան Ռաուֆ Պէլի կողմէ Մուտրոսի մէջ: Գեյթիօրփի նետ բուն բանակցութիւններուն ընթացքին: Այսպէս, Ռաուֆ Պէլը ըսաւ Գեյթիօրփիին թէ թրքական հիմնադրի կարծիքը *եռոյղի վերաբերում մը կ'ակնկալէր* Բրիտանացիներէն. թէ՛ *«անկեղծօրէն»* խօսելով, Բրիտանացիները կրնային գալ եւ Տարտանէլի ամրութիւններուն հրազենները ապահովել, բայց եթէ Յոյներն ալ գային ամրութիւնները գրաւելու, ասիկա *«շեղափոխութիւն մը»* պիտի նշանակէր Թուրքիոյ մէջ: Ատուկ գատ, Արաբական Նահանգներուն պահակազօրքերուն անձնատուութիւնը պէտք էր որ միայն բրիտանացի հրամանատարի մը ըլլար, որովհետեւ, եթէ թուրքերը արաբներուն յանձնուէին, անոնք *«գէշ վերաբերում պիտի ստանային»:* Ռաուֆ Պէլը նաեւ զօրաւոր կերպով առարկեց Կիլիկիոյ մէջ պահակազօրքերուն անձնատուութեան: Ան *«մասնաւոր»* խընդրանք մը ունէր որ Կիլիկիոյ Սիս, Ջէլթուն, Հանըն եւ Այնթապ քաղաքներուն Դաշնակիցներու կողմէ գրաւումին մասին յօդուածը ջնջուէր. այլապէս *«աւտոր հետեւանքով»* *«Կառավարութիւնը կրնայ իյնալ»*⁽⁴⁴⁾: Գեյթիօրփը, իր կարողութեան բոլոր միջոցներովը հաւաստիացուց Ռաուֆ Պէլը՝ Բրիտանիոյ եւ Թուրքիոյ միջեւ ամէնէն քարեկամական յարաբերութիւնները մշակելու իր բուն փափաքին մասին: Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ, Լորտ Ռուպըթ Սեւըը վճառ յայտնեց թէ *«բոլորովին խարուեր էր ան թուրքերէն»*⁽⁴⁵⁾ եւ մեծապէս վրդովեցաւ:

ՄՈՒՏՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐՈՎ՝ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՅԱՂԹԱԿԱՆ՝ ԻՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐՈՒՆ ԴԷՄ — ՖՐԱՆՍԱՆ ՎԻՐԱՌՈՐՈՒՄ

Զինադադարը, Լոյտ Շորճի համար, զոհուեցողութիւն պատճառող յայտնանկ մը եղաւ, ո՛չ միայն Գերմանիոյ եւ Ռուսիոյ վրայ, այլ նաեւ Ֆրանսայի: Գերմանիոյ արեւելեան կողերը անպաշտպան դարձնելէ գատ, ան Դաշնակիցներուն եւ մասնաւորաբար Բրիտանիոյ ապահովեց ռազմագիտակա-

նօրէն Ռուսիոյ մօտենալու հնարաւորութիւն⁽⁴⁶⁾. Գերմանիան այլևս քացարձակ իշխանութիւն պիտի չունենար հարաւային Ռուսիոյ հանքային եւ երկրագործական հարստութեանը վրայ: Ատուկ գատ, զհեղափոխութեան հաստատեց իբրեւ Մերձաւոր Արեւելքի գերիշխող պետութիւնը: Կը թոյլ թէ, 1918 Հոկտեմբերին, Լոյտ Շորճը համակուցեցաւ այն սեւեռուն զաղափարով թէ՛ ուրիշ ազգեր, ինչպէս իտալացիներ եւ մասնաւորաբար ֆրանսացիներ, կրնային Մերձաւոր Արեւելքի մէջ առաւելութիւններ շահիլ, իրենց պահանջները նախկին համաձայնութիւններու վրայ հիմնելով, մինչ Բրիտանացիներն էին որ գերակայութիւն ունեային: Թէև Պալֆուրը եւ Պոնըր Լօն մատենանշեր էին այն սկզբնական քաղաքաբար թէ Դաշնակիցներու կողմէ ձեռք ձգուած երկրամասերը պէտք էր որ համաձայնութեամբ բաժնուէին⁽⁴⁷⁾, Լոյտ Շորճը, առանց վարանումի, Փարիզի մէջ իր առաւելագոյնը ըրէր էր ուրանալու Սայքս Փիֆօ Համաձայնութիւնը ու Բրիտանիոյ համար ապահովելու Պաղեստինն ու Մուտրոսը:

Միտքի *«շատ գրգռուած»* տրամադրութեան մը մէջ, Գլեմանսոյին նետ վիճարանելով խաօսուէն, Լոյտ Շորճը, այնպէս էր *«ձեռագրեցին»* թէ *«իր ծրագիրն էր թէ՛ Մուրիան եւ թէ՛ Պաղեստինը տալ Միացեալ Նահանգներուն»*, յուսալով թէ, Մուրիան կորցնելու Գլեմանսոյին պիտի համաձայնէր որ Պաղեստինը տրուէր Բրիտանիոյ: Լոյտ Շորճը Գլեմանսոյին նետ վիճարանէր էր նաեւ այն առեւ, երբ կապակած էր թէ Կոստանդնուպոլսոյ վրայ ծրագրուած յարձակումը ֆրանսացիներուն պիտի վերապահուէր: Ժողովին, երկու առաջնորդները *«խրատելու վրայ թրքեր էին կատարած կատաներու նման»*⁽⁴⁸⁾: Ասիկա, անտարակոյս, անձնական դիւանագիտութիւն էր, Արտաքին Գործերու Նախարարութիւնը ռոնատակ ընող դիւանագիտութիւն՝ իր յոռեզոյնին մէջ: Իայց ուրիշ *«սարսափելի վէճ»* մըն ալ տեղի ունեցեր էր Փարիզի մէջ, երբ Գեյթիօրփը դուրս էր ձգեր ֆրանսացիները՝ Մուտրոսի գիւնադադարի բանակցութիւններէն: Լոյտ Շորճը *«աւելի տառա՛ր քան թէ առաւ»*, Պատերազմական Դանիզիմի Քարտուդար Սըր Մ. Փ. Ա. Հենքին գրեց իր օրագրութեան մէջ: Զինադադարի համաձայնութեան կերտմէն ետք, անմիջապէս հաղորդագրութիւն մը հետագրուէր էր Լոնտոն՝ Համալքներու Տան մէջ կարդացուելու համար, *«չստակօրէն քացարտելով թէ Բրիտանացի Մոզակայը կնքեր էր զինադադարը»*⁽⁴⁹⁾: Վերջապարտեան, ֆրանսացիները վիրաւորուեցան, խուկեցան եւ գրեթէ խափանեցին Թուրքիոյ նետ հաշտութիւնը:

ՄՈՒՏՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ԶԱՐԿՈՒԹՅԱՎ՝ ՀԱՅԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Մուտրոսի Զինադադարը, նախագծուած եւ կնքուած մեծ հասցեկով մրցակցութեան եւ անվստահութեան մթնոլորտի մը մէջ, *«գիտական վառ յարաբերութիւն մը չէր»*, ինչպէս մատնանշած է Հարլըտ Նիզըլսըն: Անոր յօդուածները, պատահականութեամբ եւ լատատութեամբ գրուած, Թուրքիոյ գիւնադարի փութիմ մասին ճշգրիտ պայմաններ չէին պարունակեր⁽⁵⁰⁾: Պատերազմական Դանիզիմը, Լոյտ Շորճէն եւ Զինուորական Պետերեն դրողուած, խուկեց իր անոր

վրայ: Ջինադադարը Բրիտանիոյ քերաւ առժամեայ ազդեցութիւն եւ հեղի-
նակութիւն: Բայց ան չարագուշակ դէպք մը եղաւ հայերուն համար, որովհետեւ
չաջողեցաւ ան ապահովել թէ՛ հայկական հողերուն ազատագրումը, եւ թէ՛
թրքական զօրագունդերուն իրական զինաթափումը: Անոր չարարաստիկ հե-
տեւանքները վատարարացան՝ խաղաղութեան համաձայնութեան նակատա-
գրական ուշացումովը, քանի որ ան տեսականացուց Թուրքիոյ տիրապետու-
թիւնը Անաթոլիայի Հայկական նահանգներուն վրայ: Հայ գաղթականները եւ
տարագիրները չկրցան իրենց տունները վերադառնալ եւ մնացին իրրեւ ճնշող
քեռ մը Երեւանի շատ փոքր Հանրապետութեան վրայ: Թուրքերուն առիթը
տուաւ ան վերագիւնելու, եւ ճիշդ այդ նահանգներուն մէջ էր որ թրքական
ազգայնական շարժումը սկսաւ զարգանալ: Ջինադադարը ո՛չ միայն ձախողե-
ցաւ Սևրի Դաշնագիրին գործադրութեան հիմնական ենթահողը պատրաս-
տելու մէջ, այլեւ նոյնիսկ կարելի դարձուց անոր արհամարհումը: Արտաքին
Գործերու Նախարարութեան պաշտօնէութեան՝ Ռոպերթ Սեւըլէն, Էյր
Գրուէն, Հեւլըմ-Մոլլիէն, Օրմզպի-Կորէն, Մարք Սալքուէն մինչեւ Թոյնիկի⁽⁶¹⁾
հասնող շարքին կողմէ կատարուած յանձնարարութիւնները՝ Հայկական նա-
հանգներուն պաշտպանութիւնը ապահովելու ուղղութեամբ՝ անտեսուեցան
բոլորովին: Լոյս Շորճին յանկարծարանութիւնը թէ անգամ մը որ Դաշնակից-
ները Կոստանդնուպոլիս մտնէին՝ կրնային Հայաստանի նկատմամբ ընել ինչ
որ կը փափաքէին, պարզապէս յայտարարութիւն մը մնաց. եւ Պալֆուրին են-
թադրութիւնը թէ զինադադարի ժամանակամիջոցին տեղողութեան՝ թուրքերը
«վատարարութեան» տիմար բան մը պիտի չընէին⁽⁶²⁾, փաստուեցաւ փիլիսոփայա-
կան խաբկանք մը ըլլալ: 1920 Փետրուարին, նոյնիսկ խաղաղութեան դաշինքէն
տուաջ, Քենալականները հազարաւոր հայեր ջարդեցին Կիլիկիոյ մէջ⁽⁶³⁾. Իսկ
1920 Հոկտեմբերին, անոնք կոխկոտեցին Սևրի Դաշնագիրը՝ Երեւանի Հան-
րապետութեան վրայ խուժելով:

Սըր Մաք Սալքը, որ անձամբ մասնակցեր էր Հայաստանի վերաբերեալ
պայմաններու նախագծումին, զինադադարը քննութեանը իրրեւ «ծիժադէլի»: *Աշխատելու ընդունակ իր վերջին օրը, մահէն քիչ տուաջ, ան մեղադրեց
«չգտնի մարդ»* Լոյս Շորճը որ, առանց կանխամտածումի, յանկարծակեանքով
հեռագրեր էր ծովակալին, պատուիրելով որ անմիջապէս քանակցութեան
մտնէր այնպիսի ձեւով մը որ ան առաջինը ըլլար Կոստանդնուպոլիս մտնող-
ներուն մէջ: Թուրքերը դուրս հաներ էին իր անձնապէս մտցուցած բոլոր պայ-
մանները, ներառեալ՝ Դաշնակիցներու կողմէ գրաւումը Աշլոմի Բերդին⁽⁶⁴⁾:
Ջինադադարին պայմանները Խորհրդարանին մէջ եւս բուռն կերպով քննա-
դատուեցան: Էնիւրըն Ուլիլմար կը խորհէր թէ ակնի խոհեմութիւն պիտի ըլլար
Արեւելեան Նահանգներուն մէջ որոշ «տաշմեզիտական կէտեր» գրաւած ըլլալ,
մինչեւ որ մնայուն կարգադրութիւն մը կատարուէր: Ենզըմ Պիլսը համաձայն
գտնուեցաւ այդ տեսակէտին: Լորտ Պրայսը, նոյնպէս, իր մտահոգութիւնը
յայտնեց այդ նահանգներուն մէջ ապահովութեան պակասին մասին: Թրքա-
կան զօրագունդերը, հազիւ թէ ցրուած, պիտի դիմէին կողոպտելու եւ սպաննու-
թիւններու, յատկապէս՝ ուսեստեղէնի անաւոր սակաւութեան ընթացքին:

Գաղթականները պիտի չկարենային իրենց տունները վերադառնալ: Հա-
զարատը երկուստարդ կիներ, յափտակուած եւ թրքական հարեմներու «ամ-
նէն գարշելի տեսակի գերութեան» յանձնուած, եւ մեծ թիւով տղար, տարուած
իրրեւ մահմետական կրթուելու համար, պիտի չկարենային ազատ արձակուիլ,
ստանց երկրպագի սպանելու հեղինակատր միջոցառումներուն: Վերջապէս,
Ամերիգըն Ռիլիֆ Գոմիթին, որ կը պատրաստուէր դրամական առատ օգնու-
թիւն տալու գաղթականներուն, իր անդամները պիտի չըրկէր որ այդ երկրին
մէջն անցնէին, եթէ անոնք զրկուած ըլլային պէտք եղած պաշտպանութենէն:
Լորտ Պրայսը «հիմնական սխալ» մը համարեց զինադադարը, որուն պայման-
ները շարադրուած էին «սահմանափակ նկատառումով եւ առանց կանխա-
տեսութեան»⁽⁶⁵⁾:

Բրիտանացիները հետամուտ եղան, սակայն, իրենց սեփական շահերը
պաշտպանելու: Պատերազմական Դահլիճը, ուժի գործածութեան սպառնա-
լիքի տակ, Նոյեմբերի սկիզբը պատրաստեց Ալեքսանդրի քի անձնատը-
նութիւնը, Միջերկրականի վրայ, եւ Մուսուլիներ՝ Միջագետքի մէջ, նոյնիսկ
Մուտքու Ջինադադարի կնքուելէ ետք⁽⁶⁶⁾: Ատուէ զատ, Պալֆուրը, Կոս-
տանդնուպոլոյ այն առեւտուան Բրիտանական Բարձր Կուսակալ Գեյթօրփին
գրելով, պնդեց-նախքան որեւէ Խաղաղութեան Խորհրդածողով.

«... մեր քաղաքականութեան հաստատ մէկ մասը կը կազմէ այն որո-
շումը թէ Միջագետքի, Սուրիոյ եւ Արաբիոյ մէջ ներկայիս մեր կողմէն
գրաւուած երկրամասը ապագային պիտի չվերադարձուի Օսմանեան
գերիշխանութեան կամ կառավարութեան...»⁽⁶⁷⁾:

Այսպէս, ուրեմն, որ Բրիտանական շահեր կ'ընդգրկուէին, Նախարարներու
Խորհուրդը որոշումներ առաւ զինադադարէն կամ Խաղաղութեան Վեհաժողո-
վէն անկախ: Հայաստանի ընդհանուր հարցին նկատմամբ՝ Պալֆուրը շեշտեց
թէ այդ երկրին ապագան կրնար որոշուիլ միայն Խաղաղութեան Վեհաժողովին
մէջ: Գրեթէ չուներ ինք կասկած թէ Վեհաժողովը առնուազն պիտի որոշէր անոր
«վարչականօրէն ամբողջական խզումը» Օսմանեան Կայսրութենէն: Պալֆու-
րը, յատկապէս արտայայտութեամբ մը, զգուշացուց Գեյթօրփը թէ՛

«... այս երկրին եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ հանրային
կարծիքը մէկ վայրկեան իսկ պիտի յօղկարէր Հայաստանի մէջ որեւէ
խոտվութիւն որ չանկեայ ջարդերու եւ մեր կողմէն ուշացած միջամտու-
թեան առաջնորդէր...»:

Խորհուրդը տուաւ, ուրեմն, թէ շատ փափաքելի պիտի ըլլար եթէ «Հայաստանի
նագանգիտական դիրքերը առանց ուշացումի գրաւուէին» որպէս նախապայ-
շական միջոցառում մը⁽⁶⁸⁾:

Չառնուեցաւ այդ քայլը: Խաղաղութեան համաձայնութենէն տուաջ, մի-
այնակեալ ժամանակաշրջանի ընթացքին, Հայաստանի ռազմագիտական դիր-
քերը երբեք, ըստ պատշաճի եւ ազդու կերպով, չգրաւուեցան:

ՄՈՒՏՐՈՍԻ ԶԻՆԱԳԱԴԱՐԻՆ ԶԱՍՈՂՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՄԱՐ՝ ԲԵՄԱԱԿԱՆ ԾԱՐԺՈՒՄԻ ԱՃԻՆ

Թուրքերը մեծ յաջողութեամբ օգտագործեցին զինադադարի պայմաններում բացած փախուստի ճամբաները: Ապահովել էին իրաւունք որ չգորացրուէին կամ չզինաթափուէին: Եթէ քաղաքագետները ձախողել էին ճշգրիտ վաւերաթուղթ մը պատրաստելու մէջ, կը թուի թէ զինուորական իշխանութիւններն ալ հասաարապէս աղիտախորէն ձախողեցան սնոր պայմանները գործադրելու մէջ: Բացարձակ ձախողութեան ողբերգական ու երբեմն գանձուտական կացութիւններ խստութեանցան ու թոյլատրուեցան, տարօրինակ կերպով՝ առանց յառաջացնելու պատասխանատուութեան սուր զգացում մը: 1920 Մարտին, Դաշնակից պետութիւններու Ձինուորական ու Ծովային Ներկայացուցիչները տեղեկացուցին թէ, քանի որ Թուրքիոյ մէջ Հայկական ճանաչման գործարարները հոն հաստատուելու Այսպիսի կացութիւն մը կը պարագրելով, զինուորական իշխանութիւնները իրենք, որոշապէս, թէն անգիտակցօրէն, դատաւճիտ կը կայացնէին իրենց ուրոյն կարողութեան, ձեռնհասութեան և արարքներուն վրայ: Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետ Սըր Զինուորական Ռիլլընը խոստովանեցաւ թէ քրիտանացիները «երբէք», նոյնիսկ զինադադարէն անմիջապէս ետք, «չփորձեցին» Թուրքիոյ ներսի կողմերը երթալ: Բրիտանացիներու և ֆրանսացիներու խիստ ճակողութեան տակ գտնուող մթերանոցներէն, աստիճանաւոր թուրք սպանել յաջողեցան զէնք, ռազմաթերք և զինուորական ուրիշ կազմածներ դուրս հանել՝ արձանագրեց թուրք ժամանակակից մը⁽⁵⁹⁾: Հաւանաբար Ազգայնականներուն կողմէ կազմակերպուած ասպատակութեամբ մը, Կէլիփոլիէն կողոպտուեցան՝ 8,500 հրազէն, 33 գնդացիք և 500,000 փամփուշտ: Ձինուորական գաղտնի սպասարկութեան տեղեկագիր մը հաղորդեց 1919 Հոկտեմբերին թէ՝ թէն Թրքական բանակը կրնար իրել զինաթափուած կնատուի, բայց ծանօթ էր թէ հարիւրաւոր զնդացիներ և բազմաթիւ դաշտային թնդանօթներ կային Տրապիզոն և Էրզրում: Քաղաքային բնակչութիւնը կրնար սկսիլ նեղացուցիչ պատերազմ մը, օգտագործելով «ժնծ քանակութեամբ հրազէններու և փոքր զէնքերու մթերանոցը», որ յայտն էր թէ կը գտնուէր իր տրամադրութեան տակ⁽⁶⁰⁾:

Զօրացրումիմ վերահսկելու հրամար յատկապէս Անաթոլիա յրկուսիւ Փոյս-Գնդապետ Ա. Ռօսլինընթին, Էրզրումի մէջ, Քիզիլի Փաշան արհամարհանելով իմացուց թէ կարելի չէր արտօնել որ թուրքերու մօտ գտնուող ռազմամթերքը «դուրս ելլէր ասմանէն»: Կացութիւն մըն էր ասիկա, ուր պարտուած երկրի մը Զօրավարը հրահանգներ կու տար յաղթական ամենէն զօրաւոր պետութեան ներկայացուցիչին: Ասոր վրայ, Ռօսլինընթը տեղեկագրեց թէ այդպիսի ընթացք մը պէտք էր որ զինադադարը ինքնաբերաբար բերէր իր վերջատրութեան: Երբ այս ուղղութեամբ ան հրահանգներ ուղեց, Կոստանդնուպոլսոյ Բրիտանացի Ընդհանուր-Հրամանատարը պարզապէս հրամայեց իրեն որ իր թուր մարդիկը անմիջապէս դուրս հանէր երկրէն: Անկի ետք, 1920 Մարտին, Ռօսլինընթը և իր զինուորները արգելափակուեցան Էրզրումի մէջ և բան-

տարկուեցան Քեմալականներուն կողմէ, իբրև փոխարէժ՝ Դաշնակիցներու կողմէ Պոլսոյ գրաւումին: Բրիտանական որոշակը վար առնուեցա իրենց կեդրոնատեղիին մէջ: Անոնք բոլորն ալ գրեթէ սովամար եղան և «հագի թէ ի վիճակի էին սողակելու»: Զարմանալի չէ որ Ռօսլինընթի գիրքին մէկ գլուխին խորագիրը կ'ըսէ. «Թրքական Ձինադադարը Ձախողութիւն մը-Ազգայնական Կոստանդնուսէն Հիմնադրումը»⁽⁶¹⁾:

Աղբարեւ, Ձինադադարին ձախողութիւնն էր որ կարելի պիտի դարձնէր Քեմալական յարձակումը Երեսնի Հանրապետութեան վրայ, 1920-ի աշնան: Օլիվըր Պոլտոյն, Վարչապետին տղան, որ Երեսնի մէջ Հայկական բանակին ծառայեց 1920-ի վերջաւորութեան և 1921-ի սկիզբը, պնդեց թէ 1920-ի Թուրք-Հայկական պատերազմը 1914-ի պատերազմին շարունակութիւնն էր, դարձեալ սկսած իբրև հետեւանք Բրիտանիոյ կողմէ Թուրքիոյ հանդէպ վերաբերումի տկարութեան: Եւ սակայն, զինադադարի ժամանակ, թուրքերը «համընդհանուր վկայութեան» համաձայն, «գառնուկներու նման հյու էին», կը գրէ Կոստանդնուպոլիսէն Լ. Փ. Չլլմըրըրը, Գանատացի միսիոնարի մը Հարվըրտի մէջ կըրթումը զաակը, որ գրեթէ իր ամբողջ կեանքը անցուցեր էր Թուրքիոյ մէջ: Պրայսը խօսք չէր կրնար գտնել քաականաչափ մեղադրելու ամբար տկար և անհաստեւ զինադադարի մը «սկզբնական սխալը», և հանր գործարարութեանը հսկելու զանցառութեան համար՝ «ճախատեւութեան և կորույթի պակասը», այն առնէ երբ Թուրքերը «Դաշնակիցներու զութիւն ենթակայ էին»⁽⁶²⁾:

Դիւանագիտութեան որոշ երեսններու կնատմամբ թերեւս քիչ մը սխալ վերաբերում կար Լոյս Մորնին կողմէ. և հասանաբար զինուորական իշխանութիւնները կայքնորեցին զանցառու ըլլալ Թուրքիոյ հանդէպ: Բայց ինչ ալ ըլլալ պարագան, կը թուի թէ Արտաքին Գործերու Նախարարութիւնն էր որ շուքուեցաւ ամբար հսկողութիւն մը քաղաքականութեան, որոշումի և գործադրութեան վրայ:

Հակառակ զինադադարէն անմիջապէս առաջ Կոստանդնուպոլսոյ մէջ կառավարութեան փոփոխութեան, Միութիւն և Յատաշիջմութիւն Կոմիտէն տակաւին կը հակակշռէր նոր ղեկավարութեան կարեւոր պաշտօնները⁽⁶³⁾ և նկու էր անգործօն ըլլալ: Թրքական կառավարութեան թոյլտրութեամբ, Կոմիտէն խթանեց քրտական գործունէութիւնը՝ «վեց վիլայեթներ»ուն որոշ գատններուն, մասնաւորաբար Վանի մէջ, քրտական մեծամասնութիւն հաստատելու և Կովկասէն ու Պարսկաստանէն հայ գաղթականներուն վերադարձը արգելելու: Այս գործունէութիւնները տեղեկագրուած էին Հայկական Պատուիրակութեան 1919 Մայիս 15-ի յուշագիրին մէջ: Երբ հարցուփորձուեցաւ, Միջազգայնի Հրամանատար Զօրավարը ծանօթագրեց թէ յուշագիրը «հատուաբար իրողութեանց վրայ հիմնուած էր». և թէ «Հայերու թիւը նուազիցելու համար որոշապէս յանելալ միջոցառումներու սպառնալիք կար»: «Երբ և հրտակախտմբեր կը վերակազմուէին Փոքր Ասիոյ մէջ»⁽⁶⁴⁾:

Կիլիկիան, զինադադարէն ետք, աստիճանաբար գրաւուեցալ քրտանացիներուն կողմէ. բայց և այնպէս թուրքերը փորձեցին շարունակել իրենց գործունէութիւնը: Անձնական այնցիւրեմն մը ետք, Սըր Մարք Սալթըր անդեկացուց թէ «(տեղական) իշխանութիւններէն քաղաքներու», իստիպար

ներ կը գրգռվին թուրք բնակչությունը՝ հայերու և արաբներու կողմէ՝ ջարդի վախ տարածելով: Այնթապի մահմետականները յայտարարել էին թէ 4-5,000 հրազէններ բաժնուներ էին (իրենց), անցնող շաբաթներուն: Ատանայի մէջ գործարարութիւնը կը խափանուէր՝ ոստիկանական ուժը զօրացնելով՝ անհրաժեշտ պահանջներէ շատ աւելի, կամ աւելորդ հրազէններ հայթայթելով գիւղացիներուն, որպէս թէ ինքնապաշտպանութեան համար՝ երեսակայական թշնամիներու դէմ⁽⁶⁵⁾:

Թրքական իշխանութիւնները ո՛չ միայն կրցան տեղական բնակչութիւնը զինել, եւ այսպիսով արգիլել թրքախմբի վերադարձը իրենց տունները՝ արեւելեան վիլայէթներուն մէջ, այլ նաեւ անոնք ծրագրուած եւ ազդու կերպով աշխատեցան արգելակել, սահմանել անդին, Երեսնի Հանրապետութիւնը: Անոնք ամէն պատրուակ եւ առաւելագոյն խորամանկութիւն օգտագործեցին՝ ուշացնելու իրենց զօրագունդներուն հետագոյնը մախապատերազմեան Ռուս-Թրքական սահմանէն. եւ, ըստ երևոյթից, յաջողեցան իրենց զօրքերէն մաս մը պահել իբրև բնիկ Ազերի զօրագունդներ: Զինուորական Գաղտնի Սպասարկութեան ՏՏօրէնը անձամբ տեղեակ էր նոր Մեծ Վեզիրին Հոկտեմբեր 31-ի հրահանգին՝ Իսլամ Բանակին Հրամանատար Զօրավարին, թէ Կովկասը պահող թրքական զօրագունդները եւ Կովկասի Իսլամ Բանակէն անոնք *«որոշ չեն փախարի մնալ»*, պէտք է որ ամբողջացնեն այս շրջաններուն պարպումը⁽⁶⁶⁾: (Իսլամ Բանակը բաղկացած էր թուրք կամատրներէ եւ Ազերիներէ, ու կազմակերպուեցաւ 1918-ի գարնան, Էնվերի եղբոր՝ Նուրիին կողմէ, Պարսոն գրաւելու նպատակով): Տեղական զօրքերու դիմակին տակ, Թուրքերը մտադրեցին Կովկասի մէջ պահել մաս մը իրենց զօրքերէն: Զինուորական Գաղտնի Սպասարկութեան ՏՏօրէնը *«շատ վատհանի»* տեղեկութիւն ստացել էր այն մասին թէ զօրաբաժին մը, ենթադրաբար թրքական բանակին 5-րդ Կովկասեան Զօրաբաժինը, բաշխուել էր Ազրպէյճանական զօրաշարքերուն մէջ՝ Թրքական Գերագոյն Հրամանատարութեան նախապէս ստացուած հրահանգներու համաձայն, եւ թէ՛ այդ զօրաբաժինը այլևս իրապէս գոյութիւն չունէր որպէս այդպիսին: 1918 Նոյեմբեր 1-ին, Կովկասեան Իսլամ Բանակին Քաղաքական Գլխատը Սպան, Նայիմ Շաատ Պլէր յայտարարել էր թէ Բարձրագոյն Դուռը ոչինչ պիտի խնայէր կազմակերպելու Ազրպէյճանական զօրատը բարեկամ բանակ մը: Ազրպէյճանի մէջ թրքական բանակին բոլոր աստիճաններու զինուորները պիտի համարուէին Ազրպէյճանի հանրապետութեան ծառայութեան մէջ, ուր անոնք պիտի մնային այնքան ատեն որ պէտքը կար իրենց օգնութեան⁽⁶⁷⁾:

Կը թուի, որեւէ, թէ թուրքերը վճռած էին ամուր պահել իրենց դիրքերը՝ ոչ միայն Անաթոլիայի, այլ՝ անուղակիօրէն, նաեւ Կովկասի մէջ: Այդ նպատակով, անոնք ամէն միջոց ի գործ դրին իրենց կարողութեան առաւելագոյն շահովը, ուղղակի եւ անուղղակիօրէն: Նոյնիսկ երբ ստիպուեցան հետանալ Կովկասէն, կը թուի թէ անոնք թմախնդրօրէն հոգ տարին որ իրենց ետին ձգեն աներակ երկիր մը եւ Կովկասի մէջ տակաւին վերապրող հայերուն վերականգնումը անկարելի դարձնեն: Այսպէս, 1918 Դեկտեմբեր 4-ին եւ 5-ին,

անիրիկացի սպայ մը, Ալեքսանդրապոլի մէջ տեսել էր թուրք կանոնատը զինուորներ, որոնք կը հաւաքէին մեծ քանակութեամբ տնային իրեր, երկաթուղիի մեքենաներ եւ քեռնակարքեր, շինանիւթեր, բամբակ եւ սննդամթերք, որոնք, ինչպէս թուրք սպաները իրեն ըսել էին, Թուրքիա պիտի տարուէին: Այդ սպաները յայտարարել էին թէ հայերուն վերջնական հարուած մը պիտի տային, եւ այդ շրջանէն առել էին 7,000,000 փութ^(*) ցորեն եւ 200,000,000 փութ բամբակ: Ամէն կայսանի մէջ մեծ քանակութեամբ ցորեն կը փճանար անճրելի պատճառով, բայց, մահապատիժի սպառնալիքի տակ, ժողովուրդին արգիլուել էր դպչիլ անոնց⁽⁶⁸⁾:

ԽՈՒՂՎՈՒԹԵԱՆ ԴԱՅԻՆՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐՈՒ ԿԱՍԻՄՔԱՆՆԻՆԻՆԸ ՀԱՄԱՋԱՅՑ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԸ ԵՒ ՌՐԱՆՍԱԿԱՆ ՀՈՎԱՆԱԻՐՈՒԹԵԱՆ

Եթէ Թուրքիոյ հետ զինադադար պատերազմական պայմաններուն տակ հապճեպով կնքուել էր, որոշապէս աւելի խոր մտածումի նիւթ պիտի դառնար ինքնադուրեւ համաձայնութիւնը: Ամբողջ աշխարհի հայերը յուսայից էին, ինչպէս ընդհանրապէս յատկապէս յայտնաբերուած էին:

«Զիրենք հալածողները եւ իրենց բռնակալները զգետնուած էին պատերազմով կամ յեղափոխութեամբ: Մեծագոյն ազգերը իրենց բարեկամներն էին յաղթանակի պահուն եւ հոգ պիտի տանէին որ իրենց իրաւունքները պաշտպանուէին»:

Փարիզի մէջ, Հայ Ազգային Պատուիրակութեան Նախագահ Պօղոս Նուպարը, որ *«անխոնջ կերպով»* աշխատել էր Հայաստանի դատին համար, ջերմօրէն շնորհակարան Մեծն Բրիտանիան *«արդարութեան»* Ախտեանը. օրը 1918 Նոյեմբեր 11-ն էր,

«... պատմութեան ամէնէն յիշատակելի օրերէն մէկը՝ որ ազգերուն նպատակները պիտի որոշէ, անոնց ազատութիւն եւ արդարութիւն թերելով...»:

Իբրև պատասխան, Պալֆուրը արտայայտեց իր խորունկ կարեկցանքը Հայ ժողովուրդին հանդէպ, *«այնքան քաջօրէն»* կրած սուկալի տառապանքներուն համար, եւ իր *«անխախտ վստահութիւնը»* անոր ապագային նկատմամբ⁽⁶⁹⁾: Մի քանի օր ետք, Լորտկոու Տան մէջ, յաղթանակի տօնին առիթով սարքուած հասարոյթին, Լորտ Գըրզընը յայտարարեց.

«Երբք մեր ձայնը աւելի՛ չափով նկատի չէ առնուած ազգերու ժողովներուն, կամ մարդկութեան ապագայ նպատակները որոշելու հարցին մէջ»:

(*) Ռուսաստանի մէջ՝ ծանրութեան ռիսկի մը, որ կը հասարի 16.3 քիլոկրամ

Աշխարհի ամենն ուժեղ երկիրը եւ միւս յաղթական պետութիւնները համակիր էին Հայաստանի, իսկ թրքական կառավարութիւնը *«եթէ ոչ անարեկած, (գէր) նուստասցած էր»*⁽⁷⁰⁾:

Թէ հայկական հողամասերը պէտք էր որ կերպով մը ազատագրուէին թրքական իշխանութենէն՝ բրիտանացի աստջնորդներուն անկեղծ փափարն էր ստանց բացառութեան, առկայ բոլոր վկայութեանց համաձայն: Օսմանեան կառավարութիւնը ինքզինք անկարող եւ անշօտար ցուցուցեր էր կառավարութեան մը պարտականութիւնները կատարելու՝ *«չկնց վիլայեթներուն»* եւ *«Կիլիկիոյ մէջ, կ'ըսէր բրիտանական քաղաքականութեան յայտարարութիւնը՝ Խաղաղութեան Վեճածողովի»* Բրիտանական Պատուիրակութեան կողմ պատրաստուած⁽⁷¹⁾: 1918 Նոյեմբերին, Պալֆուրը Համայնքներու Տան մէջ ըսաւ.

«... Հայերու ձերբազատումը թրքական յոռի կառավարութենէն՝ միշտ նկատած ենք մենք իբրև կարևոր մէկ մտար մեր Միջին Արևելեան քաղաքականութեան, եւ մենք վստահութեամբ կը սպասենք անոր իրագործումին»:

Իբրև պատասխան Էնիւրըն Ռիլիքմսին, Շոզըժ Պիլսի, Սըր Շորն Կրիմուտսին, Հազարպպետ Բուպըթ Փիլին, Սըր Շոն Սփիլըրին, Հիւս Լոյից եւ Արթիթըր Փոնսընգլիին կողմէ Համայնքներու Տան մէջ 1918 Նոյեմբեր 18-ին եղած ջերմ յայտարարութիւններուն, Լորտ Բուպըթ Սևալըը *«չսանձ կատավարութեան»* խորունկ համամտութիւն յայտնեց հայ ժողովուրդին նկատմամբ իր լսած համակրանքի արտայայտութեանց, եւ անկցուց.

«Որքան որ ինձի կը վերաբերի — եւ կը հաստատ թէ այս պարագային՝ կառավարութեան կողմէ կը խօսիմ, — ես խորասլու յուսախար պիտի ըլլայի, եթէ թրքական կառավարութենէն որեւէ ծուէն կամ շուք մնար Հայաստանի վրայ»⁽⁷²⁾:

Նոյնիսկ ասանդարթ թրքամետ Պատերազմական Նախարարութիւնը⁽⁷³⁾ եւ մահմուտականներու համակիր Հնդկաստանի Նախարարութիւնը յտակօրէն նկատի ունեցան, պատերազմէն անմիջապէս ետք, Հայկական հողերուն ազատագրումը: Պատերազմական Նախարարութենէն Գնդապետ Ֆ. Ռ. Մոնսըլը յանձնարարեց թէ՛ Հայաստանի անջատ պետութեան մը եւ թէ՛ Քիւրտիստանի անջատ պետութեան մը ստեղծումը: Հայաստանը պիտի գրաւէր Արարատ լեռան եւ Վանայ Լիճին շուրջի երկրամասը եւ պիտի ներառուէր Էրզրումն ու Սև Մուկու նաախանգիստներէն Տրապիզոնը եւ Կիրասոնը: Հարսի երկրամասի գօտին պէտք էր որ կազմէր Քիւրտիստանը: Հնդկաստանի Նախարար Էտտին Մոնթըլիին *«ընդարձակ Հայաստան մը»* թելադրեց: Ան կը յուսար թէ Հայկական ինքնապետութիւնը, որուն Թրքական Պատուիրակութիւնը պիտի հաւանէր, ոչ թէ թուրքերուն այլ Դաշնակիցներուն կողմէ պիտի սահմանագծուէր⁽⁷⁴⁾: Ամենն կարեւորը, Արտաքին Գործերու Նախարարութիւնը յանձնարարեց, ինչպէս պիտի տեսնուի, Մեն Հայաստան մը որ պիտի ներառուէր Կիլիկիան եւ *«չկնց վիլայեթները»*, ինչպէս նաեւ Կովկասեան Հայաստանը:

Միւս կողմէն, կը թոյի թէ իշխանութեան գլուխ եղողները համոզուած էին թէ հայերը, Կովկասեան միւս ժողովուրդներուն նման, ի վիճակի պիտի ըլլային *«սկիզբը ստանձինն ոտքի կանգնելու»*⁽⁷⁵⁾: 1915-ին եւ 1918-ին, նոյնիսկ Պօղոս Նուպար եւ յուշագիր մը իր Ազգային Պատուիրակութեան կողմէ, առաջարկէր էին Հայաստան մը՝ պաշտպանութեանը տակ Դաշնակից պետութիւններուն, *«բորոնցմէ մէկը՝ իբրև հովանաւոր՝ որոշ տարիներ պիտի հսկէր... Նոր Պետութեան կազմակերպումին ու ղեկավարման»:* Փարիզի մէջ, Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան Նախագահ Աւետիս Անարունեանը նմանապէս խնդրեց հովանաւոր պետութիւն մը եւ առաջարկեց Հայկական քանակը Դաշնակիցներու հսկողութեան տակ դնել: Յետագային, թէ՛ Ամսթոնեանը եւ թէ՛ Պօղոս Նուպարը աղերսեցին որ Հայաստանը Ազգերու Լիկայի նպատակաւորութեանը տակ դրուէր⁽⁷⁶⁾: *«Բրիտանական Քաղաքականութեան Յայտարարութիւնը...»*, պատրաստուած Փարիզի Բրիտանական Պատուիրակութեան կողմէ, նոյնպէս յանձնարարեց որ Խաղաղութեան Վեճածողովը Հայաստանի հովանաւորութիւնը տար իր անդամներէն մէկուն: Բայց ոչ իսկ մէկ բրիտանացի պետական ղեմք նկատի ունեցաւ բրիտանական հովանաւորութիւն մը, թէև կը կարծուէր թէ հայերեցիքի եւ սփիւռքի հայ բնակչութիւնը եթէ հանճարովի մասնակցէր, ամենայն հասանակաւորութեամբ պիտի ընտրէր Բրիտանիան, ինչպէս Լորտ Գըրզընը ըսաւ: Բրիտանացիները շօշափելի ուրոյն շահագրգռութիւններ չունէին հայկական հողամասերուն մէջ: Նոյնիսկ անհաստ հայակերներ չմտածեցին այդպիսի կարգադրութեան մը կարելիութեանը մասին⁽⁷⁷⁾:

Հայաստանի վրայ հովանաւորութիւն մը՝ Կովկասեան հարցերու միջամուխ ըլլալ կրնար նշանակել: Թուրքիոյ հետ զինադադարէն շատ առաջ իսկ, Թոյնիսկն զօրաւոր կերպով փաստարկեր էր թէ, Ռուսիոյ հետ ազատայի յարաբերութեանց պիրոյն, Բրիտանիոյ համար *«չափազանց անբաղձալի էր»* այդպիսի պատասխանատուութիւն մը ստանձնելը: Բրիտանիան պէտք էր որ խուսափէր ատկէ: Բաց աստի, ան անկցուցեր էր թէ Արարական շրջանին եւ Պարսկաստանի վրայ տարածուած շահագրգռութեամբ՝ Բրիտանիոյ միջոցները չլինէր ներք ուժի յանդամական ցրում: Սըր Էլչ Գրօուն նմանապէս կը հաւատար թէ Ռուսիոյ հետ ապագայի յարաբերութեանց տեսակետով՝ վտանգաւոր պիտի ըլլար, եթէ Բրիտանիան հովանաւորութիւնը ընդունէր: Գըրզընը, իր կարգին, շեշտուած կերպով հակառակէր էր այդպիսի պատրաստութեան մը՝ նիւթական պատճառներով: Բրիտանիան իր սեփական տեսերուն վրայ արդէն այնքան շատ ծանրութիւն ունէր, որ չէր կրնար *«այդքան հսկայական»* պատասխանատուութիւն մըն ալ ստանձնել: Բրիտանական շահերը լաւագոյնս պիտի գոնայ ունէին, եթէ հովանաւորող պետութեան մը պաշտօնը վստահուէր որիչ *«արդի կամ»* Մեն պետութեան մը, Գրօուն պնդեց⁽⁷⁸⁾:

Բայց ի՞նչ պիտի պատահէր, եթէ քարեկամ միւս Մեն պետութիւնները կրնային յարուցանելին նմանօրինակ առարկայութիւններ՝ Հայաստանի նկատմամբ պատասխանատուութիւն ստանձնելու հարցին մէջ: Բրիտանիոյ պետական մարդիկը ի՞նչպէս պիտի հաշտեցնէին Հայաստանը ազատագրուած տեսելու ի

րինց յոյսը՝ անոր գործնական և արդիւնատր օգնութիւն տալու իրենց դժկամակութեան հետ: Առանց քաղաքականութեան մը ուղեգիծին, Բրիտանական կառավարութիւնը չկրցաւ լուծել այդ երկաւայրի դժուարութիւնը: Ան դիմեց գաճազան հնարքներու, որոնց բոլորն ալ ի վերջոյ ձախողեցան:

Կառավարական գաճազան բաժանմունքներուն մէջ, Արտաքին Գործերու Նախարարութիւնը, ինքնորոշման և ազգային կառավարութիւններու սկզբունքին հետեւելու անձկագին ձգտումով ու մարդասիրական հաճախին կարծիքին նկատմամբ զգայուն՝ Հայաստանին ամէնէն անկի համակիր հաստատութիւնն էր: Իր Քաղաքական Գաղտնի Սպասարկութեան Բաժինին կողմէ պատրաստուած մէկ յուշագիրին մէջ⁽⁷⁹⁾ կը հաստատէր ան, ինչպէս ակնարկուեցաւ վերը, թէ Բրիտանիան *«պարտադրուած էր, թերեւս իրաւական կերպով, և որոշակիօրէն՝ բարոյապէս»* Պերլինի Դաշնագրի 81-րդ յօդուածով, որ իր պնդումին վրայ փոխարինեց զանց առնուած Սան Ստեֆանոյի Դաշինքին 16-րդ յօդուածը: Թորքիան թերացեր էր իր խոստումը գործադրելու մէջ, ու հետևանքը եղեր էին 1895-1897-ի, 1909-ի և 1915-ի ջարդերը: Բրիտանիոյ համար *«չտանկ պարտաւորութիւն»* մըն էր վերջ տալ մարդկայնութեան դէմ այդ անարդարութիւններուն և իր մասնակցութեամբ կնքուած դաշնագիրերու անուսումնին, երբ իր կարողութեամբ սահմանին մէջ էր այժմ այդպէս ընելը: *«Ճարմար պիտի ըլլար»,* Արտաքին Գործերու Նախարարութեան յուշագիրը կ'անջնցնէր, *«Հայաստանի սահմանները ընդարձակել այնքան լայնօրէն, որքան կարելի էր»:* Այսպիսի կարգադրութիւն մը ազդու արգելք մը պիտի ըլլար Բանթուրականութեան դէմ, ինչպէս նաև Արաքսեան ընկիրներու ուղղութեամբ օտար պետութիւններու յարձակումին դէմ: Քանի որ քնակչութիւնը խառն էր, հասարար իրաւունքներու սկզբունքը պետք էր որ գործադրուէր բոլոր ազգութիւններուն համար: Միւս կողմէ, երկրին կառավարութեան մէջ ձայն մը ունենալու գաճազան տարրերուն համեմատական պահանջքները կարգադրելու ատեն, պետք էր որ, Հայաստանի պարագային, ըսուէր՝ *«Սպաննուածներն ու արտրեւալները պէտք էր նկատի առնուէին, և աշխարհի գաճազան կողմերէն հայ գաղթականներուն դիրքութիւնները ընձայուէին՝ հաստատուելու իրենց պայքանական տուններուն»* մէջ: Եթէ Ֆրանսան ընտրուէր իբրև հովանաւորող պետութիւն, այդ պարագան զինք անկի պատրաստակամ պիտի ընէր Սուրիոյ մէջ իր պահանջքներէն հրաժարելու, եթէ այդ պահանջքները չէին ընդունուած նոյնինքն Սուրիացիներէն: Բրիտանիան արդէն յանձնառու եղած էր Հայաստանի հարա-արևմտեան կէտին վրայ՝ Ֆրանսայի կողմէ ուղղակի կամ անուղղակի վարչական ղեկավարութեան մը հաստատումին, յուշագիրը կ'արձանագրէր⁽⁸⁰⁾: Եթէ պնդուէր թէ Ամերիկեան հովանաւորութիւն մը Բրիտանիոյ համար անկի նպատակալարմար էր, Սըր Էլր Գրօսն մատնանշեց թէ՛ դժբախտաբար, քիչ յոյս կար որ ամերիկացիները պատրաստակամ ըլլային զայն ընդունելու: Ան կը հաւատար թէ *«գործնական լուծումի»* մը լաւագոյն յոյսը կը գտնուէր Հայաստանի և Հարասային Կովկասեան երկրամասերուն վրայ Ֆրանսական հովանաւորութեան մը մէջ: Անկիս հաւանաբար սիրով ընդունուէր հայերու կողմէ, և յետոյ, պիտի յարմարէր ան 1916-ի Անկլօ-Ֆրանսական հա-

մասնակցութեան: Թերեւս նոյնիսկ կարելի ըլլար, հովանաւորութեան մէջ ներառուելով Կովկասեան շրջա պետութիւնները, Ֆրանսան մեկն զիջումներ ընկու Սուրիոյ, Միջագետքի և Պաղեստինի իր պահանջներէն⁽⁸¹⁾:

Հայաստանը մասնատր կերպով քննարկուեցաւ, ուրիշ նիւթերու կարգին, Պատերազմական Դաճիճին Արևելեան Կոմիտէին կողմէ, շարք մը ժողովներու մէջ, 1918 Դեկտեմբերին: Նպատակն էր օգնել ուղեգիծի ձևաորումին այն քաղաքականութեան, որուն Բրիտանական Պատուիրակութիւնը պետք էր որ հետեւէր Խաղաղութեան Վեհաժողովին մէջ: Այդ նիւթին մասին երկար, դասախօսութեան նմանող յատաչարանէ մը ետք, Կոմիտէին Ատենապետը, Լորտ Գրըզըն ակնարկեց Հայաստանի նկատմամբ Բրիտանիոյ մասնատր հետաքրքրութեան՝ Պերլինի Դաշնագրի մէջ վրէ: Բրիտանիան կ'ուզէր ունենալ, անկուց ան, անկախ Հայաստան մը որ, սպագային ըլլար ինքնիշխան համայնք մը: Իր պատճառարարութիւններն էին, նախ և առաջ,

«... Ցանուցիր եղած հայ ժողովուրդին համար ապահովել ազգային օճախ մը: Այնքան ատեն որ անոնք ցանուցիր են իբրև անօգնական և անյոյս փոքրամասնութիւններ... չի կրնար ըսուիլ թէ հաստատուն կեանքի կամ ինքնավար գոյութեան որևէ պատեհնորան գոյութիւն ունի: Երկրորդ՝ մենք կ'ուզենք հիմնել Հայկական Պետութիւն մը իբրև պատեհէ... Բանթուրական փառապիրութեանը դէմ Թուրքերուն, որոնք կրնան Կովկասեան շրջաններէն յորդիլ և մեծ վտանգ մը ըլլալ Միջին Արևելքի և Արևելքի երկիրներուն: Երրորդ՝ մենք կ'ուզենք ամուր պատուարի նման քան մը կը կառուցանել ներխուժումին դէմ սպագայ ո'րնէն օտար Ռուսի, որ կրնայ շարժիլ դէպի այդ կողմերը՝ փառապիրութենէ կամ ուրիշ շարժախթներէ մղուած:

Բայց Գրըզընը հակառակեցաւ Արտաքին Գործերու Նախարարութեան տեսակէտին՝ ընդարձակ Հայաստանի մը, ուր Հայերը անվիճելի փոքրամասնութիւն մը պիտի ըլլային: Արտաքին Գործերու Նախարարութեան տեսակէտը Արևելեան Կոմիտէին ներկայացնելով, Արտաքին Գործերու Օգնական Նախարար Լորտ Ռոպերթ Սեալըն ջատագովեց Հայաստան մը որ պարունակելու էր *«վեց վիլայեթներ»* և Կիլիկիան: *«Վեց վիլայեթներուն մէջ, պատերազմէն առաջ, քնակչութիւնը 35 առ հարիւրով Հայ էր, 25 առ հարիւրով՝ թուրք, 20 առ հարիւրով՝ քիւրտ և 20 առ հարիւր ալ ուրիշ փոքրամասնութիւններ-ներստեայ ուրիշ քրիստոնեաներ և «Հեթանոսներ»*⁽⁸²⁾: Այս թիւերը ցոյց կու տային, ըստ իրեն, այն իրողութիւնը թէ՛ պատերազմէն առաջ, *«Վեց վիլայեթներուն մէջ»* հայերը առանձինն *«ամէնէն մեծաթիւ գանգուածն»* էին: Ինք կը միտնէր նախընտրելու ընդարձակ Հայաստան մը:

«Պատմականօրէն, շատ քան կայ ըսուելիք ասոր ի նկատման: Անտոյ, ուրիշ ի'նչ կրնաք ընել, եթէ այդ չընէք: Հայաստանէն մաս մը բարձր, որուն պիտի վերադարձնէք: Ատիկա, որոշակաւ, չափաւանջ օտար կելի քան մը պիտի ըլլար իբրև արդիւնք իրենց ջարդերուն: Եւ ո'ր մասը անոր, քանի որ հայերը ցրուած են անոր վրայ ամէն տեղ»:

Եթէ Հայկական ընդարձակ պետութիւն մը ըլլար, թուրքերը ուղղակի յարաբերութիւն պիտի ունենային Անաթոլիայի եւ Կովկասի թրքական քնակչութեան հետ, ճիշդ այն՝ որմէ բրիտանացիները կը փափաքէին խուսափիլ, այնքանով որ Բանթուրանականութեան կը վերաբերէր: Բնաբնական ընդհանրութիւն էր Գրքըզնի թէ շատ դժուար պիտի ըլլար ունենալ հովանաւորող պետութիւն մը Հայաստանի համար եւ ուրիշ մը՝ Կովկասեան հանրապետութիւններուն համար: Ինք կ'ընդունէր թէ ամերիկացիները զգացական հետաքրքրութիւն մը ունեին Հայաստանի հանդէպ, բայց համոզուած էր թէ անոնք երբէք Կովկաս պիտի չեկրային: Անոնք «երբեք պիտի չլինէնային հոն մնալուն կերպով. չեն կրնար կենալ»: Հետեաքար, կ'առաջարկուէր յանձնարարել Հայաստանի ստեղծումը «Ֆրանսացիներուն պաշտպանութեանը տակ»: Հնդկաստանի Նախարար Մոնթթլիքին համաձայնեցաւ: «Դժուար» էր ամերիկացիները համոզել՝ յանձնառու ըլլալու հայկական հովանաւորութեան: Միւս կողմէ, ֆրանսացիները արեւելեան Անաթոլիայի իրենց երկաթուղային ձեռնարկներով, քնակական պետութիւններէն՝ յանձն առնելու գայն: Բնաբնական Սեւրը դիտել տուաւ թէ իր միտքն ալ այդ ուղղութեամբ կ'աշխատէր⁽⁸⁵⁾:

Արտաքին Գործերու Նախարարութեան տեսակէտն էր, հետեաքար, թէ ֆրանսական հովանաւորութիւն մը Հայաստանի եւ Կովկասի վրայ՝ գործնական լաւագոյն լուծումը պիտի ըլլար:

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱԿԱՌԱԿԻ ԶԲԱՆՍԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹԵԱՆ

1918 Դեկտեմբեր 5-ին, սակայն, Պատերազմական Նախարարութեան Ընդհանուր Սպայակոյտը թուրք մը հրապարակեց կառավարութեան այն տեսակէտին մասին թէ Անդրկովկասի քաղաքական կայունութիւնը ապահովելու համար կրնար անհրաժեշտութիւն դառնալ Մեծ Պետութեան մը հովանաւորութեան յանձնելը, եւ թէ՛ այդ պետութիւնը «հասանար ֆրանսան պիտի ըլլար»: Սոյն թուրք մասնաւորապէս կ'ակնարկէր Սըր Էլը Գրոսի յուշագիրին⁽⁸⁴⁾: Թուրքը, յայտնապէս պատրաստուած Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետ Սըր Հենրի Ռիվլընդին կողմէ⁽⁸⁵⁾, կը քաջատրել թէ զինուորական տեսանկիւնէն «Սափազանց անքաղձախ» պիտի ըլլար որ հարաւային Ռուսիայէն, Սե Մոսկէն եւ Ասիական Թուրքիայէն դէպի Հնդկաստան տանող ճամբաները, որոնք Պարսի կը կնդրոնանային, դրուէին Բրիտանիոյ «պատմականօրէն համաշխարհային մրցակիցը» եղող զինուորական փառասէր պետութեան մը տրամադրութեանը տակ: Ֆրանսայի հանգամանքը իբրեւ իրական տեր Հայկական Վեց «Կիւլէթներուն»՝ գայն պիտի բերէր մօտիկ շփման մէջ Անաթոլիայի «գօրակոչային վայրերուն», որոնք զինուորական արժեքաւոր միտք պիտի հայտնային ֆրանսացի մարզիչներուն: Այն ատեն, Բրիտանիան իր կարգին, պիտի ստիպուէր տեսապէս անքնականօրէն մեծ պահակազօրքեր պահել Եգիպտոսի ու Միջագետքի մէջ: «Ատկէ անկի մեծ վտանգ» մը պիտի ըլլար հասանական դաշնակցութիւն մը՝ վերականգնուած Ռուսիոյ մը եւ Ֆրանսայի միջեւ, սակցուց Ընդհանուր Սպայակոյտին թուրքը:

Ստեղծած ըլլալով արաբափազուր պատեր մը, Ընդհանուր Սպայակոյտը վճռական էր. Բրիտանական քաղաքականութիւնը «պէտք էր որ ուղղուէր» ֆրանսական ազդեցութեան շրջանակին եւ Կասպից Մոլմոն միջեւ պատերազմներուն զանգուած մը: Ընդհանուր Սպայակոյտին կը թուէր թէ «Եթեմ Բրիտանիոյ կողմէ, իրմէ զատ» ո'չ մէկ պետութեան «կրնար թոյլատրուիլ» Կովկասի մէջ գործել: Զինուորական տեսակէտով, հետեաքար, Անդրկովկասի մէջ առաջին անհրաժեշտութիւնը Բրիտանիոյ դիրքին վրաստանն էր Ռուսաստանի մէջ ամբողջն անստատուիլն էր: Ատիկա անհրաժեշտ կը դարձնէր, Ընդհանուր Սպայակոյտը շարունակեց, որ Ռուսաստանը անշատ պահուէր Թրքաքանաստանէն: Այլ խօսքով, ֆրանսական ազդեցութիւնը պէտք էր որ կանգ առնէր նախապատերազմեան Ռուս-Թրքական սահմանին վրայ: Ընդհանուր Սպայակոյտի Թուրքիան համաձայն, Հայաստանի «անշատ» գոյութիւններուն պահպանումը «պէտք էր որ հիմնական գաղափարը կազմէր» Բրիտանիոյ Կովկասեան քաղաքականութեան⁽⁸⁶⁾:

Զօրավարները վճռական էին ու միաձայն. Բրիտանիան պէտք էր որ երբայ Կովկաս: Զինեւլ Ուժերու Հրամանատարութեան Աւագ Տղապար Զօրաբանակի-Զօրավար Սըր Մ. Ռ. Մգոտնան համաձայն գտնուեցաւ այդ տեսակէտին: Զինուորական Գաղտնի Սպասարկութեան Տնօրէն՝ Զօրաբանակի Զօրավար Ռ. Թիւրլընը մտաւապէս դիտել տուաւ թէ Բրիտանիան «պէտք էր որ գտնուէր Կովկասի հաղորդակցութեանց կարեւոր գծին վրայ. «պէտք է որ մենք նստինք հոն, եւ ուրիշ ոչ ոք»⁽⁸⁷⁾:

Գրքըզնը «շատ ուժեղ եւ արժեքաւոր» նկատեց Սըր Հենրի Ռիվլընդին գրութիւնը: «Ես գրեթէ կը աստատմ» ֆրանսան այդպիսի դիրքի մը մէջ դնելու կարելիութենէն, ըսաւ ան իր պաշտօնակիցներուն, Կովկասին ակնարկելով: Ֆրանսան կրնար քաղաքական եւ զինուորական վտանգ մը ըլլալ, եթէ իշխանութիւն ունենար Արեւելեան Միջերկրակայանէն մինչեւ Կովկաս⁽⁸⁸⁾:

Արեւելեան Կոմիտէն, ի վերջոյ, Կովկասի նկատմամբ համաձայն եղաւ որ, եթէ Խաղաղութեան Խորհրդատուութիւնը մէջ որոշուէր որ Մեծ Պետութեան մը ծառայութիւնները որոշ ժամանակի մը համար անհրաժեշտ էին միջազգային շահեր պաշտպանելու,

«... Ամերիկայի ընտրութիւնը նախընտրելի պիտի ըլլար ֆրանսային, բայց ինքնին փափաքելի չէ նաեւ ատիկա: Քաղաքական ուղեգիծի եւ ռազմավարութեան ընդհանուր նկատմունքներով՝ Ֆրանսայի ինտութիւնը պիտի ըլլար անքաղձախ: Վերջին հաշտով միայն՝ եթէ ստիպուած ըլլար, կրնար Մեծն Բրիտանիան ակամայ եւ ստամաքաւոր ընդունիլ այդ պաշտօնը»⁽⁸⁹⁾:


Այս որոշումը, որով կը հետեցուէր թէ Ֆրանսայի ներկայութիւնը Կովկասի մէջ որոշապէս պէտք չէր որ քաջալերուէր, կը նշանակէր Արտաքին Գործերու Նախարարութեան (Լորտ Ռոպըրթ Սեւըրի եւ մասնաւորաբար Սըր Էլը Գրոսի) կողմէ նախապէս շատագոյնուած քաղաքական ուղեգիծին մէջ կարեւոր փոփոխութիւն մը⁽⁹⁰⁾: Անոնք փաստարկեր էին թէ ֆրանսական հովանաւորութիւն մը

Հայաստանի և Կովկասի վրայ գործնական լաագոյն լուծումը պիտի ըլլար, քանի որ իրապէս որոշ էր թէ Բրիտանիան հովանաւորութիւն պիտի չընդունէր Հայաստանի վրայ: Ա՛յ անելին՝ քիչ յոյս կար նմանապէս, որ Միացեալ Նահանգները ընդունէր զայն: Այդպիսի կարգադրութիւն մը, միւս կողմէն, լա՛ւ պիտի յարմարէր Սայքս-Փիֆօ Համաձայնութեան: Ատկէ զատ, Ֆրանսան կրնար մղուիլ, Կովկասեան պետութիւններուն փոխարէն, զիջումներ ընելու Սուրիոյ և Միջագետքի մէջ: Սակայն, Ընդհանուր Սպայակոյտը անզիջող կերպով պնդեց Կովկասի մէջ բացառապէս Բրիտանական ներկայութեան մը վրայ: Երբ Սըր Հենրի Ուիլըմին հարցունցաւ իր նախընտրութեան մասին՝ կա՛մ ընդունելու Սայքս-Փիֆօ Համաձայնութիւնը և թոյլատրելու Ֆրանսայի որ հարաւը մնար և կարգադրելու որ Բրիտանիան Կովկաս երթար, կա՛մ Ֆրանսան դուրս քշելու հարաւէն և թոյլատրելու որ հիւսիս երթար, իր պատասխանը եղաւ պարզապէս խուսափողական:

- ԶՕՐԱՎԱՐ ՌԻՒԼՍԸՆ.— Զե՛նք կրնար Ֆրանսան կաշառել ուրիշ ձևով մը:
 ԼՈՐՏ ՌՈՊԸՐԹ ՍԵՍԸԼ.— Ի՛նչպէս:
 ԶՕՐԱՎԱՐ ՌԻՒԼՍԸՆ.— Զե՛մ գիտեմ. ատիկա չ'իյնար ինձի վստահուած աշխատանքի բաժինին մէջ... Այդ հարցը կը վերաբերի Արտաքին Գործերու Նախարարութեան ⁽⁹¹⁾:

Ուրեմն, զինուորական տեսակետէն դիտուած՝ Ֆրանսան պէտք չ'էր որ ունենար Կովկասը, Միջագետքը, Պաղեստինը, ոչ իսկ Սուրիան: Ֆրանսայի հանդէպ այդպիսի անթէքելի և անբաղաքագիտական դիրքորոշում մը՝ Արտաքին Գործերու Նախարարութեան «տալու և առնելու» ողջամիտ տեսակետները փոխարինելու կոչուած՝ հագի թէ կրնար իրագործելի կարգադրութիւն մը յառաջ բերել Հայաստանի նկատմամբ: Մի քանի ամիսներու ընթացքին, սակայն, Ընդհանուր Սպայակոյտը պիտի փոխէր իր սեփական կարծիքները և պիտի պնդէր բրիտանական զօրքերուն Կովկասէն հեռացումին վրայ: Ինչ որ անփոփոխ պիտի մնար՝ իր որդեգրած տեսակետներուն ի նպաստ յամտօրէն պնդելու իր եղանակը պիտի ըլլար:

Ս. Ռ. Մ. Ֆ. Գրաթուրը իրաացիօրէն դիտել տուն է թէ պատերազմի ընթացքին քաղաքականութեան և ռազմավարութեան միջև բաժանումի գիծը յաճախ ջնջուէր էր ի նպաստ զինուորականներուն: Անոնց յաջողութիւնները չափազանցեցան նոյնինքն ոչ-զինուորական առաջնորդներուն կողմէ, որոնք հրապարակագրական ամէն միջոց գործածեցին ի նպաստ զինուորականներուն՝ հանրութեան վստահութիւնը պահելու համար: Ընդհանուր զինուորական ծառայութիւնը ևս նպաստեց բարձրացնելու զինուորական առաջնորդներուն հեղինակութիւնը ⁽⁹²⁾ և արդիւնքը եղաւ ա՛յն որ անոնք պատերազմէն դուրս եկան զօրացած ազդեցութեամբ և յաճախ պնդեցին իրենց տեսակետներուն վրայ ու յաջողեցան զանոնք պարտադրել դիւանագէտներուն:



Քարտ 6.— Հայաստանի Սահմանները՝ Բրիտանական Պատուիրակութեան կողմէ
 Հասցեական 1919-ին

«ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ» ԼԱ-
ՅԱՍՏԱՆԻ ԿԿԱՍՄԱՄԲ. ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԷԼ ԴԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԹԻՒՆ

Հայաստանի նկատմամբ ուշագրաւ «Բրիտանական Քաղաքականութեան Յայտարարութեան»ը, Բրիտանական Պատուիրակութեան կողմէ պատրաստուած՝ Խաղաղութեան Վեհաժողովին ներկայացուելու համար, յատկաորէն կը նախընտրէր ծաւալուն պետութիւն մը, որ իր մէջ ունենար «վեց վիլայէթներ» և Կիլիկիան: Յայտարարութիւնը կը հիմնադրէր իր տեսակէտը այսպէս՝

«Նորին Վեհափառութեան Կառավարութիւնը կը խորհի թէ Օսմանեան Կառավարութիւնը ինքզինք անատակ և անջօժար ցոյց տուաւ կառավարութեան մը պարտականութիւնները կատարելու այն երկրամասերուն մէջ (ժողովարարական Կիլիկիոյ շրջանի և Սան Ստեֆանոյի Դաշնագիրին «Վեց Վիլայէթներուն» համապատասխանող) ... որոնք բնականաւոր են թուրքերու, քիւրտերու, հայերու, լոյններու և ուրիշ տարրերէ բաղկացած խառն բնակչութեան մը կողմէ, և թէ այդ երկրամասերը պէտք է որ բոլորովին անջատուին Թուրքիայէն և կազմեն զաւտ Պետութիւն մը»:

Այս պետութեան հարաւային սահմանը պէտք է ժողովարարական կազմէր Միջերկրականեան ծովեզերեայ Ալեքսանդրէթէն Եփրատ, Պիրենիքէն անցնող գիծ մը: Հիւսիսային սահմանը պէտք էր որ սկսէր Սև Ծովէն՝ «Տրապիզոնի և Միլոսի միջև»:

«Մենք ցանկանալով արքայութեան, ան կախում պիտի ունենար թէ արդեօր Անդրկովկասի հայերը պիտի հաւանէին նոր Պետութեան միանալ, թէ (պիտի ուզէին) անկախ Հանրապետութիւն մը կազմել: Առաջին փոխընտրութեան պարագային (որ կը կարծուի աւելի հաւանական ըլլալ) հիւսիսի սահմանը պիտի հետեւէր մէկ կողմէն Վրաստանի և Ագրալէքանի և միւս կողմէ Անդրկովկասեան Հայաստանի միջև եղող սահմանագիծին, ու պիտի ներառէր Օլտին, Կարս, Ալեքսանդրապոլը, Երեւանը և Ջուլֆան, ու պիտի հասնէր Պարսկական սահմանին» Օրդուարտի ժող:

Թէ Անդրկովկասեան Հայաստանը ներառում կ'ընտրէ կամ ոչ, նոր Պետութիւնը, նախկին Օսմանեան Կայսրութեան հիւսիս-արեւելեան երկրամասերէն կազմուած, պէտք է Հայաստան կոչուի: Այդ եղած է իր պատմական անունը անցնելուն: Հայերը, ներկայիս, բնակչութեան ամէնէն յառաջադէմ և բազմաձին տարրն են: Հայերու ներգաղթը մը պիտի ըլլալ արտասահմանէն, և հաւանաբար անոնք պիտի ունենան առաջնորդող դերը ապագային»:

Միւս կողմէն, յայտարարութիւնը կը շարունակէր թէ, երկիրը չէր կրնար հայկական տարրին յանձնուիլ և իբրև Հայկական ազգային պետութիւն մը կազմակերպուիլ, քանի որ հայերը ամբողջ բնակչութեան «նկատուիլովէն պզգոտի կ'ուտարակը» պիտի կազմէին: Վեհաժողովը, հետեւաբար, պէտք էր որ միջամտէր ազգութիւններու միջև խաղաղութիւնը պահելու և երկիրը ներս-պէս վերակառուցելու համար, պատերազմին յառաջ քերած ամայացումէն և

անբուժելի տեսք: Բրիտանական կառավարութիւնը կը յանձնարարէր որ այդ նկատակին համար Վեհաժողովը հովանաորութիւն մը տար իր ահաբաններէ մէկուն: Բնակչութիւնը չափազանց շատ մասնատուած էր ու չէր կրնար միացուել ձայնով մը աշակցութեան դիմում կատարել. իսկ հայերը, որոնք միակ արտայայտուող տարրն էին, կը կարծուէր թէ գոհ պիտի ըլլային եթէ Վեհաժողովը ընտրէր «նիսթապէս ի վիճակի եղող» պետութիւնը⁽⁹³⁾:

Ուրեմն, բրիտանական պաշտօնական «քաղաքականութիւն» էր Կիլիկիան և «Վեց Վիլայէթները» Թուրքիայէն «բոլորովին անջատուած» և «անկախ» հանրապետութիւն մը կազմած տեսնել: Եթէ այդ «Բրիտանական քաղաքականութեան յայտարարութիւնը» իրագործուէր, հայերը կրնային խորհիլ թէ արդարութիւնը վերջապէս իրենց կողմն էր անցեր:

Այս «քաղաքականութիւնը» սակայն, իրականութեան մէջ, համակարգի արտայայտութիւն մըն էր միայն, թերեւ ծրագրուած հայանպատահաբար հանրային կարծիքը գոհացնելու համար, ու որեւէ պատասխանատուութիւն նկատի չուներ: Հայաստանի նկատմամբ բրիտանական հետաքրքրութիւնները միայն զգացական և մարդասիրական էին: Ասիկա բացարձակապէս յստակ եղած էր Պատերազմական Դահլիճին Արեւելեան Կոմիտէին կողմէ 1918 Դեկտեմբերին որդեկրուած որոշումով.

«Եթէ անկախ Հայկական Պետութիւն մը կազմուի... և եթէ Մեծ Պետութիւն մը հրահրուի կա'մ Ազգերու Լիկային, կամ նոյնիման ժողովուրդին կողմէ, իբրև նոր Պետութեան պաշտպան գործելու, Մեծն Բրիտանիան պէտք է որ խուսափի որեւէ ակնկալութիւնէ և հարկ է որ պաշտպանէ կա'մ Ամերիկայի կա'մ Ֆրանսայի պարագան, 1916-ի Մայրս-Փիզօ Համաձայնութեան վերատեսուի մը ի նպաստ՝ նախընտրաբար Ֆրանսայի»⁽⁹⁴⁾:

Ուրեմն, Բրիտանիան դրական քաղաքականութիւն մը բնաւ չուներ Հայաստանի նկատմամբ: Ան պիտի խուսափէր պատասխանատուութիւն ստանձնելէլ: Ան պիտի ուզէր տեսնել ընդարձակ Հայաստան մը՝ Միացեալ Նահանգներուն պաշտպանութեանը տակ (որուն համար թիչ յոյս կար) կամ Ֆրանսայի պաշտպանութեանը տակ: Սակայն, եթէ այդ վերջինը ըլլար, Ֆրանսային պէտք էր որ իր յոյսարարութիւնը Կովկաս երթայ, ու նաեւ պէտք էր որ հետաքրքուէր ան, եթէ կուրիսի ըլլար, հարաւի հարուստ Օսմանեան երկիրներէն:

Բրիտանիան, հետեւաբար, ինքզինք գտաւ մէկ կողմէն՝ Հայաստանի ազատագրումին համար իր ընդհանուր փափաքին և միւս կողմէն՝ իր խոտումներուն իրագործումին համար որեւէ պատասխանատուութիւն ստանձնելու կամ որեւէ գործնական օգնութիւն տալու իր չկամութեան միջև երկուսի դժուարութեան մէջ: Վերջապետութեան, Բրիտանական կառավարութիւնը պաշտպանութիւն հայտարարեց Հայաստանին, ոչ ալ կրցաւ Միացեալ Նահանգները կամ Ֆրանսան մղել հովանաորութիւն մը ստանձնելու: Ան կրցաւ նաեւ հաւաքական պաշտպանութիւն մը կարագործել: Բրիտանիան յոյսարարութեամբ անատակ եղաւ երկայնի դժուարութիւնը լուծելու:

ԿՈՎԿԱՍԻ ՄԷՋ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՋԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆ՝
1918 ՆՈՅԵՄԲԵՐԸ ՍԿՍԵԱԼ ԵՐԿՂՆՏՐԱՆՔՆԵՐ

Բայց, մինչ Բրիտանիան կը դժկամակեր աջակցութեան երթալ Հա-
յաստանի նոր Պետութեան, ան պատրաստ եղաւ, առնուազն ամսամեայ հան-
գամանքով, «միջազգային շահեր» պաշտպանելու Կովկասի մէջ, ուր Միացեալ
Նահանգներուն ներկայութիւնը նկատեց ան աւելի նախընտրելի քան Ֆրան-
սայի ներկայութիւնը, բայց ինքնին ոչ փափաքելի, իսկ Ֆրանսայինը՝ անփա-
փաքելի⁽⁹⁵⁾:

1918 Նոյեմբեր 17-ին, Ռիսիսային Պարսկաստանէն բրիտանական
զինուորական ուժ մը, Համաձայնական Պետութիւններուն կողմնակից ուս-
ական զօրագունդի մը ընկերակցութեամբ, գրաւեց Պարսն՝ Դաշնակիցներուն
կողմէ: Այդ զօրքերը պիտի պահովէին զինզադարի պայմաններուն գոր-
ծադրութիւնը, քանի որ թէ՛ Մուտքի Չինգադարը եւ թէ Գերմանական զի-
նադադարը կը պայմանաւորէին Անդրկովկասեան երկրամասին պարպումը թէ
թրքական եւ թէ գերմանական զօրագունդներուն կողմէ⁽⁹⁶⁾:

Կովկասի վրայ չափով մը զինուորական եւ քաղաքական հսկողութիւն
կիրարկելու որոշումը Պատերազմական Դանիճին Արեւելեան Կոմիտէին կող-
մէ առնուեցաւ 1918 Դեկտեմբերին, երբ հարցը բնաբարկուեցաւ շարք մը ժողով-
ներու ընթացքին: Տրուած պատճառներն էին՝ Հնդկաստանի ապահովութիւնը,
վիպիլ թէ այս շրջանին սեփականացումը թշնամական ուժի մը կողմէ կրնար
շրջանցլ Բրիտանական դիրքը Ասիոյ մէջ, եւ անհրաժեշտութիւնը՝ Պարսկաս-
տանը եւ անոր արեւելեան կողմը գտնուող երկիրները «անիշխանութենէ, ան-
կարգութենէ կամ Պոլշեփկութենէ» պաշտպանելու: Ուրիշ պատճառներ կը
շեշտէին շրջանին առևտրական եւ նիւթական կարեւորութիւնը: Պարսումը պի-
տի ըլլար Ասիոյ կերտնական մասին առևտրական կեդրոնը. անկարելի էր ար-
տօնել որ Պարսի «քարիւղի մեծ հարստութիւնները» Տաղստանի նման լեռ-
նային մանր հանքապետութեան մը, կամ Թրքական Ազրպէյճանի նման շատ
կասկածելի» տարրի մը ձեռքը իյնային: Ատկէ զատ, Կովկասի մէջ Բրիտա-
նական ներկայութիւնը պիտի օգնէր Բրիտանական գերիշխանութիւն ապա-
նովելու Կասպից Ծովուն վրայ, կարգ-կանոն պահելու՝ Կովկասի մէջ, «պաշտ-
պանելու» Պարս-Պարսում նաթամուղ գիծը եւ երկաթուղին ու ննցով կանգնելու
Անդրկովկասեան կառավարութիւնը պաշտպանող Ջօրավար Մալլեքընի⁽⁹⁷⁾:

Բրիտանական զօրքերուն առարքումը Կովկաս որոշապէս յետ-պատե-
րազման մեծ որոշում մըն էր. եւ սակայն Պալփորը պնդեց թէ «եր խորհուրդը
քնաւ չէր հարցունած այդ մասին»⁽⁹⁸⁾: Օրինակ մը եւս՝ թէ ինչպէս Արտաքին
Գործերու Նախարարութիւնը երբեմն կը շրջանցուէր, կամ՝ ինքնիրեն կը թողա-
տուր շրջանցուէր:

Կովկասի մէջ Բրիտանիան դէմ-յանդիման եկաւ ուրիշ առեղծուածի մը:
Իր զօրքերը արդէն կ'օգնէին Համաձայնական Պետութիւններու կողմնակից
ոուսական տարակներուն: Ինք պիտի պաշտպանէ՞ր անոնց յաւակութիւնը՝
նրկայացնելու անբաժանելի եւ Դաշնակիցներուն կողմնակից Ռուսիա մը,
որուն վերադարձուած պիտի ըլլար Կովկասը: 1918-ին, գոյութեան եկեր էին

վրաստանի, Ազրպէյճանի, Հայաստանի եւ Տաղստանի Հանրապետու-
թիւնները, երբ ուսական պետութիւնը քայքայուէր էր Կովկասի մէջ: Այժմ
անոնք ինքնորոշման իրաւունքը կը պահանջէին եւ կը պոռչայային՝ իբրև
անկախ պետութիւններ ճանաչում ունենալու համար: Բրիտանիան պէ՛տք էր
որ ճանչնար զանոնք: Սըր Էյր Գրօու պատճառաբանեց թէ ապահով պիտի
թուէր՝ սկսիլ իրենց հիմնուած շրջաններուն մէջ ազգային իրողական կառա-
վարութիւններ ճանչնալով, այնպիսի ձևով մը որ իրենց մնացուն անկա-
խութեան կամ Ռուսիոյ նետ վերամիադարձումը հարցը չկանխավճռուէր: Եթէ
Ռուսիոյ անիշխանութիւնը տեւէր, անոնց անջատումը անկէ ըլլար հասանարար
տեսական: Եթէ Ռուսիան արագօրէն վերականգնէր, անոնք կրնային դաշ-
նակցային որոշ յարաբերութեամբ մը վերամիանալ անոր: Խոհմտութիւն պիտի
ըլլար, Էյր Գրօու անկցուցեր էր, հետեւի ծրագրեալ այնպիսի ընթացքի մը որ
պատճառ չտրուէր վերականգնած Ռուսիոյ մը խորհելու թէ Դաշնակիցները իր
ժամանակատր տկարութիւնը օգտագործէր Էին: Գըրզընը համաձայն եղաւ,
բայց շեշտեց թէ ոտքի կ'լլող այդ հանրապետութիւնները «չկատաղիւրէն հա-
կառու եւ կատաղիւրէն հակապոլշեփկ» էին եւ անոնք պէտք չէր որ մղուէին
նեքադրելու թէ Բրիտանիան կ'անգիտանար անկախութեան իրենց պա-
հանջքները⁽⁹⁹⁾: Յայտնապէս, այդ Կովկասեան պետութիւններուն մասին կը
մտածէր Գըրզընը՝ իբրև արեւելեան պատուար մը ուսական ծաւալումին դէմ,
Պոլշեփկեան կամ այլապէս: Ընդհանուր Սպայակոյտին տեսակէտովը, այդ
Կովկասեան պետութիւնները, իրենց ազգային ըղձանքներով, կրնային նաև
պահել ինքնուրոյն զանգուած մը, մէկ կողմէ՝ Ռուսիոյ եւ Ֆրանսական ազ-
դեցութեան շրջանի մը միջեւ եւ միւս կողմէ՝ վերջին երկու երկիրներուն եւ
Բրիտանիոյ տիրապետութեան տակ եղող Կասպից Ծովուն միջեւ: Ուրեմն, բրի-
տանացիներուն համար փափաքելի էր անկախութեան ոգին քաջալերել այդ
երկիրներուն մէջ: Արտաքին Գործերու Նախարարութեան մէկ յուշագրիին հա-
մաձայն, յատկապէս ի շահ Դաշնակիցներուն էր տալ ինչ աջակցութիւն որ
կարելի էր՝ եօթը կամ ութ միլիոնոց բնակչութեան մը որ «վճռած էր առաւի-
լագոյնս խափանել Պոլշեփկութեան յառաջացումը»⁽¹⁰⁰⁾:

Բոլոր այս նկատումները ի մտի ունենալով, հետևաբար, Պատերազմա-
կան Դանիճի Արեւելեան Կոմիտէն քանձանկեց իր տեսակէտը.

«Մենք կը փափաքինք Կովկասի մէջ տեսնել զօրատր անկախ Պե-
տութիւններ—շատաւիղները նախկին Ռուսական Կայսրութեան...

Թէ՛ Կովկասի անկախ Պետութիւնները ապագային կը միանան Դա-
նակցութեան մը մէջ, կամ կը նախընտրեն անջատ մնալ, իրենց որո-
շելիք ուրոյն հարցն է:

Նմանապէս, իրենց յարաբերութիւնները Ռուսիոյ ներկայ կամ ապագայ
Կառավարութեան կամ Կառավարութեան հետ հարց մըն է որ
գլխաւորաբար գիտենք կը հետաքրքրէ»⁽¹⁰¹⁾:

Բայց Դաշնակիցները շուայլ եւ «գրեթէ անսահման» զինամթերքով նկատի
եղան նաև հակապոլշեփկեան շարժումին, Աստրկովկասի մէջ, Կովկասեան

Լեռներուն ճիւղախային կողմը: Զօրավար Տենիքիճին կողմէ առաջնորդուած այս շարժումին մէջ տեսան անոնք Ռուսական ճիգով Պոլշեիզմի տապալումին «գլխաւոր յոյսը»: 1919-ի սկիզբը, սակայն, Պոլշեիկներու վրայ տարած իր յաղթանակներէն ետք, Տենիքիճը ուղղեց իր զօրքերը դէպի Պարու, քանի որ ան միշտ ալ զօրաւոր կերպով պնդեր էր թէ Պարուն ունենալը Ռուսիոյ համար կենսական անհրաժեշտութիւն մըն էր, ու մօտեցաւ թէ՛ Վրաստանի եւ թէ՛ Ազրպէյճանի սահմաններուն⁽¹⁰²⁾:

Այսպէս ուրեմն, Բրիտանիան ինքզինք պաշտպան գտաւ երկու համախմբումներու, որոնք—երկուքն ալ— թշնամական վերաբերում ունէին հանդէպ Պոլշեիզմին, բայց անկի՛ թշնամական ոգի՛ իրարու հանդէպ: Քիչ կասկած կար որ Տենիքիճը կը մտադրէր «Վրաստանը ճզմել», կը հաստատար Գըրզըն: Պատերազմական Նախարար Զրչիլին համար, նաև, «ամտարակուսելի» կը թուէր թէ Ռուսիան պիտի վերականգնէր եւ վերագրաւէր Կովկասեան հանրապետութիւնները: Ան պնդեց որոշակի աջակցութիւն տալ Պոլշեիկներու դէմ Տենիքիճի պայքարին, եւ անտարբեր էր Կովկասի անկախութեան նկատմամբ: Եւ սակայն, Բրիտանացի պետական դէմքեր, պատերազմին սկիզբէն ի վեր, փոքր ազգերու նկատմամբ ըսել էին թէ իրենց մտադրութիւնը ազգայնականութեան եւ ինքնորոշման իտելլները պաշտպանելն էր, ինչպէս Արտաքին Գործերու Նախարարութեան Քաղաքական Գաղտնի Սպասարկութեան Աշջտմանտունն փորձէրոր Մ. Ե. Սիմփսըն յիշեցուց Միշին Արեւելքի մասին Միջ-Նախարարական Ժողովին: Ան պնդեց թէ պէտք էր որ բրիտանացիները Կովկասն դուրս պահէին Տենիքիճը, մինչև որ Խաղաղութեան Վեհաժողովը կարգադրէր հարցը: Հարց տուաւ ան.

«Մենք Կովկասի մէջ կարգ-կանոն կը պահենք վերջին հաշտով միացաւ, անբաժան Ռուսիո՛յ մը օգտին, թէ՛ այս նոր, ինքնատեղծ Պետութիւններուն օգտին»:

Առեղծուածային հարց մըն էր ասիկա, զոր բրիտանական կառավարութիւնը չկրցաւ լուծել: Թէ՛ Կովկասեան ժողովուրդները եւ թէ Ռուսերը նույնպէ՛ս՝ «հրապէս շփոթած» էին բրիտանացիներու դիրքորոշումէն, եւ զանոնք կը դիտէին բացարձակ անվստահութեամբ⁽¹⁰³⁾:

Կովկասեան հանրապետութիւնները ո՛չ Բրիտանիոյ, ոչ ալ Դաշնակիցներուն կողմէ ճանչցուեցան իբրև անկախ պետութիւններ եւ, հետևաբար, անոնք չկրցան ապահովել այն փոխադրութիւնները որոնց այնքան շատ պէտք ունէին: Ի զուր Աւետիս Ահարոնեանը⁽¹⁰⁴⁾ քանիցս արդեսեց թէ Հայաստանի հանրապետութեան պաշտօնական ճանաչումը երկրին փրկութիւնը պիտի ըլլար: Բրիտանացիներու շուարտներ վերջ գտաւ ա՛յն ատեն միայն, երբ Սպիտակ ռուս բանակները քայքայուեցան 1919-ի վերջադրութեան: 1920 Յունուարի սկիզբը, Լոյտ Եորճը իմացաւ «չափազանց վրդովիչ լուրը» թէ Պոլշեիկները, բոլորովին պարտութեան մատնած ըլլալով Տենիքիճի բանակը, կը յառաջանային դէպի Կասպից Ծով: Այն ատեն միայն Բրիտանական կառավարութիւնը թելադրեց, եւ Դաշնակից պետութիւնները համաձայնեցան՝ Կովկասեան հանրապետութիւններու տը ֆագթօ (իրողական) ճանաչումին եւ

անոնց նիւթական օգնութիւն — զէնքեր եւ ռազմամթերք — դրկելու սկզբունքին վրայ, «այն յստակ պայմանով» թէ անոնք պիտի դիմադրէին Պոլշեիկներուն⁽¹⁰⁵⁾: Ծանաչումը շատ ուշ եկաւ, իսկ օգնութիւնը՝ շատ քիչ:

Կովկասի նկատմամբ Լոնտոնի ըստ երեսփոխի հակասական դիրքորոշումէն զատ, Բրիտանիոյ մէջ կար նաև յապաղում մը՝ քաղաքականութիւն ծրագրելու, որոշում առնելու եւ որդեգրուած միջոցներու դիմելու համար ընդունուած պահերուն միջև: Այդ յապաղումը անկի եւս կը սաստկացնէր շփոթութիւնը: Այսպէս, Արեւելեան Կոմիտէն Կովկասի հարցը քննարկեց միայն 1918 Դեկտեմբերին, եւ որոշում առաւ որ իր փափաքն էր աշխարհի այդ մասին մէջ տեսնել «զօրաւոր անկախ Պետութիւններ»: Բայց, Բրիտանական զօրքերը արդէն հոն էին ամիսէ մը ի վեր. եւ Նոյեմբերի սկիզբը, երբ Զօրաբաժնի Զօրավար Ռ. Մ. Թոմսընը Պարու մտեր էր, Կովկասի անկախութիւնը անտեսող յայտարարութիւն մը ըրեր էր եւ հասկցուցեր՝ թէ ինք եկեր էր տեղ մը որ կը կազմէր բուն Ռուսիոյ մէկ մասը.

«... մենք անտարբեր չենք... պատերազմի սկզբնական շրջանին Ռուս ժողովուրդներուն կողմէ մատուցուած մեծ ծառայութիւններուն նկատմամբ: Դաշնակիցները չեն կրնար իրենց երկիրները վերադառնալ, առանց կարգ-կանոն վերահաստատելու ՌՌԻՍԻԱՅ մէջ...»

«... Տակային խլրտում գոյութիւն ունի Կովկասի մէջ: Իմ պարտականութիւնն է հետացնել ատիկա Պարուի շրջանէն... Դաշնակիցներուն մէջ գոյութիւն չունի ՌՌԻՍԻԱՅԻՆ մէկ ռուսաշափ իսկ սեփականացնելու հարց»⁽¹⁰⁶⁾:

Անելին՝ Բրիտանական կառավարութիւնը անտրամադիր գտնուէր էր պաշտօնական ճանաչում տալու այդ հանրապետութիւններուն, յուսալով թէ Ռուսիոյ կացութիւնը կրնար յստականալ: Բայց, նորածին հանրապետութիւնները, հիւանդագին ազգայնականութենէ վարակուած, իրարու կոկորդ ցատկեր էին հողային վէճերով, թրքական եւ գերմանական բանակներուն մէկնումն անմիջապէս ետք: Քանի որ այդ հարցերը չէին կրնար սպասել Փարիզի մէջ քաղաքականութիւն խորշոյներու խորհրդակցութիւններուն, զօրավարները յաճախ քաղաքական կարեւորութեամբ մեծ հետեւանքներ ունեցող վճռական գատ, ստիպութիւն տեղծուէր էր նաև այդ տեղի բրիտանական զօրքերուն միջև տիրող իրարու ներքակ համակարգներէն: Արտաքին Գործերու Նախարարութեան մէկ յուշագրիին համաձայն, Զօրավար Թոմսընի Միջազգայնական զօրաբաժինը, զիլատարաբար հնդկական բանակի սպաներով առաջնորդուած, Ռուսական կայսերապաշտութեան նկատմամբ Անկլօ-Հնդկական «տուտ ղակն» կապածը ունէր եւ կ'ըսուէր թէ «չըբ պաշտէր» մասնատականները: Միայն կողմէ, Զօրաբաժնի Զօրավար Մ. Թ. Ֆորեսթիլ-Ռոբերթին Երեսփոխական զօրքը, որ Սալոնիկի բանակին մաս կը կազմէր ու զբաւեր էր Պարուի Դեկտեմբեր 23-ին, եւ որուն կեդրոնատեղին Թիֆլիսն էր, չէր սփեր Մասնատականները

և կը համակրէր ռուսական ամեն *«չեռտադիմական»* խումբի, քան մը՝ որուն վրացիները հակառակ էին: Այսպէս, ուրեմն, համակրանքի այս երկու ներքակ ուղղութիւններուն մէջ, Կովկասի ժողովուրդները *«Բրիտանական ոչ մէկ յատկ քաղաքականութիւն»* կրնային գտնել⁽¹⁰⁷⁾:

Երբ տեղւոյն վրայի Բրիտանական իշխանութիւնները, հողային վէճերու խնդրով, ստիպուեցան միջամտիլ ըլլալ Կովկասեան ազգութիւններուն միջև ծագած հարցերուն, անոնք դիմացին իրաշատակ հնարքներու: Կ'ենթադրուի թէ բոլոր կարգադրութիւնները ունէին միայն անժամայ քնոյթ, որովհետև Խաղաղութեան Վեհաժողովն էր որ պիտի լուծէր այդ կարգի անհամաձայնութիւնները: Կովկասի մէջ, Բրիտանացիները *«փափաք չունէին միջ-պետական վէճերուն մէջ ռոնձգութիւն ընկելու»* շեշտեր էր Գըրզըն⁽¹⁰⁸⁾: Բայց, Բրիտանացի հրամանատարները երբեմն չկրցան չներգրաւուիլ:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԻՋՆՈՐՂՈՒԹԻՒՆ ԿՈՎԿԱՍԻ ՄԷՋ. ԶԱՆԳԵԶՈՒՐ, ՂԱՐԱԲԱՂ, ՆԱԽԻԶԵՒԻԱՆ, ԿԱՐՍՍ

Կը թուի թէ Բրիտանական միջնորդութիւնը Կովկասի մէջ յաճախ անտեսեց հայկական ըղձակները: Զինուորական ուժի, զօրքերու անբաւարարութիւնը կրնայ բրիտանական իշխանութիւններուն համար եղած ըլլալ նկատուած մը, որ կը հարկադրէր նախապատուութիւն տալ՝ վէճի առարկայ երկրամասերուն համար պայքարող պետութիւններէն զօրաւորին⁽¹⁰⁹⁾: Ուրիշ նկատուած մը կրնայ եղած ըլլալ շատ տարածուած այն տեսակէտը, ըստ որուն Հայաստանը պիտի ընդարձակուէր Ասիական Թուրքիոյ ուղղութեամբ: Հետեւաբար, Կովկասի իր հողային փառապիրութիւնները կրնային Վրաստանի և Ազրպէյճանի ի նպաստ սահմանափակուիլ: Տակաւին, կային Թոմսընին և իր Միջագետքեան զօրաբաժինին համակրանքները՝ մահմետականներուն ի նպաստ. թերեւս նաեւ՝ անհրաժեշտութիւնը՝ ազրպէյճանցիները լաւ տրամադրութեան մէջ պահելու, քանի որ Բրիտանացիները շատ մեծ քանակութեամբ քարիղ կ'առնէին Պարսկէն (կէս միլիոն մետրական թոն քարիղ առել էին անոնք մինչև 1919 Օգոստոս)⁽¹¹⁰⁾:

Հայաստանը Կովկասի նուազագոյն կարևորութիւն ունեցող պետութիւնն էր՝ ռազմական դիրքի և բնական հարստութեանց տեսակէտով. հետեւաբար չէր կրնար շատ օգտակար ըլլալ բրիտանական կայսերական շահերուն: Հասանաբար այդ պատճառով է որ բրիտանացիները նախապատուութիւն տուին Ղարաբաղի նկատմամբ Ազրպէյճանական փառապիրութիւններուն ու Կարսի թերղէն մեծ քանակութեամբ զէնքեր ղրկեցին ոչ թէ Երևան, այլ՝ Պարս և Տեհիքիին Ռուսոյն: Պաթում-Պարս երկաթուղագիծին հիստիւն *«տրեւէ Պոլսէ-իկիւսն ներխուժումէ»* պաշտպանութիւնն էր որ Պատերազմական Նախարարութեան համար առաջնահերթ կարևորութիւն ունէր Կովկասի մէջ: Հայերը յաճախ յուսալիար պիտի ըլլային բրիտանական որոշումներէն: Եւ սակայն, բազկատարած ընդունել էին անոնք բրիտանացիները Կովկասի մէջ: Պատե-

բազմի ժամանակ կոտեր էին թորքերու դէմ և դիմադրեր գերմանացիներուն, մինչ, թէ՛ Ազրպէյճանի ազերիները և թէ վրացիները սիրով ընդունել էին զանոնք⁽¹¹¹⁾:

Պաթում իր ժամանումին, Զօրավար Ֆորեսթը-Ուոքըրը գտաւ հայերը և վրացիները զինակ քայտուի մէջ, Թիֆլիսի նահանգին Ախալքալաք գաւառի և Պորչալուի գաւառի հարաւային շրջանին համար: Պնդըլով թէ այդ վայրերուն մէջ բնակչութեան մեծամասնութիւնն էին իրենք, հայերը իրենց փաստարկութիւնը հիմնեցին ազգային ինքնորոշման սկզբունքին վրայ: Վրաստանը, միւս կողմէն, պատմական, տնտեսական և ռազմական պատճառներ ներկայացուց: Երբ բրիտանացիները իրաւադատեցին, աւելի ի նպաստ վրացիներուն էր, որոնք ջոկատները պիտի մնային Ախալքալաքի մէջ: Պորչալուն պիտի ըլլար չէզոք, բրիտանական հսկողութեան տակ⁽¹¹²⁾:

Կովկասի հողային բոլոր վէճերէն ամենէն ծանրակշիռը հայ-ազրպէյճանական անհամաձայնութիւնն էր Էլիզավէթպոլ նահանգի Լեռնային Ղարաբաղի համար: Մահմետական ազրպէյճանցիները թիւով կը գերազանցէին հայերը այդ նահանգին մէջ, երկուքով մէկի համեմատութեամբ, բայց հայերը Լեռնային Ղարաբաղի բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը կը կազմէին: Աւետիս Անարոնեանը հաաստեց 72 առ հարիւր և փոքիւնոր Սիմփըրըն հաստատեց թէ այդ թիւը միայն *«1% կամ 2%»*-ով կը տարբերէ մի քանի տարի առաջուան ռուսական վիճակագրական տուեալներէն⁽¹¹³⁾: 1918-ի առաջին կէսին, Լեռնային Ղարաբաղը գործնականապէս ինքնավար էր: 1918 Մայիսին, Ազրպէյճանի անկախութեան հռչակումէն ետք, ազրպէյճանեան կառավարութիւնը փորձեց Լեռնային Ղարաբաղի և Էլիզավէթպոլի ջանգեղոր գաւառի վէճի առարկայ երկրամասերը իր իրաւատութեան տակ բերել, Օսմանեան բանակներուն օգնութեամբ: Բայց, մինչ Թուրք-Ազերի զօրքերը նախ կեդրոնացան Պարսն նուաճելու, թրքահայ առաջնորդ Զօրավար Անդրանիկը և իր ֆետիլիները ջանգեղոր մտան Յուլիսին, շարք մը մահմետական աւաններ աներցին և գաւառին կեդրոնական շրջանը բերին հայկական զերիշխանութեան տակ: 1918 Դեկտեմբեր 2-ին, Անդրանիկը և իր կամաւորները անցան Ղարաբաղի սահմանը: Մի քանի օրէն Ղարաբաղի հայերը կրնային Հայաստանի Հանրապետութեան իրաւատութեան տակ առնուած ըլլալ: Պարսի մէջ, Հրամանատար Թոմսընը, սակայն, Անդրանիկին հրահանգեց զինուորական բոլոր գործողութիւնները դադրեցնել և ջանգեղոր վերադառնալ: Պատերազմը վերջացեր էր, ու բոլոր վէճերը պէտք էր որ Փարիզի Խաղաղութեան Վեհաժողովին միջոցով կարգաւորուէին: Անդրանիկը, որ պատրաստ էր յայտնակի, համակրութեամբ և ետ ջանգեղոր գնաց Դեկտեմբեր 4-ին: Կոնկրետ ցուցն ակ իր ներտնողները⁽¹¹⁴⁾:

1919 Յունուարի կէսին, Թոմսընը հրապարակեց իր որոշումը. — թէ՛ ջուր գեղուրը և թէ Լեռնային Ղարաբաղը պիտի կառավարուէին Ազրպէյճանի կողմ, մինչև Փարիզի Խաղաղութեան Վեհաժողովին վերջնական վճիռը: Սակայն, Խաղաղութեան Վեհաժողովը երբեք չլուծեց Ղարաբաղի վէճը: Մինչև

և խափանել հայրենադարձը առիթ բան 100,000 հայ գաղթականներուն, որոնք 1918-ի սկիզբի Օսմանեան յարձակողականին միջոցին Երևանի և Թիֆլիսի նահանգները ապաստաներ էին: 1919 Յունուար 7-ին, Ֆորեսթի-Ուոլբրի անձնապետ իմացուց Կարսի թրքական զորագունդներուն հրամանատարին թէ Օսմանեան զօրքերէն կը պահանջուէր նահանգը պարպել մինչև ամսուն վերջը: Կարսը, ան առջուց, առժամաբար բրիտանական զինուորական կառավարչի հսկողութեան տակ պիտի մնար: Անոր քաղաքային վարչութիւնը Հայաստանի Հանրապետութեան կողմէ պիտի ապահովուէր: Յաջորդ օրը, Ֆորեսթի-Ուոլբրի այս առընչութեամբ համաձայնութիւն մը կնքեց Հայ Արտաքին Գործերու Նախարարին հետ: Կարսի Մահմետական Ազգային Խորհուրդը, սակայն, մերժեց ընդունիլ այդ կարգադրութիւնները: Նոր Հարիւրապետ Գլխով Թեմփրըլիին փորձեց խուժ մը բրիտանացի հետեւակ զօրքերով և հայ պաշտօնեաներով Կարս մտնել՝ իր պարտականութիւնները ստանձնելու իբրև նահանգին զինուորական Ընդհանուր Կառավարիչ, զինուած մահմետականներ իրեն ազդարարեցին թէ իր խումբը կրակոցի պիտի ներթափուէր, եթէ հայ պաշտօնեաները չվերադառնային: Ազգային Խորհուրդը, որեմն, բացայայտ կերպով սասպարէզ կարգաց բրիտանական իշխանութիւններուն: Բրիտանացիները հոն մտան 1919 Ապրիլի կէսին միայն, և վտարելէ յետոյ Ազգային Խորհուրդը, Կարս գաւառի հարաւային մասի իշխանութիւնը փոխանցեցին Հայաստանի⁽¹¹⁶⁾:

Երևանի կառավարութիւնը շատ զոհ եղած ըլլալու էր որ մինչև 1919 Մայիսի կէսը իր իրաւաստիւնը կը տարածուէր նախապատերազմեան Ռուսական Կովկասի, Կարսի և Նախիչևանի վրայ: Ալէքսանդր Սատիսեանը, յետագային, Լոնտոնի մէջ պիտի ըսէր *Պրիթիչ Արմիիայ Գոմիթիի* մէկ ժողովին, թէ Ամերիկայի Միացեալ Նահանգներէն նիւթական մեծ օժանդակութիւն ստացել էին իրենք, բայց *քաղաքական օգնութիւն՝ միայն Մեծն Բրիտանիայէն*⁽¹¹⁷⁾: Սակայն, Հայաստանը, Կովկասեան միւս պետութիւններուն նման, տակաւին ցաւալիօրէն զուրկ էր իր անկախութեան ճանաչումէն: Աւելին, մինչև Ռազազոյութեան Վեհաժողովին որոշումները, կ'ըսուէր թէ այդ հողային կարգադրութիւնները առժամեայ էին — պարագայ մը՝ որ կ'երկարածէր ընդհանուր անորոշութիւնը: Որեմն, հայկական իրաւաստիւնը տակաւին անուանական կ'երեւէր: Տակաւին հաստատուած չէր պաշտօնապէս, և զօրատր հակառակութիւն կը դիմակալէր մահմետական թուրք-թաթարներէն, հանրապետութեան նահանգներէն ներս թէ դուրս: Ամէն բան վեր, այդ նահանգներուն վրայ կախուած էր անհանգստացնող և վրդովիչ հեռանկար բրիտանացիներուն Կովկասէն մեկնումին⁽¹¹⁸⁾:

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՈՒ ՄԵԿՆՈՒՄԸ ԿՈՎԿԱՍԷՆ

Բրիտանական զօրքերուն Կովկաս առաքումէն հուռ շան երեք ամիս ետք, Լոյս Շորնի Նախարարներու Խորհուրդը որոշում առաւ անոնց հետաքրքիր մտային: Կովկասի Բրիտանական Հրամանատարութիւնը, տեղական հողային վճերու մէջ բռնուած, պահանջքներ ներկայացուցեր էր աւելի և աւելի

զօրքերու համար: Կովկասի մէջ ներգրաւումը մեծցեր էր: Սակայն Նախարարներու Խորհուրդը յօժար չէր այդ յաւելումաձեւ պատասխանատուութիւնները կրելու: 1919 Յունուար 30-ին, Լոյս Շորնը Փարիզի Գերագոյն Խորհուրդէն պաշտօնապէս խնդրեց որ Դաշնակցի պետութիւններուն զինուորական ներկայացուցիչները *«անմիջապէս»* հանդիպուէր մը ունենային և տեղեկագիր մը ներկայացնէին՝ Թրքական Կայսրութեան և Անդրկովկասի մէջ մինչև Ռազազոյութեան Վեհաժողովին որոշումները՝ կարգ-կանոն պահելու համար պետութիւններու միջև զինուորական ուժեր հայթայթելու *քրեւան*⁽¹¹⁹⁾ ամենն արդար և խնայողական բաժանումին շուրջ: Փետրուար 5-ին, զինուորական ներկայացուցիչները համաձայնեցան որ Իտալական զօրքերը փոխարինէին Բրիտանացիները, Անդրկովկասի և Գոնիայի մէջ⁽¹¹⁹⁾:

Բրիտանացիներուն հեռանալու որոշումը կը ցուցանէր նաև մէկ ուրիշ առողծումաձային դժուարութիւնը յետ-պատերազմեան Նախարարներու Խորհուրդին: Հարկադրանքն էր ան՝ պատերազմի վերջաւորութեան իրենց զագաթնակէտին հասած բրիտանական աշխարհատարած պատասխանատուութիւններուն պահանջած ծախքերու կրճատումի անհրաժեշտութեան, գոհացում տալու համար քուէարկող հասարակութեան մը պահանջքներուն: Բուէ-արկող հասարակութեան մը՝ որ ժաւտ էր ու խաղաղասէր և վճռած որ պատերազմներ *«Երբեք Նորէն»* տեղի չունենային: Պատերազմէն յոգնած ժողովուրդին տրամադրութեան մասնակից ըլլալու համար էր որ Լոյս Շորնը, ըստ երևոյթին, 1918-ի ընտրութեանց ընթացքին խոստացել էր անմիջական զօրացումով և խաղաղութեան պայմաններու փութացում. իսկ Սըր Հենրի Ռիչլընը զինք ամբաստանելու էր *քրուէ-շահնիւշ «անհիծեալ պայքար»* մը վարող իր-րէն⁽¹²⁰⁾: Արագ զօրացրուող պիտի գոհացնէր քուէարկող հասարակութիւնը որ յոգնած էր ու խաղաղասէր, և Գանձային Նախարարութիւնը՝ որ կը պնդէր ծախքերու կրճատումին անհրաժեշտութեանը վրայ:

Նոյնիսկ սկզբնական շրջանին, Պալֆորը հակառակ էր Կովկասի մէջ պարտատուութիւններ ստանձնելու քաղաքականութեան: *«Բրապէս սարսփած»* էր ան բրիտանացիներուն ստանձնած պատասխանատուութիւններէն.

«Մ'զ պիտի կրէ այս պատասխանատուութիւնները... Պատերազմական Նախարարութեան և Գանձային Նախարարութեան կը վերաբերին անոնք զիխաւարարար: Անոնք ո՛ր պիտի գտնեն պէտք եղած մարդ ոչ ոք և դրամը՝ այդ բաներուն համար: Ես չեմ գիտեր: Այս հարցերը երբեք նկատի չեն առնուիր»⁽¹²¹⁾:

Շարք մը յուշագրիւրով՝ Գանձային Նախարարութիւնը շեշտեց թէ երկիր կ'ուկնկալէր և կացութիւնը կը պահանջէր *«ամէնէն խիստ խնայողութիւն»*: Մինչ պարտքի ծախքերը, պատերազմական և հանգստեան թոշակները, ամսան համար յատկացումները, ծերութեան թոշակները և ապահովագրութիւնը պատճառ կ'ըլլային անկրճատելի ծախքերու, Գանձային Նախարարութիւնը առարկեց թէ դժուար էր տեսնել թէ որքէ՛ կրճային խնայողութիւններ ըլլու:

բացի միայն բանակին, նաատորմիդին և օդային ուժի ծախքերն: Մեծ խնայողություններ կրճատվեցին «ձեռք ձգուիլ միայն զօրքերու նուազումով»⁽¹²²⁾:

Այսպես, ուրեմն, Բրիտանական բանակները արագօրէն հալեցան: Ընդհանուր Ձիճադարարի օրը, բանակին ամբողջական թիւը 3,615,900 էր 1919 Սեպտեմբեր 16-ին ան իջել էր 904,164-ի⁽¹²³⁾: Անճամաշարութիւն մը կը յայտնուէր քաղաքականութեան և ուժի միջև: Հետեաքար, քաղաքականութիւնը պէտք էր որ վերանուէր՝ յարմարելու համար ուժին:

Լոյտ Շորճը ի՛նքն ևս չափազանց փափաքող էր խիստ խնայողութեան Պատմութիւն ուսումնասիրելով ան գտեր էր թէ Նափոլէնեան Պատերազմներէն յետոյ, իրենցինն նման զօրաւոր կառավարութիւն մը Խորհրդարանին կողմէ տապալել էր ծախքերու պատճառաւ⁽¹²⁴⁾: Երբ Բրիտանական Նախարարներու Խորհուրդը որոշեց բրիտանացի զօրքերուն Կովկասէն հեռացումը, գլխաւոր պատճառներէն մէկն էր զանոնք հոն պահելու համար յաճճ առճառ նիւթական ծանր բեռը: Թերեւս կար նաև Աշխատաւորական Կուսակցութեան ճնշումը՝ ընդհանրապէս Ռուսիոյ մէջ միջամտութեան դէմ: Բայց Լոյտ Շորճը այդ հեռացումին համար մեղադրեց «բազային ծախքը» որ, այլապէս, տիրող պայմաններուն տակ, չչափազանց ճնշող էր⁽¹²⁵⁾:

Տեճիքին յաղթանակներուն հետանկաքը պէտք էր որ ըլլար արդարացնող ուրիշ գլխաւոր նկատում մը: 1919-ի գարնան, Սպիտակ բանակները շարք մը յաջողութիւններ արձանագրեցին Գորշիկներու դէմ: Վերջապարտեան, անոնք ձեռք պիտի ձգէին նաև Կովկասը, քանի որ երբեք գաղտնի չէին պահած իրենց վճռակամութիւնը՝ այդպէս ընելու: Բրիտանացի տեսակիներէն, հետեաքար, անհրաժեշտութիւն մը չկար որ Բրիտանիան լեցնէր Կայսերական Ռուսիոյ քայքայումով ստեղծուած պարապը Կովկասի մէջ: Կովկասը այժմ «գործողութեանց երկրորդական թատերարմ մը» եղեր էր, ինչպէս Լորտ Գորճընը ըսաւ: Զրչիլը պնդեց «կարելի ամէնէն արագ պարպումին» վրայ, քանի որ բրիտանացիները «հոն շահեր չունէին» այլևս⁽¹²⁶⁾: Իր կարգին, Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետը, որ մի քանի ամիս առաջ պնդեր էր թէ քացի Բրիտանիայէն ո՛չ մէկ պետութիւն պէտք էր Կովկասի մէջ ըլլար, նոյնպէս խորհեցաւ թէ ատիկա երկրամաս մըն էր որ Կայսրութիւնը այժմ «չէր շահագրգռեր կենսակարգէն»: Հեռացումի տակաւին ուրիշ պատճառ մը (ինչպէս արձանագրում էր Սըր Հենրի Ուիլսոնն կողմէ, որ օրագրութեան մէջ) Լոյտ Շորճին փափաքն ո՛ր արագացնէր Փոքր Ասիոյ հարցի լուծումին ընթացքը. ստիպելու Նախագահ Ուիլսոնը, որ իր բաժինը բերէր կայսրութիւն (պահակագործելու) կամ հովանաւորող պետութիւնը նշանակելու մէջ⁽¹²⁷⁾: Կար նաև Լոյտ Շորճին տեսակէտը թէ՛ Կովկասի Բրիտանական զօրագունները պէտք էր որ գործածուէին ուժեղացնելու Կուստանդնուպոլսոյ և Փոքր Ասիոյ բրիտանական գունդերը, պատրաստ՝ հակազդելու Իտալացիներու կողմէ որսէ հաւանական քայլի (քանի որ այդ վերջինները իրենց հողային պահանջքները կը հիմնէին պատերազմի ժամանակի, 1915 Ապրիլի Լոնտոնի Դաշնագրիին վրայ)⁽¹²⁸⁾:

ԲՐԻՏԱՆԻՈՅ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԵՒ ՀՆԴԿԱՍԱՍՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՐԿԱՄԷՏ ԳԻՐԳՈՐՈՇՈՒՄԸ. ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱՆՎՃՌԱԿԱՄ

Կը թուի, սակայն, թէ բրիտանացի քաղաքագետներուն համար՝ հեռացումը վերջնական բանաձև մը չէր. արդարեւ, բրիտանական չուկատ մը վնաց Պաթումի մէջ մինչև 1920 Յունիս: Բրիտանական կառավարութիւնը, և մասնաւորաքար Արտաքին Գործերու Նախարարութիւնը, պարզապէս կը փափաքէին Դաշնակիցները, և յատկապէս Միացեալ Նահանգները զգաստացնել, և նիւթական բեռն անելի արդար բաժանում մը ապահովել, կարգ-կանոն պահելու համար նախկին Ռուսական և Թրքական Կայսրութեանց այն շրջաններուն մէջ, որ, բրիտանացիները այժմ կը զգային թէ կենսական շահ մը չունէին:

Ճիւղտրական իշխանութիւնները, սակայն, յաճախ ըլլալով այն որոշումին թէ Հարաւային Ասիոյ մէջ բրիտանական պաշտպանութեան գիծը պէտք էր որ ոչ Կուստանդնուպոլիս-Պաթում-Պաքո-Քրասնովոցք-Մերվ գիծը ըլլար, և ոչ ալ Կուստանդնուպոլիս-Պաթում-Էնզելի-Թեհրան-Մեշքուտ գիծը, այլ՝ պէտք էր որ Պաղեստինի, Միջագետքի և Հնդկաստանի երկաթուղագիծերու սկզբնատրոփիւնը ըլլար, այսինքն՝ Պաղեստին-Մուսուլ-Իսանիքի-Պորուհիտ⁽¹²⁹⁾, այնքան յամաօրէն և վճռակամօրէն պնդեցին հեռացումի համար, որքան պնդեր էին բրիտանական զօրքերուն Կովկաս առաքումին համար, 1918-ի Նոյեմբերին և Դեկտեմբերին:

Կը թուի թէ Պատերազմական Նախարարութիւնը, և մասնաւորաքար Սըր Հենրի Ուիլսոնը՝ հաւասարապէս կ'արհամարհէին թէ՛ երկրին քաղաքագետները և թէ անոնց համակրանքի արտայայտութիւնները՝ երկրէն դուրս յառաջացող ազգութիւններուն և նոր պետութիւններուն նկատմամբ: Սըր Հենրի Ուիլսոնը պարզապէս ապշեցուցիչ կը գտնէր «Թիկնոցատրմներուն միտքը» և չէր զգուշանար «Թիկնոցներուն» մասին «ամէնէն արհամարհական» ակնարկութիւնները ընելու: Արտաքին Գործերու Նախարարութիւնը, կը նկատուր ան, թէ՛ գէշ կերպով կազմակերպուած և թէ ապիկար, իսկ այն «եստումնական տիմարները», որոնք կ'ուզէին Թուրքին դէմ Յոյնին զօրավիզ ըլլալ՝ «գտան-գաոր»⁽¹³⁰⁾: Նոյնպէս, ոչ մէկ յարգանք ունէր ան ազգութեան սկզբունքին նկատմամբ. ինչպէս վերը տեսնուեցաւ⁽¹³¹⁾, ան յաճախաքար էր երկու տեսչատ Հայաստաններու ստեղծումը: Ընդհանրապէս անհանգործող էր նոյնպէս ազգային պետութիւններու նկատմամբ: Դաշնակից Պետութիւններուն գերագոյն գիւտտրական խորհրդատու Մարաշախտ Ֆ. Ֆոշի նման, «ամէնէն ցած կարծիքը» ունէր ան Կովկասեան պետութիւններուն նկատմամբ, ու Կրասնովիկ և Ազրբեյճանի ներկայացուցիչները Փարիզի մէջ՝ յատկանշեց ան իրեն ձի-ժողկի առասպելներ պատմող «անշնորհք գիւղացիներ»⁽¹³²⁾:

Պատերազմական Նախարարութիւնը ընդհանրապէս չէր կարծեր թէ նախկին հպատակ ազգութիւնները կարող էին իրենք զիրենք կառավարելու Անցեալին, Կայսերական Ռուսիան և Կայսերական Թուրքիան կարող կառավարութիւններ սպահովել էին, իսկ այժմ Տեճիքինի Ռուսիան եպսո՛ս պիտի ըլլար լաւագոյն ապահովութիւնը՝ Հնդկաստանի և Կեդրոնական Ասիոյ համար՝ Պոլշեիկութեան դէմ: Երբ, սակայն, Տեճիքինի բանակները խորտակ

ունցան, կը թո՛ի թէ Պատերազմական Նախարարութեան անաղակակնորէն թրքահպատ համակրանքը⁽¹³³⁾ ամբողջութեամբ անցաւ Թուրքիոյ պաշտպանութեան: Առանց շատ նկատի առնելու անցեալի թրքական լոյժ կտաւարութիւնը կամ հպատակ ժողովուրդներու համար լայնօրէն հրապարակուած ազգութեան սկզբունքը, Պատերազմական Նախարարութիւնը՝ զօրաւոր եւ կրքեմն արդիւնատու կերպով ջանաց իր թրքամտ տեսակէտները պարտադրել կտաւարութեան: Նոյնիսկ փորձեր ըրաւ ան քաղաքականութիւն սահմանելու եւ մեկնաբանելու: Մինչ Արտաքին Գործերու Նախարարութիւնը եւ մասնատրաքար անոր կրտսեր պաշտօնէութիւնը անլի զգայուն էր հանրային կարծիքին նկատմամբ եւ գիտակից՝ Հայաստանի ազատագրումին համար տրուած զանազան խոստումներուն, անդին Պատերազմական Նախարարութիւնը ո՛չ մէկ հետաքրքրութիւն ցոյց տուաւ այդ ուղղութեամբ:

Կը թո՛ի, հետեւաբար, թէ մինչ Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ հետաքրքրութիւն նկատուեցաւ կտաւարութեան համար նկատի առնուելիք քաղաքականութիւն մը միայն, Պատերազմական Նախարարութիւնը փորձեց զայն վերածել կտաւարութեան միակ՝ քաղաքականութեան: Բայց, մինչև Փարիզի մէջ ստնուելիք որոշումները, Բրիտանիան չէր կրնար խուսափիլ Կովկասի պատասխանատուութենէն, զոր ինք ստանձնէր էր յօժարակամ: Նմանապէս, միջանկեալ ժամանակաշրջանին, Բրիտանիան ունէր Թուրքիոյ Ասիական նահանգներուն ապահովութեան եւ կարգ-կանոնի համար պատասխանատուութեան զխաւոր բաժինը, քանի որ, միւս թուր պետութիւնները դուրս ձգելով քանակութիւններէն, ի՛նք առանձին վարել էր անձնատուութեան քանակութիւնները:

Բրիտանական զօրքերուն յայտարարուած հետաքրքրութիւնը Կովկասէն եւ Անատոլիայէն՝ պատճառ եղաւ կացութեան վատթարացումին: Որոշապէս քաջալերեց ան թուրքերը եւ այդ վերջին երկրամասին մէջ դուր քացաւ Դաշնակիցներու դէմ *քրքացալայտ անհնազանդութեան*՝ քաղաքականութեան մը ⁽¹³⁴⁾: Նոյնիսկն Զօրավար Մործ Ֆ. Միլըն, Անատոլիան եւ Կովկասը ներստնող ընդարձակ շրջանի մը վրայ իրաստութիւն ունեցող Սեւ Օժով Բանակին Հրամանատարը, կը վախճար անկարգութեան: Թրքական Ազգային Պաշտպանութեան շարժումը, որ անելու վրայ էր Թրքաբնայաստանի մէջ, եւ թաթարներու թշնամութիւնը հայերուն հանդէպ՝ յուրջ բռնկումի մը ստաղծը կը հայթայթէին: Հայկական հանրապետութեան հարստացման սահմանին վրայ կացութիւնը շատ վատթարացած էր, ինչպէս Միլըն տեղեկագրեց: Օարտիսիի եւ Նախիջեանի գաւառներուն մէջ, թաթարները կ'առաջնորդուէին *քոթուր սպաներու* կողմէ, խախտումով զինադադարի պայմաններուն: *Օժովամերթի սակաւութեան*՝ պատճառաւ, այդ շրջանները վերստին ձեռք ձգելու իրենց կարելիութիւնը զէրօ կը նկատուին հայերը: Ընդհանուր կարծիքը այն էր թէ՛ ջարդեր պիտի տեսի ունենային այդ երկու գաւառներուն մէջ, Զօրավար Միլըն գնդաշարացի⁽¹³⁵⁾:

Վերոյիշեալ երկու պաշտօնագրերուն ակնարկելով, Փարիզի Բրիտանական Պատուիրակութեան Զինուորական Երկրագնացիչը — ըստ երեւոյթի հանրային կարծիքի ճշումին տակ — Պատերազմական Նախարարութեան

հարցոց թէ, նկատի ունենալով ռազմաժողով պակասը հայոց, կարելի պիտի լլլա՞ր որ բրիտանական զօրքերը՝ իրենց մեկնումին, Օգոստոս 15-ին, հայերուն ձգելին պատերազմական իրենց զինամթերքէն մաս մը: Զինուորական Թորհուրդը, սակայն, *զօրաւոր կերպով*՝ հակառակեցաւ այդպիսի քայլի մը, որովհետեւ ան պիտի միտէր ծանրացնել Անդր-Կովկասեան Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող վտանգաւոր կացութիւնը⁽¹³⁶⁾:

Դաշնակից պետութիւններուն անկարողութիւնը՝ լա՛ւ ճշուած սահմաններով Կովկասեան հանրապետութիւններուն անկախութիւնը ճանչնալու, եւ կամ՝ այդ շրջանը նկատելու իրեն վերակազմուած ապագայ Բուսիոյ մէկ մասը, ինչպէս նաև ուշացումը Թուրքիոյ հետ խաղաղութեան դաշինքի կնքումին եւ Բրիտանական զօրքերուն հետաքրքրութիւնը Անդրկովկասէն՝ կը սպառնային վտանգաւոր պայմաններ ստեղծել հոն, մասնատրաքար հայերուն համար, քանի որ բրիտանացիներուն մեկնումը մէջտեղէն պիտի վերցնէր շրջանին կայունութիւն տուող եւ զգալող միակ ազդակը: Վէ՛ի ստարկալ երկրամասերուն մէջ, զանազան խումբեր, յանախ քողարկուած կերպով պաշտպանուած իրենց համակիր պետութիւններէն, անապարեցին իրենց յատուկ հողային կտաւարուած իրողութեան վիճակներ ստեղծել: Այդ առընչութեամբ, Դաշնակիցներուն յանախ կրկնուած խոստումները՝ Երեւանի հանրապետութիւնը վերածեցին իրեն թաղամկողմանի թշնամութեան ստարկայի մը: Ինչպէս վերը տեսնուեցաւ, Երեւանին արդէն իրաստութիւն տրուած էր տիրելու նախապատերազմեան Բուսիոյն երկրամասին մէջ Կարսի եւ Նախիջեանի վրայ: Բայց, ի զօրու տիրապետութեան համար չէր ապահովուած ան վտրք եղած միջոցներով. ոչ այ տեղացի մամուտական բնակչութիւնը զինաթափուած էր: Բրիտանական հետաքրքրութիւն, հետեւաբար, վէ՛ի ստարկալ այդ երկրամասերու քիւրերուն, թաթարներուն եւ թուրքերուն համար պատեհութիւն մը հայթայթեց, որ թրքական սպաներուն եւ զէնքերուն գործօն օգնութեամբը, փորձէին ձախողեցնել եւ անվակր դարձնել Հայաստանի ի նպաստ ըլլալու կարելիութիւնը ունեցող հողային ո՛րէն կարգադրութիւն⁽¹³⁷⁾ :

Իրենց կարգին, հայկական հրոսակախումբեր Կարսի մէջ, *ստանց կարգապահութեան եւ ազդու հսկողութեան*, կը թո՛ի թէ կը կողոստանին ապաստան մահմետական զիւղերը եւ վայրագութիւններ կը գործէին: Օխն-Գնդասիկոս Բուսիլիւնքնի հերկայացուցին այն պատճառաբանութիւնը թէ՛ շրջանին իշխանութիւնը ձեռք ձգելու համար անհրաժեշտ էր որ իրենց զինաթափ ընկն բնակչութիւնը: Ստիկա երբեմն պատճառ կ'ըլլար բռնի միջոցատումներու: Իկ պիտի արքայները որոշապէս չէին կրնար թրքական չէին հպատակ համարուել ստրկութեան սահմանուած ժողովուրդներու բարեկամական յարաբերութեանց: Բայց կրնայանի իշխանութիւնները տակախի ժամանակ կամ դրամ չէին ունեցած՝ թո՛ս պատշաճ կարգապահ բանակ մը կազմակերպելու: Սակէ գտաւ, կը թո՛ի թէ Թուրքիոյ իրենց զիւրենց անջատուած կը զգային թրքական ժողովուրդներէն՝ պատշաճ թաղային ընթացքին ծրագրուած կերպով սպաննուած իրենց հարիւր հարաբերող սպաննուած զինակիցներուն արիւնովը: Այդ փոխադարձ յարաբերութիւնները քաղաքական ընդարձակօրէն քննարկուեցան Փարիզի մէջ: 1919 Մարտ 4-ին, Սիբիերի Թո՛ս

ալը, Նախագահ Ուիլսոնին իբրև քարտուղար գործող ամերիկացի ականատար լրագրողը, իր օրագիրին մէջ անդրադարձա թուրքերու կողմէ հայերու դէմ գործուած այն «սարսազողեցիկ» վայրագութիւններուն, զորս իր «սեփական այրի-րոպ» տեսեր էր թուրքիոյ մէջ: Հիմա, (կ'անլցնէր ան)

«... Այքերս չեմ փակեր եւ՝ այն ստեղծէ ի վեր հայերուն մերք ընդ մերք գործած ռճիրներուն՝ ընդդէմ սատանայական քիւրտերուն եւ թուրք անկախուն գորքերուն, երբ հազուադէպ առիթը ներկայացած ըլլալ... Անտարակոյս, համաձայն կը գտնուիմ եւ անոնց»⁽¹³⁸⁾:

Մինչ այդ, Կովկասի մէջ աւելի վատթարացա կացութիւնը: Կոստանդնուպոլսոյ Բրիտանական Ձինուորական Ընդհանուր Կեդրոնատեղին տեղեկացուց թէ քիւրտերը այժմ Կաղզուան-Քիւլի գնաքան կտրեր եւ շրջակայքի գիւղերուն մեծ մասը գրաւեր էին: Երեւանի Բրիտանիոյ Ձինուորական Ներկայացուցիչ փոխ-Գնդապետ Մ. Ս. Փառտուրը Նախիջեանի մէջ հանդիպում մը ունեցեր էր մահմետական առաջնորդ Խան Թեքինքըիին հետ, քայց չէր կրցած հարցերը բարելաւել: Անարգուեր էր Խանին կողմէ ու Երեւան վերադարձի իր ճամբորդութեան ընթացքին «ժամերով բանտարկուեր» էր: Բոլոր կարեւոր գիւղերուն մէջ, «Թուրք սպաներ եւ զինուորներ» տեսեր էր ան: Թաթարները լա կազմակերպուած էին եւ լա զինուած եւ ունէին «քաղցը» բռնարարներու⁽¹³⁹⁾:

Արտաքին Գործերու Նախարարութիւնը ունեցա բուն հակազդեցութիւն մը՝ այդ տեղեկութիւններէն թելադրուած: Արեւելեան Պաշտօնատունէն Մ. Տ. Փիթըրսընը՝ թուրք զինուորներուն ներկայութիւնը ռուսական նախկին սամմանէն ներս՝ նկատեց «քացայաչտ խախտումը» զինադադարի պայմաններուն: Կացութիւնը որոշապէս սարսափելի էր, շեշտեց ան, որովհետեւ թաթարները եւ թուրքերը այժմ կը սպառնային նոյնիմեքն Հայկական հանրապետութեան մայրաքաղաքին ու սիրտին: Փիթըրսընը «անհեթեթութիւն» նկատեց Պատերազմական Նախարարութեան պատճառաբանութիւնը՝ թէ հայերուն զէնք տալը խռովութիւններ պիտի քաջալերէր⁽¹⁴⁰⁾:

Փարիզի մէջ, հայ ներկայացուցիչները անձկութեամբ խնդրեցին որ քրիտանացիները, հետեանլէ առաջ, իրենց հանրապետութիւնը զինէին՝ թուրք եւ թաթար բանակներուն մօտալուտ վտանգին դէմ: Հայկական բանակին զէնքերը (14,380 հրացան, 158 գնդացի, 42 դաշտային եւ լեռնային թնդանօթ) բոլորն ալ գէշ վիճակի մէջ էին եւ փոխնորր կտորները կը պակսէին: Բրիտանական Պատերազմական անդամ Ռոպըրտ Վանիթըրը գտա այդ խնդրանքը «գերազանցօրէն տրամաբանական»: Յայտնապէս, իր քարկութիւնէն միայն ան՝ Պատերազմական Նախարարութեան այն պատասխանէն թէ զինելու գաղափարին համաձայն չէին: «Իրենց կոկորդները չէ՛ն որ պիտի կտրուէին» նկատել տուա ան: Նուազազուրը զոր քրիտանացիները կրնային ընել՝ հայերը իրենք զիրենք պաշտպանելու ի վիճակի դիրքի մը մէջ դնելը պիտի ըլլար, նախքան քրիտանական զօրքերուն հետանալը, Վանիթըրը պնդեց: «Հարցը շօշափուցաւ ոչ պատուաբեր ձեւով մը» եզրակացուց ան⁽¹⁴¹⁾:

Պատերազմական Նախարարութիւնը անդրդուելի մնաց:

Աւելի առաջ, ծովակալ Գեյթհորփը, ներկայիս Բրիտանական Բարձր Կոսակալը Կոստանդնուպոլսոյ մէջ, նկատի ունենալով թէ իրենց հետագումը կովկասէն՝ ազատ պիտի ձգէր Բրիտանական Հնդկ զօրքերը, առաջարկեր էր որ ստուար խումբ մը անոնցմէ՝ փոխադրուէր Փոքր Ասիա, պարտադրելու համար զինադադարը, խաղաղեցնելու երկիրը եւ կարելի ընելու հայերու հայրենացութեամբ «առանց նեղութեան»: Ձինուորական Խորհուրդին պատասխանը միտական էր եղեր: Փոքր Ասիոյ խաղաղեցումը եւ հայերուն հայրենացութեամբ «պէտք էր որ ձգուէին Հովանատրող Պետութեան», պատասխաններ էր Խորհուրդը⁽¹⁴²⁾, քաղաքականութեան ուղեգիծ ցոյց տալով:

Օգոստոսի կիսուն, Գնդապետ Ռոպիլհանընն եւ ուրիշ աղբիւրներ տեղեկութիւն ստանալէ ետք, թէ թրքական զօրքերը եւ մահմետական ցեղախումբերու անգամները, բոլորն ալ զինուած, կը համախմբուէին Հայաստանի շուրջ, եւ թէ՛ քրիտանական զօրքերուն հետագումը պիտի ըլլար ամբողջ հայ բնակչութեան ջարդին ազդանշանը, Լորտ Գրքընը խօսեցա Սըր Հենրի Ուիլսոնին: Մի քանի օր ետք, Սըր Ռոնըլտ Կրեմըմը եւ խօսեցա նոյն ոգիով, Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետէն խնդրելով յետագակ կամ յապաղեցնել Բրիտանական զօրագումներուն մեկնումը: Ինչ ալ ըլլային միւս պետութիւններուն պարտաւորութիւնները այդ խնդրին մէջ, պատճառաբանեց ան, միայն քրիտանացիները զօրագումներ ունէին տեղայն վրայ, եւ միայն իրենք կրնային, զանոնք հոն պահելով, առնուած մեղացնել աղէտը: Երբ Պալֆուրը եւ Լոյտ Մորհիմ գրեց՝ քրիտանացիներու մեկնումէն մի քանի օր առաջ, թէ հետեանքը ջարդեր պիտի ըլլային, Սըր Հենրիին նոյնիմեքն Գրքընին գնաց ըսելու. «Եթէ մենք պաշտօնէ չհեռացնենք Ա. Ս. Պ. Ն (Արթըր Մէյսո Պալֆուրը), ոչ հաշտութիւն պիտի ունենանք երբեք, ոչ ալ պիտի կարենանք որեւէ գործ վերջացնել»⁽¹⁴³⁾: Կը թուի թէ իրենց յատկանշական վճռականութեամբ՝ Պատերազմական Նախարարութեան մարդիկը յաճախ կրցան իրենց ուզածը ընել տալ՝ Արտաքին Գործերու կամագուրկ Նախարարութեան մը: Պարպումը սկսա՝ ծրագրի համաձայն:

Ատկէ զատ, Ձինուորական Խորհուրդը հետեւողականօրէն մերժեց հայերուն զէնքերով եւ զինուորական սարքերով օգնելու խնդրանքները, նոյն իսկ քրիտանական զօրքերուն մեծ մասին հետեանլէն ետք: Խորհուրդը պատճառաբանեց թէ ինք տրամադրելի ոչ զէնք, ոչ ալ զինուորական սարք ունի ի Բաց աստի, զէնքերու հայթայթումը տեղի պիտի տար հայերու կողմէ, «գործիչ արարքներու» եւ աւելի եւս պիտի բարդացնէր կացութիւնը: Իրացի պետութիւններուն մէջ նախանձ պիտի տեսնուէր, եւ Թուրքիոյ մահմետականներուն թշնամութիւնը կրնար ակնկալ թէ՛ հայերուն եւ թէ Համաձայնական Պետութիւններուն նկատմամբ: «Հաւ պիտի ըլլար Մեծ Հայաստանի մը գաղափարը եւ հրաժարելը» ներկայիս: Հայերը պէտք էր որ մղուէին հաստապալ թէ իրենց սպազային համար լաւագոյն հեռանկարները կը գտնուէին «երկու պոտիկ պետութիւններու» ստեղծումին մէջ — մէկը՝ Կովկասի եւ միւսը՝ Կիլիկիոյ մէջ: Ձինուորական Խորհուրդը թելադրեց Արտաքին Գործերու Նախարարութեան

Պատերազմական Նախարարությունը դարձնալ քաղաքական հարցերու կը խառնուէր:

Փարիզի Բրիտանական Պատուիրակութենէն Էրիզ Կրեմըմ Ֆորպս Էտըմը չըբցա յստակօրէն հասկնալ թէ ինչո՞ւ Վրաստանի եւ Ազրպէյճանի նախանձը եւ մասնատարաբար թուրքերու եւ թաքարներու կողմէ թշնամութեան յաւելում մը պէտք էր արգելք ըլլային որ բրիտանացիները օգնէին հայերուն: Կը յուսար այն, ամէն պարագայի, թէ՛

«... Պատերազմական Նախարարութեան բացայտը փափաքը, ամէն եւ ո՛րեւէ առիթ օգտագործելով, Վեհաժողովին վրայ ազդելու՝ ի նպաստ կարելի եղածին չափ ընդարձակ եւ անկախ Թուրքիա մը ունենալու... մեծ դեր մը պիտի չունենար Նորին Վեհափառութեան Կառավարութեան եւ Վեհաժողովին վերջնական որոշումներուն վրայ»:

Սըր Էյր Գրօուն, այժմ Բրիտանական Պատուիրակութեան Պետը Փարիզի մէջ, համամիտ գտնուեցա: Որոշապէս անկի վտանգ կար որ հայն՛րը յարձակումի ենթարկուէին թուրքերուն եւ թաքարներուն կողմէ, քան որ՝ այս վերջինները յարձակում կրէին հայերէն, պնդեց ան: Պատերազմական Նախարարութիւնը, ընդհանրապէս, եւ նաեւ Հնդկաստանի Նախարարութիւնը, կը թուէին այնքան համակուտն ըլլալ Բանիպամութեան ուրուականին մտասենեռումով որ թապէս կը վախճային թրքական հարցին լուծումը նկատի առնելու՝ ազգային գիծերու վրայ: Թուրքերուն «ենթարկուելույ՛» զանոնք Բանիպամութենէ հեռու պահելու զաղափարը «շիմարութիւն» էր: Ինք անձնապէս տակաւին կը յուսար թէ Խաղաղութեան Վեհաժողովը կրնա՛ր հպատակ ցեղերու հարցին մէջ միջոցներ գտնել՝ Գերագոյն Խորհուրդին կողմէ, 1919 Յուլիսին, թուրքերուն տրուած պատասխանին ոգիին ու տառին համաձայն Թուրքիոյ պայմաններ պարտադրելու: Գրօուն կը հաւատար թէ «ազգային» գիծերու վրայ մնայուն համայնութիւն մը կրնար պարտադրուիլ Թուրքիոյ, ու կ'անլցնէր՝ «եթէ միայն մենք կարենանք մեր կամքը կենդանի պահել»⁽¹⁴⁴⁾:

Բրիտանիոյ եւ մարդկային կամքի ուժին նկատմամբ իր խորունկ հաւատքով՝ Սըր Էյր Գրօուն կը թուէր մենկանց մարգարէ մը՝ հիմա աստիճանաբար բարձրացող զիջողութեան ուժերուն ընդդիմանալու կոչումով:

Որովհետեւ, որոշապէս կա՛ր քաղաքականութիւն մը ուղղումի: Պետութիւններուն «անգործօնութիւնն» էր որ թուրքերուն յանդգնութիւն տուա զինադադարի պայմանները բոլորովին անտեսելու արեւելեան Անաթոլիայի մէջ, ու տեսան անոնք թէ կրցան բռնել այդ ընթացքը՝ առանց պատիծի (145): Թուրք Ազգայնականներուն ազդեցութիւնը եւ հետինակութիւնը կը հիմնուէին միայն «Դաշնակիցներուն միջամտելու մէջ ձեռնպահութեան վրայ», Լ. Փ. Չէյմպըրըզը գրեց Կոստանդնուպոլսէն: Իր կարգին, թուրքերուն ակնարկելով, Պրայալը եզրակացուց.

«... ամբողջ Մերձատր Արեւելքի հարցին խնդրեցնող մասը այն է թէ՛ կրնար ան պզտիկ ղեմարարութեամբ կարգադրուած ըլլալ, եթէ ձեռք առնուած ըլլար պատերազմէն անմիջապէս (եսք): Ոչ Անգարայի

ապստամբութիւն պիտի ըլլար, ոչ ալ Խալիֆայական վեհաաբեր խորհուրդին Հնդկաստանի մէջ...»⁽¹⁴⁶⁾:

Թուրքիան եւ Հայաստանը բացարձակապէս Բրիտանական հարցեր չէին անշուշտ: Բայց, Բրիտանիան անհամեմատօրէն ամէնէն ազդեցիկ պետութիւնն էր ամբողջ Մերձատր Արեւելքի մէջ: Ուրեմն, եթէ կանխատեսութեան եւ կորովի պակասը եղաւ Խաղաղութեան Դաշինքը արեւելեան Անաթոլիայի եւ Հայաստանի մէջ իրագործելու համար անհրաժեշտ պայմաններու ստեղծման նկատմամբ թերացումին պատճառը, թերեւս կ'արժէ, այս հանգրուանին, քիչ մը անկի մօտէն նայիլ Թուրքիոյ վերաբերմամբ քաղաքականութեան ուղեգիծի որոշումներուն եւ գործադրութեանը գլխատարաբար պատասխանատու անձնատրութիւններուն եւ Պաշտօնատուներուն:

Գերագոյն Խորհուրդին ճարտարօրէն հնուտ պատասխանը Թրքական Պատուիրակութեան⁽¹⁴⁷⁾, Սըր Էյր Գրօունի կողմէ ակնարկուած, գրուած էր Պալֆուրի կողմէ: Անոր գրիչէն երբևիցէ ելած ամէնէն անկի «ուշադրութեան արժանի ու արաթափանց» վաներաթուղթերէն մէկն էր ան, որուն մէջ պատկերաբար շրջանի թրքական ջարդերուն «նախապարտաւորած վարչադրութիւնը» յստակացնէր էր ինք իրբեւ «գրատր պատմութեան մէջ ուրիշ ո՛րեւէ նման քանի» հաւասարող կամ զայն գերազանցող. եւ օտար ցեղերու վրայ թրքական իշխանութիւնը մեղադրէր էր ան իրբեւ բոլոր պարագաներու մէջ ալ նիւթական քարգաւաճումի նուազում եւ մշակոյթի մակարդակի անկում յառջացնող իշխանութիւն: Իր կարգին, Լորտ Գորզընը (Արտաքին Գործերու Նախարար) 1919 Հոկտեմբերէն սկսեալ) նմանապէս զօրատր կերպով փաստարկեր էր թէ թրքական իշխանութիւնը զանազան հպատակ ցեղերու վրայ՝ յոռի կառավարութեան, հարստահարութեան, դատադրութեան եւ ջարդի «գրեթէ չգերազանցած» մրցանիշ մը հաստատէր էր արևելեան աշխարհի պատմութեան մէջ⁽¹⁴⁸⁾: Երկու յաջորդապէս Արտաքին Գործերու Նախարարները զօրատր կերպով կը հաստատային թէ հպատակ ցեղերուն վրայ թրքական իշխանութիւնը որոշապէս պէտք չէր որ թոյլատրուէր այլևս: Եւ սակայն, կը թոյլ թէ երկուքն ալ անկարող եղան իրենց հեղինակութիւնը ազդու կերպով պարտադրելու Պատերազմական Նախարարութեան մը վրայ որ ինքնագոյն կերպով փորձեց հպատակ ժողովուրդներուն հաշտուց Թուրքիոյ հանդէպ ողորմութիւն քաղաքականութեան մը հետեւիլ: Ասկէ գատ, անոնք չկրցան իրենց սեփական երկրին հեղինակութեան անտեսումը կանուխէն արգիլել՝ պարտաւոր Թուրքիոյ մը կողմէ:

Պատերազմի վերջաւորութեան, երկուքն ալ յոգնած կը զգային՝ անգամ ինչն արքիներու պրկումին եւ ճնշումին տակ: «Պէտք է որ արձակուող մը ունենամ եւս գրեց Պալֆուրը 1919 Օգոստոսին, խնդրելով որ Գորզընը փոխարինէր զինք իրբեւ Արտաքին Գործերու Նախարար: Իր կարգին, Գորզընը պատասխանեց թէ անկի քան մէկ առիթով ինք «ոգնապատ եղեր էր» եւ թէ՛ յաջորդ ամուտ, Ֆիզիքական անկարկիութիւն մը պիտի ըլլար իրեն համար եւս պաշտօն մը ստանձնելը⁽¹⁴⁹⁾: Անկի կարեւորը այն է թէ՛ այդ երկու յաջորդներուն

Արտաքին Գործերու Նախարարները, իրենց յատուկ տարբեր ձևերով, գործի մարդիկ չէին:

Փիլիսոփայաբար տարակուսող մը՝ վերլուծումի արտասուվոր իր կարողութիւններով եւ իր անխուսափելի *քայց, միւս կողմէն*՝ դարձուածքներովն ու մտայնութեամբը հարցի մը երկու կողմերը ա՛յնքան յստակօրէն կը տեսնէր Պափֆոր, որ չէր կրնար շուտով եզրակացութեան մը գալ: 1918-ին, Գերագոյն Նորոգողի ժողովներէն մէկուն, դժուար հարցի մը մասին խօսելը էր ան տարբեր վայրկեան, եւ երբ վերջացուցեր էր, ծեր Գլեմանսոն, իր քթթող աչքերը սեւեռելով անոր վրայ, յանկարծ հարցուցեր էր *«Թե՛ր թէ դէ՞մ»* (150):

Իսկ, Գըրզընը, վեհաշուք՝ խօսքով, երևոյթով եւ վերաբերումով, չափազանց շատ մտահոգ էր հարցերու մասին յայտարարութիւններով ու չափազանց քիչ՝ հարցեր լուծելով: Ատկէ՛ գատ, մարդ մըն էր ան որ յաճախ կը բռնանար քայց երբք չէր տիրապետել կամ առաջնորդել ու *«ցաւահինօրէն անկախուն»* էր (151):

Այսպէս, ուրեմն, Արտաքին Գործերու Նախարարութեան պատասխանատու մարդոց պակսեցան վճռական գործելակերպի յատկութիւնները: Լորտ Ռոալըքք Սեւըլին հրաժարումը կառավարութենէն, 1918-ի ընտրութենէն անմիջապէս ետք, նմանապէս տկարացուցած ըլլալու էր Հայաստանի դատը:

Պատերազմական Նախարարութեան մէջ, միւս կողմէն, Սըր Հենրի Ուիլսընը, որ ինչպէս ինք կ'ըսէր *«վճռած էր սիրաբանիչ Թուրքին հետ»* (152), ոչ միայն ճարտարօրէն խորաթափանց անձ մըն էր իմացական ուշագրաւ կարողութիւններով, այլ նաև *«բանասերու մը եւ դատադիր»* մը: Ընդհանուր Ապալակոյտը, իր պատասխանատուութեան տակ, հարկ եղած չափով ազդու եղանակով մը չզբաղեցա՛ւ Թուրքիոյ զինաթափութեան հարցով: Ատկէ՛ գատ, անոր առաջնորդութեան տակ, Զինուորական Նորոգողը հետևողականօրէն եւ յարատեօրէն մերժեց (ինչպէս վերը տեսնուեցաւ) անհրաժեշտ զէնքերը եւ ռազմամթերքը հայրայթել Հայաստանի Հանրապետութեան: Պատրւմի զինուորական իշխանութիւնները ատեն մը հոյնիակ վար դրին երկու օդանւթ, Փարիզի մէջ *«անհատապէս»* գտնած՝ հարապետութեան կողմէ, զայրոյթ պատճառելով Բրիտանիոյ Փոխ Բարձր Կունակային: Իսկ յետո, Սըր Հենրի Ուիլսընը յաղթականօրէն փաստարկեց թէ հանրապետութիւնը կարողութիւնը չունէր Հայաստանի պապեմական հին հողերուն տիրանալու, այնպէս ինչպէս նշուել էր Փարիզի Բրիտանական Պատուիրակութեան Արտաքին Գործերու Նախարարութեան մասնագէտներուն կողմէ:

«Ի՛նչպէս կ'անկեկալէք որ Հայաստան, անզէն ըլլալով, տոկայ լիովին զինուած Թուրքիոյ մը եւ վերահինուած Ազրպէյճանի մը»,

հարց տուել էր ան(153): Բայց մարդ կը միտի հարցնելու թէ ինչո՞ւ Թուրքիան արտօճուեցաւ, Հենրի Ուիլսընին հարազատ բառերովը, *«լիովին զինուելու»,* նոյնիսկ նախքան խաղաղութեան դաշինքին կնքուիլը (երբ պէտք էր որ զինաթափուած ըլլար) . ինչո՞ւ՛ Ազրպէյճանը վերազինուեցաւ եւ ինչո՞ւ՛ Հայաստանը *«անզէն»* ձգուեցաւ:

Ըսելէ՛ ետք այսքանը, մարդ կրկին կը միտի մտածել թե՛՛ Արտաքին Գործերու Նախարարութիւնը կերպով մը չլաջողեցաւ ամուր բռնել արտաքին գործերուն վրայ իր ընդհանուր պատասխանատուութիւնը եւ ինքնիրեն թողատրեց փոխարինուի:

Համոզուելէ յետոյ թէ Թուրքիան պէտք էր որ ըլլար Մերձարտ Արևելքի գլխաւոր պետութիւնը, երբ Տեհիքիցը խորտակուել էր, Սըր Հենրի Ուիլսընը շարունակեց վճռականօրէն պնդել իր տեսակէտներուն վրայ: Երբ Նախագահ Ուիլսընը հարցուց իրեն թէ ո՞րքան զօրքի պէտք ունէր Հայաստանի հովանաւորութեանը համար, Սըր Հենրիսն պատասխանեց *«մինչև հինգ»* զօրաբաժիններու, եւ ասիկա *«սարսափեցուց»* Նախագահը (154): Կը թուի թէ Սըր Հենրիսն յարատեօրէն չամաց ի դերն հանկ որեւ քաջալերանք որ կրնար Հայկական անկախութեան տրուիլ: Ան չէր վստահիր նոր կազմաւորուող ազգութիւններուն եւ պետութիւններուն:

Կառավարութեան վրայ ճնշելով որ զիջումներ ընէ Թուրքիոյ, Ընդհանուր Ապալակոյտը Թրքական Ազգայնական շարժումին մէջ տեսաւ հայրենասիրական կազմակերպութիւն մը, որուն գլխատըր նպատակը Օսմանեան Կայսրութեան անդամաճատութեան ընդդիմանալն էր: Ընդհանուր Ապալակոյտը փաստարկեց թէ՛ եթէ Բրիտանիան հակառակէր Ապալակոյտին ի մտի ունեցած նպատակներուն, ապա ան պէտք էր որ պատրաստ ըլլար թերեւս Պոլշեփկութեան հետ դաշնակցած Բանիսլամական զգացումի մը տարածումին՝ Անդր-Կասպիականէն մինչև Հնդկաստան, եւ խողովութեան՝ Միջին Արևելքի մէջ: Թուրքիոյ *«հալոնհասիրական տարրերը»* թշնամացնելը արգելք պիտի ըլլար Եզիպտոսի, Պաղեստինի եւ Միջագետքի Բրիտանական պահակազօրքերը նուազեցնելու կարելիութեան եւ բրիտանացի տուրք վճարողներուն պիտի արժէր անհարկի միլիոններ (155):

Թրքամէտ քաղաքականութեան մը համար կառավարութիւնը զօրատը ճնշումի ենթարկուեցաւ նաև Հնդկաստանի Նախարարութեան կողմէ: Իրեն ներկայացուցիչը Բրիտանիոյ 80 միլիոն մամուտական հպատակներուն, Հնդկաստանի Նախարար Էտուին Մոնթըլիին չափազանց դիտարկած էր անոնց զգացումներուն նկատմամբ: Կը թուի թէ Թուրքիոյ համար զիջումներու խնդիրով Մոնթըլիին եւ Սըր Հենրի Ուիլսընը մօտէն գործակցեցան իրարու հետ (156): Խնդրանքովը առաջինին: Պատերազմական Դանիլին (Ատենայիպի Հենրիին կը հաստատր թէ զինուորական կարգ մը *«արտասուվոր»* տեսակէտներ արտայայտելով, Ուիլսընը կրցաւ, զանազան առիթներով, ազդել կառավարութեան Նախարարներուն վրայ. եւ թէ Մոնթըլիին, իր *«երկչոտութեան»* պատճառաւ, թողատրեց որ հնդկական հանրային կարծիքը լրջօրէն նայի ի նպատակ Թուրքիոյ (157):

Պատերազմական Նախարարութիւնը եւ Հնդկաստանի Նախարարութիւնը, իրենց թրքանպատ տեսակէտները կառավարութեան սրբօրոյցելու համար, յաջողապէս գործածեցին ռազմական պահանջներու եւ Հնդկաստանի հանրային կարծիքի զոյգ լծակները:

Մոնթթելիսն զգուշացուց Լոյտ Շորճը՝ Թուրքիոյ ճետ մտադրուած դաշինքին աղընչութեամբ, թէ արեւելքի խաղաղութիւնը յըջօրէն պիտի վտանգուեր, եթէ կառավարութեան Արեւելեան քաղաքականութիւնը չփոխուէր: *«Հին-նորներն ու նաւաստիները»* եւ Կոստանդնուպոլսոյ մէջ Օգնական Բարձր Կուսակալ Փոխ ծովակալ Ռիչըրտ Ռեպը բոլորն ալ *«համաձայն»* էին իրեն ճետ: Յետոյ, մէջբերում կատարեց ճիւղումներու եւ մամնետականներու միջև *«ամսովոր նորայրակցութեան»* իրական վտանգը մատնանշող Հնդկաստանի Փոխարքային կողմէ որկուած ճետագիր մը. վտանգ՝ թրքական խաղաղութեան դաշինքին մասին, մամնետականներուն դժգոհութենէն խթանուած⁽¹⁵⁸⁾, Մոնթթելիսն իր պաշտօնակիցներուն կամ Նախարարներու Խորհուրդին համար շարունակաբար շրջանառութեան մէջ դրա այնպիսի ընտրովի նշումներ, որոնք կը մատնանշէին բրիտանական իշխանութիւնը հոն քարդացնելու կարելիութիւնը ունեցող՝ Հնդկաստանի բնակչութեան մէջ միանութեան եւ մամնետականներուն մէջ խռովութեան ուրուականը: Այսպէս, Հիւսիս-Արեւմտեան Ասիամանի ճառագիւց վերջերս Հնդկաստանու Կուսակալ նշանակուած Սըր Շորճ Ռու-Քելքրի կարծիքին համաձայն, ճիւղումներ կը յուսային թէ Թուրքիոյ պահանջներուն հակառակ որոշում մը Հնդկաստանի մամնետականները իրենց գիրկերուն մէջ պիտի նետէր ճիւղական քաղաքականութեան խնդրով: Հնդկաստանի կառավարութեան Արտաքին Գործերու Նախարար Սըր Հեմիլթըն Կրանթը նմանապէս կը կանխագուշակէր թէ՛ եթէ թուրքերը Կոստանդնուպոլսն վտարուէին, մամնետականները ճեղկներուն պիտի միանային եւ բրիտանական վարչակալու մը յարաբերութեամբ դիւրացնող *«պատակաստիւն»* կրնար *«սահար միտութեան»* մը տեղի տալ⁽¹⁵⁹⁾:

Հետեաբար, պնդումներ եղան Թուրքիոյ զիջումներ ընելու՝ Հնդկաստանի մամնետականները հանդարտեցնելու եւ զանոնք բաժնուած պահելու համար ճիւղումներէն:

Մոնթթելիսն Թուրքիոյ ճետ առաջարկուած դաշինքը նկատեց իբրև աղիտալի եւ անհաւանական: Դաշնակիցները զինուորական ոյժը չունէին զայն գործարարութեան ղեկելու, պատճառաբանեց ան: Աստի՛ զատ, դաշինքը ամբողջութեամբ հակառակ էր Բրիտանական Կայսրութեան շահերուն: Հարկ էր որ բրիտանացիները ջանային թուրքերը մղել որ իրենց օգնէին Պոլշեիկներուն ղէմ: *«Բարեկամ»* Թուրքիա մը նպատասար պիտի ըլլար Բրիտանիոյ. *«գաշ-բացած»* Թուրքիա մը կրէր պիտի չղարկէր խլարում գրգռել Հնդկաստանի մէջ, պնդեց ան⁽¹⁶⁰⁾: *«Ես գիտեմ թէ դուր համաձայն էք ինձի»* գրեց ան Համայնքներու Տան եւ Պահպանողական Կուսակցութեան Ղեկավար Պոնըր Լոյիցն⁽¹⁶¹⁾:

Այդպէս չէր Լոյտ Շորճին համար: Համամիտ չէղաւ ան Մոնթթելիսի բոլոր տեսակետներուն, ինչպէս եւ անոր այն պահանջքին որ Թուրքիոյ ճետ Խաղաղութեան Դաշինքին նախագիծին մասին իր յուշագիրը Խաղաղութեան Վեհաժողովին ներկայացուէր: Աստի՛ զատ, Լոյտ Շորճը մասնաւոր կերպով խայթող նամակ մը գրեց՝ թուրքերուն ի նպաստ զիջումներ պնդող անոր փաստարկութիւններուն *«անընդհատ հոսք»* մասին: Լոյտ Շորճին վրայ՝ Մոն-

թթելիսին կեցուածքը կը գործէր այն տպաւորութիւնը, զոր պիտի կրէր ինք՝ *«Օրանկզէպի գահին յաջորդած մէկու մը»* կեցուածքէն: Անոր յուշագիրը քաւարար ուշադրութիւն չէր դարձնէր անցեալին մէջ Թուրքերու կողմէ կեղեքուած եւ ջարդուած *«ազգութիւններու»* իրաւունքներուն: Կատարուած հաշուարկը ցոյց կու տար թէ միայն պատերազմի՝ ընթացքին, թրքական կառավարութիւնը ջարդեր էր իր հայ հպատակներէն 800,000 ու 200,000 ալ դորս քշէր էր իրենց սուղներէն: *«Ազգութիւն»*ը կը ներկայացնէր Վարչապետին ճիմնական տեսակետը, քացարարեց Լոյտ Շորճին Անճնական Քարտուղարը, Ֆիլիփ Քլըրըր, քանի մը օր ետք⁽¹⁶²⁾:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԾԱՀԱԳՐԳՈՒՌԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՎԱՍՄԱՐ՝ ՄԻԱՅՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ. ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՒ ԱՐԲՈՂՋԱՑՈՒՄ ԹՈՒՂԹԻ ՎՐԱՅ

Բայց Բրիտանիան չկրցաւ յաղթահարել միջազգային իր պարտաւորութիւնները՝ տնտեսական խնայողութեան իր վճռակամութեան ճետ հաշտեցնելու երկկայրի դժուարութիւնը: Միայն ազգութեան վերացական սկզբունքը չէր կրնար տալ Հայաստանի հարցերուն պատասխանը: Վարչապետը անձա՛ մը ունէր որոշակի կեցուածք՝ երկրի մը նկատմամբ որ չունէր աղընչութիւն բրիտանական կենսական շահերուն ճետ: *«Օգնելու ամէն փափար ունենալով հանդիւրձ, մենք իրապէս չենք կրնար յանձն առնել ամբողջ աշխարհին ոտիկանութիւն»* ըսել էր ան Համայնքներու Տան մէջ: Միայն մի քանի երկվայրկեան հետ, ասկայն, պնդեց թէ Բրիտանիան պէտք չէ որ լքէր Մուսուլը, մեծ կարելիութիւններով նահանգ մը՝ *«քարիդի հարուստ հանքերով»*: Ազատական Կուսակցութեան Առաջնորդ Էսքրիթը համաձայն գտնուեցաւ Հայաստանի վերաբերեալ հարցին նկատմամբ: Թէև այդ երկրի հանդէպ իր համակրանքը խորունկ էր ու սրտագին, քայց ինք որոշապէս չէր կրնար պաշտպան կանգնել անոր. *«Յիմարութիւն պիտի ըլլար վարտիլ այնպէս»* որ Բրիտանիան հոն հովանաւորութիւն մը ստանճնէր: Ինչ, անտարակաւ, սարսափած էր Բրիտանիոյ արդէն իսկ ստանճնած հովանաւորութեանց տարողութենէն⁽¹⁶³⁾, երակացուց Էսքրիթին:

Բրիտանական կառավարութիւնը չափազանց զոհ պիտի ըլլար սակայն, եթէ Հայաստանի նկատմամբ պատասխանատուութիւնը ստանճնուէր ուրիշ: Դաշնակից պետութիւններու կողմէ: 1919-ի Փետրուարին, Իտալիան համաձայնեց էր երկու գօրաբաժիններ ղրկել Կովկաս եւ մէկ վաշտ՝ Գոնիոս Անաթոլիայի մէջ կարգ-կանոնի հսկողութեան համար, մինչև խաղաղութեան դաշինքին համաձայնութիւնը: Բայց ան ժողով նահանջեց իր համաձայնութիւնէն: Արտաքին Գործերու Նախարար Յոմազօ Թիթոնիս ըսաւ Պայժիկ թէ Կովկասը պահելու համար մտաւորապէս 40,000 զինուորի պէտք պիտի ըլլար, եւ ատրիկա Իտալիոյ նիւթական միջոցներէն վեր էր: Իտալիոյ իրական պահանջքն էր հանքածուխ եւ հում նիւթ, եւ ո՛չ թէ հողային նոր պատասխանատուութիւն, յայտարարեց ան: Բրիտանական Նախարարներու Խորհուրդը համաձայն եղաւ թէ Հայաստանի համար *«շատազոյն լուծումը»* Միացեալ Կու-

հանգեցրեւն կողմէ հովանաւորութեան մը ստանձնումը պիտի ըլլար: Բայց, Նախարարներու Խորհուրդը իրազեկ էր թէ ստոր ի նպաստ հեռանկարները կը նուազէին⁽¹⁶⁴⁾:

Ատեն մը խոստմնայից եղեր էր հեռանկարը: Նախագահ Ուիլյամսին ազդեցիկ խորհրդատուն, Գեղապետ Է. Մ. Հատուր ըսեր էր Հենրիին անձամբ թէ ինչ կը խորհեր թէ Միացեալ Նահանգներու կառավարութիւնը հովանաւորութիւն մը պիտի ստանձնէր, թէ եւ ինք չէր կրնար այդպէս ըսել բացէն: Ծուտով, սակայն, յոյսերը տժգունեցան: Ենթակոյտի Հանրապետական առաջնորդ ծերակուտական Հենրի Գեպըք Լոնթնի համաձայն, ոչ մէկ պարագայի տակ Միացեալ Նահանգները որեւէ հովանաւորութիւն պիտի ընդունէր Թուրքիոյ կամ անոր նախկին երկրամասերուն վրայ: 1919 Օգոստոսին, Բրիտանիոյ զինուորական կցորդը յայտարարեց թէ Թրքահայաստանի մէջ որեւէ միջոցառումի համար զինուորական պատրաստութիւններ բացարձակապէս չէին տեսնուեր կամ նոյնիսկ չէին մտածուեր Միացեալ Նահանգներու Պատերազմական Նախարարութեան կողմէ⁽¹⁶⁵⁾:

Կովկասէն հեռանալու Բրիտանական որոշումը եւ այն իրողութիւնը թէ ոչ մէկ հովանաւորող պետութիւն տակախն տեսանելի էր, յանդգնութիւն տուեր էին թէ՛ Հայաստանի Հանրապետութեանը ներս եւ թէ շուրջի գաւառներուն մէջ յարձակումի պատրաստուող թաթարներուն եւ թուրքերուն: Հայերը *եկարկեցուցին ստեղծող* դիմումներ կը դրկէին Փարիզ: Վարչապետը, Խատիսեան, *եզրեթէ լացեր էր*, երբ Բրիտանական դրօշակը վար առնուեր էր Երեւանի մէջ⁽¹⁶⁶⁾: Մեկնումը յետաձգելու դիմումներ եկան զրեթէ բոլոր կողմերէն, անոնց շարքին նաեւ Աշխատատրական Կուսակցութեան Քարտուղար Արթըրը Հենտըրընէն: Լոյս տրոհին փոխանցեց ան Լիւսըրնի (Ընկերվարական) Միջոցազգային Խորհրդատուութիւն մէջ միաձայնութեամբ առնուած որոշում մը որ կ'ըսէր.

«... Խորապէս վրդովուած Հայ քնակչութեանց ջարդին վերակսումէն, դաշնակից կառավարութիւններէն կը խնդրենք բրիտանական գրաստանի բանակը Հայաստանի մէջ պահել, մինչեւ որ Ազգերու Լիկան որոշէ անոր հեռացումը»:

Ասիկա պատասխանն էր Պօղոս Նուպարի, Աւետիս Անարոնեանի, ուրիշ հայերու եւ ֆրանսացի Ընկերվարական առաջնորդ Ալպեր Թումայի յուսահատ կոչերուն՝ թէ Կովկասի մէջ Բրիտանական զօրքերուն ստանձնած դերը մարդասիրական բնոյթ մը ունէր եւ պէտք չէր որ նոյնացուէր Բուսիոյ մէջ կատարուած միջամտութեան հետ. թէ՛ հեռացումը տեղի պիտի տար թաթարներու եւ թուրքերու յարձակումի եւ պատճառ պիտի ըլլար աղէտի⁽¹⁶⁷⁾: Համայնքներու Տան մէջ՝ հեռացումի դէմ բողոքներ եղան մասնաւորաբար *Պրիթիչ Արմինիա Գոմիթի*ի անդամներուն կողմէ: Թ. Փ. Օ'Գոնըր դիտել տուաւ թէ երկրին մէջ կարծիքի մեծ բաժանում մը յառաջ եկած էր Բուսիայէն ներս բրիտանական միջամտութեան նկատմամբ, քայց նման բաժանում մը չէր եղած Կովկասի մէջ Բրիտանական զօրքերը պահելու առընչութեամբ: Արդարեւ, Պատկանողական Լորտ Ռոպըրթ Սեսըլը, Ազատականներու կողմէ Էնիքընը Ուիլիքսմը եւ Կովքնի Աշխատատրական Երեսփոխան Նիլի Մգլիքը, բոլորը

միացեր էին Հայաստանի պաշտպանութեանը համար Բրիտանական զօրքերը Կովկասի մէջ ամփոփաբար պահելու դիմումին: Էնիքընը Ուիլիքսմը Արտաքին Գործերու Նախարարի Տեղակալին քանցից հարցուց իբրեւ մասնաւոր ստիպողականութիւն ներկայացնող նիւթ մը, թէ բրիտանական զօրքերու հեռացումին եւ երկրին մէջ ուրիշ հոգատարութեան մը հաստատումին միջև ինկող *«ժամանակամիջոցը կամրջելու»* ի՞նչ քայլեր առնուեր էին: Լորտ Ռոպըրթ Սեսըլը, ոչ այլևս մէկ անգամը կատակարութեան, նոյնպէս միացուց իր ձայնը փաստարկելով թէ Հայաստանի օգնելու պարագան *«Երապէս ջախջախիչ»* էր: Համայնքներու Տան յիշեցուց ան թէ 1915-ի ջարդերը կազմակերպուեր էին Կոստանդնուպոլիսէն, որովհետև կարծուած էր թէ հայերը Համաձայնական Պետութիւններու *«քարեկամներն»* էին: Ենթափոխութեան ընթացքին, Ռուսիոյ Պաշտպանին ատեն, չկար տարակոյս թէ այդ հայերը մի քանի ամիս պահեր էին Համաձայնական պետութիւններուն դատը՝ աշխարհի այդ մասին մէջ: Անոնք քաջութեամբ կոտուեր էին, քայց այդպէս կոտուելով՝ պարզապէս դէմ էին ելեր աշխարհի այդ մասին մէջ ընդունուած տեսակետներուն, եւ այժմ հոն կը նկատուէին իբրեւ դաւանան: *«Մեծ պատասխանատուութեան»* մը առջև պիտի դնէր մեզ՝ ներկայիս հոն գտնուող բրիտանական մէկուկէս զօրաբաժինին հեռացումը, նկատել տուաւ Ռոպըրթ Սեսըլը⁽¹⁶⁸⁾: *Պրիթիչ Արմինիա Գոմիթի*ին անունով յուշագիր մը կոչ ըրաւ բոլոր օրաթերթերուն որ զործի դնէին իրենց ազդեցութիւնը, համոզելու համար կառավարութիւնը որ ետ չբաշէր զօրագուցները. իսկ Լոնտոնի *Արմինիան Եւսոսիշչընը* հեռագրեց թէ՛ Արտաքին Գործերու Նախարարին եւ թէ Քազաքսթին, յուսահատօրէն կոչ ընելով անոնց որ չըլէին հայ ժողովուրդը⁽¹⁶⁹⁾:

Հայաստանի Նպաստամատոյցի Դաշնակիցներու Բարձր Կառավարիչ Ուիլիքսմը Հաւաքելէն հեռագրի մը՝ նոյնպէս աղերսող, որ Լոնտոն յետս կոչէր հրամանը, քննարկուեցաւ Գերագոյն Խորհուրդին կողմէ: Պալֆուրը յիշեցուց ժողովին թէ մեկնումի թուականը Յուլիս 15-էն Օգոստոս 15-ի յետաձգուեր էր. եւ թէ՛ Բրիտանացիները չէին կրնար այլևս մնալ Կովկասի մէջ: Ոչ մէկ ներկայացուցիչ, սակայն, առաջ անցաւ որեւէ դրական առաջարկով եւ ժողովին նախագահը՝ Գլենմանտն եզրակացուց.

«Ֆրանսան ոչինչ կրնար ընել. Իտալիան ոչինչ կրնար ընել. Մեծն Բրիտանիան ոչինչ կրնար ընել եւ, ներկայիս, Ամերիկան ոչինչ կրնար ընել: Կը մնար տեսնել թէ, այս կացութեան իբրեւ արդիւնք պիտի մնա՞ր որեւէ Հայ»⁽¹⁷⁰⁾:

Միացեալ Նահանգներու մէջ, կը թուի թէ, հանրային կարծիքի կարգ մը հաստատուածներ, ունէին Հայաստանի նկատմամբ շատկապէս ջերմ դժգոհումներ: Գերմանիոյ մէջ Ամերիկեան նախկին Դեսպան եւ հիմա Հայաստանի Անտախութեան համար Ամերիկեան Կոմիտէի Ատենապետ Էլշքը Ռո. Մերքսթըր երկուսն անգամ հեռագրեց Պալֆուրին, խնդրելով որ Խաղաղութեան Վեհաժողովին մէջ պաշտպանէր կազմուիլը լայն սահմաններով անկախ Հայաստանի մը: 1919-ի Մարտին, քառասուն Նահանգային Կառավարիչներ, 250 պոլիտիկոս եւ համալսարանի նախագահներ, 85 նախապետներ եւ 20,000 քաղաքացիներ

քաճանակներ ներկայացուցին այդ աղընչութեամբ խնդրագիր մը Նախագահ Ուիլսոնին⁽¹⁷¹⁾:

Բայց եթէ Ամերիկացիները իրապէս այդքան ջերմ զգացումներ ունէին, ինչո՞ւ իրենք որոշ պատասխանատուութիւն մը չէին ստանձնէր Հայաստանի ապահովութեան եւ պաշտպանութեան համար, կը հարցնէր Բրիտանական կառավարութիւնը յայտնապէս: Ամերիկացիները ազգ մըն էին 100 միլիոն ժողովուրդով, տէրը՝ աշխարհի գրեթէ ամբողջ շարժուն հարստութեան: Տիլիփ Բըրբը կը յուսար թէ Բրիտանական կառավարութիւնը պիտի դիրքորոշուէր Ամերիկացիներուն ըսելու թէ այդ *պատասխանատուութիւնը կ'իջնար իրենց վրայ եւ ուրիշ ո՛չ որք»*⁽¹⁷²⁾: Պաֆլորին տեսակէտն ալ նոյնն էր: Խստորէն ըստ աւ Շերըրտի թէ Բրիտանիան ամենամեծ դժուարութիւնը ունէր իր արդէն յանձն առած պատասխանատուութիւնները գործադրելու: Ան չէր կրնար Հայաստանն ալ անցնել անոնց շարքին: Միացեալ Նահանգներու պետութիւնը իր հակայական բնակչութեամբ եւ հարստութեան չնուազած աղբիւրներով եւ առանց պատերազմէն յետոյ պատասխանատուութիւններու, կը գտնուէր շատ անկի բախտաւոր կացութեան մէջ: Բայց, կարեկցանքը՝ առանց քաղաքական եւ զինուորական օգնութեան, քոլորովին անբաւարար էր կամ-խարզիլու թրքական անգթութեան դժբախտ հետեւանքները:

Որքին հարցը, Բրիտանական տեսանկիւնէն, շատ յստակ կերպով ներկայացուցաւ Պաֆլորին կողմէ.

«Մեծն Բրիտանիան ո՛րեւէ հետաքրքրութիւն չունի Հայաստանի նկատմամբ, քացի մարդկայնական հետաքրքրութենէն, գոր լիովին կը քածնէ Միացեալ Նահանգներուն հետ»⁽¹⁷³⁾:

Բրիտանական հետաքրքրութիւնները Հայաստանի նկատմամբ *«զուտ զգացական»* էին: Որեւէ տեսակի *«գործնական շահագրգռութիւն չկար»*, գրեթէ չէին իր կարգին, խորհրդապահական յուշագրի մը մէջ: (Հայաստանի մասին իր տեսակէտները տուէր էր Հենրիմ՝ Վարչապետին հետ Նորմանտիի մէջ բազմաթիւ խօսակցութիւններէ ետք, 1919 Սեպտեմբերի սկիզբը)⁽¹⁷⁴⁾: Կը հաստատուէր ան թէ Բրիտանիան պէտք էր որ գործէր՝ նախքան հայերուն ջարդուելով գոյութենէ դադրիլը, որովհետեւ Բրիտանական Կարարութեան շատ մը շրջանակներուն մէջ անկալ էին անոնց ի նպատ *«չերմ զգացումներ»*: Անգլամոլութիւն պիտի ըլլար Բրիտանական զօրքերը հեռացնել ճիշդ այն պահուն, երբ կը տեղեկացուէր թէ ջարդէր տեղի կ'ունենային: Ջիմուտրական տեսակէտով մը՝ կը թուէր թէ միակ ազգը որ կրնար առենին միջամտել՝ Բրիտանիան էր: Ատկէ զատ, Բրիտանական ազտիկ զօրագունը մը հաւանաբար կարենար իրագործել այնքան՝ որքան որիշ ազգերէ խոշոր զօրագունը մը, շնորհի այն մեծ հեղինակութեան, զոր կ'ըսուէր թէ Բրիտանացիները ձեռք էին ձգած: Միւս կողմէն, Կովկասէն հեռացուցնելու նախաձեռնուէր էր ի պատասխան ռուսական քոլոր հողամասերէն հեռանալու ճնշող փափաքի մը, մանաւանդ որ այդ զօրագունդին պահպանումը *«չափազանց ծախսալից»* էր: Ազգային խնայողութիւնը կենսական էր Բրիտանիոյ համար, որ ո՛չ մէկ տեսակի գործնական շահեր ունէր Հայաստանի մէջ. ասիկա առենը չէր տոնքիշողական արկածախնդրութիւններ

յանձն առնելու: Ատկէ զատ, անգամ մը որ Բրիտանացիները յանձնառու ըլլալին Հայաստանի մէջ գործօն ծառայութեան, կարկի չէր գիտնալ թէ ե՞րբ պիտի կարենային հեռանալ: Բրիտանիան չէր կրնար այդ նախաձեռնութիւնը ստանձնել քոլորովին առանձինն, ոչ ալ կրնար ան կրել ամբողջ ծախքը: Մարդոյժ եւ ծախքը պէտք էր որ բաժնուէին Դաշնակից Պետութիւններուն միջեւ⁽¹⁷⁵⁾: Այս էր եզրակացութիւնը Հենրիի յուշագրիին, որ յայտնապէս կը ցուցնէր նաև տեսակէտները Վարչապետին:

Որեւէն, կը թուէր թէ Բրիտանական քաղաքականութեան ուղեգիծը եղաւ ջանալ Հայաստանի համար պատասխանատուութիւնը փոխանցել որիշ երկիրներու: Սթիֆըն Պոնըրը բնորոշեց այս փորձը իբրեւ *«պատասխանատուութիւնը ուրիշին քնցնել»*: Սըր Հենրի Ուիլսոնին համար՝ ասիկա Դաշնակից Թիկնոցատրներուն կողմէ փորձ մըն էր Նախագահ Ուիլսոնը *«ենդգրասիլու»*⁽¹⁷⁶⁾:

Պոնըր Լօն էր որ գործնականապէս փորձեց պատասխանատուութիւնը նետել որիշ պետութիւններու վրայ: Ան պարզապէս ջանաց Հայկական հարցը *«ծախել»* նախ Միացեալ Նահանգներուն եւ յետոյ՝ Ֆրանսայի: Ջօրքերու հետաքրքրութիւն ակնարկելով, ան յայտարարեց թէ Բրիտանացիները չէին կրնար պատասխանատու ըլլալ կարգ-կանոն ապահովելու Հայաստանի մէջ, որուն հետ *«ոչ մէկ կապակցութիւն»* ունէին իրենք: Ասիկա *«Ամերիկեան հարց մըն էր»* անկի՝ *քան թէ Բրիտանական»*: Անոնց հետաքրքրութիւնները հոն անկի մեծ էին: Եթէ Միացեալ Նահանգները Բրիտանական կառավարութենէն պաշտօնապէս խնդրէր սպասել մինչև երբ ամերիկացիները կարգադրութիւններ ընէին, Բրիտանացիները որոշապէս իրենց լաւագոյնը պիտի ընէին: Այլապէս՝ ինք չէր կրնար յոյս տալ անկի երկարօրէն զօրագունեղ քափելու հոն: Պոնըր Լոյին յայտարարութիւնը փոխանցուցաւ Լոնտոնի Ամերիկեան դեսպանին⁽¹⁷⁷⁾:

1919 Սեպտեմբերին, Ֆրանսացիները առաջարկեցին Ալեքսանտրով քամար հանել 12,000-նոց զօրագունը մը որ յետոյ պիտի յառաջանար Կովկասի հայերուն օգնելու: Պատերազմական Նախարարութեան թելադրութեան համաձայն, առաջարկը գործադրելի չէր: Պատերազմական Դանիլը կասկածներ ունեցաւ, ու վերջապարտութեան որոշեց Ֆրանսական կառավարութիւնը հրատարակել իրենց զօրագունը աւարելու Սև Մովու նաահանգիստներէն⁽¹⁷⁸⁾: Պոնըր Լօն, խորանակել ինչպէս միշտ, մտանձնեց թէ Ֆրանսական առաջարկին տրուելիք հաւանութիւնը՝ Բրիտանացիները պիտի *«չէփրկէր»* պատասխանատուութենէն. կրէ ջարդ մը տեղի ունենար: Արիթը օգտագործելով վստահելի սակարկութիւն մը ընելու՝ պաշտօնապէս թթափելու համար Հայաստանի նկատմամբ Բրիտանական ո՛րեւէ պատասխանատուութիւն, Պաֆլորին գրեց ան Փարիզ.

«Եթէ կարենայիք հրապարակային յայտարարութիւն մը ընել տայ՝ Էլի մանտոյին, թէ ինք յանձն պիտի առնէր Հայերը պաշտպանելու պատասխանատուութիւնը, այն առեն, կը խորժմէ եւ, լաւ քան մը պիտի բոլորատիպ ատիկա, հոգ չէ թէ իրականութեան մէջ պիտի կարենար թե՛ն չ'ըլլէր»⁽¹⁷⁹⁾:

Ուրեմն, հերթը Լոն ալնքան ալ մտահոգուած չէր թէ Գլեմանտն «հրապուստ» կրնա՞ր շփոթ պաշտպանել, այլ՝ իր հոգը այն էր որ, անոր «հրապարակային յայտարարութիւն» մը ընել տար՝ պատասխանատուութիւնը յանձն առնելու: Յաջողութեամբ վարչապետին քացայայտեց կերպով մը իր «սինիք» տեսուկէտները՝ ինչպէս կ'որակէր ինք: Ան շնչտեց թէ Ալեքսանտրէթի առաջարկը պիտի չօգնէ Բրիտանիան «տրուս» համալու իր դժուարութիւններէն, քացի կըր Ֆրանսացիները «հրապարակաւ» ընդունէին հայերուն հոգ տանելու «ամբողջական պատասխանատուութիւնը»:

ժողովին ատիկա, ու մենք կարենայինք փախուտ տալ, թէ ևս սինիք թուէ պրպակ ըսել, ես շատ հոգ պիտի չընէի թէ անոնք կ'առաջարկէին չափն օգնել՝ փոխան Ալեքսանտրէթին» (180):

Բացայայտ թէ Բրիտանական կառավարութիւնը կը զգար անուուած որոշ քարոյշական գաղափարներով մը մը չայերու հանդէպ: Սակայն, փոխանակ անոր իրաւունք օգնելու, ան փորձեց «փախուտ տալ» և այդ պատասխանատուութիւնը մտել ուրիշ պետութիւններու վրայ:

Տրանսֆերը Բրիտանացիներէն հրաժարեցան իրենց առաջարկէն ու երբեք չկատարեցին զօրքի ընդգրկումը Ալեքսանտրէթէն կամ Ան Մուլի նախագահութեանը: Եւ օգնելու համար Հայաստանի: Հենքիին առաջարկը թէ՛ մարդոյցի տրամադրումը և շփոթ պաշտպանելու ծախքը պէտք էր որ բաժնուէին Դաշնակիցներուն միջև՝ շատ տրամաբանական էր քրիտանական տեսանկիւնէն և, ըստ էութեան ան՛չ տեսակէտով: Հայաստանը, ի վերջոյ, մա՛նցաւորաբար քրիտանական հաստատութիւն մը չէր: Բրիտանական դիւանագիտութեան շնչուտակի ձախողութիւնը այն էր թէ չկրցաւ ան համոզել միւս Դաշնակից պետութիւնները որ օգնէին Հայաստանին՝ անոր գոյութեան առաջին դժուար տարիներուն, քաղաքական միջոցական որոշ կարգադրութիւն մը կատարելով: Մարդասիրական հարցադրուած զգացումը շօշափելի էր Տրանսայի, Իտալիոյ և Միացեալ Նահանգներու մէջ: Բայց Հենքիին անձամբ գիտէր թէ այդ Դաշնակիցները դառնացել էին անկիւն Օսմանեան Կայսրութեան մէջ ի գործ դրուած քրիտանական իրաւունքներէն: Բրիտանիան իրեն համար միայն ապահովել էր Օսմանեան կրթամասերուն ամէնէն հարուստ և ուժգնականօրէն ամէնէն կարեւոր շրջանը: Ծովակալ Սիլվեստը ազդուած՝ նոյնիսկ պատերազմի վերջաւորութիւնը առաջ համոզուեց թէ Հենքիին թէ Բրիտանիան «պէտք էր» որ Պարսկաստանը և Միջագետքի քարտի հանգեցնուած ձեռք բերումը համարէր «առաջին կարգի պատերազմական նպատակ ու խաղաղութեան դաշինքի պայման»: Բրիտանիոյ ապագային համար գերազանցօրէն կարեւոր էր ձեռքբերումը այդ շրջանին, և ինք այդպէս ալ գրեւ էր Պալմիրոյին (181): Փարիզի մէջ «չարափայլեց անաշտ կեցուածք» մը անցկու, Լոյս Շորճը ուզեւ էր հրաժարի Սայքս-Փիօ Լոնտոնայութեանը՝ Պաղեստինը և Մուսուլը Բրիտանիոյ համար ապահովելու նպատակով: Խաղաղութեան դաշինքի բանակցութիւններուն ընթացքին, ինչ՛ք առաջին կէսին, Լոյս Շորճը յաջողեւ էր գերիշխող ազդեցութեան վրայում, ու վերջաւորութեան «միշտ իր ուզածը ըրեւ էր»: Տրանսա-

յիները կը խօսէին «էա Փէ զ'Անկլէզ» (Անգլիական Խաղաղութեան Դաշինք) ի մասին, արձանագրեց Հենքիին (182):

Փարիզի մէջ կը տիրէր այն մտածողութիւնը թէ՛ քանի որ Բրիտանիան ամէն բանի լաւագոյնը կ'ապահովէր, չէր կրնար ան Դաշնակիցներէն շատ գործակցութիւն յուսալ՝ մարդասիրական նպատակներու համար: Նմանապէս, կարգ մը Ամերիկացիներ «շատ» զօրաւոր կերպով անդրադարձեւ էին թէ քրիտանացիներուն մեկնումը Կովկասէն՝ փորձ մըն էր Միացեալ Նահանգներու կատարելութիւնը դժուար կացութեան մատնելու և ստիպելու որ Օսմանեան նախկին երկրամասերուն միայն «ամէնէն աղքատ» շրջանները ի վերջոյ յանձնուէին ինքնաւարտող պետութիւններուն (183):

Ատկէ զատ, թերեւս ամերիկացիները նկատեցին էին այն իրողութեանէն նստ թէ՛ մինչ պատերազմի ընթացքին Բրիտանիոյ առաջնորդները կապուտ Գիք մը հրապարակեւ էին և շատ մը յայտարարութիւններ էին ըրեւ ազատագրում և պաշտպանութիւն խոստացող, այժմ կ'աշխատէին պատասխանատուութիւնը փոխանցել Միացեալ Նահանգներուն: Սթիֆըն Պոնըլլին օրագրութեան համաձայն, Փարիզի մէջ Բրիտանական Պատուիրակութեան անդամ և Անկլո-Ամերիկեան Հարցերու Խորհրդատու Սթր Ուիլիամ Ուայզմընը, որ յաճախ կը գործէր իբրև Լոյս Շորճի բանբերը, 1919 Մարտ 2-ին հանդիպեւ էր Պոնըլլին ու քանի մը վայրկեան տք հարցուցեւ էր անոր.

«Արեօք կրնայի՞ր ըսել ինձի, և իմ միջոցով՝ վարչապետին, խորհրդականօրէն անշուշտ, թէ Նախագահը ե՛րբ կը ծրարէ Հայկական հարցը Խորհրդարանի առջև բերել՝ վերջնական կարգադրութեան համար»:

Ի զարման Ուայզմընին, Պոնըլլը պատասխանեւ էր թէ զուցէ Նախագահը կը խորհէր թէ ինք պէտք չէր որ միջամտէր «այս խնդրով» Բրիտանացիներու ծրագիրներուն. և իբրև յանելալ զարմանք Ուայզմընին՝ անոր ցոյց էր տուել՝ Լոնտոնի Քաղաքապետարանի սրահին, Կիլմոնի մէջ, 1916-ին վարչապետին կատարած էլոյթէն օրինակ մը, զոր քանի մը շարքէ ի վեր «չարամտօրէն» պահել էր իր գրասենյակին վրայ: Մինչ Ուայզմընը կը թուէր ամօքով հետանալ, Պոնըլլը բարձրաձայն կարդացեւ էր.

«Բրիտանիան որոշած է Հայերը ազատագրել թրքական լուծէն և վերականգնել անոնց կրօնական և քաղաքական այն ազատութիւնը որոն արժանի են և որմէ այնքան երկար տանէն ի վեր գրկուած են»:

Իր կողմէն, Պոնըլլը ըսեւ էր Ուայզմընին.

«Կը թուի թէ ձե՛ր գործն է, և որ՛ք զայն ընդունցիք մեր պատերազմի մտնելէն անուուած նոր մը առաջ: Ինչո՞ւ Նախագահը պիտի միայն մտէ: Ափրէ վու, մեսիտօ լէ Գ'Անկլէ (Չեզմէ կտք, պարուն Անգլիացիներ)»:

Պոնըլլը արձանագրեւ էր իր օրագրութեան մէջ թէ՛ երբ հարցին լայնատիկ դժուարութիւնը յայտնի դարձաւ, թէ՛ Տրանսան և թէ Բրիտանիան գործը վերականգնեց «Պարզամիտ Միմոնին, այսինքն»՝ Հօրեղբայր Սիմոն (184):

1920-ի առաջին ամիսներում, Գերագոյն Խորհուրդը զբաղեցաւ թրքական դաշինքով: «Միաձայնութեամբ» ընդունեց ան այն առաջարկը, ըստ որում՝ Հասարակաց (Դաշնակիցներու կողմէ պատերազմի ընթացքին և անոր ասարտէն ետք «բազմիցս տրուած խտտումներու» համաձայն) պէտք է որ գոյութեան գայ իբրև ազատ և անկախ պետութիւն մը: Եւ սակայն, ոչ մէկ պետութիւն տակախ յօտարական էր պատասխանատուութիւն ստանձնելու Հայաստանի համար: Ուստի Գըրզընը, Գերագոյն Խորհուրդին կողմէ հետագոյն Ազգկերու Լիկայի Խորհուրդին, տեղեկանալու համար թէ Լիկան տրամադիր պիտի ըլլա՞ր ապագայ հայկական պետութիւնը պաշտպանելու պարտաւորութիւնը ստանձնելու (185):

Ազգերու Լիկայի Խորհուրդը, իբրև պատասխան, Հայկական պետութեան մը ապահով և անկախ հիման վրայ հաստատունը նկատեց «մարդկայնական պարտաւորութիւն մը»: Բայց, անոր յուշագիրը ակնցուց թէ Ազգերու Լիկան պետութիւն մը չէր: Տակախն ո՛չ բանակ ոչ ալ պիտո՞ւ ունէր: Յօդուած 22-ի պայմանները չէին նպատակադրեր Լիկային հովանաւորութիւն մը ընդունիլը: Ընդհանրապէս, այդ պայմանները կը պահանջէին որ Լիկան ինքը վերահսկէր տուեալ պետութեան վստահումն ու փոխանորութեան գործադրումը (186):

Այնուհետև, Գերագոյն Խորհուրդը սպեկուլացիոն էր և պաշտօնապէս դարձաւ Միացեալ Նահանգներուն, հակառակ այն իրողութեան թէ «բոլոր» ամերիկացիները անհատապէս ըսել էին բրիտանացիներուն, ինչպէս լատա-տեղեակ Հենքին խորհրդէր էր իր օրագրութեան մէջ, թէ Երևակոյտը «էրբեք» համաձայն պիտի չըլլար հովանաւորութեան (187): Գերագոյն Խորհուրդը, կոչ ընելով Նախագահ Ուիլսոնին, 1920 Ապրիլի վերջը, իր համոզումը կը յայտնէր թէ Ամերիկան միակ մեծ պետութիւնն էր որ՝ թէ՛ իր համակրանքներով և թէ՛ նիւթական միջոցներով, ունէր հանգամանքը «չանուն մարդկութեան» յանձն առնելու հովանաւորութիւնը: Կիլիկիան ընդգրկող Հայաստան մը ստեղծելու հետանկարը շատոնց լքուեր էր, իբրև անգործադրելի: Կը մնային այն հարցերը թէ տակախ թրքական իշխանութեանց տիրոջներ՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Պիթիպի վիլայէթներուն ո՞ր մասերը կրնային ապահով կերպով աւելցուիլ գոյութիւն ունեցող Երևանի Հանրապետութեան վրայ, և ծով ելքի ի՞նչ միջոցներ պէտք էր որ տրամադրուէին նոր պետութեան: Գերագոյն Խորհուրդը, հետևաբար, կը դիմէր Նախագահ Ուիլսոնին, որպէսզի Միացեալ Նահանգներու պետութիւնը հովանաւորութեան պատասխանը հովանաւորութեան հարցին մասին, Նախագահը պէտք էր որ ընդունէր Հայաստանի սահմանները արեւմտքէն և հարաւէն իրաւադատելու պատուաբեր պարտաւորութիւնը: Ի վերջոյ, Գերագոյն Խորհուրդը՝ Միացեալ Նահանգներու կառավարութեան համակրայից ուշադրութեանը կը յանձնէր այն կարելիութիւնը թէ մի քանի միլիոն ատերիլիկ Ամերիկեան փոխատուութեամբ մը՝ թէ՛ զինուորական ուժերու ապահովումին և թէ կանոնադր վարչակալութեան մը հաստատումին համար, կրնար գտնուիլ Հայաստանը անմիջապէս ոտքի կանգնեցնելու միջոցը: Կրնար նաև «համընդհանուր մրցակցութիւն» յառաջ գալ ըն-

դատաշելու «մարդկութեան սիրտին և խիղճին» դիմումն անգերազանցելիօրէն արժանաւոր կոչի մը (188):

Հետտրոութիւնը, սակայն, չկրցաւ պատասխանատուութիւնը փոխանցել Ամերիկեան ուսերուն: Իսկ ծանր պատասխանատուութիւնը կը մնար մտահոգիչ...

«Կառավարութիւնը չափազանց կը փափաքէր յիշատակութիւն մը կատարել Հայերու մասին: Ան պիտի ուզէր բրիտանական և ամերիկեան հանրութիւնը հաստատիացնել թէ բա՛ն մը կատարուած էր՝ վստահեցնելու թէ Հայերը լաւ վերաբերումի կ'արժանանային...»

ըսել էր Ծովակալ Գեյթհորփը Բառֆ Պէլին, 1918 Հոկտեմբերին, երբ Դաշնակիցներու գերիներուն և հայ բանտարկեալներուն վերաբերեալ յօդուածին նախագիծը կը քննարկուէր (189): Իմանապէս, 1920 Մայիսին, ճոյնհերք Պատերազմական Դահլիճը անդրադարձեր էր.

«... Հայաստանի անկախութեան նկատմամբ մտադրութիւններուն և խտտումներուն... և այնքան քազմաթիւ պետական մարդոց խտտումներուն՝ այդ երկրին մասին...»

Երբ Պաթումէն հետանալու առաջարկը կը քննարկուէր (190): Կառավարութիւնը չէր կրնար որձել բրիտանացի պետական մարդոց կողմէ եղած խտտումները: Ոչ ալ կրնար բողոքովին անտեսել՝ հաշուի չառնել հայանպատ ցնշումը մարդասիրական խմբաւորումներուն, որոնք պատասխանատուութեան պիտի կոչէին բրիտանացի քաղաքական ղեկավարները՝ անոնց առած որոշումներուն ու կատարած յայտարարութիւններուն համար: «Հայաստան — մենք մեր լատագոյնը ընելու վրայ ենք», Գըրզընը գրեց Գեներալպրի Արքեպիսկոպոսին, 1919-ին: «Երբեք պիտի չանտեսեմ եւ հայկական շահերը՝ Թուրքիոյ հետ որով համաձայնութեան մէջ», պիտի ըսէր ան Էնիւրըն Ուիլիքսին, լետագային: Իոյնիսկ ակելի պատրաստակամութիւն ցոյց տուաւ ան Գեներալպրիի Արքեպիսկոպոսին. «Կրնար վստահիլ ինձի թէ ո՛չ մէկ քանք պիտի խնայուի այդ դժբախտ ժողովուրդին ապահովութեանը համար» (191):

Բայց Բրիտանիան չկրցաւ յաղթահարել՝ Թրքահայաստանի ազատագրումին համար տուած իր խտտումները՝ այդ ազատագրումը իրագործելու համար պատասխանատուութիւն ստանձնելու իր անկարողութեան մետ մուշտեցնելու անդիմազարաւելի դժուարութիւնը: Այն փաստարկութիւնը թէ Կատանդուպոլսոյ վրայ իր իշխանութիւնը ապահովութիւն պիտի տար Հայաստանի, երբեք չիրականացաւ: Ոչ ալ յաջողութիւն գտան՝ Հայաստանի մասնապատասխանատուութիւնը Ֆրանսայի, կամ Ազգերու Լիկային և կամ Միջուկային Նահանգներուն փոխանցելու Բրիտանական փորձերը:

Վերջապետութեան, Լոյս Ծորցի կառավարութիւնը երկապի դժուարութիւնը որոշեց լուծել իրեն յատուկ ձեւով մը կառչելով Հայաստանը սպասուող գրելու իր խտտումներուն: 1920 Օգոստոս 10-ին, Սարի Դաշնակիցով, իր նկատելի մաս մը Հայ ժողովուրդին հիմնաւորք երկրամասէն (Նախագահ Ուիլսոնի կողմէ անմանագծուելիք)՝ պաշտօնապէս տրուեցաւ Հայաստանի:

ճագիրը ստորագրուեցա Երևանի, Կոստանդնուպոլսոյ ու Երոպական պետութիւններու կառավարութեանց ներկայացուցիչներուն կողմէ(192):

Բրիտանական կառավարութիւնը այժմ կրնար իր ձեռքերը լուալով դուրս գալ հարցէն:

Սահմաններէն անդին, սակայն, Պոլշեիկները արդէն ձեռք ձգեր էին Պարուն եւ Ազրպէյճանը՝ Ապրիլին: Նոյնիքն Երեւանը վտանգի գօտիին մէջ կը նկատուէր: Մայիսին Բրիտանական Նախարարներու Խորհուրդը նկատի առնէր Պատերազմական Նախարարութեան այն տեսակէտը թէ «անարդարանալի» էր բրիտանացի սպաներ Հայաստան դրկելը, «նոյնիսկ անոնք՝ որ կամատր էին արձանագրուներ»: Որոշ պատահականութիւններու տակ, անոնք կրնային օգնութեան ամէն կարելիութենէ կտրուելու լուրջ վտանգին ենթարկուիլ այնտեղ(193): Թրքահայաստանի նկատմամբ, Ընդհանուր Ապայակոյտը ուշադրութեան բերեր էր Մարտին՝ թէ Սև Մովլէ մինչև Վանայ կիճ ճակատին ձեռք բերումը, մօտ 300 մղոն, Հայկական զօրքերու «կարողութենէն բոլորովին վեր» գործ մըն էր: Ատկէ զատ, Թուրքիան «իռովին զինուած» էր, իսկ Հայաստանը՝ «անզէն»: Հայ զինուորները «ամէն բանի» կարիքը ունէին, նոյնիսկ՝ համազգեստներու(194):

Սերի Դաշնագիրը, անտարակոյս, եղաւ վախճանը Հայաստանի ազատագրումին համար Բրիտանացիներու եւ Դաշնակիցներու խոստումներուն, եւ պատահանը՝ մարդասիրական հանրային կարծիքին — թուրթի վրայ:

5. ՊԱՏՐԱՆՔՆԵՐ. ՍԵՒՐԷՆ ԼՕԶԱՆ

ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Սերի Դաշնագիրը, խաղաղութեան առաջին դաշնագիրը՝ ստորագրուած Դաշնակից եւ ընկերակից պետութիւններէն՝ մէկ կողմէ(1) եւ Թուրքիոյ՝ միւս կողմէ, պատմական կարեւորութեամբ փաստարկութիւն մըն էր եւ է՝, հայոց վերաբերեալ անոր յօդուածներուն պատճառաւ: Համաձայն ըլլալով Հայաստանին հողամաս տալ՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Պիթլիսի վիլայէթներէն, Դաշնակից պետութիւնները վճռական քայլը առին՝ թրքական իշխանութենէն վերցնելու պատմութեան արշալոյսէն ի վեր հայ ժողովուրդին հայրենիքը կազմած հողամասեր, որ հայերը ապրէր էին աստուածաշնչական ժամանակներէն սկսեալ եւ անվիճելիօրէն անելի երկար՝ քան թուրք ժողովուրդը եղեր էր Անաթոլիայի մէջ: Սերի Դաշնագիրը ճանաչումն էր հայ ժողովուրդին Արեւելեան Նահանգներուն վրայ ունեցած իրատուքներուն: Դաշնագիրը մասնատրարար նշանակալից էր, որովհետեւ ան հաստատեց այդ հողերուն պատկանելութիւնը հայ ժողովուրդին այնպիսի պահու մը, երբ անոնք ամբողջութեամբ եւ անգթօրէն ամայացուեր էին իրենց վաղեմի բնակիչներէն:


Անելի առաջ, 1920 Փետրուարին, Լորտ Գըրզընը, Դաշնակից պետութեան ներկայացուցիչներու Լոնտոնի Առաջին Խորհրդածողովին(2) յայտարարէր էր թէ «Դաշնակիցները խոստացած էին անկախ Հայաստան մը հաստատել»: Գըրզընը կը ներկայացնէր Թուրքիոյ նետ խաղաղութեան մօտալուտ դաշինքին ընդհանուր սկզբունքները, որոնք, ինք կը խորհէր, «ընդունուած էին բոլոր Դաշնակիցներուն կողմէ»: Իտալիոյ Վարչապետ Ֆրանչեսկօ Ս. Նիթիսին համաձայն եղաւ: Ֆրանսայի Արտաքին Գործերու Նախարար Ֆիլիփ Պերթիլլօն նոյնպէս համաձայնեցաւ: «Ամէն բան պէտք է ըլլայ՝ Հայրենի հատուցում կատարելու համար՝ իրենց վրայ գործադրուած վայրագութիւններուն փոխարէն», պատճառարանեց ան, թէ եւ կը հաստատ ինք թէ մտաբար շատ լուրջ դժուարութիւններ կը ներկայացնէր, քանի որ Մեծն Հայաստանի «բոլոր» Հայերը «ջարդուեր կամ տարագրուեր» էին(3):

1920 Ապրիլին, Սան Ռեմոյի Խորհրդածողովին(4), որ Դաշնակից պետութիւններուն ներկայացուցիչները Թուրքիոյ նետ խաղաղութեան դաշինքը վերջնական ձևի բերին, Գըրզընը անգամ մը ետ կրկնեալ թէ Հայաստանը ազատագրելը եղեր էր «Դաշնակիցներուն կողմ ամենեւ թուրթի յայտարարուած պատերազմի նպատակներէն մէկը»: Դաշնակիցները

հետևաբար, «բարոյական ծանր պատասխանատուութիւն մը» ունէին իրենց վրայ, պնդեց ան: Արտաքին Գործերու Նախարարներու և Դեսպաններու Ժողովը, որուն ինք նախագահներ էր Լոնտոնի մէջ, յանձնարարէր էր նախընտրաբար ընդարձակ Հայաստան մը, որ Էրզրումն ալ ընդգրկէր: Միացեալ Նահանգներու ներկայացուցչութիւնը մասնաւոր կերպով փափաքէր էր որ Տրապիզոնի նահանգիստը տրուէր Հայաստանի, բայց ասիկա անկարելի պիտի ըլլար, եթէ Էրզրումը ձգուէր Թուրքիոյ, կ'աւելցնէր Գըրզընը, ինչ ալ համաձայն գտնուելով ընդարձակ Հայաստանի մը: Սան Ռեմոյի այս յօտասկոցութեանց ընթացքին, Պերթըլլոյն ջերմօրէն պաշտպանեց ներառումը Էրզրումի, որ, թէև հայ մեծամասնութիւն մը չէր եղած, սակայն գոյութիւն ունեցեր էր հայկական ստուար գաղութ մը, որուն մեծ մասը շարդուէր էր: Հետևաբար, «բարոյական» զօրաւոր պատճառներ կային այդ քաղաքը Հայաստանին տալու՝ խորհեցաւ Պերթըլլոյն: Ատկէ զատ, Էրզրումը ամուր միջնաբերդ մըն էր, շրջահին կեդրոնը և անոր բոլոր ճամբաներուն կիզակէտը: Եթէ թրքական ձեռքերու մէջ ձգուէր ան, Հայաստանը բոլորովին զրկուած պիտի ըլլար դէպի ծով ելքի ո'րեւէ կարելիութենէ: Գրեթէ անկարելի պիտի ըլլար, Պերթըլլոյն կ'աւելցնէր, հայկական նոր պետութիւն մը կերտել, առանց այդ քաղաքին: Հարցը չափազանց դժուար էր, բայց, «պատիւի խնդիր մըն էր Դաշնակից պետութիւններուն համար զայն կարգադրելը՝ յաչս ամբողջ աշխարհի: Ո՛չ հայերը, ոչ ալ աշխարհի հանրային կարծիքը, մասնաւորաբար Ամերիկայի մէջ, պիտի գոհանային առանց այդ տեղին, Պերթըլլոյն կը պնդէր⁽⁵⁾:

Այսպէս, ուրեմն, անցեալի խոստումներու, բարոյական պատասխանատուութեան, պատիւի և հանրային կարծիքի նկատումներ, մասնաւորաբար Միացեալ Նահանգներուն մէջ, Դաշնակից Պետութիւններուն ներկայացուցիչները մղեցին Արեւելեան Վիլայէթներէն երկրամասի փոխանցում որոշելու Հայաստանի Հանրապետութեան: Աւելի ետք, Միացեալ Նահանգներու Նախագահ Ուոտսոն Ուիլսոնը նոյնպէս առաջնորդուեցաւ նմանօրինակ նկատումներով: Երբ իր իրաւարարութեան արդիւնքը կու տար 1920 Նոյեմբեր 22-ին, ան շեշտեց թէ հարցը քննարկ էր, ինչպէս ինք կ'ըսէր, «բարոյական բարձրագոյն շահերու» մտածումով ու տրամադրելի «ամէնէն վստահելի» տեղեկութեան լոյսին տակ⁽⁶⁾: Որոշեց ան որ 42,000 քառակուսի քիլոմէթրի հասնող երկրամաս մը Թրքահայաստանէն միացուէր Հայաստանի Հանրապետութեան:

Աւետիս Անարոնեան, իրեն Հայաստանի Հանրապետութեան Ծաղաղութեան Դաշնի Պատուիրակութեան Նախագահը Փարիզի մէջ, եղաւ առաջինը որ իր ստորագրութիւնը աւելցուց Սևրի Դաշնագրիին՝ գլխաւոր Դաշնակից պետութիւններուն՝ Բրիտանիոյ, Ֆրանսայի, Իտալիոյ և Ծաբոնի ներկայացուցիչներէն անմիջապէս ետք: Հայաստանը, Ընկերակից պետութիւններուն մէջ, առաջինն էր այբբենական շարքով: Օգոստոս 15-ին, գոհաբանական աղօթք մը տեղի ունեցաւ Փարիզի հայկական եկեղեցիին մէջ և յետոյ ընդունելութիւն մը՝ Պատուիրակութեան կեդրոնին մէջ՝ տօնելու «ազգային մեծ



Քարտեզ 8.— Նախագահ Ուոտսոն Ուիլսոնի տրած առնանկարը

օրը: Հայաստանի մէջ եւս տօնակատարութիւններ տեղի ունեցան Սերի Դաշնագիրին ստորագրութեան առիթով (?): Ամբողջ աշխարհի մէջ, հայերը կը թրթուային հայրենասիրական զգացումներով: Մի քանի տարի ետք, հաշտակունքի, փորձառական իմաստութեամբ, պիտի մկնկարանէր.

«Սերի Դաշնագիրը շլացրել էր բոլորիս աչքերը, կաշկանդել միտքը, մթնադրել իրականութեան զիտակցութիւնը»⁽⁸⁾:

Սերի Դաշնագիրը, նախագծում՝ յաղթական Դաշնակիցներուն, աշխարհի ամենէն ուժեղ պետութիւններուն կողմէ, հայկական թղթը յոյսերը բեւեռեց Ռուսոտր Փարզի վրայ:

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ ՄԱՍԱՄԲ ԽԱՐՈՒՍԻԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԻՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Բայց այս պետութիւններուն դիրքորոշումը հայոց վերաբերեալ յօդուածներուն նկատմամբ՝ խարուսիկ էր մասամբ: Այդ դիրքորոշումը աղիտախորէն հիմնուած էր ուժի եւ հեղինակութեան պատրանքի մը վրայ, երբ, իրականութեան մէջ, Դաշնակիցները զուրկ էին Սերի Դաշնագիրը գործադրելու ազդու միջոցներէն — կամքի ուժէն եւ զօրքերէն: Նոյնիսկ Թուրքիոյ Ռեալ կըրուած Խաղաղութեան Դաշինքէն առաջ, յստակ էր թէ անոնք ո՛չ դրամ, ո՛չ ալ զէնքեր կրնային տրամադրել՝ Դաշինքին յօդուածները իրականութեան վերածելու համար:

Լոյտ Երոմի խնդրանքովը, Դաշնակից Պետութիւններուն զինուորական եւ ծովային ներկայացուցիչները՝ զինուորական զեբազոյն խորհրդատու Մարաշախտ Ֆոշին կողմէ հրատիրուեցան, նոյնիսկ Սան Ռեմոյի Խորհրդատուովէն առաջ, նկատի առնելու Խաղաղութեան Դաշինքին գործադրութիւնը՝ Թուրքիոյ պարտադրելու համար ձեռք առնելիք զինուորական միջոցներուն հարցը, եթէ թրքական կառավարութիւնը մերժէր զայն գործադրել: Չինուորական եւ ծովային ներկայացուցիչներուն տեղեկագիրին համաձայն, Դաշնակիցները, այդպիսի գործի մը համար պէտք ունէին 27 հետեւակ զօրաբաժինի, մինչ իրենք տեղուց վրայ ունէին միայն 19 զօրաբաժին: Ասկի մանրամասնելով, անոնք յայտարարեցին թէ ապագայ Հայաստանի պետութեան հողամասը գրաստուած էր «4 թրքական հետեւակ զօրաբաժիններու կողմէ, զինանխօսելու մեծ պաշարներով», եւ թէ՛ այդ զօրաբաժինները կրնային զօրացուի անկանոն զինուորներու մեծ թիւով: Միս կողմէն, Հայաստան, իր տրամադրութեան տակ գտնուող «տկար ուժը» նկատի առնելով — 15,000 զինուոր, անբաւարար կերպով զինուորակու: Անբարձեշտ պիտի ըլլար, հետևաբար, Դաշնակիցներու զօրքերէն անոր անմիջապէս տալ առնուազն «4 հետեւակ զօրաբաժիններու» օգնութիւնը, եւ, ատկէ զատ, հայթայթել, կարելի արագութեամբ, մարզիչներ, զէնքեր եւ զինամթերք: Ներկայացուցիչները կ'եզրակացնէին թէ Դաշնագիրին գործադրութիւնը չէր կրնար ապահովուի իր ամբողջութեանը մէջ, մասնատրաբար

արեւելեան Ասիական-Թուրքիոյ մէջ, առանց անկի մեծ տարողութեամբ միջամտութեանը Դաշնակից զօրքերու քան որ տրամադրելի էր ներկայիս⁽⁹⁾:

Այդ եզրակացութեան զօրավիզ եղաւ Պատերազմական Նախարարութեան Ընդհանուր Սպայակոյտը, որ դիտել տուաւ թէ տրամադրելի օգնական զօրքեր չկային եւ, անշուշտ, Բրիտանիոյ զինուորական աղբիւրները «լուսնազատ կերպով անբասարաբ» էին պահանջուած պարտադրութիւնները կատարելու: Ընդհանուր Սպայակոյտը կ'եզրակացնէր թէ Բրիտանական կառավարութիւնը կրնար խաղաղութեան առաջարկուած դաշինքը պարտադրել միայն ա՛յն պարագային, երբ պատրաստուած ըլլար դիմակալելու «շանկեալ զօրամասեր մը»⁽¹⁰⁾: Բայց զօրամասերի մը ընթացք տալ անկարելիութիւն մըն էր: Բոլոր պատերազմներուն վերջ մը տալու համար մղուած այս պատերազմէն ետք, նոյնիսկ գոյութիւն ունեցող բանակները չափազանց անհամբեր էին տուն վերադառնալու: 1919-ին, կարգ մը բանակատեղիներու մէջ բացայայտ խռովութիւններ տեղի ունեցնել էին, բողոքելու համար զօրացրուումի դանդաղութեան դէմ: Իշխանութիւններուն կողմէ կը կարծուէր թէ ոչ մէկ քան անկի հաւանականութիւն ունէր Բրիտանիոյ մէջ յեղափոխութիւն մը յառաջանելու՝ քան որեւէ փորձ որ պիտի ջանար բանակին մէջ շարքերը բացարձակ անհրաժեշտութեանը անկի երկար պահել: Ատկէ զատ, զինուորական ծախքը զիստոր թիրախ մը եղաւ խնամարկութեան պահանջքին: Հետևաբար, 1920-ին, զինեալ ուժերու համար նախատեսուած ծախքը նուազեցաւ անկի քան կէտով, 604 միլիոն ստերլինգէն իջաւ 292 միլիոնի, եւ յաջորդ երկու տարիներուն ան նուազեցաւ անկի քան կէտով դարձեալ, ու վերածուեցաւ 111 միլիոնի: Հետեւանքը եղաւ յաւելեալ զօրացրուում եւ «կրճատուած բրիտանական բանակ մը՝ որ գործէր կրճատուած բրիտանական պիտուէրով մը»⁽¹¹⁾:

Այդպիսի պայմաններու տակ, Պատերազմական Նախարարութեան Ընդհանուր Սպայակոյտը դիտել կու տար թէ ինք անկարող էր հայկական պետութեան մը կազմութեանը համար Դաշնակիցներու ծրագիրը նկատի առնելու իբրեւ գործադրելի թաղաքակնութեան ուղեցոյց մը⁽¹²⁾: Բայց դիւանազատութեանը յամառօրէն կը հետապնդէին իրենց գործը:

Արեւելեան վիշախթներէն Հայաստանի Հանրապետութեան փոխանցուելիք երկրամասին հարցը բննարկուեցան Սան Ռեմոյի մէջ, տասներկու ժողովներու ընթացքին⁽¹³⁾: Հարցին խթանազոյն մասը կը կազմէր քաղաքակնութեան եւ տրամադրելի ուժին միջեւ հաշտութեան մը դժուարութիւնը:

Մարաշախտ Ֆոշի համաձայն, կանաւ չկար թէ թորքերը զէնքերու «մեծ քանակութիւն մը» ունէին Անաթոլիայի խորքը եւ ի վիճակի էին մեծ չափով ներդրելու տալու Դաշնակիցներուն: «Ոչ մէկ կարելիութիւն» կրնար տեսնել տն Դաշնակիցներէն օգնութիւն դրկելու Հայաստանին: Հետևաբար, Հայաստանին համար՝ չափազանց դժուար պիտի ըլլար նոր պետութեան կազմութեան մը զօրէր քանակի մը պատրաստումը, քանի որ ան շրջապատուած էր «բռնամական տարրերով»: 1920 Ապրիլ 23-ին, Դաշնակիցներու զինուորական մասնազետները անգամ մը եւս Գերազոյն Խորհուրդին ներկայացուցին իրենց գիր մը որ կը մատնանշէր գոյութիւն ունեցող դժուարութիւնները, Հայաստանի

անմատչելիությունը եւ Դաշնակից զորքերու անորամադրելիությունը: Հայերուն զէնք դրկելու համար ցամաքային միակ ճամբան Պատմ-Թիֆլիս գիծն էր որուն գործածութեան կարելի չէր վստահիլ: Միս կողմէն՝ կառավարութիւնները որոշէր էին թէ պետք չէր որ Դաշնակից զօրք դրկուէր Հայաստանին: Այդ պայմաններուն տակ, հետեւաբար, կը թուէր թէ Հայերը *սամկարող»* պիտի ըլլային Թրքահայաստանը եւ մասնաորարար Էրզրումը ձեռք ձգէլ⁽¹⁴⁾:

Բրիտանական զօրքերուն Էրզրումի մօտենալու հնարարութիւնը մանրակրկիտ կերպով քննարկուեցաւ Գնդապետ Ֆ.Ռ. Մոնալլիին կողմէ եւ ապա փոխանցուեցաւ հարցը *«Գեւմարիի Սպայից Գոլէճին, իբրև ուսումնասիրութեան խնդիր»*⁽¹⁵⁾: Դժուարութիւնները ամփոփուեցան Պատերազմական Նախարարութեան Ընդհանուր Սպայակոյտին կողմէ. Սարըղամիշի երկաթուղագիծի սկզբնատրութենէն դէպի Էրզրում ճանապարհը անանցանկի էր՝ Պատմւմէ Սարըղամիշ 400 մղոն երկաթուղագիծին անյուսօրէն գէշ վիճակին պատճառաւ: Միս միակ կարելի անցքը ծովէն՝ Տրապիզոնի վրայով, ցամաքի ճամբան էր, 196 մղոն երկայնութեամբ: Ծամբու զտիպարի աստիճանը 10-իմ էր, իսկ անցքերը 8200 ոտք բարձրութեան մը կը հասնէին: Նոյնիքն Տրապիզոնը բաց նաւակայան մըն էր, եւ ովկիանոսագնաց նաւերը չէին կրնար մօտենալ անոր:

Ատկէ զատ, Մարաշախտ Ֆոշը կը պնդէր թէ՝

«... Հայ ժողովուրդը դարերով ճնշուէր էր: Ներկայիս ան ո՛չ վարչական կազմակերպութիւն ունէր, ոչ ալ ո՛րեւէ արժէք երկկապացնող զինուորական ոյժ: Հայաստանի անմիջական ապագան, հետեւաբար, վարդազոյն չէր»:

Թուրքիան, միս կողմէն, կրնար տակաւին երեսն գալ իբրեւ նկատելի զինուորական պետութիւն մը: Ան ունէր վարչակալութեան մը կարելոր տարրերը եւ, ինչ որ ինք պիտի բնորոշէր՝ *«ըջային դրութիւն»* մը⁽¹⁶⁾:

Դաշնակիցներու քաղաքական առաջնորդները, սակայն, յօծար էին խաղաղութեան դաշնագիրով՝ Հայաստանի Հանրապետութեան փոխանցելու երկրամասի նկատելի տարածութիւն մը: Կը թուէր թէ այն ատեն անոնք պիտի կարենային հանրութեան ցոյց տալ թէ իրենք կը յարգէին իրենց խտտումները: Բայց դժուարութիւնը՝ իրենց քաղաքականութիւնը գործադրելու միջոցները ապահովել էր: Ֆրանսան ոչ փոխատուութիւն կրնար երաշխատրել, ոչ ալ զինուորական օգնութիւն՝ ուրիշ տեղեր իր ունեցած պարտաւորութիւններուն պատճառաւ, յայտարարեց Ֆրանսայի վարչապետ Միլլըրան, ակնարկելով, Հայաստանին: Նիթթին, նմանապէս, տեղեկացուց թէ կառութիւնը ճիշդ նոյնն էր Իտալիոյ համար: Իտալիան ի վիճակի չէր որեւէ զինուորական ոյժ տրամադրելու, եւ ոչ ալ կրնար հասանի կախարակման ընկու կամ փոխատուութիւններ երաշխատրելու՝ դրամական փոխանակութեան սակի իր այժմու վիճակին մէջ: Լոյս Շորճը ետ չմնաց անոնցմէ. *«Գալով զինուորական ուժն, Մեծն Բրիտանիան որոշապէս ոչ մէկ զինուոր կրնայ տրամադրել»* դիտել տուաւ ան⁽¹⁷⁾:

Անկէ կացութիւնը, որ հետեւանք էր Դաշնակիցներու յաճախ յայտարարած քաղաքականութեան—Թրքահայաստանի ազատագրումը—եւ ո՛չ ուղի մակն ու ոչ ալ տնտեսական կարեւորութիւն ունեցող շրջանի մը համար դրամ կամ զինուորներ տրամադրելու իրենց չկամութեան մէջ հակամարտութեան, պատճառ եղան զանազան փոխզիջումներու եւ հնարքներու: Լոյս Շորճը հակառակ էր ապագայ Հայաստանի պետութեան մէջ Էրզրումի ներառումին: Ընդարձակ Հայաստանի մը ստեղծումը *«գէշ զգացումներ»* պիտի արթնցնէր Ընդհանուր Հայաստանի մահմետականներուն մէջ: Այդ ծրագիրը անհաշտպանելի էր նաև *«ազգագրական»* հիմունքով: Ատկէ զատ, ինք կը խորհէր թէ Մեծ Պետութիւններուն կողմէ ճիշդ չէր բանակցիլ դաշինքներու համար, զորս գիտէին թէ չէին կրնար գործադրել, ու մտադրութիւն ալ չունէին գործադրելու: Լոյս Շորճը զօրաւոր կերպով պահարակեց հայերու մէջ անբջային յոյսերու քաջաւիրումը, երբ Դաշնակից Պետութիւնները կատարելապէս գիտակից էին թէ իրենք չէին կրնար այդ յոյսերը արդարացնել: Նիթթին համաձայն գտնուեցաւ սակի լաւ էր որ Հայաստանը իր սեփական շահերուն սիրոյն Էրզրումը չունենար: Բայց Գըրզընը եւ Պերթրըլօն, Արտաթիմ Գործերու Նախարարները, տարակարծիք եղան: Էրզրումը թուրքերուն ձեռքը ձգելու դէմ փաստարկութիւնները *«շատ ատելի զօրարք»* էին⁽¹⁸⁾:

Դժուարութիւնը շլուծուեցաւ: Անկէ պարզապէս խոյս տրուեցաւ հնարամիտ ձեռով մը: Ծանօթ էր թէ Դաշնագիրը Հայաստանի պարագային ազդու ընկելու համար պետք էր որ Դաշնակիցները *«թէ՛ զինուորական եւ թէ՛ նիւթական»* պարտաւորութիւններ ստանձնէին: Պերթրըլօն, հարցը ճարպիկօրէն պարզաբանելով, փաստարկեց թէ էապէս միայն մէկ հարց կար որ կը սիրապետէր ամբողջ մնացելին վրայ—նիթթականը: Ամէն պատերազմէ տար, միշտ ալ մեծ թիւով ապաներ եւ զինուորներ կը գտնուէին որոնք, զինավարժութեան մէջ փորձառու, պատրաստ պիտի ըլլային զինուորագրուելու, այնքան ատեն որ մէկ եւ կանոնաւոր վճարում ստանային: Այս կէտը օգտագործելով, Լոյս Շորճը անմիջապէս Միացեալ Նահանգները տեսաւ իբրեւ պէտք եղած դրամին աղբիւրը: Իրեն ըստեր էր թէ Հայաստանը մօտաորապէս 10 միլիոն անտրիկի կախարակման մը պէտք պիտի ունենար: Ռ՛վ յօծար էր այսպիսի գումարի մը կախարակման մը յաճախումը յաճախելու: Ինչո՞ւ Ազգերու Լիկան Ամերիկայի չէր դիմեր: Ինք կը հաստատ թէ այդպիսի կոչ մը յաջող պիտի ըլլար: Անուսուցան կրնար, իբրեւ արդիւնք, Նախագահ Ռիլսընը *«դարձնուեց»* յօգուտ Հայաստանի յաւելելու դիտողագիրը ղրկելէ Գերագոյն Խորհուրդին⁽¹⁹⁾: Ինչպէս սակարկուած էր Գոլոյս 4-ին մէջ, Գերագոյն Խորհուրդը ի վերջոյ Նախագահ Ռիլսընին դիմեց, խնդրելով որ Միացեալ Նահանգները ընդունին Հայաստանի համար հովանաւորութիւնը, իսկ ինքն ալ իրատպաստութիւն ընկր ստանձնէրուն վրայ: Լոյս Շորճը այս դիմումին մէջ տեսաւ *«մեծ ստակութիւն մը»*, քանի որ Միացեալ Նահանգները պիտի *«հարկադրուէր»* որոշ շահապրօտութիւն մը ցոյց տալու՝ Հայաստանի ապագային նկատմամբ: Մի քանի օր տարի 1920 Ապրիլ 20-ին, Լոյս Շորճը արտաշայտեր էր արդէն այն տեսակի տար թէ Դաշնակիցները *«պէտք էր»* որ Ուշիկնկընի կառավարութիւնը զին ինչպիսի

պիսի կացության մը մէջ, որ ան ստիպում ըլլար կա՛մ օգնել, կամ մերժել Ամերիկային պէտք էր իմացնել թէ Դաշնակից Պետութիւնները այժմ *«անկարելի բնէ»* մը ունէին իրենց ուներուն վրայ: Պէտք էր որ ան բաժին մը վերցնէր այդ բնէն: Եթէ մերժէր, թող իր մերժումը *«բտակօրէն արձանագրուէր»*: Այն ատեն, ան պիտի չկարենար գանգատիլ Դաշնակիցներուն՝ Հայաստանը պաշտպանելու անկարողութեան մասին⁽²⁰⁾:

Լոյս Շորճը միաժամանակ հնարեց որի՞շ ծրագիր մը. Դաշնակիցները պէտք էր որ զինձօթերը գտնէին հայկերուն համար, եւ անոնք պէտք էր որ զինուէին: Պէտք էր անոնց առիթ տրուէր որ իրենց սեփական ճակատամարտերը մղէին: Եթէ հայերը ի վիճակի չէին իրենց սեփական սահմանները պաշտպանելու, այն ատեն ինք կը խորհէր թէ *«այդպիսի ազգի մը տեղ չկար աշխարհի վրայ»*: Վստահաբար, Դաշնակից կառավարութիւններէն ոչ մէկը *«ճնդհիսկ առանձին վաշտ մը»* պիտի ղրկէր, անլցուց ան: Սըր Հենրի Ուիլսոնը եւ Մարաջայտ Ֆոշը ներկայ էին Ապրիլ 20-ի Գերագոյն Խորհուրդի ժողովին, զոր Վայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետը նկատեց իրրև *«ամէնէն անձեռնհաս, թղ և սինիք ժողովներ»* հարիարար այն ժողովներէն որոնց ներկայ եղեր էր ինք: Մասնաորաբար քննադատեց ան Լոյս Շորճին այն տեսակէտը թէ՛ կթէ հայերը ի վիճակի չէին յաղթելու, այն ատեն չէր արժար զիրենք փրկել: Այս խօսքը նկատեց ան *«բացարձակապէս սինիք»*: Ծառ յիշատակութիւն չկար փոքր պետութիւններուն, թուրքին *«վայրագութեան»*, մասնատականներուն կողմէ ջարդուած *«խնդ»* քրիստոնէաներուն մասին, մասնանշեց ան իր օրագրութեան մէջ: Ֆոշը և ինք համաձայն էին թէ ասիկա իրենց ներկայ եղած ժողովներուն ամէնէն *«փէթուալալ»*ն (խղճալի) էր: Իսկ Ֆոշին մեկնաբանութիւնը եղեր էր *«էա փոլիթիք ա տէօ սու»* (աժմանցը քաղաքականութիւն) ⁽²¹⁾:

Ուրեմն Դաշնակից պետութիւններուն ու մասնաորաբար Բրիտանիոյ քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ սինի՞ք էր: Տասնորդում հայերը, *«անմղղներն արխնովը թորչուն ճերկին»* բնիկները, որոշապէս արեւելեան Թորքիոյ իրենց երկրամասերուն չէին կրնար վերատիրանալ, ստանց արդիւնաոր օգնութեան: Եւ սակայն պետութիւնները նախագծեր էին դաշնագիր մը, որուն մէջ՝ հայոց վերաբերեալ յօդուածներուն գործադրութեան համար, անոնք ոչ մէ՛կ վաշտ, ոչ ալ որ՛նէ գումար պիտի տրամադրէին: Ուրեմն թրքապատ Ընդհանուր Սպայակոյտի եւ Մոնթելիտին դիրքորոշումները ակել իրաւե՛ս եւ ակել պարկե՛շտ էին: Ընդհանուր Սպայակոյտին համաձայն, Հայաստանի *«շտագոյն շաները»* կը պահանջէին որ անոր գոյութիւնը իրրև ինքնուրոյն պետութիւն մը, կրնար միայն երաշխարորիլ թրքական գերիշխանութեան տակ, կթէ կը փափակէր որեւէ նախկին թրքական երկրամաս ներառնել ⁽²²⁾: Մոնթելիտին, իր կարգին, Նախարարներու Խորհուրդին խրատ տուաւ թողորովին տարբեր ընթացք մը որդեգրել: Այժմ *«որոշ (էր) թէ ոչ մէկ Պետութիւն Հայաստանի համար հովանաւորութիւն մը պիտի ընդունէր»*: Անհրաժեշտ էր, հետևաբար, որ նոր հանրապետութիւնը բարեկամական յարաբերութիւններու մէջ ըլլար իր արևմտեան որացիին հետ: Այս պայմանները

կարելի կ'ըլլային միայն այն ատեն, երբ Հայաստանի սահմանը գծուէր Էրզրոմի արևելքէն, պնդեց Մոնթելիտին: Որեւէ ուրիշ փոխընտրութիւն՝ տեսական պատերազմ պիտի գրգռէր շրջանի մը մէջ որ կարելի չէր ակնկալել որ Դաշնակիցները գործէին ⁽²³⁾:

Հայոց վերաբերեալ յօդուածներուն նկատմամբ՝ Բրիտանացի քաղաքագետներուն դիտումնաոր կերպով սինիք դրդապատճառներ վերագրելը պիտի նշանակէր չափազանց պարզամիտ տեսակէտ մը որդեգրել, եւ ասիկա որոշապէս սխալ պիտի ըլլար: Կը թուի թէ՛ Բրիտանիոյ իշխանութեան, հեղինակութեան և ուժին նկատմամբ՝ անոնց խարուսիկ կարծիքն էր սխալը: Բրիտանացիները, թիրիմացաբար, կարծեցին թէ իրենք կրնային կերպով մը դաշինքը պարտադրել:

Գերմանական, Աւստրո-Հունգարական, Ռուսական եւ Թրքական կապրութիւններուն քայքայումը, Կեդրոնի պետութիւններուն պարտութիւնը և Միացեալ Նահանգներուն Եւրոպայէն հեռացումը 1919-ին, յաղթական Դաշնակիցներուն և մասնաորաբար Բրիտանիոյ համար քաղաքական հսկայական պարագպութիւն մը ստեղծեր էին ⁽²⁴⁾: Դաշնակիցներու և մասնաորաբար Բրիտանիոյ առաջնորդները յանկարծ իրենք զիրենք գտան միլիոնաոր ժողովուրդներու ճակատագիրը ձեակերպելու եւ բազմաթիւ երկիրներու սահմանները կարգաորելու համաշխարհային անհայրճաջ պարտաորութիւններու առջև: Արդիւնքը եղա՛ւ անսահման ուժի և հեղինակութեան չափազանցումը զգացումի մը տարածումը իրենց մէջ: Այսպէս, 1920 Փետրուարին, Դաշնակից Ներկայացուցիչներու Լոնտոնի ժողովի ընթացքին, երբ Չեմպայականները Կիլիկիոյ Ֆրանական զօրքերուն վրայ յարձակեցան և 15,000-էն 20,000 Հայեր ջարդեցին, Գըրգընը անարգում զգաց: Ան Դաշնակիցներու մէկ ժողովին ըսաւ թէ Դաշնակիցներուն համար *«անկարելի»* էր թուրքերու կողմ այս *«նախատական արհամարհանքը»* թողատրել, և թէ՛ երեք պետութիւններն ալ պէտք էր որ միանային *«համապատասխան պատիժները»* պարտադրելու: Նմանապէս, Լոյս Շորճը յայտնեց իր լուրջ մտահոգութիւնը՝ Թրքական կապրութեան տարածքին վրայ Դաշնակիցներու *«հեղինակութեան»* և Մեծ Պետութիւններու *«արձանապատուութեան»* մասին ⁽²⁵⁾: Բայց, արագօրէն ցրտող իր քանակներով, Բրիտանիոյ զինուորական ոյժը կը նուազէր: Բրիտանական իշխանութիւն, հեղինակութիւն և ոյժ, ստանց զինուորական կարողականութեան, խարուսիկ էին ու որոշապէս անբարարար՝ Թրքական Դաշինքը պարտադրելու իր մարդոյութեամբ: Բրիտանիոյ առաջնորդները տակալին պէտք էր որ իրենք զիրենք պատշաճեցնէին Բրիտանիոյ յանկարծ ընդորձակումն լետ-պատերազմեան հեղինակութեան և անոր նուազող զինակ ուժին միջև եղած անհամաշափութեան:

Բայց, հայոց վերաբերեալ յօդուածները թերեւս զետեղումով Էլեմարդապիրական հանրային կարծիքը անդորրելու միտումով, ոչ թէ գտնուել գործարկելու, այլ՝ դաշնագիրին մէջ անոնց գոյութիւնը ցուցաբերելու համար՝ Երթուի թէ Լոյս Շորճը, ոչ-մասնագէտ մը, տեղեակ՝ *«հին»* ու *«բազմակի»* պետականութեան հանդէպ ժողովրդային անպատասխան, և յափտական

ըլլալով Արտաքին Գործերու Նախարարութեան իրաւունքները, ցոյց տուաւ աւելի «պատեհակապաշտ եւ օրը-օրին» արտաքին քաղաքականութիւն մը վարելու միտում մը⁽²⁶⁾: Դաշնակից միւս ղեկավարներուն հետ շրջուն խորհրդածողովներ կազմակերպելով եւ հրապարակայնութեան սպիտակ փայլիմ տակ խնամքով պատրաստուած խօսակցութիւններով, ամէն բանէ վեր նախանձախնդիր էր ան «դրական արդիւնքներ ձեռք բերած ըլլալ երեւնալու»⁽²⁷⁾, Սևրի Դաշնագիրին հայոց վերաբերեալ յօդուածները պատասխանն էին անցեալի հրապարակային խոստումներուն, նաև՝ թէ՛ Դաշնակից ղեկավարներուն եւ թէ՛ Լոյտ Շորճիին պարտքերուն վճարումը հանրային կարծիքի այն հատումածին որ խորապէս համակիր էր Հայաստանի եւ կը հաւատար ազգութեան սկզբունքին: Այդ յօդուածները ցոյց պիտի տային թէ կառավարութիւնը հոգածու էր Հայաստանի նկատմամբ: Անոնք նաև կրնային ծառայել իբրև ուշադրութեան շեղում մը այն իտելալապաշտներուն, որոնք խորշանք կը զգային Սեծ Պետութիւններուն Միջին Արևելքի՝ Սուրիոյ, Պաղեստինի եւ մասնատրարար Միջագետքի մէջ հետապնդած յափշտակումի քաղաքականութեան:

Լոյտ Շորճիին պնդումը՝ Հայկական հարցը մտերիկայի Միացեալ Նահանգներուն վրայ բեռնակալ, հակառակ այն հանրայայտ տեղեկութեան թէ շատ յոյս չկար, կը ցոյցանէր քաղաքական ճնարամտութիւն մը որ պատասխանատուութեան զերծ էր ոչ պզտիկ չափով: Ծիւնիչ քաղաքագիտութիւն չէր ան: Ի՞նչ պիտի պատահէր Հայաստանին իրապէս, եթէ Ամերիկան պատասխանատուութիւնը մերժէր: Լոյտ Շորճիին տրամաբանութիւնը թէ՛ եթէ ան մերժէր, այն առեւն անոր մերժումը պէտք էր «որոշապէս արձանագորութիւն», հաւարակ հնարք մըն էր՝ հաւանական ձախողութեան մը մեղադրանքը ուրիշին ուղղելու: Լուծում մը չէր ան Հայաստանի համար:

1920 Յունիսին, Ամերիկեան Ծերակոյտը վճռապէս մերժեց հայկական հովանաւորութիւնը: Նախագահ Ուիլսոնը, սակայն, հաւանեցաւ գծել սահմանները Հայաստանի: Ինչպէս պայմանագրուած էր Սևրի Դաշնագիրին մէջ, Թուրքիա, Հայաստան ինչպէս նաև միւս Համաձայնող Բարձր Կողմերը հաւանեցան «ընդունիլ» Նախագահին որոշումը⁽²⁸⁾: Բայց երբ անոր իրաւադատութեան արդիւնքը ծանուցուեցաւ Նոյեմբերին, Քեմալականները արդէն Երևան հասեր էին՝ Ռուսահայաստանի մէջ:

Սևրի Դաշնագիրը, Դաշնակիցներու եւ Բրիտանիոյ կողմէ ուժի պատրանքի մը եւ հնարամտութեան վրայ հիմնուած, իր կարգին պատրանք մը ստեղծեց նաև հայերուն մօտ: Պզտիկ ժողովուրդ մը, անոնք համաշխարհային ստապերողներուն կողմէ նախագծուած Դաշնագիրին մէջ տեսան ապացոյց մը մեծ սազկերու քարեկանութեան: Դաշնագիրը իրենց հաւատքը եւ յոյսերը սևեռեց Եւրոպական պետութիւններուն վրայ, որոնք այնքան շատ կը խտատահային: Բայց Դաշնագիրը ո՛չ մէկ կարգադրութիւն պայմանաւորեց Հայաստանի սպառնալուծութեան համար: Ընդհակառակը, հայկական լայնատարած սահմաններու նեղանկար տալով, ան կատարեց թուրքերը, որոնք Հայաստանը տեսան փրսցած քայց ամբողջովին անօգնական եւ մեկուսացած: Այսպէս, ուրեմն, Սևրի Դաշնագիրը, որուն համար հայերը գոհարարական աղօթքներ մատու-

ցին, Ազգայնական Թուրքերուն համար եղաւ զիրենք զրգոող վաներաթողջ՝ մը: Անոնք ոչ միայն որեւէ երկրամաս չզիջեցան Թրքահայաստանէն, այլև նոյնիսկ նախապատերազմեան Ռուսական սահմանը անցնելով գրաւեցին Ռուսահայաստանի մեծ մասը: Դաշնագիրը, վերջապրութեան, Հայաստանի մահաՎճիռը եղաւ:

ՌԻՄՍՆԻՆՈՅ ԵՒ ՂԱՇՆԱԿԻՑՆԵՐՈՒ ԽԱՖՈՒՄԻԿ ԳԻՐՔԸ ԿՈՎԿԱՍԻ ՄԵՋ. ԿՈՎԿԱՍԵԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԿԸ ՏՐՈՒԻ ՀԱՎԱՊՈՒԾԵՒԿԵԱՆ ՈՒՂՂՈՒԹԻՒՆ, ԲԱՅՅ՝ ՈՉ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ

Եթէ Բրիտանիոյ եւ Դաշնակիցներուն դիրքորոշումը գրեթէ խաբուսիկ էր Փարսիի մէջ, նուազ դիրքակի չէր ան նաև Կովկասի մէջ: Բրիտանիոյ համար ստեղծուած անլուծելի թնճուկը՝ քաղաքակաւանութեան եւ ուժի միջև, քացայտուեցաւ նաև Կովկասեան հանրապետութիւններուն նկատմամբ: Բրիտանական կառավարութիւնը յստակօրէն նպատակադրեց Կովկասը եւ Պարսկաստանը հեռու պահել պոլշեիկեան ազդեցութեան, քայց չկրցաւ ան, կամ չյօծարեցաւ պէտք եղած ոյժը գործածել: Նոյնիմըն Բրիտանական Նախարարներու Խորհուրդէն կարգ մը անդամներ վերահասու էին այս կացութեան: Այսպէս, ճշմանակալից կերպով «շեշտուեցաւ» եւ ընդունուեցաւ թէ Պարսիկներուն նկատմամբ կառավարութեան կեցուածքը «անհիշող» էր.

«Մենք պէտք էր որ ընդունէինք թէ տրամադրելի զինուորական ուժերը չունէինք որպէսզի (Պարսիկները) ի վիճակի դարձնէինք Պոլշիկները դուրս պահելու: Քանի որ սակիւ չէինք կրնար ընել, պէտք էր որ մենք քաջալերէինք Պարսիկները որ կարգ մը համաձայնութիւններ կնքէին Պոլշիկներուն հետ: Միճշև հիմա, մենք անկի ետ կեցուցած ենք զիրենք այդ քայլը ստենել»⁽²⁹⁾:

Պարագան նման էր ատոր՝ Կովկասի նկատմամբ եւ: Բրիտանական կառավարութիւնը, կամ անկի Արտաքին Գործերու Նախարարութիւնը, Գրքրքի ղեկավարութեան տակ, մինչև վերջը իր ներկանկութիւնը գործածեց Կովկասեան հանրապետութիւնները մղելու որ ընդդիմանային պոլշեիկեան ազդեցութեան տարածումին, առանց սակայն անհրաժեշտ միջոցը եւ իրական օգուտները հայթաթելու եւ զանոնք ի վիճակի դարձնելու այդ գործին:

Ակնարկութիւն եղած է արդէն այն պայմաններուն, որոնց տակ Հայաստանի, Վրաստանի եւ Ագրպէյճանի Հանրապետութիւններուն տր յայտարարութիւնները կրելէն ետքը էր միայն, 1920 Յունուարին, որ Դաշնակիցները զանոնք իբրև անկախ պետութիւններ ճանչցան, Բրիտանական կառավարութեան յանձնարարութեան վրայ: Այդ ճանաչումը, սակայն, չէր թելադրուած ազգային ինքնորոշման սկզբունքին: Ան պարզապէս հիմնուած էր այն պատճառարեւութեան վրայ թէ՛ քանի որ «Սպիտակ» ռուսական բանակները բոլորքայուն էին, եւ քանի որ ոչ Բրիտանական, ոչ Յրանական, ոչ սոլ Իտալական

կառավարությունները կրճատե՞ն որեւէ զօրք «տրամադրել» Կովկասի համար, այդ հանրապետությունները պետք էր որ քաջակերտվեին, պետք էր որ զվեքի, զինամթերքի և ուսեստեղծիմ օգնութիւն տրուէր իրենց, որպէսզի ընդ դիմանային Պոլշեիկութեան: Պետք էր որ անոնք «դիմադրվին» Պոլշեիկներուն, պաշտպանելին Կովկասը և մասնատրաքար «պահակազօրեին»: Պարուն Բացատրելով իր պատճառները Հայաստանի տը ծագօթօ (իրողական) ճանաչումը թեկադրելու, Գըրզընը ըսաւ Դաշնակիցներու Երկայացացուցիչներուն.

«... Հայկական Պետութիւնը պատրաստ է Անդրկովկասեան Պետութիւններուն միանալու ընդդէմ Պոլշեիկներուն: Հետեւաբար, կը խորհիմ թէ արդար եւ իմաստուն պիտի ըլլար անոր ճանաչում տալ...»:

Մանաչումէն գատ, Լոյտ Շորճը առաջարկեց նաև այդ պետություններուն հայթայթել նիւթական օգնութիւն, քայց՝

«... այն քաջաչալտ պայմանով որ Կովկասեան Պետութիւնները իրենց ամբողջ ուժով դիմադրեն Պոլշեիկներուն եւ Պաքուն պահակազօրեան»⁽³⁰⁾:

Ուրեմն, Բրիտանիոյ եւ Դաշնակիցներուն ճանաչումը Հայաստանի իբրև տը ծագօթօ հանրապետութիւն՝ նպատակաւոր էր, իսկ տրուելիք օգնութիւնը՝ պայմանաւոր:

Անմիջապէս ետք, Փարիզէն եկած հրահանգներու վրայ եւ հայկական բանակը զինելու ու սարքաւորելու նպատակով, Երևանի Բրիտանական Գաղտնի Սպասարկութեան Սպայ Հարիրապետ Հ. Գորթը, իր «ոյժ գաղտնի եւ խորհրդապահական» նամակով, Հայաստանի Վարչապետէն ինչպէս նաև Պատերազմական Նախարարէն ստիպողական կերպով պահանջեց իր տրամադրութեան տակ դնել «(զինուորական) ամէն տեղեկութիւն»: Հաստիք տուա անոնց սա բաւերով. «դուք պիտի գործէք ի շահ Հայաստանի Հանրապետութեան եւ Դաշնակիցներուն»⁽³¹⁾: Նպատակադրուած էր՝ Հայաստանը, Կովկասեան միա հանրապետություններուն հետ, դարձնել պարզապէս գործիք մը, Համաձայնական Պետություններու կողքին, Պոլշեիկութիւնը սահմանափակելու պայքարին մէջ:

Որոշումը քաղաքական էր: Կովկասի անկախութիւնը պիտի արգիլէր Պոլշեիկներուն եւ Քեմալականներուն միջև զինակցութիւնը եւ պիտի ծառայէ իբրև պատուար մը ընդդէմ Պոլշեիկեան յառաջացումին դէպի Պարսկաստան, դէպի «կարևոր դիրք մը», Բրիտանական Կայսրութեան պաշտպանութեան ծիրէն ներս: Այդ պատճառաբանութեան վրայ էր որ Նախարարներու Խորհուրդը հաստեցաւ երկու Բրիտանական վաշտեր պահել Պաքումի մէջ, «այնքան աստե՛ն որ կարելի էր», նոյնիսկ Բրիտանական զօրքերուն Կովկասէն մեկնումէն ետք, 1919-ի Օգոստոսին: Բուլքարի եւ Տեհիքիմի «Սպիտակ» Ռուսական բանակներուն քայքայումին պատճառով, Կովկասը եղեր էր «կամուրջ» մը, որ «երկու հորդաններուն»—Պոլշեիկներուն և Մահմետականներուն—միացումը սրբիլելու համար պետք էր որ պաշտպանուէր Դաշնակիցներուն կողմէ: Գըրզընը քատագովն էր այդ շրջանը Պոլշեիկեան յառաջացումին դէմ իբրև

«պատուար» մը վերապահելու տեսակէտին: Կը շեշտէր ան թէ շրջանին քայքայումը կրճար «չափազանց ծանրաշիտ» հետեւանքներ ունենալ: Իր տեսակէտները ամբողջովին կը բաժնէր կամ անոնց հաստատմօրէն կ'արձագանգէր շրջանին Բրիտանացի Բարձր Կուսակալ Օլիվըր Ուորտոփըլը⁽³²⁾:

Պոլշեիկներուն կողմէ, 1920 Ապրիլին, Ազրպէյճանի իշխանութեան տիրացումէն ու Պաքումէն Բրիտանական զօրքերուն՝ Յունիսի նետանալէն ետք իսկ, մինչև 1920 Սեպտեմբեր, Արտաքին Գործերու Նախարարութիւնը կորովի կերպով և անընդհատ պնդեց պահպանումը Կովկասի «անկախութեան»⁽³³⁾ եւ հակա-պոլշեիկեան դիրքորոշումին: Ծրջանի Բրիտանական Բարձր Կուսակալութեան՝ Գնդապետ Ս.Պ. Սթոքսին հրահանգելով, Գըրզընը «քաղաքականութեան ընդհանուր գիծերը» տուա հետեւեալ կերպով.

«ա. Պահպանումը Կովկասեան Պետութիւններուն անկախութեան:

բ. Ազրպէյճանի ու Երևանի Հանրապետություններուն փրկութիւնը, երթ կարելի է, Սովետական Կառավարութեան ազդեցութեանէն:

գ. Բարդյական զօրակցութիւն Վրաստանին՝ այնքան աստե՛ն որ ան պահէ մեզի հետ իր այժմու բարեկամական եւ հակա-պոլշեիկեան դիրքորոշումը»⁽³⁴⁾:

Այսպէս, ուրեմն, մինչև ետք, Բրիտանական կառավարութիւնը ջանաց Կովկասեան ժողովուրդները ետ կեցնել Սովետական Ռուսիոյ հետ համապարփակ համաձայնութեան մը զալ:

Բայց Բրիտանական քաղաքականութիւնը Կովկասի նկատմամբ չէր հաստատուած ամուր հիման մը վրայ: Երբեք ազդու օգնութիւն չտրուեցաւ հանրապետություններուն. քաղաքականութեան զօրավիգ եղան միայն յայտարարություններ ու խրախուսանքներ:

Բրիտանական զինուորական ոյժը Կովկաս հոսեր էր 1918-ի վերջտարութեան՝ լեցնելու 1917-ին Ռուսիոյ քայքայումով եւ 1918-ին Գերմանիոյ և Թուրքիոյ պարտութեամբ ստեղծուած քաջաչալտ պարապը: Ուրեմն, Կովկասի մէջ Բրիտանիոյ ներգրաւումը ձեւակերպուեր էր անկի պատահականութեամբ քան ծրագրումով⁽³⁵⁾: Բրիտանական զօրքերուն մեծագոյն մասին 1919-ին նետացումին—նիւթական պատճառներով գլխաւորաբար⁽³⁶⁾— յաջորդեց ուսական (այժմ պոլշեիկեան) ուժին աստիճանական վերակազմումը եւ վերակենդանացումը: 1920-ին, հետեւաբար, Բրիտանիոյ հեղինակութիւնը Կովկասի մէջ հիմնուած էր միայն որպէս Մեծ Պետութիւն իր անունին վրայ: Բրիտանական, ուրեմն, ուղղութիւն տալ ծրագրելու դիրքին մէջ եղաւ, քայց պաշտպանութեան միջոցներ չկրցա հայթայթել:

Տեհիքիմի բանակներուն քայքայումը մեծ նշանակութեամբ դէպք մը եղաւ Բրիտանական քաղաքականութիւնը ձեւակերպող: Մինչ Բրիտանացի բոլոր քաղէտները ընդհանրապէս աշխատեցան Կովկասը, Դաշնակիցներու գլխից քերով, վերածել պատուարի մը՝ Պոլշեիկութեան դէմ, զինութեանը եւ Պաքան քաղմական Նախարարութիւնը, կը թո՛ի, կորսնցուցին իրենց նետադրոյսը:

թիւնը եւ յոյճ այդ շրջանին հանդէպ ու համակերպեցան այն իրողութեան թե ոչ կամ կանուխ ան դարձեալ պիտի գար, ինչպէս անցեալին, Ռուսոյի իշխանութեան տակ—այս անգամ Պոլշեիկեան Ռուսոյ: 1920-ի սկիզբը, զանազան աղբիւրներէ մէկտեղուած տեղեկութիւնները ցոյց կու տային թէ Պոլշեիկեակոր յաջողութիւններ կ'արձանագրէին: Գաղտնի տեսակցութեան մը ընթացքին, Թորքոյի մալիկին Պատերազմական Չինուորական Պատուիրակութենէն Լեզվերը եղած էր, Պերլինի Բրիտանական Չինուորական Պատուիրակութենէն Զապալտ Այվըն Հետլիին ըսեր էր թէ Պոլշեիկեակոր «պիտի չպարտուին»: Ընկերը մօտէն տեսած էր թէ՛ Տեհիքիեան եւ թէ՛ Սովետական քանակները: Տեհիքիեի քանակին մասին ան արհամարհանքով խօսեր էր. քայքայ քարաքար զուլեւտով՝ Սովետական քանակներուն մասին⁽³⁷⁾: Թէ՛ն Պոլշեիկեակորն դիրքը կը բարելաւուէր հետզհետէ, քայքայ Բրիտանիան չկրցաւ անոնց դէմ մեծ տարողութեամբ դիմադրութիւն ստանձնել Կովկասի մէջ: Երբ 1920 Յունուար 3-ին Ուորտոփը Գըրզընին հետագրեց Տեհիքիեին ամբողջական քայքայուիմ հաւանականութեանը եւ Պատրոմի մէջ լիովին սպառազինուած զօրքերու առնուազ մէկ զօրաբաժինի անլետաձգելի անհրաժեշտութեանը մասին, Պատերազմական Նախարար Չըշիլը «ոչ մէկ կարելիութիւն» տեսաւ այսպիսի միջոցառումի մը համար: Գրեց նոյնիսկ թէ պետք էր որ շուտով նկատի առնուէր Բրիտանական զօրքերու հետացումը այնտեղէն⁽³⁸⁾:

Սըր Հենրի Ուիլսոնը պատճառաբանեց թէ՛ քանի որ «անկարելի» էր երկու զօրաբաժին գործածել՝ Կասպից Ծովուն իշխանութիւնը պահելու, Բրիտանիոյ համար «անկարելիութիւն» մըն էր Հնդկաստանի պաշտպանութեան յստաշազոյն գիծերուն վրայ մնալը: Միակ կարելի գիծը՝ Պաղեստինի, Միջագետքի եւ Հնդկաստանի երկաթուղագծային դրոպեանց սկզբնատրոյթիւններն էին: Հետեւաբար, պնդեց ան, թէ Բրիտանական քաղաքականութիւնը պէտք էր պատշաճեցնել պաշտպանութեան այդ կարելի գիծին, հրաժարելով Կովկասէն՝ իբրեւ անպէտք: Գանձային Նախարարութեան Նախարարութեան եւ թէ Օդային Նախարարութեան համար միայն 75 միլիոն ստերլինի գումար մը թոյլատրելու որոշումը առած էր: Սակայն, Կովկասի մէջ երկու ազդու զօրաբաժինները պահելը պիտի արժէր տարեկան 50-60 միլիոն ստերլին: Հետեւաբար, Սըր Հենրի Ուիլսոնը կը պնդէր.

«... ինչ որ անհրաժեշտ է՝ զօրքերուն կեդրոնացումն է մեզի համար կենսական պատերազմական թաւերաձայններուն մէջ, այսինքն՝ Անգլիոյ, Իրլանտայի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Միջագետքի, այդ յաջորդականութեամբ»:

Համոզուած էր ինք թէ՛ կրէ Տեհիքիեը իյնար, Պոլշեիկեակոր «որոշապէս պիտի գրաւին Պաքուն»: Անօգուտ էր, ան խորհեցաւ, Կովկասեան պետութիւնները զինել, քանի որ բոլոր զէնքերը նուէր պիտի մնային Պոլշեիկեակորն: Քանի որ Բրիտանիան եւ Դաշնակիցները ի վիճակի չէին ազդու ոյժ գործածելու, 1920-ի Յունուարէն սկսեալ հաշտուած էր ինք Կովկասին, «Էւրաստանին եւ

Ալպայքնանին» Պոլշեիկ (ըլլալուն): Բրիտանիան պիտի ստիպուէր նոյնիսկ Պարսկաստանէն դուրս ելլել, կը հաստատար ան⁽³⁹⁾:

Որեմն, Տեհիքիեի պարտութենէն ետք, եւ 1920-ի սկիզբէն, Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետը, յատկաբար, ոչ մէկ յոյս սնոյց թէ՛ Կովկասը կրնար Պոլշեիկեան յատաշխաղացումին դիմադրել, առանց Դաշնակից երկու զօրաբաժիններու ներկայութեանը հոն: Մարաշախտ Ծոշը համաձայն էր⁽⁴⁰⁾: Բայց ո՛չ Նախարարներու Խորհուրդը, ոչ ալ Պատերազմական Նախարարութիւնը կրցան երկու զօրաբաժին տրամադրել Կովկասի համար:

Նախարարներու Խորհուրդէն կարգ մը անդամներ ընդունեցին նոյնիսկ թէ՛ Կովկասէն եւ յետոյ Կասպից Ծովէն Բրիտանիոյ զինուորական հետացումին որոշումը անխուսափելի դարձուցեր էր Բրիտանիոյ եւ Դաշնակիցներու իշխանութեան կորուստը բոլոր այս շրջաններուն մէջ, եւ ատելի լա էր ճանչնալ դէպքերու այս անխուսափելի ընթացքը: Դիտել տրուեցաւ թէ՛ հիմա որ Պոլշեիկեակոր աներ էին Կասպից Ծովու իշխանութիւնը, ամբողջ կացութիւնը փոխուած էր: Բրիտանական սահմանափակ զօրքերը հիստասիան Պարսկաստանի մէջ կը մնային միայն «Պոլշեիկեակորն թոյլատրութեամբ»⁽⁴¹⁾:

Հետեւաբար, 1920 Յունուարէն սկսեալ, Կայսերական Ընդհանուր Սպայակոյտին Պետը եւ Նախարարներու Խորհուրդին առնուազ մի քանի անդամները համոզուած էին թէ անխուսափելի էր Կովկասի անկումը՝ Սովետական իշխանութեան տակ:

Այսուհանդերձ, Արտաքին Գործերու Նախարարութիւնը, Գըրզընի դէկլարութեան տակ, խստագոյնս կոչ ըրաւ Կովկասի իր քաղաքական ներկայացուցիչներուն որ ստիպէին հանրապետութիւնները, որպէսզի Պոլշեիկեան ազդեցութեան դիմադրելի կարելի եղածին չափ երկար. ու Բրիտանիոյ ներկայացուցիչները իրենց տրուած հրահանգներուն հետեւեցան գերմախանձախնդրութեամբ: Հանրապետութիւնները պէտք էր որ գործածուէին իբրեւ պատուար: Բայց, Լոյտ Եորճին առաջարկը եւ Գերագոյն Խորհուրդին 1920 Յունուարի որոշումը՝ Կովկասեան պետութիւններուն զէնքեր, զինամթերք եւ ուսուստեղէն հալթայթելու, մեծ մասամբ անհետեւանք մնաց: Ապրիլի կէսը մինչեւ Իաշնակիցները տակաին որեւէ զէնք կամ զինուորական ուրիշ պաշար չէին հասցուցած Հայաստան: Արդարեւ, տեսնուեցաւ թէ երեք հանրապետութիւններուն համար տրամադրելի զէնքերը իրապէս «չափազանց սահմանափակ» էին Բրիտանիան չարաբերաբար պզտիկ համեմատութիւն մը միայն կրնար հուշայել պահանջուած ամբողջէն, հետագրեց Գըրզընը: Ծանօթ էր սակայն, թէ Հայաստանի պահանջը ամենէն շատ էր, քանի որ ան ստիպուած էր ինչպիսիք պաշտպանել նաեւ Թորքերուն դէմ⁽⁴²⁾:

Եթէ ատելորդ զէնքեր առատօրէն տրամադրելի չէին, միս կողմն դրած ալ տրամադրելի չէր: Հայաստանի խնդրանքը մէկ միլիոն ստերլինի փոխուտութեան մը համար՝ մերժուեցաւ Գըրզընի կողմէ: Գանձային Նախարարութիւնը յօժար չէր Խորհրդարանէն խնդրելու որ որեւէ փոխատուութիւն վաճարեցնէր Կովկասեան հանրապետութիւններուն համար: Ոչ ալ իր, ոչ ալ իր ներկայի կարելի եղաւ դրկել Կովկաս, որովհետեւ երեք հանրապետութիւններու ստեղծ

լինի վարկ չունէին: «Ամէն բան կախում ունի հիթական հարցէն, եւ կ'ուշանայ այդ պատճառով», Լորտ Հարտինկը հետագրեց Գըրզընին, Սան Ռեմօ: Թէ Գանձային Նախարարութիւնը եւ թէ Պատերազմական Նախարարութիւնը կը պնդէին նախապէս տրուած գումարներ ունենալ *տոկոսառով* եւ կը մերժէին արտածումներու վրայ հիմնուած նոր վարկեր բանալ: Արտաքին Գործերու Նախարարութիւնը *«երկու ամիսէ ի վեր»* հաղորդակցութեամբ մէջ գտնուել էր Պատերազմական Նախարարութեան հետ՝ սպաներու Կովկաս ատարածումի հարցով: Բայց ան ո՛չ մէկ կարծիք պիտի յայտնէր Հայաստանի համար զինուորական խորհրդատուներու մասին, մինչեւ որ *«ամբողջական տեղեկութիւն»* ստանար եղած ծախքը գոցելու համար հոն առկա գումարներուն մասին: Ապրիլ 20-ին միայն՝ Պատերազմական Նախարարութիւնը յայտարարել էր թէ առարկութիւն չունէր Կովկասի համար սպաներ տրամադրելու մասին, սպայ մանա որ *«ծայիքներ չբեռցուէին Բանակի հիմնադրամին»*⁽⁴³⁾:

Ուրեմն, ոչ զէներեր, ոչ ալ զհինուորական խորհրդատուներ ղրկուեցան Կովկաս, մինչև 1920 Ապրիլի վերջը. եւ Նախարարներու Խորհուրդը լիովին իրազեկ էր այդ կացութեան⁽⁴⁴⁾: Նիսիական խտտապահանջութիւնը ստուերի տակ կը ձգէր քաղաքականութեան բոլոր ուղղութիւնները, յատկապէս շրջանի մի նկատմամբ, որուն համար զինուորական իշխանութիւնները կը հաւատային թէ Կայսրութեան պաշտպանութեան համար կենսական նպաստ չէր ներկայացնէր:

Բայց, ամբողջ այդ ժամանակամիջոցին, Կովկասեան հանրապետութիւնները Բրիտանացի քաղաքագէտներուն կողմէ անընդհատ կը մղուէին Պոլշեփկութեան դիմադրելու: Համայնքներու Տան Առաջնորդ Պոնըր Լօն, 1920 Փետրուար 24-ին, հրապարակաւ յայտարարել էր թէ՛ եթէ Մովետական Ռուսիան յարձակէր իր սահմանակից պետութիւններուն վրայ (որոնց անկախութիւնը կամ տը Ֆագթօ (իրողական) ինքնավարութիւնը ճանչցեր էին Համաձայնական պետութիւնները) *«Դաշնակիցները կարելի ամէն աջակցութիւն պիտի տային անոնց»*⁽⁴⁵⁾: Այս յայտարարութեան ակնարկելով, Ուորտոփը հետագրեց Գըրզընին.

«Ես չեմ հաւատար թէ Վրացական եւ Ազրպէյճանական կառավարութիւնները Մովետներուն հետ համաձայնութեան մը կու գան, եթէ Դաշնակիցները Փետրուար 24-ին տրուած խտտումը կատարեն...»

Եթէ այդ խտտումը չիրագործուի, քաղաքականութիւնը, զոր կը ջանամ վարել, հաւատալով թէ ան Ձերդ Կանտութեան յղացումն է, ձախողութեամբ պիտի վերջացած ըլլայ...»:

Ապրիլ 18-ին, Ազրպէյճանի Արտաքին Գործերու Նախարարը դիմեց Ուորտոփին եւ իր լուրջ վախը յայտնեց Պոլշեփկեան յարձակումէ մը: Ուորտոփը անորադարձաւ Փետրուար 24-ի յայտարարութեան, որով *«կարելի ամէն աջակցութիւն»* խտտացուել էր Գերագոյն Խորհուրդին կողմէ⁽⁴⁶⁾: Սակայն Գըրզընը հետագրեց իրեն յատկօրէն.

«Հարցէ դուրս է Վրաստանի եւ Ազրպէյճանի մեր գործնական աջակցութիւն տալը՝ Մովետական զօրքերու կողմէ անոնց վրայ յարձակումի մը պարագային, եւ ուշադիր պէտք է ըլլաք որեւէ այսպիսի մեկնաբանութիւն չտալու Պարոն Պոնըր Լոյի Փետրուար 24-ի յայտարարութեան»:

Կարձեալ, երբ Զօրավար Միլըն ուղղակի հարցուց թէ Դաշնակիցները պիտի փորձէին Վրաստանի վրայ Կարմիրներու յառաջացումը զէնքի ուժով *«արգի- իլ»*, Արտաքին Գործերու Նախարարութիւնը պատասխանեց.

«Նորին Վեհափառութեան Կառավարութեան քաղաքականութեան մաս չի կազմեր զէնքի ուժով արգիլելը Պոլշեփկներուն յառաջացումը Վրաստանի վրայ»⁽⁴⁷⁾:

Ապրիլին, Պոլշեփկեան զօրքերը մտան Ազրպէյճան: Բացայայտ է որ Պոնըր Լոյին հրապարակային խտտումը *«կարելի ամէն աջակցութեան»*, ազդու օգնութիւն չէր նշանակել:

Վրացիները եւ Հայերը սատակացուցին զէներու համար իրենց խնդրանքները: Բայց Գըրզընը Կովկասի մէջ Բրիտանիոյ Փոխ-Բարձր Կուսակալ՝ Հրամանատար Հ.Ս.Լիլիքին հետագրեց, իբրեւ անոր *«անձնական տեղեկութիւն»*, թէ խնդրանքին հաւանելու դժուարութիւններուն մէջ վճարումի հարցը կարծորհրդարանը եւ հանրային կարծիքը համաձայն պիտի չըլլային զէներու պարզելին: Գըրզընը ակնցուց.

«Մենք չենք կրնար որոշապէս խտտանալ, քայց դուք արտօնուած էք յայտարարելու թէ մենք ինչ որ կարենանք կ'ընենք, եթէ կը խորհիք թէ քաջալերական արդիւնք կ'ունենայ այդ խօսքը՝ Կառավարութեան ու ժողովուրդին վրայ»⁽⁴⁸⁾:

Այսպէս, ուրեմն, Բրիտանական կառավարութեան Կովկասի ներկայացուցիչը արտօնուած էր *«քաջալերելու»* յայտարարութիւններով, առանց սակայն *«որոշապէս»* զէներու խտտում տալու:

Բրիտանիոյ անյադաճարելի դժուարութիւնը՝ իր իշխանութիւնը եւ ազդեցութիւնը Կովկասի մէջ պահելու, եւ, խնայողութեան անհրաժեշտութիւնը՝ բացայայտ էր Պաթումի պարագային: Նախարարներու Խորհուրդին կողմէ ընդունուել էր թէ փափաքելի էր անոր հակակշիռ տակ պաթումիլը՝ կարելի եղածին չափ երկար, արգիլելու համար Քեմալականներուն եւ Պոլշեփկներուն միջև դաշնակցութիւն մը եւ Վրաստանին Պոլշեփկ դառնալը: Ան այլ տը էր նաև իբրեւ նախահանգիստ մը՝ դէպի Հայաստան զէներու փոխանցումին համար: Պաթումը, 1920-ի առաջին կէսին, խորհրդանշան մըն էր Միջին Արեւելիի մէջ Բրիտանական ու Դաշնակից հետաքրքրութեան: Միայն կողմն, սակայն, Նախարարներու Խորհուրդը լատտեղեակ էր Կովկասի գամազան շրջաններուն մէջ զինուորական արկածախնդրութեանց վրայ Բրիտանիոյ ծախսերուն նկատմամբ *«ժողովրդային դժգոհութեան»*՝ այնպիսի ստեղծ մը կրր արկաղաքար տնտեսում անհրաժեշտ էր եւ կրր Բրիտանիան չափազանց շատ

պէտք ունէր զօրքերու՝ Իրլանտայի համար: Նախարարներու Խորհուրդին մէջ ընդունուէր էր նաև թէ Պաթումը մի քանի շաբաթ եւս առանց *սալէտի*՝ պահել կարելի կրնայ ըլլալ, բայց, ոչ կամ կանուխ, պէտք էր որ պարպուէր ան⁽⁴⁹⁾:

Թէ՛ Ֆրանսան եւ թէ Իտալիան խոստացեր էին իւրաքանչիւրը մէյմէկ վաշտ որկել Պաթում: Բայց Ֆրանսան, շատ ուշ, Ալենրիական վաշտ մը դրկել, փոխանակ խոստացում Ֆրանսականին: Իտալիան բացարձակապէս հրաժարեցա գործադրել իր խոստումը⁽⁵⁰⁾:

1920 Յունիս 28-ին, Բրիտանական իշխանութիւնները Պաթումը յանձնեցին վրացիներուն եւ սկսան իրենց երկու վաշտերը հետագնել: Այս որոշումին համար՝ նկատումներէն մէկը Պոլշեիկներու յառաջացումն էր դէպի Կասպից ծով եւ անոնց գրաստը Պաքոյի: Մայիսի վերջաւորութեան, Դաբլինը ընդունէր էր զհնուորական այն տեսակտը թէ Բրիտանիան այլևս պէտք չէր որ Հնդկաստանի պաշտպանութեան յառաջադրյն գիծերը պահէր⁽⁵¹⁾: Բրիտանիոյ ներկայութիւնը Կովկասի մէջ այլևս հնարատր չէր:

Բրիտանական պահակազօրքին Պաթումէն մեկնումը նշանակեց Հայաստանի եւ Արեւմտքի միջև խզումը վերջին կապին⁽⁵²⁾: Ո՛չ Դաշնակցական, ոչ ալ Բրիտանական զօրքեր մնացին շրջանին մէջ: Համաձայնական պետութիւններուն ներկայութիւնը Կովկասի մէջ, հետեւաբար, անուանական եղաւ 1920 Յունիսի վերջաւորութենէն սկսեալ:

Դաշնակիցներու Նպաստամատոյցի Բարձր Կուսակալ Ուիլիմը Հասքըլի յանկարծական եւ շլայտարարուած մեկնումը Կովկասէն՝ առէլի եւս զօրացուց լքուածութեան զգացումը Հայաստանի մէջ: Որոշ շրջանակներ եզրակացուցեր էին թէ Դաշնակիցները կը լքէին Հայաստանը, տեղեկագրեր էր Երեսանէն Գերաշնորհ Հ.Ու. Հարգորթ (Անդրկովկասի Անկլիզան Երէց, 1920-4, եւ Հայաստանի մէջ *Արմինիան Ինֆինիթ* (*Լորտ Մէլլորդ*) *Ֆանտի* ներկայացուցիչ): Սակայն, Հասքըլին մեկնումը սուղնշուած էր նպաստի գործին հետ: Հայաստանի համար նշանակուած տրամադրելի *«ամրոց»* ալիսը շեղեցուցեր էր ան դէպի Ազրպէյճան, կառավարութեան կողմէ *«կանխիկ վճարումի փոխառէն»*: Երբ իմացեր էր հաշուեքննիչներու մտալուտ այցելութեան մասին, կը թոյլ թէ ան վերցուցեր էր իր թոյլը արձանագրութիւններու եւ ջանացեր էր ամբողջ կազմակերպութիւնը շարդուփշոր ընել՝ անկարելի դարձնելու համար որնէլ հարցաքննութիւն: Այս յանկարծական որոշումին ակնարկելով, Հրամանատար Լիքը եւս խորհեցաւ թէ քիչ չափով նկայացուցիչ չէր որ Հասքըլը իր պաշտօնէութիւնը հետացուցած ըլլար՝ Դաշնակից Պատուիրակութեանց ստանց որնէլ լուր տալու⁽⁵³⁾:

Նոյն միջոցին, մինչ Բրիտանիոյ եւ Դաշնակիցներու ոյժը տեղատուութեան ընթացք էր առեր Կովկասի մէջ, Սովետական Ռուսիոյ ոյժը կը քարձարանար: Անոր գլխատր թիրախներէն մէկը Պաթումն էր, որուն քարիւղէն, որպէս շարժական ուժի աղբիւր, մեծ չափով կախում ունէին անոր ճարտարարուեստները: Արտաքին Գործերու Կոմիսար Ծ.Վ. Չիչերինը բնորոշէր էր Պաթում իրեն Ռուսական հանրապետութեան ամէնէն կարեւոր քաղաքներէն մէկը եւ, 1918-ի Սեպտեմբերին, թորքերուն զայն գրակէն անմիջապէս ետք,

չնդեալ նկատեր էր Պրեսթ-Լիթլվաթի Դաշնակցիւրը: *«Սովետական Ռուսիան պէտք չունի՝ Պաքոյի քարիւղին այնպէս ինչպէս մարդը պէտք ունի օդի»*, երկրին առաջնորդներէն մէկը պիտի հարցնէր 1921-ին⁽⁵⁴⁾:

1920-ի Յունուարի կէսէն սկսեալ, Պոլշեիկները աստիճանաբար ամրապնդելու վրայ էին իրենց դիրքը այդ շրջանին մէջ: Անոնք նախ գրասեր էին Անդր-Կասպիականը եւ յետոյ նուաճեր Դերբենտը՝ Կասպից ծովուն վրայ: Ապրիլ 28-ին իրենց զօրքերը մտան Պաքո: Սովետական նոր ղեկավարութիւնը վերջ գտած յայտարարեց իր թոյլը յարաբերութիւնները Համաձայնական պետութիւններուն հետ⁽⁵⁵⁾: Նոյն օրը, Հրամանատար Լիքը հետագրեց Հայաստանի մէջ Գլխատր Կուսակալի Ներկայացուցիչ Հարիրապետ Ծ.Ֆ. Կրչիսիին որ պատրաստ ըլլար Երեսանէն մեկնելու՝ եթէ պէտք տեսնուէր⁽⁵⁶⁾: Ինչպէս վերը ըստեցաւ արդէն, 1920 Յունիսին Բրիտանական իշխանութիւնները հետաքսն Պաթումէն:

Ուրեմն, 1920-ի ամրան արդէն, Սովետական Ռուսիան Կովկասի հասանական տէրը ըլլալու դիրքին վրայ էր բացայայտօրէն: Այն ատենի Կրօական Նախարար Հ.Ա.Լ. Ֆիշըրի համաձայն, թոյլը տտեպները Ռուսիոյ տարածքին վրայ Սովետական կառավարութեան *«շիտին եւ հեղինակութեան»* ի նպաստ որոշ յանելում մը կը մատնանշէին: Կովկասի մէջ Սովետական զինուորական ուժին անդրադառնալով, Միջագետքի Ընդհանուր Հրամանատար Ջօրպարը տեղեկագրեց, Պոլշեիկեան 11-րդ Բանակին ակնարկելով, թէ զինուորներուն կարգապահութիւնը, սպառազինումը եւ հազարանոկէնը շատ լաւ էին: Բանակի սպաները, սակայն, անմարդ էին: Պոլշեիկները վերջերս իտալացիներուն կողմէ Ազրպէյճանի ծախուած զէնքերու մեծ պաշարներ ձեռք անցուցեր էին⁽⁵⁷⁾: Ուրեմն, երբ քրիտանական զօրքերը ի վերջոյ հետացան 1920-ի ամառը, ոտակոր պատրաստ էին անոնց տեղը առնելու Կովկասի մէջ:

Կովկասի մէջի հախկին պարպալը, որ ստեղծուէր էր Հոկտեմբերեան Յեղափոխութեան հետեւող Ռուսական իշխանութեան քայքայումովը՝ միայն *«մնակաւորէն»* լեցուէր էր տեղական նորածին անկախ հանրապետութիւններով. *«Երականութեան մէջ»* նախ Գերմանիոյ եւ Թուրքիոյ եւ թուրքիոյ միջոց Բրիտանիոյ զինուորական ուժովը⁽⁵⁸⁾: Այդ հանրապետութիւնները նոյնպէս ի վիճակի չէղան լեցնելու քրիտանական մեկնումով ստեղծուած վերջին պարպալը: Ծանկերու տարբերութիւններ եւ հրանդագին ազգայնականութիւն մը անկարելի դարձուցին նոյնիսկ տարրական համաձայնութիւն մը անոնց միջև եւ նպատեցին անոնց տկարացումին:

Բրիտանական մեկնումէն յետոյ, հետեւաբար, Սովետական Ռուսիան եւ վերակենդանացող Թուրքիան մը միակ երկու պետութիւններն էին, որոնք կրնային այդ պարպալը լեցնել: Բայց, կերպով մը, Հայաստանը չկրնար համաձայնութեան մը գալ իր շուրջը միակ իրական ներկայութիւն մը ունեցող այդ պետութիւններէն մէկուն կամ միայն հետ: Հայաստանի եւ Թուրքիոյ միջև Սերի Դաշնագրին ուրուականը կար. իսկ Հայաստանի եւ Սովետական Ռուսիոյ միջև կը կախուէր Հայաստանի խաբուսիկ յուր՝ Դաշնակիցներու տնտեսական կոլեան վրայ:

Իրենց կարգին, Բրիտանական իշխանությունները երբեք չդադրեցան ուղղութիւն եւ խորհուրդ տալ Հայաստանի, նոյնիսկ երբ իրական ուժի որևէ հաստատ հիմ քաջարձակապէս չուէին, ու երբ ոչ մէկ պաշտպանութիւն կրնային տալ անոր: Անոնք Հայաստանը քաջալերեցին որ յենէր Բրիտանիոյ եւ անուղղակիօրէն (երբեմն ուղղակիօրէն) ետ կեցուցին զայն Սովետական Ռուսիոյ հետ հասկացողութեան զալէ: Այսպէս, ճիշդ այն օրը երբ Բրիտանական զօրքերուն Պաթումէն հետքանցանց վերջնականացնող համաձայնութիւնը ստորագրուեցաւ, Գեղապետ Սթոքսը Գերզընի յանձնարարեց թէ Բրիտանական կառավարութիւնը պէտք էր որ «ժանրօրէն ճնշուած» Հայաստանին եւ Վրաստանին քաջալերանքի նշան մը տար, այլապէս՝ հետագոյն պիտի մեկնաբանուէր իբրեւ իրենց վերջնական լքումը Բրիտանիոյ կողմէ: Գեղապետ Սթոքսը, լրիւ համամտութեամբը Բրիտանիոյ Գլխաւոր Կուսակալին, խնդրեց որ.

«Հայկական եւ Վրացական Կառավարութիւններուն ուղղուէր հաղորդագրութիւն մը թէ՛ Նորին Վեհափառութեան Կառավարութիւնը կը շարունակէր իր բուն հետաքրքրութիւնը պահել երկու Հանրապետութիւններուն բարօրութեանը նկատմամբ եւ անոնց պիտի ընծայէր կարելի ամէն բարոյական եւ քաղաքական օժանդակութիւն:

Եւ թէ՛ անմիջապէս տը ժիրի (իրաւական) ճանաչում շնորհուէր Հայաստանին ու Վրաստանին»:

Վերոյիշեալ թելադրութիւնները պիտի «քաջալերէին» երկու պետութիւնները որ «Պոլշեիկութեան դիմադրէին անոնք (մինչև վերջ)»: Սթոքսը եզրափակեց ինքզինք քաջայայտող ծանօթագրութեամբ մը. «Աստուծոյ Բրիտանիոյ պետական գանձին վրայ անհրաժեշտ պահանջք մը չէն դներ»: Իր պատասխանին մէջ, Գերզընը արտօնեց որ թելադրուած յայտարարութիւնը կատարուի հայկական եւ վրացական կառավարութիւններուն: Տը ժիրի (իրաւական) ճանաչումի հարցը պիտի քննարկուէր Դաշնակիցներուն կողմէ⁽⁵⁹⁾:

Այս էր ուրեմն, այսպէս-կոչուած Բրիտանական քաղաքականութիւնը Կովկասի մէջ, Պոլշեիկութեան տարածումին դէմ. հայթայթումը «բարոյական» օժանդակութեան՝ առանց Բրիտանական գանձատուրէն որևէ պահանջքի, իբրև ապացոյց՝ բուն հետաքրքրութեան: Այսպիսի քաղաքականութիւն մը բոլորովին կ'անտեսէր Կովկասի ուժի հիմունքին մէջ տեղի ունեցող Էական փոփոխութիւնները: Բայց ան նաև պատճառ դարձաւ Հայաստանի պատրանքներուն եւ անոր իրական ու ճակատագրական մեկուսացումին:

Բրիտանական զօրքերուն Կովկասէն մեկնումը՝ Ազրպէյճանի եւ Հայաստանի միջև թշնամութեանց վերսկսումը նշած էր Արցախի (Ղարաբաղի) եւ միւս վիճելի երկրամասերուն՝ Զանգեզուրի եւ Նախիջևանի առընչութեամբ: Կոչու դարձեալ սկսեց էր սահմանին վրայ, 1920 Ապրիլին: Դաշնակիցներուն ներկայացուցիչներուն բոլոր ջանքերը մնացեր էին ազարդին: Ուստի, Ազրպէյճանի Սովետական հանրապետութիւն մը ըլլալէն մի քանի օր ետք,

անոր նոր առաջնորդները վերջնազոր մը դրկեցին Հայաստան, պահանջելով այս վերջինից կանոնաւոր զօրքերուն երեք օրէն հետագոյնը Ղարաբաղէն եւ Զանգեզուրէն: Եթէ համաձայնութեան թերացում ըլլար, Սովետական Ազրպէյճանի զօրքերը Հայաստան պիտի արշաւէին: Բայց այսպիսի քայլ մը պիտի վտանգէր Պարսկաստանի ապահովութիւնը, ինչպէս Հրամանատար իւրեց վերջնազորի եւ դարձեալ Համաձայնական Պետութիւններուն դիմաց օգնութեան համար: Ի վերջոյ Պատերազմական Նախարարութեան կողմէ նատով ռազմամթերք դրկուեցաւ իրեն համար՝ Պաթում: Բայց Հայաստանը կ'արգելաւուէր նաև երկրին ներսէն: Թաթար (ազերի) հրոսակախումբերը աշխուժացեր էին Զուլֆա-Երեան երկաթուղագծին վրայ, որ միայն պահակներով քաց կը պահուէր: Ընդհանուր Սպայակոյտին համաձայն, կը վախցուէր որ Հայաստանի վրայ յարձակումը՝ Պոլշեիկեան եւ Ազրպէյճանեան զօրքերու կողմէ հիսխիւն՝ յատաչ պիտի տարուէր նոյն ատեն թրքական յարձակումի մը նկատմամբ⁽⁶⁰⁾:

Նման գործողութիւն մը՝ վանելի համարուած երկու պետութիւններուն՝ Թուրքիոյ եւ Սովետական Ռուսիոյ կողմէ՝ կարելիութիւն մըն էր:

ՔԵՄԱԼԱԿԱՆ ՈՒ ՊՈԼՇԵՒԻԿԵԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՄՐՅԱԿՑՈՒԹԻՒՆ

1919 Հոկտեմբերէն սկսեալ, Մուսաֆա Քեմալը, արհամարհելով Օսմանեան կառավարութիւնը, Էրզրումի գաւառին մէջ ձեռնարկեր էր արտաքին միջամտութեան բոլոր ձեւերուն եւ գլխաւորաբար «Թրքական սահմաններ»-էն ներս Հայկական անկախ պետութեան մը ձեւաւորումին ընդդիմացող ուժի մը կազմակերպումին⁽⁶¹⁾: Էրզրումի մէջ, 1920 Մարտէն ի վեր արգելափակուած Փոլի-Գեղապետ Ա. Ռուսիցանցիին համաձայն, երբ Գերագոյն Սորհուրդը Սան Ռեմոյի մէջ յայտարարեց թէ արևելեան Անաթոլիայէն որոշ մասեր Հայաստանի պիտի տրուէին, «զինուորական յարձակողական» մը համար պարտաւորութիւնները դարձան բացայայտ: Երկրին բոլոր մասերէն արձանագրուած նորակոչիկներ՝ տեսականօրէն կը ժամանէին Էրզրումի բերդը եւ ամէն օր, արևեանագէտ միևնչև արևամուտ, կը կատարուէին գնդացիի վարժութիւն ու զինուորական ամէն տեսակ մարզանք⁽⁶²⁾:

Ազգայնական Թուրքիան վճռած էր Համաձայնական Պետութեանց կողմէ պարտադրուելիք Սաղաղութեան Դաշինքը խախտել:

Ազգայնական շարժումը՝ 1919-ի Իզմիրի Յունական ցամաքամասնումն «ստեղծուեցաւ» գրեց Թոյնպիւն, Յունաստան եւ Թուրքիա իր ուր ամիսներու ուսումնասիրական պտոյտնէն ետք, 1921-ին: «Մենք պետք է որ Յոյներուն թողալովնք Իզմիրը գրաւել», ստաջարկեր էր Լոյտ Եորն, ու Նախագահ Ռիչարդն ու Գեներալն համամիտ էին եղեր յունական զօրքերը օգտագործելու՝ ի դերն հանելու համար Խաղաղական ծրագիրները Անաթոլիայի մէջ, ինչպէս նաև գտակու Թուրքերը: Յոյները պիտի փոխարինէին այն զօրքերը զորս Դաշ:

նակիցները ոչ ի վիճակի էին և ոչ ալ յօժար՝ տրամադրելու⁽⁶³⁾։ Փոխարևը, Դաշնակիցները, և մասնատրարք Բրիտանիոյ Վարչապետը, փափաքեցան զօրավիզ կանգնիլ Յունական հողային պահանջքներուն։ Լոյտ Շորը հաստատօրէն կը հաւատար թէ Թուրքիոյ հակառակորդ և իրենց բարեկամ Յունաստան մը՝ արեւելեան Միջերկրականի մէջ տիրական և, Սուլէյի Ջրանցքին միջոցաւ, Հնդկաստանի ու ծայրագոյն Արեւելքի հետ հաղորդակցութեան գլխաւոր ճամբաները պաշտպանող՝ թանկագին առակելութիւն մը պիտի ըլլար Բրիտանական Կայսրութեան համար։ Լոյտ Շորին հակակրանքը հանդէպ թուրքին՝ անխառն էր։ Կը պատճառարարներ ան թէ թուրքը փորձանքի շարունակական աղբիւր մըն էր Եւրոպայի և Ասիոյ մէջ։ Բրիտանիան և Ֆրանսան քակցիս փրկեր էին *Եթրուսական*՝ Թուրք Կայսրութիւնը։ Բայց, պատերազմը սկսելուն պէս, թուրքերը անամօքարար դաւաճանք էին անոնց⁽⁶⁴⁾։

1920 Մարտ 16-ին, բրիտանական ուժեր զօրախումբեր գրանցին Կոստանդնուպոլիսը, ազգայնական շարժումը ճգմնու յոյսով։ Այդ հաճութեանին էր որ Քեմալը ցոյց տուա դիմաճգիտական իր խորաթափանց կարողութիւնները։ Տեսաւ ան ու վարպետօրէն շահագործեց Միջին Արեւելքի նկատմամբ Բրիտանիոյ, Ֆրանսայի և Իտալիոյ միջև քաղաքագիտական մրցակցութիւնն ու տարբերութիւնները, և աւելի մեծ վիճի՞ որ կը բաժնէր Արեւմտեան պետութիւնները Սովետական Ռուսիայէն։ Քեմալը փոխնիփոխ պիտի բանակցէր Ռուսիոյ և Արեւմուտքին հետ, կամ՝ երկուքին հետ միաժամանակ, ու պիտի գործածէր իր շահճճ բարենպաստ պայմանները՝ մէկ կողմէն պարտադրելու միւս կողմին վրայ⁽⁶⁵⁾։ Թուրքիոյ ռազմական անհաւասարելի դիրքը եղա հակալական առակելութիւն մը անշուշտ, ինչպէս միշտ։

Քեմալը արագօրէն հակազդեց Բրիտանիոյ կողմէ Կոստանդնուպոլիսոյ գրաւումին, պաշտօնապէս ուրանալով Կոստանդնուպոլիսոյ թուրք կառավարութեան իշխանութիւնը և կոչ ըրա ընտրութիւններու՝ Ազգային Մեծ ժողովի մը համար, որ զինք կառավարութեան պետ հռչակեց։ Անմիջապէս ետք, Ապրիլ 28-ին, Քեմալն էր որ Սովետական կառավարութեան երկտող մը դրկեց, արտայայտելով՝

«... անոր հետ կանոնաւոր յարաբերութիւններ սկսելու և երկու երկիրներուն պատկանցող օտար կայսերապաշտութեան դէմ պայքարին մասնակցելու փափաքը»⁽⁶⁶⁾։

Սովետական Ռուսիան եւս պետութիւն մըն էր որ հաւասարապէս վճած էր վարկաբեկէ Համաձայնական Պետութիւնները, որոնք փորձեր էին միջամտութեամբ և տնտեսական շրջափակումով զինք հեղձամահ ընել։ Համաձայնական Պետութիւններուն դէմ թշնամութիւնը, հետեւաբար, հասարակաց շահագրգռութիւն մըն էր որ երկու պետութիւնները իրարու աւելի մօտ պիտի բերէր։ Թուրքիոյ համար՝ Սովետական Ռուսիոյ հետ գործակցութիւնը պիտի ծառայէր իր բարոյական վարկը բարձրացնելու։ Թուրքիան կրնար նաեւ ռազմամթերք յուսալ Ռուսիայէն, այնպէս ինչպէս Յոյները կը ստանային Դաշնակիցներէն⁽⁶⁷⁾։ Ասկէ զատ, եթէ Սովետները զօրավիզ կանգնէին իրեն, Քեմա-

լական Թուրքիան ինքզինք ապահով պիտի զգար իր հիսիսային և հիսիսարեւելեան սահմանին վրայ, մինչ ինք Յոյներուն և Դաշնակիցներուն դէմ կը կոտէր իր հարաւէն ու արեւմուտքէն։ Այնպիսի ժամանակ մը, երբ տակաւին փրանական զօրքեր կը մնային Կիլիկիոյ մէջ, Յունական զօրքեր՝ հարստային Անաթոլիայի և Դաշնակից զօրքեր՝ Կոստանդնուպոլիսոյ մէջ, Քեմալական Թուրքիան պարզապէս ի վիճակի չէր թշնամական Ռուսիա մը ունենալու իր հիսիսը։ 1920 Օգոստոսին, բրիտանական զինուորական գաղտնի սպասարկութեան մէկ խորհրդապահական տեղեկագիրը կ'ըսէր.

«Անգարայի Ազգայնականները, Յունական յաջողութեանց իբրև արդիւնք, աւելի պատրաստակամ ըլլալու վրայ են Պոլշէիկներուն հետ քանակցելու...»

Ազգայնական շարժումը՝ Մուսուլի նկատմամբ և Պոլշէիկներու ի նպաստ անող քարոզչութիւնը՝ հասանաբար նպատակադրուած են Պոլշէիկները իրենց օգնութեան քաշելու»⁽⁶⁸⁾։

Ռոշապէս, Քեմալին յատուկ ճարտար գործելակերպն էր որ փրկեց զինք դիմաճգիտական մեկուսացումի մէջ մնալէ։ Ան պարզապէս օգուսագործեց Թուրքիոյ հիսիսի դրացիին քաղաքական ոյժը։

Սովետական Ռուսիան, իր կարգին, պիտի օգտուէր՝ զօրավիզ կանգնելով Թուրքիոյ։ Գործակցութիւնը պիտի ապահովէր Դաշնակից և գլխաւորաբար բրիտանական ազդեցութեան վտարմը թէ՛ Սև ծովէն և թէ՛ Անդրկովկասէն, ազդեցութիւն՝ որ գործածուէր էր *«Սպիտակ»* Ռուսական բանակները սպասարկելու ի նպաստ։ Ռուսիան յօժարեցաւ նաեւ նցուկ կանգնելու Թուրքիոյ՝ ընդդէմ Յունաստանի, Ռուսիոյ թշնամի Արեւմտեան որևէ պետութեան շաշկցութիւն ձեռք բերելէ ետ կեցնելու համար զայն։ Ամէն քանչ վեր, Թուրքիոյ պակասելով, Սովետական Ռուսիան ջանաց Մահմետականութեան պաշտպանի դերը ստանձնել. դեր մը՝ որ թափուր էր ձգուած Բրիտանիոյ կողմէ։ Յեղափոխութեան յաջողող Ռուսական դասալքութեանէն ետք, պատերազմին մէջ, Բրիտանիան յանկարծ մնաց իբրև առաջամարտիկ ոյժ որ կը կռուէր Թուրքիոյ դէմ և գլխաւոր այն Կայսրութիւնը, որ տակաւին իշխանութիւն ունէր մահմետական ժողովուրդներուն վրայ։ Սովետական Ռուսիան այժմ կրնար շահագործել այդ կացութիւնը։ Համաձայնական Պետութիւններուն ու մասնատրարք Բրիտանիոյ դէմ իր դիմաճգիտական պայքարին մէջ, ան ջանաց Բրիտանական Կայսերապաշտութեան հիմքերը քայքայել՝ Միջազգային, Պարսկաստանի, Աֆղանիստանի և Հնդկաստանի մահմետական ժողովուրդներուն մէջ յեղափոխական քարոզչութեամբ։ Այդ դերը կատարեց ան մահմետական Թուրքիոյ օգնութեամբ⁽⁶⁹⁾։ Ասկէ զատ, Թուրքիա և Սովետական Ռուսիա կարիքն ունէին փոխ-գործակցութեան և զայն փնտռեցին՝ ամրապնդելու համար իրենց դիրքը Կովկասի մէջ որ, Բրիտանական մեկնումէն յառաջացած ուժի պարագլուխեան շրջանակ մըն էր այն առեւն։

Երկու երկիրներն ալ շահեցան իրենց փոխադարձ գործակցութեանէն, քանի որ ատիկա իրենց յանկալ կարեւորութեան դիրք մը տուա՝ ճնշում բանեցնելու

համար Համաձայնական Պետությանց վրայ: Երկուքն ալ կերպով մը ճանաչում կրցան կորզլ Արևմտաւրբէն: Այսպէս, զիջումներ Թուրքիոյ՝ զայն Պոլշեկիկան Ռուսիայէն աճջատելու նպատակով, զօրաւոր կերպով պնդուեցան Բրիտանական կառավարութեան՝ թէ՛ Պատերազմական Նախարարին և թէ՛ Հնգկատանի Նախարարին կողմէ: Միւս կողմէ, Նախարարներու Խորհուրդը, զիտակցելով այն *եղծաւարտութիւններուն*» զորս Պոլշեկիկները կը յարուցանէին Բրիտանացիներուն առջեւ, ամբողջ Արեւելքի մէջ, համաձայն գտնուեցաւ թէ՛ օգտուելու էր Լոնտոնի Սովետական Առևտրական Պատուիրակութենէն Քրայնիի հետ յտաաջիկայ խօսակցութիւններէն, յստակացնելու համար կացութիւնը Միջին Արեւելքի մէջ⁽⁷⁰⁾:

1920-ին, թէ՛ Սովետական Ռուսիան և թէ՛ Քեմալական Թուրքիան՝ Կովկասեան հանրապետութիւնները նկատեցին հաւանաբար իրենց միջև սեպ մը, և Գերագոյն Խորհուրդին հովանաւորութիւնը վայելող իբրև թաքուն կկարողանան թշնամական արտաքին ազդեցութեան: Արտաքին Գործերու Նախարարութեան մէկ թուղթին համաձայն, Սովետական կառավարութիւնը չէր կրնար ի վիճակի չըլլալ հետևեցնելու թէ՛ հանրապետութիւնները նպատակադրում էին իբրև արգելակ մը Պոլշեկիկութեան և Արեւելքի միջև, քանի որ Դաշնակիցները աճունց անկախութիւնը ճանչցեր էին միայն *«Ռուսական յետադիմական շարժումներուն»* քացայայտ ձախողութենէն ետք⁽⁷¹⁾: Սովետական Ռուսիան, հետևաբար, բնականօրէն պիտի գործակցէր Թուրքիոյ հետ, Համաձայնական Պետութեանց ազդեցութիւնը հետացնելու համար Կովկասէն, ինչպէս նաև Հայաստանէն:

Բայց այդ գործակցութիւնը անվերապան չէր: Ինչպէս Առնոլտ Թոյնպիկ կը պնդէր 1922-ին, Սովետական Ռուսիան սահմանափակ չափով մը *«թիկունք կանգնեցաւ»* նաև Երևանի Հայկական Հանրապետութեան՝

«... Թէ՛ Թուրքիոյ և թէ՛ Ազրպէյճանի դէմ իբրև պատուար մը՝ հասանական Թրքական «Բան-Թուրանական» փառասիրութիւններուն և Պաքոսի քարիդի հանքահորներուն միջև»⁽⁷²⁾:

Բացայայտօրէն, Մոսկուան և Անգարան գործակցեցան իրարու հետ՝ Արևմտեան բոլոր պետութիւնները քացառելու Կովկասի համաձայնութենէն, քայքայ, միեւնոյն առեւն, աճունք *«մրցեցան»* իրենց սեփական իշխանութիւնը ընդարձակելու այդ շրջանին մէջ: Բնականաբար, տեղի պիտի ունենար այդպիսի մրցակցութիւն մը երկու պայքարողներուն միջև, շրջանին մէջ ազդեցութեան համար: Մրցակցութիւնը *«տակաւին չափազանց կենդանի էր»*: Ռուսիան յօժարութեամբ պիտի շարտօնէր Թրքական գերիշխանութիւն մը՝ Անաթոլիայէն մինչև Ան և Կասպից ծովերը տարածուող: Այսպէս, 1920 Հոկտեմբեր 9-ին, Լեհիւնը անդրադարձաւ Հայաստանի վրայ Թուրքիոյ յարձակումին և Պաքումն ու Պաքուն ձեռք ձգելու անոր նպատակին ու խորհուրդ տուաւ առաւելագոյն նախագոչուրութեան: Նոյեմբեր 21-ին, Կովկասի կացութիւնը նկատեց ան շատ քարդ ու մտածեց *«պատերազմի»* կարելիութեան մասին. և 1920 Գեկտեմբեր 10-ին, Արտաքին Գործերու Կոմիսար Չիչերինը,

յստակօրէն դիտել տուաւ թէ Թուրքիոյ կողմէ Պաքումի ձեռք ձգումը *«անընդունակ»* էր⁽⁷³⁾: Բրիտանական զաղտնի սպասարկութեան մէկ տեղեկագիրը, 1920 Նոյեմբերին համար, նոյնպէս կը յայտարարէր թէ Ռուսերուն տրամադրութիւնը *«Բեմալականներուն հաճելի «ամէն պարագայի քողարկուած անվատահոտութեան տրամադրութիւն մըն է»*: Սովետական Ռուսիոյ կողմէ Պաքուն վերագրաւելու գլխաւոր նպատակներէն մէկը, այնպիսի առեւ մը էր ամբողջովին զբաղած էր ան Լեհաստանի դէմ իր պատերազմով, կը թուէր թէ անկատարածակի այն քայլն էր զոր հարկ էր առնել *«Թրքական առաջնորդութեան տակ կազմուելու ընթացքին մէջ գտնուող... Միանձնական խմբաւորումը քայքայելու համար»*, կը հաստատէր Արտաքին Գործերու Նախարարութեան մէկ թուղթը, իր կարգին⁽⁷⁴⁾:

Հայ դեկավարութիւնը կրնա՞ր Կովկասի մէջ իշխանութեան պայքարի այս թաքուն հոսանքը օգտագործել: Եթէ չկրցաւ, քրիտանական դիւանագիտութիւնը մասամբ միայն մեղադրելի էր թերևս: Կը թուէր թէ՛ Հայաստանի փորձերը՝ համաձայնութեան մը զգույն իր դրացիներուն հետ՝ մնացին միշտ կիսակատար:

ԱՆՈՆ ԾԱՆԹԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄՈՍԿՈՒԱՅԻ ՄԷՋ

Անհրաժեշտ էր որ Հայաստանը համաձայնութեան զար Սովետական իշխանութեան հետ, մասնաւորաբար՝ Ազրպէյճանի սովետականացումէն ետք: Իր շոգեկառքերուն վառելահիւթին համար ամբողջովին կախեալ էր ան Պաքունէն: Վարչամեքենային փոփոխութիւնը պատճառ էր դարձեր հանրօգտ սպասարկութեանց լրիս դադարումին, ինչպէս նաև ամբողջ Հայաստանի մէջ կէկտրական հոսանքի կանգառումին: Ատկէ զատ, Սովետական Ազրպէյճանը վերջնագիր մը դրկեր էր Հայաստանին, ինչպէս վերը տեսնուեցաւ, պահանջելով անոր կանոնաւոր զօրքերուն հետացումը թէ՛ Արցախէն (Ղարաբաղէն) և թէ՛ Ջանգեղուրէն: Կը թուէր թէ մասնատական Ազրպէյճանը, իր նոր ձեռք ձգած ուժով, մտասեւեռած էր իր հին հողային հաշիւները կարգադրել: Բաց սատի, այդ երկու գաւառները՝ Պոլշեկիկներուն և Թուրք Ազգայնականներուն միջև դաշնակցութիւն մը խափանող միակ արգելքներ էին⁽⁷⁵⁾: Թոյնպիսի համաձայն, Թուրքիոյ համար յատկապէս փափաքելի էր Սովետական Ռուսիոյ հետ հաղորդակցութեան ցամաքային ճամբայ մը ունենալ՝ Յունաստանի դէմ իր պայքարին համար զիջանքներ ձեռք ձգելու նպատակով: Միակ *«արգելք»* Երևանին հանրապետութիւնէն էր⁽⁷⁶⁾: Սև Մովը կը գտնուէր Բրիտանական գերիշխանութեան տակ: Ուստի, Հայաստանը ճնշուելի ենթարկուեցաւ՝ մասնատականներով բնակուած իր նահանգներուն սահմաններու բոլոր կողմերէն:

1920 Ապրիլ 30-ին, երեք հոգիէ բաղկացած պատուիրակութիւն մը Երևանէն մեկնեցաւ Մոսկուա: Թատերագիր Լեոն Ծանթը կը գլխաւորէր պատուիրակութիւնը, որուն միւս անդամներն էին Լեոն Ջարափեան և Համբարձում Յերտերեան: Պատուիրակութիւնը լիազօրուած էր կնքելու դաշինք մը, որով Սովետական Ռուսիան պիտի (ա) ճանչնար Հայաստանի անկախութիւնը, ներստեալ Արցախը (Ղարաբաղը), (բ) առնուազն սկզբունքով բնդունէր Հայաստանը:

տանի կողմէ Թրքաճակական նախագններու կցումին գաղափարը և (գ) ևս կենար Հայաստանի ներքին քաղաքականութեան ուղղակի թէ անողղակի միջամուկը ըլլալէ⁽⁷⁷⁾:

Պատուիրակութեան հետ առաջին հանդիպումին, Չիչերինը շեշտեց, Տէրտերեանին համաձայն, թէ Ռուս-Թրքական գործակցութիւնը կենսորի և ժամուան հարց մըն էր Սովետական Ռուսիոյ համար: Թուրքիան պատրաստ էր Դաշնակիցներուն վրայ յարձակելու, բայց իր վստահութեամբ չէր Հայաստանը կրնար հարուածել զինք: Ռուսի, Սովետական կառավարութիւնը կը փափաքէր Հայաստանը հաշտեցնել Թուրքիոյ հետ: Ուրիշ ժողովի մը ընթացքին, Յունիսի մ. շ. Չիչերինը շի դիմաց Սովետական Ռուսիոյ, շիտառացաւ Հայերը գոհացնելու Հայաստանի կցելով Թրքաճակականութեանը կը փափաքէր Հայաստանը հաշտեցնելու եւ ընդհանրապէս Կիսի Սև Տոպ: Ազրպէյճանի հետ սամանային հարցի ստանդարտները և Նախիջևանը Հայկական երկրամասեր պիտի յայտարարուէին, բայց Ղարաբաղի իրաական վիճակը պիտի որոշուէր համարաբար մըն էր: Իսկ Սովետական Ռուսիայէ՛ն Հայաստան ձրիօրէն պիտի ստանար յօտարապէս տասը շոգմեքենայ, ինչպէս նաև 2,5 միլիոն ոսկի ուրիշի գումար մը, իբրև օգնութիւն: Այդ բերանացի համաձայնութիւնը պիտի վերածուէր գրառորի: Բայց դաշինքին ստորագրութիւնը յետագոյնեցաւ⁽⁷⁸⁾:

Հայաստանի մէջ ներքին հակամարտութիւնները արգելք եղան Սովետական Հայկական յարաբերութիւններուն որեւէ ձևի իսկական քարելաւումին: Մայիս 1-ին, Ազրպէյճանի սովետականացումէն անմիջապէս ետք, Ալեքսանդրապոլի մէջ Հայ համայնաձարները ձախող փորձ մը ըրին երկիրը ձեռք անցնելու: Հայկական կառավարութիւնը «տասնընթօթը պարագլուխներ գլխատեց»⁽⁷⁹⁾: Անոնք որ Պաքու փախան, Տէրտերեանի համաձայն, կը ջանային Մոսկուայի Ռուս-Հայկական քանակցութիւնները ձախողցնել, Հայաստանի մէջ հպարտութիւն մասին տուած իրենց տեղեկութիւններով⁽⁸⁰⁾:

Յունիսի վերջաւորութեան, ուրիշ առաջարկ մը ներկայացուցեան Հայկական պատուիրակութեան: Ղարաբաղը պիտի երթար Ազրպէյճանին, Նախիջևանը՝ Հայաստանին, մինչ Ձանգեղուրը վիճելի երկրամաս մը պիտի ըլլար, որուն վերջնական ճակատագիրը պիտի որոշուէր յետագային: Ասիական պահանջները պիտի ըլլար, նախ, Սովետիկ պատմագրական ճանաչումը Հայաստանի անկախութեան, ու երկրորդ՝ Նախիջևանին Հայաստանի մէկ մասը ըլլալը: Չարաֆեան և Տէրտերեան ուղեցին Հայ-Ռուսական քարելաւումութեան դաշինքը կընել «ամմիջապէս», ու Ձանգեղուրի և Ղարաբաղի վիճելիութիւնը նկատեցին իբրև ժամանակատր: Անոնք փախցան թէ՛ «ձգձգումի» պարագային, «ոսկի աղիք մը» պիտի կորսնցնէին: Բայց անոնք շլաջողեցան համոզել Լեւոն Օսմընը⁽⁸¹⁾, ու Երեան դիմեցին՝ խորհուրդ տսանալու համար:

Համաձայնութեան նախագիծը շուտով պատրաստուեցաւ, ու դաշինքը պիտի ստորագրուէր այն «վայրկեանին» որ Հայաստանի կառավարութիւնը իր հասնութիւնը տար: Բայց Երեանի պատասխանը «ուշացաւ»: «Երկար սպասում» մը ետք, պատուիրակութիւնը ի վերջոյ երկու հեռագիր ստացաւ: Կը հրահանգուէր ան որ Սովետական կառավարութեան քողոք ներկայացնէին թէ

իշխող Դաշնակցական կուսակցութեան երկու անդամներ, որոնք նաև Հայկական Խորհրդարանին անդամ էին, Գորիսի մէջ (Ձանգեղուր) Պուլշեիկներու կողմէ քրտօրէն սպանուէր էին: Միւս հեռագիրը կը հրահանգէր պատուիրակութեան շու անորոշ շեշտելով, «պնդել» ոչ միայն Լեւոնային Ղարաբաղի այլ նաև Դաշնային Ղարաբաղի կցումը: Դաշնային Ղարաբաղի պահանջը, Տէրտերեանին համաձայն, «հեր հարց մըն» էր, և պատուիրակութեան անդամները «մեծապէս զարմացան» այդ «հոր» հրահանգին վրայ: Ի վերջոյ անոնք եկան այն եզրակացութեան թէ՛ յարթական Դաշնակցները «Պուլշեիկներու նկատմամբ որոշ հաստատացումներ» պէտք էր որ տուած ըլլային. և թէ՛ Հայկական կառավարութիւնը, Դաշնային Ղարաբաղի հարցը քարձրացնելով, կ'ուզէր «ձգձգել» Մոսկուայի հետ խօսակցութիւնները: Պատուիրակութիւնը մեկնեցաւ ռուսական մայրաքաղաքէն Օգոստոս 10-ին, ստանալով որեւէ համաձայնութիւն կընելու:

Թրքական պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ Քեմալի կառավարութեան Արտաքին Գործերու Կոմիսար Պեքրի Մամիի, որ կը ներկայացնէր նաև Թրքական Ազգային Մեծ Ժողովը, նոյնպէս Մոսկուա էր՝ Հայկական պատուիրակութեան հոն եղած միջոցին: Ան ես կը ջանար Սովետական Ռուսիոյ հետ բարեկամութեան դաշինք մը մասին քանակցի: Չարաֆեան և Տէրտերեան փափաքելի նկատեցին որ իրենց պատուիրակութիւնը մի քանի մասնաւոր տեսակցութիւններ ունենար Թրքական պատուիրակութեան հետ, իրենց փոխադարձ վէճերը կարգադրելու նպատակով: Բայց Լեւոն Օսմընը զօրատր կերպով հակառակեցաւ գաղափարին⁽⁸²⁾: Այսպէս, որեւէ, մինչև 1920-ի ամառը, Հայաստանի համար կարելի չէր եղած հասկացողութեան մը զայ Սովետական Ռուսիոյ կամ Թուրքիոյ հետ, զինք շրջապատող ճիշդ այն պետութիւններուն հետ, որոնցմէ մէկուն կամ երկուքին հետ լաւ յարաբերութիւնները հրամայական էին:

Երբ Թրքական պատուիրակութիւնը մեկնեցաւ Մոսկուայէն, ան ես դաշինք մը չէր ստորագրած. չափազանց նշանակալից կերպով, գլխաւոր արգելքը՝ Հայաստանի նկատմամբ Թրքական զիջումներու Սովետական պնդումը եղէր էր⁽⁸³⁾:

Տէրտերեանը ճիշդ կերպով կը մտածէ թէ վերջնական խաղաղութեան դաշինքին հեռանկարը այնպիսի խանդավառութիւն մը ստեղծեց Երեանի առաջնորդներուն մէջ որ անոնք անտեսեցին Կովկասի մէջ Կարմիր զօրաբաժիններու ներկայութիւնը և «թերազնահատեցին» Հայկական հարցի լուծման մէջ Ռուսիոյ դերը: Ուրեմն, Հայկական չափազանցուած յոյսեր՝ հետադր Դաշնակցներու վրայ, թշնամական զգացումներ՝ Դաշնակցներու և Պուլշեիկներու միջև, Կովկասի Բրիտանացի սպաններուն բուռն համոզումը թէ սարսափներ ու թշուառութիւն կ'ընկերակցէին Պուլշեիկներուն⁽⁸⁴⁾, և անոնց յորդորելը Հայկական կառավարութեան՝ Սովետական Ռուսիոյ զիջումներու ընդդիմանալու՝ բոլորը նպատեցին Հայկական-Սովետական շուտափոյթ հասկացողութեան մը ձախողութեան: Տէրտերեանը մտնանալու է նաև թէ Հայաստանի մէջ կառավարութեան և կուսակցութեան կարգ մը շրջանակները

սխալ առաջնորդուեցան՝ Հայաստանի կողմէ բրիտանական զենքերու գնումն Յովիսին և թերագնահատեցին՝ Քենսլիի զինուորական ոյժը: Անոնք կարծեցին թէ, ընդհարումի մը պարագային, հայկական զորաբաժնեները կրնային Էրզրումը դիրտութեամբ գրաւել⁽⁸⁵⁾:

**Թ՛՛ ԲՐԻՏԱՆԻՈՑ ԵՒ Թ՛՛ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԻՈՑ ԿՈՂՄԷ ԾՆՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՑ՝ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ**

Նոյն միջոցին, ղեպերը կը յառաջանային Կովկասի մէջ: Երբ Հայաստանը, ինչպէս վերը տեսնուեցաւ, մերժեց իր զօրքերը թէ՛ Ղարաբաղէն և թէ Ջանգեզուրէն ետ քաշելու Սովետական Ազրայճնանի վերջնագիրը, Սովետական զօրքերը ներս յառաջացան, և Հայերը կրեցին շարք մը զինուորական ձախողութիւններ: Հայկական կառավարութիւնը ստիպուեցաւ զինուորական գործողութիւնները դադրեցնել: Համաձայնութիւն մը, ստորագրուած 1920 Օգոստոս 10-ին, Ա. Ջամալեանի և Ա. Բաքալեանի կողմէ՝ ի դիմաց Հայաստանի Հանրապետութեան, և Սովետական Ռուսիոյ ներկայացուցիչ՝ Պ. Վ. Լըզրանի կողմէ, պայմանաւորեց Սովետական Ռուսիոյ զօրքերուն «առժամեայ» գրաւումը Ղարաբաղին, Ջանգեզուրին և Նախիջևանին—Բնագիրին մէջ նկարագրուած իրրիւ «վիճելի շրջանները»: Յօդուած 3-ին համաձայն, Սովետական Ռուսական Հանրապետութիւնը այս առժամեայ գրաւումին կը նախաձեռնէր՝ Հայաստանի և Ազրայճնանի միջև հողային վեճերուն խաղաղ լուծումին նպաստաւոր պայմաններ ստեղծելու համար, կարելի եղածին չափ շուտ: Յօդուած 5-ը կը մասնատրէր թէ Օմհրախթիի և Ջուլֆայի միջև երկաթուղագիծը Հայկական կառավարութեան վերահսկողութեան տակ պիտի մնար, պայմանաւ որ ան զինուորական նպատակներու համար չգործածուէր⁽⁸⁶⁾:

Ինչո՞ւ Ռուս-Պոլշեիկեան զօրքերը Ղարաբաղ, Ջանգեզուր և Նախիջևան մտան՝ առժամեայ կերպով: Թերեւս՝ Քենսլեաններուն հետ զինակցութիւն մը յառաջ բերելու համար. կամ Հայերու և Ազրայճնանցիներու միջև միջ-ցեղային թշնամութիւնները դադրեցնելու համար, թէև Թիֆլիսի Հայկական դիւանագիտական ներկայացուցիչը մերժեց այդ կանխարգելիչ միջոցառումներու գաղափարը՝ զայն իր պատրուակ նկատելով⁽⁸⁷⁾: Օտաւ հասանաբար, Սովետական զօրքերը ներս մտան՝ ճնշում քանցնելու Հայաստանի վրայ և անոր հետ խաղաղութեան դաշինք մը կնքելու համար, կարելի եղածին չափ շուտ: Կը թուի թէ Սովետական Ռուսիան անհամբեր էր Հայաստանը Համաձայնական Պետութիւններէն հեռացնելու և ի՛նք իրաւարարութիւնը կատարելու Կովկասի հողային վեճերուն: Այսպէս, Համաձայնութեան 3-րդ Յօդուածը քաջայայտօրէն կ'անդրադառնար պայմաններ ստեղծելու՝ հողային վեճերը լուծելու համար՝ համաձայն խաղաղութեան այն դաշինքին որ Սովետական Ռուսիոյ և Հայաստանի Հանրապետութեան միջև հարկ էր կնքել «կարելի եղածին չափ շուտ»⁽⁸⁸⁾: Նահանգներուն առժամեայ գրաւումը նպատակադրուած էր ըլլալու մղում մը՝ որ Հայաստանը փոխէր իր քաղաքականութեան վարքագիծը: Պիտի կարենա՞ր առնել ան այդ քայլը:

Բախտի հեգնանքով, Թիֆլիսի Համաձայնութիւնը ստորագրուեցաւ Օգոստոս 10-ին, ճիշդ այն օրը՝ երբ Ահարոնեանը Փարիզի մէջ ստորագրեց Սերի Դաշնագիրը—դաշնագիր՝ որ այնքան շատ քան կը խոստանար Հայաստանի:

Կովկասի մէջ, հետեւաբար, զօրաւոր ճնշում կար Հայաստանի վրայ՝ Սովետական Ռուսիոյ կողմէ, որ մտահոգ կը թուէր իր ազդեցութիւնը այդ շրջանին մէջ հաստատելու, կարելի եղածին չափ շուտ: Բայց ճնշում կար նաև Բրիտանիոյ կողմէն: Բրիտանիան հասարակապէս մտահոգուած կը թուէր իր ազդեցութիւնը հոն պահելու՝ կարելի եղածին չափ երկար:

Թիֆլիսի մէջ Հայաստանի ներկայացուցիչները ի զօր քանցեցին Հրամանատար Լիւքին բացատրել թէ Սովետական Ռուսիոյ հետ համաձայնութիւնը կնքուէր էր պարզապէս այն պատճառով որ Հայաստանը կը գտնուէր այն տեսն իր դիմադրական ուժերուն վերջաւորութեան մօտ: Անոնք դիտել տուին նաև թէ Հայաստանը կը պահէր Օմհրախթիին, Պարսկաստանի հետ յարաբերելու հնարաւորութեամբ, ինչպէս նաև իր հակակշիռը՝ Պարսից ասամանի մօտ, մինչև Ջուլֆա երկարող երկաթուղագիծին—կէտ մը որ շահագրգռական էր Բրիտանիոյ համար: Բայց, Երևանի մէջ, Գլխատր Կուսակալին ներկայացուցիչ Հարիբապետ Կրեյսին ըսաւ Վարչապետ և Արտաքին Գործերու Նախարար Դոկտ. Համօ Օհանջանեանին թէ՛ համաձայնութիւնը «շատ աննպաստ կերպով» պիտի ընդունուէր Բրիտանիոյ մէջ⁽⁸⁹⁾: Հրամանատար Լիւքը մանաւանդ՝ ցոյց տուաւ մասնաւորաբար խիստ վերաբերում մը: Այդ համաձայնութիւնը կը նկատուէր ան իրրեւ վստահութեան դէմ դասաճանութիւն մը Հայաստանի կողմէ և նեղգութեան արարք մը՝ Բրիտանիոյ դէմ: Ինչպէս ան տնդեկազրեց Գերզընին,

«...խիտ խօսքերով անդրադարձեր էր ինք այն ցաւալի տպաւորութեան զոր Հայաստանի այս արարքը պիտի գործէր: Իրականութեան մէջ, վստահութեան նկատմամբ դասաճանութիւն մը պիտի համարուէր և Նորին Վեհափառութեան Կառավարութեան կողմէ, որ պիտի... զգար թէ ինք վատօրէն հատուցուէր էր՝ ուզմամթերքի խնդրով և այլապէս Հայաստանին ըրած իր օգնութեանը փոխարէն»:

Դարձեալ, ան շեշտեր էր թէ

«... Հայկական Կառավարութեան հասանութիւնը Պոլշեիկեաներու կողմէ Նախիջևանի գրաւումին, որ անոնց ճամբան բացաւ դէպի Հիւսիս-Արեւմտեան Պարսկաստան և Թրքիա, գրեթէ կը հասասարէր Մեծն Բրիտանիոյ դէմ դասաճանակակ արարքի մը և յատկապէս ցաւալի էր այն պահուն, երբ Հայաստանը նոր ստացեր էր Բրիտանական ուզմամթերքի մեծաքանակ առաքում մը»:

Նշանակալից էր որ Հայ ներկայացուցիչները կը հաստատուէին, իրրեւ պատասխան, «Հայաստանի շարունակուող հաստատմութիւնը Համաձայնական Պետութիւններու նկատմամբ»: Ատկէ զատ, անոնք պնդեցին թէ այն ժամանակի զոր կը յուսային շահիլ Երևանի մէջ շարունակուելիք բանակցութիւններով, զիրենք ի վիճակի պիտի ընէր «եղիմարտութիւն կազմակերպելու», եթէ Պոլշեիկ-

ները թերանային ի վերջոյ Նախիջևանը պարպելու իրենց խոստումը յարգելու մէջ⁽⁹⁰⁾։ Երևանի մէջ, Հայկական կառավարութեան մէկ պաշտօնատարը *«խորհրդակապաճարար»* ըսաւ Հարիւրակալ Կրեյխին, թէ իրենք տեղի տուիւ էին առժամաբար։ Ատկէ զատ, *«հաւաստեց»* ան թէ Հայկական կառավարութիւնը

«... Հակա-Պոլշեիկեան խմբորում մը պիտի կազմէր Վրաստանին եւ Պարսկաստանի Մակուի Խանին հետ, Պոլշեիկեան զօրքերը Անդրկովկասէն ետ մղելու»⁽⁹¹⁾։

Հայ եւ Բրիտանացի պաշտօնեաներ կրնային Պոլշեիկեան զօրքերը Կովկասէն ետ քշելու ծրագիրներու մասին խօսակցիլ այդպէս դիրտութամբ։ Բայց, քացարձակ իրականութիւնը այն էր թէ՛ 1920-ի ամրան, Հայաստանի վիճակը չափազանց հեռու էր յուսալից ըլլալէ։ Ծրջապատող ռազմական ուժերը իրենց աքցանը անելի զօրատր կը սեղմէին օր ըստ օրէ։ Բարեկամական զօրքեր չկային որոնց Հայաստան կարենար դիմել։

ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐՈՒԱԾ ԲՐԻՏԱՆԻՈՅ ԵՒ ՊԱՇՏԱԿԻՏՆԵՐՈՒՆ ԿՈՂՄԷ. ՀԱՅ-ՔԵՄԱԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Վարչապետ Օհանջանեանը դառնութեամբ յիշեցուց Հարիւրակալ Կրեյսիին, թէ Հայկական Ղարաբաղը Ազրպէյճանին փոխանցելու եւ Ջանգեզուրին Հայկական գրաւումը չարտօնելու Բրիտանական Զինուորական Հրամանատարութեան անցեալի որոշումն էր որ առաջին հարուածը տուեր էր իր երկրին պաշտպանութեան. եւ ի վերջոյ քացեր էր Պոլշեիկներու եւ Թուրք-Ազրպէյճանցիներու զինակցութեան ճամբան։ Ատկէ զատ, իր կառավարութիւնը երկար ատենէ ի վեր շեշտեր էր անհրաժեշտութիւնը Հայաստանի անյետաձգելի զինուորական օգնութեան, քայց խոստացուած ռազմական զինամթերքը չէր հասած նոյնիսկ Յունիսին։ Հայկական զինեալ ուժերուն Ընդհանուր Հրամանատար Զօրավար Թ. Նազարբեկեանը նոյնպէս՝ Բրիտանական զէնքերուն ուշ ժամանումը նկատեց Հայաստանի զինուորական ձախողութեանց պատճառներէն մէկը⁽⁹²⁾։

Հայերը յարձակումի կ'ենթարկուէին քոյր կողմերէն, Ազրպէյճանցիներէն, Թուրք Ազգայնականներէն, Ռուս Պոլշեիկներէն եւ, վէճի առարկա երկրամասին մէջ՝ Մոլդկաններէն եւ Քիրտներէն։ Ատկէ զատ, Հայաստանը արգելակումի կ'ենթարկուէր ճիւղական աղբիւրներու, վտելանիւթի եւ բանակին համար փոխադրական միջոցներու պակասին հետեւանքով։ Բրիտանական կառավարութեան կողմէ մի քանի միլիոն տոլարի փոխատուութիւնը Հայաստանի՝ զայն պիտի փրկէր անտանելի կացութենէ մը, զրեց Թիֆլիսի Հայ Կիսանագիտական Ներկայացուցիչը Լիւքին. իսկ Օհանջանեանը շատ վճռական կերպով ըսաւ Հարիւրակալ Կրեյսիին, թէ Հայաստանի գոյութիւնը ամբողջութեամբ կախեալ էր Եւրոպայի բարեկամացողութենէն եւ անոր դիւանագիտական օգնութենէն⁽⁹³⁾։

Բայց, մոլորեցնող Սեփի Դաշնագիրէն զատ, Դաշնակիցները ո՛չ իրական բարեկամացողութիւն ցոյց տուին, ոչ ալ դիւանագիտական ազդու օգնութիւն։ 1920-ի ամրան, Հայաստանը ճակատագրակաճօրէն մեկուսացուած էր Կովկասի մէջ։

Դաշնակիցները բացարձակապէս ոչինչ ըրին՝ թուրքերուն ցոյց տալու թէ իրենք նպատակադրած էին Սեփի Դաշնագրին պայմանները գործարդել Հայաստանի նկատմամբ։ Զօրավար Միլնի համաձայն, անգործնական էր իրենց ներկայիս զինուորական օգնութիւն տալը՝ Տրապիզոնի մէջ ռազմական ցուցադրութեան մը ձեւին տակ կամ այլապէս՝ զանոնք ի վիճակի դարձնելու որ գրաւեն Ալաշկերտի Հովիտը, Հայ-Թրքական սահմանին վրայ։ Նոյնիսկ թկադրեց ան որ Հայկական կառավարութեան *«զգուշացուի»* խօսք մը տրուէր յունական բանակի մէկ սպային՝ Գեղապետ Կաթինցիտիսին նկատմամբ։ Կաթինցիտիսին ծրագրին համաձայն, Սեւ Մովսէս եղբորքի յուններէն կամ Թրեքիտիսի պիտի հաւաքուէին Հայաստանին օգնելու որ Տրապիզոնը գրաւէին, փոխան ինքնավարութեան մը, զոր Հայաստանը ի վերջոյ պիտի տար յոյներուն՝ ծովեզերքի այն մասերուն մէջ որոնք կրնային հայկական զերթխանութեան տակ գալ։ Զգուշացումը Հայաստանին տրուեցաւ ճիշդ ժամանակին, Հրամանատար Լիւքին կողմէ, որ կը հաւատար թէ ծրագիրը պարզապէս հնարք մը կը թուէր վերակենդանացնելու Պոստական Հանրապետութիւնը — Հելլենական պետութիւն մը՝ որ գոյութիւն էր ունեցնը Հին Դարերուն։ Կաթինցիտիսին կողմէ որեւէ քայլ *«սանպատեհ»* նկատուեցաւ⁽⁹⁴⁾։

Այսպէս, ուրեմն, մղեցին Հայաստանը որ զիջումներ չընէր Սովետներուն։ Բայց Դաշնակիցներու համախմբումին ո՛չ մէկ կողմէն օգնութիւն տացաւ ան, նոյնիսկ դիւանագիտական։

Հայկական յարաբերութիւնները չկրցան բարելաւուիլ նաեւ Սովետական Ռուսիոյ հետ։ Թիֆլիսի համաձայնութենէն անմիջապէս ետք, Օհանջանեանը գրեց Լըզրաբին, խստիւ քողոքելով Ղարաբաղի մէջ Դաշնակցութեան տանձնութիւնը *«սակնաւոր»* անդամներու զխառնումին, Զանգեզուրի շուրջ երեսուն Հայկական զիւղերու աներումին եւ Սովետական զօրքերուն Աքսիպարի շրջանէն ներս թափանցումին դէմ։ Այս արարքները, Օհանջանեանին համաձայն, ուղղակի խախտումն էին Օգոստոս 10-ի համաձայնութեան⁽⁹⁵⁾։

Իսկ Քեմալական Թուրքիոյ համար, 1920-ի ամառը եղաւ ժամանակաշրջան մը՝ յաղթական պետութիւնները դիտելու եւ Խաղաղութեան Դաշինքը գործարդելու համար անոնց նպատակի միասնութիւնն ու վճռակամութիւնը չափելու, իսկ միւս կողմէն՝ Սովետական Ռուսիայէն կարելի որեւէ օժանդակութիւն ապահովելով զանոնք հակակշռելու։ Սակայն, երբ Ամերիկեան Կերտալիսը վճռակաճօրէն մերժեց Հայաստանի հովանադրութիւնը, եւ Դաշնակից պետութիւնները ո՛չ մէկ մտադրութիւն ցոյց տուին պաշտպանելու Սեփի Դաշնագրին Հայոց վերաբերեալ յօդուածները, զորս նոյնիսկ իրենք նախազերծէին, եւ երբ Հայաստան ինք անկարող եղաւ կերպով մը համաձայնութեան գտնուելու իր Կովկասեան դրացիներուն եւ կամ Սովետական Ռուսիոյ հետ, թե

մայական Թուրքիան ինքզինք զգաց սանձարձակ ազատութեամբ գործկու դիրքի մը մէջ:

1920 Յունիս 2-ին Քեմալին դրկուած յուշագիրի մը մէջ, Չիչերինը յայտնու էր Սովետական կառավարութեան «զոհուեալութիւնը» Ազգային Մեծ Ժողովին կողմէ աւանուած այն որոշումին համար որով «Թրքահայաստանին», Քիւրտիստանին ու Լազիստանին կը թողարտուէր «չիրենց ճակատագիրը վճռու լուս» պարտականութիւնը: Կ'աւելցնէր ան.

«Կատարութիւնը, քնակաւարար, ըսել կ'ուզէ ատով թէ ազատ ենրկայացուցչական ընտրութիւն տեղի պիտի ունենայ, որուն պիտի մասնակցին նախապէս իրենց սեփական կամքէն անկախ պատճառներով իրենց երկրէն մեկնելու հարկադրուած գաղթականներ եւ վտարանդիներ եւ որոնք, բաց աստի, պէտք է որ հայրենադարձուին»:

Չիչերինը կ'աւելցնէր թէ Սովետական կառավարութիւնը կը յուսար որ՝ մէկ կողմէն Թուրքիոյ եւ միւս կողմէն Հայաստանի եւ Պարսկաստանի միջև ասամանները պիտի հաստատուէին դիւանագիտական խօսակցութիւններով: Իրենք պատրաստ էին «միջնորդութեան պարտականութիւնը ընդունելու, եթէ հրապարտուէին այդպէս ընել՝ շահագրգռող կողմերէն»⁽⁹⁶⁾: Քեմալին պատասխանը, է.Ն. Գառին համաձայն, անյստակ էր բաւական: 1920 Յունիս 20-ի իր յուշագիրով, Քեմալը «բորայտութեամբ» կ'ընդունէր միջնորդութեան առաջարկը ու կ'աւելցնէր ան թէ թրքական կառավարութիւնը, Չիչերինի յուշագիրը ստանալէ ետք, յետաձգեք էր Կարսի, Արտասանի եւ Պաթումի նահանգներուն զինուորական գործողութիւնները եւ նոյն ատեն կը զանգատէր հայկական սարքանքներէն: Տողասակի ծանօթագրութեան մը մէջ, Գառը եզրակացուցած է թէ՛ յստակօրէն, Քեմալին մտադրութիւնը քաղաքավար բայց բացայայտ մերժումն էր Սովետական միջնորդութեան առաջարկին: Գառը մատնանշած է նաեւ թէ Հայաստանի դէմ զինուորական գործողութիւնը սկսաւ այնպիսի ատեն մը, երբ Կարսի քանակը չափազանց զբաղած էր հարապային Ռուսիոյ մէջ Վրասնէի յարձակողականով, թէև ատիկա կրնայ զուգահայտութիւն մը եղած ըլլալ⁽⁹⁷⁾:

1920 Յունիսին, հայկական զօրքերը շարժեցան դէպի Օլտի, հանքածուխով հարուստ շրջան մը՝ նախապատերազմեան Ռուս-Թրքական սահմանին ոտակական կողմին վրայ, իբրև Սևրի Դաշնագրին գործադրութեան նախանական քայլ մը: Պեքիի Սամին պնդեց թէ Օլտին Օսմանեան Կայսրութեան մաս կը կազմէր՝ Պրեսա-Լիթովսքի եւ Պաթումի Դաշնագիրներուն համաձայն: Հետեւարար, խնդրեց ան հայկական զօրքերուն հետացումը, «ստանց որեւէ ուշացում»: Հայկական կառավարութիւնը, սակայն, մերժեց զոյգ դաշինքները իբրև հիմնով երկու երկրներու փոխ յարաբերութեանց: Օլտիի շրջանը անվիճելի մէկ մասն էր Հայկական հանրապետութեան: Ստորագրած ըլլալով Թուրքիոյ հետ Խաղաղութեան Դաշինքը, Հայաստանը պիտի սպասէր Միացեալ Նահանգներու Նախագահին որոշումներուն ու պիտի չանցնէր նախկին Ռուս-Թրքական սահմանէն անդին⁽⁹⁸⁾:

Այսպէս, ուրեմն, 1920-ի ամրան, Հայաստանը իր պահանջները հիմնց Սևրի Դաշնագրին վրայ. Քեմալական Թուրքիան՝ Պրեսա-Լիթովսքի եւ Պաթումի Դաշինքներուն վրայ, թէև Պրեսա-Լիթովսքի Դաշինքը չընդալ նկատուէր էր Սովետական Ռուսիոյ կողմէ, 1918-ի աշնան⁽⁹⁹⁾:

1920 Սեպտեմբերին, Հրամանատար Լիլըը տեղեկագրեց Արտաքին Գործերու Նախարարութեան թէ Քիւզնիմ Քարապէքիի զօրքերէն աւանուած չորս վաշտեր անցը էին 1914-ի Ռուս-Թրքական սահմանը, եւ անակնկալ յարձակումով մը ետ էին մղեր հայերը՝ Օլտին երեսուն վերջու դէպի արևելք: Հայերը ծանր վնասներու ենթարկուէր էին: Թուրքերը, Օլտին գրաւած ըլլալով, մեծ թիւերով կը յառաջանային դէպի Կարս, նպատակ ունենալով տիրանալ այդ շրջանին: Կը թուէր թէ, նոյն միջոցին, Պոլշեփկները կ'օգտագործէին ստեղծուած առիթը ու Կիլիզանի ճակատին վրայ կը բշտէին հայերը դէպի Վարսիլիս: Թէև Բրիտանական Արտաքին Գործերու Նախարարութեան Պաշտօնութիւնը այն տեսակէտը ունէր թէ իրապէս համատեղ պատերազմական գործողութիւն չկար⁽¹⁰⁰⁾, բայց Հայաստան, որոշապէս, հակա-Դաշնակից ուժերուն կողմէ սեղմուելու վրայ էր: Թուրքերը կը յարձակուէին արևմուտքէն, Պոլշեփկները կը ճնշէին հիսիսէն ու թշնամական Ազրայէնան մը դատարկական ուսգծավարութիւններ կը կատարէր արևելքէն:

Իր յուսմատական կացութեան մէջ, Հայաստանը դարձաւ իր միակ դաշնակիցներուն՝ Համաձայնական Պետութիւններուն: 1920 Սեպտեմբեր 30-ին, Լրեանէի Հայկական կառավարութիւնը հետագրեց Կոստանդնուպոլսոյ Բրիտանական Բարձր Կուսակալ՝ Մովակալ Սըր Մ. տը Ռոպըքին, վառելանիթի պակասին պատճառաւ ստեղծուած չափազանց լուրջ կացութեան մասին: Ան խնդրեց նաև Դաշնակից Բարձր Կուսակալներու Հայ գործակատար Ֆերտիմանտ Թահթեմենէնէն որ անմիջապէս դիմէր Յոյն Վարչապետ Էլեֆթիմիոս Վեհիզլուսին եւ խնդրէր որ կարելի ամէն միջոցով ճնշում բանցնելէ յունական ճակատին վրայ: Յունական յառաջացում մը պիտի ճշմանկէր Քեմալական նահանջ մը, քացատրեց Գըրզընը, Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ: Նախկին Վարչապետ Խատիսեանը անձնապէս առաջարկեց Մովակալ տը Ռոպըքին որ յունական զինուորական ոյժ մը գրաւէր Տրապիզոնը: Կը թուէր թէ տը Ռոպըքը բացայայտօրէն համաձայն եղաւ այս գաղափարին: Արտաքին Գործերու Նախարարութեան հետագրեց ան թէ՛ նկատի ունենալով Բրիտանական աղբիւրէ ստացած տեղեկութիւնը, Տրապիզոնի որպէս պարենատրման խարիսէ մը եւ Կովկասի դէմ զինուորական գործողութեանց իբրև մեկնակէտ մը գործածուելուն մասին, ինք այն կարծիքէն էր թէ Դաշնակիցներուն կողմէ անոր անյապաղ գրաւումը ամէնէն ազդու միջոցն էր Հայաստանին օգնութիւն տնայն: Կոստանդնուպոլսոյ Բրիտանական Բարձր Կուսակալին այս տեսակէտները որոշ եւ զօրաւոր կերպով պաշտպանուեցան թէ՛ օրում Կովկասի Բարձր Կուսակալ՝ Գեղապետ Սթոքսին կողմէ եւ թէ Լոնտոնի Մովսային Նախարարութեան կողմէ⁽¹⁰¹⁾: Ատկէ զատ, Պրիթիշ Արմիին Գործիքին կողմէ յուշագիր էր, Վարչապետին փոխանցուած՝ Լորտ Պրալին կողմէ, ստիպու-

դական կերպով խնդրեց անելի աշախույր հսկողություն մը Սև Ծովուն վրայ Բրիտանական Նաւատորմիոյն կողմէ(102):

Նոյն միջոցին, Հայաստանը թախանձագին դիմումներ դրկեց ամեն ուղղութեամբ՝ օգնութեան համար: Երեսնի կառավարութեան կողմէ հեռագիր մը Ասետիս Անարոնեանին, Փարիզ, կրկնեց երկարողագիծերու համար վստելանիսի քացարձակ պակասին պարագան: Հեռագիրը իրմէ խնդրեց դիմել քոլոր Դաշնակից Պետութիւններուն՝ թուրքերու կողմէն Դաշինքին *քրոնարարութիւն*՝ ղէմ անմիջական բողոք մը ներկայացնելու: Հեռագիրը, Գնդապետ Սթոքսի եւ Լորտ Տարպիի միջոցաւ փոխանցուած, կը պնդէր թրքական ուրիշ ճակատներու ղէմ զինուորական ճնշում բանեցնելու անհրաժեշտութեան վրայ(103): Բրիտանական, Ֆրանսական, Իտալական, Ծարոնական եւ Միացեալ Նահանգներու կառավարութեանց ուղղուած նմանօրինակ յուշագիրերով, Ահարոնեանը մատնանշեց Կարս եւ Պաթում նահանգները ձեռք ձգելու թրքական ձգտումը՝ Պոլշեիկներուն հետ զինակցութիւն մը յառաջ բերելու նպատակով: Ան թախանձեց Դաշնակիցներուն կողմէ Տրապիզոնի գրաստանը, որ ամենէն ազդու միջոցը պիտի ըլլար այսպիսի ծրագիր մը չեզոքացնելու(104):

Բրիտանական զինուորական իշխանութիւնները, սակայն, շատոց լքեք էին Կովկասի նկատմամբ ամէն յոյս: Բրիտանական Նախարարներու Խորհուրդը համաձայն էր Կովկասի անկախութեանը՝ Պոլշեիկներու եւ Թուրք Ազգայնականներու ղէմ, բայց անտրամադիր եղաւ ան որեւէ շօշափելի օգնութիւն տալու: Հետևաբար, Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ մտածուած օգնութիւնը գաղտնի ալ վար եղաւ:

«Կը տարակուսիմ թէ կրնանք մենք, կամ կ'ուզենք Տրապիզոնը գրանել, քայց պէ՛տք է որ հսկենք մենք նաւահանգիստին երթնելիկ վրայ», Տ.Ճ. Օզպըրըն արձանագրեց Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ: Լորտ Հարտիկը հակառակեցաւ յունական գրաստանի մը, քաղաքական պատճառներով, իսկ Գրզըրընը, Ծովակալ տը Ռոպըրթին հարցումներուն իբրեւ պատասխան, հսկայական կերպով նետագրեց.

«Դաշնակիցներու կողմէ Տրապիզոնի գրաստանը անգործնական է, իսկ Յունական գրաստանը անբաղձալի կը նկատուի»:

Տրապիզոնի մէջ կամ ուրիշ տեղ մը զինուորական օգնութիւնը *«Տարցէ դուրս»* էր. այս էր նաեւ Միջ-Դաշնակիցներու Յանձնաժողովին որոշումը(105):

Բայց Ծովակալ տը Ռոպըրը, Կոստանդնուպոլիսէն, իր սեփական նախաձեռնութեամբ, Միջերկրական Հրամանատար Ծովակալէն խնդրեց քաւասար քարտիղ դրկել Պաթում, Երեսնի համար, երբ Խատիսեանը Հայաստանի յուսահատական կացութիւնը նկարագրեց իրեն: Երկարողագծային փոխադրութիւնը բողոքովին դադարած էր: Թուրքերուն ղէմ կողակէ գատ, Հայաստանը պէտք էր որ առաջը առնէր իր սահմաններէն ներս գտնուող մահմետականներու խռովութեանց: Քիւրտերը կը կողակէն Իկաիրի շրջանին մէջ: Շուտով համաձայնութիւն մը կը բերուցաւ 1000 թոն վառելանիսի առաքումին եւ վճարումի մեկին մասին: Բայց վստելանիսի այդ հայթայթումը՝ կը թուի թէ չէր եղած

առանց վստառելի սակարկութեան մը. Հայաստանը պէտք էր որ հայրենադարձը կատարէր Միջագետքի մէջ գտնուող իր գաղթականներուն:

«Եթէ մենք կարենանք երկարողագիծերու համար անհրաժեշտ վստելանիսի հայթայթումին օգնել, Խատիսեանը համաձայն է Հայաստան ընդունելի անի քան 14000 կ'ը գաղթականներ, այժմ Պատրալի մէջ»,

տեղեկագրեց Ծովակալ տը Ռոպըր(106):

1920 Հոկտեմբեր 5-ին, Գնդապետ Սթոքսը այցելեց թէ՛ Երեսն եւ թէ Կարս ու տեսակցեցաւ Հայ Վարչապետին ու Պատերազմական Նախարարին հետ: Իր տպաւորութիւնը հետագրեց ան՝ յայտնելու թէ Հայկական կառավարութիւնը եւ ժողովուրդը միացած էին իրենց երկիրը պաշտպանելու վճռականութեամբ: Ջօրքերը *«լաւ սպասագինուած»* էին՝ Բրիտանիայէն Յուլիսին ստացուած ռազմամթերքով եւ համազգեստներով: Մինչև 35 տարեկան այրերու ընդհանուր զօրաշարժը ընթացքի մէջ էր եւ կամատրները *«խտնուներ»* էին արձանագրուելու զինուորական ծառայութեան: Բայց Հայաստանի սպասուանող վստանը *«շատ լուրջ»* էր(107):

Իբրեւ Դաշնակիցներու ի նպատակ անկիւն մը, Հայաստանը պիտի վստահաբար գտնուէր անպաշտպանելի դիրքի մը մէջ, եթէ արտական ազդու օգնութիւն չունենար ան: Սովետական Ազրբայճանը ունէր թշնամական կեցուածք: Ռուս Պոլշեիկները աստիճանաբար կը մօտենային: Իրենց գերակայութիւնը հաստատած ըլլալով Կասպից Ծովուն վրայ, անոնք այժմ գրադած էին Խրիսի մէջ եւ Սև Ծովուն եզրերը: Նոյն միջոցին, Ազգայնական Թուրքերը կը յառաջանային անդիմադրելի թափով:

Հակառակ իր շատ մը ներքին դժուարութիւններուն եւ լուրջ պակասութիւններուն, կը թուի թէ Հայաստանը յանդուգն կեցուածք մը ունեցաւ սկիզբը: Գնդապետ Սթոքսը տեղեկագրեց այն *«շատ գնահատելի»* ձևին մասին, որով Հայաստանը իր *«ամբողջ կարելի»* կընէր, դիմագրակու համար իրեն սպասուանող չափազանց լուրջ վստանը(108): Երեսն հաստատուած Հարիւրապետ Կրկնիսին անձնապէս արտայայտուեցաւ Արտաքին Գործերու Նախարարութեան Արը Շոն Թիլիին՝ Հայերուն ցոյց տուած *«բաւական մեծ չափով դրական կարողութեան»* մասին(109):

Բայց, Արտաքին Գործերու Նախարարութիւնը դիւրաւ գտաւ պէտք եղած արդարացումը՝ քացասելու Բրիտանիոյ դժկամակութիւնն ու անկարողութիւնը՝ Հայաստանին գործնապէս օգնելու: Ուրիշը Հաւաքը, ինչպէս վերջ տեսնուեցաւ(110), Հայաստանէն մեկնէր եւ նախքան հաշտեցնելիներուն նման ժամանումը: Միացեալ Նահանգներ վերադարձի իր ճամբուն վրայ, այցելել էր ան Արտաքին Գործերու Նախարարութեան, Տ.Ճ. Օզպըրթին ըսելու թէ՛.

«Երկիրը անապատ մըն է, եւ ժողովուրդը՝ արհեստով մտրուցուած զատ ոչինչ... Երկրին մէջ վարչական կամ քաղաքական կարողութիւն չկայ. ո՛չ դրամ եւ ոչ ալ քնական հարստութիւն՝ գաղտնային շարժումներու դիմաց արտակրի Հայեր... ո՛չ կը նպաստեն, ոչ ալ երբ ընկեր կը վերադառնան»:

Նոյն ատեն շեշտեր էր ան թէ ինք *«անպաշտօն կերպով կը խօսէր»*: Եարպիկ քայլ մը՝ արդարև:

Ինչ որ մետաքքըրական է այն վերաբերումն է որով այս հաստատումները ընդունուեցան Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ: *«Երանի թէ Գնդապետ Հասքըըը կարենար հանդիպում մը ունենալ ու խօսակցիլ Պրն. Էնիթրթի Ռիլիըմսին հետ»*, Տ.Մ. Օզպըրըը արձանագրեց: Ա.Հ.Ա.ն նոյնիսկ աւելի մեռու գնաց.

«Մեղք որ չենք կրնար այդ պատկերը ցոյց տալ Էնիթրթի Ռիլիըմսին, որովհետեւ ան իրեն պիտի մատնանշէ թէ մենք իրապէս մեղադրելի չենք Հայաստանի կացութեան համար, եւ թէ՛ իր յարձակումները ֆրանսացիներուն եւ մեր վրայ՝ չեն արդարանար իրապէս»⁽¹¹¹⁾:

Կը թուի թէ Հասքըըին խօսքերը եկեր էին Արտաքին Գործերու Նախարարութեան իրեն արդարացում մը՝ Հայաստանի նկատմամբ քարոյական պատասխանատուութեանն զայն փրկող: Հայաստանը ի՛նքն էր մեղադրելի եւ *«մեղք»* էր որ Հայաստանի եւ Հայերու անյուստորիշ վիճակը չէր կրնար իրապարակուիլ:

Երբ Արտաքին Գործերու Նախարարութիւնը Լոնտոնի Հայ անպաշտօններկայացուցիչ Ջօրպար Մ. Բագրատունիէն տեղեկացաւ թէ Աւետիս Ամարունեանը Լոնտոն պիտի գար՝ անձնապէս նկարագրելու իր երկրին *«յուսահատական»* վիճակը, Օզպըրըը կարճ տեղեկագիր մը պատրաստեց իր գերադասներուն համար: Կ'արժէր մատնանշել թէ՛ գրեց ան,

«Նորին Վեհափառութեան Կառավարութիւնը բարեխիղական կազմակերպութիւն մը չէ, եւ թէ՛ փոխանակ արտաքին գուրի եւ օգնութեան մշտնջենական կոչելուն, մենք պիտի ուզէինք Հայաստանի մէջ տեսնել քիչ մը ինքնավստահութեան եւ քաղաքական կարողութեան ապացոյց թէ՛ Հայաստանի շարունակելի գոյութիւնը իրեն ինքնավար պետութիւն մը՝ կայտւմ ունի Հայկական ճիգերէն ու կարողութեանն եւ չի կրնար արտաքին քանակներու եւ արտաքին դրամի վրայ հիմնուիլ...»:

Նոյնմեր 12-ին, Ամարունեանը Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ հանդիպում մը ունեցաւ Սըր Մոն Թիլիին մետ եւ Բրիտանիոյ կողմէ տրամադրուած զենքերուն ու վառելանիւթին համար իր *«ամենաջերմ»* շնորհակալութիւնները յայտնելէ ետք, նկարագրեց Հայաստանի *«սարսափելի կացութիւնը»*: Ան ըսաւ թէ իրենց *«միակ յուր»* Բրիտանիոյ կողմէ զինեալ միջամտութեան վրայ էր: Թիլիին պատասխանեց իրեն թէ *«քոչորովիկ հարցէ դուրս էր ատիկա»*: Ամարունեանը յետոյ թելադրեց կազմութիւնը աշխարհի տարբեր մասերէն հայ կամաւորներու քանակի մը, որ կեդրոնանար յունական կղզիի մը զինուորական կայանին մէջ: Այդ եւս *«քոչորովիկ անգործադրելի»* է, Թիլիին ըսաւ իրեն: Ամարունեանը յետոյ իրեն թելադրեց կազմումը խաղաղութեան քանակի մը՝ աշխարհի բոլոր մասերէն եկած կամաւորներով: Թիլիին մերժեց զայն եւս: Ամարունեանը յետոյ հարցոց թէ պետութիւնները ի՛նչպէս կը մտածէին գործադրել Թրքական Դաշինքը: Թիլիին պատասխանեց թէ պե-

տութիւնները կրնային անմիջապէս գործադրել ինչ որ կը վերաբերէր Կուստանդնուպոլսոյ եւ Նեղուցներուն: Իրենց յետոյ պիտի կազմակերպէին *«Թրքական»* զօրքեր, որոնցմով կը յուսանին թէ կարելի պիտի ըլլար *«Անաթոլիան խաղաղեցնել»* աստիճանաբար⁽¹¹²⁾:

Ուրեմն, Սկրի Դաշնագիրը, Հայերու վերաբերող յօդուածներուն եւ Արևելեան վիլայէթներուն առընչութեամբ, պիտի կիրարկուէր միայն Անաթոլիան խաղաղեցնելով *«Թրքական»* զօրքերով:

Երբ Ամարունեանը պնդեց թէ Բրիտանիոյ համար որքան կարևոր էր արգիլել Թուրքերուն եւ Բուսերուն գործակցիլը, Թիլիին պատասխանեց թէ ինք կը վստահար թէ *«Անարունեանը ոչինչ պէտք էր որ ակնկալէր»*: Վերոյիշեալ տեսակցութեան ակնարկելով, Թիլիին որիշ էջի մը վրայ արձանագրեց.

«Կատարելապէս յստակ ըրի թէ՛ «ամբողջովին հարցէ դուրս» էր որ Նորին Վեհափառութեան Կառավարութիւնը որեւէ տեսակի, որեւէ զինուորական օգնութիւն դրկէր կամ հովանատրութիւն մը ընդունէր իսմ որեւէ քան ընէր օգնութիւն տալու. նոյնիսկ զենքերու քանքումը կա՛մ ըր քացառուէր, Թուրքերու յառաջացումին պատճառաւ»⁽¹¹³⁾:

Աւելի առաջ, Ամարունեանին ազդու օգնութիւն խնդրող բազմաթիւ նամակներէն մէկուն ակնարկելով, Լորտ Գըրզըըը յայտնեւ էր այն տեսակէտը թէ *«պատասխան տալու պէտք չկայ»*⁽¹¹⁴⁾:

Մինչ այդ, թրքական քանակները, անբ տարածելով, սրբնթաց կը յառաջանային նախապատերազմեան Բուսահայաստանի խորերը: Կոչեր դրկուեցան Մորո Ե. Թագաւորին՝ Էջմիածնայ Կաթողիկոսին կողմէ, եւ Համայնքներու Տան Ատենալարին՝ Գալիֆորնիոյ 25000 հայերուն կողմէ: Իրենց յուսահատութեան մէջ, հայերը եւ իրենց բարեկամները ջանացին նաև զօրաշարժի ենթարկել Ազգերու Լիկան: Դաշնակից պետութիւնները, սակայն, հակառակեցան ո՛րևէ քննարկումի: Այսպէս, Ֆրանսայի դեսպան Մ. տը Ֆիլիթոն, 1920 Նոյնմեր 9-ին, Սըր Մ. Թիլիին ըսաւ թէ իր կառավարութիւնը համամայն էր Բրիտանական Արտաքին Գործերու Նախարարութեան տեսակէտին, այսինքն՝ թէ

«... ոչ մէկ օգտակար քննարկում կարելի էր, մինչ ասիմանները տակուիւն անկալուն էին, եւ Հայաստանը անձանօք քանակութիւն մըն էր»:

Մ. տը Ֆիլիթոն կը յուսար, հետևաբար, թէ Արտաքին Գործերու Նախարարութիւնը պիտի հրահանգէր Բրիտանիոյ պատուիրակին՝ *«չքաջալերել»* Հայկական հարցը Ազգերու Լիկային մէջ բարձրացնելու ո՛րևէ փորձ: Թիլիին համամիտ եղաւ իրեն: Ան իր արձանագրութիւնը եզրափակեց.

«Ձեմ կարծեր թէ ասիկա հարց մըն է որուն մասին մենք շատ տրու մտադիր ենք լսել, ու նախապէս ինչ ալ ակնկալուած ըլլայ մեզի՝ կը մտադրենք Հայաստանի համար ընել կարելի եղածին չափ բիշ: Ի՞նչ գօրքով թէ դրամով»:

Գրքըզը կարդաց արձանագրությունը և անոր վրայ դրա իր անունակցը անտեսեց: Զատարկեց անոր⁽¹¹⁵⁾:

Նման տրամադրությամբ մը, Բրիտանական Նախարարներու մէկ ժողովը համաձայն գտնուեցաւ Ելեմտական Նախարարին խորհուրդին՝ թէ Բրիտանիան պետք չէր որ առաջարկեր Ազգերու Լիկայի անդամներուն կողմէ Հայաստանի տրուելիք որեւէ նիւթական երաշխատրութեան մասնակցիլ: Հ.Ա.Լ. Ֆիշըրը, այժմ Ազգերու Լիկային առաջին Համաժողովին մասնակցող Բրիտանական Կայսրութեան Պատուիրակութեան մէկ անդամը, ժընեւէն գրեւ էր Վարչապետին թէ Հայաստանի մասին տարածուն խօսակցութիւն եղեր էր, սակայն ի՞նչ կրնար ըլլալ: «Վաստիւ եմ՝ չեմ գիտեր»: 1920 Դեկտեմբեր 2-ին, ան հետագրեթ թէ Ֆրանսայի մէկ նախկին Վարչապետը՝ Ռընէ Վիլիամսին և Լորտ Ռոպըթ Սեւըլը «կը ջանային Հայաստանը իսկոյն թերէլ Լիկային մէջ»⁽¹¹⁶⁾: Բրիտանացի Նախարարներու մէկ ժողովը այն տեսակէտը ունեցաւ թէ Հայաստանի մուտքը Լիկա, Յօդուած 10-ի համաձայն, պիտի նշանակէր անոր հողային ամբողջականութիւնը և առկա քաղաքական անկախութիւնը արտաքին յարմարումի դէմ ապահովելու յանձնառութիւն մը: Բայց դիտել տրուեցաւ թէ Լիկան անկարող պիտի ըլլար այսպիսի յանձնառութիւն մը իրագործելու: Սևրի Դաշնագիրը տակաւին չէր վաւերացում: Ատկէ զատ, Հայաստանի սահմանները, Նախագահ Ռուկլընին կողմէ նոր ճշդութեամբ, այնքան տարածուն էին որ պետութիւնները դժուար թէ կրնային ընդունիլ, ներկայ այսմաններուն տակ, զանոնք երաշխատրելու պատասխանատուութիւնը: Հայաստանի անդամակցութիւնը քննարկուեցաւ նաեւ Ֆրանսայի և Իտալիոյ ներկայացուցիչներուն հետ ժողովի մը մէջ: Միաձայնութեամբ որոշուեցաւ ընդդիմանալ⁽¹¹⁷⁾, ու Հայաստանին մերժուեցաւ Լիկային անդամակցութիւնը:

Նոյն միջոցին, Ազգերու Լիկայի Խորհուրդի Նախագահ Մ. Հայնընըզը հետագրեց Բրիտանական կառավարութեան, հարցնելով թէ տրամադիր պիտի ըլլա՞ր ան առանձին կամ ուրիշ ազգերու հետ միասնաբար, յանձն առնել, ի դիմաց Լիկային, Հայաստանի և Քեմալականներու միջեւ թշնամութիւնները դադրեցնելու մարդասիրական առաքելութիւնը: Պատասխանը եղաւ ժխտական: 1920 Դեկտեմբեր 2-ի Նախարարներու մէկ ժողովին դիտել տրուեցաւ թէ.

«Հայաստան, քնական չնչին հարստութեամբ, ըստ երեւոյթին ինքզինք պաշտպանելու սահմանափակ կարողութեամբ և գրեթէ անջատուած արտաքին աշխարհէն, կը ձգտուէր Թուրք Ազգայնականներուն և Պոլշեիկ Ռուսերուն միջեւ, որոնք կը թուէին իրենց կարգին՝ արագօրէն մղուիլ իրարու միջեւ թշնամութեան: Այս պարագաներուն մէջ, Հայաստանը հաւանաբար ի՛նք համաձայնութեան պիտի գար, կամ պիտի ընդունէր որ պայմաններ պարտադրուէին իրեն:

«Նկատի ունենալով նախապատուութիւն ունեցող մեր անասնման գրադասները ուրիշ տեղեր, ընդհանրապէս կը տիրէր այն զգացումը թէ ՄԻԵՆ Բրիտանիոյ համար փափաքելի պիտի չըլլար որ յանձն առնէր այդ միջոցորդութիւնը կամաւորաբար»⁽¹¹⁸⁾:

Սևրի առաջ, Նոյեմբեր 19-ին, Չինոտրական Խորհուրդը Արտաքին Գործերու Նախարարութեան գրեց թէ Հայաստանի ուսումնասիրեք փոխանցելը՝ որեւէ օգտակար նպատակի պիտի չծառայէր այլեւս⁽¹¹⁹⁾:

ԲՐԻՏԱՆԻՈՅ ԿՈՂՄԷ ՍՍԱԼ ԱՌԱՋՆՈՐԳՈՒԹԻՒՆ ԼԱՅԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐՈՒ ՄԵՋ. ԱՆԷՔՍԱՆԴՐԱՊՈՒԻ ԴԱՇՆԱԳԻՐ

Այսպէս, ուրեմն, Հայաստանի լքումը ամբողջական ու կատարեալ էր՝ պաշտպանութեան և օգնութեան տեսակէտով, բայց ոչ՝ խորհրդատուութեան և առջնորդումի հարցին մէջ: Բրիտանիան ո՛չ ոյժը ոչ ալ կամքը ունէր Հայաստանը և Կովկասեան Հանրապետութիւնները պաշտպանելու: Բայց և այնպէս, ան զգուշացուց զանոնք համաձայնութեան գալէ՝ թէ՛ Սովետական Բուսիոյ և թէ՛ Քեմալական Թուրքիոյ հետ, որոնք իրական ուժով միակ պետութիւններն էին Կովկասի մէջ: 1920 Հոկտեմբերէն Դեկտեմբեր, այդ շրջանը իր տեսած այցելութեանէն ետք, Պրիթիչ Արմինիա Գոմիթիի Կազմակերպիչ Քարտուղար և «ՄԱՆԻԿԱՅՔՐ Կարմիրըն»ի մասնաւոր թղթակից Ս. Լեւոնըտ Լիզը կը քաջայայտէր թէ՛ Քեմալական Թուրքիոյ կողմէ առաջարկ մը 1920-ի գարնան, Հայաստանի հետ ուղղակի բանակցելու, մերժուեւ էր վերջինից կողմէ, «Անդրկովկասի մէջ Բրիտանիոյ Գլխաւոր Կուսակալին հետ խորհրդակցութեան հետք»⁽¹²⁰⁾: Ամէն բան վեր, Բրիտանիան հետո պահեց Հայաստանը՝ իրագործելի հնալացողութեան մը գալէ Սովետական Բուսիոյ հետ, այն միակ հասկացողութեանէ՛ն՝ որ կրնար զինք փրկած ըլլալ Թուրքիոյ կողմէ անդամաւատումէն: «Հայաստանը անօգնական է, եթէ Պոլշեիկները չօգնեն իրեն», գրեց Մոնթըլիին, 1920 Նոյեմբերին: Եթէ զինտրական լքումը մը պիտի ըլլար, «միայն Ռուսիան ունէր պատրաստ զօրքեր», ըսաւ Անդրոտ Թոնկալին, ժողովի մը ընթացքին, Արեւելքի մէջ իր երկար շրջապայութեանէ վերադարձին⁽¹²¹⁾: Բրիտանիան չկրցաւ օգնել Հայաստանին. բայց մինչև վերջ իր ներկայացուցիչները ձգտեցան պահել զայն Համաձայնական պետութիւններու ժիրին մէջ: Պրիթիչ Արմինիա Գոմիթիին ուղղութեամբ իր հետագրին մէջ, Չինեիները վկայեց թէ Դաշնակիցները համակարգուած կերպով արգիլեցին Հայաստանի կառու վարութեան որ ակնի չափաւոր կեցումը մը առնէր Սովետական Բուսիոյ համըղալ և նոյնիսկ դարբեցուցին ուտեստի պաշարներ դրկել, երբ ան բանակցութեան հետ հիստիսի իր դրացիին հետ: Եւ Հայաստանը մերժեց Սովետական Բուսիոյ միջոցորդութեան բոլոր առաջարկները՝ որոշելու իր սահմանները իր դրացիներուն հետ և յատկապէս «Թորքեստանի» սահմանները, ակնկալելով Չինեիները⁽¹²²⁾: Ինչպէս կրնայ տեսնուիլ, Կովկասի Բրիտանական քաղաքականութիւնը հիմնուած էր շփոթ ու շփոթեցուցիչ պատրանքներու վրայ՝ Երբ տանձիոյ ներկայացուցիչները տեսակածօրէն ջանացին հաստատարարար գործարկը Գրքըզին հրահանգները.

«Ռորքան առնել որ կարելի ըլլայ հետո պահել... Երեսներ՝ Սովետական Կառավարութեան ազդեցութեանէն»⁽¹²³⁾:

Ընդհանրապես լատտերեակ ըլլալով Հայաստանի արտաքին յարաբերութիւններուն, նախապատուութիւն տուին անոնք գլխաւորաբար Բրիտանական շահերուն, արգելք եղան Հայաստանին՝ որ տեսնէր Թուրքիոյ եւ Սովետական Ռուսիոյ միջև ուժի թաքուն պայքարը, եւ հայերը գոյուշացուցին վերջիցին ինտզալու համաձայնութեան մը որ հասանաբար անխուսափելի էր, նախքան շատ ուշ ըլլալը:

1920 Հոկտեմբեր 7-ին, Գնդապետ Սթոքսը հետագրեց Գըրզընին թէ Քուպանի Պոլշեիկներ կարկայացուցիչները Հայ ներկայացուցիչին առաջարկէր էին կարգադրել Թուրքերուն ետ քաշուիլը մինչև «1914-ի Ռուսական սահմանը», եթէ Հայաստանը «ամէն կայ խզէր Համաձայնական Պետութիւններուն հետ»: Նամնապետ, Մոսկուայի մէջ, Սովետական Արտաքին Գործերու Օգնական Նախարարը ըսէր էր Հայ պատուիրակին թէ Ռուսիան ի վիճակի էր թրքական յառաջացումը կանգնելու եւ թերեւ նոյնիսկ Թուրքիոյ մէջի հայկական հողերուն մէջ մասին պարպումը կարգադրելու: Բայց, պետք էր որ Հայաստանը առժամաբար իրենց տրամադրէր Ծախիսախի-Նախիջեան երկաթուղագիծը, որ-պէսզի Ռուսիան կարենար Թուրքիոյ օգնել *քընդդէմ Համաձայնական պետութիւններուն*⁽¹²⁴⁾: Հոկտեմբերի կէսին, Թիֆլիսի հայ ներկայացուցիչը, Տիգրան Բեկզատեան նոյնպէս հետագրեց Փարիզի Հայկական Պատուիրակութեան թէ Պոլշեիկները առաջարկէր էին Թուրքերուն հետացումը կարգադրել մինչև «1914-ի սահմանը», պայմանաւ որ Հայկական կառավարութիւնը պաշտօնապէս յայտարարէր թէ ինք *«հասարակաց ոչինչ ունէր Համաձայնական Պետութեանց հետ»*: Բեկզատեանը կ'ակեցնէր. «Առաջարկը մերժուած է»: Եւ, Գառին համաձայն, եղաւ նոյնիսկ Սովետական զինուորական օգնութեան առաջարկ մը⁽¹²⁵⁾:

Կը թոյլ թէ, մինչ թրքական բանակները կը յառաջանային, Սովետական Ռուսիան օրէ օր աւելի ջղագրգռօրէն անհամբեր կը դառնար միջնորդելու: Բայց իր առաջարկները մերժուեցան Հայկական կառավարութեան կողմէ, զիտակցութեամբը (եւ թերեւ խորհուրդովը) Բրիտանիոյ ներկայացուցիչներուն:

Երեսնի մէջ Բրիտանական Գաղտնի Սպասարկութեան Սպայ եւ Քաղաքական Ներկայացուցիչ Հարիւրապետ Հ. Գորթի կողմէ՝ Գնդապետ Սթոքսին դրկուած մէկ տեղեկագիրը պարզօրէն կը քայքայուէր ինքզինք ու յատկապէս նշանակալից է: Ան կը կրէ 1920 Հոկտեմբեր 22 թուականը: Ծիշը այդ օրկտեմբեր էր որ Բրիտանիան կ'ընդդիմանար տնտեսական երաշխաւորութեան մը՝ Ազգերու Լիկայի անդամներուն կողմէ: Հարիւրապետ Գորթին համաձայն, Հայկական կառավարութեան պատասխանը, պատրաստուած Պատերազմական Նախարար Սթոքսի կողմէ, *«Երեսնի մէջ, Հոկտեմբեր 16-ին»*, ներկայացուցէր էր Սովետական Ռուսիոյ ներկայացուցիչ Լըզրանին, այն տարբերութեամբ որ Հայաստանի արեւմտեան սահմանին պահանջըր աւելի եւս ընդարձակուեր էր, ներառելու համար Տրապիզոնը, Երզնկան ու Սարքիդը: Հայկական կառավարութեան կողմէ տեղեկացուցեր էին Գորթին թէ՛ *«հակառակ բոլոր տար-*

կոչներուն», Տէր Մինասեանին կողմէ ներկայացուած առաջարկները նկատի առնելու վրայ էր Լըզրանը եւ թէ՛ *«ան կը թուի աւելի քան յօժար՝ համաձայն գտնուելու գրեթէ բոլոր այդ պահանջներուն»*: Լըզրանը շուտով պիտի մեկնէր Երեսնէն Պաքո, ուր ան պիտի ներկայացնէր այդ առաջարկները Ազգայն-ճանի Սովետական կառավարութեան եւ յարաբերութեան մէջ մտնէր Մուսթաֆա Բենախիւն հետ: Գորթը կը շարունակէր իր ճակատագրական յայտնութիւնը.

«Այս բանակցութիւնները, կը կարծուի թէ, առնուազն ամիս մը պիտի տեւեն, ուշացուած մը՝ որ մենագոյն օգնութիւնը պիտի ըլլայ Հայաստանի, քանի որ ան ժամանակ պիտի տայ իրեն իր գործերը մարզելու եւ կազմակերպելու...»

«Հայկական կառավարութիւնը ինձի տեղեկացուցած է թէ՛ ամէն պարագայի, ինք մտադիր չէ որոշակի հասկացողութեան մը գալու Լըզրանին հետ, մինչև որ Վրացական կառավարութեան որոշումը ստանան՝ Պոլշեիկներու դէմ երկու պետութիւններուն զինակցութեանը նկատմամբ»⁽¹²⁶⁾:

Ուրեմն, հակառակ բոլոր տարակոյսներուն, Լըզրանը *«աւելի քան յօժար (կը թուէր) հասնելու»* Հայկական կառավարութեան առաջարկներուն. այն կառավարութեան՝ որ սակայն *«որեւէ պարագայի մտադիր չէր»* որոշակի հակադրողութեան մը գալու իրեն հետ: Կը թուի թէ, հողային ծայրայեղ պահանջներ ներկայացնելով եւ ուշացումի ռազմավարութիւն գործածելով, Հայկական կառավարութիւնը պարզամտօրէն ու վտանգաւոր կերպով՝ ժամանակ կը շահէր: Բրիտանացիներէն քաջակերուած հայ առաջնորդութիւնը կը հետևէր պատրանքի ասրտագոյնցիկ քաղաքականութեան մը:

Յաջորդող քսան օրերուն, Հայաստանը գրեթէ ամէն բան կորսնցուց ի նպաստ թուրքերուն: Նոյնմբեր 7-ին զինադադար մը կ'ընդունէր Հայաստանի կառավարութեան եւ Քիազիմ Քարապէրիի միջև, վերջիցին պայմաններովը: Քարապէրիը, 1919-էն ի վեր, ճշմարէր էր թէ Բրիտանական ազդեցութիւնը Կովկասի մէջ տեղատուութեան մէջ էր եւ ասրտացոնող իրաւեւութեամբ մը տրամաբանէր էր թէ ո՛չ մէկ օգնութիւն պիտի գար Հայաստանի⁽¹²⁷⁾: Նոյնմբեր 9-ին, նոր վերջնագիր մը ներկայացուց ան Հայաստանին, աւելի խիստ պայմաններով: Կոխը վերսկսաւ, բայց ի վերջոյ Հայկական կառավարութիւնը ստիպուեցաւ նոր զինադադար մը խնդրել Նոյնմբեր 18-ին⁽¹²⁸⁾: Այլըստանոր իրատեսանը նշանակուեցաւ հաշտութիւնը բանակցելու Քեմալականներուն հետ: Առանց տակաւին անդրադառնալու թէ Բրիտանիան դադրէր էր իր կամական պետութիւն մը ըլլալէ, Հայաստանը մինչև վերջ յոյս որսաւ անոր վրայ Նոյնմբեր 18-ին, բանակցութիւններէն առաջ եւ ճիշդ զինադադարին օրը. Իրատեսանը այցելեց Գնդապետ Սթոքսը Թիֆլիսի մէջ: Անոր քսու թէ նա մոլովորդը *«Ճշուշի մը մէջ»* էր: Հայկական կառավարութիւնը կը գիտեցնէր թէ ստիպուած էր հաշտութիւն կնքել կամ Թուրքերուն, կամ Պոլշեիկներուն հետ: *«Թուրքերուն հետ հաշտութիւն կնքելը նախընտրելի»* պիտի ըլլար եւ ինչ:

կը հակեր այն կարծիքին թէ Բրիտանական կառավարութիւնը եւս ատիկա պիտի նախընտրէր: Խատիսեանը հարցուց թէ Բրիտանիան կրնա՞ր Թուրքիոյ մետրանակցութիւններուն մասնակից մը ըլլալ: Պոլշեիկները Հայերուն հաստատիլ կու տային թէ իրենք կրնային թրքական դժուարութիւնը անմիջապէս հարթիլ, եթէ Հայաստանը «չեղնալ նկատէր»: Թուրքերուն հետ Խաղաղութեան Դաշինքը: Հայկական կառավարութիւնը կ'ուզէր որդեգրել ընթացք մը որ կարելի եղածին չափ Բրիտանիոյ «հասանութիւնը» ունենար⁽¹²⁹⁾: Պատասխանելով, Գըրզընը յայտնեց թէ Բրիտանիան չէր կրնար մասնակից մը ըլլալ Ազգայնական Թուրքերու հետ Դաշինքի մը, բայց կը նկատէր թէ Սովետական Ռուսիոյ հետ դաշինքի մը փոխընտրութիւնը «անտարակոչս անկի գէշ»: Եր: Նախապէս, Արտաքին Գործերու Նախարարութենէն երկու անդամներ եւս մատնանշել էին թէ թուրքերուն հետ հաշտութիւն մը «չտակաւորէն նախընտրելի» էր⁽¹³⁰⁾:

Նախքան Գըրզընէն պատասխան գալը, Հարատանի Հանրապետութեան նոր ու վերջին Վարչապետը, Սիմոն Վրացեան, նոյնպէս Սթոքսէն խնդրեց, Նոյեմբերի վերջը, անոր «խորհուրդը» կա՛մ ընդունելու Թուրքերուն կողմէն հայկական հողամասի ընդարձակ տարածութիւններ պահանջող դաշնագիր միլ, կա՛մ Պոլշեիկներու առաջարկը: Վերջինները Թուրքերուն պիտի ստիպէին

«... հրամարիլ իրենց պահանջքն էն հին Ռուսական սահմանէն անդին բաշտիլ: Անոնք կը յայտարարեն թէ ասիկա պիտի ընեն խաղաղօրէն կամ բռնի, բայց, երկու պարագային ալ, Հայաստանը պէտք է թոյլատրէ որ Պոլշեիկեան զօրքերը Հայաստան մտնեն եւ շփուտ հաստատակն Թուրքերուն հետ»: »

Առաջարկը մերժուեցաւ: Հայաստանը, ի վերջոյ, հասանցեալ Թուրքիոյ կողմէն ձգուած «կէս նկատակին», քանի որ ան հաստաց թէ Պոլշեիկեան Ռուսիոյ կողմէն առաջարկուած «ամբողջ նկատակը» պիտի նշանակէր «Եւրոպայի ամբողջ համակրանքին կորուստը»⁽¹³¹⁾:

Նախքան Խատիսեանի պատտիրակութեան Ալեքսանդրապոլ մեկնումը, Քեմալականներուն հետ բանակցելու համար, Հայկական կառավարութիւնը խնդրեց Սովետական ներկայացուցիչներ լըզրանէն ու Միդիանիէն ճնշում բանեցնել Թուրքերուն վրայ: Խատիսեանին համաձայն, երկուքն ալ խտտամբի օգնել: Լըզրանը Հայկական կառավարութեան արտօնութիւն խնդրեց Կարմիր զօրքերու երկու զօրաբաժին մտցնելու Ազրպէյճանէն Հայաստան, որպէսզի ինք կարենար «Թուրքերուն հետ խօսելու անկի իրական ոյժ ունենալ»: Հայկական կառավարութիւնը, սակայն, մերժեց առաջարկը, վախճալով թէ ատիկա կրնար պատճառ ըլլալ Պոլշեիկներուն կողմէն Հայաստանի զինուորական գրաւումը⁽¹³²⁾:

Թէ՛ Թուրքիոյ եւ Սովետական Ռուսիոյ միջև որոշապէս ուժի պայքար մը կար այս ժամանակ՝ անգա՛մ մը եւս երեսն էլա՛ս սա իրողութեամբ թէ՛ Ալեքսանդրապոլի մէջ Քիւսիմ Քարապէրիը վճռապէս մերժեց Միդիանիին մասնակցութիւնը բանակցութիւններուն⁽¹³³⁾: Թրքական պատտիրակութիւնը ուզեց,

անտարակոչս, Հայաստանը ունենալ աղիտալիօրէն մեկուսացած եւ լքուած, որպէսզի անոր հաշիւը ինք առանձինն մաքրէր:

Ալեքսանդրապոլի ջախջախիչ Դաշինքը Հայաստանը ձգեց քիչ ակիլ քան 10000 քառակուսի քիլոմէթր երկրամասով մը: Կարը եւ Սորմալուն, ներսուսալ Արարատ Լեռը, պիտի անցնէին Թուրքիոյ. Նախիջեանը եւ Զանգեզուրը պիտի անցնէին Ազրպէյճանի հոգատարութեան տակ. Հայաստանը պիտի արտօնէր ունենալ միայն 1500 զինուորներէ բաղկացած ջոկատ մը՝ զինուած 20 գնդա-ցիրներով եւ 8 թնդաձօթներով. պարտադիր զինուորութիւնը պիտի արգիւտէր: Բոլոր այդ հարցերը կրնային որեւէ ժամանակ քննարկուիլ՝ Երեսն բնակող Թուրք քաղաքական գործակալի մը կողմէ: Ատիկէ գատ, Թուրքիան իրատեմբ պիտի ունենար վերահսկելու Հայաստան մտնող ապրանքներուն վրայ: Վերջապէս, Հայաստանը պիտի անվաներ հռչակէր Սերի Դաշնագիրը. Դաշնակիցներուն ներկայացուցիչները պէտք էր որ մեկնէին իրենց տեղը⁽¹³⁴⁾: Քարապէրիին կողմէն արտօնուած Հայկական պետութիւնը շատ փոքր ու հովանաւորեալ երկիր մըն էր միայն, ամբողջութեամբ կախուած թրքական բարեկամ-ցողութիւնէն:

Հայաստանի կողմէ Սերի Դաշնագիրէն հրաժարումը եղեր էր նախապայմանը թրքական բանակցութիւններուն: Բայց ան եղած էր նաեւ Սովետական Ռուսիոյ կողմէն առաջարկուած միակ գլխատր պայմանը՝ Հայաստանի համար նախապատերազմեան Ռուսական սահմանը ապահովելու իր միջնորդութեան փոխարէն: Ատիկէ գատ, Սովետական Ռուսիան համաձայնեց էր ճանշնալ Հայաստանի անկախութիւնը: Առաջարկը մերժուեց էր⁽¹³⁵⁾: Եթէ ան ընդունուած ըլլար, Կարը եւ Սորմալուն կրնային Հայաստանի սահմաններուն մէջ ըլլալ, պատերազմը կրնար անկի կանուխ վերջացած ըլլալ եւ Քարապէրիին զօրքերը մահ եւ անք գործած չէին ըլլար այնքան լիակատար կերպով՝ որքան կարծես յանձնառու եղած ըլլային բնաջնջումի:

Գրութեան մը մէջ, Բրիտանիա իր վերադարձէն յետոյ պատրաստուած, Արմիճիքն Ռեֆիւնիզ (Լորտ Մէլլըրզ) Ճանտի մէկ ներկայացուցիչը, 1921-էն 1925 Երեսնի բնակիչ Տատի Ս. Նորթհոթթը անդրադարձաւ Կարսի ջարդի-րուն, մնացած բնակչութեան յեկազար փախուտին եւ Հայաստանի մէջ հովիտի մը՝ «Մահուան Հովիտ» անունով ծանօթ: Մօտաւորապէս 4000 գաղթականներու խումբ մը, հետապնդուած թուրք զինուորներու կողմէ, փորձեց Ալկիսանդրապոլէն անդին դէպի Ղարաքիլիսէի պոստիկ քաղաքը փախչիլ: Ընտրուեց վրայ, Ալեքսանդրապոլէն չորս կամ հինգ մղոն դուրս, բլուրները կը վերածուէին պոստիկ հովիտի մը, որ անէլ անցքով մը կը վերջանար: Կարծելով թէ այլ հովիտը կարճ արահետ մը պիտի ապահովէր, ամբողջ խումբը ճամբան նկուս եւ յառաջացաւ հովիտն ի վար:

«Բայց ան ոչ մէկ տեղ առաջնորդեց. Թրքական զօրքերը մտակոտ շուտով, մարդիկը թակարդուեցան, եւ անոնց թուրք, այլեր, կիներ եւ մանուկներ, ջարդուեցան»⁽¹³⁶⁾:

Այնքանորայություն է Կարսի շրջաններում ամբողջական աներածումին մեջ՝ միասին ընթացան ոճեր, առեւանգում և տեղամանություն: Նոյնիսկ կենդանիները գերծ շմանցին: Թուրքերը, ճափար կազմելով, զանոնք բռնեցին դեպի Էրզրում: Գնդապետ Ռուսիանընը նկարագրած է տեղւոյն վրայ իր տեսած այն քանի մը հոգին այդ հայ գերիներէն, որոնք իբրև գործատու կը գործածուիլէ Էրզրումի մէջ: Ջմբան կէսն էր այն ատեն, ձիւնը տարածուած էր ամէն կողմէ, բնատային հովերով.

«... և սակայն, այդ թշուառ ուրուականները հագուած էին, եթէ քաղը կրնայ յարմարիլ իրենց վիճակին, ամէնէն նեխածը և աղտոտը՝ որոնտուած ցնցոտիներուն, որոնց մէջէն իրենց անմիա ոսկորները կը ցցուէին շատ մը տեղերէ, այն ձեւով որ մարդ էակին համար անկարելի կը թուէր ապրիլը՝ ենթարկուելէ ետք այսպիսի յետին թշուառութեանց»⁽¹³⁷⁾:

ՊԱՏՄԱՆՈՒՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԻՃԱԿՈՒՄԸ ԶԱՆՈՐԴՈՒԹԵԱՆՆԸ

Կրնա՞ր Հայաստանը գերծ մնացած ըլլալ վերոյիշեալ ձախորդութիւններէն: Հանրապետութեան Փարիզի Պատուիրակութիւնը Հայաստանի անկումը վերագրեց երեք գլխաւոր պատճառներու. ա) Սերի Դաշնագիրը երբեք չվերականգնեցաւ. բ) ո՛չ Հայաստանի միջազգային դիրքը, ոչ ալ անոր սահմանները յստակօրէն ճշդուեցան. գ) ու վերջապէ՛ս՝ վերապրումին համար անհրաժեշտ եղող զինուորական ու նիւթական բաւարար օգնութիւն երբեք չստացաւ ան⁽¹³⁸⁾: Որոշապէս, Սերի Դաշնագիրը Հայաստանը դարձուց թրքական յարձակումի գոհ մը: Դաշնագիրը ընդարձակ սահմաններ տուաւ անոր՝ Թուրքիոյ հաշտոյն, բայց ո՛չ՝ պաշտպանութեան միջոցներ: Միւս կողմէն, Արտաքին Գործերու Նախարարութեան մէկ գրութիւնը, կարծես հակադրելու համար Դաշնակիցներուն կողմէ Հայաստանի լքուած ըլլալու անբաստանութեան, մեղադրեց Դաշնակներու և Ռամկավարներու միջև «ներքին պատակտումները». իսկ Լորտ Գրգըընը զայրոյթով անդրադարձաւ հարուստ հայերու դժկամակութեանը՝ իրենց երկրին նիւթապէս օգնելու⁽¹³⁹⁾: Դիտել տրուեցաւ թէ երեսանի կառավարութիւնը, բացի փորձառութեան իր անխուսափելի պակասէն, կը տառապէր նաև «կոշակակցական նեղ հայեացքի մը չարիքէն», որ ազգային-միասնական կառավարութեան մը կազմութիւնը անկարելի դարձուց: Այսպէս, կառավարութիւնը չպաշտպանեցաւ թողոր հատուածներուն և դասակարգներուն աջակցութիւնն օգտուիլ ու մանաւանդ՝ չկրցաւ հայկական դրամագրութիւն հրապարակ փոխորէն⁽¹⁴⁰⁾: Ընթրըն Ռիլիքմսին համաձայն, Բրիտանիոյ մէջ «համընդհանուր» կարծիքն էր թէ Հայաստան չափազանց շատ տկարացաւ՝ իր կառավարութեան միայն մէկ կուսակցութիւն ներկայացնելուն իրողութեանէն. իսկ հարցը գոր Հայկեր խուսափեցան ճանշնալ՝ իրենց թէ՛ բաւարար մարդոյժ եւ թէ նիւթական միջոցներ չունենալն էր, արձանագրեց Արտաքին Գործերու Նախարարութեան մէկ անդամը⁽¹⁴¹⁾: Ատիկէ զատ, թէն Հայաստանի սահմաններէն ներս գտնուող Այկերի բնակչութեան կողմէ յանձնարար էին ստորանքները, բայց կա-

ռավարութիւնն ալ երբեմն անկարող եղաւ հայ հրոսակախումբներուն արգելելու որ ձայնալուծութիւններ գործէին մահմետական գիւղերուն մէջ: Արդիւնըրը եղաւ անոնց թշնամացումը և յաւելում մը թէ՛ Ազրայէնանի և թէ Թուրքիոյ հակառակութեան⁽¹⁴²⁾: Սակայն, այդ թերութիւնները, կարեւոր ըլլալով հանդերձ, որոշապէս ճիմնական չէին հանրապետութեան գոյատեւումը անկարելի դարձնելու տեսակէտով: Կառավարութիւնը դէմ-յանդիման կը գտնուէր գերմարդկային պարտականութեան մը, որ կը պահանջէր կարգ-կանոն բերել կոտորակուած ժողովուրդի մը՝ պատերազմէն ամայացուած և զաղթականներու ճնշող հարցով ծանրաբեռնուած երկրի մը մէջ. և, Երեսանի բնակիչ Գերշաշնորք Հ.Ու. Հարգորթին համաձայն, «հակառակ ամէն բանի, որոշ կարգ-կանոն և յստացոյցութիւն կ'երևուէր»⁽¹⁴³⁾:

Հանրապետութեան գոյատեւումը մեծապէս վտանգուեցաւ ա՛յն իրողութեամբ թէ՛ ատանց պաշտպանութիւն հայթայթելու, վերածեցին զայն Կովկասի մէջ ազդեցութեան պայքարին մէկ գործիքին: Օլիվըր Պոլտոիսը (վարչապետին զաակը) — կատաղիօրէն հակա-Պոլշեիկ, Փոխ-Գնդապետ մը հայկական բանակին մէջ 1920-ի վերջաւորութեան և 1921-ի սկիզբը — որ, իր յուշերով ամիսներու խառնութիւնը Երեսանի մէջ, այն կարծիքը ունէր թէ Հայաստանի համատարութիւնը Մուսկուայի պայմաններուն «շատ անելի պղտիկ զոհողութիւն մը» պիտի ըլլար քան ինչ որ կրեց ան ի վերջոյ: Պոլտոիսը պնդեց թէ Հայաստանը կրնար համաձայնած ըլլալ, բայց չհամաձայնեցաւ՝ Բրիտանիոյ նկատմամբ իր հաստիքին պատճառով: Աշխակապից կերպով, երկու անգամ բնորոշած է ինք այդ հաւատքը իբրև «կոյր»: Հայաստանը ունեցաւ

«... կոյր, տարօրինակ հաւատք մը Մեծն Բրիտանիոյ նկատմամբ, որ այնքան շատ խտտումներ ըրնէր էր օգնելու իրեն և որ, ատենօք, պարտութեան մատներ էր Թուրքերը»:

Ու դարձեալ, թէ՛ Հայաստան «կոյր հաւատք մը ունեցաւ Անգլիոյ ու որևէ Անգլիացիի հանդէպ»⁽¹⁴⁴⁾:

Անոնց Թոյնակին, շատ անելի նրբամիտ փորձառու մը քան Օլիվըր Պոլտոիսը, մտաւոր մեղադրեց նոյնիքն հանրապետութիւններուն «կարծառական անջատուողականութիւնը»⁽¹⁴⁵⁾: փոխ-գործակցութեան իրենց ձախողութեան համար, ու մասամբ նաև Անգարայի ու Մուսկուայի դատադրութիւնն ու նախա-յարձակումը՝ Կովկասեան այդ պետութիւններուն մահացումին իբրև պատճառ: Բայց, անոնց տառապնագիրը գրելու ատեն, պատասխանատուութեան «ծանր բաժին» մը դրաւ ան Դաշնակից Պետութիւններուն վրայ, որոնք թէև ոչ այնչափ վիճակի էին ազդու ոյժ գործածելու Կովկասի մէջ, բայց, այդուհետեւեմ իրողութեան հեղինակութիւն ձևացնել.

«... անփորձ և անկազմակերպ Անդրկովկասեան Հանրապետութիւնները քաջապերելով որ յուս դնէին իրենց վրայ, տառապնորոշութեան մը և պաշտպանութեան մը համար, զորս տալու մտադրութիւն չունէին՝ որևէ

զոհողություն ընկելով, անոնք արգիլեցին զանոնք համաձայնությանս գալէ, նախքան չափազանց ուշ ըլլալը...»

Թոյնպիսի բնորոշում է Դաշնակիցներու հեղինակութեան ցուցադրումը, հակառակ իրենց ուժի պակասին, իբրև «թէ՛» բարոյական և թէ քաղաքական վրիպանք մը»⁽¹⁴⁶⁾:

Գերաշնորհ Ն. Ու. Հարգորթը, որ անձամբ ծանօթ էր այդ տարիներու Հայաստանին և Կովկասին, նոյնպէս այն տեսակէտը ունէր թէ Կովկասեան պետութիւններուն և Ռուսիոյ միջև «հաշտութիւն մը արգիլելու ձգտող Դաշնակիցներուն ազդեցութիւնը» իրենց կողմէ «որեւէ օգնութեան չգոյութեան» պայմաններուն տակ՝ եղաւ «աղիտալի անոնց (Կովկասեան պետութիւններուն) համար, և անբարոյական ու անարդար արարք՝ Դաշնակիցներուն կողմէ»: «Հաստատօրէն համոզումս (էր) ինք թէ նպաստաւոր պայմաններ» կրնային ձեռք ձգուիլ Ռուսիայէն, 1920-ի ամբան, և թէ Հայաստանը «պէտք էր որ Դաշնակիցներուն կողմէ ազատ ձգուած ըլլար հաշտութիւն կնքելու»: Բանակցութեանց ընթացքը «բացայայտ» փափաք մը ցոյց կու տար Ռուս պատուիրակներուն կողմէ՝ ունենալու «գօրաւոր պատուար պետութիւն մը Մանիեստական Ռուսիոյ և Թուրքերուն միջև»: Պրիթիշ Արմինիա Գոմիթիի Քարտուլար Թ. Փ. Ս. Էվլընը նմանապէս, Հայաստանին աղէտը վերագրեց Բրիտանիոյ հանդէպ անոր հաւատարմութեան. իսկ Թիֆլիսի հայ ներկայացուցիչը՝ Դաշնակիցներու դատին նուիրում ըլլալուն⁽¹⁴⁷⁾:


Կը թուի թէ Բրիտանիոյ ուժի և հեղինակութեան պատրանքը — արդիւնքը իր համաշխարհային ազդեցութեան և զինուորական ուժի նուազումին միջև անհամեմատութեան —, իր դժկամակութիւնը՝ հրաժարելու Կովկասի մէջ իր հեղինակութենէն և իր յամառութիւնը ուղղութիւն տալու Հայաստանին, իրենց կարգին նպաստեցին Հայաստանի պատրանքներուն: Բրիտանիան ուշացաւ ճանձնալ Սովետական Ռուսիոյ և Քենալական Թուրքիոյ վերականգնող ուժին բացայայտ իրականութիւնը, և Հայաստանն այլ անոր օրինակին հետևեցաւ, մինչև այն առեւ, երբ շատ ուշ էր շարիքը կանխելու համար: Ատկէ զատ, ներկարածուեցաւ՝ Արևմուտքի մէջ գօրաւոր բարեկամներ ունենալուն պատրանքը Հայաստանին, իբրև հետևանք՝ իր ամսմաններուն նկատմամբ՝ Նախագահ Ուիլսոնի որոշումին ուշացումին: Այդ որոշումը տրուեցաւ 1920 Նոյեմբերի վերջը, երբ Հայաստանը արդէն հոգեվարքի մէջ էր: Ամբողջ այդ ժամանակամիջոցին, ան ձգուեցաւ սպասուիլ անարտագրական վիճակի մը մէջ: Սերի Դաշնագիրով պայմանաւորուած Թրքահայաստանը վերաշահելու համար՝ երրոպական պետութիւններէն յուսացուած աջակցութեան երազն էր որ Հայկական կառավարութիւնը արգիլեց Սովետական Ռուսիոյ հետ փոխ-համաձայնութեան մը գալէ: Հայկական կառավարութիւնը կարծեց թէ Դաշնակիցները Հայաստանին երբեք պիտի «չկշեղէին Թրքահայկական նահանգները»՝ եթէ Հայաստանը մտնէր Սովետական ծիրէն ներս: Նոյնիսկ այնքան ուշ որքան 1920 Նոյեմբեր 11-ը, Հայկական կառավարութիւնը յօժարեցաւ, օգնութեան համար Բրիտանիայէն պատասխան մը ակնկալութեամբ, «շեռածղել Սովե-

տական Ռուսիոյ հետ բանակցութիւնները»⁽¹⁴⁸⁾: Այսպէս, ուրեմն, Սերի Դաշնագիրը, այնքան շատ բան խոստացող, Հայաստանին համար եղաւ, Քաջագունիի բարեբով, «ծի տեսակ կապուտ թռչուն», «աւշօշափելի ու անհասանելի»⁽¹⁴⁹⁾: Սակայն, Հայաստանին չանձնատութիւնը Դաշնակիցներուն նկատմամբ՝ չտուաւ իրեն որեւէ պաշտպանութիւն. ընդհակառակը, քորթրեց թէ՛ Սովետական Ռուսիոյ և թէ Թուրքիոյ կասկածը և զինք ենթակալ դարձուց փոխլքմիք: Երկու պետութիւններն ալ Հայաստանը տեսան իբրև իրենց ամէնէն վտանգատր թշնամիին՝ Բրիտանիոյ արբանեակը: Դիւրին պիտի ըլլար Հայաստանը մեղադրել իր պատրանքներուն համար: Բայց թերեւս իրեն համար մարդկօրէն անկարելի էր մերժել՝ ինչ որ համաշխարհային պատերազմի մը յաղթականները իրեն կու տային անուանապէս: Սակայն, Կովկասի նոր իրականութիւնը կը կեդրոնանար, անհրաժեշտութեան պարագային՝ իրենց հասարակաց թշնամիներուն դէմ գործակցող, իսկ այդ շրջանին մէջ տեղ ապահովելու համար իրարու հետ մրցող, Թուրքիոյ և Սովետական Ռուսիոյ ուժին վրայ: Միայն 1921-ին պիտի գիտակցէր Գրքզընը թէ Բրիտանիան «ի վիճակի չէր արդիւնաւոր ազդեցութիւն բանեցնելու Մոսկուայի կամ Անգարայի վրայ»: Իսկ Անարունեանը ցաւազիմօրէն պիտի ընչունէր թէ «Հայաստանի պաշտպանութիւնը շահաբեր չէր» երրոպական պետութիւններուն, և թէ՛ բոլորն ալ կ'ուզէին խուսափիլ անկէ⁽¹⁵⁰⁾:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՒ ՓԵՏՐՈՒԱՐԵԱՆ ԱՊՍՏԱՄԱՐՈՒԹԻՒՆԸ

Նոյն միջոցին (1920 Նոյեմբերի վերջը և Դեկտեմբերի սկիզբը), մինչ թուրքերը, Մոհիվանի ղուրս ձգած ըլլալով բանակցութիւններէն, իրենց պայմանները անձնարձակօրէն կը պարտադրէին Ալեքսանդրապոլի մէջ, Սովետական Ռուսիան արագօրէն գործեց ու ձեռք ձգեց Երեւանի կառավարութիւնը: Ալեքսանդրապոլի Դաշնագիրը երբեք չվերագրուեցաւ: Ստորագրուեցաւ ան Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան կողմէ, երբ իր ներկայացուցած կառավարութիւնը իրականութեան մէջ դադարած էր գոյութիւն ունենալ:

Դաւադրութիւն մը կա՞ր Բենալական Թուրքիոյ և Սովետական Ռուսիոյ միջև՝ Հայկական կառավարութիւնը տապալելու: Վրացեանը կը հաստատր թէ կար. Սովետական Ռուսիան «օգնեց որ Թուրքիան շարձակի և ճզմ փորձի Հայաստանը»⁽¹⁵¹⁾: Թէ՛ Քաջագունիին և թէ Է. Հ. Գառը կը պնդեն թէ դատարարութեան այդպիսի համոզում մը տարածուած էր Հայաստանի մէջ այն ոտան Գառը երկու անգամ կը մերժէ այդ գաղափարը, պնդելով թէ այդ շրջանի հակապոլշեհիկեան պարագայական պատմութիւնները վստահելի ապացույցներ վրայ չեն հիմնուիր: Ատկէ զատ, ան կը մէջբերէ Լեհինը, որ 1920 Նոյեմբեր 20-ին, մտահոգութեամբ կարելի կը նկատէր թէ «մէկ օրէն միայր մեր փոս կրնար պատերազմ պարտադրուի»: Ատկէ զատ, Գառը պատմաբանութեամբ թէ՛ եթէ այսպիսի գաղտնի համաձայնութիւն մը գոյութիւն ունեցած ըլլար:



Քարտեզ 9. — Հայաստան. Նախագահ Ռիչլանդի կողմից 1920-ին Արարատյան մահմանները Նախ Արդի Հայաստանի մահմանները

Սովետական Ռուսիոյ համար ակնի նպատատոր արդիւնքներ կարելի էր ակնկալել: Բաջազնունին եւս յայտարարած է թէ *«դրական փաստ չկայ»* (152):

Հայկական կառավարութիւնը ընդհանրապէս դատարարական հաստատուով, չկրկն դիւանագիտորէն օգտագործել Հայաստանի երկու դրացիներուն միջեւ մրցակցութիւնը: Բայց մրցակցութիւն որոշապէս կար: 1920 Նոյեմբեր 16-ին, երբ Քեմալականները, անք տարածելով սրբնթաց կը յառաջանային Հայաստանէն ներս, Պրիթիչ Արմինիա Գոմիթիէն Թ. Փ. Ս. Ըլընար Լոնտոնի մէջ հանդիպեցաւ Ռուսական Առեւտրական Պատուիրակութեան: Կովկասէն հետագորի մը ակնարկելով, Ըլընար հարցոց Մ. Քիշլըրիին՝

«... ի՞նչ իրականութիւն կար այն գաղափարին մէջ թէ Ազրպէյճանի համար մրցակցութիւն կար Քեմալականներուն եւ Պոլշեիկներուն միջեւ: Մ. Քիշլըրն պատասխանեց թէ իրենք շատ լուրջ պատճառներ ունէին Քեմալականներէն կասկածելու, եւ թէ՛ չափազանց զգոյշ էին» (153):

Բրիտանական Գաղտնի Սպասարկութիւնը իրազեկ էր այդ մրցակցութեան: *«Հայաստանէն ընդարձակ հողաշերտի մը»* համար թրքական պահանջներուն եւ թուրքերը ստիպելու *«եհին Ռուսական սահմանէն անդին քաշուելու»* Պոլշեիկեան առաջարկին ակնարկելով, Մովսիսի Նախարարութեան Գաղտնի Սպասարկութեան մէկ համառոտագրութիւնը կ'ըսէր.

«Ձանազան աղբիւրներ տեղեկութիւններ ցոյց կու տան թէ Քեմալական-Պոլշեիկեան Համաձայնութիւնը սահուն չ'ընթանար»:

Պոլշեիկները *«ջղագրգռուած»* էին թրքական մտադրութիւններէն եւ *«քացայտորէն կը նպատակադրէին թուրքերուն Ազրպէյճան մտտը արգիւնել»* (154): Այսպիսի մրցակցութեան մասին ամէնէն զօրաւոր ակնարկութիւնը, Հայաստանի սովետականացման առթիւ յայտնուած, եկաւ ոչ նուազ կարևոր անձնատրութեան մը քան Պատերազմական Նախարարէն, որ չափազանց նշանակալից կերպով գրեց. *«Մեր ունեցած ապացոյցը կը թուի հիմնադրել այն եզրակացութիւնը»* թէ Ազգայնական Թուրքերը, թէեւ տակաւին փափաքող Ռուսական օգնութիւն ապահովելու, այդպիսի օգնութիւնը *«երկասայի զէնք մը»* կը նկատէին.

«Ռուսերը, որոնք կը վախճային Ազգայնականներուն եւ Ազրպէյճանցիներուն միջեւ միացումը մը, իրրւ աղիւնք Քիազիմ Բարապէրիի (1920) Նոյեմբերին Հայաստանէն ներս արագ յառաջացումին, փոխվրմ լուծեցին անկէ՛: Պոլշեիկ դարձնելով ինչ որ մնաց Հայաստանէն...»

Պահելով հանդերձ նպատակի միանութեան արտաքին երևոյթ մը, կը թուի թէ՛ Ռուսերը, ինչպէս պատերազմի մտած Թուրքերը, կը նախաձեռնէին իրարուն» (155):

Ուրեմն, Պատերազմական Նախարարին համաձայն, 1920 Նոյեմբերի Հայաստանի սովետականացումը փոխվրեմի արարք մըն էր Քարապետիի լուծացումին դէմ:

Բրիտանական քաղաքականությունը հետզհետեւ աւելի պիտի օգտագործեր այդ մրցակցությունը, իսկ Արտաքին Գործերու Նախարարությունը պիտի պաշտպանէր Թուրքերը ընդդէմ Պոլշեիկներուն՝ թէ՛ Պատերազմական Նախարարութեան եւ թէ՛ Հնդկաստանի Նախարարութեան ճնշումին տակ, յատկապէս Կովկասեան հանրապետություններուն անկումէն ետք: Սակայն սրգելք եղաւ ան որ Հայաստանը տեսնէր այդ մրցակցությունը արեւելեան երկու պետություններուն միջեւ եւ հասկացողութեան մը զար անոնցմէ զժբ մէկուն հետ: Առնույթ թողյալին, սակայն, Հայաստանի համար՝ զօրատր կերպով նախընտրեց Ռուսական կողմնորոշում մը, քանի որ Թուրքիան «կատաղի ազգայնականութեան» ժամանակաշրջանէ մը կ'անցնէր⁽¹⁵⁶⁾:

Օգնութիւն թախանձող եւ «զերագոյն կոչող մը» գլխաւոր Դաշնակից պետություններուն դիմող Ահարոնեանի մամակներէն մէկուն ակնարկելով, Տ. Օզպըրընը, Հայաստանի անկումէն քիչ մը առաջ, թեթեամտօրէն արձանագրեր էր.

«Մենք Հայերէն «զերագոյն կոչ» մը կը ստանանք մտատրապէս ամիսը անգամ մը: Սովորաբար ակնարող ենք որեւէ բան ընելու, բայց Հայաստանը կը շարունակէ գոյատեւել»⁽¹⁵⁷⁾:

1920 Դեկտեմբեր 3-էն ետք, ան պիտի չկարենար այլեւս այսպէս գրկ. Հայաստանի մէկ մասը խորհրդայնացուած էր. իսկ Թուրքիան Հայաստանին պարտաւորներ էր ո՛չ միայն հրաժարու մ Սերի Դաշնագիրէն եւ Արեւելեան Անաթոլիայի իր պատմական նահանգներէն, այլ նաեւ գրաւէր էր հողամասի նկատուելի տարածութիւն մը Ռուսաստանից: Բիրտ ուժին յաղթանակն էր ամիկեալ: Բրիտանական քաղաքականությունը բացայայտօրէն ձախողներ էր: Անոր հետ, ձախողեցաւ նաեւ Հայաստան:

Արհամարհոտ տրամադրութեամբ մը, Սըր Հենրի Ուիլսընը, ըստ իր սովորութեան, մեղադրեց քաղաքագետները՝ Միջին Արեւելքի քաղաքականութեան ձախողութեանը համար: «Բացարձակապէս ոչ մէկ կապակցութիւն» կար Բրիտանիոյ քաղաքականութեան, զոր ինք կը կատարէր թէ՛ «գոյութիւն լինել» եւ Կայսրութեան զինեալ ուժերուն միջեւ, որոնք եւս գործնապէս գոյութիւն չունէին: Գերագոյն Նորհուրդին ակնարկելով, ան պնդեց թէ Փարիզի խորհրդածրոյցին մէջ, «Հոյու Անմահները», իրենց իմաստութեամբ որոշեր էին նախ իրենք զիրենք զինաթափ ընել, և յետոյ առաջարկեր էին իրենց թշնամիներուն թէ պէտք էր որ զինաթափուէին այնուհետեւ⁽¹⁵⁸⁾: Ինչ որ Հենրի Ուիլսընը կը մատնանշէր, այս պարագային, հետո չէր ճշմարտութենէ: Թրքական պիլ արտօնուեր էր իրականութեան մը վերանուելու Անաթոլիայի մէջ:

1921 Փետրուարին, Դաշնակցական կառավարութիւնը վերահաստատուեցաւ Երեւանի մէջ, ապստամբութենէ մը ետք որ դրդուած էր տիրող տնտեսական խիստ պայմաններէն, զբզրուած՝ Կովկասի Թուրք Ազգայնական ու ֆրոնտացի գործակալներէն եւ առաջնորդուած Դաշնակցական Կուսակցութեան անդամներէն: Վրացեանք բռնեց կերպով դիմեց քաղաքակիրթ մարդկութեան «խղճմտանքին» եւ ամէն ուղղութեամբ օգնութիւն խնդրեց: Բայց ոչ

մէկ տեղէ պիտանի պատասխան մը կէա: Զանալով թորքերուն քարկամեցողութիւնը շահի, Բրիտանական Արտաքին Գործերու Նախարարութեան հետագրեց ան ու խնդրեց որ Լոնտոնի Երկրորդ Նորհրդածրոյցին որոշումները «փոխադարձ անվտանգութիւն» շտապացնէին Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ: Ան հետագրեց նաեւ Չիչերիմին, յայտարարելով թէ Մոսկուայի մտաւոր ժողովը իրական կը իշխանութիւն չունէր Հայաստանի հարցը քննելու: Նոյնիսկ զինուորական օգնութիւն խնդրեց ան Քեմալական Թուրքիայէն: Յուսահատութեամբ քայլ մըն էր՝ պատրանքի վրայ հիմնուած: Թուրքերը բացէ ի բաց պիտի չպաշտպանէին հակապոլշեիկեան ապստամբութիւն: Նորաթափանց կերպով քծախնդիր՝ Սովետական Ռուսիայէն լաւ պայմաններ ձեռք ձգելու համար Մոսկուայի մէջ, Սովետական թշնամութեան վտանգը յանձն պիտի չառնէին անոնք: Միւս կողմէն՝ Հայաստանը ներկայ չգտնուեցաւ Մոսկուայի Ժողովին, որ տեղի ունեցաւ 1921-ի Մարտին, թէեւ նախապէս հրաիրուեր էր անոր Չիչերիմին կողմէ⁽¹⁵⁹⁾: Պոլշեիկները կրկին Երեւան մտան 1921-ի Ապրիլին:

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԻՈՅ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԸ

Բայց կը թուի թէ Սովետական Ռուսիան այ ունեցաւ պատրանքներու իր քաւական մեծ բաժինը: Ռուսիոյ նոր ղեկավարները դիմեր էին արեւելքի Մահմետականներուն՝ աշխարհի վերածնունդին ձգտող իրենց աշխատանքին մէջ «համարանքի եւ աջակցութեան» համար⁽¹⁶⁰⁾: 1921-ի սկիզբը, Սովետական Հայաստանի ներկայացուցիչներուն Լեհիկ ըսաւ թէ պատրաստ էր ինք պարէն եւ դրամ հայթայթելու Հայաստանի, սակայն չէր ուզեր ու չէր կրնար Կարսի՝ Հայաստանի մէջ ներառումին համար կոտիլ: Յոյս ունէր ինք թուրք գիւղացիութեան կողմէ ապստամբութեան վրայ:

«Մենք ստիպուած ենք Հայաստանի աշխատար դասակարգին շահերը առմամբար զոհել Համաշխարհային Յեղափոխութեան մը շահերուն»,

պատմաւարաններ էր ան⁽¹⁶¹⁾: Ատկէ զատ, Ռուսիան, քաղաքացիական պատերազմին ընթացքին օտար ռազմականերուն անարգել Սեւ Մով մուտքին հետեւանքները կրած ըլլալով՝ կը հետամտէր Համաձայնական պետութեան ներսն ազդեցութիւնը բացառելու այնտեղէն, եւ անհամբեր էր թրքական գործակցութիւն ունենալու՝ Նեղուցներուն առընչութեամբ: Մոսկուայի Կոլլեկտիւրով, երկու պետությունները համաձայնեցան Սեւ Մովուն եւ Նեղուցներուն համար միջազգային կանոնադրութեան մը մշակումը վստահիլ «Մոլոտովեան կրկիններ» մասնատր ժողովի մը: Կարսը եւ Արտասանը ձգուեցան Թուրքիոյ ու երկու կողմերը համաձայն եղան որ Նախիչեանը կազմէր «Ինքնավար երկրամաս մը՝ Ազրբայձանի պաշտպանութեան տակ»⁽¹⁶²⁾: Որքեմ, Սովետական Ռուսիան հայկական հողամաս չպահանջեց՝ Թուրքիոյ միջոցով ցիւղացիական ապստամբութեանց եւ Նեղուցներու վրայ թրքական բռնկումը, ցողութեան նկատմամբ իր պատրանքեան համոզումին պատճառով: Կայ

ատեն, Թուրքիան քարոշական եւ նիւթական շոշափելի օգնութիւն ստացաւ Ռուսիայէն՝ Յունաստանի դէմ: Սակայն, անգամ մը որ յաղթեր էր Յուններուն, Թուրքիան Լօզանի Ժողովին ո՛ր յէ Ռուսական, այլ Բրիտանական առաջարկը պաշտպանեց Նիւդոցներուն նկատմամբ: Ռուսական դրօշին տակ նստակող նաւերուն արգիլուցեալ Կոստանդնուպոլսոյ նաւահանգիստը մտնել: «Ապկե-րախառ» Թուրքիան *«մոռցաւ այն բոլորը զորս Ռուսիան ջրաւ անոր համար, երբ մեծ դժուարութիւններու մէջ էր ան»*, տեղեկագրեց 1923-ին, Կոստանդնուպոլսոյ Սովետական ներկայացուցիչը, Ջալքիմտ: Ատկէ զատ, թուրք համայնավար առաջնորդ Մուսթաֆա Սիւպիին եւ իր ընկերներէն տասնըշորս հոգի խոր-հրդատր կերպով (եւ պատշաճօրէն) խելդուեցան Տրապիզոնի մէջ: Այսու-հանդերձ, հակառակ Անգաբայի բոլոր հեռաւմիտ ռազմավարութեանց, Թրքական զօրքերուն հեռացումը Հայաստանի Ալեքսանդրապոլի շրջանէն իրականացաւ՝ Սովետական Ռուսիոյ սպառնալիքներուն շնորհիւ⁽¹⁶³⁾:

ԹՈՒՐԿԻՈՅ ՆՎԱՏԱՄԱՐ՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆՆ ԱՆ ՊԱՏՐԱՆԵՐ

Բրիտանիոյ մէջ, Թուրքիոյ եւ Կովկասի նկատմամբ քաղաքականութեան համապարփակ միասնութիւնը եւս կը դառնար պատրանք մը աստիճանաբար: Եթէ, մէկ կողմէն, Փարիզի մէջ քաղաքագէտները երբեմն անկեղծ էին ու եր-բեմն պարզապէս բարձրագոյն կը յայտարարէին իրենց սկզբունքները ազգային ինքնորոշման ու փոքր պետութիւններու իրաւունքներուն նկատմամբ, միւս կող-մէն՝ պատասխանատու դիրքերու վրայ գտնուող շատ մը բարձրաստիճան զօ-րավարներու զգացումները անհամաման արհամարհանք մը կը մատնէին Կով-կասի անփորձ եւ անկազմակերպ ժողովուրդներուն հանդէպ: 1919-ին, այդ շրջանին տուած իր այցելութենէն յետոյ, Անադոլիայի եւ Կովկասի վրայ իրա-ւասութիւն ունեցող սեւծովեայ Բանակին Հրամանատար Ջօրավար Շորճ Ֆ. Միլըն կը տարակուսէր թէ այդ հանրապետութիւնները *«երբեքից պիտի կարե-նային իրենք գիրենք կառավարել»*: Ան անկի թշուառական երկիր կամ ժողո-վուրդ չէր տեսած երբեք: Աշխարհը *«շատ քան (պիտի) չկորսնցնէր»*, եթէ անոր բոլոր քնակիչները իրարու կոկորդ կտրէին: Տարի մը յետոյ, ան գրեց.

«Անդրկովկասի մէջ խաղաղութիւն պիտի չըլլայ՝ այնքան ատեն որ այս մանր հանրապետութիւնները կ'արտօնուին զոչատելէ...»

Սըր Հենրի Ռիլլընը քացարձակապէս համամիտ եղաւ այդ տեսակէտին: Փարիզի մէջ համաձայնուած Եւրոպայի եւ Ռուսիոյ այս պայքանացունը *«կա-տարելապէս յիմարական եւ անիմաստ կարգադրութիւն»* մըն էր, յատկանակաւ պատերազմներ յառաջացնող⁽¹⁶⁴⁾: Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետը *«որոշած (էր) սիրաբանիլ Թուրքին»* ու *«Քենեային»* հետ, Արեւելքի մէջ Բրիտանիոյ համար խաղաղութիւն ձեռք ձգելու եւ Թուրքը Ռուսիոյ դէմ պատուար մը ընկելու նպատակով: Գրելով 1921-ին, Ռիլլընը պնդեց թէ Բրի-տանիան պէտք էր որ *«Իզմիրէն մինչեւ Պարս յարածուող»* զօրաւոր եւ բարե-կամ Թուրքիա մը ունենար իր կողքին⁽¹⁶⁵⁾:

Յայտնապէս, Հայաստանի համար տեղ չկար իր ծրագիրին մէջ:

Ընդհանուր Սպայակոյտին մէջ տիրող այսպիսի տեսակէտներով՝ ի՞նչ արժէք ունէին 1920-ի ամբան Հայաստան դրկուած գէնթերը: Հ. Ռ. Հարգորթը գրեց 1920-ի Դեկտեմբեր 1-ին.

«... առարւմտին օգտակարութիւնը մեծ չափով փճացաւ այն իրողո-թեանք թէ՛ Պատերազմական Նախարարութիւնը այդ առիթը օգտա-գործեց՝ Հայաստան դրկելու համար Գանատական Ռոս տիպի հրա-զէնները (նշանաւորուներու հրազէններ) որոնք Ֆրանսայի մէջ փոր-ձուեր էին եւ անպէտ էին նկատուեր պատերազմի դաշտին վրայ ընդհա-նուր գործածութեան համար»:

Հարգորթին համար չափազանցութիւն չէր ըսել թէ Ռոս տիպի հրազէնը մեծ քանիւ ունեցաւ հայկական բանակին քայքայումին մէջ: Այդ հարցը արժար-ծուեցաւ նաև Խորհրդարանին մէջ, Լորտ Ռուպըրթ Սեւըլլին կողմէ⁽¹⁶⁶⁾:

Թուրքիոյ նկատմամբ քրիտանական քաղաքականութեան վերատե-տումին համար պահանջըրը անկի ուժեղացաւ՝ Թուրքիոյ մէջ Ազգայնականներու ուժին վերակենդանացումէն, Կովկասի սովետականացումէն, (Բրիտանական) Կայսրութեան մէջի խլրտումներէն եւ Բրիտանիոյ դաշնակիցներուն իրարմէ տարբեր դիրքորոշումներուն քացայայտ դառնալէն ետք: Թրքանպաստ կողմնորոշում մը Բրիտանիոյ համար անկի շահատր նկատուեցաւ: Նոյնիսկ անխթան Հայաստանի անկումը, Պոնըր Լօն ուզեց Սեւրի Դաշնագիրը վերա-տեսութեան ենթարկել ի նպաստ Թուրքիոյ: Հենքիին տեսակէտովը՝ ենթա-դրեալ այդ քարենպաստ տրամադրութիւնը պիտի զոհացնէր Մանմետական աշխարհը, իսկ Բրիտանիոյ համար պիտի նշանակէր ան նուազ դժուարութիւն՝ Հնդկաստանի եւ Եգիպտոսի մէջ: Մոնթթիւնի եւս նախընտրեց վերատեսում մը. արևոյ Թրքական Խաղաղութեան Դաշնագիրով՝ Արեւելքի կացութիւնը կը նմանէր *«երկարաձգուած պատերազմի»*⁽¹⁶⁷⁾: Իր կարգին, Պատերազմական Նախարարութիւնը զիջումներ ջատագովեց Դաշնագիրին *«հողային պայման-ներուն»* մէջ՝ *«Թուրք Ազգայնականները մղելու համար ուր խզէին իրենց յարս-քերտութիւնները Սովետական Ռուսիոյ Կառավարութեան հետ»*: Այդպիսի քա-ղաքականութիւն մը կրնար զանոնք *«հեռացնել»* Ռոս Պոլշեիկներէն, Թուր-քիան վերածել պատուար պետութեան մը՝ Համաձայնական երկիրներուն եւ Ռուսիոյ միջեւ ու վերացնել Բրիտանական տիրապետութեան տակ գտնուող երկիրներու մէջ խլրտումի կարգ մը ընդհանրակապ պատճառները: Բրիտանացի սպայ մը Թուրքիոյ մէջ՝ զօրաւոր կերպով թելադրեր էր որ Թուրքը մղուի *«մեղ- (Բրիտանիոյ) ձեռքէն ուտելու»*, քանի որ ան Պոլշեիկմի դէպի հարցաւ եւ արե-կը յառաջացումը կասեցնելու *«միակ միջոցն էր»*: Ուրիչ ո՛ր կարելի էր գտնու-ել հարցնէր ան՝ այսքան *«պատրաստի եւ սժան»* մարդկային ռազմամթերք ինչպիսին եւն տոկոմ, քիչ պահանջող եւ կարգապահութեան քնակաւ մասում մը ունեցող թուրք զինուորները⁽¹⁶⁸⁾: Վերջապէս, մտահոգութիւններ արտաբոլ-տուեցան Թուրքիոյ հետ Բրիտանիոյ անւստրիին նկատմամբ՝ Արտաստ-մանեան Առևտուրի Պաշտօնատան կողմէ: Քննալականները *«Իրական տես-*

շարժութեան» մատներ էին Բրիտանիոյ և Թուրքիոյ միջև առևտուրը, գրեթէ ամբողջութեամբ խափանելով հաղորդակցութիւնները երկրին ներքնամասին հետ: Թուրքիոյ նստահանգիստներուն մէջ խրելա մնացած բրիտանական ապրանքներուն արժէքը կը գնահատուէր 5,000,000 ստերլինգէն 12,000,000-ի միջև: Վարչապետին մատնանշուեցաւ թէ բրիտանական նախապատերազմեան արտաւտններուն արժէքը հասած էր 8,500,000 ստերլինգի: Նոյնիսկ Թագաւորը «շատ առողջ» նկատեց իր Պատերազմական Նախարարին առաջարկները— Բննական Թուրքիոյ նկատմամբ բարեկամական վերաբերումը և թրջական հողամասնէն բրիտանական բոլոր զօրքերուն անմիջական հեռացումը շատազուրկ— և իր տեսակէտը իմացուց Նախարարներու Խորհուրդին⁽¹⁶⁹⁾:

Իսկ Հայաստանին անդրադառնալով, անոր ազդու օգնութիւն տալու հարցը, Բրիտանիոյ կողմէ միշտ դժուար համարուած — այդ շրջանին նկատմամբ իր ունեցած շահագրգռութեան ամբողջական բացակայութեան պատճառաւ—, անկի եւս բարդացաւ, սովետականացումովը այդ երկիրին: Հայաստանին հող կցելը՝ Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ Սովետական երկրամասը ընդարձակել նկատուեցաւ այժմ, և, հետևաբար, անբաղձալի էր քանի որ՝

«... պիտի թուէր թէ անոնց (հայերուն) Ռիլսը մեան սահմանը տալու փորձը պարզապէս պիտի նշանակէր Ռուսական ազդեցութիւնը անկի մօտեցնել Կոստանդնուպոլսոյ, քան մը՝ զոր ո՛չ մենք, ոչ ալ Թուրքերը կ'ուզեն»⁽¹⁷⁰⁾:

Ասկէ զատ, Կովկասեան հանրապետութիւններուն անկումէն ետք, Թուրքիան նկատուեցաւ արեւելքի միակ կարելի պատուարը՝ Սովետական Ռուսիոյ դէմ: Ռուսի, զայն Մոսկուայէն հեռացնելը Արեւմտեան պետութիւններուն զլիսաոր մտահոգութիւնը եղաւ այդ շրջանին: Հայաստանը կրնար անտեսուիլ: Երբ Սովետական Հայաստանի կառավարութիւնը Անգարային զանգատեցաւ թրջական զօրքերուն կողմէ Ալեքսանդրապոլի շրջանին և Կարսի նահանգին ամբողջական աւերումին համար և 1921 Յունուար 18-ի իր յուշագիրով անոնց հեռացումը պահանջեց այդ շրջաններէն⁽¹⁷¹⁾, Հնդկաստանի Փոխարքան, Լորտ Չէյմսֆըրսը հեռագրեց Լոնտոն, թելադրելով որ Մոսկուայի եւ Անգարայի միջև «պատակտուրը» «շեշտուի» մամուլին մէջ: Տ. Մ. Օզպըրըն արձանագրեց.

«Թուրքիոյ քայքայումը Ռուսիոյ կողմէ՝ կէտ մըն է զոր կրնանք մատնանշել Թուրքերուն հետ մեր խօսակցութեանց ընթացքին: Իրենց ընտրութիւնը Դաշնակիցներուն և Ռուսիոյ միջև է»⁽¹⁷²⁾:

Ուրեմն, Հայաստանի նկատմամբ քաղաքականութիւնը, որ մեծ մասամբ սահմանափակուեւ էր միայն յայտարարութիւններով, հարկադրանքի բերմամբ անկի բարդացաւ: Երբ Մևրի Դաշնագիրին պայմաններուն վերատեսութեան պարագային առաջարկուելիք կէտերը կը քննարկուէին, Նախարարներու Խորհուրդը, 1921 Դեկտեմբերին, վստեացուց Գրըզընի թելադրութիւնը, Սիլիկիով մէջ «Ազգային Տուն»ի մը նկատմամբ, թէ՝

«... Հարաւը, ծովուն մօտ, պէտք է առեղծել խորշ մը, որ համախմբուին մնացեալ բոլոր Հայերը՝ երաշխաւորեալ պաշտպանութեան տակ»:

Քաղաքականութեան շփոթութեանց մէջ, Գրըզընը ընդունեց թէ կ'արժէր որ փորձուէր «քան մը ընէ» ի նպաստ Հայերուն, որոնց ճակատագիրին նկատմամբ «շատ մտահոգ էր» Բրիտանիոյ հանրային կարծիքը: Երեք ամիս Անթ, սակայն, ստիպուեցաւ ան ուրիշ առաջարկ մը ներկայացնել Նախարարներու Խորհուրդին, քանի որ խորհեցաւ թէ հասանակաւորութիւն չկար որ Թուրքերը ընդունէին Կիլիկիոյ ծրագիրը: Գրըզընը յոյս չուներ այլեւս շատ քան ընկրու Հայերուն ի նպաստ: Բայց, Սովետական Հայաստանի հանրապետութիւնը «ապահով» էր ներկայիս.

«Ինք պիտի փափաքէր Թուրքերը համոզել որ անլցնէին այդ պետութեան տարածութիւնը»⁽¹⁷³⁾:

Սակայն, Բրիտանական կառավարութեան միտումը՝ Թուրքիոյ հետ ընդհանրապէս վարուելու իրեն պարտուած երկիրի մը, որ առանց դրոպապատճառի թշնամիին միացեր, Նեղուցները զոցեր եւ այնքան շատ ոճիրներ գործեր էր, իրապէս խափանարարուեցաւ թէ՛ Իտալիոյ եւ թէ Ֆրանսայի կողմէ:

ՀԱՄԱՍԷՅՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՄՐԱԿԱՄՈՒԹԻՒՆ ԹՈՒՐԿԻԱՅԻՆ ԿԱՍՏԱՄԲՒՎ՝ ՊԱՏՐԱՆՔ. ԼՕՁԱՆԻ ՎԵՀԱՄՈՂՈՎԸ

Համաձայնական պետութիւններուն միակամութիւնը, լատկապէս Թուրքիոյ նկատմամբ, ուրիշ պատրանք մըն էր:

Իտալիան զօրավիզ եղաւ Բննական Թուրքիոյ, որովհետեւ Բրիտանիան Յունաստանը կը պաշտպանէր, եւ այն պատճառով նաեւ, որ յուսախաբ էր նկեր Փարիզի ժողովներուն մէջ իր կարծեցեալ իրաւունքը տրուած չըլլալուն եւ ուրեմն տնտեսական հաւանական զիջումներ փնտոնեց ան Անթթիլիայի մէջ: Ֆրանսա եւ զօրավիզ եղաւ Բննական Թուրքիոյ, ընդդէմ Բրիտանիոյ, որովհետեւ կը զգար թէ վերջինս զինք լքեր էր Հռենոսի առընչութեամբ: Տեսակ էր Պերթիլոյի տեսակէտը այդ մասին.

«Ան ըսաւ թէ եթէ մենք զօրավիզ կանգնէինք Ֆրանսայի արարքին Հռենոսի նկատմամբ, Ֆրանսա շատ անկի պիտի օգնէր մեզի Արեւելքի մէջ...»⁽¹⁷⁴⁾:

Ասկէ զատ, ֆրանսացի ելեւտագետներ, մեծ կորուստներ կրած թլլալով Ռուսիոյ մէջ լեղափոխականներուն ի գործ դրած սեփականագրկումն ետք, յատկապէս մտահոգ էին չկորսնցնելու նաեւ Թուրքիոյ մէջ: Ակիլքն իսկ, հետևաբար, ֆրանսացի քաղաքագէտները զիջողական քաղաքականութիւն մը որդեգրեցին Թուրքիոյ հանդէպ, իրենց երկրին «հիւրական ու քաղաքական» շահերը պաշտպանելու համար հոն: Օրինակի համար, թէ՛ Գլեմանտեւ եւ թէ Պերթիլոն համաձայն գտնուեցան որ Կոստանդնուպոլիսը ձգուէր Սուրբաթին Պերթիլոն պնդեց թէ Ֆրանսան տակաւին սեփականատէրն էր Թուրքիոյ թէ կրկաթուղագիծներուն եւ թէ հանրային եւ անձնական նետարկներու գլուխ:

մագլուխին մեծագոյն մասին: Ձեռնարկներ էին ատոնք, որ մինչև 1914-ը ներդրել էր ան ակնի քան երեք միլիար ֆրանք⁽¹⁷⁵⁾:

Սակայն, ինչ որ Դաշնակիցներուն յարաբերութիւնները թունաւորեց, քաջալերե՛ց Թուրքերը, ակնցուց անոնց յանդգնութեան ոգին և յաղթական Դաշնակիցներուն ոյժը վերածեց պարզ պատրանքի մը՝ թէ՛ Ֆրանսայի և թէ՛ Իտալիոյ զաղտնի գործունէութիւններն էին Քեմալականներո՛ւն հետ եւ ո՛չ թէ Թուրքիոյ Կոստանդնուպոլսոյ մէջի օրինական կառավարութեան հետ, զոր հաւանաբար բրիտանական ազդեցութեան տակ ըլլալ կը կարծէին: Իտալացիներուն դիրքը Կոստանդնուպոլսոյ մէջ *«տիմար էր»*, գրեց Ջօրպար Միլներ այդ քաղաքէն: Անոնք *«անկեղծօրէն»* Ազգայնականներուն հետ էին և կը գործէին *«իբրև անոնց լրտեսները»*: Ի՞նչ փաստ ունէր թէ յորքական Պատերազմական Նախարարութեան Յանձնաժողովին Իտալացի անդամը ներկայ կ'ըլլար Ազգայնականներու ժողովներուն: Ո՛չ իտալացիները, և ոչ ալ ֆրանսացիները կ'ի՞նչէին Սերի Դաշնագիրին գործադրութիւնը: Անոնք կը քաջալերէին *«Ազգայնականները որ ընդդիմանալին»*⁽¹⁷⁶⁾:

«Հաճելի համով յայտնագործում մը» գրեց Ջիմուտրական Գաղտնի Սպասարկութեան Տօրէն Ու. Թ'հուէլը՝ բացատրական նամակի մը մէջ, 1920-ին, Կայսերական Ընդհանուր Սպայակոյտի Պետին փոխանցելով Ազգայնականներուն և Ֆրանսական իշխանութիւններուն միջև զանազան տեսակցութեանց վերաբերեալ ծածկագրուած տասը հետազոյրերու վերարտադրութիւնները: Անոնք զազտնի ձեռք ձգուել ու վերձնուել էին Սեւ Մոլու Բրիտանական Բանակին կողմէ⁽¹⁷⁷⁾: Սուրիոյ և Հայաստանի համար ֆրանսական Արտակարգ Կուսակալ Ֆրանսուա Ժորժ Փիզօն, դէպի Փարիզի Խաղաղութեան Վեհաժողով իր ճամբուն վրայ, մասնաւոր տեսակցութիւն մը ունեցեր էր Մուսթաֆա Քեմալին հետ, Սըւազի մէջ, 1919-ի Կեկտեմբերին: Քեմալը զօրաւոր կերպով բողոքեք էր Կիլիկիոյ ֆրանսական գրաւումին և *«ֆրանսացիներուն և հայերուն կողմէ գործուած վայրագութիւններուն»* դէմ: Իբրև պատասխան, Փիզօն յայտարարեք էր թէ՛ Ատանայի մէջ *«տնտեսական առանկութիւններ»* ապահովելու փոխարէն, ֆրանսացիները կրնային *«հաւանաբար պարտել»* Կիլիկիան և ջանալ ուրիշ կառավարութիւններու կողմէ *«գրաւումին առաջը առնել»*: Քեմալը կ'ակնցնէր.

«Այս տեսակցութենէն կազմած կարծիքս այն է թէ ֆրանսացիները ակնի նպաստաւոր կը նկատեն (մէկ կամ երկու քառ վրիպած. — Թարգմանիչ) ԹՈՒՐԿԻՈՅ Ի նպաստ»:

Զեռք անցուած ուրիշ հեռագիրի մը համաձայն, Պրուսայի մէջ ֆրանսական Գաղտնի Սպասարկութեան Սպայ Հազարակետ Պրիզօն Թուրքիոյ ֆրանսական Բարձր Կուսակալ Ֆրանշէ տ'Էսփերէլին անուով Պեքիր Սամիին ըսաւ 1920 Փետրուարին.

«Թուրքերը կարեւոր և փափուկ ժամանակաշրջանի մը մէջ կ'ապրին: Անոնք պէտք է որ ջանան չկորսնցնել հանրային նպաստաւոր կարծիքը

ֆրանսացիներուն, որոնք իրենց միակ բարեկամն են աշխարհի վրայ...»:

Ֆրանսացիներուն կողմէ շփուր Ազգայնականներուն հետ, այս ատեն՝ կը նշանակէր *«քարձրագոյն կարեւորութեամբ քաղաքական առանկութիւն մը»* խտտովանեցաւ նոյնիմըն Մուսթաֆա Քեմալ⁽¹⁷⁸⁾:

Զանազան աղբիւրներէ եկան նման տեղեկագիրքեր, մէկ կողմէ՛ իտալացիներու և ֆրանսացիներու, և միւս կողմէ՛ն՝ թուրքերու միջև զաղտնի գործունէութեանց մասին: Պետին մէջ նախկին թուրք ներկայացուցիչ Ինչատ Հակիբ Պէլին համաձայն, Իտալիան էր որ նախ դաւադրել սկսաւ Իզմիրի գրաւումէն ետք: Ան Թուրքիոյ դրամ և ռազմամթերք հայթայթեց: Կոստանդնուպոլիսէն Սըր Էտըմ Պլոքը, իր կարգին, տեղեկագրեց թէ Հատ տիտուր էր որ *«դաւանաններ»* կային Դաշնակիցներու խմբաւորումին մէջ⁽¹⁷⁹⁾:

Այսպէս ուրեմն, նոյնիսկ նախքան առաջին Խաղաղութեան Դաշինքը (Սերի), թուրքերը կրցան լիովին վայելել բաժնուած Դաշնակից ճակատի մը *«հաճելի»* տեսարանը: Եթէ Դաշնակիցները չէին կրնար համաձայնիլ կարեւոր հարցերու շուրջ՝ չկար կասկած թէ համաձայնութեան ո՛չ մէկ հեռանկար պիտի ըլլար պաշտպանելու հեռաւոր, անմասշտիկ Հայաստանը: 1922-ին, ոչ նուազ կարեւոր անձնատրութիւն մը քան Լորտ Գըրզընը՝ Նախարարներու Խորհուրդին մէկ ժողովին վկայեց⁽¹⁸⁰⁾ թէ պատճառ կար հետաւալու թէ Բրիտանական տեսակէտները Թուրքերուն կը փոխանցուէին ֆրանսացիներուն կողմէ: Թերևս թուրքերը նախօրօք, 1920-ին գիտէին, թէ Հայաստանը ո՛չ մէկ ազդու օգնութիւն պիտի ստանար Դաշնակիցներէն: Զարմանալի չէ որ անոնք ո՛չ միայն Թրքահայաստանէն որեւէ հողամաս չյանձնեցին (ինչպէս պայմանաւորուած էին ընել Սերի Դաշնագիրով), այլ նաև, քաջարձակապէս արհամարհելով ստորագրող *«Դաշնակիցները»*, քալեցին Ռուսահայաստանէն ներս:

Ֆրանսացիները եղան առաջինը որ պահանջեցին Սերի Դաշնագիրին վերատեկոյմը: Բայց, ասկէ առաջ, մինչ խաղաղութեան բանակցութիւնները դեռ կը շարունակուէին պաշտօնապէս՝ Թուրքիոյ և Դաշնակից պետութիւններուն միջև, Ֆրանքլին-Պուիլսոն Համաձայնութիւնը կնքեցին անոնք 1921 ի Հոկտեմբեր 20-ին: Մոլեզնաձ Գըրզընի մը համաձայն, Կիլիկիոյ մէջ 10,000 քառակուսի մղոն տարածութեամբ երկրամաս մը և Միջագետքի գիմուտրական մերձակայ դիրքերէն ալ ուրիշ տարածութիւններ յանձնուեցան Քեմալականներուն: Այսպէտով, այդ վայրերուն Քրիստոնեայ քնակչութիւնը ձգուեցաւ Թուրքին *«գորովալի գութին»*: Ֆրանսացիները, խաբելով Դաշնակիցները, *«զայտագողի»* մեթոտներով ձեռք էին ձգել մենաշնորհնալ վերաբերուն իրենց *«շահներուն»* համար: Գըրզընը կը հաւաստէր զայրացկոտ շեշտով թէ՛.

«Ֆրանսական Կառավարութեան արարքը որևէ քան նակի՛ նկատուել էր Մուսթաֆա Քեմալին քարոյական կողովը ակնցնելու և վարկեր քարձրացնելու, և այսպէտով՝ չափազանց դժուարացուցիլ էր իսլամայ համաձայնութեան մը հասնիլը»⁽¹⁸¹⁾:

Համաձայնութեան կցուած Յուշագիրի մը մէջ, Ետուժ Բեմալ Պէլը կը հաղորդէր Պոլիշեռնին թէ «Թուրքիոյ անկախութեան և գերիշխանութեան վերաբերեալ բոլոր հարցերը» լուծելու մէջ ֆրանսական օժանդակութեան փոխարէն, մենաշնորհներ պիտի տրուէին Ֆրանսական ընկերութիւններու խումբի մը՝ Քարշուսի հովիտին երկաթի, քրոմի և արծաթի հանքերուն շահագործումին համար: Ասկէ զատ, թրքական կառավարութիւնը «տառաւնագոյն բարեկամեցողութեամբ» պիտի բնկէր ուրիշ խնդրանքներ՝ «հանքերու, երկաթուղագիծերու, նաւահանգիստներու և ջրուղիներու մենաշնորհներուն» նկատմամբ⁽¹⁸²⁾: Այսպէս ուրեմն, Դաշնակից նախտը պաշտօնապէս քայքայուեցաւ, ու շարժման դրուեցաւ զիջումներու պարտքը: Ոչ քիչ թիւով ազդեցիկ անգլիացիներ և ամերիկացիներ հմայուեցան, դրդուած՝ գլխաւորաբար կ'ելետական ու տնտեսական նկատումներէ, և զիջումներ պահանջեցին իրենց կառավարութիւններէն՝ ի նպաստ Թուրքիոյ⁽¹⁸³⁾:

Բրիտանական Նախարարներու Խորհուրդը իսկոյն համաձայնեցաւ Դաշնակիցներուն առաջարկել որ Բեմալականները, «տառանց նախապայմանի» ճրահրուէին Խորհրդատուի մը, ու եթէ անհրաժեշտ ըլլար՝ կարելի էր Անգարայիմ իմացնել թէ՛ գոհացուցիչ համաձայնութեան մը պարագային, Բրիտանիան պատրաստ պիտի ըլլար նպատար կերպով նկատի առնելու նիւթական օգնութիւն Թուրքիոյ՝ վերականգնումի համար⁽¹⁸⁴⁾:

Աննուազ եռանդով շարունակուեցաւ Ֆրանսական և Իտալական քաղաքականութիւնը՝ որ կը ձգտէր մենաշնորհներ շահիլ Թուրքիայէն: 1922-ի Մարտին, Գըրզընը, Նախարարներու Խորհուրդին մէջ, անդրադարձաւ Իտալիոյ դեսպանէն ստացուած տեղեկութեան մը. թէ թուրքերը Իտալիոյ տուրէ էին «երկաթուղագիծերու, հանքերու, և այլ մենաշնորհներ» (հաւանաբար՝ աջակցութեան փոխարէն): Թուրքիոյ հետ խաղաղութեան ճոր դաշինքի մը ի խնդիր քանակցելու իր պաշտօնը չափազանց դժուար, և յաջողութիւն ձեռք բերելու հետանկարը հետադուր կը նկատուր Գըրզըն, մտքով մէջ ունենալով ֆրանսացիներուն «հետեւողական ու գրեթէ դաւաճանական» դիրքորոշումը, որովհետեւ՝

«Պատճառ կար հատատար թէ՛ բրիտանական բոլոր տեսակէտները, եթէ հաղորդուէին ֆրանսական Կառավարութեան, կը փոխանցուէին Թուրքերուն, ու Զօրավար Փիլէն ու ֆրանսական Արտաքին Գործերու Նախարարութիւնը իրենք զիրենք գործնապէս նետեր էին Թուրքերու բազուկներուն մէջ»⁽¹⁸⁵⁾:

Այս յարաբերութիւնները շքարելաւուեցան Լօզանի վեհաժողովին մէջ, ուր Դաշնակիցները երկրորդ անգամն ըլլալով հանդիպում կ'ունենային Թուրքիոյ ներկայացուցիչներուն հետ, խաղաղութեան դաշինք կնքելու համար: Գըրզընը հոգ գնագատ յայտնեց ֆրանսայի գլխաւոր ներկայացուցիչ Պատերիմ ընդդէմ իր վրայ կատարուող ամէնօրեայ յարձակումներուն, որոնք կ'երեւէին ֆրանսական Պատուիրակութեան հետ մօտէն շփում ունեցող շրջանակներուն մէջ: Արտաքին Գործերու Նախարարութենէն՝ Սըր Ու. Թիրըլը տղեկներ էր Գըր-

զընին հանդէպ «այսպէս կոչուած դաշնակիցներէն» ցոյց տրուած վերաբերումէն: Լօզանը «դաւաճանութեան և ապիկարութեան» սարսափազդու էջ մըն էր, դիտել տուաւ ան⁽¹⁸⁶⁾: Ուրեմն, մէկ կողմէն՝ Դաշնակիցները քանոնած էին իրարու միջեւ. միւս կողմէն՝ անոնք կը սիրաբանէին Թուրքիոյ հետ, որ այժմ կը վայելէր նաեւ Յունաստանի վրայ տարած իր յաղթանակին նպաստը: Վեհաժողովի ընթացքին պահուած օրագրութեան մը մէջ արձանագրութիւն մը անդրադարձած է Ֆրանսայի և Իտալիոյ ներկայացուցիչներուն՝ Պատերիմ ու Կառոնիին, որոնք

«...կը բծնէին Իսմէթին, «Նորին Վեսնութիւն» քղաւելով իր առջեւ՝ ամէն նախադասութեան մէջ «քարեկամ ու սիրելի պաշտօնակց» կոչելով զինք: Ատիկա սիրտխառնուր էր պատճառեր Գըրզընին... Իր աթոռէն տուրի կ'աւ ու նմանութիւնն ըրաւ Կառոնիին, որ կը շողմէր Իսմէթ Փաշային, փաղաքշելով զայն, շոյնելով, սիրալիր խօսքեր մըմեջելով»⁽¹⁸⁷⁾:

Դաշնակիցներուն միասնութիւնը պատրանք մըն էր: Պատկերը չէր ան միակամութեամբ խաղաղութեան դաշինք մը պարտադրող կամ քանակցող յաղթանակներու դաշնակցութեան մը, այլ՝ գետնամտութեան անիկ մօտ տեսարան մը թերեւ: Պեճըր Լօն, Բրիտանիոյ Վարչապետը հիմա, լաւատեղեակ էր կասցութեան: Գըրզընը զգուշացուց ան հետեւեալ խօսքերով,

«...երկու քաներ կան որոնք կենսական կը թուին ինձի: Առաջինը այն է, թէ՛ պէտք չէ որ պատերազմի մտնենք մենք Մուսուլի սիրոյն, իսկ երկրորդ՝ եթէ ֆրանսացիները, ինչպէս զիտնեք որ պարագան է, չմիանան մեզի, մենք ստանձինն պիտի չկրօնինք Թուրքերուն դէմ պարտադրելու համար ինչ որ մնացած է Աւերի Դաշնագիրէն: Ծառ զօրաւոր է իմ համոզումս այս երկու կէտերուն նկատմամբ»⁽¹⁸⁸⁾:

Այսպիսի պայմաններու տակ, Իսմէթը գրեթէ չըրա որեւէ զիջում՝ Դաշնակիցներուն, ու մնաց քացարձակապէս անգիջող՝ Հայաստանի նկատմամբ: Լօզանի մէջ, Լորտ Գըրզընը անդրադարձաւ Հայկերուն սերունդներէ ի վեր կրած «դաժան տառապանքներուն» և ազգային տուն մը թափանձեց անոնց համար: Իսմէթին շեշտակի հարցոց ան թէ ի՞նչպէս եղած էր որ Փոքր Ասիոյ նախապէս 3,000,000 հայերը այժմ վերածուեր էին 130,000-ի: «Իրենք զիրենք սպաններ էին, թէ կամովին հետացեր էին»: Ինչո՞ւ հարիւր հազարաւոր Հայեր հիմա վտարանդի էին աշխարհի ամէն երկրի մէջ: Ինչո՞ւ համար այդ Հայկական Հարցը մէկն էր աշխարհի մեն զայթակողութիւններէն⁽¹⁸⁹⁾: Անօգուտ էին այդ հարցումները: Գըրզընին ամբաստանութիւնը մնաց իբրեւ յայտարարութիւն մը միայն: Եւ այդպէս, Զըշիլին խօսքերովը, Լօզանի Դաշնագիրին մէջ «պատմութիւնը ի գոյր պիտի փնտռէ «Հայաստան» քառը»⁽¹⁹⁰⁾:

Աւերէն Լօզան՝ պատրանքներու, քաղաքական անկայունութեան և տնտեսացողութեան բուռն պայքարի այդ յեղեղուկ ժամանակաշրջանին, կը բռնէ թէ ո՞չ Հայաստանը, ո՞չ Բրիտանիան և Դաշնակիցները, ո՞չ իսկ Թուրքիան կրցեր էին իրենց ըղձանքները և նպատակակէտերը պատշաճօրէն իրենց

միջոցներուն կարելիութեանց: Քեմալ Աթաթիւրքը միայն յաջողը էր ծայր աստիճան ճշգրտութեամբ կշռել իր երկրին ռազմագիտական անսահման զօրութիւնը եւ անսխալօրէն գիտնալ թէ իրական ի՛նչ ոյժ կրնար ձեռք բերել: 1923-ին, Հայաստան եղաւ մեծագոյն շափով կորսնցնողը, իսկ Թուրքիա՝ շահո՛ղը:

6. ՀԱՅԱՆՊԱՍՏ ՄԱՐԴԱՍԷՐՆԵՐՈՒՆ ՅՈՒՍԱԽՍԱՐՈՒԹԻՒՆԸ՝ 1918-ԷՆ ԵՏՔ

ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՈՒՆ ԾՆԾՈՒՄԸ՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Բ. գլուխին մէջ տեսնուեցաւ արդէն թէ պատերազմը թէ՛ Հայանպաստ մարդասիրական խումբերուն եւ թէ՛ քրիտանական կառավարութեան դիրքորոշումներուն մէջ Հայաստանի հանդէպ համատեղում մը յառաջացուց: Կառավարութիւնը ազգային շահ նկատեց, 1914-1918-ի ընթացքին, համակրանք յառաջացնելը հայ ժողովուրդի տառապանքներուն նկատմամբ: Հայանպաստ մարդասիրական խումբերը, միւս կողմէն, երբեք չդատրեցան իրենց որդեգրած դատին համար ամբողջական նուիրումով աշխատել, թէ՛ պատերազմի ընթացքին եւ թէ՛ այս ուսումնասիրութեամբ ներառուած ամբողջ շրջանի ընթացքին: Անոնք նպաստ կազմակերպեցին եւ, յատկապէս Մուստոֆա Ձիմադադարի իրենց դառն յուսախաբութենէն ետք, կորովի ճնշում քանցնուցին կառավարութեան վրայ՝ Թրքահայաստանի ազատագրումը եւ հազարաւոր գաղթականներուն վերադարձն ու պաշտպանութիւնը ապահովելու համար:

Հայ դատին նկատմամբ համակրանք արտայայտելու համար կազմակերպուած եւ Ուեւոմինստըրի Կեդրոնական Սրահին մէջ տեղի ունեցած հրապարակային հաւաքոյթի մը ընթացքին, 1919 Յունիս 19-ին, Մ. Փ. Կուչըն⁽¹⁾ առաջարկեց հայ գաղթականներու ի նպաստ հանգանակութեան համար քրիտանացի առատամեռն ժողովուրդին թախանձանքով դիմող քանաններ: Աւելի առաջ, հաւաքոյթին ատենապետը, Լորտ Հըրպըրթ Շոն Կլետսթըն, Հայաստանի հանրապետութեան Վարչապետէն, Երեանէն, հեռագիր մը կարդացրէր, ուր կը տեղեկացուէր թէ անօթութենէ կը մեռնէին օրական մօտաւորօրէն 150 հոգի: Հեռագիրին քովանդակութիւնը հաստատուած էր Դոկտ. Փոյ Դ Լէինպայխին կողմէ, որ Քարտուղարն էր Նիքոլ Բաթ Ընա Այմինիլըն (Բիլի-Գի) (Մերձաւոր Արեւելքի եւ Հայկական Նպաստամատոյց) Ամերիկեան Կանոնախումբի տասնութ անդամներուն, որոնք Հայաստան, Միջագետք եւ Քուրքիոյ գանազան կողմերը իրենց այցելութենէն ետ՝ տունդարմի ճամբուն վրայ էին: Դոկտ. Լէինպայխը, իրենց արտաճմիկ փորձառութենէն քաղկելով, հաստատոյթի ընթացքին պատմեր էր մօտաւորապէս 250,000 որբերուն մօտին որոնցմէ շատերը իրենց դէմքերուն վրայ ունէին սարսափելի կտածներ. հոգեպէս եւ մահմետական տուներու մէջ տակաին գերի 50,000 հայ մանուկներու եւ կիներու մասին: Պատմութեան ներկայ շրջանի կամ թերեւս ո՛րեւէ մասին...

կաշքանի շեմծագոյն տառապանքներուն անունով»¹ Կուշը խնդրեր էր թիկունք կանգնիլ իր բանձնակին: Հայերը Միջին Արևելքի «ամէնէն օտուտած» ցեղն էին:

«...շատ չեն անոնցմէ մնացածները, բայց անոնք բաւական են դարձանելու անցեալի աղէտները: Անոնք աւանդապահներն են չծնած սերունդներուն, ու եւ ձեզմէ կը խնդրեն թիկունք կանգնիլ այս Բանանակին, ի իշխատակ անոնց որոնք մեռած են եւ ի շահ սերունդներուն որ պիտի գան...»:

Ուրիշ բանաձևով մը՝ հաւարոյթը իր վստահութիւնը յայտնեց թէ հայկական նոր պետութիւնը պիտի ընդգրկէր ճիշդ Հայաստանի թագաւորութեան սահմաններուն, ինչպէս նաեւ Կիլիկիոյ եւ Անդրկովկասի մէջ բնակող բոլոր Հայերը: Երբ Լոնտոնի Ամերիկեան Փոխ-Հիւպատոս Է. Հարիսըն Ելվըրթընը շնորհակալութեան բանաձև մը առաջարկեց ստեղծապետին համար, Լորտ Կլետտընը յայտարարեց թէ ինք պետք չունէր շնորհակալութեան: Իր հօր հրապարակային վերջին ելոյթը Լիվըրթուի մէջ, 1896-ին, Հայաստանի ի նպաստ էր եւ հետևաբար ինք իր առաջին պարտականութիւններէն մէկը նկատեր էր գալ հաւարոյթին: Ան աւելցուց թէ Բրիտանիան մեն չափով պարտական էր Հայաստանին, ո՛չ այնքան հայերու կողմէ քրիստոնեացիներուն ի նպաստ կատարուածին, այլ անոր համար որ Բրիտանիան, իր հարստութեամբ ու զօրութեամբ չէր ըրած անոնց համար այ՛ն զոր պարտաւոր էր ըրած ըլլար: Հաւարոյթին խօսք առին նաեւ Լորտ Պրայսը, Ռոնըլտ Մ. Պըռոզը (Տնօրէն Բիկեզ Գոլէնի, Լոնտոն), Գերաշնորհ Դոկտ. Շոն Գիլֆըրտը, Ք. Փ. Օ'Գոնըը, Նոբլ Պարքընը, Էնիլորն Ուիլիքմսը եւ ուրիշ հայասերներ: Բացակայութեան համար չքննդանքի եւ համակրանքի մամակներ դրկած էին, ի շարք այլոց, Լորտ Սայտընընը, Լորտ Ուիլերտսընը, Լորտ Թեմբլըտսընը, Ճ. Լ. Կարպիներ («Օպզըրվըր» խմբագիրը), Շոն Կելզուլըրտին, որ Հայ-Սուրիական Նպաստամատոյցին նուիրեր էր 1,000 ստերլին, Միացեալ Նահանգներու իր դասախօսական շրջապատոյտին զուտ շահը, եւ պատմաբաններ Դոկտ. Հոլընտ Ռոզը եւ Ճ. Լոքս Տիքինսընը՝ Գեներալներէն եւ փրոֆեսոր Հենրի Սփենսըր Ուիլքինսընը՝ Օքսֆորտէն(2):

1920 Յունուարի սկիզբը, յուշագիր մըն ալ նախագծուեցաւ՝ Պրայսի, Նոբլ Պարքընի, Ք. Փ. Օ'Գոնըրի, Առնոլտ Թոյնսիի, Գերաշնորհ Սայրսը Հոքինկի եւ Դոկտ. Ֆ. Պ. Մէլլըրի թելադրութեամբ, Բրիտանական կառավարութեան՝ պնդելու «իրազորմունք կատարուած խստամտմէն(3)»: Նախագիծը, դրկուած Գեներալպրիի Արքեպիսկոպոսին, ուղղուած էր Վարչապետին եւ Արտաքին Գործերու Նախարարին: Ան կը խնդրէր որ.—

1. Օսմանեան Թուրքերուն իշխանութիւնը հպատակ ցեղերուն վրայ դադրէ՛ր այլևս վերջնականապէս՝ այն վայրերուն մէջ ուր ոչ-բոլոր մեծամասնութիւն մը կայ:
2. Պէտք էր որ անմիջապէս ճանչցուէր Հայկական հանրապետութիւնը, եւ ցար թուրքոյ ներկայ հայկական երկրամասէն ընդարձակ գօտի

մը, ներառեալ յարմար նաահանգիստ մը Սեւ Ծովուն վրայ, կցուէր անոր:

Յ. Ընդարձակ տարածութիւններու վրայ հայեր եւ քրիստոնէալ ուրիշ ցեղեր մասամբ ջարդուած ու մասամբ աքարտած են: Մենք կը խնդրենք որ այդ շրջանները նկատի առնուին նախապատերազմեան հիմունքով, որպէսզի ճանաչուծ չտրուի ջարդի միջոցով մեծամասնութիւն մը փոքրամասնութեան մը վերածելու քաղաքականութեան:

Արքեպիսկոպոսը իր յօժարութիւնը յայտնեց իր անունը աւելցնելու յուշագիրին: Միւս ստորագրողներուն մեծամասնութիւնը եւս կը բաղկանար եկեղեցական ներկայացուցիչներ(4):

Սակայն, ինչպէս արդէն տեսնուեցաւ, Թուրքոյ Հայկական նահանգներն ոչ մէկ հողամաս Երեսնի Հանրապետութեան կցուեցաւ, ու հայ գաղթականները երբեք չկրցան իրենց տուները վերադառնալ: 1920-ի վերջաւորութեան, Անլիզըն հանրապետութեան գոյութիւնը վտանգուեցաւ քեմալական ներխուժողներուն կողմէ: Նոյեմբեր 12-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե-ին յայտարարութիւնը կ'ըսէր Երեսնէն.

«Տկարացած, սոված, տառապած հայ ժողովուրդը, ներկայ պահուն, ինքզինք կը տեսնէ լրտած՝ իր ամբողջական բնաջնջումը ցակակացող թշնամիին... Յանուն Փրկիչին կոչ կ'ընեն քրիստոնէալ մարդկութեան՝ որ փրկէ մնացեալը Հայաստանի իմ ժողովուրդիս»(4):

Յայտարարութիւնը հրատարակուեցաւ «Ճրենտ օվ Արմինիա»ի 1921 Յունուարի թիւին մէջ: Ծատ ուշ էր արդէն:

Հայանպաստ մարդասերները դառնացած էին: Երբ Երեսնի Հանրապետութիւնը Սովետականացաւ, թրքական զօրքերու յարձակումներուն դէմ անոր պատշաճ պաշտպանութիւն տալու թերացումին համար՝ Արեւմտեան պետութիւններուն «անտարբերութիւնը» մեղադրուեցաւ խստօրէն(5): «Տասներորդ Օրակարգ»ին քննարկումը 1922-ին, առաջադրուած Համալսմաներու Տան Պարենաւորումի Կոմիտէին կողմէ, կրքոտ վիճարանութիւն մը յառաջացուց: Մատնանշուէր էր թէ, 1920-ին, Երեսնի հանրապետութիւնը Արքայական Նաստորմիդիին կողմէ մատակարարուէր էր 16,368 ստերլին արժէքով փաստաւորութիւն: Գումարը վճարուէր էր Ծովային Նախարարութեան կողմէ, որ այժմ կը պահանջէր վերահատուցուիլ. իսկ Պարենաւորումի Կոմիտէն թէկապիկ:

«Պահանջըր նկատի առնուած է՝ ներկայացուելու համար Հայաստանի որևէ ապագայ կայուն Կառավարութեան»:

Ակնարկելով «Հայաստանի որևէ ապագայ կայուն Կառավարութեան» բառերուն, Էնիլորն Ուիլիքմսը յայտարարեց թէ գոյութիւն ունեցող Կառավարութիւնը, իրողութեան մէջ, ամէնէն կայունն էր, զոր ան երբեք ունեցեր էր, բայց ան Բրիտանիոյ նկատմամբ թշնամական կառավարութեան մըն էր, եւ ատիկա զուտ հետեւանքն էր «վատ քաղաքականութեան» որ մէկ կառավարութեան՝ որ լքեր էր այդ ժողովուրդը: Լորտ Ռոպըրթ Սևալը ինչպէս

Համայնքներու Տան թէ «Տասներորդ Օրակարգը» ցաւալի իշխատակներ բերել էր ժամանակակից պատմութեան ամենէն «բարկարկիչ» և դժբախտ գլուխներուն մէկէն: Ան հարցոց թէ ի՞նչ կատարուած էր վճարելու համար «պատիւի պարտատրութիւն» մը, որուն բրիտանացիները և ֆրանսացիները յանձնատու եղեր էին պատերազմի ընթացքին: Այդ մարդոց պաշտօնապէս և անպաշտօն կերպով ըսուել էր թէ՛ եթէ իրենք պատերազմին մէջ Դաշնակիցներուն օգնէին թուրքերուն դէմ, Դաշնակիցները ուշադիր պիտի ըլլային որ անոնք ազգային անկախութիւն ունենային ու պաշտպանուէին: Գրեթէ ոչինչ եղած էր: Մ. Պարզը, Պատերազմական Դահլիճի նախկին մէկ անդամը, չէր խորհիր թէ կատարութիւնը այդ ժողովուրդին թիկունք եղեր էր այնպէս կերպով և արագ էր որ եղած ըլլար: Միակ առարկութիւնը զոր Օ՛Գոնըրը պիտի ընէր այդ մասնատր նկիւն նկատմամբ՝ պիտի ըլլար այն թէ *այնքան պզտիկ օգնութիւն մըն էր ստիկա»*⁽⁶⁾:

Ինչպէս անէի առջ նշուեցաւ, չկամութիւն կար Հայաստանին ազդու կերպով օգնելու հարցին մէջ: Ատոր գլխաւոր պատճառներն էին խնայողութեան նկատմանը և հանրութեան կողմէ ընդհանուր կասկած մը արտաքին նախաձեռնութեանց նկատմամբ, ինչպէս նաև, կարգ մը շրջանակներու մէջ՝ մահմետական զանգուածներու զգացումները չգրգռելու մտահոգութիւնը, ինչպէս և փաստարկութիւններ՝ տնտեսական շահերու ի խնդիր: Հայանպաստ խումբերը իրազեկ էին Բրիտանիոյ մէջ թրքամետ զգացումներու վերակենդանացումին, նոյնիսկ զինադադարէն անմիջապէս ետք: Թ. Փ. Օ՛Գոնըրը հարց տուաւ թէ՛ այդ վերակենդանացումին պատճառը դրա՛մն էր թէ միջազգային տնտեսութիւնը էր: Ինք անէի շուայլօրէն փաստարկուած կամ անէի հնարովի շարժում մը չէր տեսած կրթեք քան այդ մտահոգութիւնը Հնդկաստանի Մահմետական զգացումին նկատմամբ⁽⁷⁾:

Հայանպաստ ճնշումի խումբերուն համար, յստակ էր թէ Հայաստանի նկատմամբ հոգածութիւնը ոչինչ ունէր Մահմետական կրօնքին դէմ զգացումներու հանդէպ: Գենթրպլըրիի Արքեպիսկոպոսը քանիցս կրկնեց թէ ինք երբեք չէր բողոքած Մահմետական իշխանութեան դէմ իրբէս այդպիսին: Ինք չէր դատապարտեր Մահմետական կրօնքը, այլ՝ թրքական իշխանութեան կեղեքումն ու՝ անգթութիւնները⁽⁸⁾:

Կը թուի թէ կեղեքին, կրօնական զանազան յարաճուանութիւններ և կարգ մը մտատրականներ ու կրթական հաստատութիւններ կը զգային թէ Հնդկաստանի Մահմետական զգացումներուն նկատմամբ մտահոգութիւնը պարզապէս կը գործածուէր իրբէս պատրուակ մը՝ ի նպաստ տնտեսական շահերու և թրքասիրութեան: Անոնք պայքարեցան այնքան հաստատութիւններուն որքան կրնային, երբեմն իրարմէ անկախաբար, երբեմն *Պրիթիշ Արմիինիս Գոմիթիին* հետ: Յանուն Անկլիզան և Արեւելեան Եկեղեցիներու Ընկերակցութեան և Հաստքի Ընկերութեան, թղթիկ մը՝ ստորագրուած Գերաշնորհ Հ. Մ. Ֆայզլ Գիլիքընի և Մ. Ա. Տակլըսի կողմէ, դրկուեցաւ Անգլիոյ բոլոր եկեղեցիներուն և մատուցներուն, խնդրանքով մը որ հեռագիրեր դրկուէին Վարչապետին և Խորհրդարանի տեղւոյն Անդամին, պնդելով որ թրքական կայսրու-

թեան հայերը, սուրիացիները և միւս քրիստոնեաները ազատ ձգուէին Սուլթանին իշխանութեան նմանող ամէն իշխանութենէ: «Ծփոքեցնող հարցեր և նիւսապաշտական ազդեցութիւններ» առկա էին՝ կը նշէր թղթիկը: Բրիտանական հանրային կարծիքը կը վարակուէր այն անմեթեթութեան թէ Մահմետականութիւնը նոյնացած էր թրքական Կայսրութեան հետ և թէ՛ թէ և Սուլթանին որոշը կրնար ապահով կերպով վար առնուիլ մահմետական Միջազգային, Սեպատտի, Պաղեստինի և ուրիշ տեղերու մէջ, սակայն Մահմետական աշխարհը պիտի մոկեցնէր, եթէ դադրէր ան ծածանկէ Բրիտանացի երկիրներու վրայ, կ'աւելցնէր թղթիկը⁽⁹⁾:

Պրիթիշ Արմիինիս Գոմիթիին անդամ Գերաշնորհ Ֆ. Պ. Մէլքընը տեղեկագրեց 1919 Դեկտեմբերին, թէ Ազատ Եկեղեցիներու Խորհուրդը Հայաստանի պահանջները պաշտպանող քանաձեւ մը չլիք էր իրենց թեմերուն, խնդրելով որ ընդունուէր ան ու փոխանցուէր կառավարութեան⁽¹⁰⁾:

Յուշագիր մը, Օքսֆորտի Համալսարանի դասախօսներէն քանի մը մնայուն անդամներուն կողմէ ստորագրուած, Քրայսթ Եկեղեցիի կանոնիկոս, Աստուածաբանութեան Արքայական Փրոֆեսոր Ա. Ա. Հետլըմի կողմէ նոյնպէս դրկուեցաւ Արտաքին Գործերու Նախարարին: Ստորագրողները իրենց լուրջ մտահոգութիւնը կը յայտնէին հպատակ Բրիտանացի բնակչութեան սպասուածող թրքական իշխանութեանց վերահաստատման և ուժեղացումին նկատմամբ: Անոնք որեւէ ձեռով չէին կրնար ընդունիլ թուրքին կողմէ «ամբողջ» Փոքր Ասիոյ համար եղած պահանջքը: Թուրքերը ներխուժած ապատակներ էին Կեդրոնական Ասիայէն: Յայտարարուել էր նաև թէ հպատակ ժողովուրդներու իրաւունքները պիտի պաշտպանուէին թրքական իշխանութեան տակ: Փորձատրութեան չէր համապատասխաներ այդ ենթադրութիւնը: Թուրքերուն քաղաքականութիւնը Անաթոլիայի, ինչպէս Հայաստանի մէջ՝ եղեր էր *քրտացայտօրէն միտումնաւոր բռնագաղթի կամ ջարդի քաղաքականութիւն մը*, ուր որ անիթը ներկայացեր էր: Ստորագրողները համոզուած էին թէ Հնդկաստանի մահմետականներուն պահանջները կ'օգտագործուէին՝ Բրիտանիոյ առնկիք քայլերը անդամալուծելու դիտումով: Ստորագրողները կը վստահեցնէին Արտաքին Գործերու Նախարարը թէ աղէտը արգիլելու ի նպաստ որդեգրելիք որեւէ հնարատր իր միջոցառումը պիտի վայելէր ազդեցիկ պտակցութիւնը զարգացած ու տարածուն հանրային կարծիքի մը: Ստորագրողներուն մէջ էին Թրիմիթի Գոլէճի Նախագահ և Համալսարանի Փոխ-Ռեկտորի Տեղակալ Հըրպըրթ Է. Տ. Պելքիսթընը, Օլ Սուլպ Գոլէճի Տնօրէն և Համալսարանի Փոխ-Ռեկտորի Տեղակալ Ֆրանսիս Փեմպըրը, Եունիվըրսիթի Գոլէճի Տնօրէն Ռեճինըլտ Ու. Մեզընը, Մոտլըն Գոլէճի Նախագահ Հըրպըրթ Ռոքըրը, Վիլիամ Գոլէճի Տնօրէն Ու. Ա. Սփունըրը, Քիպըլ Գոլէճի Տնօրէն Պ. Մ. Քիլոք, Պատիլընի Գրադարանապետ Ա. Գաուլին: Օլ Սուլպ Գոլէճէն՝ Արքի Պատմութեան Զինվեկան Փրոֆեսոր և Համալսարանի Պատգամաւոր Չարլս Օմբըր⁽¹¹⁾:

Գենթրպլըրիի Արքեպիսկոպոսն էր սակայն, որ Լօզանի Վեճախօսութիւն նախարանկալ քացառիկ կերպով ուժեղ նամակ մը գրեց Վարչապետ Գոմիթիին, արտայայտելով, իր սեփական տեսակէտներուն հետ, նաև՝ տնտեսական

ները եկեղեցիին ու երկրին «խոհեմ» մարդոց: Թերթերու անտեղեակ աշխատակիցներ եւ կարգ մը նուազ անտեղեակ քաղաքագէտներ թեթեամտօրէն կը խօսէին՝ «տնտեսական» պատճառներու բերումով՝ Թուրքիոյ քրիստոնէայ ժողովուրդներուն ու եկեղեցիներուն նկատմամբ Բրիտանիոյ համար ինքզինք որեւէ պատասխանատուութենէ ազատ զգալուն ի նպաստ: Արքեպիսկոպոսը խորապէս գիտակից էր այդ հարցին քարոյթական եւ Մերձաւոր Արեւելքի մէջ Մահմետականութեան հետ քրիստանական յարաբերութիւններուն: Հնդկաստանի մահմետականներուն վրայ ունեցած ազդեցութեան: Ինք կը փափաքէր, սակայն, Վարչապետին ըսել թէ Անգլիոյ եւ Սկոտլանդի լուրջ եւ խոհեմ մարդոց մէջ որքան տարածուած պիտի ըլլար «անխտոնականի ամօթ» զգացումը, եթէ բացայայտուէր թէ Բրիտանիան «կ'անտեսէր պաշտօնապէս յայտարարուած խտտումներ»ը ու քրիստոնէայ մեծաթիւ բնակչութիւններ կը թողուր անգութ թշնամիի մը տարին տակ: Վարչապետը պէտք էր որ տեղեակ ըլլար ազդեցութեանը կրօնական կարծիքին որ զօրապիզ պիտի ըլլար իրեն, եթէ ան հաստատուէր թէ՛

«...մեր երաշխատրած խտտումը չի կրնար բեկանուիլ կամ անտեսուիլ: Այդպիսի դրժում մը՝ տասնեակ հազարաւոր հաստացեալներու կողմէ պիտի նկատուէր ոչ նուազ քան անարգ, երբ անոնք իրազեկ դառնային իրականութեանց»⁽¹²⁾:

Այդ նամակին իբրեւ հետեւանք, Արքեպիսկոպոսը եւ Արտաքին Գործերու Նախարարը, Գըրզըն, տեսակցութիւն մը ունեցան, ու վերջինին «ճրահանգներուն» վրայ, նախագիծ պատասխան մը պատրաստուեցաւ՝ յղելու համար Պոնըր Լոյի որ ստորագրէր զայն: Պատասխանը կ'ըսէր թէ թրքական իշխանութեան տակ եղող քրիստոնէաները պաշտպանելու հարցը մեծապէս ձեւափոխուել էր այն իրողութեամբ թէ թուրքերը «գործնապէս մաքրագործեր» էին Թուրքիոյ քրիստոնէայ տարրերը: Ամերիկեան վերջին տեղեկութիւններուն համաձայն, այժմ «Հայեր գրեթէ մնացած էին Թրքահայաստանի մէջ», ոչ ալ յոյներ՝ Սև Չովուն եզերքը: Այնպէս որ՝ Սեւի Դաշնագիրին համար խնամքով պատրաստուած փոքրամասնութեանց նախատեսութիւնները անիմաստ պիտի ըլլային, Թուրքիոյ հետ ո'րեւէ նոր դաշնագիրի մէջ: Բայց, Արքեպիսկոպոսը պէտք էր գիտակցէր նաեւ թէ Բրիտանական կառավարութիւնը այդ խնդրին մէջ ազատ գործօն մը չէր: Ան կախեալ էր իր Դաշնակիցներուն համատուութենէն⁽¹³⁾:

Նախագիծ նամակը, գրուած Գըրզընի տարօրինակ անկեղծութեամբ, չփրկուեցաւ: Բացայայտօրէն, Բրիտանական կառավարութիւնը անպաշտպան ձգած պիտի ըլլար ան, ընդդէմ այն մեղադրանքին թէ Թուրքիոյ մէջի ֆէթհալարները (կատարուած իրողութիւնը) ընդունէր էր իբրեւ լուծում, իրագործումովը՝ բնիկ ժողովուրդները բռնի ուժով աննետացնելու քաղաքականութեան: Ատոր փոխարէն, Կլազկոյի խորամանկ ստեւորականը, Պոնըր Լօն, ներկայացուց երևութապէս ամօթիչ պատասխան մը: Արքեպիսկոպոսին խտասացաւ ան թէ «ամենալուրջ ուշադրութիւնը» պիտի ընծայուէր անոր տեսակետ-

ներուն, եւ յետոյ մեղադրեց Դաշնակիցներէն կախեալ ըլլալու հանգամանքը, որով չէր յաջողած ինք զերծ պահել Բրիտանիան յանձնառութենէն⁽¹⁴⁾:

ԿԻԼԻԿԻՈՅ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԷՐՆԵՐԸ

Կիլիկիան ունեցաւ իր ուրոյն ողբերգութիւնը: Պատերազմէն ետք, հազարաւոր հայ գաղթականներ հոն վերադարձեր էին Սուրիական անապատներէն, մասնաւոր քաջալերանքովը Դաշնակից պետութիւններուն, յայտնի դառնալէն ետք թէ Ֆրանսան պիտի ըլլար զայն հովանաւորողը: 1921-ի սկիզբը, Քեմալական գրաւումէն եւ Հայաստանի Սովետականացումէն ետք, լրջօրէն նկատի առնուեցաւ Կիլիկիոյ մէջ ստեղծումը «անվտանգութեան գօտի»ի մը, ուր Հայեր առժամաբար պիտի կարենային հաստատուիլ ապահովութեան մէջ: Պրիթիշ Արմիին հարմարութիւն կողմէ կատարուած քննարկումներուն ներկայ եղան Պօղոս Նուպարը եւ Աւետիս Ահարոնեանը՝ իբրեւ հայ ներկայացուցիչներ, եւ Դուկո. Մէյնը Լ. Պարթընն ու Մ. Ռ. Մոնթկոմըրիսը՝ իբրեւ հայանպաստ Ամերիկացի ներկայացուցիչներ: Բայց Կիլիկիոյ մէջ «անվտանգութեան գօտի»ին հնարաւորութիւնը կախույ ունէր Ամերիկեան տնտեսական օգնութեան հայթայթումէն ու մասնաւորաբար Ֆրանսայի ալ այդ շրջանին մէջ մնալու հասանելութենէն: Առաջարկը ներկայացուեցաւ Արտաքին Գործերու Նախարարութեան, բայց Կոմիտէին Ատենապետը այն տպաւորութիւնը ունեցաւ թէ Արտաքին Գործերու Նախարարութիւնը զայն չվստէրացուց⁽¹⁵⁾:

1920-ին, Ֆրանսացիները Քեմալականներուն կողմէ կարգ մտ պարտութիւններու ենթարկուելէ Էրէնկոյ մէջ, եւ 1921-ի ամառը անոնք յատկապէս յայտնեցին թէ կրնային իրենք հեռանալ այդ շրջանէն: Թ. Փ. Օ'Գոնըրին պատասխանելով, Վարչապետ Արիսթիտ Պրիանը յայտնեց թէ Ֆրանսան անկարող էր նիսթական եւ զինուորական միջոցներ յատկացնելու՝ Հայուն պաշտպանութեան համար: Կիլիկիոյ այդ գրաւումը իր երկրին արժէք էր վեց հազար կիւնթ, ըսաւ ան՝ Բրիտանական մասնաւոր պատգամաւորութեան մը որ կը բարդկանար Լորտ Պրայսըն, Օ'Գոնըրէն եւ Լոնտոնի Եպիսկոպոսն ու Ազաւ եկեղեցւոյ Խորհուրդի Նախագահը ներկայացնող երկու եկեղեցականներ: Բայց Բրիտանացի մարդասերները յարատեւ ու խիզախ գտնուեցան իրենց քանքերուն մէջ: Պրիթիշ Արմիին միամայնութեամբ որդեգրելու աս բանաները.

«...Տեղեկացած ըլլալով թէ Կիլիկիոյ կացութիւնը չափազանց ճգնաժամային ըլլալու վրայ էր՝ ֆրանսացի զօրքերուն այդ շրջանէն հեռացումին պատճառաւ... (Կոմիտէն) կը պահանջէ Նորին Վեհաօրոնութեան Կառավարութենէն՝ ռազմական զրկել Մերսին, պաշտպանութիւն տրամադրելու համար Հայերուն, որոնք մեր Դաշնակիցներն էին Պատերազմի ընթացքին... Կոմիտէն դարձեալ կը լիջնէ Նորին Վեհաօրոնութեան Կառավարութեան թէ մեծ թիւով Հայեր, Միւս դաղարէն յետոյ, եւս Կիլիկիա դիպուեցան Բրիտանական իշխանութիւններուն կողմէ՝ ապահովութեան խտտումով»:

Ասուկ գառ, Ասեմապետը յանձն առա Կոմիտեին անուճով պաշտօնապէս գրկ ականաւոր ֆրանսացիներու—Հանրապետութեան նախկին Նախագահ Ռիվոն Փուրանգարին, նախկին Վարչապետ Շ. Ս. Շ. Լեյկին, Արտարին Գործերու Ծերակուտական Յանձնաժողովի Նախագահ Վիքթոր Պերարին, Փարիզի Կարտինալ Արքեպիսկոպոսին և այլոց⁽¹⁵⁾:

Բայց, Ֆրանքլին-Պոլիեռն Համաձայնութեամբ, 1921 Հոկտեմբերին, երբ Ֆրանսա համաձայն գտնուեցաւ Կիլիկիան վարպել, Հայերը, որոնք Դաշնակիցներուն դատը պաշտպանը և Դաշնակիցներուն հետ կոտոր էին, ձգուեցան առանձին: Ըստ Գենթըրպըրիի Արքեպիսկոպոսին նկարագրութեանը՝ *«Ժողովուրդը սպասարկութիւն»* գործած յօդուածով մը Լորտ Պրալը խիստ կերպով հարց յարուցանեց թէ ֆրանսական կառավարութիւնը ի՞նչ իրաւունք ունէր հովանաւորութեան նրաժպրկելու թորքերու *«Կիլիկիոյ գոյթին»* ձգելով ժողովուրդը մը գոր Դաշնակից Պետութիւնները յանձնէր էին իր խնամքին: Բայց Բրիտանական ևս ունէր պատասխանատուութեան իր բաժինը: Երբ Հալէպէն ետ կը բաշտուր, *«գաղթականներէն պահանջներ»* էր ան Կիլիկիա վերադառնալ: Ասուկ գառ, Բրիտանական մասնակց մըն էր Ազգերու Լիկային, որ Կիլիկիոյ վրայ Ֆրանսայի հովանաւորութիւնն էր նշանակել: Պրալը հարց կու տար թէ ի՞նչ պիտի տնօրինուէր այդ մարդոց: Ո՛ր երկրին մէջ ապաստան պիտի գտնէին անոնք: Արեւելքի Քրիստոնէականներուն և մասնաւորաբար Հայերուն պատմութիւնը ամփոփելով Պատերազմէն ի վեր՝ մոայթրէն կ'ըզրակացնէր Պրալս:

«Վէներ՝ Դաշնակից Պետութիւններու միջև ու տրուած կամ ստացուած «դիւանագիտական արգելակումներ», պզտիկ հարցեր են քաղաքամասը Անգլիոյ պատիւնն ու յաւ անուինն, և իրենց վստահութիւնը անոր վրայ դրած դժբախտ ժողովուրդներու ճակատագիրին»⁽¹⁷⁾:

Կուտանդուալտայ Հայոց Պատրիարքն ու Եկեղեցւոյ Աստիճանաւորները, և Լոնտոնի հայերու կրօնական առաջնորդը՝ Դոկտ. Արել Նազարեան, յուսահատօրէն օգնութիւն թախանձեցին Գենթըրպըրիի Արքեպիսկոպոսէն: Կիլիկիոյ թմաի Արքեպիսկոպոս Պ. Սարանանը, Կիպրոսէն հեռագրելով, կը դիմէր Մեծն Բրիտանիոյ, իբրև մարմնացումին արդարութեան ու պաշտպանին անպաշտպաններուն ու կը խնդրէր զթալ այդ ազգին, որ *«տրոշ յոյն»* (կ'ուզէր) *բացի օճախէ մը»,* ուր կարենար ան ապրի ու շնչել ազատօրէն⁽¹⁸⁾:

Գենթըրպըրիի Արքեպիսկոպոսը Գըրզընի գրեց այն դժգոհութեան մասին, որ հետագիտէ կ'անէր ընդդէմ Բրիտանիոյ՝ ֆրանսական քաղաքականութեան նկատմամբ անոր բացայայտօրէն ցոյց տուած հասանութեան հիմունքով, ա՛յն քաղաքականութեան որ (Կիլիկիոյ) քրիստոնէայ բնակիչները կը յանձնէր ճիշդ այն թշնամիներուն, որոնք ցարդ չափազանց անողոր էին հանդիսացր իրենց վարչազութեամբ: Գըրզընը պատասխանեց թէ ինք ես *«մայրախիտօրէն մտահոգ»* էր և ֆրանսացիներուն գրեք էր ամենէն զօրաւոր քստերով⁽¹⁹⁾:

Բայց, Մերսինի մէջ, Կիլիկիա, հազարաւոր անպատասպար հայեր կը սպաննէին փոխադրուելու դէպի ապահով վայրեր: 1921 Նոյեմբեր 26-ին, թորգոմ Եպիսկոպոսը հեռագրեց Եգիպտոսէն թէ Սուրիոյ ֆրանսական իշխանութիւնները և Պաղեստինի, Եգիպտոսի ու Կիպրոսի Բրիտանական իշխանութիւնները կը մերժէին հայ գաղթականները ընդունիլ: Բրիտանական կառավարութիւնը յայտարարեց այն ստեղծ թէ ինք *«հիթապալես ի վիճակի»* չէր հայերուն օրէնք մը տալու Բրիտանական հողաւորութեան վրայ: Անոնցմէ մի քանիս, որոնք նոյնիսկ Աղեքսանդրիա (Եգիպտոս) հասեր էին, չէին արտօնուած ցամաք ելլել: Էնիօրըն Ուիլիմսը, շփոթահար, վիճարկեց թէ Բրիտանական կառավարութիւնը հրապարակային և քանիցս կրկնուած խոստումներ տուէր էր հայերուն, պատերազմի ընթացքին, թէ թրքական իշխանութիւնը պիտի ազատուէին: Այդ խոստումներուն հիման վրայ, հայերը Բրիտանիոյ կողմը բռնէր էին և անթի կեանքեր կորսնցուցեր: Ուիլիմսը հարց կու տար թէ ապագային ո՛վ պիտի վստահէր Անգլիոյ՝ որեւէ ստիպողական պարագայի մէջ⁽²⁰⁾:

Կառավարութիւնը, սակայն, ուրիշ կերպ կը մտածէր: Ան կը հաւատար թէ գործնական անկարելիութիւն մըն էր գաղթականներուն բնակութիւն հայրաքաղաք Կիպրոսի, Եգիպտոսի, Միջագետքի կամ Պաղեստինի մէջ, և դրամ չկար անոնց կեցութեան շատ ծանր ծախքներ հոգալու: Կառավարութիւնը չէր կրնար այդ տարողութեամբ նիւթական պատասխանատուութիւն յանձն առնել, երբ ան մերժէր էր Բրիտանիոյ մէջ անգործութեան մատնուած մարդոց մանուկներուն յատկացումը անլցնել⁽²¹⁾: Կառավարութեան համար անկարելի էր, կրկնեց Գըրզըն, նիւթական պատասխանատուութիւն ընդունիլ՝ օտար երկրներու տասնեակ հազարաւոր *«օտար»* գաղթականներուն համար⁽²²⁾:

ՊԱՐՈՒՊԱՅԻ ԼԱՅԿԱՎԱՆՆ ԿՐԱՆԱՔԱՂԱՔԱՐԸ ՄԻՋԱԳԵՏՔԻ ՄԷՋ ԵՒ ՆՈՐԹՉԳՈՒԹ

Յետ-պատերազմեան շրջանին, տնտեսական նկատումները ան հրաժեշտաբար մտահոգիչ հարց մըն էին կառավարութեան համար. յատկապէս այն շրջաններուն մէջ որոնք ազգային շահագրգոռութիւն մը չէին ներկայացնէր, կամ որոնք նիւթապալես օգուտ պիտի չբերէին Բրիտանիոյ թուրք քաղցիներուն և ընկերութիւններուն: Գըրզընը, Պաղեստինի և Սուրիոյ մէջ կատարումներէն գառ, հպարտօրէն մտահոգեց Բրիտանացիներուն իրաւ գործումները նաև Միջագետքի հարաւը, 1917-ին Բրիտանիոյ կողմէն օտար շրջանին գրաւումէն ի վեր: Անկի գործ էր կատարուած հոն, պնդեց ան, երկու տարիներու ընթացքին, քան նախորդող հինգ դարերուն⁽²³⁾:

Բայց այդ Բրիտանական իշխանութիւնները, բնականաբար, կրկին բարձր չէին որ միայն իրենք հողային Պաղեստին մօտ Պարուպայի վրանաբարձութիւն անկի քան 50,000 գաղթականները: Գենթըրպըրիի Արքեպիսկոպոսը ինչպէս Ամերիկացիներուն *«գործնական, զօրաւոր ու շօշափելի օգնութիւն»* ապ Արեւելեան Քրիստոնէականներուն նկատմամբ պատասխանատուութիւններու բաժնակից դառնալու և անոնց խնդիրները լուծելու ի հաշիւ: Բրիտանական

կառավարութիւնը օրական 1000 ստերլին կը ծախէր անոնց կեցութեան համար, սակցոց Արքեպիսկոպոսը: Գրըզընը աւելի բացորոշ էր իր արտայայտութեան մէջ: Պարուպայի գաղթականներուն թիւը կը հասներ մօտաւորապէս 53,000 հոգիի, որոնց 12,000-ը հայեր էին, մնացեալները՝ ատրի քրիստոնեաներ: Այդ գաղթականները վրանաքաղաքին մէջ կը գտնուէին 1918 Սեպտեմբեր-Հոկտեմբերէն ի վեր: Ծախքը, կը կարծէր Գրըզընը, կը հասներ ամիսը աւելի քան 200,000-ի, կամ տարին 2,500,000-ի, երբ վրանաքաղաքը զինուորական իշխանութիւններուն կողմէ կը կառավարուէր: Ատիկա կը ճշմանակէր օրական աւելի քան 6,600 ստերլին, աւելի քան վեց անգամը՝ Արքեպիսկոպոսին կողմէ տրուած թիւին: Գրըզընը կը յուսար, սակայն, թէ ծախքը պիտի նուազէր քաղաքային վարչակալութեան մը տակ: Այսուհանդերձ, շեշտեց ան, թէ քրիստոնեական կառավարութիւնը երբեք ի վիճակի չէր եղած հասկնալու թէ ինչն էր այդ ծախքը, ինչպէս և Արեւելիի պատերազմի ծախքին մեծ մասը իրապէս, ինկեր էր միայն Մեծն Բրիտանիոյ վրայ⁽²⁴⁾:

Տեղակալ Տաւրի Սթեֆըրտ Նորթթոթթին նամակները, 1918 Դեկտեմբերէն սկսեալ և կանոնաւորաբար գրուած իր ձեռնդրին և բրոշը, կու տան մտերմիկ և ուղղակի առնուած պատկերը՝ Պաղտատէն 30 մղոն հիսիս-արեւելք գտնուող Պարուպայի վրանաքաղաքին հայ գաղթականներուն կեանքին: 1918-ին, պատերազմի աւարտին, Նորթթոթթը, մէկ թոռնիկը Այտըզլիի Կոմսին (Ելեմտական Նախարար և ապա Արտաքին Գործերու Նախարար 1870-1880 թուականներուն), Ուիլիսիաքըր և Գեմպրիթի Թրիմիթի Գուլըն ուսանած, իր զօրագունդէն բաժնուէր էր՝ որ կարենար գաղթականներով զբաղի: Պարուպայի մէջ, իր հոգածութեան տակ ունէր ան 1300 հայ գաղթականներ: Իրեն կ'օգնէր բրիտանացի հինգ «Թոմի»ներ (զինուորներ) բաղկացած պաշտօնէութիւն մը: Գաղթականներու «աւելի հոծ զանգուածներ» կային, կը գրէր ան, բայց, 1300 հոգիւնց իւրաքանչիւր խումբ ունէր իրեն յատուկ սպայ մը: Բաժին մը կար «ամբողջութեամբ որբերէ» բաղկացած, այսինքն 14 տարեկանէ վար մանուկներ, որոնց ձեռնդրելու ու «բոլոր» ազգականները սպաննուէր էին վերջին ջարդերուն ընթացքին⁽²⁵⁾:

1919 Փետրուարին, Նորթթոթթը ստորագրէր էր տարուան մը ևս համաձայնագիր՝ գաղթականներուն մօտ ծառայութեան համար: Յանձն առնէր էր ան հոգածութիւնը խումբի մը ևս, ու մօտաւորապէս 2700 հայ գաղթականներ ունէր խնամելիք, Պարուպայի մէջ: Շուտով կըրջաւ ան գրել, սակայն, թէ ամեն ինչ լաւ կ'ընթանար վրանաքաղաքին մէջ: Մարդիկը «շատ հանգիստ և հիւս» կին և «շատ քիչ դժուարութիւն» կու տային: Բայց շատ տարբեր էր սկզբնական օրերուն, երբ գաղթականներու նոր խումբեր կը ժամանէին ամեն օր, «բոլորը բացարձակապէս անօգնական և սուլմամարտեան եզրին հասած»: Այդ օրերուն, մօտաւորապէս 80 հոգի կը մեռնէր ամէն օր: Բայց այժմ, տարի մը ևս, մահացութեան տոկոսը նկատելիօրէն նուազ էր: Յայտնապէս գոհ էր ան նաև որ եօթը ամսուան ընթացքին բաւական լաւ հայերէն խօսիլ սորվէր էր⁽²⁶⁾:

1920 Օգոստոս 11-ին, այդ շրջանին Արաքները ապստամբեցան և ձեռք տին Պարուպայի իշխանութիւնը: Ան, սակայն, յետագային վերագրուեցաւ Բրիտանացիներուն կողմէ: Ամբիշապէս որ Պաղտատի ճամբան կանոնաւոր կերպով վերաբացուեցաւ, հրահանգ կ'էկա որ վրանաքաղաքը տարփոխարդուէր կարելի փութով: Պէտք էր որ հայերը երթային Պարսի մօտ Նահր-Ումար վրանաքաղաքը, իսկ Ատրիները՝ Մուսուլ: Գաղթականները փոխարդուէր էին ըստ այնմ⁽²⁷⁾:

1921-ի ամբան, Բրիտանիոյ կառավարութիւնը հրահանգեց որ զոցուէր հայկական վրանաքաղաքը: Նորթթոթթը յայտնապէս ըմբոստացեր էր այդ որոշումին դէմ, հրաժարեր ու գրեւ էր յուշագիր մը, անկեղծօրէն հաւատարմով թէ Բրիտանական կառավարութիւնը պիտի չարտօնէր այդ քայլը, եթէ հարցին վերաբերեալ բոլոր եղևութիւններուն տեղեակ ըլլար ան: Նահր-Ումարի քրիստոնեացի պաշտօնէութեանէն «ոչ մէկը» պիտի ուզէր՝ «կիներ ու մանուկներ» իրենց վրաններէն դուրս, տաք արեւին տակ քշել: Այդպէս էին ըսել անոնց բոլորն ալ⁽²⁸⁾:

Նորթթոթթին յուշագիրը կը բացատրէր թէ ինք երկուքուէկ տարիէ ի վեր կը զբաղէր Միջագետքի հայ գաղթականներուն հոգ տանելով, և հետևաբար «բան մը գիտէր» անոնց մասին: Նահր-Ումար վրանաքաղաքին գաղթականներուն թիւը կը հասներ մօտաւորապէս 11,500-ի: Անոնց մեծամասնութիւնը կու գար Վանայ կիճին մօտերէն, գրեթէ բոլորն ալ գիւղացի: Միշտ առաջադրուէր էր այդ հայերը փոխադրել Կովկասի իրենց հանրապետութեան հողամասը: Այդ պատճառաւ էր որ երկար տտեն «շանք չէր եղած» զանոնք աշխատանքի տեղադրելու՝ մնացուն կերպով: Պարսի մօտ՝ Նահր-Ումար դրկուէր էին անոնք, որ սպասէին փոխադրուելու: 1920 Դեկտեմբերին, սակայն, Կովկասի Հայ կական հանրապետութիւնը քայքայուէր էր: Կարելի չէր գաղթականները յանձնար համարել, թէ անոնք քրիստոնեացի հարկատուին ուսերուն բնու մնացեր էին: Անոնք «չէին քացալերուած» գործ փնտռելու: Եիշո չէր թէ գործի դնել փորձեր էին զանոնք ու ձախողէր, կ'աւելցնէր Նորթթոթթը: 1921 Յուլիս 9-ին որոշակի հրամաններ տրուէր էին որ ֆիզիքապէս առողջ մարդոց և անոնց ընտանիքներուն հետացուցնելու 18 Յուլիսին վերջացող շաբթուան ընթացքին և շարունակուէր շաբաթը 1400 անձի համեմատութեամբ. և թէ տասնըչորս օրուան մթերք ու 13 ոտքի պէտք էր որ յանձնուէին վրանաքաղաքէն հետագող իւրաքանչիւր գաղթականին: Նորթթոթթը բողոքել թէ դուրս թակաւանները, մեծ մասամբ, բացարձակապէս առանց դրամի էին: Ասկալ տարուան ամէնէն տաք եղանակն էր, և անոնք պիտի չկարենային դիմուելու տարին, եթէ բանակէին դուրսը՝ կիզիչ արեւին տակ: Վրանաքաղաքը տասնօրեան 24 մղոն հեռու էր բնակուած որեւէ տեղէ: Ասկէ գառ, ներկայիս մօտիկ թէ որեւէ պահանջք կար ոչ-որակէալ աշխատարկներու, իսկ մի կ'սեկեակէ վարձքը, Պարսի մէջ, առնուած 25 ոտքի էր ամիսը: Նորթթոթթը կ'ընդօրին փակէր իր յուշագիրը՝ յայտնելով թէ, եթէ Բրիտանիոյ հանրութիւնը իրօքով գիտնար բոլոր իրողութիւնները, հասանաբար պիտի ուզէր ան աւելի լաւ վիճակներուն ցոյց տալ այս մարդոց հանդէպ, որոնք տառապանքի իրենց լաւօր

անկողով ունեցեր էին իբրև ուղղակի արդիւնքը պատերազմի ընթացքին Դաշնակիցներուն կողմէ բռնած ըլլալուն(29):

Կը թուի թէ Պրիթիշ Արմիինս Գոմիթին, ժամանակի ընթացքին, հնարատրութիւն ունեցաւ տեղեկանալու այդ յուշագիրին բովանդակութեան: Ան իմացաւ նաև թէ Միջազգեսքի վարչակալման պատասխանատու Գաղթային Նախարարութիւնը մամուլով պիտի հրատարակէր հաղորդագրութիւն մը, ուր պիտի յայտարարուէր կառավարութեան նպատին դադարումը և պիտի արդարացուէր ան՝ նպատընկալներուն «ծոյլ և ապկար» ըլլալը պատճառաբանելով: Եւ ուրեմն, Պրիթիշ Արմիինս Գոմիթին հարցուց այժմ իր տունը, Անգլիա վերադարձած Նորթֆոլթին թէ կրնա՞ր իր վկայութիւնը հրատարակուի: Փոխ-Ատենապետ Եպիսկոպոս Չարլզ Կորը կը հաւատար այդ վկայութեան «չափազանց արժէքատու» ըլլալուն(30):

Վէճի բնոյթէն անկախ, Միջազգեսքի վրամաքաղաքը Բրիտանական կառավարութեան կողմէ զոցուցաւ, ո՛չ թէ անաղբ, ինչպէս որ ծրագրուած էր, այլ անկի ու՛շ՝ 1921-ին: Միջազգեսքի գաղթականներուն մեծագոյն մասը պիտի տեղափոխուէր Երեւան, այն ատեն Սովետական Հայաստանին մէջ: Սակայն, աստիպ նաև այն ատենն էր երբ, 1921 Հոկտեմբեր 20-ի Յրանք-Թրքական Համաձայնութեան հետեանքով, հազարաւոր հայեր ապատան կը փնտռէին Կիլիկիայէն դուրս: Ուստի, Բրիտանիոյ մէջ, նպատամատոյց մարմինները շարունակեցին իրենց ջանքերը: Արմիինը Ռեֆիւնիզ (Լորտ Մէլլըրզ) Ֆանտը և Ֆրենտ օվ Արմիինս «Միացեալ Արշաւ»ի մը ձեռնարկեցին 1921-22-ի ձմեռը՝ առաջնորդութեամբ փորձառու, «Արժանեաց» շքանշանով պատուում, հախապէս Բրիտանիոյ Գլխաւոր Կուսակալի Երեւանի ներկայացուցիչ՝ Հարիսպալտ Ծորն Ֆ. Կրելսի(31):

ՆՈՐԹՀԳՈՒԹ ԵՒ ԱՐՄԻՆԻԸՆ ՌԵՖԻՒՆԻԶ (ԼՈՐՏ ՄԷՅԸԸԸ) ՖԱՆՏԸ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

1921 Հոկտեմբերին, Արմիինը Ռեֆիւնիզ (Լորտ Մէլլըրզ) Ֆանտի Պատուակալ Քարտուղար Գերաշնորհ Հարլըտ Պաքսդընը կնքեց համաձայնագիր մը, որով Նորթֆոլթը Երեւան պիտի երթար, աշխատելու համար Հայաստանի մէջ Հիմնադրամին ներկայացուցիչ Գերաշնորհ Հ. Ու. Հարզորթին ընդհանուր տնօրէնութեան տակ(32): Անմիջապէս ետք, Նորթֆոլթը և Հարլըտ Պաքսդընը մեկնեցան Երեւան, դիմարկելու համար Միջազգեսքի Հայ գաղթականները: Հայկական կառավարութիւնը յանձն առէր էր գաղթականները Երեւան փոխադրել և բնակութիւն ապահովել գիւղերուն մէջ, քայք Պաքսդընին ըսէր էր թէ «բացարձակապէս կը պակսու» անդէղէնի պաշարը: Երեւանէն դրկուած հետագիրի մը մէջ, Պաքսդընը և Հարզորթը կ'ըսէին թէ տեսնուէր էին Արտաքին Գործերու Կոմիսար Ապքանազ Մուսեանին և պատասխանատու դիրքերու վրայ գտնուող ուրիշներու հետ: Գաղթականները անօթութենէն մամուլան պիտի դատապարտուէին, եթէ Բրիտանական կառավարութիւնը յանկուածական յատկացում մը չընէր: Նշանակալից կերպով կ'անուցանէին անոնք.

«Որոշ պարբերականութեամբ հազար հոգինոց խումբեր դրկելու սկզբնական համաձայնութիւնը չըրծադրուեցաւ: Երևանի Կառավարութիւնը անզօր՝ ձմեռ ատեն լաւելեալ 9000 գաղթականներու գոհացում տալու...»(33):

1921 Դեկտեմբեր 21-ին, Տարա շոգնաղբ ժամանէր էր 3000 գաղթականներով: Նորթֆոլթը ևս հաստատեց թէ Հայկական իշխանութիւնները կը պնդէին թէ իրենք հաւանք էին գաղթականները ընդունելու՝ միջին հաշուով 1000 անձ տասնըրեց օրը անգամ մը: Սակայն, անկարող էին եղէր անոնք ընդունելու այնքան մեծ թիւ մը՝ 3000 մէկ անգամն, Պաթումի մէջ բնակարանային յարմարութեանց և երկաթուղային կառաւարքի և վայրաշարժներու մեծ պակասին պատճառաւ(34): Հայաստանի ամբողջ բնակչութեան համար «Կէս օրաբաժին»-ի հիման վրայ 3,500,000 փութ կամ 56,000 թոն ուտելիքի պակաս մը կար մինչև հունիսի շրջանը: Հայկական կառավարութիւնը հասեր էր օգտագործելի իր միջոցներուն «վերջաւորութեան»: Պաքսդընը և Հարզորթը տեղեկագրեցին թէ թշուառութեան մատուցած մտատուրապէս 500,000 հոգի կար, ու մեծ թիւ մը իրապէս սովաւար էր, ինչպէս որ իրենք պակասուես էին եղեր: «Ողբալի» էր Պաքսդի գաղթականներուն ժամանումը ձմեռ ատեն(35):

Երեւան իր կեցութեան միջոցին, Պաքսդընը մօտէն շփում ունեցեր էր քաղմաթի Կոմիսարներու հետ, որոնք մեծապէս օգտակար էին եղէր իրենց: Անոնք երբէք չունէին դիւանագէտներու ճարտասանութիւնը, քայք ունէին պատասխանատուութեան ուժը զգացում մը: Անոնք կ'աշխատէին տրովադապիներուն մեման ու կ'ապրէին կեանք մը՝ սպարտական: Մուսուան «առատաձեռնօրէն տրամադրուած» էր Կովկասեան այս հանրապետութիւններուն հանդէպ, քայք իր սեփական դժուարութիւնները անկարելի կ'ընէին լայնածիր որեւէ օգնութիւն: Կարելի կ'ողածին չափ շատ քան տեսնելու անմարեր՝ Պաքսդընը այցելէր էր նաև գիւղերը: Էջմիածինի մօտ, խօսակցեր էր ան «սովաւար և թշուառ» երեսոյով խումբ մը գաղթականներու հետ, մինչ անոնք իրենց «խելճուն ցնցոտիներով» կը քաշկտուէին սառցապատ ճամբու երկայնքին: Պաքսդընը երբէք չէր տեսած Աշտարակ գիւղին մէջ խոնուած «խարտիչակներուն մեման» Լակներ, որոնք Թորքիայէն էին եկած: Հազարաւոր կիսամերկ և սովաւար մանուկներ խմբուած էին այդ գիւղերուն մէջ: Անոնք «դաշտերուն և արահետներուն մէջ կը թափառէին կտոր մը աղբ ճարերու համար»: Աշտարակի մեման սովորական գիւղի մը մէջ, մանուկներու յատկացում էին տալը տուններ, որոնք ամէն մեկին մէջ խոնուած էին 70-80 հոգի: Տուներէն մեկուն կամ երկուքին մէջ մանուկները կը ստանային կրօնաւատ քայք աղքատիկ սնունդ: Ուրիշներ կը թուէին ըլլալ սարգապաւ սարգապաւ տաղարներ, ուր մանուկները գիշերանք, իրարու փաթթուած կը ստուկ ին յատակին, իսկ ցերեկին՝

«...իրենց օրերը կ'անցընէին ուտելիք փնտռելով կամ գողնելով, կամ հացի փշրանքի մը համար իրարու հետ կռուելով, սեռօթութիւն խնդաքանդ»:

Պարտքընը կը վերջացնէր իր գործիւնը՝ աւելցնելով թէ օգնութիւնը պէտք էր որ շատ արագ գար, եթէ որեւէ օգտակարութիւն պիտի ունենար⁽³⁸⁾:

Հարաւային Կովկասի մէջ տիրող սովի պայմաններուն մասին ուրիշ տեղեկագիր մը, 1922-ին ներկայացուած Ռուսոյ Նպաստամատոյցի Բարձր Կուսակապ Ֆրոնտեֆ Նանսէնին, կը մասնաորէր թէ Հայաստանի վիճակը անկի գէշ էր քան Վրաստանինը և Ազրպէյճանինը, որովհետև անոր երկրամասէն ընդարձակ քաժիճ մը կը մնար Քանաչական գրաստի տակ, և ապա նաև անոր համար որ ան մեկուսացած էր ծովէն, և հոն կարելի էր հասնիլ միայն Պաթմէն, մօտաւորապէս 400 վերստ (ոռուական հեռաչափ մը՝ 1067 մետր երկարութեամբ) վրացական հողամասէն անցնելով: Ատկէ զատ, Հայաստանը ծանրաբեռնուած էր «հակալական» թիւի հասնող գաղթականներով, որոնք անկարող էին իրենց տունները վերադառնալ, Թուրքիոյ հետ համաձայնութիւն մը գոյութիւն չունենալուն պատճառաւ⁽³⁷⁾:

Միջազնտքեան գաղթականներուն կացութիւնը քացատրուեցաւ Արժինիւն Ռեֆիւնիզ (Լորտ Մէլլըզ) Ճանտի Քարտողարներէ մէկուն, է. Գարլայի մ կողմէ, 1922-ի Յունուարի վերջատրութեան, Գեճըրլըքըրիի Արքեպիսկոպոսի դիւանապետ Գերաշնորհ Մ. Բ. Ա. Պէլին հետ տեսակցութեան մը ընթացքին: Առաջին երկու նաւերու գաղթականները ժամանէր էին Պաթմէն, որ անոնք կը մերժէին ցամաք ելլել, քանի որ իրենց համար ոտելիքի պաշար չկար հոն: Բրիտանական կառավարութիւնը այն ատեն նուիրէր էր 35,000 ստերլին (անոր սկզբնական խոստումը եղած էր 5,000 ստերլին միայն), պայմանա որ հայկական կառավարութեան կողմէ «երաշխայութիւններ» տրուէին թէ առաջին երկու նաւերը պիտի պարպուէին, և թէ՛ երրորդ և վերջին նաւը, որ շուտով ճամբայ պիտի ելլէր, պիտի պարպուէր «ամիջապէս» որ ժամանէր: Այս 35,000 ստերլինն ևս տրամադրելու խոստումներով, Գարլայը կը խորհէր թէ պէտք էր որ կացութիւնը թեթեւցնէր, և այդ գաղթականներուն ժամանակ տար երկրին մէջ ներգրաւուելու, ինքնօգնութեան հիման մը վրայ: Ուրեմն, Բրիտանական կառավարութեան կողմէ եղած նպատը Արժինիւն Ռեֆիւնիզ (Լորտ Մէլլըզ) Ճանտին կողմէ՝ Միջազնտքի այդ գաղթականներուն քնակեցումին համար, ըստ էութեան հասաւ 45,000 ստերլինի⁽³⁸⁾:

Բայց Հայաստանի մէջ սովը կը վատթարանար ամէն օր, ինչպէս Նորթօքսթը զրեց մօրը, և ամէն օր անկի և անկի «թշուառ ու լքուած մանուկներ ու փողոցներուն մէջ պատկած, պարզապէս մահուան սպասող զրեթէ մերկ մարդիկ ու կիներ» կարելի էր տեսնել: Ինչ չէր կարծեր թէ Հայաստանի վիճակը եղբ էր երբեմնեւ անկի մտայլ քան որ էր հիմա, թէ՛ ներքին սովի և թէ՛ Գաշակիցներուն կողմէ անոր քաջարձակապէս լքուելուն պատճառաւ: Կացութիւնը կը վատթարանար՝ կեցածքովը փրացական կառավարութեան, որ կը փաստէր չափազանց արգելաչարտոյց և անհամակրական ըլլալ սովահար Հայաստանին նկատմամբ՝ կ'աւելցնէր Նորթօքսթը: Երբ Հայաստանի համար 10,000 ստերլին արժողութեամբ ոտեստեղէն պիտի հասնէր, Հարգորթը, ըստ սովորականին, աճապարէր էր երթալ Թիֆլիս ու Պաթմէն, քանակցութեանց

համար, որպէսզի խաղի քերէր «գազանային» Վրացական կառավարութիւնը և արգիլէր որ ոտեստեղէնին կէը «գողնար», «ծանր տարբեր» մտին տակ Այս կառավարութեամբ իր շատ լատեստեղեակ աղբիւրէ իմացած տեղեկութիւններուն վրայ հիմնուելով, կը մեկնաբանէր ան թէ մօտ ատենէն կրնար գոյութեան գալ Հայաստանի, Վրաստանի և Ազրպէյճանի մասնակցութեամբ դաշնակցային պետութիւն մը, որ պիտի մեծապէս օգտակար ըլլար Հայաստանին⁽³⁹⁾:

Կովկասի մէջ սովի պայմաններուն տեղեկագիրը, 1922-ին ներկայացուած Նանսէնին, կը մասնաորէր նպաստամատոյց մարմիններուն կողմէ կատարուած աշխատանքը: Բրիտանական ֆոնտերը, ի մի քերուած՝ «Բրիտանական Նպաստամատոյց Ներկայացուցչութիւն» անուան տակ, 1922-ին կը կերակրէին 9000 գաղթականներ Ղամարլուի մէջ և որքանոցային աշխատանքը շարունակելով մէկտեղ Երեւանի մէջ, ոտեստեղէն և հագուստեղէն կը քաշէին հոն ուր որ պահանջը ամէնէն անկի ստիպողական էր: Ամերիզըն Նիլը Իսթ Ռիլիֆ Գոմիթին (Ամերիկեան Մերձատր Արևելքի Նպաստամատոյց Կոմիտէ), սակայն, Կովկասի մէջ գործող ամենամեծ նպաստամատոյց կազմակերպութիւնն էր: Անկի քան 20,000 որբեր կը պահէր ան իր սեփական հաստատութիւններուն մէջ և ամէն օր 50,000 օրապահիկ ճաշ կու տար չքատր և սովահար մարդոց: Նիլը Իսթ Ռիլիֆի կողմէ պահուած ու խնամուած որբերէն 11,000-ը Լեհիմալանի (այժմ Կիմարի) մէջ էին, թերես «ամենամեծ թիւը» որ կրնար հաւաքուած գտնուիլ «որեւէ տեղ», ըստ Նանսէնին⁽⁴⁰⁾:

Տարի մը ետք, 1923 Փետրուարին, Նորթօքսթը կը տեղեկագրէր թէ, քացի իր Հիմնադրամին Երեւանի և Ղամարլուի մէջ պահած 600 մանուկներէն, անկի քան 2000 հոգի կը կերակրուէին Հիմնադրամին Երեւանի, Ղամարլուի, Էշմիաճիի, Օշականի, Աշտարակի և Բազաունիի սննդաբաշխ կայաններուն մէջ: Ան կ'աւելցնէր նաև թէ կազմած չկար այն իրողութեան մասին թէ Հայաստանի կացութիւնը շատ քարկատուած էր՝ Ռուսիայէն ներածուած մեծ քանակութեամբ ալիւրին շնորհի: Ատիկա «շատ աճան» կը ծախուէր Ռուսական Պետական Դրամատան կողմէ⁽⁴¹⁾:

Անդրկովկասի և մասնաորաբար Հայաստանի մէջ երեքուկէս տարի նպաստամատոյցի վարիչ ըլլալէ ետք, Նորթօքսթը փափաքեցաւ տուն վերադառնալ և 1925-ի ամրան հրաժարեցաւ պաշտօնէն: Թէ՛ Հարըլտ Պարտքըն և թէ՛ Հարգորթը «չափազանց» զոհ մնացեր էին դժուար պայմաններու տակ անոր ըրած «հիմնալի» աշխատանքին: Յոցաբերէր էր ան կազմակերպչական լիարժէք կարողութիւն մը և նախանձախնդրութիւն՝ մանուկներու առակապողի օգտին համար⁽⁴²⁾:

ԱԶԳԵՐՈՒ ԼԻԿԱՅԻ ԲՆԱԿԵՑՈՒՄԻ ԾՐԱԳԻՐԸ, ՆԱՆՍԷՆ, ԵՒ ԾՐԱԳԻՐԻՆ ԶԱՆՈՂՈՒԹԻՒՆԸ

1923 Յուլիսին, Բրիտանական Հայկական Ընկերութիւններուն Միացեալ Եորթուրը, որ կը ներկայացնէր Պրիթիշ Արժինիա Գոմիթին, Ֆրենձ օլ Արժի-

նիսն եւ Արմինիըն Ռեֆիւճիզ (Լորտ Մէլլըզ) Ֆանտը, ուղղեց կոչ մը Լորտ Գըրզընին եւ յիշեցոց անոր թէ Յունաստանի եւ Կղզիներուն, Սուրիոյ, Պաղեստինի, Կովկասեան Հայաստանի մէջ եւ այլոր, երեք քառորդ միլիոն հայ գաղթականներ պիտուած էին, եւ «չուծուս մը» պահանջեց⁽⁴³⁾:

Լօզանի Խորհրդածողովին, սակայն, թրքահայ այդ գաղթականներուն համար «Ազգային Տուն»ի մը յոյսերը խորտակուեցան: Անոր փոխարէն, ամբողջ բնիկ ժողովուրդը մը արմատախիթ ընելու քաղաքականութիւն մը որդեգրուեցաւ: Թուրքիան ձգուեցաւ իբրեւ քացարձակ տերը Թրքահայաստանին, այն երկրին՝ որուն բնիկ հայ բնակիչները փճացուցեր եւ կամ վտարեր էր ան պատերազմի ընթացքին: Քանի որ գաղթականները չէին կրնար իրենց հայրենիքը վերադառնալ, Ազգերու Լիկայի Խորհուրդը, Հայ Ազգային Պատուիրակութեան խնդրանքին ընդառայելով, 1923 Սեպտեմբերին վաերացուց Նախագիծ մը՝ 50,000 հայ գաղթականներու, բնակեցումին համար, Կովկասի Սովետական Հայաստանի պզտիկ Հանրապետութեան մէջ⁽⁴⁴⁾: Ֆրանսայի, Իտալիոյ եւ Պելճիքիայի կառավարութիւնները եւ ուրիշներ վաերացուցին Ազգային Կոմիտէներու կազմութիւնը՝ դրամահաւաքի համար: 1924-ին, Բրիտանական Կառավարութիւնը Արմինիըն Ռեֆիւճիզ (Լորտ Մէլլըզ) Ֆանտի Կոմիտէն նշանակեց այդ հարցով զբաղելու համար⁽⁴⁵⁾: 1924 Սեպտեմբեր 26-ին, Բրիտանիոյ երկու գլխաւոր ընդդիմադիր կուսակցութիւններուն առաջնորդները, նախկին Վարչապետ Է. Հ. Էսրոփթի եւ ապագայ Վարչապետ մը՝ Սթենլի Պոլտոնի, չափազանց ուշագորտ յուշագիր մը ներկայացուցին Վարչապետ Ռամսի Մատոնըլտին: Ստորագրողները կը պնդէին թէ Բրիտանական կառավարութիւնը պէտք էր որ ընդառաջէր Ազգերու Լիկայի Ընդհանուր Քարտուղարի 1924 Մարտ 24 թուականով նամակին եւ օժանդակէր հայ ժողովուրդին օգնութեան գործին, Նախագիծին ընծայուելիք «հիմնական նպատակով մը», հետեւեալ պատճառներով.

1. Որովհետեւ Հայերը ազատութեան խոստումներով քաջալերուեցան որ պաշտպանէին Դաշնակիցներու դատը Պատերազմի ընթացքին, եւ այդ դատին համար այնքան եղբրականօրէն տուեցին.

2. Որովհետեւ, Պատերազմի ընթացքին եւ Զինադադարէն ի վեր Դաշնակից եւ Անդամակից Պետութիւններու պետական մարդիկը քանհցս երաշխաւորութիւններ տուած են ապահովելու Հայ ազգին ազատագրումը եւ անկախութիւնը.

3. Որովհետեւ, Մեծն Բրիտանիան մասամբ պատասխանատու է Օսմանեան Հայերուն վերջնական ցրումին՝ 1922-ի Իզմիրի թալանէն ետք...

4. Որովհետեւ, 5,000,000 ստերիկի գումարը (թրքական ոսկի), Թրքական Կառավարութեան կողմէ ի պահ դրուած Պերլինի մէջ, 1916-ին, եւ Դաշնակիցներուն կողմէ տիրացած՝ Զինադադարէն ետք, մեծ մասով (թերեւս ամբողջութեամբ) հայկական դրամ էր: 1915-ի Հայերու բռնագաղթէն ետք, Դրամատան անոնց հաշիւները, թէ՛ ընթացիկ եւ թէ՛ ի

պահ, ըստ հրահանգի փոխադրուեցան Կոստանդնուպոլսոյ Պետական Գանձատունը: Այս իրողութիւնը ի վիճակի դարձուց Թուրքերը որ հինգ միլիոն ստերիկն դրկէին Ռայխսպանք, Պերլին... Այս գումարի, Դաշնակիցներուն միջեւ 1923 Նոյեմբեր 23-ին կնքուած Պայմանագրութեամբ մը, պիտի շուտով (հասանաքար՝ 1924 Հոկտեմբերին) բամնուի՝ Թուրքիոյ մէջ պահանջքներ ունեցող Դաշնակից համաքաղաքացիներուն միջեւ: Հայերը իբրեւ համայնք արտօնուած չեն այդ գումարէն հատուցում պահանջելու իրենց կորուստներուն համար: Բայց մեր պատասխանատուութիւնը չի կրնար մոռցուիլ...

5. Որովհետեւ, գաղթականներուն ներկայի պայմանները անկայուն են եւ բարդալարիչ. եւ մեղադրանք մը կը ներկայացնեն Արեւմտեան Պետութիւններուն դէմ:

Էսրոփթի եւ Պոլտոնի կը գիտակցէին թէ այժմ անկարելի էր Բրիտանիոյ կողմէ հայերուն տրուած խոստումները իրագործել: Անոնք պնդեցին, սակայն, թէ որիչ ձեւ մը կար պատասխանատուութեան իրենց զգացումը արտայայտելու: Թրքահայերու մնացորդներուն բնակեցման համար ամէնէն յարմար երկրամասը, անտարակոյս, Ռուսահայաստանը պիտի ըլլար: Տեղոյն կառավարութեան կողմէ դիրութիւններ կը տրուէին, ու Եւրոպայի հայ առաջնորդները կը վաերացնէին այդ ծրագիրը, որ, Ազգերու Լիկայի Խորհուրդին կողմէ առաջարկուած, կը նախատեսէր մօտ մէկ միլիոն ստերիկի ծախք մը: Ֆրանսայի մէջ կառավարութիւնը նուիրատուութեան ցանկը բացեր էր շօշափելի գումարով մը, իսկ Բրիտանիոյ մէջ բարեկեցիկ Հայերը խոստացեր էին մօտ 14,000 ստերիկ: Էսրոփթի եւ Պոլտոնի իրենց յուշագիրը կ'երգարիակէին՝ ըսելով թէ Նախագիծը քաղաքական երանգ չուներ, ու քանի որ որոշ հատուցում մը հայերուն՝ «քարտուղարական պարտք» էր՝ շիրագործուած խոստումներու համար, Բրիտանական կառավարութիւնը պէտք էր որ «կարեւոր նուիրատուութիւն մը ընէր շուտով»⁽⁴⁶⁾:

Ամփոփապէս ետք, իշխանութեան ինկա Ռամսի Մատոնըլտին փոքրամասնական Աշխատատեղական կառավարութիւնը: Պոլտոնի լոյս նոր Վարչապետը՝ Համայնքներու Տան 615 պոտոններէն 419-ին տիրանալով: Բայց, իր կառավարութեանէն ո՛չ մէկ ձեւի նուիրատուութիւն եկաւ, երբեք, հայ գաղթականներուն բնակեցումին ի նպաստ՝ Հայաստանի կամ նոյնիսկ Սուրիոյ մէջ⁽⁴⁷⁾:

Հազարաւոր հայ գաղթականներ ապաստան գտեր էին Յունական Կոլոններուն վրայ: Բայց Իզմիրի ատազակային ապատակումէն եւ անոր հետեւանքով բնիկ ժողովուրդին Յունական մայր ցամաք փախուստէն ետք, տեղ չկար այնքա հայերուն համար: Յունաստան կը զգար թէ ինք միակ պետութիւնը եղեր էր հայ գաղթականները ընդունող: Դաշնակիցները գործածեր էին զայն իբրեւ «բռնաբարձութիւնի վայր», բայց չէին օգներ անոր նիւթապէս, տեղեկագրեց Հարիւրապետ Ծորն Յ. Կրկսին, այժմ Ընդհանուր Քարտուղարը Ֆրենկ օլ Արմինիայի: 1924 Յունիս 12-ին, Ազգերու Լիկայի Խորհուրդի ժողովն մէջ,

ժընև, Յոյն պատուիրակը պահանջեց հայ գաղթականներուն անմիջական հեռացումը Յունաստանէն, եւ 60,000 ստերլին առաջարկեց իբրև փոխադրութեան ծախքի մասնակցութիւնը⁽⁴⁸⁾:

Այդպիսի պայմաններու տակ, Արմինիըն Ռեֆիճիզ (Լորտ Մէլլըզ) ծանուց ջերմօրէն պաշտպանեց Ազգերու Լիկային Նախագիծը: Իբրև պատճառներ այն ենթադրութեան թէ Հայաստանը այժմ ի վիճակի էր գաղթականներ ընդունելու, Հիմնադրամը մասնատրեց հանրապետութեան կողմէ վերջին մի քանի տարիներուն ձեռք բերուած յառաջդիմութիւնը, Ռուսիոյ մէծ պահանջքը բանակի, եւ առաւելութիւնը հայեր քնակեցնելու երկրի մը մէջ, որուն քնակչութիւնը 94 առ հարիւրով հայ էր եւ ուր կը գտնուէր Էշմիածինը: Հիմնադրամը նաև շեշտեց թէ Հայաստանը կը գտնուէր հոգատարութեան տակ Մեծ Պետութեան մը որ կրնար զայն պաշտպանել թորքերէն, եւ կրնար օգնել անոր որ ապրէր Վրաստանի եւ Ազրպէյճանի հետ քարակամական պայմաններով: Հիմնադրամին Կազմակերպիչ Քարտուղարը, Օրիորդ Մակտա Գոն, խանդավառ տեղեկագիր մը գրէր էր իր այցելութենէն ետք Հայաստան, ուր ան մնացեր էր եօթը շաբաթ՝ 1925 Ապրիլէն մինչև Յունիս: Նախընտրելով դէպքերը մեկնաբանել իրենց ծնունդ տուող պայմաններու լոյսին տակ, ան մատնանշէր էր հայերուն հանրային եւ անձնական կեանքին մէջ ձեռք բերուած «գերազանց յառաջդիմութիւնը»: Անոնք, առայն անգամ ըլլալով «ազատ» էին սուլակի ջարդէ եւ անլի գէշ քաներէ: Բայց ամէն տեղ դրամի անմիջական պահանջքը կար, պնդէր էր ան⁽⁴⁹⁾:

Ազգերու Լիկայի Խորհուրդին խնդրանքովը եւ հրահանգին վրայ, Նանսէն, այժմ Լիկայի Գաղթականական Բարձր Կուսակալը, Հայաստան գնաց 1925-ի ամառը, անձամբ կատարելու անհրաժեշտ ուսումնասիրութիւնները տեղւոյն վրայ: Իրեն կ'ընկերակցէր ականաւոր մասնագետներու խումբ մը: Նախապէս նախագիծ մը առաջարկուէր էր Մարդաբանական Ժամանակակից ոտոգումին եւ մշակութիւնի համար, բայց Նանսէնը եւ իր խումբը նախընտրէր էին ոտոգումը Գարատուի շրջանին, ճահճազերծումովը մօտ 81,000 արտաքար տարածութեան մը: Ոտոգումի ամբողջ նախագիծը եւ գաղթականներու քնակեցումը պիտի արժէին մօտաւորապէս 1 միլիոն ստերլին⁽⁵⁰⁾:

Նանսէնը առաջարկեց որ Լիկան կազմակերպէր փոխառութիւն մը անդամ պետութիւններէն: Երեսանի Հայկական կառավարութիւնը, Անդրկովկասի դաշնակցային կառավարութիւնը եւ Սովետական Ռուսիան յաջորդաբար համաձայն եղան փոխառութիւնը երաշխաւորելու⁽⁵¹⁾: 1925 Սեպտեմբեր 12-ին, Նանսէնը իր այդ դատը ներկայացուց Ազգերու Լիկայի Համագումարին եւ դիտել տուաւ թէ՛ եթէ Վեցերորդ Համագումարը կարենար նախագիծին իրագործումին ձեռնարկել, միայն ատով իսկ պիտի ան ապրէր պատմութեան մէջ, որովհետև առաջին քայլը առած պիտի ըլլար ուղղուել այժմ ինչ որ Սրահին մէջ ամէն ոք կը հաւատար թէ միջազգային մեծ անիրաւութիւն մըն էր: Լորտ Ռոպերթ Սեւըը, Աթոլի Դքստրին, Միջազգային Աշխատատրական Գրասենեակին ֆրանսացի տնօրէնը՝ Ալպեր Թոմա, եւ Հայասիրական 23 կազմակերպութիւններ ներկայացնող Մերձաւոր Արևելքի Միջազգային

Ընկերակցութիւնը, բոլորն ալ պաշտպանեցին Նանսէնի առաջարկները ամբողջութեամբ: Եւ սակայն, Ելեմտական Նախարար Ռիւնթըրը 2րդից հեռագրեց Աթոլի Դքստրինին, արգիլելով անոր, իբրև քրիստոնեական պատուիրակ մը, Բրիտանիան յանձնառու ընել հիւֆական որևէ օգնութեան: Բրիտանական աջակցութեան այդ յանկարծական նահանջը Հապէս խափանեց որևէ յառաջընթաց: Ատկէ զատ, Սովետական Պետական Դրամատան կողմ տրուած ապահովութիւնը քաւարար չնկատուեցաւ Լիկայի տնտեսական կոմիտէին կողմէ փոխառութեան մը յաջող ձեռնարկումը ապահովելու՝ ազատ շուկային վրայ⁽⁵²⁾:

Հայաստանի մէջ քնակեցումի Նանսէնեան Նախագիծին այս ցուալի ձախողութենէն ետք, խնդրանքովը Ազգերու Լիկայի Համագումարին, նպաստամատոյց մարմինները կեդրոնացան Միջազգային Աշխատատրական Պաշտօնատան կողմէ կազմակերպուած Սուրիական Բնակեցումի Նախագիծին վրայ: Միջազգային Աշխատատրական Պաշտօնատան կողմէ հաստատուած մասնաւոր ենթակոմիտէին քրիստոնեացի անդամներն էին Ալֆրեդ Է. Պեքհաուզ եւ Էտիթի Մ. Փայ: Սուրիոյ մէջ գաղթականները, թիով մօտ 100,000 հոգի, վրանաքաղաքներու մէջ հաւաքուած, Մերձաւոր Արևելքի մէջ մնացած ամենամեծ խումբն էին: Թէև Արմինիըն Ռեֆիճիզ (Լորտ Մէլլըզ) ծանուց շեշտեց թէ Երեսանի հանրապետութենէն դուրս երկիրներու մէջ քնակեցումի ծրագիրները չհաշուէր (լուծումը) չէին՝ հայ գաղթականներու հարցին, սակայն, 1926-էն սկսեալ, Հիմնադրամը իր բոլոր միջոցները գործածեց Սուրիական Բնակեցումի Նախագիծին վրայ: Փոխառութիւնը ու քնակեցումը անլի նուազ պիտի արժէին քան Երեսանի պարագային: Ատկէ զատ, Սուրիան կը գտնուէր հովանաւորութեան տակ Արևմտեան պետութեան մը, Ֆրանսայի, եւ Ֆրանսական կառավարութիւնը ըրէր էր արդէն նոյնատոյնի մը⁽⁵³⁾:

ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒ ԹԻՒ ԵՒ ՆՊԱՍՏ

Համաձայն Նանսէնի, որ գործեց Միջազգային Աշխատատրական Պաշտօնատան կողմէ նշանակուած Հայկական Յանձնաժողովին իբրև Նախագահ, անլի քան 400,000 Հայ գաղթականներ Թուրքիայէն գաղթել էին Ռուսաստան եւ Կովկաս: Արտասահման փախած Հայ գաղթականներուն ամբողջական թիւը գնահատեց ան «300,000-ի եւ 400,000-ի միջև»: Անոնք ցրուած էին Յունաստան, Պոլկարիա, Կիպրոս, Պարտիսի, Սուրիա եւ Միջու գետը, ի շարս այլ երկիրներու⁽⁵⁴⁾:

Հայերը իրենք, իբրև համայնք, հակառակ իրենց հարստութեան մեծ մասին կորուստին, ետ չէին մնացած իրենց անբխտ հայրենակիցներուն օգնելու: Հայ Գաղթականներու Կեդրոնական Կոմիտէն՝ Լեոն Բաշալեանի կողմէ, 1925 Սեպտեմբերին, Ազգերու Լիկային ներկայացուած թուանշաններուն համաձայն, 260 միլիոն ֆրանք նուիրուէր էր հայերու կողմէ, յատկապէս՝ Ամերիկայէն եւ Ֆրանսայէն: Ռուսիոյ պարագային, 1915-ին միայն, Անդրկովկասի Բուսիոյ Քաղաքային Միութիւնը մօտաւորապէս 110,325 ստերլին

նուիրեր էր հայ գաղթականներուն ստիպողական կարիքները հոգալու, իսկ Ռուսական կառավարութիւնը մասնակերտ էր կարեւոր գումարներով, ինչպէս Պարսմէն տեղեկագրեց Հիւպատոս Փաթրիք Սթիվընը: Ամերիկացիները, իրենց կարգին, չափազանց առատամեճն եղեր էին: Մինչեւ 1921-ին սկիզբը, ամենը ոչ նուազ քան 50 միլիոն տոար նուիրեր էին *Նիշը Իւթ Ռիլիֆի* միջոցաւ: 1929-ը էր միայն որ *Նիշը Իւթ Ռիլիֆը* պաշտօնապէս դադարեցաւ հոն գործել: Տասնըչորս տարիներու իր գոյութեան ընթացքին, 1915-էն սկսեալ, հասարէր ու ծախար էր ան 85 միլիոն տոարը⁽⁵⁵⁾:

Որոշապէս, բրիտանական նպաստամատոյց մարմինները եւս կատարեցին շատ ծանր աշխատանք: Մինչեւ 1922-ի սկիզբը, *Արմինիըն Ռեկիւիզի (Լորտ Մէլլըզ)* Ֆանտը հասարէր էր, իր կազմութեանն ի վեր, 1915-ին՝ 300,000 ստերլին, իսկ 50,000 ստերլին ալ վերջին վեց ամիսներուն ընթացքին: 1927-ի Զատիկին, բրիտանական նպաստամատոյց մարմիններուն կողմէ *Միլիոնապէս* մը, Լորտ Հիու Սեւըլին կողմէ ձայնասփոռած, բերեր էր 3,229 ստերլին⁽⁵⁶⁾: Եթէ այնպէս թուի թէ հանրութեան ընդառաջումը աւելի մեծ էր Միացեալ Նահանգներուն մէջ քան Եւրոպական ցամաքամասին վրայ եւ Բրիտանիոյ մէջ, կարելի է պատճառաբանել թէ վերջինները խորապէս ներգրաւուած էին պատերազմով, երբ տեղի կ'ունենար մեծագոյնը հայկական ողբերգութիւններուն: Համաշխարհային Պատերազմը, արդարեւ, Եւրոպական Պատերազմ մըն էր սկիզբը: Զետով մը հայկական ողջակիզումը կորսուեցաւ 1914-1918-ի ժամրին մէջ: Պատմաբանի մը համաձայն, կը թուի թէ խորունկ խաղաղութեան ժամանակաշրջան մը պէտք է՝ մեծ ջարդի մը սարսափները զգալի ընկուի համար: Տարաբերաբար խաղաղ ժամանակի մը ընթացքին էր որ պուլկարական սարսափներուն մասին կ'լեւտարընէն ճշմանտր պարսաւագիր հնչեր էր Բրիտանիոյ մէջ, եւ սակայն՝ զոհերուն թիւը կը հասներ այն ատեն միայն քանի մը հազարի⁽⁵⁷⁾: Մինչ, Մեծ Պատերազմի ընթացքին, այնքան շատ կոչեր էին կատարուէր՝ Բրիտանիոյ կարեկցանքին եւ նիւթական միջոցներուն ուղղում: Աչքը անցընելով մամուլի յայտարարութիւնները, կարելի էր կարող տասնեակներով կոչեր՝ մասնաւոր «Ֆոնտերու» մասին, քոյորն ալ ստիպողական օգնութեան համար⁽⁵⁸⁾: Հայկական ողբերգութիւնը, ուրեմն, թուեցաւ պատերազմի սարսափներէն մէկը միայն:

ՀԱՅԱՍՏԵՐՆԵՐՈՒՆ ԸՆԴՎԸՈՒՄԸ. ԲԱՅՑ ՆԱԵՒ ՅՈՅՍԸ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՎԵՐԱՊՐՈՒՄԻՆ ԿԱՍԱՏԱՄԸ

Բրիտանական նպաստամատոյց մարմինները անխուսափելիօրէն հետեւեցան կէս-քաղաքական ուղղութեան մը, քանի որ քաղաքական լուծում մը միայն կրնար թեթեւցուցած ըլլալ հայ գաղթականութեան ճնդղ հարցը: Անոնք կրկին ու կրկին իշխեցուցին կառավարութեան՝ պատերազմի ժամանակ կատարած անոր խոստումները, եւ Հայաստանին ի նպաստ ազդու օգնութիւն հասցնելու մէջ անոր ձախողութեանն խորապէս ազդում՝ *քաղաքական պատահապաշտութեան* մեղքով դատապարտեցին զայն⁽⁵⁹⁾: Թերթիկ մը կը շեշտէր թէ բրիտանացիները շատ բուռն էին, երբ կը դատապարտէին նիւթական

բնոյթով պարտաւորութիւններու մէջ թերացող երկիրները, եւ հարց կու տար թէ արդե՞ք Արեւմտեան ազգերուն կողմէ հայ ժողովուրդին եղած խոստումներուն նկատմամբ *թերացումը*՝ որեւէ կերպով նուազ ողբալի էր: Նպաստամատոյց մարմինները յատկապէս ցաւ զգացին կառավարութեան ցուցարած ընդառաջումի թերացումը: Ըստ Ռիլիֆի եւ Պոլտոլիցի ներկայացուցած յուշագիրն էր: Բրիտանիան, պատմութեան մեծագոյն կայսրութիւնը, կը մատնանշէր նպաստամատոյցի պաշտօնեայ մը, մերժեր էր իր *չնչին բարձրը*: Նամակը զարմացեր էր որ Ըստ Ռիլիֆի ու Պոլտոլիցի յուշագիրն էտք, երբ վերջինը իշխանութեան զուխ էր եկեր, մերժեր էր ան նուիրատուութիւն մը ընել: *Պարսպապէս պարսպ խօսքե՞րք* էին, հարցուցեր էր ան⁽⁶⁰⁾: Իր կարգին, Հարլըտ Պարսընը արդե՞ք որ Եւրոպան եւ Ամերիկան *քաղաքականի բարձրացում մը* ունենային եւ Հայաստանի հարցը *աւելի բարձր մակարդակի* մը տեղափոխէին, որպէսզի պետական մարդիկ ստիպուէին յարգել իրենց այնքան հանդիսատար կերպով կատարած խոստումները⁽⁶¹⁾:

Իսկ Ընդլի Ռոպինսընը ո՛չ միայն իր աշխատանքը շարունակեց նպաստամատոյցի մէջ, այլ նաեւ իր ուժերը լարեց ապահովելու համար 1915-էն սկսեալ թրքական հարեմներուն մէջ բռնի պահումած հայ կիներուն եւ մանուկներուն ազատագրումը: *Սիլվի Մարքթ Նիուզ* (Ստրոկներու վաճառորդ կրպփր) -ին մէջ շեշտեց ան թէ Թուրքիոյ հետ զինադադարի յօդուածները պայմանաւորած էին պատերազմի թոյլը գերիներուն ազատագրումը: Սակայն, միայն այդ գերիներն էին ազատ արձակուեր, եւ թէ՛ *Վժտարապէս 100,000*՝ հայ կիներ եւ մանուկներ կը մնային *ժտակալին արգելափակեալ*⁽⁶²⁾: Անոր քանցներուն իբրեւ մէկ արդիւնքը՝ Ազգերու Լիկան Յանձնաժողովի երկր Անդամներ ճշմանակեց 1920-ին, քննելու համար պայմանները այդ արգելափակեալներուն: 1921-ին, ի ներկայութեան Ընդլի Ռոպինսընին, Լիկային Ժողովը միաձայնութեամբ վաւերացուց Յանձնաժողովին տեղեկագիրները, եւ պահանջեց շարունակումը անոր աշխատանքին: 1923-ին, սակայն, Ռոպինսընի հարցապնդումներուն իբրեւ պատասխան, Արտաքին Գործերու Նախարարութիւնը գրեր էր իրեն՝ ըսելու թէ Լոզանի մէջ թուրքերը *«Կը մերժեն արտօնել որ Յանձնաժողովին աշխատանքը շարունակուէր»*: Ընդլի Ռոպինսընը դատօրէն նախատուած էր զգացեր, ու զայրոյթով գրեր էր ան ուրիշ հայաստի մը, Կանոնիկոս Մ. Ա. Տակըսին, թէ ուրեմն թուրքերը արհամարհներ էին Լիկային որոշումը եւ պաշտպանութիւն էին գտեր յաղթական պետութիւններուն կողմէ: Բրիտանիոյ մէջ, թողոքեր էր ան, ոճի՞ր կը համարուէր սպիտակամորթներու նկատմամբ ստրկավաճառութիւն կատարելը, եւ սակայն, այդ նոյն արարքը կը դառնար թոյլատրելի, երբ կատարուէր ան մեծ տարողութեամբ, Թուրքիոյ մէջ, թուրքերու՝ կողմէ: Դառնացի էր ան թէ Դաշնակիցները ս'ընէր արգելքի առջեւ կանգ պիտի չառնէին որպէսզի Թուրքիոյ մէջ մեծանորմուկ սպահնակէն իրենց խոստումները իրագործելու: Դատօրէն կ'աւելցնէր նաեւ թէ մոլոտով Կոլպի Մ. Չեքըրը եւ անոր աներիկեան ընկերութիւնը կարգադրութիւններ կ'ընէին նրկաթուղագիծեր հաստատելու եւ հանքեր պնդելու *«Աշխարհ կու*

ուսմանը մէջ: Թուրքերը, ուրեմն, Դաշնակիցներու կողմէ «արտօնուեալ» էին Հայերը տարագրել, սպաննել ու յետոյ անոնց կալուածներուն վրայ իրատարութիւններ ծախել Ամերիկացիներուն: Վշտահարած՝ կ'եզրափակել Էմբլի Ռոպինսընը.

«Հայաստանի դաւանանելով՝ Դաշնակիցները խորտակեցին հասարակ իշխանի իրենց նկատմամբ, այլ նաև ուրիշ շատ բաներու»⁽⁶³⁾:

Ինը տարի ետք, 1926-ին, Էմբլի Ռոպինսընին առողջութիւնը այնքան գէշ կերպով քայքայուել էր սպառիշ աշխատանքէն, որ թիշկները իրեն յանձնարարեցին Ռեուանայ Լոնտոնէն: Ան չկրցա գրադիլ այլևս վարչական գործով, բայց հասատեց թէ ինք տակախն կը հետաքրքրուէր Հայաստանի համար եղած «ամէն բանով», Հայաստանի՝ որ պէտք ունէր «արդարութեան, ոչ թէ գոթութեան»⁽⁶⁴⁾: Այսպէս, ուրեմն, նպաստամատուցին արդարամիտ աշխատատեղեր բնա երբեք գոհ չմնացին Բրիտանական կառավարութեան՝ Հայկական հարցին փափարելի եւ ճնարատը լուծում մը քերելու ձախողութենէն:

Այս ուսումնասիրութեան մէջ ի յայտ բերուեցաւ թէ մարդասէր Բրիտանացիներու մօտ հայանպաստ զգացումներն ու ինտաքրքրութիւնը աահմանափակուած չէին միայն յայտարարութիւններով: Անոնք յաճախ դրսևորուեցան շօշափելի կերպով, ինչպէս էր կաճմակերպումը նպաստի: Անհրաժեշտ է նաև արձանագրել թէ այդ մարդասէրներուն մէջ կային մի քանի դէմքեր, որոնք այնքան ամբողջովին նուիրուած էին հայ ազգին վերապրումի գաղափարին, որ իրենց մօտ այդ ձգտումը կը գերազանցէր ուրիշ ամէն նկատում ու կը մնար նպաստի սովորական աշխատանքէն վեր: Այդ մարդասէրները շատ լաւ գիտակցեցան թէ նոյնիսկ խստօրէն դժուարին պայմաններու տակ գոյութեան մը միւս տարրերակը՝ կրնար եղած ըլլալ բնաջնջում ամբողջական: Հետևաբար, խորապէս ու վճռականութեամբ նուիրուեցան անոնք վերապրումը ապահովելու հայութեան, եւ ուրախացան կենսունակութեան որեւէ նշանի առջև:

Այդ մարդասէրները, հակառակ իրենց յուսախարութեան եւ թախիծին, մասամբ միխորութեան այն գիտակցութեամբ թէ Սփիւրքի եւ Հայաստանի հայերը, նոյնիսկ իրենց անցած զեհենէն էտք, «երբեք չէին յուսալքուած»⁽⁶⁵⁾: Քուէլքըրներու Արտաշխարքի Քարոզչական Ընկերակցութեան մէկ ներկայացուցիչը, Մարշըլ Ն. Ֆոքսը (որ յայտնի էր Լիբանանի եւ Սուրիոյ մէջ Նանձնի Պաշտօնատան միջոցովը՝ անտուն հայերուն բնակարան ապահովելու իր աշխատանքովը) 1932-ին Ազգերու Լիկային ներկայացուած Տեղեկագիր Ա. 24-էն կատարեց մէջբերում մը որ հայ գաղթականներուն «աշխատասիրութեան եւ խնամքովութեան ասանդակայն յատկութիւններուն» հոյակապ փաստը կը հաստատուէր: 1925-ին, Քուէլքըրներու Ընկերակցութիւնը դիկեր էր Մոզլի Պրոքթըրի՝ հայկական զանազան մարդկանց կեդրոնները ներառող մօտ 6000 մղոնի մամբողջութեան մը՝ գաղթականներուն պայմանները քննելու համար: Անոր եզրակացութիւնները չէին ամբողջովին յոռետես.

«Թէև այսօր գրեթէ իւրաքանչիւր (հայ) ընտանիքի պատմութիւնը ողբերգութիւն մըն է, բայց անոնց անցուցած սարսափելի օրերը կը թոյնն զօրացուցած ըլլալ կենսքէն կարելի լաւագոյնը ձեռք բերելու վճռականութիւնը: Ապագային ուղղուած հայեացքներով՝ անոնք կը պայքարին զոհացուցիչ կենսքի մը համար... եւ երբ կրնան, արեսամտիկներ կ'անցնեն իրենց հիւղակներուն առջև...»⁽⁶⁶⁾:

Հարիւրապետ Ծոր Ֆ. Կրելսին, իր կարգին, էր կ'անդրադառնար Յուսախարութեան հայ գաղթականներուն, կը մատնանշէր բացայայտ գոհունակութեամբ թէ ինք «չէր ճանչցած ուրիշ ժողովուրդ մը որ այնքան շատ զոհողութիւն յանձն առնէր կրթութիւն ստանալու սիրոյն»⁽⁶⁷⁾:

Ակնարկութիւն եղած է արդէն քանի մը պատմաբաններու, որոնք նոյնպէս մտահոգուած էին, մարդասէրներուն հետ, հայերուն տառապանքովն ու ճակատագիրովը: Նման պատմաբան մըն էր Գեմպրիքի փրոֆեսոր, 1933-ին եւ 1934-ին Պատմագիտական Միջազգային Համագումարին Նախագահ եւ «բացադիկ» մտատրական ու «մեծ կորովի տէր» անձնատրութիւն Հարըլտ Թեմփըլլին: Հայկական հարցին անդրադարձեր էր ան Ա. Մ. Կրանթին եւ իր հանրածանօթ «ԵՆՐՈՒԿ ին տիք Նայնթիթն Ընտ Թունեթիթթ Սենչըրթթ 1789-1932» (Եւրոպան Տասնիններորդ եւ Քսաններորդ Դարերուն, 1789-1932) գիրքին չորրորդ հրատարակութեան յաւելումական գլուխներուն մէջ: Թեմփըլլին բնատրութեան անկեղծութիւնը եւ ինքնուրոյնութիւնը երեսն կու գան այն իրողութեամբ թէ՛ կըր Արտաքին Գործերու Նախարարութեան կողմէ Մ. Փ. Կուշին հետ իրեն վստահէր էին ընտրութիւնն ու հրատարակումը «Պրիթիշ Տոգիմընց օն տիք Օրիմիմզ օվ Ուոր» (Բրիտանական Վարչապետութեան Պատերազմի Ծագումին Մասին) գործին, այնքան յաճախ սպառնացէր էր ինք հրաժարիլ այդ յանձնառութենէն, եթէ պահանջուէր խափանել կենսական նկատուած ո՛րեւէ փաստաթուղթ, որ Արտաքին Գործերու Նախարար Օսթըն Չեմպըրլէյը ծանօթագրէր էր.

«Պարոն Թեմփըլլին ա՛յնքան դժուարաճան է որքան Գլխատըր էրգլտի մը, եւ այնքան փաստարկող, հակաճատող եւ վիճող՝ որքան Դատարաններու սարսափը հանդիսացող յատախազները որ կը լայտնոյն սակաւադէպ առիթներով»⁽⁶⁸⁾:

Պատմական փաստաթուղթեր գործածելու իր գրեթէ անգերազանցելի փորձառութեամբ եւ Փարիզի Ռադաղութեան Վեհաժողովին իր առաջնակարգ ծանօթութեամբ, Թեմփըլլին որոշապէս չընկրկեցաւ յատաճիտ կայացնելով՝ Հայկական հարցին նկատմամբ: Ազգայնական Թուրքերը մեղադրեց ան «այնպիսի» ջարդերու եւ անգթութիւններու համար, «եինչպէս վաւերական վկաներ ասկէ առաջ երբեք չէին նկարագրած»: Ընկեր-Քեմալիկ կատարած փորձը ամբողջ ազգ մը «բնաջնջելու»՝ ոճի մըն էր որ «բացարձակապէս անօրինակ էր պատմութեան մէջ»: Յայտնապէս, Թեմփըլլին ևս ցաւ էր զգացած որ Երիտանական կառավարութիւնը մերժէր էր մասնակցի Հայ գաղթականները

Հայաստան փոխադրելու համար փոխատուութեան գործին: Կը հաստատր թէ Պոլշակիները արժանի էին «իրական լարզանք»՝ Հայաստանին օգնած ըլլալուն համար, և ամեն բանէ վեր, ան իրովին մասնակից եղաւ մարդասերներուն մխիթարութեանը թէ «դասադրութեան նպատակը ձախողեր էր... Հայ ազգին գերմարդկային յարատևութեան շնորհիւ»⁽⁶⁹⁾:

Այդ մարդասերներուն համար մխիթարութեան ուրիշ կէտ մըն էր այն թէ, ի վերջոյ, հալերը տակաւին ազգային ներք ու ունէին, նոյնիսկ եթէ «կարմիր» էր ան: Հայանպաստն քրիտանացիներու յանձնատութիւնը՝ հայերու վերապորմմի ի խնդիր՝ այնքան բացարձակապէս ամբողջական էր որ՝ առանց երբեք նկատի առնելու իրենց անձնական ու քաղաքական համակրանքները կամ հակակրանքները, և հակառակ կասկածոտ վերաբերումներու, անոնք մխիթարուցան որ հայերը վերջապէս «Թորքը դարձար մը» շահեր էին, և «1918-21-ի սարսափելի օրերուն» անան ջարդի և ֆիզիքական բնաջնջումի «սպասնայիքին տեսականօրէն ներթարկուած» չէին այլևս⁽⁷⁰⁾: 1921-ին, Պարթւմի քարտիքի վրայ, Հարըլտ Պաքաղընին մօտը կեցողներ բարձրաձայն հայհոյեք էին իրեն և իր խումբին, իբրև «գիրտկ պորժուսներ»⁽⁷¹⁾: Այստեմանդերձ, Անտոնի Գիներու լաւագոյն ասանդութիւններուն մաս կազմող նկարագրի յատկանշական անեղծութեամբ և ինքնուրոյնութեամբ, Արմինիըն Իեֆիմիզ (Լորտ Մէլըրզ) Ճանտի անկուտ պատուակալ քարտուղարը, Անկիզան Եկեղեցիի «իմացողականութիւն ունեցող» այդ «խորտակէ յատկատես ու սրաթափանց միտքով» նկեղեցականը (որ շուտով Կիպրոսի Աւագերց, Միպրաթարի Եպիսկոպոս և յետոյ Օրսփըրոսայրի մէջ Լոնթընի Վերատեսուչ պիտի ըլլար)⁽⁷²⁾ շեշտեց այն «կարեւոր ու գերակշռող իրողութիւնը» թէ «Հայաստան մը» գոյութիւն ունէր և թէ՛ Հայաստանի Սովետական Հանրապետութիւնը «ազգային տուն մըն» էր: Հոն էին համախմբուած աւելի քան մէկ միլիոն Հայեր: Հոն կը գտնուէր հայ Կաթողիկոսներու թիւնուրը Աթոռ Էջմիածինը, իսկ հայերէնը՝ ամեն կողմ խօսուող լեզուն էր: Ու եկաւ ան սա եզրակացութեան.

«Մարդոց այն խումբը, որ Հայաստանը Ռուսիոյ բազուկներուն մէջ նետեց 1920-ի ձմրան, անտարակոյս իրական ծառայութիւն մը մատուցանեց իր երկրին, ծաւնր գին վճարելով անշուշտ — շատ մը փափայլուած ասանդութիւններու և ըզձանքներու զոհողութեամբ, ու հակասուկ Երոպայի հանրային կարծիքին: Եւ սակայն իրաւ է թէ անոնք շիջումէ փրկեցին իրենց երկիրը, այն միակ միջոցովը որ կարելի էր»⁽⁷³⁾:

Նորթֆոլքը, իր կարգին, միշտ պիտի հակակրէր պոլշեիկեան դաւանանքի մտքիտ ներթապաշտութեան: Բայց, քանիցս կրկնեց ան թէ 1920-ի վերջատութեան, Հայաստանի ամեն և մտք օրերուն, երբ նոյնիսկ ցեղին «վերջին մնացորդները» կը գտնուէին բնաջնջումի սպասնայիքին տակ, «որեսն օգնութեան ոչ մէկ նշան» նկեր էր Երոպայէն: Այժմ, «խաղաղութեան և անդորրութեան» քանի մը տարիներէն ետք, «շատ աւելի լաւ» էր կացութիւնը⁽⁷⁴⁾: Ամբողջ ազգային հաւատեց ան, իր լաւագոյնը ընկելու տրամադրութիւն մը ցոյց էր տուել: «Թեւեղ տարտելու և գործի սկսելու»: 1926-ին գրեց ան թէ արդէն գոյութիւն

ունէին ծրագիրներ՝ հին Երեանի քանդումին և անոր ամբողջական ու փատուոր վերակառուցումին համար: Հաստատուած Հայաստանի ճիշդ սիրտին վրայ, ցեղին նախկին մայրաքաղաքներուն, ինչպէս Վաղարշապատի, Արտաշատի, Դուիմի և Անիի անրակներէն մօտիկ հեռադրութեան մը վրայ, Երեանը, իր հերթին, մայրաքաղաքը պիտի ըլլար հարց: Ինչու՞ չէ՛ կը հարցնէր Նորթֆոլքը: Ան կը գտնուէր երկրագործական հարուստ շրջանի մը մէջ, ջրակէկտրական ուժի հնարարութեամբ հարուստ էր ու քնակուած էր ուշիմ ու աշխատասէր մտղովորդով մը: Հակառակ իր բացայայտ հպարտանքին, Նորթֆոլքը, պատահադէրձ «տիրութեան» որոշ զգացում մը պիտի ունենար հին Երեանին աննեսացումին համար. Երեանին՝ ուր ինք «այնքան տրեմաջան աշխատեր էր» և գոր «այնքան լաւ կը ճանչնար»⁽⁷⁵⁾:

Կարելի չէ քաւարք կերպով գրել այն մարդասէր Բրիտանացիներին ասնուազն մի քանիին մասին, որոնք, որոշապէս, ոչ միայն շատ ծանր աշխատանք տարին նպաստ կազմակերպելու համար, այլև նոյնիսկ իրենք զիրենք նոյնացուցին Հայաստանի դատին հետ, թէ՛ իր դժբախտութիւններուն և թէ բաղձանքներուն՝ անոր պատմութեան ամենէն նկատագրական շրջանին:

ԲԻՒՏԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԾՆՈՒՆԻՄԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՒՆ ԶԱԽՈՂԱՄ

Երբ կը քննարկուի Հայանպաստ մարդասէր անհատներուն, խումբերուն ու նպատամատոյց կազմակերպութիւններուն նուիրումը և, միտ կողմէն, անոնց յուսախարութիւնը՝ Բրիտանական կառավարութեան Հայաստանին տրուած օգնութեան անբարարութեանը համար, կարելի չէ չտարցադրել թէ արդեօք ամբողջովի՞ն ձախողեցաւ անոնց ի գործ դրած ճնշումը:

Չի թուիր թէ իշխանութիւնները անտեսեցին Հայանպաստ հանրային կարծիքը: Ինչպէս վերը տեսնուցաւ⁽⁷⁶⁾, Լորտ Գըրզըրը քանիցս խօսք տուաւ թէ իր լաւագոյնը պիտի ընէր Հայաստանի համար: «Եւ կրնամ խոստանալ ձեզի» ըսաւ ան Էնիլորն Ուիլիմսին, Կիլիկիոյ Հայերու ապահովութեան անդրադատնայրը 1921-ին, թէ «Կոտանդուողը լայն կամ Փարիզի մէջ պատկանարանում գրոյնկերով (ինչպէս 1921-ին տարած, 1923-ին վերատպուած ու հանրութեան ու կառավարական շրջանակին քամուած «ՏՏՏ Գէլս Նոր Արմինիա» (Հայաստանի ի նպաստ Դատը) ու կառավարութեան յանձնում «Հայաստան և Թրքական Համաձայնութիւնը» խորագրուած իր յուսափրով⁽⁷⁸⁾, Պրիթի Հարմինիա Գոմիթին պարտատրութեան կոչեց քրիտանացի քաղաքագէտները՝ իրենց սեփական յայտարարութիւններուն և խոստումներուն հաստատար մնալու: Երէք նախկին Դահլիճներու անդամ ու դէմք մը որ անկէր էր քան գործի մը պետական, Լորտ Պրայս, նոյնպէս կառավարութեան լիչեցուց այն «անպատուութեան» մասին, որ Բրիտանիոյ վրայ պիտի մնար, եթէ կառավարութիւնը լքէր անմեղ մարդիկ, որոնց ազատագրում և պաշտպանութիւն խոստացեր էր⁽⁷⁹⁾: Հայանպաստ ճնշումը շօշափելի էր Բրիտանիոյ մէջ: 1908-ի և 1923-ի միջև, մօտաորապէս 44 տարբեր Երեանի

խաններ, տարբեր առիթներով, Համայնքներու Տան մէջ՝ Հայաստանին օգնելու ի նպատակ արտայայտուեցան, անոնցմէ՝ շատեր՝ անկի քան մէկ անգամ:

Կառավարութիւնը այս ճնշումին ընդառաջեց, ցոյց տալով թէ ինք հոգածու էր Հայաստանի նկատմամբ: Այսպէս, Աւերի Դաշնագիրը կը խոստանար ամեն քան զոր հաշիւը կ'երազէին: Նոյնիսկ անկի էտք, երբ Թուրք Ազգայնականները ոչ միայն անտեսներ էին այդ Դաշնագիրը, այլ գրեթէ ոչնչացուցին Կովկասեան Հայաստանը, կառավարութեան կարգ մը անդամները ընդառաջեցին նորանոր լայնարարութիւններով, իրեն սիրախիճում մը ազդու օգնութեան: Այսպէս, Գենթըրպըրիի Արքեպիսկոպոսին ուղղուած նամակ մը Գրքընկի անունով՝ կը պատճառարանէր, Կիլիկիոյ Հայերուն ապագային ակնարկելով.

«...դժուար է հաստատել թէ Ազգայնական իշխանութիւնները պիտի անտեսէին իրենց լուրջ խոստումները Ֆրանսական Կառավարութեան և արհամարհէին ամբողջ աշխարհի խիղճը՝ վայրագութեան նոր ցուցադրութեամբ մը՝ որ ցարդ Թուրքիան դուրս պահած է քաղաքակրթութեան սահմանէն»⁽⁸⁰⁾:

Բայց, Քեմալականներուն հո՞գը պիտի ըլլար աշխարհին «խիղճը» արհամարհելը, կըր Թուրքիան էր վայրագութիւն ցուցաբերողը:

Կառավարութիւնը թերեւս կրնար ստիպուած ըլլալ Հայերուն ազդու կերպով օգնել, եթէ հանքային կարծիքն ու ճնշումը եղած ըլլային անկի զօրատը:

Ճնշումի խումբերու յաջողութեան ամենամեծ խոչընդոտը, սակայն, այն էր թէ անոնք Բրիտանիոյ մէջ հետապնդելիք յստակ նպատակներ չէին կրնար ունենալ և չունեցան, որովհետեւ իրենք ալ, Բրիտանական կառավարութեան նման, Հայկական հարցը չնկատեցին իրեն քաջառապէս քրիտանական մտահոգութիւն մը, թէն կը հաստատին թէ Բրիտանիան որոշ պարտականութիւն մը ունէր Հայաստանի ազատագրումը հետապնդելու: 1919-ի սկիզբը, Պրայսը կը մտածէր թէ Միացեալ Նահանգները կը հանդիսանային Հայաստանի պատասխանատուութեամբ վստահուելիք միակ պետութիւնը, քանի որ, ինչպէս ինք կ'ըսէր, Բրիտանիան արդէն ծանրաբեռնուած էր: Յետագային, 1921-ին, Էնիւրըն Ուիլիսընը և Պրիթիչ Արմիճիա Գոմիթիին իր պաշտօնակիցները պնդեցին թէ Միացեալ Նահանգներու կառավարութիւնը եւս պէտք էր որ թերեք իր մասնակցութիւնը թէ՛ դրամով և թէ՛ մարդուով⁽⁸¹⁾: Ուրեմն, Հայանպատ խումբերը յստակօրէն սահմանուած նպատակներ չունէին, որովհետեւ, արագօրէն փոխուող քաղաքական պայմաններուն տակ, Հայկական հարցը քաջառապար Բրիտանիայէն կախեալ պարզ հարց մը չէր: Հետևաբար, իրենց ճնշումը տուժեց:

Բրիտանիոյ մէջ, Հայկական դատին նկատմամբ համակրանքը գրեթէ համընդհանուր էր և միաձայն: Աղիտալիօրէն չունեցաւ ան, հետևաբար, սուր կերպով մղուած կուսակցական պայքարի մը այն յուզումը և կիրքը, որոնք Պուկարական վայրագութիւններուն շարժումը յատկանշէր էին 1870-ական թուականներուն: Ըստ Լոյս Մորթին, չկար «որեւէ կուսակցութեան պատկանող» քրիտանացի պետական անձ, որ ի մտի չունենար թէ պատերազմէն ետք

Հայաստանը պէտք էր որ մշտնջենապէս փրկուէր թրքական յոռի կառավարութենէն: Թ. Փ. Օ'Գոնըրը կը հատուտըր կըր արտատր Երկար ստեղծ, մինչև 1921 Դեկտեմբեր, թէ Հայաստանը, ինչպէս քրիստոնէայ ամէն ցեղ, Թուրքիոյ տիրապետութենէն ազատագրելու փափաքելիութեան նկատմամբ համոզումը «այնքան միաձայն էր և ա՛յնքան զօրատը, նոյնիսկ բուն որքան երբեք»⁽⁸²⁾: Կը թուի, սակայն, թէ այդ գրեթէ համընդհանուր և միաձայն համակրանքը, որ կը տիրէր կուսակցական խմբաւորումներուն մէջ, հեղանակաօրէն միայն ընդհանուր, տարտամ և ցրուած մարդասիրական զգացում մը:

Կարելի է նաև դիտել տալ թէ Հայանպատ ճնշումի խումբերը չունեցան առաջնակարգ ու խորաթափանց քաղաքագէտներ: Յետ-պատերազման Հայանպատ շարժումը, օրինակի համար, չունեցաւ անձնաւորութիւն մը որ ըլլար քաղաքական Կլետսթընի նետ, որ առաջնորդէր էր Պուկարական շարժումը: Հայկական դատի պաշտպաններէն շատերը իտալիստներ, մտաորականներ ու եկեղեցականներ էին, և ոչ թէ կարծրացած քաղաքագէտներ: Լորտ Պրայսը նա՛խ մտաւորական մըն էր և յետոյ միայն քաղաքագէտ մը: Իր կենսագրութիւն համաձայն, Լորտըրդարթին մէջ կը նկատուէր ան չափազանց ակադեմական, ու Մոզըֆ Զեմպըրլեյնը սովոր էր միշտ իրեն ակնարկելու իրեն «փորձնետը»: Էնիւրըն Ուիլիսընը յայտնի էր «հեքթաշքաքսման» զգացումով, իսկ Նոյլ Պաստըրըն չէր «շողշողուն և ուժական», և իրեն կը պակէր «խօսելու մերքը»⁽⁸³⁾: Բաց աստի, Հայանպատ խումբերու առաջնորդներէն շատերը իրենց տարիքը առնելու վրայ էին և մահացան 1923-ի Լօզանի Դաշնագիրէն առաջ, կամ անմիջապէս յետոյ: (Լորտ Պրայսը մտաւ 1922-ին, Էնիւրըն Ուիլիսընը՝ 1924-ին, Լէյտի Ֆրետրիք Գազընտիշը՝ 1925-ին և Սըր Էտտին Բիլքընը՝ 1919-ին): Թ. Փ. Օ'Գոնըրը մտաւորապէս եօթանասունհինգ տարեկան էր 1923-ին: Ատկէ զատ, ինք և Լորտ Ռոպըրթ Սեսըլը կլանուեցան շարժումովը Ազգերու Լիկային: Արդարև, կրնալ փաստարկուիլ թէ այդ վերջին շարժումը փոխընտրական էր մը եղաւ քրիտանացի իտալապաշտներուն համար: Պրիթիչ Արմիճիա Գոմիթիին անդամներէն շատերը եղան Ազգերու Լիկայի գաղափարին եռանդուն հետևորդները, ու բնականաբար տեղի ունեցաւ տրամադրելի ժամանակի և ճիշդուր որոշ շեղում մը:

Թուրքիոյ քրիստոնէայ ազգերուն ազատագրումը եղեր էր Էսպէս տասնհինգերորդ-դարեան մարդասիրական շարժում մը Կլետսթընեան Ազատականութեան նետ զուգորտած: Բրիտանական ընկերութեան մէջ կարաւ մը հատումներ զայն դիտեցին թերեւս իրեն հնաբոյր փափկազգացութեան ժամանակավրէյ բեկոր մը, որ շատ ալ առընշութիւն չունէր քանկերոյ դարու հարցներն: Ընկերային հարցեր շօշափող պատմաբաններ մտնանշած են այն իրողութիւնը թէ Մեծ Պատերազմի նախիցը որոշուալ հարուած մը տուէր էր մարդկային «դիտազգացութեան» ու երկու դարէ ի վեր քրիտանական քաղաքականութեան ամենէն կենսական տարրերէն մէկը եղող լայնօրոն մարդկայնական ազատականութեան: Օ'Գոնըրը մեղադրեց պատերազմի հետևանքով Բրիտանիոյ վրայ եկած «անդամալուծութիւնը»⁽⁸⁴⁾: Հայկական ողջակիզումներ տեղի ունեցել էին, ի տարբերութիւն Պուկարական վայրա-

Արարիոյ նկատմամբ, անոնք չեն կրնար վերադարձուիլ Սուլթանին և իր Փաշաներուն բռնատիրութեան»⁽⁹¹⁾:

Յետագային, 1920 Փետրուարին, Աշխատատրական Կուսակցութեան Միջուկ-գային Հարցերու Խորհրդատու Կոմիտէն⁽⁹²⁾ Հայաստանի մասին բանաձևեց որոշումնագիր մը, որով կը բողոքէր ան «Դաշնակից Պետութիւններուն Հայաստանի նկատմամբ վերաբերումին դէմ»: Բանաձևեր կը հաւաստիացնէր թէ՛ Օսմանեան կառավարութիւնը, պատերազմի ընթացքին, միանգամընդմիջո կորսնցուցեր էր Թուրքիոյ Հայկական նահանգները կառավարելու ո՛րեւ իրաւունք՝ Հայկական բնակչութիւնը «բնաջնջելու համար կանխամտածելի կերպով կազմակերպուած» իր արարքով: Ապացոյցը «տառտ ու վճռական» էր, և Բրիտանիոյ կառավարութիւնը զայն հրատարակել էր Կապոյտ Գիրքի մը մէջ և գործածէր զայն՝ վարկաբեկելու Թուրքիան և անուղղակի կերպով՝ Գերմանիան: Եւ սակայն, Թուրքիոյ ինտ զինադարձի բանակցութեան ատեն, երբ Թրքական բանակները ջախջախուած էին, Դաշնակից Կառավարութիւնները Թրքական իշխանութեան տակ ձգել էին Հայկական նահանգները, մինչ «սանիջակէս» վերջ տրուէր էր թրքական տիրապետութեան՝ Արարական նահանգներուն մէջ: Խորաթափանց և հատու բանաձևեր կը հաւաստէր թէ՛

«...Դաշնակից Կառավարութիւններուն քաղաքականութիւնը, Չինակցադարձն ի վեր, կը դնէր զիրենք այն կասկածին տակ թէ անոնք կը մտադրէին Թուրքիայէն անջատել, և, Ազգերու Լիկային կողմէ՛ ընձեռտուած հովանաւորութեանց ձեւին տակ՝ իրենց միացնել Օսմանեան Կայսրութեան բոլոր այն նահանգները, ուր իրենք ելեւմտական, տնտեսական կամ ռազմական շահեր ունէին, մինչ ո՛չ մէկ նախատեսութիւն կ'ըլլար Հայաստանի համար, Թուրքիոյ այն միակ շրջանին նկատմամբ՝ զոր հարկ էր անվիճելիօրէն ձեռքազատել թրքական գերիշխանութենէն»:

Այլ աւելին, յետագային նախագծուած յուշագրի մը մէջ, այդ նոյն Կոմիտէն կը փաստարկէր թէ՛ Հայաստանի համար հովանաւորութեան մը պարագան անասմանօրէն աւելի կենսական էր քան նախկին Թրքական Կայսրութեան ուրիշ ո՛րեւ մասին համար, քայց որովհետեւ ատիկա պիտի ըլլար «չոյ ջանամտ ու ծանր բեռ մը», անհասանկան կը թուէր որ ընդունուէր որեւ Մեծ Պետութեան կողմէ՛⁽⁹³⁾: Յուշագիրը, 1919 Նոյեմբերին գրուած, փաստուեցաւ ըլլալ չափազանց ճշգրիտ գուշակուող կատարելիք իրականութեան:

1921-ին, երբ Սերի Դաշնագիրը Հայաստանի նկատմամբ ողբախօրէն ձայնողեր էր, Աշխատատրական Կուսակցութեան Միջազգային Հարցերու Խորհրդատու Կոմիտէն պնդեց թէ Դաշնագիրը (Սերի) ինչպէս նաև Բրիտանիոյ, Ֆրանսայի և Իտալիոյ միջև «Եռեակ» Համաձայնութիւնը ջանացեր էին Թրքական Կայսրութիւնը «չօշոտել» թէ՛ հողային և թէ տնտեսական առումով, և ուժգնօրէն մեղադրեց Դաշնակիցները, որոնք, սեփական շահերուն սիրուն գոմէր էին մայրեր: Եթէ անոնք ինտեսած ըլլային «արտաքին խոնձ

քաղաքականութեան մը», Թուրքիոյ իրաւացի պահանջքները արդարամտութեամբ գոհացնելով,

«...երթ անոնք յօժարած ըլլային հրաժարելու կողպուտի իրենց սեփական քաղաքականութենէն՝ կրնային ձեռք ձգել այն բոլորը, որոնք կը պահանջուէին տրամաբանօրէն, ներստեալ՝ Հայաստանի համար այն ազատութիւնը զոր խոստացեր էին ապահովել: Անոնք զոնկցին Հայերը իրենց սեփական մեծացումին սիրոյն»:

Կոմիտէն առաջարկեց որ Սերի Դաշնագիրը վերատեսութեան ենթարկուէր և նոր սակարկութիւն մը ըլլար Թուրքիոյ հետ. «Պէտք էր որ ճանչցուէր անկախ Հայաստան» մը, իսկ ատոր փոխարէն՝ պէտք էր որ Թուրքիան ստանար Թրքական և Իզմիրը և ձեռքբազատուէր Ելեւմտական Յանձնաժողովի նուաստացուցիչ հսկակշիռէն և Կոստանդնուպոլսոյ գրաւումէն: Հարկ էր որ Յունաստանը հրաժարէր թրքական հողամասի իր պահանջքէն և ստանար Յունական Կիպրոսը՝ Բրիտանիայէն և Եգէական Կղզիները՝ Իտալիայէն⁽⁹⁴⁾:

Սակայն, շատ ապացոյց չկայ թէ վերոյիշեալ տեսակէտներուն համար կորովի ճնշում եղաւ կառավարութեան վրայ: Այստեանդէն, 1922-ին, անհոնջ Նոյը Պարսպընը, այժմ Հիւսիսային Նորֆոլքի Աշխատատրական Երեսփոխան, կառավարութեան առաջարկեց Լօզանի մէջ խորհրդակցիլ պետութիւններուն հետ, ներստեալ Բուսիան, Հայաստանի հանրապետութեան հողամասի յանձնում մը ձեռք ձգելու նպատակով, հիւսիսային Միջագետքէն երկրամասի մը՝ Թուրքիոյ և նպաստ կատարուելիք զիջումին փոխարէն: Յետագային, ան անգամ մը եւս դիտել տուաւ թէ իրագործելի միակ թելադրութիւնը եկեր էր Աշխատատրական Կուսակցութենէն թէ՛ ապահովելու համար Հայերուն ի նպաստ հողային զիջումը հիւսիս-արեւելեան Թուրքիայէն՝ հարկ էր որ յանձն առնուէր որոշ գոհողութիւն մը ի շահ թուրքերուն: Եթէ այդ գոհողութիւնը կը գտնուէր Մուսուլի քարիւղի իրաւատութեանց յարելուն կամ հայերուն եղած խտտումները գործադրելուն միջեւ, նախապատուութիւնը պէտք էր տալ վերջինին: Կառավարութիւնը պէտք էր որ սկզբունքը գերադասէր շահէն, պնդեց Պարսպընը⁽⁹⁵⁾:

Հարկ է շեշտել, սակայն, թէ անկեղծ համակրանք մը դաւանող քանի մը այլապիսի յայտարարութիւններէ գատ, Աշխատատրական Կուսակցութիւնը, քաղաքապար նոր կուսակցութիւն մը, բաւարար ճնշում չբանցնող կառավարութեան վրայ, կամ՝ Հայաստանի համար ազգու օգնութեան շարժում մը չյառաջացուց: Պրիթիչ Արմինիա Գոմիթիին ի գոր փափաք յայտնեց որ Աշխատատրական Կուսակցութիւնը միանաք առաջարկուած պատգամատրութեան մը՝ Վարչապետին ներկայանալու: Ուրիշ ատիթով մը մատնանշեց ան թէ պիտի փափաքէր որ Խորհրդարանին մաս կազմող քանի մը Աշխատատրական Երեսփոխաններ գործակցէին իր Կոմիտէին հետ: Բայց այդ ջանքերը չտուին գործնական որեւ արդիւնք: Երեսփոխան Թոմ Ծոյին գրուեցաւ նոյնիսկ նամակ մը, որ փափաք կը յայտնուէր որ արհեստակցական միութենէն ներկայացուցիչ մը առնուէր Պրիթիչ Արմինիա Գոմիթիին մէջ: Թոմ Ծոյն, սակայն, ցաւ յայտնեց թէ

«ինք անձնապէս ժամանակ չունէր», բայց պիտի աշխատէր Աշխատատրական Կուսակցութեանն ուրիշ մէկը գտնել⁽⁹⁶⁾:

Այսպէս, ուրեմն, Հայկական հարցը, ընդհանուր ու երբեմն մարդասիրական խորունկ համակրանքներ վայելելով հանդերձ, չեղաւ կուսակցական սուր նիւթ դարձած քաղաքական պայքարի խնդիր մը ու շտապաջանոց հակամարտ կիրքեր: Չունեցաւ ան ուժի եւ աջակցութեան հիմ մը ամուր:

Հայերու զօրատր պաշտպան Լորտ Ռուպլըթ Սեւըլին հրաժարուով կառավարութեանն, 1918-ին, դժբախտութիւն մը եղաւ նոյնպէս: Իր տոկուն առաքինութիւններուն համար, Լորտ Պիվըրպուրօի բնորոշումովը՝ իբրեւ մեծապէս յարգուած եւ խորունկ հիացումի արժանացած անձնատրութիւն մը, Բրիտանիոյ մէջ ջատագովն էր ինք Ազգերու Լիկային ու ժողովուրդներու ինքնորոշման: Նախագահ Ռիլսընը գինք կը նկատէր մեծագոյն մարդը Եւրոպայի, մեծագոյն մարդը՝ որուն երբեքիցէ հանդիպած ըլլար ինք⁽⁹⁷⁾: 1920 Նոյեմբերի վերջատրութեան, Հայաստանի վրայ Քեմալական արշաւանքին ամենագործ օրերուն, յուսափոտ կերպով ու գրեթէ միա-միմակ, ջանաց ան օժանդակութիւն կազմակերպել Ազգերու Լիկայի Ժողովին մէջ, ուր Հարաւային Ափրիկէ կը ներկայացնէր: Ան նոյնիսկ Ջօրպար Ֆ. Մորիսը ժընձե հրապրեց՝ Հայաստանի պաշտպանութեան համար զինուորական միջոցառումի մասին խորհուրդ տալու Լիկային, անտեսելով ու հետեւաբար վիրատրկով Բրիտանական Ընդհանուր Սպայակոյտը, ինչպէս կ'ըսէ Հենքին⁽⁹⁸⁾: Անյուսակից էր կացութիւնը:

Տարակուսելի է թէ անկի շեշտուած աղերսանքը, անկի մեծ թիով տնայապաշտներու եւ մարդասիրական խոմբերու կողմէ՝ պիտի ընէր շատ տարբերութիւն: Կնդրեցական Հալի-վրայ-Քիկկըքընի Արմատական Երեսփոխան՝ Փոխ-Հրամանական Մ. Քեմուրըրտիին, սինքի կերպով բայց կոպիտ անկեղծութեամբ հասկցոց թէ օգնելը Հայերու (*եռչ ազնուականներուն*) որեւէ կերպով անկցոցած պիտի չըլլար նիւթական շահերը իշխող ազդեցիկ դասակարգերուն, որոնք, սակայն, ամբողջ սրտով պաշտպաներ էին Ռուսիոյ մէջ եղած միջամտութիւնը: Ատիկա երկրին արժեք էր շուրջ 115,000,000 ստերլին եւ, հետեւաբար, յայտնապէս ոչինչ մնացեր էր այժմ կառավարութեան մօտ՝ հայերուն համար, որոնց ան *ժամրոշական*՝ երաշխիքներ տուեր էր: Սակայն կառավարութիւնը հմայուներ էր Միջագետքի քարիւղէն ու բնական հարստութիւններէ՝ հաաստեր էր Քեմուրըրտիին: Իսկ Հայաստանի մէջ *եռչ քամակ կար, ոչ ալ քարիւղ*⁽⁹⁹⁾: Օլիվըր Պոլտոմիըն եւս կը հաաստար թէ Հայաստանի լրումը տեղի ունեցած պիտի չըլլար, եթէ Մուսուլի քարիւղի հորերը Ղարաքիլիսի մէջ ըլլային: Այս տեսակէտը ընդհանրապէս կ'իրացնէին շատ մը մարդասերներ, ինչպէս Դոկտ. Ֆրիտեոֆ Նանսէնը եւ Մոզըֆ Պըրթը՝ հեղինակը *«Տիկ Փիվըր օվ Արարատ»*ին (Արարատի Ժողովուրդը)⁽¹⁰⁰⁾:

Յետ-համաշխարհային պատերազմի շրջանի խռովայնոյց ու շփոթած Բրիտանիոյ մէջ, Հայանպաստ ճնշումի խոմբերը չկրցան յաջողցնել անկի բան՝ բացի հանրութեան մէջ Հայաստանի նկատմամբ զգացական եւ մարդա-

սիրական հետաքրքրութիւն մը յառաջացնել: Անոնք չկրցան ստիպել որ կառավարութիւնը ազդու օգնութիւն տար երկրի մը որ մասնատր կերպով չէր ծառայեր բրիտանական ազգային շահերուն: Քերտալս իրենց բուն նուիրումը ունեցաւ նոյնիսկ ժխտական արդիւնքներ՝ անուղղակի կերպով: Այդ նուիրումը արուեստական տարր մը ներմտեց քաղաքականութեան մէջ: Իրենց մշտական ճնշումով՝ անոնք Բրիտանիոյ քաղաքական առաջնորդները սղեցին *ցուցնելու* թէ հոգ կ'ընէին Հայաստանի համար: Այդ կերպով, Հայանպաստ ճնշումի այդ խոմբերը հայերուն մէջ յառաջացուցին անիրականանալի յոյսեր եւ ակնկալութիւններ, ու նպատեցին այն իրողութեան որ հայերը քացառաբար վստահէին Դաշնակիցներու աջակցութեան, փոխանակ պատշաճեցումի անկի իրատես քաղաքականութեան մը հետեւիլ փորձելու՝ Կովկասի իրենց որացներուն՝ Լրացիներուն, Ազրիներուն, Ռուսերուն եւ նոյնիսկ Թուրքերուն հետ, այն ժողովուրդներուն՝ որոնց հետ պարտատրուած էին միասին ապրիլ: Այսուհանդերձ, հակառակ իրենց յուսախաբիչ բնոյթին, ճնշումի այդ խոմբերու անդամներուն յայտարարութիւնները եւ գրութիւնները, մինչեւ այսօր, կը վկայեն արժանատր դատի մը՝ վերապրելու համար բուն կերպով անձկալից, հին բայց պատիկ ժողովուրդի մը իրատրքին նկատմամբ իրենց ունեցած հաաստրին մասին: Այդ ջատագովները, որոնք Էնիլըն Ռիլիըմսին նման հաաստացին թէ *ոգիր մը ջշարդով յառաջացուած մեծամասնութիւնները ճանչնալը անհանդրժեւի էր քացարձակապէս*, որոնք՝ Էմըլի Ռոպինսընին նման հաաստացին թէ *ոգիր մը մասին գիտնալ եւ զայն գաղտնի պահելուն մասնակից ըլլալը ինքնին յոգի մըն* էր, կամ որոնք՝ Գեներըլպըրիի Արքեպիսկոպոսին նման պնդեցին թէ ուրիշ ինչ ալ պատահէր, Բրիտանիոյ կողմէ *եւրաշխատրուած խոստումը*՝ չէր կրնար *եղծուիլ կամ անտեսուիլ*⁽¹⁰¹⁾. այս բոլորը միատրղ՝ որոշապէս կը ցուայցնէին Բրիտանիոյ քարոյական խիղճը իր լաազոյն պատկերովը:

ՎԵՐՋԱԲԱՆ

Հայ ժողովուրդը, 1878-էն սկսեալ, հրապուրուեցաւ Բրիտանիայէն, որովհետեւ վերջինս, այդ տարուան Կիպրոսի Համաձայնութեամբ, Սուլթանէն խտառում առաւ «անհրաժեշտ բարեկարգումներ սկսելու» Թուրքիոյ արեւելեան երկրամասերուն մէջ: Բրիտանիան պատճառ եղաւ նաեւ նախագծելու Պերիկի Դաշնագիրը, որ Սուլթանին ստիպեց յանձնառու ըլլալ «Հայերու կողմ ընկալուած նահանգներու մէջ» բարեկարգումներ սկսելու: Ամիջապէս ետք, Բրիտանացի զինուորական հիւպատոսներ դրկուեցան այդ շրջանները՝ տեղեկագրելու տիրող կացութեան մասին: 1880-ական եւ 1890-ական թուականներուն, Բրիտանիան որիչ ո՛րևէ պետութեանէ աւելի ճնշում բանեցուց բարեկարգումներուն համար: Հայ ժողովուրդը ինքզինք յատկապէս Բրիտանիոյ մօտիկ զգաց, երբ Կլետարըն ձեռք առաւ Հայութեան դատը՝ 1890-ական թուականներու ջարդերուն ընթացքին: Հուլիսուէնի մէջ, Սենթ Տէիքիլի Գրադարանին գեղեցկօրէն գարդանկարած Հայկական Աւետարանը, և Հուլիսուէնի Ծխական Եկեղեցիին թէ՛ զուտ արծաթէ սկիհը և թէ՛ «Հայկական Պատուհանը», բոլորն ալ մինչև այսօր կը վկայեն բրիտանացի այդ պետական մարդուն հանդէպ Հայ ժողովուրդին խորունկ համակրանքին և «անմոռ երախտագիտութեան» մասին⁽¹⁾: 1916-ին, Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութիւնն էր որ 1915-ի պատահարներուն «ամբողջական և վստահական արձանագրութեան» մը համար տրամադրելի տուեալները հրապարակեց Կապոյտ Գիրքի մը մէջ: Պատերազմի ընթացքին, շատ համակրական յայտարարութիւններ եղան Բրիտանացի քաղաքական և կրօնական ստաշնորդներու կողմէ, Էքսփոզիցիէն և Լոյս Մորճէն մինչև Պալֆուր, Գըրզըն և Գենթըրպըրիի Արքեպիսկոպոսը: 1918-ին, Գըրզընը կը հաւատար թէ՛ Հայ ժողովուրդը, իր հայրենիքին թէ սփիւռքի մէջ, եթէ բուժարկէր հովանաւորութեան մը համար, շատ հաւանաբար ան Բրիտանիան պիտի «բնտրէր»:

Եւ սակայն, Բրիտանիան կերպով մը անկատար եղաւ Հայաստանին արդիւնատր կերպով օգնելու թէ՛ պատերազմէն առջ և թէ՛ ետք:

Տասնիններորդ դարուն, Բրիտանիոյ շահագրգռութիւնը կեդրոնացեր էր Հայկական հողերուն վրայ, որոնք, իր պետական մարդոց հանդուստին համաձայն, Պարսից Ծոցի վերի ռազմագիտական մասը կը հակակշռէին՝ Եփրատի և Տիգրիսի հովիտներուն վրայով: Այդ հողերը ոչ մէկ զինով պէտք էր որ իյնային՝ արեւելքի մէջ իրեն գլխաւոր մըջակից պետութեան՝ Ռուսիոյ ազդեցութեան տակ: Բրիտանիան, մինչև 1914, յանձնառու մնաց Ասիոյ մէջ Օսմանեան տիրապետութեան ամբողջականութիւնը պահպանելու: Ուրեմն, Բրիտանիոյ շահագրգռութիւնը Հայկական երկրամասին նկատմամբ շատ աւելի գերակշիռ էր քան թէ հոգածութիւնը հայ ժողովուրդին հանդէպ: Այդ իրողու-

թեան հետեւանքը այն եղաւ որ ո՛չ մէկ ապահովութիւն երբեքէլ պամանջուցա, կամ տրուեցաւ, բարեկարգումներուն համար: Բրիտանիան ոչ մէկ ազդու ճնշում բանեցուց Թուրքիոյ վրայ՝ բարեկարգութիւններու գործադրութեան համար: Հետեւաբար, մինչ բարեկարգումներու մասին պայմանները և մշտական յիշեցումները, մէկ կողմէն, հայերու յոյսերը բարձրացուցին, անոնք, միւս կողմէն, զիրենք ենթարկեցին թուրքերուն թշնամութեանը և փոխվրձին և ուրեմն առիթ տուին յաջորդական ջարդերու կազմակերպումին:

Պատերազմը հիմնականօրէն փոխեց Բրիտանիոյ շահագրգռութեան ուղղութիւնը Հայաստանի նկատմամբ: Քանի որ Բրիտանիան կը գտնուէր Թուրքիոյ դէմ պատերազմի մէջ, ան հոգ չըրաւ այլեւ Օսմանեան տիրապետութեան ամբողջականութիւնը պահպանելու մասին: Ան յօժարեցաւ իր Դաշնակիցներուն՝ Ռուսիոյ և Ֆրանսայի հողային փափաքները գոհացնելու ի վնաս Հայաստանի: Ատէլ զատ, զէնքերով ու համաձայնութեամբ ապահոված ըլլալով իր գերակայութեան ստուգութիւնը Պարսից Ծոցին մէջ, ան գրեթէ իր ամբողջ շահագրգռութիւնը կորսնցուց Հայկական երկրամասին նկատմամբ: Պատերազմը, սակայն, շահագրգռութեան ուշագրաւ յաւելում մը բերաւ Հայ ժողովուրդին՝ նկատմամբ: Բրիտանիան պէտք էր որ իր նիւթական և քարոյնական բոլոր ուժերը գործածէր պատերազմը շահելու համար: Ռուսի, 1915-ի Հայկական ողջակիզումը օգտագործեց ան՝ վարկաբեկելու իր թշնամիները, Թուրքիան՝ ուղղակի և Գերմանիան՝ անուղղակիօրէն, Ամերիկեան համակրանքը հետացնելու համար Կեդրոնի պետութիւններէն, իր Մահմետական հպատակներուն ցոյց տալու էութիւնը Թրքական կառավարութեան, որուն դէմ պատերազմելու կը մղուէին անոնք, և խթանելու պատերազմական ճիգը իր երկրին մէջ՝ ցոյց տալով թէ հակամարտութիւնը՝ անգլոթրքեան, ճնշումի և անարդարութեան դէմ էր: Բրիտանիան նաեւ օգտագործեց հայկական մարդուժը, թէ՛ Մերձաւոր Արեւելքի և թէ՛ յատկապէս Կովկասի մէջ՝ ամրապնդելու համար այդ կազմալուծուող ճակատը 1917-էն ետք: Բայց, խթանելու համար Հայերը, Բրիտանիան ստիպուեցաւ «երաշխատել» Հայաստանի ազատագրումը, արտայայտութիւն մը՝ որ նաեւ գործածուեցաւ հակազդելու երկրին մէջի խաղաղաւերներու մեղադրանքներուն թէ պատերազմը կը մղուէր ընչաքաղցուեցնել մղում: Ի՞նչ կար «կայսերապաշտական»՝ Հայաստանը Թուրքիայէն ազատագրուած տեսնել ուղեկուն մէջ, հարցոց Պալֆուր: Պատերազմի ասարտին, ուրեմն, Բրիտանիան գտնուեցաւ, Հարըլտ Նիզըլսընի քառերկրի, Հայերուն համար «Ազգային Տան» մը նախատեսութիւնը իր «ամէնեւ քարծառնայն ծանուցում» պատերազմի նպատակներէն մէկը ըրած ըլլալու դիրքին մէջ⁽²⁾: Երկրներ Բրիտանական կառավարութիւնը նպատակ էր կրկնապէս հանրային կարծիք մը, որ կ'անկնկալէր, և կը պահանջէր, Հայաստանի ազատագրումը: Բայց Բրիտանական համակրանքը Հայ ժողովուրդին նկատմամբ պատերազմի պայմաններէն ձմեր էր, և ինչքան ալ հարապատ, պարտաւոր էր ճուազիլ 1918-էն ետք: Աւելի չարաբատիկ պարագան այն էր թէ՛ Հայ ժողովուրդին նկատմամբ հետաքրքրութիւնը և համակրանքը չպուրջ դուռեցան անոնց երկրին նկատմամբ համապատասխան հետաքրքրութեամբ մը:

Ուրեմն, 1918-էն ետք, Բրիտանիան անկարող եղաւ իր համակրական յայտարարութիւններն ու պատերազմի շրջանին կատարած խոստումները՝ յօգուտ Հայաստանի պատասխանատուութիւն ստանձնելու իր դժկամակութեան հետ հաշտեցնել ու լուծել երկայրի դժուարութիւնը, երկրի մը մէջ, որ ան բնա հողային հետաքրքրութիւն չունէր: Ան փորձեց շատ մը հնարքներ, օրինակի համար՝ Հայաստանին օգնելու պատասխանատուութիւնը փոխանցել ուրիշ պետութիւններու: Այդ փորձերը, ի վերջոյ, ձախողեցան բոլորն ալ: Բաց աստի, հրապարակային յայտարարութիւնները և Սերի Դաշնագիրը, կատարուած այդ յայտարարութիւնները արդարացնելու համար, դարձեալ յոյսեր յառաջացուցին Հայերուն մէջ (ինչպէս տասնիններորդ դարու քարեկարգումի խոստումները ըրեր էին) և Հայաստանը անգամ մը ես ենթարկեցին «Թուրքիոյ՝ ստակել Կովկասեան միւս պետութիւններուն թշնամութեան»: Սերի Դաշնագիրը ո՛չ միայն չըրեաւ իրական օգնութիւն, այլ նաեւ ձգեց Հայաստանը փոխվրձի դէմ անպաշտպան և ի վերջոյ դարձաւ մահաձիգըր անոր:

Այսպէս ուրեմն, Բրիտանիան ձախողեցաւ Հայաստանին ազդու կերպով օգնելու թէ՛ 1878-էն և թէ՛ 1918-էն ետք: Սակայն, կը թուի թէ դիւանագիտական ձախողութիւնը անկի շեշտուած էր 1918-էն ետք, որովհետեւ նախորդ շրջանին Բրիտանիան ինքզինք յանձնառու ըրեր էր (ճիշդ կամ սխալ կերպով) Ափսոյ մէջ Օսմանեան իշխանութեան անփոփոխ պահպանումին: Այսպիսի սանձաճակովներ չունէր ան 1918-էն ետք, թէեւ իր դիմագրաւած դժուարութիւնները որոշապէս մեծ էին: Բրիտանական տարածուն պատասխանատուութիւնը Մերձատր Արևելքի մէջ, հիթթական ցեղութիւն և նուազող բաճակներ երկրին մէջ, Անաթոլիայի անմատչելիութիւնը և Հայկական Նահանգներուն ամայացումը հարցեր էին որոք չէին կրնար անտեսուիլ: Ատկէ զատ, լետ-պատերազմեան դիւանագիտական յարաբերութիւնները «Դաշնակիցներու» միջև յանախ լարուած էին ու պրկուած: Սառնակ շարժառիթներու հետեւանքը եղաւ բարդութիւն մը նպատակակէտերու: Ֆրանսայի համար մտանւեւոտ մ էր ապահովութեան պահանջը և Հոնեոսի սահմանը Գերմանիոյ դէմ պատար ունենալը: Իտալիոյ գլխաւոր մտազբարտումը արաբի ձեռք բերումն էր՝ ընկերվարութիւնը իրմէ հեռու պահելու նպատակով: Սաղաթնութեան Վեհաժողովին՝ Իտալացիները «կախերևս մանուկներ»ու նման վարուեցան՝ ձգձգումի և խափանումի վերաբերումով «խոշոր աշտրներ» ձեռք ձգելու և հաճողարտ մնալու համար՝ արձանագրեց Հարըլտ Նիզըլընը: Միւս կողմէ՛ն՝ Փարիզի Ամերիկեան Պատրիարկութեան ողբերգութիւնը այն էր թէ՛ Նախագահ Ռիչլընը «միակողմանի միտք մը» ունէր և, 1918 Նոյեմբերի Ներկայացուցչական ընտրութիւններէն ետք, ան չէր ներկայացնէր այն ինչ որ Ամերիկեան կը զգար⁽³⁾: Որոշապէս, կապաճի և դժգոհութեան մթնոլորտ մը կար: Այտնամեղերձ, կարելի է հարց տալ թէ արեւօ՞ք գոյատևելու ի վիճակի Հայկական պետութեան մը ստեղծումը՝ Բրիտանիոյ կարողութեան վեր գործ մըն էր: Մարդկութեան ապագայ ճակատագիրը որոշելու համար իր ձայնը կրէր անկի կշիռ չէր ունեցած, ինչպէս ճիշդ կերպով ըստեր էր Գրեզընի կողմէ⁽⁴⁾:

Բայց Հայաստան միայն Բրիտանական պատասխանատուութիւն մը չէր: Չէր ենթադրուած երբեք որ Բրիտանիան ինք անպայմանօրէն ըլլար հովանաւորող պետութիւնը: Բրիտանիոյ ձախողութիւնը՝ Հայաստանի համար իրագործելի կարգադրութեան մը պատճառ ըլլալու իր դիւանագիտական ճիգերուն մէջն էր: Պալֆուրը Ազգերու Լիկայի Օտոլոյին ըսեր էր թէ Հայաստանի հարցը կրնար լուծուիլ միայն եթէ ազգերը գտնէին հովանաւորող ըլլալու յօժար պետութիւն մը: «Չէր կրնար դուք հովանաւորող մը գտնել, եթէ միւս Պետութիւնները պատրաստ չըլլան հովանաւորողը երաշխատելու դրամով, զօրքերով ու զինամթերքով»⁽⁵⁾: Բրիտանիան չէր կրնար Լիկային հակողութեանը տակ՝ հովանաւորող պետութիւն մը գտնելու նախաձեռնութիւնը առնել և, ուրիշ երկրիներու հետ միասին զայն դրամով, զօրքերով և ռազմամթերքով կաշխատել: Ակնարկութիւն եղած է արդէն իր միջազգային դիւանագիտական վարկին, Փարիզի մէջի «գերակալութեան» և Ֆրանսացիներու «Լա Փէզանկըզ» (Անգլիական Խաղաղութեան Դաշինք)ի մասին խօսակցութեան⁽⁶⁾: Բրիտանիոյ զինուորական վարկը հաւասարապէս բարձր էր արեւելքի մէջ: 1919-ին, Կովկասի մէջ, Հարիւրապետ սպայ Շերքը Ֆարըլի համաձայն,

«Բրիտանական վարկը այնպէս էր որ առանձինն, ստորադաս սպայ մը միայն մէկ սպասաւորով, ձիապանով և ձիավարութեան մտրակով՝ կրնար բնականէն խոռովարար և փոխադարձաբար թշնամական ցեղախտմբերուն խաղաղութիւն և կարգ-կանոն պարտադրել»⁽⁷⁾:

Ատկէ զատ, անկարելի պիտի չըլլար, Ազգերու Լիկային հովանին տակ, Հայաստանի օգնութեան համար Եւրոպայի կարծիքը զօրաշարժի ենթարկել, նկատի ունենալով շատ մը երկիրներու մէջ առկա իրական համակրանքը՝ Միացեալ Նահանգներէն, Ֆրանսայէն, Իտալիայէն և Զուիցերիայէն մինչև Գանատա: Դրան, քաղաքային վարչական խորհրդատուներ, կամատր զինուորական սպաներ և զէնք կրնային հայթայթուիլ անմահափակ թիւով տարիներու համար:

Բայց Բրիտանիան իր ուրոյն քաղաքականութիւնը չունէր Հայաստանի նկատմամբ: Լոյտ Շորճի փաստաթղթի մը թէ անգամ մը որ Դաշնակիցները Կուստանդնուպոլիս ըլլային, կրնային Հայաստանի նկատմամբ ընել ինչ որ կը փափաքէին, կամ իր պնդումը թէ՛ եթէ Միացեալ Նահանգները մերժէր պատասխանատուութիւնը վերցնել, այդ մերժումը պէտք էր որ արձանագրուէր, կամ Պալֆուրի ենթադրութիւնը թէ Թուրքերը Հայաստանի կամ Կովկասի մէջ տխմար բանք ընելու չափ «տխմար» պիտի չըլլային, կամ՝ Պատերազմական Նախարարութեան տեսակէտը թէ՛ Փարս Ափսոյ խաղաղացումը և Հարկու հայրենադարձը պէտք էր որ հովանաւորող պետութեան ձգտէին, երբ տակտիկ նման պետութեան մը շուքն իսկ չկար⁽⁸⁾, այդ բոլորը կը մատնանշէն նախատեսութեան և քաղաքագիտութեան կատարեալ բացակայութիւն մը:

Ոչ Մուտրաի Ձիմադադարը, Թրքական բանակներու ջախջախումէն ետք, ո՛չ ալ միջանկեալ շրջանը մինչև Սերի Դաշնագիրը՝ օգտագործուեցան Հայկական պետութեան մը ստեղծումին համար անհրաժեշտ ենթակառուցք և

նախապայմանները պատրաստելու համար: Մինչ Թուրքիան արտօճուեցա իր իշխանությունը ամրապնդել Հայկական Նահանգներում մէջ եւ իր բանակները զօրացնել, Մրենակի հանրապետությունը նույնիսկ իր սեփական պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներով չպահովուեցա եւ ծանրաբեռնուեցա հազարաւոր դժգոհ թրքաբայ գաղթականներով: Հայանպաստ հանդիսականներու համար բեմադրուած Սևրի Դաշնագիրը⁽⁹⁾, այդ պայմաններուն տակ, արուեստական վաներաթուղթ մը եղա, եւ անի եւս ծանրացուց կացութիւնը: Ան հաստատեց Հայաստանի դիրքը՝ իբրև Դաշնակից պետութիւններուն եւ մասնաւորաբար Բրիտանիոյ մէկ արբանակը, բայց ոչ մէկ պաշտպանութիւն հայթայթեց անոր: Երբ Քլեմալը որոշեց ասպարէզ կարգալ Դաշնագիրին, ան յարձակումի համար անխառնափեյիօրէն ընտրեց Հայկական հանրապետութիւնը, «ենազագոյն դիմադրութեան գիծը»⁽¹⁰⁾:

Լորտ Պրայը հաւանաբար խիտ էր՝ Բրիտանիոյ մէջ իշխանութեան զուխ գտնուող մարդիկը նկարագրելով իբրև տգէտ ու թերի իմաստութեան տէր: Իրեն հետ, սակայն, կարելի պիտի ըլլար համաձայնիլ, երբ ան Հայաստանի նկատմամբ Բրիտանիոյ յետ-պատերազմեան քաղաքականութիւնը բնորոշեց իբրև ձախողութիւն մը՝ նախատեսութեան ու կորովի բացակայութեամբ յատկանշուած⁽¹¹⁾: Հիմնական սխալը կը թուի ըլլալ այն՝ որ Արտաքին Գործերու Նախարարութիւնը չունեցա զօրաւոր Նախարար մը իբրև պետ, կարող՝ ամբողջական քաղաքականութեան մը մասին մտածելու, այսինքն, պատասխանատու՝ թէ՛ որոշումներ առնելու եւ թէ անոնց գործադրութեան հետեւելու: Ընդհակառակը, Արտաքին Գործերու Նախարարութիւնը յաճախ ինքնիրեն թոյլատրեց շրջանցուիլ Լոյտ Շորճի միշտ տրամադրելի մակերեսային պատրաստամտութիւններէն եւ մէկդի դրոյթի՝ թէ՛ Պատերազմական եւ թէ Հնդկաստանի Նախարարութեանց կողմէ անողոք կերպով հետապնդուած զիջումի Թրքանպաստ քաղաքականութենէն:

Եթէ Արտաքին Գործերու Նախարարութեան վերաբերումը Թրքահայաստանի նկատմամբ յատկանշուեցա անորոշութեամբ եւ տկարութեամբ, Կովկասի մէջ ան յատկանշուեցա ուժի պատրանքով: Համաշխարհային պայմաններու բերմամբ (Կայսրութիւններու քայքայումը եւ Միացեալ Նահանգներու Եւրոպայէն մեկնումը) Բրիտանիան հասա իր հեղինակութեան քարձուրդին: Բայց, ներքին ճնշումներու տակ, անոր ոյժը կը նուազէր: Արտաքին Գործերու Նախարարութիւնը ուշացա տեսնելու այդ աղիտալի անհամաչափութիւնը՝ ազդեցութեան եւ ուժի միջեւ, եւ իր քաղաքականութիւնը չպատշաճեցուց տրամադրելի միջոցներուն: Ան չկրցա ազդու օգնութիւն տալ Հայաստանի եւ անկարող եղա հակակշռելու Կովկասի դէպքերը, բայց մինչեւ վերջ զօրշաջուց Հայաստանը՝ իրական ազդեցութեամբ միակ երկու պետութիւններուն՝ Թուրքիոյ կամ Սովետական Ռուսիոյ հետ հակացողութեան մը գալ: Հայերը, պետութիւն մը վարելու արուեստին մէջ քիչ փորձառու՝ տասնըշորրորդ դարու վերջաւորութենէն ի վեր եւ, ասկէ զատ, «սարսափելիօրէն հարուածուած» 1915-ի ողջակիզումներուն մէջ իրենց առաջնորդներուն կորուստէն⁽¹²⁾, սպիտակօրէն քաշկոտուեցան պատրանքի այդ քաղաքականութեան ետեւէն:

Անոնք ոչ միայն Թուրքիոյ Հայկական նահանգներուն վրայ իշխանութիւն չշահեցան, այլ նաև հողեր կորսնցուցին նախապատերազմեան Ռուսական երկրամասէն:

Յամենայնդէպ, քաղաքական տկարութիւն կամ պատրանք՝ այնքան ազդու հետեւանքներ պիտի չունենային, եթէ միայն Բրիտանիան շահեր ունեցած ըլլար Հայաստանի մէջ: Բայց չունէր: Այնպէս որ Հայաստանը միակը եղա չազատագրուած՝ Օսմանեան երկրամասերու այն շարքէն՝ «Արաբիա, Հայաստան, Միջագետք, Սուրիա եւ Պաղեստին», որոնք Բրիտանական Նախարարներու Խորհուրդին համոզումովը եւ Լոյտ Շորճի յայտարարութեամբ՝ Թուրքիոյ «վերադարձնել անկարելի» պիտի ըլլար⁽¹³⁾: Բրիտանիոյ շահագրգռութիւնը Հայ ժողովուրդին նկատմամբ՝ չզուգակցուեցա Հայերու երկրամասին հանդէպ համապատասխան շահագրգռութեամբ մը: Պատերազմէն առաջ, Բրիտանիան շահագրգռուէր էր Հայկական երկրամասով եւ վճռակամ էր թէ՛ որեւէ գիւնով պէտք չէր որ իլմար ան Ռուսական ազդեցութեան տակ: Պատերազմի ընթացքին, ան շահագրգռուեցա Հայ ժողովուրդով, բայց ոչ անոր երկրամասով, որուն համար ինք յօծար չէր ո՛րեւէ նիւթական կամ մարդկային զոհողութիւն յանձն առնել: Ուրեմն, հակառակ մեծ չափով անկեղծ համակրանքի, Բրիտանական քաղաքականութիւնը երբեք չեղա ամբողջութիւն մը, ուր թէ՛ համակրանքը եւ թէ ռազմագիտական շահագրգռութիւնը իրենց տեղը գտնէին:

1923-ին այլեւս, Արտաքին Գործերու Նախարարութիւնը, ի վերջոյ ձերբազատուած ըլլալով Կովկասը հակակշռելու իր պատրանքներէն, կը թուի աննշցած ըլլալ թէ «պատմութիւն, աշխարհագրութիւն եւ տնտեսութիւն՝ բոլորն ալ կը մատնանշեն որոշ կապ մը Ռուսիոյ հետ»⁽¹⁴⁾: Ինչ որ կը վերաբերի Հայաստանին, կը թուի թէ ան մեծ կորուստներ էտք հասկցա, երբ լքուեցա Համաձայնական Պետութիւններէն եւ Բրիտանիայէն, թէ «զոյութեան իր միակ միջոցը՝ ինքզինք պատշաճեցնելն էր՝ զինք բոլոր կողմերէն շրջապատող ժողովուրդներուն փափաքներուն եւ քաղաքական պահանջքներուն»⁽¹⁵⁾:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. ՆԵՐԱԾԱԿԱՆ.

ԲԻՏՏԱՆԻԱ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

1. For the peoples and history of ancient Armenia, see Charles Burney and D. M. Lang, *The Peoples of the Hills* (London, 1971); Sirarpie Der Nersessian, *Armenian Art* (London, 1978); D. M. Lang, *The Armenians: A people in Exile* (London, 1981); Archag Tchobanian, *The people Of Armenia* (transl. G. M. Gregory, London, 1914); Aram Raffi, 'Armenia: Historical Background' in Noel Buxton and Harold Buxton, *Travel and Politics in Armenia* (London, 1914).
2. Erzerum, Van, Bitlis, Kharput, Diarbekir and Sivas. The Patriarchate has excluded from its statistics the following regions not inhabited by Armenians: Hakkari, and those regions situated south of Sighert, Diarbekir, Malatia and to the north-west of Sivas.
3. FO 371/2116/4947; FO 371/1773/16927; FO Handbook no. 62, *Armenia and Kurdistan*, pp. 6-7; Norman Ravitch, 'The Armenian Catastrophe', *Encounter*, vol. LVII, no. 6 (Dec. 1981), p. 71; Roger Cooper, 'Armenian Aspirations', *Spectator*, 28 Aug. 1982, p. 11, col. 3.
4. Raffi, 'Armenia: Historical Background', pp. 192-4.
5. *Parliamentary Papers* (hereafter PP), 1877, XCII (Turkey no. 4), p. 1003; Treaty of Paris.
6. Dwight E. Lee, *Great Britain and the Cyprus Convention Policy of 1878* (Cambridge / Harvard, 1934), pp. 39, 62-3.
7. In 1904, M.P.A Hankey, *The Supreme Command 1914-1918* (London, 1961), I, p. 46.
8. G. N. Curzon, *Persia and the Persian Question* (London, 1892) II, p. 604, quoted in D.C.M. Platt, 'Economic Factors in British Policy During the "New Imperialism", Past and Present, no. 39 (Apr. 1968), p. 134.
9. PP, 1878, LXXXIII (Turkey no. 22), pp. 239-65.
10. H. Temperley and L.M. Penson, *Foundations of British Foreign Policy* (Cambridge, 1938), p. 378.
11. PP, 1878, LXXXIII (Turkey no. 27), pp. 276-7.
12. *Ibid.*, LXXXII (Turkey no. 36), pp. 3-4.
13. *Ibid.*, pp. 5-6; Convention of Defensive Alliance Between Great Britain and Turkey, signed 4 June 1878; E. Heitsler *The Map of Europe By Treaty* (London, 1891), IV, pp. 2722-3.
14. W. L. Langer, *The Diplomacy of Imperialism 1890-1902* (New York, 1956), p. 151. Temperley and Penson, *Foundations of British Foreign Policy*, p. 383.
15. Wilfrid Scawen Blunt, 'Turkish Misgovernment', *Nineteenth Century*, no. 40 (Nov. 1896), p. 839, quoted in C.J. Walker, *Armenia: The Survival of a Nation* (London, 1980), p. 114. Lee, *Great Britain and the Cyprus Convention Policy of 1878*, pp. 162-3.
16. PP, 1878, LXXXIII (Turkey no. 38), p. 384: copy of Treaty signed in Berlin, 13 July 1878.
17. *Ibid.*, (Turkey no. 22), p. 262: Prelim. Treaty of Peace between Russia and Turkey signed at San Stefano 19 Feb./3 Mar. 1878.
18. Duke of Argyll, *Our Responsibilities for Turkey* (London, 1896), p. 68.
19. See pp. 42-43 and 47.
20. FO 371/1773/6585.
21. Argyll, *Responsibilities*, p. 74.
22. PP, 1878, LXXXIII (Turkey no. 39) pp. 599, 578; Congress of Berlin, 6 and 4 July 1878. See also *ibid.*, pp. 579, 602, 617.
23. Bodleian Library, Bryce papers, UB 63: cutting from *Hansard*, 11 Feb. 1896; see also MS Bryce 12, ff. 181-2. CAB 27/37, EC 2525. D. Lloyd George, *The Truth About the Peace Treaties* (London, 1938), pp. 1256-7.
24. CAB 23/24/14, App. 1, Conf. of Ministers, 18 Feb. 1921, quoted in C. J. Lowe and M. L. Dockrill, *The Mirage of power* (London, 1972), II, p. 373.
25. St Antony's College, Middle East Centre, Everett Papers, Box 2, File 3, 1883.
26. C. L. Smith, *The Embassy of Sir William White at Constantinople (1957)*, p. 160, quoted in Elizabeth Monroe, *Britain's Moment in the Middle East 1914-1956* (London, 1963), p. 16.
27. G. M. Trevelyan, *Grey of Fallodon* (London, 1940), p. 223.
28. G. P. Gooch and H. Temperley (eds.), *British Documents on the Origins of the War 1898-1914* (hereafter BDOW) (London, 1928-38), V, p. 247. See also J. A. S. Grenville, *Lord Salisbury and Foreign Policy: The Close of the Nineteenth Century* (London, 1964), pp. 28, 46.
29. Grey of Fallodon, *Twenty-Five Years 1892-1916* (London, 1925), I, pp. 131-3.
30. FO 371/533/599.
31. *Ibid.*, no. 2889.
32. FO 371/1773/4961.
33. *Hansard*, 5th ser., 1911, XXII, 1300 (Noel Buxton, MP).
34. BDOW, X, I, pp. 447, 471, 518. See also pp. 427-30, 432, 436-7, 520, 523.
35. *Ibid.*, pp. 481, 489.
36. Langer, *Diplomacy of Imperialism*, p. 155, quoting M. Varandian of Dashnaksutian and p. 159 quoting from Hunchak V, no. 7 (July 1892); see also S. J. Shaw and E. K. Shaw, *History of the Ottoman Empire and Modern Turkey* (Cambridge, 1977), II, pp. 203-5.
37. I. Nalbandian, *The Armenian Revolutionary Movement: The Development of Armenian Political Parties through the Nineteenth Century* (Berkeley/Los Angeles, 1963), pp. 104, 151.
38. PP, 1877, XCII (Turkey no. 17), p. 781. Argyll, *Responsibilities*, p. 28; Duke of Argyll, *The Eastern Question* (London, 1879), I, pp. 42-5.
39. PP, 1877, XCII (Turkey no. 17) pp. 858, 859, 888.
40. *Ibid.* (Turkey no. 16), pp. 636-8, 651-2.
41. See B. Lewis, *The Emergence of Modern Turkey* (Oxford, 1961), pp. 36-7, 27-33.
42. Nalbandian, *The Armenian Revolutionary Movement*, pp. 30-66, 80.
43. PP, 1877, XV (Turkey no. 1), p. 375. *Ibid.*, 1878, LXXXIII (Turkey no. 31), p. 345.
44. R. G. Hovannisian, *Armenia on the Road to Independence, 1918* (Berkeley/Los Angeles 1967), p. 16.
45. PP, 1881, C (Turkey no. 6), pp. 748-9.
46. *Ibid.*; pp. 465, 636, 657, 752.
47. See p. 15. Nalbandian, *The Armenian Revolutionary Movement*, pp. 108, 167, 182.
48. PP, 1889, LXXXVII (Turkey no. 1), pp. 157, 220-2.
49. Nalbandian, *The Armenian Revolutionary Movement*, pp. 118-28, 176-8; Walker, *Armenia*, pp. 132-73.
50. See FO 371/1773/16926. E. Pears, *Turkey and Its People* (London, 1911), p. 270: 'probably at least two hundred and fifty thousand of them were killed or died from exposure'.
51. Nalbandian, *The Armenian Revolutionary Movement*, pp. 182-4; Ahmed Rustem Bey, *La Guerre Mondiale et La Question Turco-Armenienne* (Berne, 1918), pp. 26, 35; Langer, *Diplomacy of Imperialism*, p. 160.
52. PP, 1889, LXXXVII (Turkey no. 1), p. 237. FO 371/772/17612.
53. PP, 1896, XCV (Turkey no. 2), p. 540, *ibid.* 1895, CIX (Turkey no. 1), p. 263; *ibid.*, 1896, XCV (Turkey no. 2), p. 540.
54. Bryce Papers, MS Bryce 12, ff. 158-9, Bryce to Gladstone, 5 Jan. 1895; see also *ibid.*, ff. 155-6, 169-77: 181-2.
55. PP, 1895, CIX (Turkey no. 1) pp. 261, 269, 270.
56. *Ibid.*, 1896, XCV (Turkey no. 2), p. 452.
57. *Ibid.*, p. 540.

58. *Ibid.*, XCVI (Turkey no. 5), pp. 10, 15.
59. FO 371/557/42608, FO min., (Dec. 1908).
60. FO 371/546/30952/30969; FO 371/557/42608; FO 371/1242/1657; Feroz Ahmad, *The Young Turks* (Oxford, 1969), p. 27n5.
61. FO 371/772/17612, FO 371/773/27100; FO 371/1773/16926.
62. *Ibid.*, no. 50846; *ibid.*, no. 35485.
63. *The Times*, 23 May 1913, p. 7, col. 2; *ibid.*, 20 Feb. 1914, p. 5, col. 2.
64. Tchobanian, *The People of Armenia*, pp. 63-4. FO 371/1520/51157; *The Times*, 31 Oct. 1913, p. 9, cols. 4-5.
65. FO 371/2116/56207.
66. BDOW, X, I, pp. 511-12. FO Handbook no. 59, *Anatolia*, p. 36.
67. FO 371/546/30969; Bryce Papers, UB 64, Lowther to Tyrrel, 30 Aug. 1909; FO 371/776/23991.
68. BDOW, X, I, p. 512.
69. *Ibid.*, p. 507. See A. Hourani, *A Vision of History* (Beirut, 1961), pp. 82-3 for a discussion of nationalism and equality.
70. BDOW, X, I, p. 508; Hovannisian, *Independence*, p. 34.
71. BDOW, X, I, pp. 513-14.
72. Temperley and Penson, *Foundations of British Foreign Policy*, pp. 497-8. Grenville, Lord Salisbury and Foreign Policy pp. 79, 80, 82.
73. W. S. Churchill, *The World Crisis — The Aftermath* (London, 1929), p. 355; Ahmed Emin, *Turkey in the World War* (Yale/Oxford, 1930), p. 41; Lewis, *Emergence of Modern Turkey*, p. 208.
74. Ahmad, *The Young Turks*, pp. 152-3; Grey, *Twenty-Five Years*, I, pp. 263, 177.
75. D. C. Blaisdell, *European Financial Control in the Ottoman Empire* (New York, 1929), p. 178; *Hansard*, 5th Ser. 1912, XXXIX, 2083.
76. Andrew Ryan, *The Last of the Dragomans* (London, 1951), p. 86.
77. FO Handbook no. 16, *Turkey in Europe*, pp. 133-4, 78; W. W. Gottlieb, *Studies in Secret Diplomacy During the First World War* (London, 1957), p. 19; H. Nicolson, *Curzon: The Last Phase 1919-1925* (London, 1934), p. 330; FO Handbook, no. 59, *Anatolia*, pp. 90-1; *Hansard*, 5th Ser. 1911, XXIII, pp. 629, 632.
78. H.H. Cumming, *Franco-British Rivalry in the Post-War Near East* (Oxford, 1938) p. 11; Gottlieb, *ibid.*, p. 20; FO Handbook no. 16, *Turkey in Europe*, p. 133; R. de Gontaut-Biron et L. Le Reverend, *d'Angora à Lausanne, Les Etapes d'une Dechéance* (Paris, 1924), pp. 224-5 quoted in Cumming, pp. 11-12.
79. Gottlieb, *Studies in Secret Diplomacy*, pp. 21-3; Blaisdell, *European Financial Control*, pp. 3-4; FO Handbook no. 16, *Turkey in Europe*, pp. 63-8, 80, 103.
80. Gottlieb, *ibid.*, pp. 21, 24; Ryan, *The Last of the Dragomans*, pp. 67, 92, 93.
81. Blaisdell, *European Financial Control*, p. 151.
82. FO Handbook no. 16, *Turkey in Europe*, p. 104; Gottlieb, *Studies in Secret Diplomacy*, pp. 25-6. Emin, *Turkey in the World War*, pp. 83, 81.
83. Henry Morgenthau, *Secrets of the Bosphorus* (London, 1918), p. 7.
84. See Ryan, *The Last of the Dragomans*, pp. 68, 71; Edwin Pears, *Forty Years in Constantinople*, 2nd ed. (London, 1916), pp. 306, 310.
85. Morgenthau, *Secrets of the Bosphorus*, p. 7.
86. BDOW, IX, I, pp. 208-9; *ibid.* .p. 207; A. J. Toynbee, *Turkey: A Past and a Future* (London, 1917), p. 24.
87. Emin, *Turkey in the World War*, p. 193.
88. Tekin Alp, 'Thoughts on the Nature and Plan of a Greater Turkey' and 'The Turkish and Pan - Turkish Ideal ...', quoted in Toynbee, *Past and Future*, pp. 28, 32-3; Lewis, *Emergence of Modern Turkey*, p. 344; Emin, *Turkey in the World War*, p. 195; Uriel Heyd, *Foundations of Turkish Nationalism* (London, 1950), pp. 31, 126; Ziya Gok Alp quoted in Toynbee, *Past and Future*, p. 18.
89. Proposed by the Great powers but not carried out. It sought to establish in the Eastern vilayets governors representative of the people.
90. BDOW, X, I, pp. 449, 483, 535.

91. FO 371/1520/68361; *ibid.*, no. 51157.
92. Lambeth Palace Library, Davidson Papers, Box on Armenia, Archb. of Canterbury to Grey, copy, 10 Dec. 1913.
93. See p. 43.
94. Davidson Papers, Box on Armenia, E. Robinson to Macmillan (Chaplain), 8 Jan. 1914; *ibid.*, 7 Dec. 1913, original emphasis; *ibid.*, Archb. of Canterbury to Grey, copy, 10 Dec. 1913.
95. See p. 49.
96. FO 371/2116/51007.
97. Ulrich Trumppener, *Germany and the Ottoman Empire 1914-1918*, (Princeton, 1968), pp. 15, 28.
98. Heyd, *Foundations of Turkish Nationalism*, p. 170; Emin, *Turkey in the World War*, pp. 3, 195.

2. ՀԱՅԱՆՊԱՍՏ ՄԱՐԳԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐՔՈՒՄԸ ՄԻՆՉԵՒ 1918

1. *Hansard*, 3rd Ser. 1877, CCXXXII, 717, 726; G. Buckle (ed.), *The Letters of Queen Victoria 1862-1878* (London, 1926), 2nd Ser., II, p. 572.
2. *Hansard*, 3rd Ser. 1876, CCXXXI, 203; *ibid.*, 1877, CCXXXII, 721, 726.
3. PP, 1877, XC (Turkey no. 1), p. 197.
4. *Hansard*, 3rd Ser. 1877, CCXXXIII, 605.
5. *The Times*, 25 Sept. 1896, p. 5, cols. 1-2; MS Bryce 10, f. 13, Gladstone to Bryce, 6 Oct. 1877.
6. *Ibid.*, ff. 147, 160, 165-6; Gladstone to Bryce, 14 Apr. 1895, 5 Jan. 1896, 25 Nov. 1896 respectively.
7. Duke of Argyll, *The Eastern Question* (London, 1879), I, pref. xiv; *ibid.*, II, pp. 203-4.
8. Duke of Argyll, *Our Responsibilities for Turkey* (London, 1896), pp. 1, 163; *ibid.*, pp. 77, 71, 74, 72, 78, 76.
9. *Ibid.*, pp. 79, 147, 153-4, 163.
10. MS Bryce 11, ff. 11-12, Bryce to Gladstone, 22 Sept. (1877).
11. *Hansard*, 5th Ser. 1918, vol. 110, col. 3257; *ibid.*, 1922, vol. 150, col. 161.
12. A. J. Toynbee, *Acquaintances* (London, 1967), pp. 154-5.
13. James Bryce, *Transcaucasia and Ararat*, 4th ed. (London, 1896), pp. 190, 263, 329, 298, 293, 246, 247, 217.
14. *Ibid.*, p. 249.
15. Successor to the Urartian Erebuni, see p. 1.
16. Bryce, *Transcaucasia and Ararat*, pp. 188, 191, 311, 314, 334, 329.
17. H. A. L. Fisher, *James Bryce* (London, 1927), I, p. 161; MS Bryce 10, f. 17, Gladstone to Bryce, 29 Dec. 1877.
18. Bryce, *Transcaucasia and Ararat*, pp. 340, 463, 109, 430, 329, 345.
19. *Ibid.*, pp. 463, 342, 342n.
20. *Ibid.*, pp. 343, 400, 428; see also *ibid.*, pp. 336, 344, 431-3.
21. *Ibid.*, pp. 446, 523-5.
22. H. F. B. Lynch, *Armenia: Travels and Studies* (London, 1901), I, p. 150.
23. *Ibid.*, I, pp. 127, 384, 372, 372n, 392, 373. According to S. Der Nersessian (*Armenian Art*, London, 1930, pp. 99, 101), the construction of the cathedral was completed in 1001 and its resemblance to Gothic churches is superficial.
24. Lynch, *Armenia: Travels and Studies*, I, pp. 391, 465-7.
25. Edwin Pears, *Turkey and Its People* (London, 1911), pp. 274-5, 270-1, 276.
26. *Ibid.*, pp. 276-7, 280, 294.

27. John Bailey (ed.), *The Diary of Lady Frederick Cavendish* (London, 1927), I, Preface and Intro., xxiii, xxi, xx; *ibid.*, II, pp. 318, 331.
28. *Ararat* (London), vol. I, no. 2 (Aug. 1913), 40-2. See a copy in FO 371/1773/39463.
29. N. Buxton Papers, private possession: N. Buxton, "On our Ancestors", 4 June 1941; *ibid.*, "My Occupation", n. d. Mossa Anderson, *Noel Buxton: A Life* (London, 1952), pp. 57, 32.
30. I owe this information to Mrs Sarah Hogg, niece of the Rev. Harold Buxton, given on 3 Nov. 1979.
31. T. P. Conwell-Evans, *Foreign Policy from a Back Bench 1904-1918* (Oxford, 1932), pp. 88-90; Anderson, *Buxton*, pp. 33, 37, 66-7.
32. Noel Buxton and Harold Buxton, *Travel and Politics in Armenia* (London, 1914), pp. 64, 31, 30, 32.
33. *Ibid.*, pp. 36, 37.
34. *Ibid.*, p. 121.
35. *Ibid.*, pp. 44-5, 2, 8, 110-13, 116-17.
36. *Ibid.*, pp. 122, 139.
37. *Ibid.*, pp. 66-8, 140-4, 133.
38. *Ibid.*, pp. 156, 157-8.
39. Fisher, Bryce, I, p. 184.
40. See *Friend of Armenia* no. 1 (Feb. 1900).
41. *Ibid.*, no. 1 (Feb. 1900), p. 16; *ibid.*, no. 2 (June 1900), p. 1, original emphasis. See *ibid.*, nos 23-35 (Autumn 1905-Autumn 1908).
42. FO 371/1773/6585: F. Cavendish to Grey, 16 Jan. 1913, original emphasis. For Grey's reply see, p. 10.
43. See Bryce Papers, UB 66, Official Paper of Anglo-Armenian Association, 31 Jan. 1893; see also FO 371/1520/46286.
44. See Bryce Papers, UB 66, Advance Proof of International Association of the Friends of Armenia.
45. *Ibid.*, UB 63, Severally to Bryce, on Armenian Patriotic Association Paper, 23 May, 1 June 1888; FO 371/1520/48361.
46. *Ararat*, vol. 5, no. 55 (Jan. 1918), 290; also vol. 6, no. 59 (June-July 1918), cover.
47. Rhodes House Library, MSS British Empire S. 22/G506, *British Armenia Committee* (hereafter BAC) Minutes, Oct. 1915-Feb. 1921; *BAC Propaganda Sub-Committee Minutes*, June-Nov. 1920. Bristol University Library, *BAC Minutes*, Feb. 1921-May 1924. Quoted in *BAC Minutes*, 2 May 1918. See Lambeth Palace Library, Canon J. A. Douglas Papers, vol. 61, ff. 62-95, for Armenian Bureau Papers nos. 1-11; *Ararat*, vol. 6, no. 68 (Nov-Dec. 1919), 538, 592-4.
48. *Ibid.*, vol. 6, no. 69 (1920), 15.
49. FO 371/1520/51157.
50. FO 371/1773/4961.
51. *Intern. Co-op Bull.* nos. 10, 11 (Oct.-Nov. 1920), 286-8; *ibid.*, no. 2 (Feb. 1924), 47; see also DOD's *Parl. Comp.* for 1915.
52. *The Times*, 12 July 1913, p. 7 col. 2; N. Buxton in Buxton, *Travel and Politics in Armenia*, p. 126.
53. See Bryce Papers, UB 64, Symonds to Bryce, 15 Jan. 1914. Early in 1914 the British Armenia Committee included the following MPs: J. Allen Baker, J. Annan Bryce, Noel Buxton, Sir W. P. Byles, G. G. Greenwood, Hugh Law, T. P. O'Connor, Arthur Ponsonby, A. Rowntree, A. F. Whyte and Penry Williams. Other members included Sir Edward Boyle, Bart., C. Roden Buxton, J. M. Dent, G. P. Gooch, Professor J. Rendel Harris, Canon Masterman and Canon C.H. Robinson.
54. *BAC Minutes*, 10 Oct. 1922, 7 Mar., 29 May 1923; Motion, 29 May 1923; India Office Lib., Curzon Papers, MSS Eur F 112/232, f. 46.
55. *BAC Minutes*, 15 Nov. 1917; *ibid.*, 7 Mar. 1921.
56. See H. N. Fieldhouse, 'Noel Buxton and A. J. P. Taylor's "The Trouble Makers"' in Martin Gilbert (ed.), *A Century of Conflict: Essays for A. J. P. Taylor* (London, 1966), pp. 186-7; *BAC Minutes*, 2 May 1921.
57. *BAC Minutes*, 12 Mar., 21 Oct. 1918. *Ibid.*, 18 Dec. 1919, 27 May 1920. *BAC Propaganda Sub-Committee Minutes*, 2 Nov., 23 Nov. 1920; *BAC Minutes*, 20 Dec. 1920, 4 July 1921.
58. *Ibid.*, 24 Jan. 1921.

59. See Bryce Papers, UB 25, Bryce to Scott, 28 Dec. 1921; *ibid.*, 30 Nov. 1917. *Contemporary Review*, 119, (May 1921); 121 (Jan. 1922); 121 (Apr. 1922); 121 (May 1922).
60. *BAC Minutes*, 18 Dec. 1919, 23 Mar. 1920; *BAC Propaganda Sub-Committee Minutes*, 15 June 1920.
61. See *BAC Minute-Book*; Archive Centre of Dashnaksutiun, Boston, Mass., Republic of Armenia Archives, File 336/6, memo. by BAC in N. Buxton to Aharonian, 16 Oct. [1922]; Armenian General Benevolent Union, Saddle Brook, NJ, Armenia National Delegation Papers, microf. Reel 8C/14561, *BAC receipts*; G. P. Gooch, 'Foreword', in Anderson's *Buxton*, pp. 5, 9.
62. *BAC Propaganda Sub-Committee Minutes*, 1 June, 15, June, 29 Sept. 1920; *ibid.*, 6 July, 20 July 1920, *BAC Minutes*, 18 Dec. 1919.
63. A. J. Toynbee, *The Western Question in Greece and Turkey* (London, 1922), Preface, p. ix.
64. *BAC Propaganda Sub-Committee Minutes*, 10 Aug., 23 Sept., 5 Oct. 1920.
65. *Ararat*, vol. VI, no. 68 (Nov.-Dec. 1919), p. 531. In 1921 the British Armenia Committee included, besides the Officers, Aneurin Williams, Noel Buxton, Arthur G. Symonds and the two Organizing Secretaries, C. Leonard Leese and T.P.C. Evans, the following MPs: Sir Stuart Coats, Bart., Capt. Colin R. Coote, Sir W. Howell Davies, Capt. W. E. Elliott, MC, Lt. Col. the Hon. Aubrey Herbert, Major J. W. Hills, Lt. Col. Sir Samuel Hoare, Bart., Sir Robert Newman, Bart., T. P. O'Connor, Lord Eustace Percy and Col. Penry Williams. Among other members were Reverends J. Agar Beet, DD, J. Clifford, DD, A. E. Garvie, DD, J. Scott Lidgett, DD, F. B. Meyer, DD, the Right Rev. Charles Gore, DD. There also were the Rev. G. K. A. Bell, Chaplain to the Archbishop of Canterbury, Rev. Harold Buxton, Prof. J. Rendel Harris, Rev. Thos. Nightingale, Sec. Nat. Free Church Council and the historians G. P. Gooch and Arnold Toynbee. See list in *BAC, The Case for Armenia*, 1921, Bryce Papers, UB 65.
66. *BAC Minutes*, 4 Apr. 1921; 18 Aug., 25 Nov. 1919; 19 Feb. 1920; 21 Feb., 7 Mar., 8 Nov. 1921; *ibid.*, 29 July 1920, 7 Mar. 1921.
67. See p. 67.
68. It comprised J. Annan Bryce, Noel Buxton, Sir Edward Boyle, T. P. O'Connor, Arthur Ponsonby, Dr. V. H. Rutherford, Harold Spender, Aneurin Williams and Arthur G. Symonds.
69. FO 371/1773/19706.
70. *The Times*, 12 July 1913, p. 7, col. 2; *ibid.*, 15 Aug. 1913, p. 5, col. 2; *ibid.*, 31 Oct. 1913, p. 9, cols. 4-5.
71. See pp. 31-32.
72. FO 371/1773/4961.
73. *Ibid.*, no. 5086; *ibid.*, no. 16927, minute, [Apr. 1913].
74. See pp. 31-32.
75. Davidson Papers, Box on Armenia, Grey to Archbishop of Canterbury 18 Dec. 1913: *Hansard*, 5th Ser. 1914, LXVI, 874. See also FO 371/2116/51007; *ibid.*, no. 56207.
76. *The Times*, 10 Nov. 1914, p. 10, col. 4; *ibid.*, 11 Nov. 1914, p. 10 col. 4.
77. *Hansard*, 5th Ser. 1915, LXXV, 1775 (Robert Cecil).
78. FO 371/2488/54821/62512. *Hansard*, 5th Ser. 1915, XIX, col. 777 (Archbishop of Canterbury); *ibid.*, cols. 774, 1001; Fisher, Bryce, II, pp. 330-2.
79. FO 371/2488/51009/192671; FO 371/2768/1455/10980, 1916 (FO wrongly had 1915), and 20 Jan. 1916.
80. See pp. 82-83.
81. *Aurora Mardiganian, The Auction of Souls* (London, 1920), preface.
82. *BAC Minutes*, 9 Dec. 1915.
83. FO 371/2485/40247.
84. *BAC Minutes*, 14 Nov. 1916; *The Times*, 10 Nov. 1916, p. 10, col. 3.
85. Bryce Papers, UB 65, Boghos Nubar to Bryce, 27 Sept. 1916. encl. French transl. of Russian article in *Reitsch*, 28 July/10 Aug. 1916.
86. *BAC Minutes*, 3 Apr. 1917.
87. *Ibid.*, 12 Mar. 1918.
88. *Ibid.*, 21 Oct. 1918; FO 371/3404/177074; FO 371/3448/178097.
89. FO 371/3449/181110.
90. MS Bryce 11, f. 46, Bryce to Gladstone 22 Apr. (1880). MS Bryce 10, ff. 26-7, Gladstone to Bryce, 26 Apr. 1880.

91. Bryce Papers, UB 63, poster about public meeting, 7 May 1895.
92. *Ibid.*, Rev. Baronian, Manchester, to Bryce, 20 Apr. 1895. MS Bryce, 12, f. 167, Bryce to Gladstone, 3 May 1895.
93. Lucy Violet Hodgkin, George Lloyd Hodgkin 1880-1918 (Edinburgh, 1921), p. 50; A. J. Toynbee, *Armenian Atrocities: The Murder of a Nation* (London, 1915), pp. 17-18; see also Emily J. Robinson, *The Truth About Armenia* (London, 1913), pp. 3, 14-15; W. Llewellyn Williams, *Armenia's Tragic Story* (London, 1916), pp. 17-19.
94. Maud A. Rowntree, *In the City of the Sultan* (The Work of the Friends' Armenian Mission, Constantinople) (London, 1917), pp. 3-4, 6; Charles D. Terell, *Historical Sketch of the Friends' Armenian Mission from 1881 to 1926* (London, n. d.), pp. 7, 9-10, 12, 14.
95. Religious Soc. of Friends, 033.3, *Friends Armenian Mission Reports 1883-1925*, Friends Arm. Commit. Rep. 1924-5, quoting Burgess, 22 Apr. 1925.
96. *Ibid.*, Friends' Arm. Mission in Constantinople, Reports for 1915, 1918-19, 1920-21.
97. *Friend of Armenia*, New Series, no. 73 (June 1919), p. 9.
98. See p. 47 and for Lady Frederick Cavendish, p. 42.
99. *Friend of Armenia*, no. 1 (Feb. 1900), back cover; *ibid.*, no. 60 (Mar. 1915), back cover; no. 1 (Feb. 1900), p. 15.
100. *Ibid.*, no. 34 (summer 1906), p. 112; no 38 (summer 1909) pp. 18-24; no. 41 (spring 1910) p. 9. FO 371/773/21710, FO 371/771/16486, FO 371/772/20203.
101. See above, p. 47.
102. *Friend of Armenia*, no. 63 (April 1916), p. 16.
103. *Ibid.*, no. 60 (March 1915).
104. Miss Pauline Agancor was Honorary Secretary, Miss Lily John, Honorary Treasurer and Mrs. Nevric Gudencian, Mrs. A. P. Hacobian, Mrs. Mosditchian and Mrs. Shahinian, Members.
105. *Ararat* (London), VI, no. 60 (Aug. 1918), pp. 126-7.
106. See pp. 48.
107. *Ararat*, VI, no. 59 (June-July 1918).
108. *The Times*, 12 Jan. 1915, p. 7, col. 3.
109. For E. Robinson, see p. 43.
110. Bryce Papers, UB 66, Statement by Arm. Red Cross and Ref. Fund, Aug. 1915; G. W. E. Russell, MP about E. Robinson, in *Ararat*, V, no. 49 (July 1917), p. 22.
111. FO 371/533/9622.
112. Douglas Papers, vol. 61, f. 117, 'Origin, Basis and Present Constit. of the Arm. Refugees (Lord Mayor's Fund)'; BAC Minutes, 13 Oct. 1915.
113. *The Times*, 5 Oct. 1915, p. 11, col. 3; Williams Papers, private possession, Card. Bourne to Williams, 8 Oct. 1915; *The Times*, 16 Oct. 1915, p. 5, col. 3; Douglas Papers, vol. 61, f. 117, 'Origin, Basis and Present Constit. of the Arm. Refugees (Lord Mayor's Fund)'.
114. Bryce Papers, UB 66, Official Statement, The Arm. Ref. (Lord Mayor's) Fund.
115. BAC Propaganda Sub-Commit. Minutes, 8, 15 June 1920; *The Times*, 8 Oct. 1915, p. 5, col. 3; *ibid.*, 15 Nov. 1915, p. 9, col. 4; *ibid.*, 18 Nov. 1915, p. 11, col. 2.
116. *Ibid.*, 15 Dec. 1916, p. 7, col. 4; *ibid.*, 3 Feb. 1916, p. 11, col. 2.
117. *Ibid.*, 24 May 1917, p. 3, col. 6; *ibid.*, 17 Feb. 1916, p. 9, col. 4. Alice Stone Blackwell, 'Help the Armenians' in *New Armenia* (New York), VIII, no. 2 (15 Dec. 1915), p. 31.
118. *The Times*, 17 Feb. 1916, p. 8, col. 3; *ibid.*, 25 Aug., 1916, p. 6, col. 3.
119. Harold Buxton, *Trans-Caucasia* (London, 1926), preface; Hodgkin, *Hodgkin*, p. 49; *The Times*, 6 Apr. 1916, p. 4, col. 6.
120. Hodgkin Papers, private possession, *Journal*, f. 12, Hodgkin to Robin, 24 Apr. 1916; f. 20, Hodgkin to Mary, 28 Apr. 1916; Hodgkin Papers, Hodgkin to Mary, 30 June 1916; *ibid.*, 2 July 1916.
121. Arm. Ref. (Lord Mayor's) Fund, *Armenians: Saving the Remnant* (London, 1917), p. 4; *The Times*, 8 June 1916, p. 6, col. 3.
122. Davidson Papers, Box on Armenia, 'House of Lords' Paper, 17 Dec. 1919; See also *Hansard*, 5th Ser. 1919, XXXVIII, 279-88.

3. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԾԱՆԵՐ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔԻՆ

1. Djemal Pasha, *Memories of a Turkish Statesman 1913-1919* (London, 1922), p. 113.
2. Bodleian Library, MS Asquith 7, f. 54, Cab. Meeting, 9 July 1913.
3. *Hansard*, 5th Ser. 1909, I, col. 41; *ibid.*, 1914, LIX, 2191; MS Asquith 7, f. 54. Grey of Fallodon, *Twenty-Five Years 1892-1916* (London, 1925), I, p. 185.
4. MS Asquith 7, f. 170, Cab. Meeting, 17 Aug. 1914; Grey, *ibid.*, II, pp. 167, 168.
5. MS Asquith 7, f. 174.
6. *Hansard*, 5th Ser. 1914, LXVIII, 4. Also in MS Asquith 85, f. 270.
7. *The Times*, 10 Nov. 1914, p. 10, col. 4, Guildhall speech.
8. Grey, *Twenty-Five Years*, II, pp. 167, 176, *ibid.*, II, p. 166. See also, W. S. Churchill, *The World Crisis — The Aftermath* (London, 1929), p. 130.
9. MS Asquith 7, f. 206, Cab. Meeting, 23 Sept. 1914; *ibid.*, ff. 210-11.
10. *The Times*, 11 Nov. 1914, p. 10, col. 4 (at the City Temple).
11. Grey, *Twenty-Five Years*, II, pp. 103, 108, 114; *ibid.*, p. 116.
12. *The Times*, 24 Oct. 1916, p. 10, col. 2; *ibid.*, 10 Nov. 1916, p. 10, col. 3.
13. FO 371/2488/51009/51010.
14. *Ibid.*, no. 51010; *ibid.*, File 51009, nos. 53073, 53153.
15. *Ibid.*, no. 55449, Catholicos, Etchmiadzin, to King, 4 May 1915; Grey to Catholicos, draft of tel., 12 May 1915.
16. *Ibid.*, no. 58387; *ibid.*, nos. 58350, 58387.
17. J. S. Kirakosian (ed.), *Hayastane Mijazcayin Divanacitutyun ev Sovetakan Artukian Kaghakaganutyun Pastataghterum, 1828-1923* (Armenia in the Documents of International Diplomacy and Soviet Foreign Policy, 1828-1923) (Erevan, 1972), p. 376, Benckendorff to Sazonov, 20/7 May 1915, FO 371/2488/51009/59097, Grey to Bertie, 18 May 1915.
18. FO 371/2488/51009/59205/63095/63903.
19. *Ibid.*, no. 63095.
20. *Ibid.*, no. 115852.
21. House of Lords Record Office, Lloyd George Papers, D/20/2/18. Graves to Lloyd George, 15 Sept. 1915. Lloyd George minuted 'I am in agreement with the views he expresses about the Turk' (1 Oct. 1915).
22. FO 371/2488/51009/123491. See minute initialled by E. P., 2 Sept. 1915: "There is no doubt, I fear, about the facts".
23. *Ibid.*, no. 125295.
24. *Ibid.*, nos. 140259, 148680.
25. *Ibid.*, no. 192672.
26. *Ibid.*, no. 148432; *ibid.*, no. 143444, cuttings Ch. *Sc. Mon.*, 15 Sept. 1915.
27. *Ibid.*, no. 143477. See also *ibid.*, nos. 148432, 151442, 171151.
28. *Ibid.*, no. 191832, cutting from the *New York Times*, 1 Dec. 1915.
29. *Ibid.*, no. 153862.
30. *Ibid.*, nos. 140259/143153/192671/192672/198351/200063.
31. *Ibid.*, no. 156771.
32. *Ibid.*, 196244.
33. FO 371/2768/1455/12592. A. J. Toynbee, *Armenian Atrocities: The Murder of a Nation* (London, 1915), p. 17; FO 371/2488/51009/153862.
34. Grey, *Twenty Five Years*, II, p. 86.
35. Bryce Papers, UB 1, Asquith to Bryce, 28 Apr. 1908, 19 Dec. 1912; *ibid.*, UB 57, Spring-Rice to Fr. Primrose, copy, n.d., rec'd 14 May 1915; *ibid.*, UB 54, 'American Press Resume', for Cab., quoted *New York Tribune*, 13 May 1915; same also in UB 57; *ibid.*, Masterman to Bryce, 7 June 1915.

36. A.J. Toynbee, *Acquaintances* (London, 1967), p. 149; PP, 1916, vol. XXXIII, *The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-16*. Hansard, 5th Ser. 1916, LXXXVII, 1547; *ibid.*, LXXXV, 2650.
37. PP, 1916, vol. XXXIII (Misc. No. 31, *The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-16*), pp. xvi, xxi.
38. FO 371/2768/1455/45923.
39. *Ibid.*,
40. *Ibid.*, no. 20335.
41. *Ibid.*, no. 35658.
42. FO 371/2488/51009/123491.
43. Toynbee, *Acquaintances*, pp. 149-52; Bryce Papers, UB 57, cutting, *New York American*, 2 Feb. 1916.
44. Toynbee, *Acquaintances*, pp. 149-52.
45. Mosa Anderson, Noel Buxton: *A Life* (London, 1952), pp. 81, 110; Bodleian Library, Toynbee Papers, Box on Armenia, 'Memorial', 26 Sept. 1924.
46. FO 371/2488/51009/143621; *ibid.*, no. 148483, minute by Loeock, 'We have taken steps to draw the attention of neutrals to this Debate'.
47. Hansard, 5th Ser. 1915 XIX, cols. 994-1000.
48. FO 371/2488/51009/192671.
49. FO 371/2768/10980.
50. *Ibid.*, no. 1455; *ibid.*, no. 10980. FO 371/2488/51009/200063.
51. FO 371/2768/1455/261608.
52. *Ibid.*, no. 261609; Hansard, 5th Ser. 1916, LXXXVIII, 1636.
53. FO 371/3052/74082. A.J. Toynbee, *The Western Question in Greece and Turkey* (London, 1922), preface ix.
54. FO 371/3052/74082/88066, transl. and copy of article in *Swiss Orient-Mission*, April (1917), transmitted by Herislet to Balfour, 26 Apr. 1917.
55. *Ibid.*, no. 97911.
56. See above p. 73.
57. *The Times*, 4 Jan. 1916, p. 7, col. 5; *ibid.*, 8 Feb. 1916, p. 7, col. 5; *ibid.*, 30 Sept. 1915, p. 7, col. 2; *ibid.*, 8 Oct. 1915, p. 7, cols. 2-3.
58. Ulrich Trumpener, *Germany and the Ottoman Empire 1914-1918* (Princeton, 1968), pp. 204-5; see also, pp. 221, 370, 232, 266.
59. V.H. Rothwell, *British War Aims and Peace Diplomacy 1914-1918* (Oxford, 1971), p. 96; Marvin Swartz, *The Union of Democratic Control in British Politics During the First World War* (Oxford, 1971), pp. 194-8.
60. Hansard, 5th Ser. 1917, XCVIII, cols. 2007-8.
61. G.A. Barnes in CAB 23/13, War Cab. 308A, minute 3, 31 Dec. 1917.
62. Rothwell, *British War Aims*, pp. 131, 288.
63. Hansard, 5th Ser. 1917, XCVIII (98), 2038, 2041-3.
64. A.J.P. Taylor, 'The War Aims of the Allies in the First World War' in R. Pares and A.J.P. Taylor (eds.), *Essays presented to Sir Lewis Namier* (London, 1956), pp. 499, 497.
65. Hansard, 5th Ser. 1917, X, 2219-21.
66. FO 371/2488/51009/127223. *Ibid.*, no. 153862. *Ibid.*, no. 149875.
67. Sun (New York), 16 Feb. 1916, extr. in FO 371/2768/1455/39517.
68. [Turkey], *Verité sur le mouvement revolutionnaire Arménien et les mesures gouvernementales* (Constantinople, 1916), pp. 13, 15.
69. FO 371/2488/51009/152040.
70. PP, 1916, XXXIII (Miscellaneous no. 31), pp. 627-32, 637, 633; Kirakosian (ed.), *Hayastane Pas-tatghertum*, p. 374, Sazonov to Russian ambassador London, tel. no. 2247, 15/2 May 1915. See also Naim Bey, *The Memoirs of Naim Bey: Turkish Official Documents Relating to the Deportations and Massacres of Armenians* (London, 1920); Mevlanzade Rifat, *Turkiye Inkilabinin İcyuzu* (The Inner aspects of the Turkish Revolution) (Aleppo, 1929), quoted in E.K. Sarkisian and R.G. Sahakian, *Vital Issues in Modern Armenian History* (trans. E.B. Chrakian) (Watertown, Mass., 1965), pp. 22, 29, 33-6; *Daily Telegraph*, 29 May 1922, p. 11, cols. 5-6.
71. This is the line usually taken by Turkish historians. See Yusuf Hikmet Bayur, *Türk İnkilabi Tarihi* (History of the Turkish Revolution), (Ankara, 1957), III, pt. 3, pp. 6-10, 35-49; İsaat Uras, *Tarihite Ermeniler ve Ermeni Meselesi* (The Armenians in History and the Armenian Question) (Ankara 1950), pp. 618-25; Ahmed Rüstem, *La Guerre Mondiale et la Question Turco-Armenienne* (Berne, 1918), pp. 63-4, 133-4.
72. Churchill, *The Aftermath*, p. 405.
73. Djemal Pasha, *Memories*, p. 277.
74. Trumpener, *Germany and the Ottoman Empire*, p. 212, quot. Wangenheim to Bethmann Hollweg, 17 June 1915; *ibid.*, p. 213, Wangenheim to Hollweg, 7 July 1915; *ibid.*, p. 218 quot. from Johannes Lepsius (ed.), *Deutschland und Armenien 1914-1918. Sammlung Diplomatischer Aktenstücke* (Postdam 1919), no. 131. Trumpener, *ibid.*, p. 209.
75. J.S. Kirakosian, *Arajin Hamashkharhayin Paterazme ev Arevmlahayutyune* (The First World War and the People of Western Armenia) (Erevan, 1965), p. 349.
76. Howard M. Sachar, *The Emergence of the Middle East 1914-1924* (New York, 1969), pp. 114-15.
77. Hansard, 5th Ser. 1915, LXXV, col. 1774.
78. Bryce Papers, UB 55, Kitchener to Bryce, 10 Apr. 1915; FO 371/2485/30439; *ibid.*, no. 51438.
79. *Ibid.*, nos. 30439/106762. Moutafoff and A. Gamsaragan, Arm. Commit. of Nat. Defence, Alexandria, to Maxwell, 3 July 1915, in McMahon to Grey, 15 July 1915.
80. *Ibid.*, no. 106769; *ibid.*, no. 196024.
81. *Ibid.*, no. 30439/106769; *ibid.*, nos. 106762, 113148, 136059, 196024.
82. FO 371/2488/51009/172811.
83. Rothwell, *British War Aims*, p. 7.
84. FO 371/2490/130257.
85. *Ibid.*, nos. 129419, 130257, 131046.
86. *Ibid.*, nos. 131502, 148384.
87. Rothwell, *British War Aims*, p. 99; Paul Guinn, *British Strategy and Politics 1914-1915* (Oxford, 1965), pp. 225, 235. WO 106/1516, f. 16.
88. Guinn, *ibid.*, pp. 224, 222, 217; WO 106/1516, f. 16.
89. F.J. Moberly (comp.), *The Campaign in Mesopotamia 1914-1918* (based on official documents) (London, 1923-7), vol. III, p. 298. L. Woodward, *Great Britain and the War of 1914-1918* (London, 1967), p. 110.
90. FO 438/10/4; CAB 24/22, GT 1605; *ibid.*, GT1761.
91. Moberly, *Campaign in Mesopotamia*, III, pp. 299, 302; *ibid.*, IV, pp. 9, 102; Woodward, *Great Britain and the War of 1914-1918*, p. 111. W.E.D. Allen and P. Muratoff, *Caucasian Battlefields: A History of the Wars on the Turco-Caucasian Border 1828-1921* (Cambridge 1953), p. 457.
92. CAB 24/29, GT 2347. Moberly, *Campaign in Mesopotamia*, IV, p. 102.
93. CAB 23/4, War Cab. 255, min. 7, 23 Oct. 1917.
94. FO 438/10/169.
95. FO 371/3016/209437/208687.
96. *Ibid.*, Bryce Papers, UB 65, transl. of article in *Retsch* of 28 July/10 Aug. 1916, encl. in Boghos Nubar to Bryce, 27 Sept. 1916.
97. FO 371/3016/209437; FO 371/3062/219742; FO 371/3016/208687.
98. *Ibid.*, FO to Bertie, 10 Nov. 1917; *ibid.*, nos. 218746, 221496.
99. Richard H. Ullman, *Anglo-Soviet Relations, 1917-1921, Vol. I, Intervention and the War* (Princeton, 1961), p. 28.
100. CAB 23/4, War Cab. 289, min. 10, 3 Dec. 1917. FO 371/3018/229192/232002.
101. CAB 23/4, War Cab. 294, min. 14, 7 Dec. 1917.
102. Bodleian Library, Milner Papers, Box 88, Diary, 2 Dec., 6 Dec. 1917; FO 371/3016/230983, FO 371/3062/244368.
103. FO 371/3018/236815. MS Milner, dep. 369, Box GI, Marling, quot. Shore, 8 Dec. 1917.

104. FO 371/3018/245628.
105. FO 371/3062/240614.
106. FO 371/3016/230983. Moberly, *Campaign in Mesopotamia*, III, p. 299.
107. General Ludendorff, *My War Memories 1914-1918*, 2nd edn (London, n.d.), II, p. 620; Allen and Muratoff, *Caucasian Battlefields*, p. 459.
108. Liman von Sanders, *Five Years in Turkey* (Annapolis, 1927), pp. 268, 254. Moberly, *Campaign in Mesopotamia*, IV, preface, pp. ii, iii. Allen and Muratoff, *Caucasian Battlefields*, pp. 459-60, 470; see also Sanders, *ibid.*, p. 256.
109. Sanders, *ibid.*, p. 244.
110. Moberly, *Campaign in Mesopotamia*, IV, pp. 105, 246, 216; Ronald G. Suny, *The Baku Commune 1917-1918* (Princeton, 1972), p. 335.
111. Allen and Muratoff, *Caucasian Battlefields*, p. 485.
112. British Library, Balfour MSS 49699, ff. 53-4.
113. L. C. Dunsterville, *The Adventures of Dunsterforce* (London, 1920), pp. 3, 13-14. PRO, Robert Cecil Papers, FO 800/198, f. 175. Ranald MacDonell, '... And Nothing Long' (London, 1938), p. 202.
114. FO 371/3404/109357.
115. WO 106/64, EC 1564.
116. Milner MSS, Box G. 1, memo., signature illegible, 18 Jan. 1918. Balfour Papers, Add. MS. 49738, ff. 200-1, Cecil to Balfour, priv. 8 Jan. 1918. FO 371/3018/235977; CAB 24/34, GT 2852. MacDonell, '... And Nothing Long', pp. 179, 185.
117. Moberly, *Campaign in Mesopotamia*, IV, p. 105.
118. FO 371/3411/154943; Artin H. Arslanian 'Dunsterville's Adventures: A Reappraisal', *Internat. Journal of Middle East Studies*, vol. 12 (1980), pp. 199-216.
119. FO 371/3018/229192/232002/245628.
120. R.G. Hovannisian, *Armenia on the Road to Independence, 1918* (Berkeley/Los Angeles, 1967), pp. 107, 119-21; F. Kazemzadeh, *The Struggle for Transcaucasia*, (New York/Oxford, 1951), pp. 57, 84, 86; Richard Pipes, *The Formation of the Soviet Union*, revised edn, (Harvard, 1964), p. 103.
121. Article IV related to Armenia and Caucasus. See John W. Wheeler-Bennett, *Brest-Litovsk: The Forgotten Peace, March 1918* (London, 1938), pp. 405-6.
122. Allen and Muratoff, *Caucasian Battlefields*, pp. 458-9; Khatisian, *Hayastani Hanrapetutian Dsagumun U Zargatsume* (The Creation and Development of the Republic of Armenia), 2nd edn (Beirut, 1968), pp. 29, 32; Hovannisian, *Independence*, p. 115.
123. Kazemzadeh, *Struggle*, pp. 111, 114.
124. Khatisian, *Hanrapetutian Zargatsume*, p. 82.
125. Christopher J. Walker, *Armenia: The Survival of a Nation* (London, 1980), p. 257.
126. H. Kajaznuni, H. H. Dashnaksutiune Anelik Chuni Ayles (Dashnaksutiun Has Nothing To Do Any More) (Vienna, 1923), p. 30.
127. S. Vratsian, *Hayastani Hanrapetutian* (The Republic of Armenia) (Paris, 1928), p. 155.
128. About one-third of Soviet Armenia, Khatisian, *Hanrapetutian Zargatsume*, pp. 86-7; Vratsian, *Hayastani Hanrapetutian* p. 155, gives 12,000 square kilometres.
129. A certified copy of the Treaty obtained by Br. Milit. Intelligence from the Porte after the Armistice is in FO 371/9158/E5523; Hovannisian, *Independence*, pp. 196-8, 201.
130. Khatisian, *Hanrapetutian Zargatsume*, pp. 89, 102.
131. Jacques Kayaloff, *The Battle of Sardarabad* (The Hague/Paris, 1973). See also Vratsian, *Hayastani Hanrapetutian*, pp. 97, 118-21; Khatisian, *Hanrapetutian Zargatsume*, p. 80; Kajaznuni, H. H. Dashnaksutiune, pp. 30-1; Suny, *Baku Commune*, pp. 280-7.
132. FO 371/3659/95969. Hovannisian, *Independence*, p. 194. M. Phillips Price, the *Manchester Guardian* correspondent, has described Andranik as 'thick set and hardy', 'a simple child of the mountains' with 'a kind, almost benevolent face', in *War and Revolution in Asiatic Russia* (London, 1918), p. 136. D.S. Northcote, resid. Erevan, 1922-5, has referred to the legends about Andranik's invulnerability among the Armenian peasantry: British Library, Northcote Papers, Add. MS. 57560, 'Armenia', p. 26.

133. See Hovannisian, *Independence*, pp. 114-15; Khatisian, *Hanrapetutian Zargatsume*, p. 32. Allen and Muratoff, *Caucasian Battlefields*, 470-1.
134. Bryce Papers, UB 55, R. Cecil to Bryce, 3 Oct. 1918; copy in FO 371/3404/164847. See also, *ibid.*, no. 162647.
135. See page 104.
136. Price, *War and Revolution*, p. 139.
137. FO 371/3404/164439, Hovannisian, *Independence*, pp. 41-2.
138. Churchill, *The Aftermath*, pp. 404-5; CAB 24/29, GT 2347; Hovannisian, *ibid.*, pp. 44, 47.
139. Agreement between Georges Picot, Sir Mark Sykes and Boghos Nubar at French Embassy, London, 27 Oct. 1916, quot. in Arm. Nat. Deleg. Papers, microf., reel 13C/005234-7; Bryce Papers, UB67, Boghos Nubar to Bryce, 9 Feb. 1917.
140. Ts. P. Aghayan, *Imy Zhoghoverdi Azatagrakan Paykari Patmutyunits* (From the History of the Liberation Struggle of the Armenian People) (Erevan, 1976), p. 383; Hovannisian, *Independence*, p. 45; Kazemzadeh, *Struggle*, p. 25.
141. *The Times*, 11 Feb. 1915, p. 7, col. 2. See also FO 371/2481/24821.
142. FO 371/2485/30439/32321, FO 371/2768/938/68431; *ibid.*, no. 70889. 'Russia does NOT wish to have Armenia under her suzerainty', Lancelot Oliphant minuted on 24 Apr. 1916 in FO 371/2768/938/77075.
143. See pp. 72 and 55, 56.
144. Douglas Papers, vol. 61, f. 79, The Armenian Bureau (London), leaflet no. 6, "France and Armenia", 29 July 1920.
145. Lloyd George Papers, C/11/2/72. FO 371/2485/56472.
146. FO 371/2488/96760, Bryce Papers, UB 67, 9 Feb. 1917.
147. Taylor, 'War Aims', pp. 475-6.
148. *The Times*, 10 Nov. 1916, p. 10, col. 3.
149. Taylor, 'War Aims', p. 491.
150. Arm. Nat. Deleg. Papers, microf., reel 13C/005234-7. Agreement between Georges Picot, Sir Mark Sykes and Boghos Nubar at French Embassy, London, 27 Oct. 1916; *ibid.*, B. Nubar to Arakel Nubar, copy, 27 Oct. 1916.
151. Bryce Papers, UB 67, Boghos Nubar to Bryce, 9 Feb. 1917.
152. CAB 23/3, War Cab. 171, 27 June 1917.
153. Toynebee Papers, Box on Armenia, note of convers. between Boghos Nubar and Toynebee, by latter, 6 Nov. 1917.
154. FO 371/3062/227539.
155. See pp. 101-102.
156. FO 371/3016/221496.
157. FO 371/3062/234125; *ibid.*, no. 237702.
158. *ibid.*, 234125; *ibid.*, no. 237702.
159. See p. 92.
160. CAB 23/5 War Cab. 314, append., 4 Jan. 1918.
161. Rothwell, *British War Aims*, pp. 131, 2. Lloyd George Papers, F/29/1/52.
162. CAB 23/6, War Cab. 435, min. 8, 24 June 1918; Lord Beaverbrook, *Men and Power 1917-1918* (London, 1956), p. 344.
163. See p. 92.
164. MacDonell, '... And Nothing Long', pp. 225-9, 223; Suny, *Baku Commune*, p. 305.
165. *Hansard*, 5th Ser. 1918, vol. 108, col. 473.
166. Bodleian Library, Fisher Papers, Box 11, Arm. Nat. Deleg., *Memorandum on the Arm. Question* (Paris, 1918), p. 4; also in Toynebee Papers, Box on Armenia, *Armenia's Charter* (London, 1918), p. 9.
167. Allenby himself was 'proud' to have had, under his command, an Armenian contingent which had fought 'brilliantly': see Arm. Nat. Deleg. Papers, microf., reel 3C/004136-7, quot. Allenby to Boghos Nubar, Oct. 1918 and *ibid.*, reel 4C/006830, Allenby to Lt. Shishmanian 29 Dec. 1919.
168. Bryce Papers, UB 55, R. Cecil to Bryce, 3 Oct. 1918. Copy in FO 371/3404/164439; Arm. Nat. Deleg. Papers, microf., reel 4C/006834 in Fr. see also *The Times*, 4 Oct. 1918, p. 8, col. 4.

169. FO 371/3404/162745.
170. Rothwell, *British War Aims*, p. 138; FO 371/3060/169535, quot. in Rothwell, p. 138. CAB 23/16 War Cab. 362a, 8 Mar. 1918.
171. D. Lloyd George, *The Truth About The Peace Treaties* (London, 1938), p. 1118; British Library, Robert Cecil Add MS 51105 f. 144. CAB 25/120/80, Supreme War Council Minutes, 2 Feb. 1918, quot. in Rothwell, *ibid.*, p. 285.
172. Taylor, 'War Aims', p. 491.
173. Bryce Papers, UB 25, Bryce to C.P. Scott, 28 Dec. 1921.
174. MS Asquith 8, ff. 17-18, 23-4, Cab. Meetings 9 Mar., 23 Mar., 1915: Grey, *Twenty-Five Years*, II, pp. 177-82; CAB 42/2/3/5/14, War Council Meetings, 3 Mar., 10 Mar., 19 Mar., 1915.
175. CAB 42/2/5/14, War Council Meetings, 10 Mar., 19 Mar. 1915.
176. CAB 27/1, paras. 11, 12, 32, 100; Aaron S. Kileman, 'Britain's War Aims in the Middle East in 1915', *Journal of Contemporary History*, vol. III, no. 3 (July 1968), pp. 237-73.
177. See p. 5.
178. See p. 119.
179. The Armenian National Delegation asked for an autonomous state including the 'six vilayets' and Cilicia under protection of Allied powers, one acting as mandatory. Memo, June 1918, in Fisher Papers, Box 11. For other Armenian memoranda, see FO 371/2485/43561/48572/56472; also, FO 371/2488/96760; FO 371/3404/183916.

4. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐ. ՄՈՒՏԻՐՈՍԷՆ ՍԵՒՐ

1. CAB 23/3, War Cab. 171, 27 June 1917. CAB 23/5, War Cab. 314, 4 Jan. 1918.
2. FO 371/3062/231416/24251.
3. CAB 23/31, War Cab. 308A, 31 Dec. 1917.
4. Liman von Sanders, *Five Years in Turkey* (Annapolis, 1927), pp. 9, 130-1, 260. Robert Cecil Papers, Add. MS 51094, ff. 28, 29.
5. FO 371/2768/87999.
6. FO 371/3411/166047. FO 371/3448/167085. *Ibid.*, no. 165602.
7. *Ibid.*, nos. 167085/170727.
8. *Ibid.*, no. 167738.
9. *Ibid.*, no. 177193.
10. A. Khatisian, *Hayastani Hanrapetutian Dsagumn u Zargatsume* (The Creation and Development of the Republic of Armenia), 2nd edn (Beirut, 1968), p. 113. The Armenians did not agree.
11. House of Lords Records Office, Bonar Law Papers, 94/20.
12. FO 371/3448/167085.
13. CAB 23/14, War Cabinet 482A, min. 6, 3 Oct. 1918.
14. FO 371/3448/166382/168408.
15. FO 371/3404/55708/166169. FO 371/3448/166382/168408.
16. *Ibid.*, nos. 169045/168408/169045.
17. *Ibid.*, no. 178219. FO 371/3411/166030.
18. FO 371/3448/167085. FO 371/3400/182320.
19. FO 371/3448/166382. FO 371/3404/166169. FO 371/3411/167860.
20. CAB 23/6, War Cab. 435, min. 8, 24 June 1918.
21. CAB 23/14, War Cab. 482A, min. 8, 3 Oct. 1918.
22. *Ibid.*, War Cab. 489A, min. 3, 21 Oct. 1918.

23. *Ibid.*, War Cab. 489B, min. 4, 22 Oct. 1918. D. Lloyd George, *War Memoirs* (London, 1936), VI, pp. 3310-11. CAB 23/14 War Cab. 490A, min. 1, 24 Oct. 1918.
24. FO 371/3448/175953.
25. CAB 23/14, War Cab. 489B, mins. 4 and 6, 22 Oct. 1918; War Cab. 490A, min. 1, 24 Oct. 1918.
26. *Ibid.*, min. 2, 24 Oct. 1918.
27. FO 371/3448/178097, no. 46Z.
28. Lloyd George Papers, F/11/9/19.
29. CAB 23/14, War Cab. 491A, min. 7, 25 Oct. 1918. War Cab. 491B, min. 12, 26 Oct. 1918. C. E. Callwell, *Field-Marshal Sir Henry Wilson: His Life and Diaries* (London, 1927), II, p. 229.
30. CAB 23/14, War Cab. 491B, min. 12, 26 Oct. 1918. About Balfour's detachment, see Lord Vansittart, *The Mist Procession* (London, 1958), pp. 58, 218, 232.
31. CAB 23/14, War Cab. 491B, min. 12, 26 Oct. 1918. CAB 23/8, War Cab. 492, min. 9, 29 Oct. 1918. CAB 23/14, War Cab. 489B, min. 6, 22 Oct. 1918.
32. *Ibid.*, 494A, min. 1, 31 Oct. 1918.
33. Lord Beaverbrook, *Men and Power 1917-1918* (London, 1956), p. 309. CAB 23/14, War Cab. 494A, min. 1, 31 Oct. 1918.
34. FO 371/3448/178097, Admiralty to C. -in-C. Medit., 46Z, 22 Oct. 1918.
35. FO 371/3449/181110, C.-in-C. Medit. to Admiralty, 593Z, 31 Oct. 1918.
36. FO 371/3404/183152.
37. CAB 23/14, War Cab. 494A, min. 2, 31 Oct. 1918.
38. Robert Cecil Papers, Add. MS. 51094, ff. 30-1, 36. FO 371/3404/166169.
39. See pp. 119-120. CAB 23/6, War Cab. 435, 24 June 1918.
40. *Hansard*, 5th Ser. 1918, vol. 110, col. 2087.
41. FO 371/3448/165564/178219.
42. FO 371/3449/182464.
43. FO 371/3448/165602/172713/173330.
44. FO 371/5259/E5732, copy of actual negotiations concerning the Armistice of Mudros.
45. FO 371/3449/186944.
46. Arno J. Mayer, *Politics and Diplomacy of Peacemaking* (London, 1968), p. 95.
47. CAB 23/14, War Cab. 482A, min. 8, 3 Oct. 1918.
48. FO 800/201.
49. Churchill College Library, Hankey Papers, HNKY 1/6, diary, Paris, entries for 30, 31 Oct. 1918.
50. Harold Nicolson, *Curzon: The Last Phase 1919-1925* (London, 1934), pp. 116-17.
51. See pp. 130-131.
52. See p. 136.
53. *Documents on British Foreign Policy 1919-1939* (hereafter DBFP) (London, 1947-), vol. VII, p. 290. (All volumes referred to in this book are in the first series.)
54. Diary of E. Sanders, 10 Feb. 1919, quot. in Shane Leslie, *Mark Sykes: His Life and Letters* (London, 1923), p. 291; R. Adelson, *Mark Sykes: Portrait of an Amateur* (London, 1975), p. 294.
55. *Hansard*, 5th Ser. 1918, vol. 110, cols. 3245-6; *ibid.*, XXXII (Lords), 35-41; *ibid.*, 1919, XXXIII (Lords), 255-8; *ibid.*, 1920, vol. 39 (Lords), col. 395; Bryce, 'The Revision of The Turkish Treaty: Armenia', *Contemporary Review*, vol. 119 (May 1921), p. 578.
56. CAB 23/8, War Cab. 499, mins. 3 and 5, 7 Nov. 1918.
57. WO 106/1571, no. 28.
58. *Ibid.*
59. CAB 24/103, C. P. 1035, Annex II, section 1, no. 6. Callwell, *Wilson*, II, p. 229, entry for 3 Mar. 1920. Halid Edib, *The Turkish Ordeal* (London, 1928), p. 21n.
60. WO 106/330, Gen. Staff no. 189. WO 106/349, Summary of Intell., 22nd Series no. 37.
61. A. Rawlinson, *Adventures in the Near East 1918-1922* (London, 1923), pp. 225-6, 231, 288, 290, 299.
62. Oliver Baldwin, *Six Prisons and Two Revolutions* (London, 1924), p. 9. Bryce Papers, UB 67, *Chambers* to Bryce, 6 Apr. 1921, 14 Oct. 1919. Bryce, 'The Revision of The Turkish Treaty: Armenia', pp. 578-80.
63. CAB 23/8, War Cab. 492, min. 9, 29 Oct. 1918.

64. FO 371/3659/89585/86314. FO 371/3411/184497.
65. FO 371/3400/211505/213559, Sykes nos. 50 and 54 in Gen. Clayton, 23, 29 Dec. 1918; see also *ibid.* no. 209471.
66. FO 371/3449/183785.
67. FO 371/3416/194789. WO 106/1571, *Execution of the Armistice with Turkey*, p. 11.
68. FO 371/3657/106607.
69. Winston S. Churchill, *The World Crisis — The Aftermath* (London, 1929), p. 407. FO 371/3404/131379. FO 371/3416/187270.
70. Nicolson, Curzon, p. 2 (18 Nov. 1918). Churchill, *The Aftermath*, p. 361.
71. FO 608/83/7442.
72. Hansard, 5th Ser. 1918, vol. 110, cols. 2088, 3239-69, 3264, 3268.
73. Churchill, *The Aftermath*, p. 367.
74. WO 106/64, Maunsell, "Kurdistan". CAB 27/24, War Cab. Eastern Commit. 40, 2 Dec. 1918 (hereafter War Cab. E.C.). Trinity Coll., Cambridge, Montagu Papers AS-IV-6, 846 (4).
75. CAB 27/24 War Cab. E.C. 42, R. Cecil, 9 Dec. 1918.
76. FO 371/2488/51009/96760. FO 371/3404/183916. Fisher Papers Box 11, Arm. Nat. Deleg. memo on Arm. question (Paris, June 1918), p. 12. Rep. of Arm. Archives, File 337/7, Aharonian to Williams (no. 4330), copy, 27 Aug. 1921; *ibid.*, File 333/3, Aharonian to Lloyd George (no. 462), copy, 7 Aug. 1919; *ibid.*, File 334/4, Nubar and Aharonian to Presid., Peace Conf., copy, 20 Mar. 1920.
77. FO 608/83/7442. CAB 27/24, War Cab. E.C. 40, Curzon, 2 Dec. 1918. H.A.L. Fisher, *James Bryce* (London, 1927), II, p. 211.
78. FO 371/3411/166030. CAB 27/36, E.C. 2359. CAB 27/24, War Cab. E.C. 40, 2 Dec. 1918.
79. Circulated to the Eastern Committee of the War Cabinet "provisionally only" since Balfour had not had time to give his "full consideration". See p. 12.
80. CAB 27/37, E.C. 2525.
81. CAB 27/36, E.C. 2359.
82. It is not clear to whom Lord Robert refers. For different population statistics in the "six Vilayets" see FO 371/1773/16927; FO 371/2137/56940; FO 371/2116/4947. See also pp. 3, 5.
83. CAB 27/24, War Cab. E.C. 40, pp. 4-6, 14, 17, 22, 2 Dec. 1918. *ibid.*, 38, min. 5, 21 Nov. 1918. *ibid.*, 40, p. 19, 2 Dec. 1918.
84. See p. 152.
85. CAB 27/24, War Cab. E.C. 42, p. 5, 9 Dec. 1918.
86. CAB 27/36, E.C. 2243. Also in CAB 27/38 E.C. 2632.
87. CAB 27/24, War Cab. E.C. 41, p. 5, 5 Dec. 1918. *Ibid.*, 40, p. 24, 2 Dec. 1918.
88. *Ibid.*, p. 22, 2 Dec. 1918; *ibid.*, 42, p. 5, 9 Dec. 1918.
89. *Ibid.*, 43, 16 Dec. 1918.
90. See pp. 152-154.
91. CAB 27/24, E.C. 42, p. 18, 9 Dec. 1918.
92. C.R.M.F. Cruttwell, *A History of the Great War 1914-1918*, 2nd edn (Oxford, 1936), p. 625.
93. FO 608/83/7442.
94. CAB 27/24 War Cab. E.C. 43, 16 Dec. 1918.
95. *Ibid.*
96. FO 371/7729/E8378. p.10.
97. CAB 27/24, War Cab. E.C. 40, 42, 43, held on 2, 9, 16 Dec. 1918 respectively.
98. *Ibid.*, 42, p. 12, 9 Dec. 1918.
99. CAB 27/36, E.C. 2359. CAB 27/24, War Cab. E.C. 40, 2 Dec. 1918.
100. CAB 27/38, E.C. 2632, FO 371/7729/E8378, p. 13.
101. CAB 27/24, War Cab. E.C. 43, 16 Dec. 1918.
102. FO 371/7729/E8378, pp. 13-16.
103. Curzon Papers, MSS. Eur. F.112/275, Inter-Departmental Conference on Middle East (IDCE) 11 mins. 6 March 1919.
104. Presid. of Deleg. of Repub. of Armenia at Paris.

105. Rep. of Arm. Archives, Files 333/3, 332/2, Aharonian to FO., copies, 14 Nov., 10 May 1919, respectively; DBFP, vol. II, pp. 725, 796-7, 924-5, 10 Jan., 19 Jan. 1920.
106. FO 371/3667/11067/11067.
107. FO 371/7729/E8378.
108. Curzon Papers, MSS Eur F. 112/275, IDCE 6th mins., 13 Feb. 1919.
109. Bodleian Library, Wardrop Papers, MS Wardr. d. 38/9/8.
110. R.G. Hovannissian, *The Republic of Armenia, Vol. I. The First Year 1918-1919* (California, 1971), p. 158fn.
111. See Rep. of Arm. Archives, File 334/4, L'Angleterre et L'Arménie by 'Observateur', Dec. 1920; FO 371/3661/1015/31192. FO 371/7729/E8378, p. 10. Firuz Kazemzadeh, *The Struggle for Transcaucasia* (New York/Oxford, 1951), pp. 172-3, 176.
112. Rep. of Arm. Archives, File 107/6, 'La Répub. Armén. et ses Voisins: Questions territor.' 1919, pp. 19-23; Kazemzadeh, *ibid.*, pp. 155, 181; FO 371/7729/E8378, p. 12.
113. FO 371/3659/97452, 17 June 1919; see also Rep. of Arm. Archives, File 107/6, 'La Répub. Armén. et ses Voisins: Questions territor.', 1919, pp. 3, 7, 11.
114. Artin H. Arslanian, 'Britain and the Question of Mountainous Karabagh', *Middle Eastern Studies*, vol. 16, no. 1 (Jan. 1980), p. 93. Rep. of Arm. Archives, File 333/3, Aharonian to Presidents of Italian, French, British and American Delegs., copy, 15 May 1919; Kazemzadeh, *Struggle*, p. 215.
115. W.E.D. Allen and P. Muratoff, *Caucasian Battlefields: A History of the Wars on the Turco-Caucasian Border 1828-1921* (Cambridge, 1953), pp. 497-8; Kazemzadeh, *ibid.*, pp. 199-200.
116. Rep. of Arm. Archives, File 333/3, Forestier-Walker to Shevki Pasha, 7 Jan. 1919; and Agreement with S. Tigranian, copies, 8 Jan. 1919. Hovannissian, *Republic*, I, pp. 202-24.
117. BAC Minutes, 29 July 1920.
118. Wardrop Papers, MS Wardr. d. 29/11/2.
119. Curzon Papers, MSS Eur F. 112/275, IDCE, 6th mins. 13 Feb. 1919; CAB 25/118, I.C. 128.
120. Michael Howard, *The Continental Commitment* (London, 1972), pp. 74, 79. Callwell, *Wilson*, II, pp. 160-1, entries for 4 and 6 Jan. 1919.
121. CAB 27/24, War Cab. E.C. 43, 16 Dec. 1918.
122. MS Milner dep. 136, f. 286. *Ibid.*, f. 212; *ibid.*, f. 161, G. 257.
123. *Ibid.*, ff. 245-6.
124. Hankey Papers, HNKY 1/5, diary entry for 4 Dec. 1920.
125. Lloyd George Papers P/27/3/37.
126. Curzon Papers, MSS, Eur. F. 112/275, IDCE, 11th mins., 6 Mar. 1919.
127. Callwell, *Wilson*, II, p. 164; *ibid.*, II, pp. 167-8, entry for 1 Feb. 1919.
128. Briton Cooper Busch, *Mudros to Lausanne: Britain's Frontier in West Asia, 1918-1923* (New York, 1976), p. 155; Hovannissian, *Republic*, I, p. 307.
129. CAB 23/21, Cab. 30 (20), min. 3, 21 May 1920; Callwell, *Wilson*, II, pp. 221-2, entry for 12 Jan. 1920.
130. Callwell, *ibid.*, p. 227, entry for 15 Feb. 1920. Lord Riddell, *Intimate Diary of the Peace Conference and After 1918-1923* (London, 1933), p. 204, entry for 20 June 1920; p. 270, entry for 25 Jan. 1921. Imperial War Museum, *Wilson Papers*, 731/18, 12 E/7.
131. See p. 155.
132. Hankey Papers, HNKY 1/5, diary, entry for 24 Jan. 1920. Callwell, *Wilson*, II, p. 224, entry for 19 Jan. 1920.
133. Churchill, *The Aftermath*, p. 367; Hankey Papers, HNKY, 1/5, diary, entry for 27 Mar. 1920.
134. Rawlinson, *Adventures*, p. 250.
135. FO 371/3659/121298.
136. *Ibid.*
137. FO 608/78/5936. Rawlinson, *Adventures*, p. 157.
138. Rawlinson, *ibid.*, pp. 227, 196. Stephen Bonsal, *Suitors and Suppliers: The Little Nations at Versailles* (New York, 1946), p. 186.
139. FO 371/3659/121849, GHQ Constant. to WO enc. I. 6871 and I. 6880.
140. *Ibid.*, nos. 121849/121298.

141. Rep. of Arm. Archives, File 333/3, Aharonian to Lloyd George, copy, 7 Aug. 1919; *ibid.*, Milit. Adviser, Deleg. Arm. Rep. to DMI, copy, 2 Sept. 1919; FO 608/78/18333.
142. FO 371/3667/11067/61966; *ibid.*, no. 70160.
143. FO 371/3668/11067/122957. Imperial War Museum, Wilson Diary, microfilm. DS/MISC/80. reel no. II, entry for 11 Aug. 1919.
144. FO 608/78/20367. *Ibid.*, nos. 20367 and 20832.
145. Bryce, 'The Revision of the Turkish Treaty: Armenia', p. 578.
146. Bryce Papers, UB 67, Chambers, Report on 'National Forces' in a letter to Bryce, 14 Oct. 1919; *ibid.*, UB 25, Bryce to Scott, 28 Dec. 1921.
147. See DBFP vol. IV, pp. 645-7.
148. Lloyd George, **The Truth About The Peace Treaties** (London, 1938), II, pp. 1009-15.
149. Balfour Papers, Add MSS 49734, ff. 153-4.
150. Lloyd George, **Peace Treaties**, I, p. 261; Lloyd George, **War Memoirs**, II, pp. 1014-16. W.S. Churchill, **Great Contemporaries** (London, 1937), p. 254; *ibid.*, pp. 239-40, 251. See also Vansittart, **The Mist Procession**, pp. 218, 232; Harold Nicolson, **People and Things** (London, 1931), pp. 12-13.
151. Churchill, *ibid.*, pp. 278, 281; Churchill, **The Aftermath**, p. 413, K. Young, **Arthur James Balfour** (London, 1963), pp. 243, 428. See also Beaverbrook, **Men and Power**, pp. 304, 309; Thomas Jones, **Whitehall Diary** (K. Middlemas, ed.) (London, 1969), I, p. 220; Vansittart, *ibid.*, p. 272.
152. Wilson Papers, 73/L/8, 12E/7.
153. Lord Beaverbrook, **Polliticians and the War 1914-1916** (London, 1960), pp. 191-2; Beaverbrook, **Men and Power**, 'Biographies', p. xxv; Lloyd George, **War Memoirs**, VI, p. 3377. DBFP, vol. XII, p. 609; Harry C. Luke, **Cities and Men** (London, 1953), II, p. 176. Callwell, **Wilson**, II, p. 234, entry for 20 Apr. 1920.
154. Callwell, *ibid.*, II, p. 188, entry for 5 May 1919.
155. CAB 24/89, G.T. 8292.
156. Callwell, **Wilson**, II, p. 218, entry for 30 Dec. 1919.
157. Hankey Papers, HNKY 1/5 diary, entry for 24 Jan. 1920.
158. Montagu Papers, AS-IV-3, 697 (1-5) and 698.
159. Bonar Law Papers, 94/20.
160. Lloyd George Papers, F/40/3/1; *ibid.*, F/40/3/2; CAB 24/103, C.P. 1046.
161. Bonar Law Papers, 98/7/5.
162. Lloyd George Papers, F/40/3/4; *ibid.*, F/40/3/5. Montagu Papers, AS-IV-6, 893 (1-2).
163. **Hansard**, 5th Ser. 1920, vol. 127, cols. 661-2. *Ibid.*, vol. 128, col. 1474.
164. CAB 25/118, S.W.C. 365. Lloyd George Papers, F/89/3/3, *ibid.*, F/89/3/13, CAB 23/12, War Cabs. 617 and 618, 19 Aug. 1919 (morning and afternoon).
165. Lloyd George Papers F/23/4/28, *ibid.*, F/89/2/33, *ibid.*, F/89/3/4, FO 371/3659/120555.
166. Lloyd George Papers, F/89/3/12, FO 371/3659/129090.
167. FO 371/3668/11067/120100. Lloyd George Papers, F/27/3/36. Labour Party LSI. 3/291/302/298/289.
168. See **Hansard**, 5th Ser. 1919, vol. 119, cols. 1304-5, 1676, 2034-5, 2058, 2061, 2065.
169. **BAC Minutes**, 18 Aug. 1919. FO 371/3668/11067/11569/116229.
170. DBFP vol. I, pp. 389-90.
171. FO 371/3658/74847; Balfour Papers, Add. MS. 49749 ff. 184-95.
172. Lloyd George Papers, F/89/3/12.
173. Balfour Papers, Add. MS 49749, f. 186-91; *ibid.*, ff. 192-5.
174. Lloyd George Papers, F/24/1/10. Hankey Papers, HNKY 1/5, diaries, entry for 4 Sept. 1919.
175. Lloyd George Papers, F/24/1/10.
176. **Bonsal, Suitors and Suppliants**, p. 192. Callwell, **Wilson**, II, p. 235, entry for 24 Apr. 1920.
177. **Hansard**, 5th Ser. 1919, vol. 119, cols. 2086-7; FO 371/3659/119103.
178. CAB 23/12, War Cab. 621, min. 1, 2 Sept. 1919.
179. Bonar Law Papers, 101/3/142. Lloyd George Papers, F/31/1/8.
180. Lloyd George Papers, F/31/1/9. Copy in Bonar Law Papers 101/3/143.
181. Hankey Papers, HNKY 1/5, diaries, entries for 29 July, 1 Aug. 1918. Cecil Papers, Add. MS 51094, f. 16.

182. **Hankey Papers**, HNKY 1/6, diaries, entry for 6 Oct. 1918. *Ibid.*, HNKY 1/5, diaries, entry for 2 July 1919.
183. FO 371/3668/11067/120100.
184. **Bonsal, Suitors and Suppliants**, pp. 191-2, entry for 3 Mar. 1919.
185. Lloyd George Papers F/206/4/22.
186. *Ibid.*, memo. by Council of League of Nations (A.J. 156), 11 Apr. 1920.
187. **Hankey Papers**, HNKY 1/5, diary, entry for 16 Oct. 1919. see also DBFP vol. IV, p. 797, fn. 3.
188. Lloyd George Papers F/206/4/22.
189. FO 371/5259/E5732.
190. CAB 23/21, Cab. 24/20, min. 1, 5 May 1920.
191. Davidson Papers, Box on Armenia, Curzon to Archbishop, 18 Aug. 1919; Curzon Papers, MSS Eur. F112/232 f. 44. Davidson Papers, Box on Armenia, Curzon to Archbishop, 23 Nov. 1921.
192. PP. 1920, vol. LI, **Treaty of Peace with Turkey**, articles 88-93, in pp. 633-4.
193. CAB 23/21, Cab. 30 (20) min. 3, 21 May 1920.
194. DBFP vol. XIII, p. 35. Callwell, **Wilson**, II, p. 234, entry for 20 Apr. 1920. Rep. of Arm. Archives, File 335/5, Boghos Nubar and Aharonian to Marshal Foch, 20 Jan. 1920.

5. ՊԱՏՐԱՆՔՆԵՐ. ՍԵՒՐԵՆ ԼՈՁԱՆ

1. British Empire, France, Italy, Japan, Armenia, Belgium, Greece, the Hedjaz, Poland, Portugal, Romania, the Serb-Croat-Slovene State and Czechoslovakia; see PP. 1920, vol. LI, p. 612.
2. 12 Feb. to 10 Apr. 1920. DBFP, vol. VII, pref.
3. *Ibid.*, p. 43, 14 Feb. 1920; *ibid.*, pp. 81, 83, 85.
4. 18-26 Apr. 1920, DBFP, vol. VIII, pp. 1-252.
5. *Ibid.*, p. 49, Meeting of Supreme Council, San Remo, 20 Apr. 1920. *Ibid.*, pp. 109-11, 138.
6. **Foreign Relations of the United States** (Dept. of State), 1920, vol. III, p. 796; see also, pp. 790-804.
7. Aharonian to Minister of For. Affairs, Erevan, 19 Aug. 1920, quot. in Simon Vratsian, **Hayastani Hanrapetutian** (The Republic of Armenia) (Paris, 1928), pp. 397-8.
8. H. Kajaznuni, H. H. **Dashnaksutuneh Anelik Chuni Aylevs** (Dashnaksutuneh Has Nothing to Do Any More) (Vienna, 1923), p. 42.
9. CAB 24/103, C.P. 1035, Annex, no. II.
10. *Ibid.*, C.P. 1014.
11. Michael Howard, **The Continental Commitment** (London, 1972), pp. 72-78. See also C.J. Lowe and M.L. Dockrill, **The Mirage of Power** (London, 1972), II, pp. 350, 362, 378; Kenneth O. Morgan, **Consensus and Disunity: The Lloyd George Coalition Government 1918-1922** (Oxford, 1979), p. 289.
12. CAB 24/103, C.P. 1014.
13. DBFP, vol. VIII, nos. 4, 6, 7, 9-16, 20.
14. *Ibid.*, pp. 56, 60, Supreme Council, San Remo, 20 Apr. 1920. *Ibid.*, p. 131 (A.J. 173).
15. WO 106/64 Col. Maunsell, 'Proposed Movement Inland From Trebizond', 31 Mar. 1920; *ibid.*, 'Problem for Staff Coll. Camberley.
16. DBFP, vol. XIII, p. 36, *ibid.*, vol. VIII, p. 122.
17. *Ibid.*, pp. 48-9.
18. *Ibid.*, p. 145 and pp. 109-12.
19. *Ibid.*, pp. 50, 62.
20. *Ibid.*, p. 157. *Ibid.*, pp. 61, 63.
21. *Ibid.*, p. 58, C.E. Callwell, **Field-Marshal Sir Henry Wilson: His Life and Diaries** (London, 1927), II, pp. 233-4, entry for 20 Apr. 1920.
22. CAB 24/103 C.P. 1014.

23. *Ibid.*, C.P. 1046.
24. For a discussion of British power in the Near East after the First World War, see Albert Hourani, *A Vision of History* (Beirut, 1961), pp. 124-5.
25. *DBFP*, vol. VII, p. 298; *ibid.*, p. 417.
26. *Hansard*, 5th Ser. 1920, vol. 127, col. 697.
27. Gordon A. Craig, 'The British Foreign Office from Grey to Austen Chamberlain' in G.A. Craig and F. Gilbert (eds.), *The Diplomats 1919-1939*, 2nd edn. (Princeton, 1960), pp. 28-9.
28. PP. 1920, vol. LI, p. 633: *Treaty of Peace with Turkey*, article 89.
29. CAB 23/21, Cab 30(20) min. 3, 21 May 1920.
30. *DBFP*, vol. II, pp. 923-5; *ibid.*, pp. 725, 796-7.
31. Rep. of Arm. Archives, File 334/4, Court, Erevan, true copy, 25 Jan. 1920.
32. CAB 23/21, Cab. 30(20), min. 3, 21 May 1920; *DBFP*, vol. II, p. 926; *ibid.*, vol. XII, p. 560; *ibid.*, p. 604, *ibid.*, p. 574.
33. Rep. of Arm. Archives, File 335/5, Tilley to Aharonian, orig., 20 May 1920; 'independence' in Foreign Office phraseology apparently meant anti-Bolshevism. Neither Armenia nor Azerbaijan were ever granted *de jure* recognition. Georgia was granted it in January 1921. See *DBFP*, vol. XII, p. 664.
34. *Ibid.*, p. 635.
35. Briton Cooper Busch, *Mudros to Lausanne: Britain's Frontier in West Asia, 1918-1923* (New York, 1976), pp. 5, 390.
36. FO 371/7729/E8378, pp. 13, 17.
37. Lloyd George Papers F/206/4/10.
38. Curzon Papers, MSS Eur. F 112/279.
39. Callwell, *Wilson*, II, pp. 221-2, 224, entries for 12, 19 Jan. 1920. *Ibid.*, p. 208, Aug. 1919, (n.d.); *ibid.*, p. 253, entry for 15 July 1920.
40. *Ibid.*, p. 224.
41. CAB 23/21, Cab. 24(20), min. 1,5 May 1920; *ibid.*, Cab. 30(20), min. 3, 21 May 1920.
42. *DBFP*, vol. XII, pp. 590-1.
43. Rep. of Arm. Archives, File 334/4, Tilley to Malcolm, orig., FO, 26 Feb. 1920; *DBFP*, vol. XII, p. 572; *ibid.*, pp. 595-6.
44. CAB 23/21, Cab. 24(20), min. 1,5 May 1920.
45. *Hansard*, 5th Ser. 1920, vol. 125, cols. 1501-2.
46. *DBFP*, vol. XII, pp. 583, 593.
47. *Ibid.*, p. 599; *ibid.*, p. 585, and fn. 8.
48. *Ibid.*, p. 605.
49. CAB 23/21, Cab. 30(20), min. 3, 21 May 1920; *ibid.*, Cab. 24(20), min. 1, 5 May 1920; *ibid.*, CAB 33(20), conclusions of meeting of Cab., min. 5, 7 June 1920.
50. *Ibid.*, Cab. 30(20), min. 3, 21 May 1920.
51. *Ibid.*
52. A.J. Toynbee, *The Western Question in Greece and Turkey* (London, 1922), p. 368.
53. FO 371/4942/E7619, Harcourt, Erevan, 21 May 1920. Harry C. Luke, *Cities and Men* (London, 1953), II, p. 146. For Hubert Wm. Harcourt, see Crockford's Clerical Directory, 1910-33.
54. WO 106/1396. Jane Degras (ed.), *Soviet Documents on Foreign Policy* (Oxford, 1951), I, p. 110. X.J. Eadian and R.C. North, *Soviet Russia and the East 1920-1927: A Documentary Survey* (Stanford, 1957), p. 57.
55. WO 106/330 no. 186, WO 106/349, 25th ser. no. 28, 16 Apr. 1920; *ibid.*, 26th ser. no. 3, 5 May 1920.
56. Luke, *Cities and Men*, II, p. 139, quot. diary entry for 28 Apr. 1920.
57. Lloyd George Papers, F/167/56. FO 371/4942/E7446/E7588.
58. E.H. Carr, *The Bolshevik Revolution 1917-1923* (London, 1950-3), I, p. 345.
59. FO 371/4942/E7467. *DBFP*, vol. XII, p. 630.
60. WO 106/330/200. *Ibid.*, no. 202. *DBFP*, vol. XII, p. 602; WO 106/330/203.
61. WO 106/349, 22nd ser. no. 37, 'Summary of Intelligence', 27 Oct. 1919.
62. A. Rawlinson, *Adventures in the Near East 1918-1922* (London, 1923), pp. 295-6.
63. Toynbee, *Western Question*, p. 312; P. Mantoux (ed.), *Les Délégués du Conseil des Quatre* (Paris, 1955), I, pp. 60, 485-6, quoted in R.A.C. Parker, *Europe 1919-45* (London, 1969), pp. 36-7.
64. Winston S. Churchill, *The World Crisis-The Aftermath* (London, 1929), p. 391. *DBFP*, vol. VIII, pp. 446, 846.
65. Roderic H. Davison, 'Turkish Diplomacy from Mudros to Lausanne' in Craig and Gilbert (eds.), *The Diplomats* (2nd edn.), p. 173.
66. Quot. in Carr, *Bolshevik Revolution*, vol. 3, p. 248; WO 106/349, 26th ser. no. 19. See also, Mustafa Kemal, *A Speech delivered by Ghazi Mustafa Kemal, President of the Turkish Republic, October 1927* (Leipzig, 1929), p. 396.
67. Toynbee, *Western Question*, p. 313.
68. WO 106/349, Directorate of Milit. Ops. and Intellig. 27th ser. no. 14.
69. A.J. Toynbee and K.P. Kirkwood, *Turkey* (London, 1926), pp. 65, 122; Toynbee, *Western Question*, p. 42; See R.G. Hovannisian, 'Armenia and the Caucasus in the Genesis of the Soviet-Turkish Entente', *International Journal of Middle East Studies*, vol. 4 (1973), pp. 129-47. See also, FO 371/4959/E10734.
70. CAB 24/117, C.P. 2387. Lloyd George Papers F/40/3/2. CAB 23/21, Cab. 30(20) min. 3, 21 May 1920.
71. Carr, *Bolshevik Revolution*, III, p. 248; FO 371/7729/38378, pp. 21-2.
72. Toynbee, *Western Question*, p. 42.
73. Davison, 'Turkish Diplomacy...', p. 186; Carr, *Bolshevik Revolution*, vol. III, p. 248; also *ibid.*, I, p. 346, J.S. Kirakosian (ed.), *Hayastane Mijazacyin Divanacituyan ev Sovetakan Artakin Kaghakakanutyayn Pastateghiterum, 1828-1923* (Armenia in the Documents of International Diplomacy and Soviet Foreign Policy, 1828-1923 (Erevan, 1972), pp. 455-6, 460, 465.
74. CAB 24/117, C.P. 2352, no. 25, p. 30. FO 371/7729/E8378, p. 22.
75. Luke, *Cities and Men*, II, p. 178. Kajaznuni, H.H. *Dashnaktsutiune*, p. 67. WO 106/349, 26th ser. no. 3.
76. Toynbee, *Western Question*, p. 313; Toynbee and Kirkwood, *Turkey*, p. 124.
77. Vratsian, *Hayastani Hanrapetutian* p. 406.
78. H. Terterian, 'The Levon Chanth Mission to Moscow', Part I, *Armenian Review*, vol. 8 (June 1955), pp. 8, 13.
79. Luke, *Cities and Men*, II, p. 154, quot. diary entry for 15 June 1920. Vratsian, *Hayastani Hanrapetutian*, gives the number of those condemned to death as 'not over ten' on p. 369, and as 'three' on p. 406.
80. *Armenian Review*, vol. 8 (June 1955), p. 13 (Terterian); see also Vratsian, *ibid.*, pp. 406, 409.
81. *Armenian Review*, vol. 8 (June 1955), pp. 14-15 (Terterian).
82. *Ibid.*, pp. 20-1 and 11-12 (Terterian).
83. Mustafa Kemal, *A Speech*, p. 415; Kirakosian, *Hayastane Pastateghiterum*, p. 481; Davison, 'Turkish Diplomacy...', p. 185; Carr, *Bolshevik Revolution*, III, p. 250.
84. *Armenian Review*, vol. 8 (Sept. 1955), p. 97 (Terterian, Part II); FO 371/4942/E7467.
85. The reference is to the Armenian government and the ruling Dashnak party. *Armenian Review*, vol. 8 (Sept. 1955), p. 97 (Terterian, Part II).
86. FO 371/4959/E10726, French transl. of 'Text of Agreement bet. Armenian and Soviet Govts. respecting Provisional Occupation of Karabagh, Zangezur and Nakhichevan by Russian Bolshevik Troops', also in *ibid.*, E11703.
87. *Ibid.*, no. E10734.
88. *Ibid.*, no. E10726.
89. *Ibid.*, no. 1; *ibid.* no. E11868.
90. *Ibid.*, no. E10726.
91. *Ibid.*, no. E10733.
92. *Ibid.*, no. E11868.
93. *Ibid.*, no. E10734. *Ibid.*, no. E11868.
94. *Ibid.*, E10728/E10731.
95. *Ibid.*, no. E11868. FO 371/4960/E12813.
96. WO 106/349, 26th ser. no. 19, see also Degras, *Soviet Documents*, pp. 187-8; Rep. of Arm. Archives, File 47/1, extr. from *PHumanite*, 24 June 1920.

97. Carr, *Bolshevik Revolution*, III, pp. 249-50, 295. See also Kirakosian, *Hayastane Pastateghterum*, p. 480.
98. FO 371/4959/E11703. *Ibid.*, no. E11868. See also Rep. of Arm. Archives, File 75/2; Vratsian, *Hayastani Hanrapetutian*, pp. 373-5, 413.
99. Degras, *Soviet Documents*, I, p. 110. Kirakosian, *Hayastane Pastateghterum*, pp. 439-41.
100. FO 371/4960/E11896/E12108/E12216.
101. *Ibid.*, nos. E12108/E12109. Rep. of Arm. Archives, File 75/2, Tahtadjian to Aharonian, 5 Oct. 1920. FO 371/4960/E12836. **DBFP**, vol. XII, p. 635 fn. 2: Stokes took over the Mission from Luke on 29 Sept. 1920.
102. Lloyd George Papers, F/5/7/4.
103. FO 371/4960/E12270.
104. *Ibid.*, E12478.
105. *Ibid.*, E12109. **DBFP**, vol. XII, p. 643.
106. FO 371/4960/E12423/E12836. *Ibid.*, no. E12465; *ibid.*, no. E12423.
107. *Ibid.*, no. E12836.
108. *Ibid.*
109. FO 371/4963/E14033.
110. See p. 208.
111. FO 371/4960/E12174.
112. FO 371/4963/E14033/E14103.
113. *Ibid.*
114. FO 371/4960/E12478.
115. FO 371/4964/E14571/E14539. FO 371/4963/E14026.
116. CAB 23/23, Cab. 59(20), min. 7, App. V, Conclusions of Conf. of Ministers held 18 Oct. 1920. Lloyd George Papers, F/16/7/63. **DBFP**, vol. VIII, p. 856, note 5.
117. CAB 23/23, Cab. 70(20), min. 4, App. III, Conclusions of Conf. of Ministers, 2 Dec. 1920. CAB 24/116, C.P. 2238, App. II. Same in **DBFP**, vol. VIII, no. 99, App. 1, pp. 856-7; *ibid.*, pp. 841-2; 848-50.
118. CAB 23/23, Cab. 70(20) min. 4, App. III, Conclusions of Conf. of Ministers, 2 Dec. 1920.
119. FO 371/4964/E14649.
120. Bryce Papers, UB 65, Leese, 'Political Cross-Currents in the Nr. East', 3 Jan. 1921. According to Kajaznuni, H.H. *Dashnaksutiune*, pp. 41-2, the Kemalists offered to negotiate with Armenia in Sept. 1920. The offer was turned down.
121. Montagu Papers, AS-IV-6, 903(2). *BAC Minutes*, 21 Oct. 1921.
122. Rep. of Arm. Archives, File 336/6, Chicherin to BAC, copy, 12 Nov. 1920; also in Files 334/4, 335/5, 371.
123. **DBFP**, vol. XII, p. 635.
124. FO 371/4960/E12836, FO 371/4964/E14902.
125. FO 371/4961/E12869. Rep. of Arm. Archives, File 17/17, Bekzadian to Arm. Deleg. 20 Oct. 1920; Carr, *Bolshevik Revolution*, III, p. 295.
126. FO 371/4964/E14902, Court, Erevan, to Stokes, 22 Oct. 1920.
127. Kâzım Karabekir, *Istiklâl Harbiniz* (Our War of Independence) (Istanbul, 1960), pp. 71, 20, 23.
128. FO 371/4964/E14604. See also Vratsian, *Hayastani Hanrapetutian*, pp. 433-5.
129. FO 371/4964/E14759. Same in **DBFP**, vol. XII, pp. 648-9. See also A. Khatisian, *Hayastani Hanrapetutian Dsagun u Zargatsume* (The Creation and Development of the Republic of Armenia), 2nd edn. (Beirut, 1968), pp. 290-1.
130. **DBFP**, vol. XII, p. 653, FO 371/4964/E14759, Khatisian, *ibid.*, p. 291.
131. FO 371/4965/E15081/E15175, FO 371/4964/E14759.
132. Khatisian, *Hanrapetutian Zargatsume*, p. 295.
133. *Ibid.*, p. 301; Vratsian, *Hayastani Hanrapetutian*, p. 436; FO 371/4965/E15290.
134. The Treaty was signed on 3 Dec. at 2.00 a.m. See Christopher J. Walker, *Armenia: The Survival of a Nation* (London, 1980), pp. 317-22; Zaven Messerlian, *Yerek Dashnagir* (Three Treaties) (Beirut, 1979), pp. 70-88, 146-51; Khatisian, *Hanrapetutian Zargatsume*, pp. 294-311; Vratsian, *ibid.*, pp. 437-8; Sh. Toriugan, *The Armenian Question and International Law* (Beirut, 1973), pp. 195-7.
135. Vratsian, *ibid.*, p. 411.
136. Northcote Papers, Add MS 57560, 'Armenia', p. 30, 1926.
137. FO 371/6266/E1713; E.K. Sarkisian and R.G. Sahakian, *Vital Issues in Modern Armenian History* (trans. E.B. Chrakian) (Watertown, Mass, 1965), pp. 55. A. Rawlinson, *Adventures in the Near East 1918-1922* (London, 1923), p. 307.
138. Bryce Papers, UB 65, Bureau d'Information de la Délég. de la Rép. Arm., No. 1, Paris, 15 Sept. 1921.
139. FO 371/7729/E8378, p. 29. Curzon Papers, MSS Eur. F. 112/232 ff. 43-4. FO 371/6267/E12699. **DBFP**, vol. XII, p. 637 fn. 5.
140. FO 371/6267/E8002, Harcourt, 'Transcaucasia', June 1921; Luke, *Cities and Men*, II, p. 179; Kajaznuni, H.H. *Dashnaksutiune*, pp. 32, 38.
141. Rep. of Arm. Archives, File 337/7, Williams to Aharonian, 3 March 1921; FO 371/6266/E3010.
142. Bryce Papers, UB 65, Harcourt, 'The Situation in Armenia', p. 4, 1 Dec. 1920. Oliver Baldwin, *Six Prisons and Two Revolutions* (London, 1924), pp. 71, 261. See also, Avetis Aharonian, 'From Sardapad to Severs and Lausanne: A Political Diary', Pt. IV, *Armenian Review*, vol. XVI, no. 3-63 (Sept. 1963) pp. 52-4; Mustafa Kemal, *A Speech . . .*, p. 416.
143. Bryce Papers, UB 65, Harcourt, 'The Situation in Armenia', p. 3, 1 Dec. 1920. Orig. in Davidson Papers.
144. Baldwin, *Six Prisons*, pp. 23, 30.
145. Kazemzadeh has written about the 'myopic mediocrity' of their statesmen. Even Harold Buxton pointed to the absence of 'a few men of judgment and sangfroid', capable of subordinating their petty national jealousies to the larger issues of common interests and common defence. See Firuz Kazemzadeh, *The Struggle for Transcaucasia* (New York/Oxford 1951), p. 274; H. Buxton, *Trans-Caucasia* (London, 1926), pp. 28-9.
146. A.J. Toynbee, *Survey of International Affairs 1920-1923* (Oxford, 1925), pp. 369, 373-4.
147. FO 371/6267/E8002, Harcourt, 'Transcaucasia 1920-1', June 1921; *Westminster Gazette*, letter, 16 Nov. 1920, cutting in Rep. of Arm. Archives, File 334/4; FO 371/4963/E14145.
148. Rep. of Arm. Archives, File 140/39, [Aharonian] to Hamo [Ohandjanian], no. 1714, copy, 14 May 1920. FO 371/4963/E14514.
149. Kajaznuni, H.H. *Dashnaksutiune*, p. 51.
150. FO 371/6266/E3476; same in Rep. of Arm. Archives, File 337/7; Rep. of Arm. Archives, File 337/7, Aharonian to Williams, copy, 27 Aug. 1921.
151. Vratsian, *Hayastani Hanrapetutian* pp. 441, 401.
152. Lenin, *Sochineniya*, XXV, 487, quoted in Carr, *Bolshevik Revolution*, vol. III, p. 296 (see also fn.), Kajaznuni, H.H. *Dashnaksutiune*, p. 44.
153. *BAC Propaganda Sub-Committee Minutes*, 23 Nov. 1920.
154. CAB 24/116, C.P. 2255, Admiralty Weekly Intelligence Summary, no. 22. 4 Dec. 1920, Part II, 'Azerbaijan' and 'Turkey-Armenia'.
155. CAB 24/120, C.P. 2608.
156. *BAC Minutes*, 21 Oct. 1921.
157. FO 371/4960/E12478.
158. Wilson Papers, 73/1/13, File no. 37/16.
159. FO 371/6266/E3476. FO 371/6267/E3698. Kirakosian, *Hayastane Pastateghterum*, p. 464. For different views about the causes of the February uprising see: Northcote Papers, Add. MS. 57560, Northcote, 'Armenia', pp. 31-3, 1926; Kajaznuni, H.H. *Dashnaksutiune*, p. 46; Avetis Yapujan, *Ov Kazmakerepts Petervarian Arkatsakhendrutiyune ev Inch Eghav Anor Hetevanke* (Who Organised The Adventure of February [1921] and What Was Its Consequence) (Cairo, 1969), pp. 68-94; G.A. Galoyan, *Patriotism Karoghnerum* (At The Crossroads of History) (Erevan, 1982), pp. 363-79.
160. Degras, *Soviet Documents*, I, p. 17.
161. FO 371/6266/E2303, intercepted tel. conversation bet. Al. Bekzadian and Mravian of Arm. *Govt.* and Attabeckof, Arm. Rep. in Azerbaijan, 26 Dec. 1920. See also *ibid.*, no. E1712.
162. Degras, *Soviet Documents*, I, pp. 238-9, Treaty betw. RSFSR and Turkey, 16 March 1921; see also an unsigned paper, *Moscow and Angora* [1921], in Rep. of Arm. Archives, File 75/2.
163. FO 371/9158/E5286. George S. Harris, *The Origins of Communism in Turkey* (Stanford, 1967), p. 91; Kirakosian, *Hayastane Pastateghterum*, pp. 507-10.

164. Wilson Papers, 73/1/13, File 37/5. *Ibid.*, Files 37/11, 37/12.
165. *Ibid.*, 73/1/8, File 12E/7; *ibid.*, 73/1/9, File 13B/41; *ibid.*, 73/1/14, File 46B/45.
166. Davidson Papers, Box on Armenia, Harcourt, 'The Situation in Armenia', n.d.; same, in Bryce Papers, UB 65, 1 Dec. 1920. *Hansard*, 5th Ser. 1922, vol. 151, col. 1125.
167. Hankey Papers, Diary, HNKY 1/5, entry for 28 Nov. 1920; Montagu Papers, AS-IV-6, 903(2).
168. CAB 24/120, C.P. 2608. Wilson Papers, 73/1/9, File 13B/23.
169. Lloyd George Papers, F/206/4/25. *Ibid.*, F/25/2/42, C.P. 3474, 9 Nov. 1921.
170. FO 371/6266/E1712.
171. *Ibid.*, no. E1713; see also Kirakosian, *Hayastane Pastateghterum*, pp. 485-9.
172. FO 371/6266/E1885.
173. CAB 23/27, Cab. 93(21) App. III, Conclusions of a Conf. of Ministers, min. 3, 21 Dec. 1921. CAB 23/29, Cab. 19(22), min. 2, 20 Mar. 1922.
174. Quot. in Lowe and Dockrill, *Mirage of Power*, vol. 2, p. 367.
175. Lloyd George Papers F/206/4/7, Berthelot, note of 12 Dec. 1919.
176. Wilson Papers, 73/1/13, Files 37/17, 37/14, 37/17.
177. WO 106/64.
178. *Ibid.*, GHQ Gen. Staff 'Intelligence' Constant., no. 4578/16 'I' no. 7. Mustafa Kemal, *A Speech* —, p. 391.
179. Curzon Papers MSS Eur F/112/197 ff.24-6. *Ibid.*, no. 215, ff. 55-8.
180. CAB 23/29, Cab. 19(22), min. 2(iv), 20 Mar. 1922.
181. CAB 23/27, Cab. 88(21), min. 2, 22 Nov. 1921.
182. PP. 1921, vol. I (session 2), p. 128.
183. See PRO Oliphant Papers, FO 800/253, Tu/22/8 and Tu/22/49. See also Bonar Law Papers, 111/12/57, 111/12/61, about the interests of Walter Long, a former Cabinet Minister and other MPs.
184. CAB 23/27, Cab. 88(21), min. 2, 22 Nov. 1921.
185. CAB 23/29, Cab. 19(22), min. 2, 20 Mar. 1922. See also Bonar Law Papers, 111/12/61.
186. Curzon Papers, MSS Eur F 112/283. *Ibid.*, F 112/284.
187. Nicolson, *Curzon*, p. 319, quot. diary entry, 22 Dec. 1922.
188. Bonar Law Papers, 111/12/57; also in Curzon Papers MSS Eur F 112/282.
189. PP. 1923, vol. XXVI, pp. 178-9, 211-12, Conf. of Lausanne, 12, 13 Dec. 1922.
190. *Ibid.*, 1923, vol. XXV, pp. 533-782, Treaty of Lausanne, signed on 24 July 1923. Churchill, *The Aftermath*, p. 408.

6. ՀԱՅԱՆՊԱՍՏ ՄԱՐԿԱՆԷՐՆԵՐՈՒՆ ՅՈՒՍԱԽԱՌԱԹԻՒՆԸ՝ 1918-ԷՆ ԵՏՔ

1. Historian and editor of *Contemporary Review*. See Alexandre Rossman, *Contemporary Review*, vol. 213, no. 1234, (Nov. 1968), p. 229.
2. Aram Raffi (ed.), *Armenia and the Settlement* (Report of Public Meeting to Express Sympathy with the Armenian Cause, held at the Central Hall, Westminster, 19 June 1919) (London, 1919), pp. 3-7, 12-13, 16-17, 26, 34-5, 38-40.
3. They included among others, W.T.A. Barber (President, Wesleyan Methodists), John H. Barlow (Clerk of the Yearly Meeting, Society of Friends), Hugh Falconer (Moderator, Presbyterian Church of England), Arthur T. Guttery (President, National Free Church Council), H. Marnham (President, Baptist Union). There were also W.B. Selbie (Principal, Mansfield College, Oxford) and Alfred E. Garvie (Principal, New College, London). See Davidson Papers, Box on Armenia, draft memorial, encl. in Williams to Archbishop of Canterbury, 2 Jan. 1920.
4. *Friend of Armenia*, no. 79 (Jan. 1921), p. 6.

5. *Hansard*, 5th Ser. 1920, vol. 136, col. 14 (T.P. O'Connor).
6. *Ibid.*, 1922, vol. 151, cols. 1178, 1124, 1177, 1168.
7. Raffi (ed.), *Armenia and the Settlement*, p. 23. *Hansard*, 5th Ser. 1920, vol. 125, col. 1983.
8. *BAC Minutes*, 4 July, 2 Aug. 1921. Davidson Papers, Box on Armenia, Archbishop of Canterbury to Lord Mayor of London, copy, 10 Dec. 1921. *Ibid.*, Archbishop to M. Zaven, Arm. Patriarch, Const., copy, 16 Nov. 1921.
9. *Ibid.*, leaflet, 6 Jan. 1920.
10. *BAC Minutes*, 18 Dec. 1919.
11. Curzon Papers, MSS Eur F. 112/284.
12. Bonar Law Papers, 112/10/1.
13. *Ibid.*, 112/10/1.
14. *Ibid.*, 112/10/2.
15. *BAC Minutes*, 21, 28 Feb. 1921.
16. *Ibid.*, 4 July, 15 Nov. 1921; Curzon Papers MSS Eur F 112/221 (b) ff. 148-9.
17. Davidson Papers, Box on Armenia, Archbishop of Canterbury to Curzon, copy, 23 Nov. 1921. *Manchester Guardian*, 19 Nov. 1921, p. 8, cols. 6-7.
18. Davidson Papers, Box on Armenia, Bezjian-Nazlian Zaven, Dr. A. Nazarian and Archb. Sarajian, to Archbishop of Canterbury, 13 Nov., 16 Nov., 11 Nov. 1921 respectively.
19. *Ibid.*, Archbishop of Canterbury to Curzon, copy, 23 Nov. 1921; Curzon to Archbishop, 23 Nov. 1921.
20. *Ibid.*, Archbishop Tourian, Smyrna and Bishop Torgom to Archbishop of Canterbury, 27, 26 Nov. 1921, respectively; *ibid.*, Williams to Archbishop of Canterbury, 29 Nov. 1921.
21. *Ibid.*, Sir Eyre Crowe to Rev. Bell, Chaplain to Archbishop of Canterbury, E13267/800/44, 2 Dec. 1921.
22. Curzon Papers, MSS EUR F112/232 ff. 45-6.
23. *Hansard*, 5th Ser., 1919, XXXIII, 261-2.
24. *Ibid.*, 1919, XXXVIII, 287, 289-90.
25. Northcote Papers. Add. MS 57559. 1/1, 1/2, 1/3-3, 10, 11 Dec. 1918, respectively.
26. *ibid.*, 1/6, 1/7, 1/8, 1/14, 1/11.
27. *Ibid.*, 2/4, 2/3.
28. *Ibid.*, 2/6/1, 2 July 1921.
29. *Ibid.*, 2/6/2.
30. *Ibid.*, 2/7, 2/9/1.
31. Bryce Papers, UB 65, two leaflets by Arm. Ref. (Lord Mayor's) Fund and Friends of Armenia, dated 31 Aug. 1921 and Aug. 1921.
32. Northcote Papers, Add. MS 57559, 3/2/1 and 3/2/2.
33. Davidson Papers, Box on Armenia, Buxton, Tiflis, to Graves, Br. High Commis. Const., copy, 17 Dec. 1921. A. Williams as Chairman has asked Sec. of Fund to send copies of all important despatches as to Basrah refugees to Chaplain to Archbishop of Canterbury. See *ibid.*, Williams to Rev. Bell, 25 Jan. 1922. *Ibid.*, Buxton and Harcourt to Fund, 26 Dec. 1921.
34. Northcote Papers, Add. MS 57559, 3/7.
35. Davidson Papers, Box on Armenia, Harcourt and Buxton, Erevan, to Lord Mayor's Fund, copy tel., 1 Jan. 1922.
36. *Ibid.*, Buxton, Erevan, Report on Situation of Rep. of Armenia, copy, 3 Jan. 1922.
37. Toynbee Papers, Box on Armenia, Report on Transcaucasia, copy, 10 Feb. 1922.
38. Davidson Papers, Box on Armenia, Carlile to Rev. Bell, 26 Jan. 1922; H. Buxton, *Trans-Caucasia* (London, 1926), p. 55.
39. Northcote Papers, Add. MS 57559, 3/9, 3/10/1.
40. Toynbee Papers, Box on Armenia, Report to Nansen, 10 Feb. 1922. Fridtjof Nansen, *Armenia and the Near East* (London, 1928), p. 175.
41. Northcote Papers, Add. MS 57559, 3/16.
42. *Ibid.*, 3/12, *ibid.*, 3/18.
43. Arm. Nat. Deleg. Papers, microf., reel 8C/14517-8; *Friend of Armenia*, no. 89 (fourth quarter 1923), inside front cover, Armenians and the Treaty of Lausanne.

44. Arm. Nat. Deleg. Papers, microf., reel 1C/00001, G. Noradounghian to Arm. Reprs., London, Manchester, Geneva, Belgium, Italy, 5 Oct. 1923.
45. Buxton, *Trans-Caucasia*, p. 62.
46. Toynebee Papers, Box on Armenia, 'Memorial', 26 Sept. 1924.
47. A.J.P. Taylor, *English History 1914-1945* (Oxford, 1965), p. 220. Edith M. Pye, 'The Present Position of the Armenian Problem', *The World Outlook*, no. 44 (5 Aug. 1927), p. 60. Also Rel. Soc. of Friends, MS Vol. 174, *Armenia Commit. Minutes*, 3 Feb., 31 March 1927.
48. Toynebee Papers, Box on Armenia, Gracey, 'Notes on Report to Exec. Commit. Friends of Arm.', copy, 25 Nov. 1925. Orig. in Davidson Papers, Box on Armenia. Arm. Ref. (Lord Mayor's) Fund, *Armenian Settlement* (Nov. 1924), p. 4.
49. *Ibid.*, p. 11; *ibid.*, *The Story of the Armenian Nation* (Dec. 1926), p. 6. Toynebee Papers, Box on Armenia, 'Report' by Magda Coe, 17 June 1925; see also Nansen, *Armenia and the Near East*, p. 60.
50. *Ibid.*, pp. 5-6, 217-18. For details of the Scheme of Sardarabad, see Arm. Nat. Deleg. Papers, microf., reel 1C.
51. Arm. Ref. (Lord Mayor's) Fund, *The Story of the Armenian Nation* (Dec. 1926), p. 7.
52. Joseph Burt, *The People of Ararat* (London, 1926), pp. 160-4; Arm. Ref. (Lord Mayor's) Fund, *ibid.*, pp. 7-8.
53. Rel. Soc. of Friends, MS Vol. 216, Edith M. Pye to Marshall Fox, copy, 4 Nov. 1926; Arm. Ref. (Lord Mayor's) Fund, *ibid.*, pp. 7-8; Burt, *ibid.*, pp. 168-9.
54. Rel. Soc. of Friends, MS vol. 216, 'League of Nations, I.L.O Report by F. Nansen...', copy, 28 July 1925.
55. Burt, *The People of Ararat*, p. 149; FO 371/2768/10980, Stevens to Grey, 3 Jan. 1916; see also *ibid.*, no. 52366. Bryce Papers, UB 65, Walter George Smith, Pres. Armenia America Soc., to Bryce, 17 Jan. [1921], wrongly dated 1920. Howard M. Sachar, *The Emergence of the Middle East 1914-1924* (New York, 1969), pp. 344-6.
56. Davidson Papers, Box on Armenia, E. Carlile, interview with G.K.A. Bell, 13 Feb. 1922. Rel. Soc. of Friends, MS vol. 174, *Arm. Commit. Minutes*, 5 May 1927.
57. H. Temperley in A.J. Grant and H. Temperley, *Europe in the Nineteenth and Twentieth Centuries 1789-1938*, 5th edn. (London, 1939), p. 569.
58. See for example *The Times*, 10 Mar. 1916, p. 1, cols. 6-7, *ibid.*, p. 6, cols. 1-6; *ibid.*, p. 7, cols. 3-4.
59. Arm. Ref. (Lord Mayor's) Fund, *The Story of the Armenian Nation* (Dec. 1926), p. 5; see also *ibid.*, *Armenian Settlement* (Nov. 1924), p. 6; *ibid.*, *The Armenian Problem* (June 1929).
60. *Ibid.*, *The Story of the Armenian Nation* (Dec. 1926), p. 8; Burt, *The People of Ararat*, pp. 164-5. Nansen, *Armenia and the Near East*, p. 323.
61. Rel. Soc. of Friends, MS. vol. 216, Papers of Marshall N. Fox, Buxton to M.N. Fox, 7 Sept. 20 Oct. 1924.
62. E. Robinson, '... Armenian Refugees and Slaves', *Slave Market News*, vol. 1, no. 3 (Dec. 1924), pp. 4-5.
63. Douglas Papers, vol. 61, ff. 105-7, 109.
64. Rel. Soc. of Friends, MS. vol. 174, *Arm. Commit. Papers*, Oct. -Dec. 1926, Robinson to J.P. Fletcher, 8 Nov. 1926.
65. Nansen, *Armenia and the Near East*, p. 324.
66. Rel. Soc. of Friends, MS. vol. 216, Papers of Marshall N. Fox, 'Friends and Housing... of Homeless Armenians, 1924', by Fox, 31 Oct. 1925; Burt, *The People of Ararat*, pp. 97, 130.
67. Toynebee Papers, Gracey, 'Notes on Report to Exec. Commit. Friends of Arm.', copy, 25 Nov. 1925; orig. in Davidson Papers.
68. Frank Eyck, 'Cléo and the State: G.P. Gooch and the Foreign Office', (Edmonton, June 1975, typescript for Canadian Historical Association), pp. 23 and 14.
69. Grant and Temperley, *Europe in the Nineteenth and Twentieth Centuries*, pp. 567-71.
70. Northcote Papers, Add. MS. 57560, Northcote, 'Armenia', ff. 73, 85.
71. Buxton, *Trans-Caucasia*, p. 35.
72. I owe this information to Mrs Sarah Hogg and Mr Ronald de Bunsen, given on 3 Nov. 1979, 23 Nov. 1979, respectively; *Who Was Who*, 1976.
73. Buxton, *Trans-Caucasia*, pp. 52-3, 56.

74. Northcote Papers, Add. MS. 57559, 3/9. *Ibid.*, 57560, Northcote 'Armenia', f. 77, 1926. See also *ibid.*, ff. 32-3; *ibid.*, 57559, 3/17, 'Soviet Armenia'.
75. *Ibid.*, 57560, Northcote, 'Armenia', ff. 73, 80-1.
76. See p. 189.
77. Williams Papers, Curzon to Williams, 11 July, 1921.
78. Bryce Papers, UB 65; *ibid.*, 'Arm. and the Turk. Settlement', proof, 29 Dec. 1919; Arm. Nat. Deleg. Papers, microf. reel 8C/14686-93, 14598-610; Toynebee Papers, Box on Armenia.
79. H.A.L. Fisher, James Bryce, (London, 1927), II, pp. 330-2; James Bryce, 'The Revision of the Turkish Treaty: Armenia', *Contemporary Review*, vol. 119 (May 1921), p. 581.
80. Davidson Papers, Box on Armenia, E. Crowe to G.K.A. Bell, 2 Dec. 1921.
81. Fisher, Bryce, II, p. 211. Bryce Papers, UB 65, Williams to Bryce, 22 Feb. 1921; see also *BAC Minutes*, 21 Feb. 1921.
82. Lloyd George, *Peace Treaties*, pp. 1257-8; Curzon Papers, MSS Eur F. 112/221(b), f. 149.
83. Fisher, Bryce, I, pp. 174-5; N. Buxton and H. Buxton, *Travel and Politics in Armenia* (London, 1914), p. 126; G.P. Gooch in Foreword to Mosa Anderson's *Noel Buxton: A Life* (London, 1952), pp. 5, 9-10.
84. Arthur Marwick, *Britain in the Century of Total War* (London, 1968), pp. 113-14; Curzon Papers, MSS Eur F. 112/221 (b), f. 149.
85. T.P. Conwell Evans, *Foreign Policy from a Back Bench 1904-1918* (Oxford, 1932), p. 11.
86. H. Bentinck, *Tory Democracy* (1918), pp. 2-3, quoted in Marwick, *Britain*, pp. 166-8; Taylor, *English History*, p. 129; Margaret I. Cole (ed.), *Beatrice Webb's Diaries 1912-1924*, (London, 1952), pp. 136, 164.
87. Robert Blake, *The Conservative Party from Peel to Churchill* (London, 1970), p. 196; Robert Blake, *The Unknown Prime Minister* (London, 1955), pp. 446, 487; see also Winston S. Churchill, *The World Crisis-The Aftermath* (London, 1929), p. 391.
88. Hankey Papers, Diaries, HNKY 1/5, entry for 28 Nov. 1920.
89. See Taylor, *English History*, p. 128.
90. Cole, *Beatrice Webb's Diaries*, p. 141.
91. Labour Party and Trades' Union Congress, *Memo. on War Aims* (1917), p. 5.
92. The members included at various times in this period: Prof. D.R. Beazley, Dr. Ethel Bentham, G.D.H. Cole, Arnold Toynebee, D. Mitrany, Noel Buxton, C. Roden Buxton, E. Burns and L.S. Woolf. See *Labour Party*, LP/AC/91 and *ibid.*, no. 170.
93. *Labour Party Advis. Commit. on Internat. Quests.*, no. 129 a, Feb. 1920; *ibid.*, no. 103, Nov. 1919.
94. *Ibid.*, no. 228a, 'Draft Pamphlet on For. Policy', pp. 13-14, 21 Mar. 1922; *ibid.*, no. 226, p. 9, Nov. 1921. See also Arthur Henderson, *Labour and Foreign Affairs* (London [1922]).
95. *Hansard*, 5th Ser. 1922, vol. 159, col. 2375; *ibid.*, 1923, vol. 160, cols. 212-13.
96. *BAC Minutes*, 23 Jan., 27 May 1920; 24 Jan., 7 Feb. 1921.
97. Lord Beaverbrook, *Men and Power 1917-1918* (London, 1956), 'Biographies', p. xiii; James Headlam-Morley, *A Memoir of the Paris Peace Conference 1919* (London, 1972) p. 16.
98. See *The Times*, 18 Nov. 1920, p. 11, col. 3; *ibid.*, 23 Nov. 1920, p. 11, col. 1; *ibid.*, 27 Nov. 1920, p. 9, col. 3; *ibid.*, 3 Dec. 1920, p. 11, col. 2; Hankey Papers, Diaries, HNKY 1/5, entry for 4 Dec. 1920.
99. *Hansard*, 5th Ser. 1919, vol. 119, col. 1306; *ibid.*, 1920, vol. 127, col. 711; *ibid.*, 1920, vol. 129, col. 1671.
100. Oliver Baldwin, *Six Prisons and Two Revolutions* (London, 1924), p. 260; Fridtjof Nansen, *Armenia and the Near East* (London, 1928), p. 324; Joseph Burt, *The People of Ararat* (London, 1926), p. 84.
101. *Hansard*, 5th Ser. 1920, vol. 128, col. 1491 (Williams); *Ararat* (London), vol. 1, no. 2 (Aug. 1913), pp. 40-2 (Robinson); Bonar Law Papers, 112/101/.

ՎԵՐՋԱԲԱՆ

1. The Gospel was presented to Gladstone by the Caucasian Armenians in 1895; the chalice by the Armenians of London and Paris in 1894, on his 85th birthday; and the 'Armenian Window' was dedicated to him in 'undying gratitude' by Arakel Zadouroff of Baku, in 1897.
2. Harold Nicolson, **Curzon: The Last Phase 1919-1925** (London, 1934), p. 316n.
3. Harold Nicolson, **Peacemaking 1919** (London, 1933), pp. 65, 291, 66, 266, 52, 58-9.
4. See pp. 149-150.
5. *The Times*, 23 Nov. 1920, p. 11, col. 1.
6. See pp. 186-187.
7. St. Antony's College, Mid. E. Centre, Farrell Papers, 'Switch to the Caucasus', p. 5, n.d.
8. See pp. 136, 198, 136, 175.
9. On democratic diplomacy, see M. S. Anderson, **The Eastern Question 1773-1923** (London, 1966), p. 210; and Nicolson, **Curzon**, pp. 5, 391-8.
10. **Labour Party Advis. Committ. on Internat. Questions**, no. 175, Krassin during interview about Armenia, 23 Nov. 1920.
11. Bryce Papers, UB 25, Bryce to Lord Fitzmaurice, 4 Aug. 1920; **Contemporary Review**, vol. 119 (May 1921), p. 580.
12. FO 371/3659/104621, James L. Barton, to Bryce, 27 June 1919, in Bryce to Sir R. Graham.
13. See p. 119.
14. FO 371/8185/N1170, E. G. Forbes Adam, min., 8 Feb. 1922. See also: *ibid.*, R. McDonell, memo., 7 Feb. 1922; FO 371/7873/E1229, D. G. Osborne, min., 6 Feb. 1922.
15. Northcote Papers, Add. MS. 57560, 'Armenia', p. 34, 1926.

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ա. ԶԵՌԱԳԻՐ ԱՂԵՒԻՐՆԵՐ.

1. Աճճճճճճ Արխիւներ. (Թղթածրարներ)

Աճճճճճճ Սեփականութիւն.

Հոնքինի Թղթածրար.

Պարսկերէնի (Նոյլ) Թղթածրար.

Ռիլիլըմի Թղթածրար.

Աշխատատրական Կուսակցութիւն, Լոնտոն.—

Միջազգային Հարցերու Խորհրդատու Կոմիտէի Ատենագրութիւններ և
Յուշագիրքեր, 1918-1923.

Պեռնի և Լիւլըրնի Ընկերակրական Միջազգային Խորհրդատուութիւնի
Թղթածրար, 1919.

Բրիտանական Գրադարան, Լոնտոն.—

Նորթֆոլքի Թղթածրար.

Պալֆորի Թղթածրար.

Սեւրի (Ռոպլըթ) Թղթածրար.

Թրինիթի Գոլէնի Գրադարան, Գեմպրին.—

Մոնթըլիի Թղթածրար.

Լամպլէ Պալատի Գրադարան, Լոնտոն.—

Տակլըսի Թղթածրար.

Տէլիտալընի Թղթածրար.

Լորտերու Տան Արձանագրութեանց Պաշտօնատուն, Լոնտոն.—

Լոյտ Շորնի Թղթածրար.

Պոնըր Լոյի Թղթածրար.

Կալսերական Պատերազմական Թանգարան, Լոնտոն.—

Ռիլըրնի (Հենրի) Օրագրութիւն (մանրածապաւն).

Ռիլըրնի (Հենրի) Թղթածրար.

Հնդկաստանի Նախարարութեան Գրադարան, Լոնտոն.—

Գըրընի Թղթածրար.

Չրչիլ Գոլէնի Գրադարան, Գեմպրին.—

Հենրիի Թղթածրար.

Պետական Արձանագրությանց Պաշտօնատուն, Լոնտոն.—

- Ռայլնի թղթածրար.
- Սայքսի թղթածրար.
- Սևալլի (Ռոպլերթ) թղթածրար.
- Օլիֆլեթի թղթածրար.

Պոտլիլըն Գրադարան, Օքսֆորտ.—

- Էսքոլթսի թղթածրար.
- Թոյնպիի թղթածրար.
- Միլնըրի թղթածրար.
- Ուորտրոփի թղթածրար.
- Պրայսի թղթածրար.
- Ֆիշլըրի (Հ. Ա. Լ.) թղթածրար.

Պրիսթլի Համալսարանի Գրադարան.—

Պրիսթիշ Արմինիա Գոմիթիի Ատենագրություններ, Փետր. 1921-Մայիս 1924.

Ռոուժ Հատի Գրադարան, Օքսֆորտ.—

- Պրիսթիշ Արմինիա Գոմիթիի Ատենագրություններ, Հոկտ. 1915-Փետր. 1921.
- Պրիսթիշ Արմինիա Գոմիթիի Քարոզության Ենթակոմիտէի Ատենագրություններ, Յունիս-Նոյեմբեր 1920.

Սենթ Էնթոնիզ Գոլէճ, Միջին Արևելեան Կեդրոն, Օքսֆորտ.—

- Էվլըթի թղթածրար.
- Հեմիլթընի թղթածրար.
- Սայքսի թղթածրար.
- Փրայսի (Ֆիլիփս) թղթածրար.
- Ֆարլլի թղթածրար.

Ռիլինքս Սոսայլթի օվ Ֆրենճ (Քոլլեջրոներու Գրադարան), Լոնտոն.—

Արմինիա Գոմիթիի Ատենագրություններ, 1925-1933.
Ֆոքսի (Մ. Ն.) թղթածրար.

2. Պաշտօնական Արխիւներ.—

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արխիւային Կեդրոն, Պոսթըն, ՄԷՆշուտեց, Ամերիկայի Միացեալ Նահանգներ.

- Հայաստանի Ա. Հանրապետության Արխիւներ, թղթածրարներ.
- 331/1
 - 332/2
 - 333/3
 - 334/4
 - 335/5

- 336/6
- 337/7
- 338/8
- 339/9
- 340/10
- 17/17
- 47/1
- 75/2
- 107/6
- 140/39
- 371

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Սեալ Պրոք, Նյու Ճրքի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ.—

Հայ Ազգային Պատուիրակության թղթածրար, 1912-24 (մանրածապաւէն). Պատուիրակության յաջորդաբար Նախագահ եղան Պօղոս Նուպար և Գարրիէլ Նորատունկեան.

Պետական Արձանագրությանց Պաշտօնատուն, Լոնտոն.—

- Հատորներ և թղթածրարներ ճեղքուած քաժիւններու մէջ.
- CAB 23. Պատերազմական Դահլիճի Ատենագրություններ.
- CAB 24. Պատերազմական Դահլիճի Ծրջաբերության դրուած թուղթեր.
- CAB 25. Պատերազմական Գերագոյն Խորհուրդ.
- CAB 27. Նախարարներու Խորհուրդի Կոմիտէներ.
- FO 371. Արտաքին Գործերու Նախարարության Քաղաքական Նամակագրութիւն.
- FO 608. Խաղաղության Վեճաժողովի Ճամակագրութիւն, 1919-20.
- WO 106. Պատերազմական Նախարարության Զինուորական Գործողությանց և Գաղտնի Սպասարկության Տնօրէնութիւն.

Բ. ՏՊԱԳԻՐ ԱՂԲԻՒՐՆԵՐ

1. Սկզբնաղբիւրներ

(ա) Խորհրդարանային Ատենախօսութիւններ և թղթածրարներ.

- Հենարտ, 5-րդ շաբթ, 1913-23.
- Խորհրդարանային թղթածրարներ.
- 1877. XC, XCII
- 1878. LXXXII, LXXXIII
- 1881. C
- 1889. LXXXVII
- 1895. CIX

1896. XCV, XCVI
 1916. XXXIII
 1920. LI
 1921. I (Երկրորդ նստաշրջան)
 1922. XXIII
 1923. XXV, XXVI

(բ) Հրատարակուած Վաերաթուղթեր, Ծառեր եւ Օրագրութիւններ. —

- Լազեան Գարրիէլ, Հայաստան եւ Հայ Դատը (Վաերագրեր) (Գա-
 ֆիթ, 1946).
 Կիրակոսեան Մ. Ս. (խմբ.) Հայաստանը Միջազգային Դիւանագի-
 տութեան եւ Սովետական Արտաքին Քաղաքականութեան
 Փաստաթղթերում, 1828-1923 (Երևան, 1972).
 Aharonian, Avetis, 'From Sardarapat to Sèvres and Lausanne: A Political
 Diary', Parts 1-13, *Armenian Review*, vol. XV, no. 3-59 to vol. XIX, no.
 2-74 (Sept. 1962-summer 1966) (Սարդարապատէն Սևր եւ Լօզան.
 Քաղաքական Օրագրութիւն մը)
 [Armenia], Délégation de la République Arménienne à la Conférence de la
 Paix, *La République Arménienne* (Paris: 1920) (Հայկական Հանրա-
 պետութիւնը)
 Armenian Bureau (London), *Leaflets*, nos. 1-11, June 1920-Jan. 1921
 (Թերթիկներ)
 Armenian National Delegation, *Memorandum on the Armenian Question*
 (Paris: 1918) (Յուշագիր՝ Հայկական Հարցին Մասին)
 Armenian Refugees (Lord Mayor's) Fund, *Armenians: Saving the Remnant*
 (London: 1917) (Հայեր. Մնացորդներու Փրկութիւնը)
 — — *Armenian Settlement* (London: 1924) (Հայերու Բնակեցում)
 — — *The Story of the Armenian Nation* (London: 1926) (Հայ Ազգին Պատ-
 մութիւնը)
 — — *The Armenian Problem* (London: 1929) (Հայկական Հարցը)
 — — *Armenian's Charter* (London: 1918) (Հայաստանի Իրաւագիրը)
 Bailey, John (ed.), *The Diary of Lady Frederick Cavendish*, 2 vols. (London:
 1927) (Լէտի Ֆրեդրիք Գաւլնտիշի Օրագրութիւնը)
 Bonsal, Stephen, *Suitors and Suppliants: The Little Nations at Versailles* (New
 York: 1946) (Հայցողներ եւ Աղերսարկուներ. Փոքր Ազգերը Վեր-
 սալի մէջ)
 [Bryce, J. and A. Toynbee], *The Treatment of Armenians in the Ottoman Empire*
 (London: 1916) (Հայերու Նկատմամբ Վերաբերումը Օսմանեան
 Կայսրութեան մէջ)
 Callwell, C.E., *Field-Marshal Sir Henry Wilson: His Life and Diaries*, vols. I-II
 (London: 1927) (Մարաշախտ Սըր Հենրի Ուիլսոն. Իր Կեանքը եւ
 Օրագրութիւնը)

- Cole, M.I. (ed.), *Beatrice Webb's Diaries 1912-1924* (London: 1952) (Պեարթիս
 Ուեյքի Օրագրութիւնը 1912-1924)
 Degras, Jane (ed.), *Soviet Documents on Foreign Policy*, vol I, 1917-24 (Oxford:
 1951) (Սովետական Փաստաթուղթեր՝ Արտաքին Քաղաքականու-
 թեան Վերաբերող)
 Eudin, X.J. and R.C. North, *Soviet Russia and the East 1920-1927: A
 Documentary Survey* (Stanford: 1957) (Սովետական Ռուսիա եւ
 Արեւելը 1920-1927. Վաերագրային Զննում մը)
 Foreign Office, Historical Section — Handbooks (London: 1920)
Anatolia (no. 59) (Անաթոլիա)
Armenia and Kurdistan (no. 62) (Հայաստան եւ Քիւրտիստան)
Caucasia (no. 54) (Կովկաս)
Mohammedan History (no. 57) (Մամմտական Պատմութիւն)
Turkey in Asia (no. 58) (Թուրքիա Ասիոյ մէջ)
Turkey in Europe (no. 16) (Թուրքիա Եւրոպայի մէջ)
 Gooch, G.P. and H. Temperley (eds.), *British Documents on the Origins of the
 War 1898-1914*, vols. V, IX (i) and X (i) (London: 1928-38)
 (Բրիտանական Փաստաթուղթեր 1898-1914-ի, Պատերազմի
 Նախընթաց Տարիներուն եւ անոր Ծագումին Վերաբերող)
 Harbord, James G., *Report of the American Military Mission to Armenia* (Senate
 document no. 266, Washington, DC: 1920) (Տեղեկագիր Ամերիկեան
 Զինուորական Պատգամաւորութեան ի Հայաստան)
 Hendrick, Burton J., *The Life and Letters of Walter H. Page* (London: 1924)
 (Ուոլթըր Հ. Փէյճի Կեանքը եւ Նամակները)
 Hertlet, Edward, *The Map of Europe by Treaty* (London: vol. II, 1875; vol. IV,
 1891) (Եւրոպայի Քարտէսը՝ ըստ Դաշնագիրերու)
 Kemal, Mustafa, *A Speech Delivered by Ghazi Mustapha Kemal, President of
 the Turkish Republic, October 1927* (Leipzig: 1929) (Ծառ մը՝ տրուած
 Թրքական Հանրապետութեան Նախագահ Ղազի Մուսթաֆա
 Քեմալի կողմէ, Հոկտեմբեր 1927-ին)
 [The] Labour Party and the Trades Union Congress, *Memorandum on War
 Aims* (London: 1917) (Յուշագիր՝ Պատերազմական Նպատակ-
 ներու Վերաբերեալ)
 Léart, Marcel, *La Question Arménienne à la Lumière des Documents* (Paris:
 1913) (Հայկական Հարցը Փաստաթուղթերու Լոյսին Տակ)
 Middlemas, K. (ed.), *Thomas Jones, Whitehall Diary* (London: 1969), vol. I
 (Թոմքս Շոնգ, Ուայթհոլի Օրագրութիւն)
 Moberly, F.J. (comp.), *The Campaign in Mesopotamia* (based on official
 documents), 4 vols. (London: 1923-7) (Միջազգեցի Պատերազմը)
 Naim Bey, *The Memoirs of Naim Bey: Turkish Official documents Relating to
 the Deportations and Massacres of Armenians* (London: 1920) (Նայիմ

Պլշի Յուշերը. Թրքական Պաշտօնական Փաստաթուղթեր Հայերու Բռնագաղթին և Զարդերուն Աղընչութեամբ)

Nicolson, Harold, *Peacemaking 1919* (London: 1920) (Խաղաղարարութիւն 1919)

Poidcebard, A., 'Le Transcaucase et la République d'Arménie dans les Textes Diplomatiques du Traité de Brest-Litovsk au Traité de Kars 1918-1921', *Révue des Études Arméniennes*, vol. III (1923), vol. IV pt. 1 (1924) (Անդրկովկասը և Հայաստանի Հանրապետութիւնը Դիւանագիտական Բնագիրերու մէջ, Պրենս-Լիթովսքի Դաշնագիրէն մինչև Կարսի Դաշնագիր 1918-1921)

Raffi, A., (ed.), *Armenia and the Settlement* (Report of Public Meeting to Express Sympathy with the Armenian Cause, held at the Central Hall, Westminster, 19 June 1919) (London: 1919) (Հայաստանի Հարցի Լոնտոնը (Տեղեկագրութիւն) Հայ Դատի նկատմամբ Համակրանք Արտայայտելու Ռամար Հանրային Հաւաքոյթի մը որ, տեղի է ունեցած Ուեստմինսթըրի Սենթրըլ շէրի մէջ 19 Յունիս, 1919-ին)

Riddell, Lord, *Intimate Diary of the Peace Conference and After 1918-1923* (London: 1933) (Մտերմիկ Օրագրութիւնը Խաղաղութեան Վեհաժողովին և Անկէ Ետքի՝ 1918-1923)

Seymour, Charles, *The Intimate Papers of Colonel House*, 4 vols. (London: 1926) (Մտերմիկ Թուղթերը Գնդապետ Հաստի)

Temperley, H.W.V., *A History of the Peace Conference of Paris* (London: 1920-4) (Պատմութիւն Փարիզի Խաղաղութեան Վեհաժողովին)

Temperley, Harold and Lillian M. Penson, *Foundations of British Foreign Policy* (Cambridge: 1938) (Բրիտանական Արտաքին Քաղաքականութեան Հիմքերը)

[Turkey], *The Armenian Aspirations and Revolutionary Movements*, Albums I and II (no date) (Հայկական Ըղձանքներ և Յեղափոխական Ծարժումներ)

[Turkey], *Verité sur le mouvement révolutionnaire arménien et les mesures gouvernementales* (Constantinople: 1916) (Հայկական Յեղափոխական Ծարժումին և Կառավարութեան Զեռք Առած Քայլերուն Շնորհատութիւնը)

United States, Department of State, *Foreign Relations of the United States, 1920, vol. III* (Washington, DC: 1936) (Միացեալ Նահանգներու Արտաքին Յարաբերութիւնները, 1920, Հատոր III)

Woodward, E.L. et al. (eds.), *Documents on British Foreign Policy 1919-1939*, 1st Series, vols. I, II, IV, VII, VIII, XII, XIII, XVIII (London: 1947-) (Բրիտանական Արտաքին Քաղաքականութեան, 1919-1939, Փաստաթուղթեր)

Besides the *Dictionary of National Biography*, Directories such as *Burke's History of the Peerage...*; *Crockford's Clerical Directory*; *DOD's*

Parliamentary Companion; *Foreign Office Civil List*; and *Who Was Who* have been used. (Բացի «Ազգային Կենսագրութեան Բառարան»էն, Ուղեցուցներ, ինչպէս «Պըրրի Ազնուականութեան Պատմութիւն»ը. Գործփըրտի «Եկեղեցական Ուղեցուց»ը. ՏՈՏԻ «Նոր-նորարանական Առձեռն»ը. Արտաքին Գործերու Նախարարութեան Պաշտօնէութեան Ցանկը և «Դ՛ կը Նա» գործածուած են):

(գ) Թերթեր և Պարբերականներ

Ararat (London), 1918-20 (Արարատ)

Contemporary Review, 1915-23 (Ժամանակակից Վերաբաղ)

Friend of Armenia, 1900-24 (Հայաստանի Բարեկամ)

The Times, 1913-23 (Թայմզ)

(դ) Չճատարակուած Աւարտաճառեր և Մեքենագրուած Նիւթեր

Arslanian, A.H., 'The British Military Involvement in Transcaucasia 1917-1919' (University of California, PhD thesis: 1974) (Բրիտանական Զինուորական Ներգրաւումը Անդրկովկասի Մէջ 1917-1919)

— — 'Britain and the Transcaucasian Nationalities during the Russian Civil War (Paper read at a Conference on 'Nationalism and Social Change in Transcaucasia' in the Wilson Centre, Smithsonian Institution Building, Washington, DC, April 1980) (Բրիտանիա և Անդրկովկասեան Ազգութիւնները՝ Ռուսական Քաղաքացիական Պատերազմին Ընթացքին)

Eyck, Frank, 'Clio and the State: G.P. Gooch and the Foreign Office' (typescript prepared for Canadian Historical Association, Edmonton: 1975) (Գլիո և Պետութիւնը. Ճ. Փ. Կուչ և Արտաքին Գործերու Նախարարութիւնը)

Turner, J., 'Lloyd George's Private Secretariat 1917-1918' (University of Oxford, DPhil. thesis: 1976) (Լոյտ Շորճի Անճնական Քարտուղարութիւնը 1917-1918)

White, S., 'Anglo-Soviet Relations 1917-1923' (Glasgow University, PhD thesis: 1972) (Անկլո-Սովետական Յարաբերութիւններ 1917-1924)

2. Երկրորդական Աղբիւրներ

Կենսագրութիւններ, Յուշեր և Ուսումնասիրութիւններ.

Ամարոնեան, Գերամ (խմբ.) *Յուշածառեան Մեծ Եղեռնի*, 1915-1965 (Պէլլոս, 1965)

- Աղայեան, Մ. Պ., *Հայ Ժողովրդի Ազատագրական Պայքարի Պատմությունից* (Երևան, 1976)
- Գալոյեան, Գ. Ա., *Պատմութեան Քառուղիներում*, (Երևան, 1982)
- Եւփունճեան Աւետիս, *Ո՛վ Կազմակերպնց Փետրուարեան Արկածախնդրութիւնը և Ի՞նչ Եղաւ Անոր Հետեանքը* (Գաֆիլէ, 1969)
- — *Հայ Ժողովուրդին Անկախութեան Պայքարը Կիլիկիոյ մէջ, 1919-1921 թթ.* (Գաֆիլէ, 1977)
- Խատիսեան Ա., *Հայաստանի Հանրապետութեան Ծագումն ու Զարգացումը* (Պէլրութ, 1968, Բ. Տրատ.)
- Կիրակոսեան, Մ. Ա., *Առաջին Համաշխարհային Պատերազմը և Արևմտահայութիւնը* (Երևան, 1965)
- Մարդեան Զաւն, *Հայկական Հարցի Մասին* (Պէլրութ, 1978)
- — *Երևր Դաշնագիրեր* (Պէլրութ, 1979)
- Շահան Նաթալի, *Վերստին Յանկումն. Ալեքսանդրապոլի Դաշնագրի «Ինչպէսն ու շինչուսն»* (Պոսթըն, 1955)
- Վարանդեան Մ., Հ. Յ. Դաշնակցութեան Պատմություն (Հատ. 1, Փարիզ, 1932. Հատ. 2, Գաֆիլէ, 1950)
- Վրացեան Սիմոն, *Հայաստանի Հանրապետութիւն* (Փարիզ, 1928)
- Քաջազնունի, Յ., Հ. Յ. Դաշնակցութիւնը Անկէր Չունի Ալլեւս (Վիեննա, 1923)
- Adelson, Roger, *Mark Sykes: Portrait of an Amateur* (London: 1975) (Մարք Սայքս. Արտեսասաւերի մը Դիմանկարը)
- Adonz, N., *Towards the Solution of the Armenian Question* (London: 1920) (Դեպի Հայկական Հարցին Լուծումը)
- Ahmad, Feroz, 'Great Britain's Relations with the Young Turks 1908-1914' *Middle-Eastern Studies*, vol. 2, no. 4 (July 1966), pp. 302-29 (Մեծն Բրիտանիոյ Յարաբերութիւնները Երիտասարդ Թուրքերուն հետ, 1908-1914)
- — *The Young Turks* (Oxford: 1969) (Երիտասարդ Թուրքերը)
- Allen, W.E.D. and P. Muratoff, *Caucasian Battlefields: A History of the Wars on the Turco-Caucasian Border 1828-1921* (Cambridge: 1953) (Աովկասեան Բազմադաշտեր. Պատմութիւն Թուրք-Վովկասեան Սահմանի 1828-1921 Պատերազմներուն)
- Anderson, Mosa, *Noel Buxton: A Life* (London: 1952) (Նոլը Պարսլըն. Կեանք Մը)
- Anderson, M.S., *The Eastern Question 1774-1923* (London: 1966) (Արեւելեան Հարցը 1774-1923)
- [Anon], *Les Turcs et les Révindications Arméniennes* (Paris: 1919) (Թուրքերը և Հայկական Պահանջքները)
- Argyll, Duke of, *The Eastern Question*, 2 vols. (London: 1879) (Արեւելեան Հարցը)
- — *Our Responsibilities for Turkey* (London: 1896) (Մեր Պատասխանատուութիւնները Թուրքիոյ Նկատմամբ)
- Arslanian A.H., 'British Wartime Pledges, 1917-18: The Armenian Case', *Journal of Contemporary History*, vol. 13, no. 3 (July 1978) (Պատերազմի Ծրջանի Բրիտանիոյ Երաշխատութիւնները, 1917-1918, Հայկական Պարագան)
- — 'Britain and the Question of Mountainous Karabagh', *Middle Eastern Studies*, vol. 16, no. 1 (Jan 1980) (Բրիտանիա և Լեռնային Ղարաբաղի Հարցը)
- — 'Dunsterville's Adventures: A Reappraisal', *International Journal of Middle East Studies*, vol. 12 (1980), pp. 199-216 (Տանսթըրվիլի Արկածախնդրութիւնները. Վերաքննարկում մը)
- Baldwin, Oliver, *Six Prisons and Two Revolutions* (London: 1924) (Վեց Բանտեր և Երկու Յեղափոխութիւններ)
- Bayur, Yusuf Hikmet, *Türk İnkilâbi Tarihi* (History of the Turkish Revolution), vol. III, pt. 3 (Ankara: 1957) (Թրքական Յեղափոխութեան Պատմութիւն)
- Beaverbrook, Lord, *Politicians and the War 1914-1916* (1st edn: 1928-32) (London: 1960) (Քաղաքագետներ և Պատերազմը 1914-1916)
- — *Men and Power 1917-1918* (London: 1956) (Մարդիկ և Իշխանութիւն 1917-1918)
- — *The Decline and Fall of Lloyd George* (1st edn: 1963) (London: 1966) (Լոյս Ծորնի Վայրէջքն ու Անկումը)
- Beylerian, A., 'Les origines de la question Arménienne du traité de San Stéfano au Congrès de Berlin', *Revue d'Histoire Diplomatique* (Paris: 1973) (Հայկական Հարցին Ծագումը Սան Ստեֆանոյի Դաշինքին Պերլինի Վեհաժողով)
- Blaisdell, D.C., *European Financial Control in the Ottoman Empire* (New York: 1929) (Եւրոպական Ելևմտական Հակակշիռ Օսմանեան Կայսրութեան մէջ)
- Blake, Robert, *The Unknown Prime Minister* (London: 1955) (Անծանօթ Վարչապետը)
- — *The Conservative Party from Peel to Churchill* (London: 1970) (Պահպանողական Կուսակցութիւնը Փիլիւն Զրչիլ)
- Boyajian, Dickran, H., *Armenia: The Case for a Forgotten Genocide* (New Jersey: 1972) (Հայաստան. Մոռոցուած Յեղասպանութեան մը Պարագան)
- Bryce, James, *Transcaucasia and Ararat* (1st edn: 1877), 4th edn (London: 1896) (Անդրկովկաս և Արարատ)

- — 'The Revision of the Turkish Treaty: Armenia', *Contemporary Review*, vol. 119 (May 1921) (Թրքական Դաշնագրին վերադասումը. Հայաստան)
- Burney, Charles and D.M. Lang, *The Peoples of the Hills* (London: 1971) (Բլուրներու ժողովուրդները)
- Burt, Joseph, *The People of Ararat* (London: 1926) (Արարատի ժողովուրդը)
- Busch, Briton Cooper, *Mudros to Lausanne: Britain's Frontier in West Asia, 1918-1923* (New York: 1976) (Մուստրուսն Լոզան. Բրիտանիոյ Սամանը Արևմտեան Ասիոյ մէջ, 1918-1923)
- Buxton, Harold, *Trans-Caucasia* (London: 1926) (Անդր-Կովկաս)
- Buxton, Noel and Harold Buxton, *Travel and Politics in Armenia* (London: 1914) (Ծամբորդութիւն եւ Քաղաքականութիւն Հայաստանի մէջ)
- Carr, E.H., *The Bolshevik Revolution 1917-1923*, vols. I, II, III (London: 1950-53) (Պոլշեիկեան Յեղափոխութիւնը 1917-1923)
- Churchill, Winston S., *The World Crisis — The Aftermath* (London: 1929) (Համաշխարհային Տագնապը-Հետևանքը)
- — *Great Contemporaries* (London: 1937) (Մեծ ժամանակակիցներ)
- Conwell-Evans, T.P., *Foreign Policy from a Back Bench 1904-1918* (Oxford: 1932) (Արտաքին Քաղաքականութիւն Նոեի Ատեանը մը 1904-1918)
- Cooper, Roger, 'Armenian Aspirations', *Spectator*, 28 Aug. 1982 (Հայկական Ընթացքներ)
- Craig, Gordon A. and Felix Gilbert (eds.) *The Diplomats* (1st edn: 1953), 2nd edn (Princeton: 1960) (Դիւանագետները)
- Crutwell, C.R.M.F., *A History of the Great War 1914-1918* (1st edn: 1934), 2nd edn (Oxford: 1936) (Պատմութիւն 1914-1918 Մեծ Պատերազմին)
- Cumming, H.H., *Franco-British Rivalry in the Post-War Near East* (Oxford: 1938) (Ֆրանսական-Բրիտանական Մրցակցութիւն Յետ-Պատերազմեան Մերձատր Արևելքի Մէջ)
- Darwin, J.G., 'The Chanak Crisis and the British Cabinet', *History*, vol. 65, no. 213 (Feb. 1980) (Չանաքի Տագնապը եւ Բրիտանական Նախարարներու Խորհուրդը)
- Davison, Roderic H., 'The Armenian Crisis, 1912-1924', *American Historical Review*, vol. LIII, no. 3 (April 1948) (Հայկական Տագնապը, 1912-1914)
- — 'Turkish Diplomacy from Mudros to Lausanne' in Craig and Gilbert (eds.), pp. 172-209 (Թրքական Դիւանագիտութիւն Մուստրուսն Լոզան)
- Der Nersessian, Sirarpie, *Armenian Art* (London: 1978) (Հայկական Արուեստ)

- Djemal Pasha, *Memories of a Turkish Statesman — 1913-1919* (London: 1922) (Թուրք Պետական Անճի մը Յուշերը 1913-1919)
- Douglas, Roy, 'Britain and the Armenian Question 1894-7', *Historical Journal*, vol. 19, no. 1 (1976) (Բրիտանիա եւ Հայկական Հարցը 1894-7)
- Dugdale, Blanche E.C., *Arthur James Balfour* (London: 1936) (Արթըր Ճէյմզ Գալֆուր)
- Dunsterforce, L.C., *The Adventures of Dunsterforce* (London: 1920) (Տանաքըրֆորսի Արկածախնդրութիւնները)
- Dyer, Gwynne, 'Turkish "Falsifiers" and Armenian "Deceivers": Historiography and the Armenian Massacres', *Middle Eastern Studies*, vol. 12, no. 1 (Jan. 1976), pp. 99-107 (Թուրք «Խեղափոխողներ» եւ Հայ «Խարողներ». Պատմագրութիւն եւ Հայկական Չարդերը)
- Edib, Halidé, *The Turkish Ordeal* (London: 1928) (Թրքական Չարչարանը)
- Egremont, Max, *Balfour: A Life of Arthur James Balfour* (London: 1980) (Պալֆուր. Արթըր Ճէյմզ Գալֆուրի Կեանքը)
- El-Ghusein, Fâ'iz, *Martyred Armenia* (London: 1917) (Մարտիրոսացած Հայաստան)
- Emin, Ahmed, *Turkey in the World War* (Yale/Oxford: 1930) (Թուրքիան Համաշխարհային Պատերազմին մէջ)
- Fieldhouse, H.N., 'Noel Buxton and A.J.P. Taylor's "The Trouble Makers" in Martin Gilbert (ed.), *A Century of Conflict: Essays for A.J.P. Taylor* (London: 1966) (Նոել Գալաքըն եւ Ա. Ժ. Քէյլըրի «Խնդրալարոյցները»)
- Fisher, H.A.L., *James Bryce*, 2 vols. (London: 1927) (Ճէյմզ Պրայս)
- Gibbons, Herbert Adams, *The Blackest Page of Modern History* (New York: London: 1916) (Արդի Պատմութեան Ամենասև Էջը)
- Gidney, James B., *A Mandate for Armenia* (Ohio: 1967) (Հովանաւորութիւն մը Հայաստանի Համար)
- Gooch, G.P., 'Lord Bryce', *Contemporary Review*, vol. 121 (March 1922), pp. 304-13 (Լորտ Պրայս)
- — 'British War Aims, 1914-1919', *Quarterly Review*, vol. 280, no. 556 (April 1943) (Բրիտանական Պատերազմական Նպատակներ, 1914-1919)
- Gottlieb, W.W., *Studies in Secret Diplomacy during the First World War* (London: 1957) (Ուսումնասիրութիւններ Համաշխարհային Առաջին Պատերազմի Ընթացքին Գաղտնի Դիւանագիտութեան Մասին)
- Grant, A.J., and H. Temperley, *Europe in the Nineteenth and Twentieth Centuries*, 5th edn (London: 1939) (Եւրոպան Տասնիններորդ եւ Քսաներորդ Դարերուն)

- Grenville, J.A.S., *Lord Salisbury and Foreign Policy: The Close of the Nineteenth Century* (London: 1964) (Լորդ Սոլզբերի և Արտաքին Քաղաքականություն. Տասնիններորդ Դարու Վերջատրոսությունը)
- Grey of Falodon, *Twenty-Five Years 1892-1916*, vols. I, II (London: 1925) (Քսաննինգ Տարիներ 1892-1916)
- Guinn, Paul, *British Strategy and Politics 1914 to 1918* (Oxford: 1965) (Բրիտանական Ռազմավարություն և Քաղաքականություն 1914-1918)
- Hamilton, Mary Agnes, *Remembering My Good Old Friends* (London: 1944) (Յիշելով իմ Բարի Հին Բարեկամներս)
- Hankey, M.P.A., *The Supreme Command 1914-1918* (London: 1961) (Գերագույն Հրամանատարությունը 1914-1918)
- Hardinge of Penshurst, Lord, *Old Diplomacy* (London: 1947) (Հին Դիպլոմատիա)
- Harris, George S., *The Origins of Communism in Turkey* (Stanford: 1967) (Հանդիմավարության Ծագումը Թուրքիոյ Մէջ)
- Hart, Liddell, *The War in Outline 1914-1918* (London: n.d.) (1914-1918-ի Պատերազմը Ուրուագիծով)
- Headlam-Morley, James, *A Memoir of the Paris Peace Conference 1919* (London: 1972) (Յուշ Մը Փարիզի Ռազադրութեան Վեմատողութեան 1919)
- Henderson, Arthur, *Labour and Foreign Affairs* (London: [1922]) (Աշխատարական Կուսակցությունը և Արտաքին Գործեր)
- Herbert, Aubrey, *Ben Kendum* (London: 1923) (Պեն Բենտիմ)
- Heyd, Uriel, *Foundations of Turkish Nationalism* (London: 1950) (Թրքական Ազգայնականության Հիմերը)
- Hinsley, F.H. (ed.), *British Foreign Policy under Sir Edward Grey* (Cambridge: 1977) (Բրիտանական Արտաքին Քաղաքականություն՝ Սըր Էտուերտ Կրեյի Առաջնորդութեան Տակ)
- Hodgkin, Lucy Violet, *George Lloyd Hodgkin 1880-1918* (Edinburgh: 1921) (Շորճ Լոյտ Նոճքին 1880-1918)
- Hourani, Albert, *Syria and Lebanon* (London: 1946) (Սուրիա և Լիբանան)
- — *Minorities in the Arab World* (London: 1947) (Փոքրամասնություններ Արաբական Աշխարհի Մէջ)
- — *A Vision of History* (Beirut: 1961) (Պատմութեան Հայեացք մը)
- Housepan, Marjorie, *Smyrna, 1922: The Destruction of a City* (London: 1972) (Իզմիր, 1922. Քաղաքի Մը Կործանումը)
- Hovannisian, R.G., *Armenia on the Road to Independence, 1918* (Berkeley/Los Angeles: 1967) (Հայաստան Անկախութեան Ծանապարհին, 1918)
- — 'The Allies and Armenia, 1915-1918', *Journal of Contemporary History*, vol. 3, no. 1 (Jan. 1968) (Դաշնակիցները և Հայաստան, 1915-18)
- — *The Republic of Armenia, Vol. I. The First Year 1918-1919* (California: 1971) (Հայաստանի Հանրապետությունը, Հատ. 1, Առաջին Տարին 1918-1919)
- — 'Armenia and the Caucasus in the Genesis of the Soviet-Turkish Entente', *International Journal of Middle East Studies*, vol. 4 (1973), pp. 129-47 (Հայաստան և Կովկաս Սովետա-Թրքական Հակացողութեան Ծննդոցին Մէջ)
- Hovannisian, R.G., S. Shaw and I. Shaw, 'Forum: The Armenian Question', *International Journal of Middle East Studies*, vol. 9, no. 3 (Aug. 1978), pp. 379-400 (Ատեան. Հայկական Հարցը)
- Howard, Harry N., *The Partition of Turkey: A Diplomatic History 1913-1923* (New York: 1966) (Թուրքիոյ Բաժանումը. Դիվանագիտական Պատմություն մը 1913-1923)
- Howard, Michael, *The Continental Commitment* (London: 1972) (Յամբարմասի (Երոպական) Պարտադրությունը)
- Karabekir, Kâzım, *Istiklâl Harbimiz* (Our War of Independence) (Istanbul: 1960) (Մեր Անկախութեան Պատերազմը)
- Kayaloff, Jacques, *The Battle of Sardarabad* (The Hague/Paris: 1973) (Սարդարապատի Ծակատամարտը)
- Kazemzadeh, Firuz, *The Struggle for Transcaucasia* (New York/Oxford: 1951) (Անդրկովկասի մամար Պայքարը)
- Kedourie, E., *England and the Middle East: The Destruction of the Ottoman Empire 1914-1921* (London: 1956) (Անգլիա և Միջին Արևելքը. Օսմանեան Կայսրութեան Կործանումը 1914-1921)
- — *Nationalism* (London: 1960) (Ազգայնականություն)
- — *The Chatham House Version and Other Middle-Eastern Studies* (London: 1970) (Չեթըմ Հատի Տարբերակը և Ուրիշ Միջին-Արևելեան Ուսումնասիրություններ)
- Kent, Marian, *Oil and Empire* (London: 1976) (Քարիլը և Կայսրություն)
- Kerr, Stanley E., *The Lions of Marash* (Albany, NY: 1973) (Մարաշի Աղիծները)
- Kleiman, A.S., 'Britain's War Aims in the Middle East in 1915', *Journal of Contemporary History*, vol. III, no. 3 (July 1968) (Բրիտանիոյ Պատերազմական Նպատակները Միջին Արևելքի Մէջ, 1915-ին)
- Korganoff, Général G., *La Participation des Arméniens à la Guerre Mondiale* (Paris: 1927) (Հայերու Մասնակցությունը Համաշխարհային Պատերազմին)
- Lang, D.M., *A Modern History of Georgia* (London: 1962) (Վրաստանի Արդի Պատմությունը)
- — *Armenia: Cradle of Civilization* (London: 1970) (Հայաստան. Քաղաքակրթութեան Օրրան)

- — *The Armenians: A People in Exile* (London: 1981) (Հակերը. Տարագիր ժողովուրդ մը)
- Langer, William L., *The Diplomacy of Imperialism 1890-1902* (1st edn: 1935), 2nd edn (New York: 1956) (Կայսերապաշտութեան Դիւանագիտութիւնը 1890-1902)
- Lec, Dwight E., *Great Britain and the Cyprus Convention Policy of 1878* (Cambridge/Harvard: 1934) (Մեծն Բրիտանիա եւ 1878-ի Կիպրոսի Համաձայնութեան Քաղաքականութիւնը)
- Leslie, Shane, *Mark Sykes: His Life and Letters* (London: 1923) (Մարք Սայքս. Իր Կեանքը եւ Նամակները)
- Lewis, B., 'Islamic Revival in Turkey', *International Affairs*, vol. 28 (Jan. 1952) (Իսլամական Զարթօնը Թուրքիոյ Մէջ)
- — *The Emergence of Modern Turkey* (Oxford: 1961) (Արդի Թուրքիոյ Երևումը)
- Lloyd George, D., *War Memoirs*, 6 vols. (London: 1933-6) (Պատերազմի Յուշեր)
- — *The Truth About the Peace Treaties* (London: 1938) (Խաղաղութեան Դաշնագիրներուն Մասին Շշմարտութիւնը)
- Lowe, C.J. and M.L. Dockrill, *The Mirage of Power*, vols. II, III (London: 1972) (Ազդեցութեան Պատրանքը)
- Ludendorff, General, *My War Memories 1914-1918*, vols. I, II, 2nd edn (London: n.d.) (Պատերազմական Յուշերս 1914-1918)
- Luke, Harry C., *Cities and Men*, vol. II (London: 1953) (Քաղաքներ եւ Մարդիկ)
- Lynch, H.F.B., *Armenia: Travels and Studies*, vols. I, II (London: 1901) (Հայաստան. Ծամբորդութիւններ եւ Ուսումնասիրութիւններ)
- MacDonell, Randal, '... And Nothing Long' (London: 1938) (... Եւ Ոչինչ Հեռաւոր)
- McLean, D., 'English Radicals, Russia, and the Fate of Persia 1907-1913', *English Historical Review*, vol. XCIII, no. 367 (April 1978), pp. 338-52 (Անգլիացի Արմատականներ, Ռուսիա եւ Պարսկաստանի Եակատագիրը 1907-1913)
- Mardiganian, Aurora, *The Auction of Souls* (London: 1920) (Հոգիներու Ամուրոյը)
- Marwick, Arthur, *Britain in the Century of Total War* (London: 1968) (Բրիտանիա՝ Ամբողջական Պատերազմի Դարուն)
- Masis, Antranik, *The Question of the American mandate Over Armenia* (Nicosia: 1980) (Հայաստանի Վրայ Ամերիկեան Հովանաւորութեան Հարցը)
- Matossian, Mary Kilbourne, *The Impact of Soviet Policies in Armenia* (Leiden: 1962) (Սովետական Քաղաքականութեան Ազդեցութիւնը Հայաստանի Վրայ)
- Maurice, F., *The Armistice of 1918* (Oxford: 1943) (1918-ի Զինադադարը)
- Mayer, Arno J., *Politics and Diplomacy of Peacemaking* (London: 1968) (Խաղաղարարութեան Քաղաքականութիւն եւ Դիւանագիտութիւն)
- Mears, E.G., *Modern Turkey* (New York: 1924) (Արդի Թուրքիա)
- Medlicott, W.N., *British Foreign Policy since Versailles 1919-1963* (London: 1968) (Բրիտանական Արտաքին Քաղաքականութիւն Վերսալէն Ի վեր 1919-1963)
- Mejcher, Helmut, *Imperial Quest for Oil: Iraq 1910-1928* (London: 1976) (Կայսերական Որոնում Քարիտի. Իրաք 1910-1928)
- Millman, Richard, *Britain and the Eastern Question 1875-1878* (Oxford: 1979) (Բրիտանիա եւ Արեւելեան Հարցը 1875-1878)
- Monroe, Elizabeth, *Britain's Moment in the Middle East 1914-1956* (London: 1965) (Բրիտանիոյ Բարեկատուն Պահը Միջին Արեւելի Մէջ, 1914-1956)
- Morgan, Kenneth O., *Consensus and Disunity: The Lloyd George Coalition Government 1918-1922* (Oxford: 1979) (Համախոհութիւն եւ Անմիաբանութիւն. Լոյտ Շորճի Միակցական Կառավարութիւնը 1918-1922)
- Morgenthau, Ambassador Henry, *Secrets of the Bosphorus* (London: 1918) (Վոսփորի Գաղտնիքներ)
- — *The Tragedy of Armenia* (London: 1918) (Հայաստանի Ողբերգութիւնը)
- Nalbandian, Louise, *The Armenian Revolutionary Movement: The Development of Armenian Political Parties through the Nineteenth Century* (Berkeley/Los Angeles: 1963) (Հայ Յեղափոխական Ծարժումը. Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Զարգացումը Տասնիններորդ Դարուն)
- Nansen, Fridtjof, *Armenia and the Near East* (London: 1928) (Հայաստան եւ Մերձարտ Արեւելքը)
- Nicolson, Harold, *People and Things* (London: 1931) (Մարդիկ եւ Բաներ)
- — *Curzon: The Last Phase 1919-1925* (London: 1934) (Գըրզոն. Վերջին Հանգրուանը 1919-1925)
- Niepage, Martin, *The Horrors of Aleppo* (London: n.d.) (Հակւսի Սարսափները)
- Paléologue, Maurice, *An Ambassador's Memoirs*, 3 vols. (London: 1923-5) (Դեսպանի մը Յուշերը)
- Papazian, K.S., *Patriotism Perverted* (Boston: 1934) (Շեղած Հայրենասիրութիւն)
- Parker, R.A.C., *Europe 1919-45* (London: 1969) (Եւրոպա 1919-45)
- Pasdermadjian, H., *Histoire de l'Arménie* (Paris: 1949) (Հայաստանի Պատմութիւն)

- Pears, Edwin, *Turkey and Its People* (London: 1911) (Թուրքիա եւ Իր ժողովուրդը)
- — *Forty Years in Constantinople* (London: 1916) (Քառասուն Տարի Կոստանդնուպոլսյ Մէջ)
- — *Life of Abdul Hamid* (London: 1917) (Ապտիլ Համիտի Կենսքը)
- Pipes, Richard, *The Formation of the Soviet Union* (1st edn: 1954), revised edn (Harvard: 1964) (Սովետական Միութեան Կազմութիւնը)
- Platt, D.C.M., 'Economic Factors in British Policy during the "New Imperialism"', *Past and Present*, no. 39 (April 1968) (Բրիտանական Քաղաքականութեան Մէջ Տնտեսական Ազդակներ «Նոր Կայսերապաշտութեան» Ծրջանին)
- Poincaré, Raymond, *The Memoirs of Raymond Poincaré*, 4 vols. (London: 1926-30) (Իկմոն Փուանգարէի Յուշերը)
- Price, Philips M., *War and Revolution in Asiatic Russia* (London: 1918) (Պատերազմ եւ Յեղափոխութիւն Ասիական Ռուսիոյ Մէջ)
- Pye, Edith M., 'The Present Position of the Armenian Problem', *The World Outlook*, no. 44 (5 Aug. 1927), p. 60 (Հայկական Հարցին Այժմու Վիճակը)
- Raffi, Aram, 'Armenia: Historical Background' in Buxton and Buxton (Հայաստան. Պատմական Անցեալը)
- Ravitch, Norman, 'The Armenian Catastrophe', *Encounter*, vol. LVII, no 6 (Dec. 1981) (Հայկական Աղէտը)
- Rawlinson, A., *Adventures in the Near East 1918-1922* (London: 1923) (Արևածախնորութիւններ Մերձար Արեւելքի Մէջ, 1918-1922)
- Robbins, Keith G., 'Lord Bryce and the First World War', *Historical Journal*, vol. X, 2 (1967), pp. 255-77 (Լորտ Պրայս եւ Առաջին Համաշխարհային Պատերազմը)
- Robinson, Emily J., *The Truth about Armenia* (London: 1913) (Հայաստանի Մասին Եշմարտութիւնը)
- — *Armenia and the Armenians* (London: 1916) (Հայաստան եւ Հայերը)
- — 'Facts about Armenian Refugees and Slaves', *Slave Market news*, vol. 1, no. 3 (Dec. 1924), pp. 4-5 (Իրողութիւններ Հայ Գաղթականներու եւ Ստրուկներու Մասին)
- Ronaldshay, *The Life of Lord Curzon*, vol. III (London: 1928) (Լորտ Գըրզոնի Կենսքը)
- Rothwell, V.H., *British War Aims and Peace Diplomacy 1914-1918* (Oxford: 1971) (Բրիտանական Պատերազմական Կապտակներ եւ Խաղաղութեան Դիւանագիտութիւն 1914-1918)
- Rowntree, Maud A., *In the City of the Sultan* (The Work of the Friends' Armenian Mission, Constantinople) (London: 1917) (Սուլթանի Բաղարքին Մէջ)
- Rustem, Ahmed, *La Guerre Mondiale et la Question Turco-Armenienne* (Berne: 1918) (Համաշխարհային Պատերազմը եւ Թուրք-Հայկական Հարցը)
- Ryan, Andrew, *The Last of the Dragomans* (London: 1951) (Թարգմաններուն Վերջինը)
- Sachar, Howard M., *The Emergence of the Middle East 1914-1924* (New York: 1969) (Միջին Արևելքի Երևումը 1914-1924)
- Sanders, Liman von, *Five Years in Turkey* (Annapolis: 1927) (Հինգ Տարիներ Թուրքիոյ Մէջ)
- Sarkisian, E.K. and R.G. Sahakian, *Vital Issues in Modern Armenian History* (transl. E.B. Chrakian) (Watertown, Mass.: 1965) (Կենսական Հարցեր Արդի Հայոց Պատմութեան Մէջ)
- Sarkissian, A.O., *History of the Armenian Question to 1885* (Urbana: 1938) (Հայկական Հարցին Պատմութիւնը Մինչև 1885)
- — 'Concert Diplomacy and the Armenians, 1890-1897' in A.O. Sarkissian, *Studies in Diplomatic History and Historiography* (London: 1961) (Հայոց Դիւանագիտութիւն եւ Հայերը, 1890-1897)
- Saul, S.B., 'Britain and the World Trade 1870-1914', *Economic History Review* (1954-5) (Բրիտանիա եւ Աշխարհի Առևտուրը 1870-1914)
- Sazonov, Serge, *Fateful Years 1909-1916* (London: 1928) (Ենակատարական Տարիներ 1909-1916)
- Schemsi, Kara, *Les Turcs et la Question d'Armenie* (Genève: 1918) (Թուրքերը եւ Հայաստանի Հարցը)
- Seton-Watson, R.W., *Disraeli, Gladstone and the Eastern Question* (1st edn: 1935), 2nd edn (London: 1971) (Տիգրաւէի, Կլետսթըն եւ Արեւելեան Հարցը)
- Sforza, Carlo, *Makers of Modern Europe* (London: 1930) (Արդի Երոսան Կերտողներ)
- Shannon, R.T., *Gladstone and the Bulgarian Agitation 1876* (London: 1963) (Կլետսթըն եւ Պոլկարական Խռովութիւնը 1876)
- Shaw, S.J. and E.K. Shaw, *History of the Ottoman Empire and Modern Turkey*, vol. II (Cambridge: 1977) (Օսմանեան Կայսրութեան Պատմութիւն եւ Արդի Թուրքիա)
- Sonyel, Salahi Ramsdan, *Turkish Diplomacy 1918-1923* (London: 1975) (Թրքական Դիւանագիտութիւն 1918-1923)
- Storrs, Ronald, *Orientalisms* (London: 1937) (Վորմնորշումներ)
- Suny, Ronald Grigor, *The Baku Commune 1917-1918* (Princeton: 1972) (Պարոի Կոմունա 1917-1918)
- Swartz, Marvin, *The Union of Democratic Control in British Politics During the First World War* (Oxford: 1971) (Ժողովրդավարական Հակակշիռի Միութիւնը Բրիտանական Քաղաքականութեան մէջ, Համաշխարհային Առաջին Պատերազմի Ընթացքին)

- [Talaat], 'Posthumous Memoirs of Talaat Pasha', *Current History*, vol. XV, no. 2 (Nov. 1921), pp. 287-95, (Թալատի Փաշայի Յետ-մահու Յուշեր)
- Taylor, A.J.P., 'The War Aims of the Allies in the First World War' in R. Pares and A.J.P. Taylor (eds.), *Essays Presented to Sir Lewis Namier* (London: 1956) (Դաշնակիցներու Պատերազմական Նպատակները Համաշխարհային Առաջին Պատերազմին)
- — *The Trouble Makers* (London: 1957) (Խնդրալարյցները)
- — *Politics in the First World War* (London: 1959) (Քաղաքականություն՝ Առաջին Համաշխարհային Պատերազմին Ընթացքին)
- — *Lloyd George: Rise and Fall* (Cambridge: 1961) (Լոյտ Շորթ. Վերլույս և Անկում)
- — *English History 1914-1945* (Oxford: 1965) (Անգլիական Պատմություն 1914-1945)
- Tchobanian, Archag, *The People of Armenia* (transl. G.M. Gregory) (London: 1914) (Հայաստանի Ժողովուրդը)
- Terrell, Charles D., *Historical Sketch of the Friends' Armenian Mission from 1881 to 1926* (London, n.d.) (Պատմական Ուրուագիծը Քուէլթըր-ներու Հայկական Միսիոնարական Կեդրոնին, 1881-էն 1926)
- Terterian, Hambarzum, 'The Levon Chanth Mission to Moscow', parts I and II, *Armenian Review*, vol. 8 (June and Sept. 1955) (Լևոն Շանթի Պատիրակությունը՝ Մոսկուա)
- Toriguian, Shavarsh, *The Armenian Question and International Law* (Beirut: 1973) (Հայկական Հարցը և Միջազգային Օրենք)
- Toynbee, A.J., *Armenian Atrocities: The Murder of a Nation* (London: 1915) (Հայկական Վայրագություններ. Ազգի մը Սպանությունը)
- — *The Murderous Tyranny of the Turks* (London: 1917) (Թուրքերուն Ոճրային Բռնապետությունը)
- — *Turkey: A Past and a Future* (London: 1917) (Թուրքիա. Անցեալ մը և Ապագայ մը)
- — *The Western Question in Greece and Turkey* (London: 1922) (Արևմտական Հարցը Յունաստանի և Թուրքիոյ Մէջ)
- — 'Great Britain and France in the East', *Contemporary Review*, vol. 121 (Jan. 1922) (Մեծն Բրիտանիա և Ֆրանսա Արևելքի Մէջ)
- — 'Angora and the British Empire in the East', *Contemporary Review*, vol. 123 (June 1923) (Անգարա և Բրիտանական Կայսրութիւնը Արևելքի Մէջ)
- — *Survey of International Affairs 1920-1923* (Oxford: 1925) (Քննարկում Միջազգային Հարցերու 1920-1923)
- — *Acquaintances* (London: 1967) (Ծանօթներ)
- Toynbee, A.J. and K.P. Kirkwood, *Turkey* (London: 1926) (Թուրքիա)
- Trevelyan, G.M., *Grey of Fallodon* (1st edn: 1937), 2nd edn (London: 1940) (Ֆոլլոտոնի Կրէյլը)
- Trumpener, Ulrich, *Germany and the Ottoman Empire 1914-1918* (Princeton: 1968) (Գերմանիա և Օսմանեան Կայսրութիւնը 1914-1918)
- Ullman, Richard H., *Anglo-Soviet Relations, 1917-1921. I. Intervention and the War. II. Britain and the Russian Civil War. III. The Anglo-Soviet Accord* (Princeton: 1961; 1968; 1972) (Անկլո-Սովետական Ծարարութիւններ, 1917-1921. I Միջամտութիւն և Պատերազմը. II Բրիտանիա և Ռուսական Քաղաքացիական Պատերազմը. III Անկլո-Սովետական Համաձայնութիւն)
- Uras, Esat, *Tarihte Ermeniler ve Ermeni Meselesi* (The Armenians in History and the Armenian Question) (Ankara: 1950) (Հայերը Պատմութեան Մէջ և Հայկական Հարցը)
- Vansittart, Lord, *The Mist Procession* (London: 1958) (Մշուշտ Թափօրը)
- Walker, Christopher J., *Armenia: The Survival of a Nation* (London: 1980) (Հայաստան. Ազգի Մը Վերապրումը)
- Wheeler-Bennett, John W., *Brest-Litovsk: The Forgotten Peace, March 1918* (London: 1938) (Գրեխթ Լիթովսք. Մոռցուած Խաղաղութեան Դաշինքը, Մարտ 1918)
- Williams, Aneurin, 'Armenia, British Pledges, and the Near East', *Contemporary Review*, vol. 121 (April 1922), pp. 418-25 (Հայաստան, Բրիտանական Նրաշխատրութիւններ, և Մերձատր Արևելքը)
- Williams, W. Llewellyn, *Armenia's Tragic Story* (London: 1916) (Հայաստանի Ողբերգական Պատմութիւնը)
- Winkler, Henry R. 'The Emergence of a Labour Foreign Policy in Great Britain, 1918-1929', *Journal of Modern History* (Sept. 1956) (Աշխատարարական Արտաքին Քաղաքականութեան մը Նրևումը Մեծն Բրիտանիոյ Մէջ, 1918-1929)
- Woodward, Llewellyn, *Great Britain and the War of 1914-1918* (London: 1967) (Մեծն Բրիտանիա և 1914-1918-ի Պատերազմը)
- Young, Kenneth, *Arthur James Balfour* (London: 1963) (Արթթրըր Բէլֆոր Գալֆոր)

ՅԱՆԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ

Արթուր, Նաչատր, 17
 Արթն, Լուսուր, 47
 Ազատական Կուսակցություն, 181
 Ազգերու Ախա, 65, 151, 158, 182, 188, 189, 227, 228, 230, 265-269, 271, 272, 277, 280, 282, 287
 Ազգի, 106, 109, 110, 148, 165, 166, 220, 234, 239, 283
 Ազգի, 1
 Ազրայժան, 106, 109, 110, 148, 158, 160-162, 164-166, 171, 176, 178, 190, 194, 201, 203, 205-211, 214-216, 218, 220, 223, 225, 231-233, 235, 239, 241, 264, 265, 268
 Ազալիտ, 6, 7, 10, 129, 221
 Ազնակ, Ջորալար Է., 121, 133, 135
 Ալեքսանդր Բ., 40
 Ալեքսանդրապոլ, 149, 158, 216, 229, 232-234, 237, 242, 244
 Ալեքսանդրո, 123, 185, 145, 158, 185, 186
 Ալգանիա, 27
 Ալադրալա, 165
 Ամարոնեան, Անտիա, 52, 151, 162, 165, 182, 192, 219, 224, 226, 227, 237, 240, 257
 Ամնուս Լոմե, 27, 29, 33
 Ամնուս Ռուստեմ ՊՆ, 20
 Ամրիկյան Գամիթի օմ տոնի Արմիկյան Ընդհանրական (Հայոց դեմ Վայրագործներու Ամերիկեան Կոմիտե), 80
 Ամրիկյան Նիքո Ռայ Ռիլին Գամիթի (Մերձատր Արևելյի Ամերիկեան Նպատամատուց Կոմիտե), 265
 Ամրիկյան Միշն Գորո (Ամերիկեան Միսիոնարական Սորմորդ), 126
 Ամրիկյան Միացյալ Նամաններ, 3, 58, 58, 73, 74, 76-79, 82-85, 87, 91, 94, 85, 101, 113, 117, 119, 125, 126, 143, 145, 156, 159, 160, 171, 181-189, 192, 197-200, 222-224, 225, 252, 269, 270, 276, 287, 288
 Ալբորտ, 180, 139, 142, 148
 Ամարոլիա, 8, 12, 27, 95, 123, 137, 138, 144, 148, 154, 172, 176, 191, 195, 211, 213, 214, 227, 240, 242, 255, 266
 Անգլիա, 6, 8, 84, 47, 63, 85, 204, 235, 256, 258, 259

Անդրամիկ, Ջորալար (Օզանեան), 52, 111, 165
 Անդ, 41, 275
 Անդ-Արմիկյան Հասիկչըն (Անդու-Հայկական Ընկերակցություն), 47
 Աշխատատրական Կուսակցություն, 170, 182, 278-282
 Աշտարակ, 263, 265
 Ապոլլո Համիտ, 13, 42
 Ասիա, 1, 5, 54, 55, 70, 72, 160, 171, 255, 286
 Ասորեստան, 1
 Ասորի, 67, 68, 261
 Ատանա, 22, 23, 64, 246
 Արարի, 96, 106, 116, 119, 126, 128, 129, 140, 145, 280, 289
 Արարտ, 38-40, 45, 150, 233
 Արարս Գնտ, 38, 45
 Արևայի Ինգու, 9, 10, 36, 47, 61
 Արմենի, 1
 Արմենիա, 1
 Արմիկյան Բեքրիտիք Հասիկչըն (Հայկական Հայրենասիրական Ընկերակցություն), 48
 Արմիկյան Եսանայրո Հասիկչըն (Հայկական Միացյալ Ընկերակցություն), 48, 85, 183
 Արմիկյան Աշտիկ Կիլտ օմ Անտոն (Լոմոնոսով Հայ Տիպիցներու Ընկերակցություն), 65
 Արմիկյան Պարո օմ Ինֆորմչըն (Հայկական Տեղեկատվական Գրասենյակ), 48
 Արմիկյան Ինտ Գրուս Ընտ Ինֆիլիթի Ֆանտ (Հայկական Սարմիր Խաչ և Գաղաթակներու Հիմնադրամ), 65
 Արմիկյան Ինֆիլիթի (Լորու Մշտըն) Ֆանտ (Հայ Գաղաթակներու (Լոմոնոսով-Քաղաքակետի) Հիմնադրամ), 51, 52, 65-68, 208, 233, 262, 264, 266, 268-270, 274
 Արտան, 6-8, 129, 222, 241
 Արտանի Գործերու Նախարարություն (Բրիտե), 5, 12, 13, 21, 25, 50, 51, 54-57, 61, 64, 74, 75, 77-90, 93, 94, 96, 97, 102, 107, 111, 116, 118, 121, 126, 129-132, 136, 141-144, 147, 149-156, 160-163, 171, 172, 174, 175, 178, 179, 200, 201, 203, 205, 211, 214, 223-229, 232, 234, 240, 241, 244, 248, 257, 271, 273, 284, 288, 289

ԷՎադոր Գիլրո, 82, 84, 85, 94, 187, 280, 284
 Նատից Մուլ, 1, 204, 205, 208, 214
 Նարս, 3, 5-8, 18, 69, 129, 158, 164, 168, 168, 173, 222-225, 233, 234, 241, 244
 Նեղոլորտի, Թոմ, 252
 Նեյրոլ, 96-98, 148
 Նեյր, Գուկու. Գ. Ա., 13, 14
 Նիլիկիա, 3, 5, 20, 22, 42, 58, 59, 64, 69, 75, 96-98, 115-117, 126, 130, 131, 137, 139, 142, 144, 147, 150, 153, 158, 159, 188, 199, 213, 244-247, 252, 257-259, 275, 276
 Նիմու, Ու. (Երեսիտան), 54
 Նիարու, 3, 5, 8, 10, 96, 97, 259, 269, 274, 281
 Նիարուի Համանայնաչիր, 8, 10-12, 16, 18, 19, 25, 36, 46, 47, 64, 284
 Նիլանար (Թեմրան), 93
 Նիլանիկան, Նուարո, 65
 Նիմարի, 265
 Նիմաշխան, 88
 Նիսանեան, Ներիկ, 65
 Նիտարն, Լորս Հըրպըր Թոմ, 251, 252.
 Նիտարն, Ուիլյամ, Է., 34-37, 39, 42, 43, 52, 60, 61, 115, 270, 277, 278, 284
 Նոմարիտա, Անդրոլովաեան, 109
 Նուրե, Մոր (դեսպան), 18
 Նուտամոնոլորի, 3, 13, 14, 22, 25, 28, 29, 31, 32, 41, 54, 55, 56, 62, 72, 74-76, 78, 86, 88, 128, 135, 136, 143-145, 170, 171, 174, 175, 180, 190, 212, 213, 227, 242, 246, 267, 275
 Նովկա, 26, 31, 38, 52, 57, 68, 77, 80, 87, 94, 98-107, 109, 111-113, 117, 118, 120, 123, 128, 130-133, 135, 136, 140, 147, 148, 154-156, 160-164, 168, 170, 172, 174, 181, 182, 201-210, 213-215, 217, 218, 221, 223, 224, 229, 231, 235-237, 239, 242-244, 261, 264, 266, 269, 283, 285, 287-289
 Նովկանե Լուներ, 1, 162
 Նովկանեան Մակաու, 96, 99-103, 105, 112, 113, 123, 125, 132
 Նորյար, Իշխան, 7
 Նուլ, Մ. Փ., 51, 251, 252
 Նրար, Ա. Մ., 273
 Նրեքը, Գուկու. Լու., 89, 90
 Նրիկրի, Կ. Մ., 48, 66
 Նրիկրի ժՊ., Գալ, 3
 Նրիկը, Մըր Ռոնըլ, 88, 102, 103, 173
 Նրիկի, Հայրիպակու Մ. Ֆ., 209, 219, 220, 225, 262, 267, 273
 Նրիտե, 3
 Նրե, Մըր Լուսուր, 10, 13, 14, 23, 24, 32, 47, 49, 53-55, 71-75, 80-84, 90, 94, 96-98, 278
 Նրեյլ, Ռ. Ու. (Տիպատու), 20
 Նրեյլ, Ֆիլիպ Փ., 76

Հակա, 83, 96, 135, 258
 Հանը, 130, 139, 142
 Համիտե, 23
 Հայ, 1, 26, 32, 33, 35, 41-44, 49, 53, 55, 58, 59, 62, 68, 74, 77, 79-85, 87, 88, 90, 92-94, 96, 97, 102-107, 109-113, 115, 119, 122, 123, 136-138, 141, 148, 150, 151, 158, 160, 166, 168, 173, 174, 176, 182, 183, 186, 187, 189, 191, 194, 196, 198-200, 207, 215, 216, 218-221, 223-227, 230, 245, 249, 252, 256, 258, 266, 271, 272, 274, 283, 284, 285, 288, 289
 Հայ Ազգային Գաղտնիարություն, 23, 51, 53, 117, 149, 151, 266
 Հայաստ, 1
 Հայաստան, 1, 3, 5, 6, 9-11, 13, 14, 18, 24, 36, 37, 39-41, 43, 44, 46-51, 53-61, 66, 72, 75, 79, 91, 92, 101, 102, 104, 107, 110-113, 116-119, 121-123, 125-129, 132-136, 139-141, 143, 149-162, 164, 166, 168, 172, 173, 175, 177-179, 181-184, 186, 188-192, 194-202, 205-211, 214-234, 236, 237, 239-245, 247, 249-251, 253-255, 257, 262-265, 267-272, 274-277, 279-289
 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, 23, 65
 Հայկական Նամաններ, 14
 Հայ Տեղեկատվական Դասակցություն, 15, 19, 32, 113, 221
 Հասու, Է. Մ., 85, 182
 Հասոմ Մարու (տեղակալ), 88
 Հասըր, Ուիլյամ, 183, 208, 225, 226
 Հարգոր, Գեղաշմորն Է. Ու., 208, 235, 236, 243, 262, 263, 265
 Հարտին օմ Փենդըրսը, Լորս, 89, 90, 118, 200, 224
 Հարրիարի, 114
 Հնուրոն, Արթըր, 182, 279
 Հնրի, Մըր Մ. Փ. Ա., 143, 179, 182, 184-188, 243, 260
 Հնուր-Մորի, Մըր Մլնը, 132, 144
 Հնրիկովնա, 27
 Հնրոտու, 1
 Հըրդըր, Օպրի, 121
 Հնդկաստան, 1, 6, 14, 15, 34, 71, 86, 99, 107, 123, 129, 150, 154, 160, 171, 179, 180, 197, 204, 209, 212-214, 240, 243, 254-256, 288
 Հնդկական Տեղեկատվական Կուսակցություն, 15, 19, 20, 22
 Հուրոտ, Գ. Մ. (փոխ-Տիպատու), 21
 Հոնրի, Մոր Լորս, 68
 Հոր, Մըր Անուր, 50
 Հոփ, 24, 55
 Հոտու, 3
 Հուրոտե, 87, 284
 Հըրը, Գեղապետ, 23

Ղամարու, 265
Ղարաթայ, 111, 164-166, 210, 211, 215-218, 220, 221
Ղարափիսեւ, 111, 223, 233, 282

Ճեմայ Փաշա, 70, 95
Ճարդա, Ճէյնգ Ու., 183, 184
Ճեպէլ Մուսա, 95, 97, 98
Ճորճ Ե. (Թագաւոր), 74, 227

Ճալէ, Սըր Լոփ (ղեական), 81
Ճամախարուն, 88
Ճանկաբը, 51, 53, 60, 61, 63, 121
Ճամկնաբըր Կարոկընճ, 50, 52, 113, 229
Մարիմը, Սըր Չարլզ, 108
Մարտիկանեան, Օրորա, 57
Մզգոյ, Մ., 61

Մզմանը, Սըր Հենրի, 77, 98
Մզունը, Ռանըլտ (փոխ-հիւպատոս), 120
Մզունըլտ, Ռանի, 85, 120, 266, 267, 279
Մոխիանի, Պ., 232, 237
Մելլըն, Ճէյնգ Ա., 48, 51, 141
Մեմուր, 8

Մերաւը, Սըր Շոն, Ջորափար, 96, 97
Մերսոն, Սըր Շորճ, 89, 104, 105, 155
Մերի, Սըր Արչիպըլտ (Ջորափար), 98
Միլլըն, Ա. (Ճր. Վարչապետ), 196
Միլն, Ջորափար Շորճ Ֆ., 172, 207, 221, 242, 246
Միլլըր, Լորա Ա., 104, 134
Միտրիմ եւ Տառազդիտթոյն Կոմիտէ, 18, 23, 30, 128, 140, 147

Միշակաբ, 7, 58, 91-93, 95, 96, 100, 102-105, 108, 112, 116, 118, 119, 125-129, 131, 132, 134, 140, 141, 145, 147, 158, 154, 156, 171, 179, 186, 200, 204, 206, 218, 225, 247, 251, 255, 259, 262, 264, 269, 279, 281, 282, 289

Միլերիական Մուլ, 1, 3, 17, 60, 134, 145, 158, 212
Միսիանարական Կեղտմ, 82, 63
Միսիթրեան Միտրանոյսիմ, 17
Մանրիկի, Լուսիճ (Հնգկատանի Նախարար), 150, 154, 179, 180, 198, 199, 229, 248

Մոնրոյ, 1
Մոնպը, Ֆ. Ռ., 150, 196
Մոմբա, 214-217, 235, 237, 244
Մոմբայի Դաշնագիր, 241
Մոստիկան, Յ. Ա., 53

Մորկիթոս, Հանրի (Ամերիկ. ղեական), 30
Մուշ, 16, 68, 75, 88, 114
Մուրափա Միսգիր, 242
Մուսայ, 28, 89, 88, 99, 135, 143, 145, 181, 213, 249, 281, 281, 282

Մուսայ, Յիմադարար, 60, 111, 126, 127, 129, 184-188, 143, 144, 146, 160, 166, 251, 287

Մուրաթի, Բ., 106, 112
Մոնփար, Շոն, 81
Մոսեան, Ապրանազ, 262

Յակոբեան, Կ., 48
Յոնաստան, 96

Նազարեկեան, Թ., Ջորափար, 220
Նազըմ Փաշա, 13
Նազլանեան, Միշալէ, 17
Նախիջեան, Ֆ, 184, 166, 168, 172, 173, 210, 216, 218-220, 230, 233, 241

Նանր-Ունար, 261
Նախիճ Շահատ Պէլ, 148
Նանտն, Ֆրիտտփ, 264, 265, 268, 269, 271, 272, 282

Նիկըլըն, Սըր Արթըր, 14, 114
Նիկըլըն, Հարլտ, 77, 84, 117, 140, 143, 285, 286
Նիդալ Բ. Տար, 113
Նիլըր Բար Լէոն Արիմիկըն Ռիլիճ (Միքանտր Արեւելիք եւ Հարկական Նպաստամատուց), 251, 270

Նիթրի, Ֆրանչեսկո Ս. (Ռուս. Վարչապետ), 191
Նիս Տորը, 81, 85
Նիս Երրթ Թարթա, 79
Նիփակ, Կոկո., 89
Նորբարդ, Տատի Ս., 233, 260-265, 274
Նուպար, Պողոս (Փաշա), 23, 24, 32, 51-53, 102-105, 112, 113, 115-117, 121, 141, 149, 151, 182, 257

Շամբախի, 218, 219, 230
Շարք, Անոն, 215-217
Շարք-Ղարապաղեակ, 166
Շեպարհ, 1

Շոյանը-Ռիթիբըր (միւլատոս), 95
Շոր, Ջորափար Օֆիի, 101, 104, 107, 112
Շուպլով, Կոնս (Ռուս ղեական), 11
Շուպը, 1

Ոսթր, Սըր Ու. (ղեական), 19
Ուալիկըն, 80, 93, 197
Ուսթըրք, 24, 55
Ուլիլըն, Լիֆորը, 32, 37, 49-53, 56, 57, 59, 67, 87, 88, 144, 150, 182, 183, 189, 226, 234, 252, 253, 275-277, 283

Ուլիլըն, Ջորափար Ֆենոյի, 18
Ուլիլըն, Սըր Հենրի, 135, 136, 146, 154, 156, 169-171, 175, 178, 179, 185, 198, 204, 240, 242, 259

Ուլիլըն, Ռուսթո (Նախական), 59, 85, 92, 115, 170, 174, 179, 182, 184, 185, 188, 189, 192, 197, 200, 211, 238, 236, 282, 286
Ուրարոփ, Օլիվըր, 203, 204, 206
Ուրարտու, 1
Ուրֆա, 21

Չեմալըկին, Շուքրի, 277
Չեմալըկին, Օսթըն, 137, 273, 278
Չեսթըր, Գոլպի Մ., 271
Չերքզ, 9
Չէմալըզ, Լ. Փ., 147, 176
Չիչերիճ, Մ. Վ. (Արտաքին Գործերու Առնարկ), 208, 214, 216, 222, 229, 241
Չրիլի, Ռիմարըն, 71, 95, 149, 162, 170, 204, 240, 269
Չուպմեան, Ա., 24, 114

Պաղըրս, Հարփի Ա., 78
Պաթում, 6-8, 57, 77, 78, 87, 109-111, 160, 163, 165, 166, 171, 189, 196, 202-204, 207-211, 214, 222-224, 268, 264

Պալան, -եան, 1, 24, 27, 31, 33, 34, 45, 47-49, 53, 70, 71, 73
Պալիտը, Արթըր Ճէյնգ, 12, 59, 67, 91, 92, 103, 104, 107, 118, 120, 121, 126, 130, 133, 134, 136, 137, 140, 143, 144, 145, 149, 150, 160, 169, 175, 177, 178, 181, 183-186, 279, 284, 285, 287

Պալանդաղական Կուսակցութիւն, 180, 278, 279
Պաղեստին, 91, 98, 106, 116, 119, 121, 125, 126-129, 131, 132, 134, 141, 143, 153, 156, 171, 179, 200, 204, 255, 259, 269, 289

Պալտատ, 17, 28, 88, 98, 99, 105, 107, 261
Պալապան, 6, 7, 9, 10
Պանաճ, Սըր Մորիս աղ, 123
Պապ Ալի, 19

Պապիկեան, Յակոբ, 23
Պաթա, 17, 123, 261, 268
Պատկազմական Դանիճ, 91, 101, 103, 104, 116, 118, 119, 121, 128, 127, 130, 132-137, 139, 143, 145, 159-161, 179, 185, 254

Պատկանեան, Ռաֆայէլ, 17
Պաթըն, Գոկո. Մէլիճ Լ., 257
Պաթըր, Ջորափար, 100
Պարն, Շորճ, 127, 135, 137, 254
Պարթի Մոց, 123, 125, 284, 285

Պարսիստան, 1, 3, 7, 66, 99-101, 104, 106, 107, 135, 140, 147, 160, 186, 201, 202, 205, 211, 213, 219, 222
Պաթըրեան, Մ., 65
Պաթո., 65, 99, 106, 108, 109, 111, 120, 130, 148, 154, 160, 182-165, 171, 190, 202, 204, 208, 209, 214-216, 231, 242

Պաթուպ, 259-261
Պաթըն, Հարլտ (Գերաշնորհ), 37, 43-46, 51, 52, 67, 68, 262-265, 271, 274
Պաթըն, Նոյն, 37, 43-46, 48, 50, 51, 64, 85, 252, 277, 281

Պանիտուն, 1
Պանթիթ, Լորա Հենրի, 278
Պանքընտրփ (Ռուս ղեական), 75, 84
Պեռ, 80

Պերթի, Ֆ. (ղեական), 75, 97, 98, 102
Պերթըլտ, Ֆիլիփ (Ճր. Արտաքին Գործ. Նախարար), 191, 192, 197, 245
Պերթի Դաշնագիր, 9-12, 18, 19, 23-26, 36, 40, 46, 47, 62, 64, 152, 153, 284

Պերթի Վեմաժողով, 5, 10, 16, 18
Պերթի Մամի, 217, 222, 246
Պերթ, Շուքրի, 272, 282
Պերմու, Լեո Մերի, 62, 63

Պերթոթի (Գերմ. ղեական), 83
Պիլիս, 75, 78, 85, 116, 128, 188, 191
Պիլլըրսոս, Լորա, 187, 282
Պիթանը, Սըր Շորճ (ղեական), 104
Պիլլատ, Տ. Ս., 29

Պիլլ, Լորա Ռազար, 278, 279
Պիս, Շուքրի, 50, 67, 140, 144, 150
Պիտ Պաթը (Կապոտ Գիրք), 57
Պիտ, Սըր Նոյն, 27, 247

Պոլիս (տեանի Կուսակցութեան ղեկավար), 103, 106, 109, 112, 116, 117, 120, 122, 141, 160-163, 170, 190, 202-215, 217, 219, 220, 223-225, 228, 229, 231, 232, 239, 241, 249, 274

Պոլտոն, Սթենլի, 85, 266, 267, 271, 278
Պոլտոն, Օլիվըր, 235, 282
Պոնքը Լո, 134, 143, 180, 185, 186, 206, 207, 243, 249, 255, 256, 279

Պոնք, Սթենլի, 178, 185, 187
Պոթըն, 78, 79, 126
Պոմբի, 27

Պորալու, 165
Պովապիս, 20, 27, 34-36, 42, 86, 96, 99, 119, 269
Պոթըն, Մ. Տ., 80
Պոթա, Ճէյնգ (Լորա), 12, 20, 37-40, 46-48, 50-52, 54, 56-58, 61, 65-67, 76, 81, 82, 84, 85, 89, 94, 115, 116, 121, 122, 128, 144, 145, 147, 223, 252, 257, 258, 275-277, 288

Պրես-Լիթովսքի Դաշնագիր, 109, 122, 209, 222, 223
Պրիան, Արթիստ (Ճր. Վարչապետ), 257

Պրիթիլ Արիմեա Գոմիթի (Քիտանական Հարկատու Կոմիտէ), 48-54, 58, 59, 66, 140, 168, 182, 183, 223, 229, 236, 239, 254, 255, 257, 262, 265, 275, 277, 281

Յանկ Անուններ

Պրիթիշ Արմինիբն Չէյնպըր օլ Գոմբու (Բրիտանա-Հայկական Անտոնյան Գրասենյակ), 48
Պրիտ, Հազարապետ, 248

Ջամալեան, Ա., 218
Ջուլիա, 211, 218, 219

Դամիթ Գլ, 128
Դամկավար, 234
Դամպուտ, Սըր Հ., 128, 129
Դասո՛ Գլ, 129, 142, 189
Դաֆֆի (Ճակոբ Մելիք-Տակոբեան), 17
Դաֆֆի, Արամ, 48
Դեյառիէ, 71
Դիլիբըր, 93, 94
Դիլիբըր Սուսլէթի օլ Ճրեմն Արմինիբն Միշըն (Քուլլըբընբու Հայկական Միսիոնարական Կեդրոն), 62
Դիլըրու Առիմախիս, 5
Դիլըրու Բ., 5
Դիֆաթ, Մ. Մ. (Դոկտ.), 88
Ծոզ, Մ. Հուլմու (Դոկտ.), 51
Ծոզպրի, Ա. Փ. Փ. (Գաղապետ), 85
Ծոթուլը, Վ. Հ., 121
Ծոնդաշու, Կոմ, 28
Ծոզըրթ Գուլն, 13, 54
Ծոզըրթն, Սըր Ուիլիլմ, 99
Ծոպինգը, Լեդի, 32, 43, 68, 271, 272, 283
Ծոպկեր, Թշուտթ, 78, 79
Ծոթ, Էլիմո (Ճերակուտական), 81
Ծոշոյի Գլ, 128
Ծոտական Ճեղգվոնտոյին, 58, 91, 116, 117, 119, 132
Ծոտիս, 1, 3, 5-11, 14-16, 27, 38, 86, 89, 42, 46, 54, 87-89, 62, 64, 68, 69-72, 74, 75, 92, 101-103, 105, 109, 112, 114, 116, 117, 119, 128, 129-127, 130, 133, 142, 143, 151, 154, 161-164, 170, 182, 205, 204, 206, 208-228, 229, 230, 232, 233, 286, 287, 289-244, 265, 268-269, 274, 281, 282, 285, 288, 289
Ծոտիմըն, Ա., 146, 147, 178, 175, 211, 234

Սազմով, Սերիլ Տ., 74, 83, 94, 114
Սալիս Աննիս Մոսիթար Պաուս (Տեղակալ Սալա), 88
Սալիմն, Արթուր Կ., 49
Սալո, Սըր Մարթ, 88, 123, 129-131, 139, 144, 147
Սալթո-Փիտ Համամյոնտին, 58, 59, 114, 183, 148, 156, 159, 186
Սամ Ռեմ, Ինտրդուտով, 101, 104, 105, 206, 211

Սամ Ստեֆանոյի Դաշինք, 6, 9-12, 18, 36, 62, 152, 158
Սազան-Լու-Տին (Ուշիան), 128, 129
Սասոն, 19-21, 60, 75, 77
Սարաման, Պետրոս Արքեպիսկոպոս, 258
Սարդարապատ, 111, 268
Սարղամաշ, 196
Սարկոն Ա., 1
Սաֆրատեան, Արշակ, 48
Սերինկ-Ռոյս, Սըր Սեալ (ղեկավան), 79-83
Սգոթ, Ս. Փ., 50
Սևալ, Լորտ Ռուզըրթ, 12, 50, 59, 67, 77, 78, 82, 87, 88, 95, 102, 104, 107, 112, 113, 121, 122, 130, 131, 137, 139, 142, 144, 150, 153-156, 178, 182, 183, 228, 243, 253, 288, 279, 282
Սեր, Սերի Դաշնագիր, 126, 144, 181, 189-192, 194, 200, 202, 204, 209, 219, 221-223, 227, 228, 233, 234, 236, 237, 240, 243, 244, 246, 247, 248, 256, 278, 279-281, 286-288
Սըլազ, 114, 246
Սթիվըն, Փաթրիք (Ռիպաուս), 77, 78, 80, 87, 99, 101, 118, 270
Սթիվընըն, Ֆրանսիս Ա., 47
Սթոբս, Գեդապետ Ս. Գ., 203, 210, 223-225, 230-232
Սիմիլըն, Փրոֆեսոր Ե. Մ., 162, 165
Սիս, 130, 139, 142
«Սլեյվ Մարքըթ Կոլոզ» (Սարկուկերու Վանաթի Կրպիթ), 271
Սղերթ, 88
Սուզպրի, Լորտ Ռ. Ա., 6-9, 11, 12, 21, 27
Սոմերսոթ, Էլտի Հեմրի, 48, 85
Սունդի Ջրահք, 71, 97, 212
Սուլթան, 5, 6, 8-13, 19, 21, 22, 24, 27, 40, 49, 58, 61, 94, 128, 129, 245, 255, 280, 284
Սուլթան Օսման, 71
Սուրբ Լազար, 17
Սուրիս, 7, 17, 96, 106, 116, 119, 128, 128, 129, 181, 189-141, 145, 152, 158, 159, 200, 246, 259, 267, 289, 289
Սուրմալու, 166, 233
Սվալը, Մ., 48
«Սվեյթ Լեթթ», 5

Վան, 17-19, 28, 68, 75-77, 80, 94, 111, 113, 116, 128, 147, 150, 188, 190, 191, 261
Վանընճալ, Հանգ Յոն (ղեկավան), 95
Վանսիքըրթ, Ռուզըրթ, 174
Վանիկան, 94
Վանիկ Փաշա, 106, 109
Վանտիկ, 17
Վանդելուս, Էլիֆբերիտ, 223
«Վեյվ Վիլյամներ», 158, 159



Ազգայի Կուսակցական Տնօն, որոնք Վարձակառուների բաժինը շրջանառար է ճանաչային, 18 տարի ծառայած է իր Մաշ Կրտսերին՝ Մելգոնեան Հաստատութեան, որպէս Ընդհանուր Ազգայի Գաստութեան ուսուցչուհի 1955-էն 1988 վարած է նոյն Հաստատութեան Տնօնչուհի պաշտօնը:

Ազգայի Կուսակցական, պատմութեան գծով, իր բարձրագոյն ուսումը ստացած է Անգլիա՝ Լոնտոնի, Կլազիպի և Օքսֆորտի Համալսարաններուն մէջ և ձեռք էջած համալսարանական Գաղապար Արուեստից (B. A.), Մագիստրոս Արուեստից (M. Lit.) և Գատնական Գիտութիւններու Դոկտորացի (D. Phil.) վկայականները: Կլազիպի մէջ ճանաչած է Ճանաչ հոգեբանութեան իրիկնային դասընթացքին և ստացած համալսարանական վկայագիր: Օքսֆորտի իր ուսումը՝ «Britain and the Armenian Question, 1915-1923», Անգլիոյ մէջ ճառասարկութեան 1984-ին և վերադարձարկութեան՝ 1995-ին:

Գատնակառական ճիւղերով պիտոստիկցած է սփիւրդահայ ժամային և կայսերկ ունեցած է Կիլիկիս, Լոնտոն, Ֆրանսիոյ, Պարիս, Հալէպ, Գամալիս, Արքեպիսկոպոս, Գամիթ, Արթըր և Փրեմիս Ծոտան և Լոնտոն Կատարանի Գիտութիւններու Ակադեմիային և Վազգէն Ա. Վեհապետին Գրաստից Պր. Էլմիանցի Ճնարակները:

Կերպարիս կը գրայի պատմակառական ուսումնասիրութիւններով:

32 (47.925)
2-19
h2

Christopher J. Walker

... Dr. Nassibian relates with admirable clarity and thoroughness. Government archives and the papers of humanitarian societies are marshalled expertly to give a vivid and convincing picture of attitudes to Armenians throughout this turbulent and tragic period... The study is a model of its type.

Middle East International, April, 1985

David M. Lang

... Dr. Nassibian's recent book, impeccably documented... provokes thought, and is highly relevant to our own tragic times... Dr. Nassibian's book is a work to read and re-read...

Bulletin of the School of Oriental and African Studies,
University of London.
vol. 48, pt. 3, 1985

David H. Ott

Dr. Nassibian's work in the archive material is impressively thorough and (her) conclusions based on that are convincing.

International Affairs, Spring, 1985

Douglas Dakin

Dr. Nassibian has provided a very through account of British policy towards Armenian affairs during World War One and the period of the peace conferences... This is an illuminating study...

History, June, 1986

Allan Cunningham, Simon Fraser University

... This excellently researched, carefully written, and wholly convincing book... This splendid, sobering study...

The International History Review, August, 1986

Դոկտ. Ա. Պէլլերեան

... Մեր ժողովրդի ժամանակակից պատմութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններուն... գրեթէ բոլորին տեղեակ ըլլալով, արդարացիօրէն կրնանք ըսել թէ Նասիպեանի ուսումնասիրութիւնը յաւազդններէն է... Նասիպեան յաջողած է ոչ թէ միայն պատմաբանի անաչառ մօտեցումով եւ տրամաբանութիւնով մեկնարանել, այլ նաեւ իսկական սրբատոյի մը յատուկ ճաշակով՝ վաւերացողութիւնը ընտրել եւ զանոնք արժեւորել...

Յասար, 16-17 Յունուար, 1986

Դոկտ. Ռ. Պօղոսեան

Գաղափար մի տալու համար այս գիրքին լրջութեան եւ վաւերագրականութեան մասին՝ կը բաւէ իշել թէ մէջբերումներու եւ նօթագրութիւններու թիւր հասած է մինչեւ 899-ի... Ընտրիստորելի եւ արժէքատր աշխատանքի մը արդիւնքն է այս գիրքը եւ արժանի որ լայնատարած ընդունելութիւն գտնէ՝ հայ եւ մանատանդ օտար անհատական թէ հանրային գրագրականներու մէջ:

Զարթօնք, 26 Յունուար 1985